

Հայկական գիտահետազոտական հանդույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը պրոռեազրված է «Մոեղծագործական Խոհայիշելք»  
ոչ առևտրային իրավասություն 3.0» պրոռեազրությամբ

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դուք կարող եք:

պատճենը և առաջնային նյութը ցույցարկած ձևացույնով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առևտնային նյութը առևելելու համար նոր

You are free to:

Share – copy and redistribute the material in any medium or format

Adapt – remix, transform, and build upon the material



Ltn  
✓ 502

Ltn  
✓ 501

33.

33.

ff. 26.

ԳՐԱԴԱՐԱՆ

1999

# ՊԱՏԱԿԱՆ ՀԵՐ

ԿՐՈՆԻԿԻ

ԴՐԱՄ

ԱՐԴՅՈՒՆՎԱՐ ՏԵՐՎԱԾՈՒՅԹ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔՐԵԱԿԱՆ

ՊՐԵՖԵՐԱՆՑ


Հ. ԱՐԵԳԱԿԱՆԴՐ Վ. ՊԱԼԱՏԻ

Խ. Ա. Խ. Խ. Խ. Խ. Խ. Խ.

Հ. Ա. Ս. Ա. Բ. Ա. Ա. Ա. Ա.

Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.

ԱՐԴՅՈՒՆՎԱՐ ՏԵՐՎԱԾՈՒՅԹ



1950年1月2日

朱子道

新嘉坡一月二日，承蒙朱子道先生惠书。

新嘉坡朱子道

新嘉坡朱子道

新嘉坡一月二日，承蒙朱子道先生惠书。特


新嘉坡朱子道

新嘉坡朱子道

9501-60

28.50+

# Ա Զ Ն Ի Ւ Ը Ն Թ Ե Բ Ա Ո Ղ



Ամեն թարգմանիչ՝ իր դրաւոր աշխատութիւնը  
հրատարակելէն յառաջ՝ սովորաբար թէ ընա-  
դրին եւ թէ իր թարգմանութեան որպիսութեան,  
վախճանին եւ առանձին հանգամանքներուն վրայ  
համառօտ աեզնիւթիւն մը կու տայ: Եթէ մեծանուն  
հեղինակը յառաջարանութեան մէջ այս ամենայն իր  
մատենագրութեան նկատմամբ աշքիդ առջեւը դրած  
շրջար, սուսուզիւ ինծի անհրաժեշտ պարուք մը կը հա-  
մարէի առանց վրայ ընդհանուր աեւութիւն մը տա-  
լու: բայց որովհետեւ ինք արգեն ըստ բաւականին  
դրած է, ինծի ուրիշ ըստ շիմնար, բայց եթէ հրա-  
իւել զքեզ, որ ուշագրութեամբ կարդաս իր գեղե-  
ցիկ խօսքերը, որոնցմէ գուն քեզմէ կրնաս անվրէպ  
գուշակել եւ իմանոլ իր մեծ հանճարը, ժամանա-  
կիս հոգւոյն թափանցելը եւ միանգամայն մարդ-  
կային մանաւանդ երիտասարդական ընաւորութեան  
խորին ճանալումը, որոնք, կրնամ ըսել, ամէն մէկ  
պարբերութեան մէջ միտրդ կը զմայլեցրնեն: Բայց  
ասկից՝ կը գանես նաեւ պարզ եւ ընտանեկան ոճ մը,  
որն որ իր համազիշ ազգեցութեամբն ընթերցողին  
միաբը կը հանգչեցրնէ, սիրու կը դրաւէ: Այս ձիր-

քերն էին, որ զիս յորդորեցին յօժար կամօք թարգ-  
մանութեանո ձեռք զարնելու:

Մի համարիր թէ առնեք այնպիսի գովեստներ  
են, որ թարգմանչի մը բերնեն՝ թարգմանութեանը  
յարդ առաջ համար՝ շատ անզամ կը լսուին: Հ. Աւ-  
կունուս Ֆրանցոյ Յիուուեանց կարգեն՝ Եւրոպական  
անուն ունի իր քարոզութիւններովն ու իր այնշափ  
մատենագրութիւններով, որոց մէջ առաջին տեղին  
ունի առ մատեանս, որուն՝ քիչ ժամանակուան մէջ՝  
Խոալիա երեք տպագրութիւնները տեսաւ: մէկը մէ-  
կալէն գերազանց: վասն զի անխոնչ մատենագիրն  
ամէն մէկ տպագրութեան ատեն նոր հասուածներ  
եւ առանձին նառեր կ'աւելցըներ, այնպէս որ եր-  
րորդ տպագրութիւնը՝ որմէ հայերէն թարգմանու-  
թիւնս ալ կատարուեցաւ, առաջիններէն անհամե-  
մաս առանելութիւններ ունի:

Այս միայն չէ. նոյն իսկ Հառաւոյ Տարածման  
Ա. Ժողովը, որ այնշափ փոյթ ու խնամք ունի ա-  
րեւելեան ազգաց բարւոյն եւ լուսաւորութեան,  
Երբ որ հայերէն թարգմանութեանս վրայ ծանօթու-  
թիւն ունեցաւ, չէ թէ միայն իր ծանրակշիռ հաւա-  
նութիւնը շնորհեց, այլ նաև յուսացուած բարիքն  
յառաջացրնել բաղձալով, տպագրութեանն ալ ո-  
գնութիւն մ'ընելու հաճեցաւ՝ այսպիսի ժամանակ  
մը, որ ինքն իսկ Խոալիայի գժրախառ գեպքերուն  
պատճառաւ, մէծ նեղութեան մէջ կը դանուի:

Բայց գառնանք մեր թարգմանութեան: Զա-  
նացի որշափ կարելի էր՝ գիւրիմաց եւ պարզ ոնով  
զրելու. այսու ամենայնիւ կան նիւթեր, զորոնք ի  
հարկէ մատագրութեամբ պէտք է կարգալ իմաստին  
խորութեան համեմելու կամ հեղինակին միաբը թա-

վանցելու համար . մանաւանդ որ շատ հեղ պյուղիսի  
եւ բազական նոր գաղափարներու վրայ է խօսքը , ո-  
րուց բացատրութիւնը մեր հայկական գրագիտու-  
թեան մէջ հազիւ թէ մուտք ունեցած է կամ թէ  
բոլորովին նոր է : Բայց առ կողմանէ մեր ուշիմ երի-  
տառարգաց հանձնարն ու յարաւեւութիւնը բաւա-  
կանէն առելի մեզի վտառհոթիւն կու տան , որ իրենց  
մուգիր ընթերցմամբն այն հոգեւոր օգուտն ու բա-  
րյական պատվներն առատութեամբ քաղեն , զօրոնք  
պյուղիսի մասեան մը իրենց կընծ այէ , մանաւանդ հի-  
մանուան տառենները , որ այնչափ անարգ եւ թիւնա-  
լից զըքերու հեղեղ մը արեւելք ալ սկսած է ողո-  
զելու , որոնցմէ , իբրև է ուշու և ուսու բանից Ար-  
մենին , կըսէ Առաքեալ , չ սահման յուղու բայց ի-  
յանուշունիւնն :

Ի մասսան հեղինակն իր մատենագրութիւնն  
առն կողմանէ կտառեալ ընելու համար՝ առանձին  
գլուխներով երկայն զրած է քանի մը նորահնար  
մալուութիւններու վրայ ալ , որոնք Եւ բազայի մը  
վերջի տարինները շատ տարածուած ըլլալով , թէ  
Եկեղեցւ եւ թէ քաղաքական օրինաւոր իշխա-  
նութեանց մեծամեծ վնասներ հասցընելին ետքը՝  
արինահեղ խռովութեանց ալ պատճառ են : Բայց  
որովհետեւ պյուղիսի զեղծ սկզբունքներէ ազգերնին  
զեռ անարատ պահուած է , եւ կը յուսանք որ եր-  
կարց օգնութեամբն անանի ալ կը մնայ , առոր հա-  
մար այն քանի մը զլուխները զանց ըրինք թարգ-  
մաննելու , ազնուական ընթերցմագաց մուգրութիւնն  
առաւելապէս անոնց վրայ ամփոփելով , որոնք մուաց  
ու բարբառական թիւնը կը պղպարեն , որտի մուգրու-  
թիւնը կ'արաւան , եւ այն երթանիկ անմեղութեան

դարանակալ բլլայէն ետքը՝ հսգին կը սպաննեն։ Ա-  
հաւասիկ թարգմանութեանո վախճանը եւ իմ դի-  
տաւորութիւնս։

Բայց այս ամենայն բնչ է։ Եշ Դավիթի, Կըսէ  
Առաքեալ, Աղողն ըստ եւ, այլ Աստվածած անեցոյց։  
Գրեց հեղինակը, ես թարգմանեցի. բայց ով է հե-  
ղինակը, ով է թարգմանիչը, նուաստ պաշտօնեաներ։  
Աստուած է՝ որ պիտ' որ յախոզէ, անցցրնէ, պազա-  
բեր ընէ բարեպաշտութեան, հաւատոյ եւ սիրոյ սեր-  
մունքը հաւատացելոց եւ առանձինն՝ պատանեաց  
սրտին մէջ, զորն որ ուխտիւ կը խնդրեմ Աստուած մէ,  
եւ այս միայն՝ փոքր աշխատութեանո վարձք կը հա-  
մարիմ։

Հանու, Կոյեմքեր, 1863։

# Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

Վայն ատեն զանուած են թէ մեղք եւ թէ  
մեղաւոցը . ասոր հակառակն ըսելը՝ յայտնի յիմա-  
րութիւն է , զորն որ ամէն պատմութիւն եւ ամէն  
գարերու փորձը սուտ կը հանէ : Եթէ մեր գարերուն  
մէջ արտաքոյ կարգի երեւոցի մը կայ , ան է՝ որ ալ  
մարդիկ չեն ուզեր իրբեւ գէշ ու մեղք ճանչնալ ան  
բանը՝ որն որ իրաւցընէ գէշ եւ մեղք է : Անոր հա-  
մար ուր որ ատեն մը յանցանք գործողը՝ զոնէ ինք  
զինքը մեղաւոր կը ճանչնար . մեր օրերը մեղքով աղ-  
աւեղողը՝ այնպէս կը վարուի եւ նոյնը կ'ընէ , ինչ որ  
Հոգւոյն որբոյ նկարագրած կինը կ'ընէր , երեսը կը  
սրբէր ու կ'ըսէր . Գէշ բան մը չեմ գործած . Լու-  
նայ եւ ստ . ի՞ւ չի՞ւ ի՞ւ կուժեւլ :

Մանաւանդ թէ յանցանքն աւելի եւս արգա-  
րացընելու համար՝ այնպիսի առածներ , կանոններ ու  
սկզբունքներ առաջ կը բերուին , որոնք աւելի դատա-  
պարտելի են , քան զնոյն մեղանչական գործքերը՝ ո-  
րոնք անոնցմով պաշտպանել կ'ուզուին : Ընթերցող-  
ներուն ասոր մէկ ճաշակը տալու համար՝ ահաւասիկ  
ինչ որ ստեղ կը պատահի : Օրինակի համար գնենք  
թէ մէկը ճանձրութենէ ու զաղջութենէ յաղթուե-  
լով , առառած ային պաշտպանն պարտաւոր գործքերը  
կամ բոլորովին եւ կամ ըստ մասին զանց ըրած ըլ-  
լայ . ասիկա արդէն ինք զինքը ծոյլ կամ զանցառու

<sup>1</sup> Առակ . 1 . 20 :

շինանշնար, ինչպէս տաեն մը . բայց իր ծուլութիւնն  
ու զանցառութիւնն արդարացրնելու եւ պաշտպա-  
նելու համար, խարեական սկզբունքներու ալ կը գիտէ,  
բայց թէ Աստուած հոգ չ'ըներ պատպիսի գործ-  
քերը, թէ առներ հարկաւոր բաներ չեն, թէ Աս-  
տուած սրտին կը նայի, եւ առնց պէս ուրիշ սկզբ-  
ռունքներ: Ասոր նման՝ անցած տաենները, երբ որ  
քրիստոնեաց մը սրտին ապահանութեան ետեւէն  
երթարու գժբախտութեան մէջ ինկած կ'ըլլար, զո-  
նէ խիզճը կը զարնէր, եւ սրտին մէջ ինք զինքն այն-  
պէս անուանէ կը համարէր, ինչպէս որ էր: Հիմա ան-  
անէ չէ . այնպիսին ալ պատճառներ կը վիճառէ, սկզբ-  
ռունքներ կը գտնէ, որոնց զօրութեամբ ինք զինքն  
արդար կը հրատարակէ, եւ կը հաստատէ թէ բնու-  
թեան գրգման հետեւիլը՝ զէշ բան մը չէ, թէ ա-  
մենքն ալ այնպէս կ'ընեն, թէ ուրիշ կերպ ալ շի-  
կրնար ըլլալ, եւ ուրիշ ասոնց նման բաներ: Ազդ՝  
ինչ որ ես աս երկու զէպքերուն մէջ գիտեցի, զուն  
նցիր տարածէ անթիւ անհամար պատոիրանազան-  
ցութեանց բազմութեան վրայ, որոնց ամեն մկուն  
գիմացը՝ տաածներ, վճիռներ ու սկզբունքներ գրա-  
նուած են: զամենքն ալ ջատագովելու, ամենուն  
վրայէն իրենց երկիրզայից երեւոյթը վերցրնելու եւ  
զամենքն ալ բոլորովին արդարացրնելու համար:

Առ անօրէն սկզբանց թիւը շատցրնելու երկու  
պատճառներ մէծ ազդ եցութեամբ կը զուգընթանան,  
մէկ կողմանէ կիրքերը, մէկալ կողմանէ բողոքականու-  
թիւնը: Աիրքերն աս վերջին տարիները ազատութեան  
հովերուն տասափեկ շնչելովն առ անձին իմեւ եղանակաւ  
ամեն առնձ ու կազ փրցուցած խորտակած են, եւ  
զեղուդ ողողել կը վիճառէն: Ասոնց մէջ անպատճէ  
թաղուելու համար՝ սրտին մէթէն ամեն խացիթը ջրջել  
եւ խիզճը բթացրնել պէտք է: Ասիկա ինչո՞վ կ'ըլ-

լայ: Մինակ այն նոր սկզբունքներու, վճռաներու եւ  
առածներու օգնութեամբը, որոնք կը հետարութիւն ու  
կը հրատարակուին, բարին՝ չար, չարը՝ բարի կոչելով.  
Եւ որ որ գործուելու գործքերուն ներքին շարու-  
թիւնը շիկրնար փոխուիլ, զոնէ անոնց անունը փո-  
խելով՝ մարդիկ իրենք զիրենք կը խարեն:

Մէկայ ազգու պատճառը՝ բողոքականութիւնն  
է, որն որ թէպէտ մեր խազազական բնակիչներէն չէ,  
անանկով ալ իրրեւ հիւր եւ անցաւոր մեզի հետ կը  
վարուի: Մեր զաւաներուն ամեն կողմերը դրբեր,  
ճառեր եւ զէպեր կը պարախին, որոնք բողոքականու-  
թեան հոգւով տոգորուած են, եւ անոնցմով քա-  
րոզուած եւ օրէ որ տարածուած գէշ սկզբունքները  
կամաց կամաց շատ անզգ ցըներու հոգւոյն մէջ տեղի  
կը գտնեն: Խնչպէս որ վեասակար եւ ապականած ո-  
գի մէջ անգադար շունչ առնուլը՝ ամենաբարեխառն  
առազդութիւնն ալ կ'ապականէ. այսպէս ալ ամեն որ  
անգադար մոլորական սկզբունքներ ու առածներ  
լուելը, երբ երկայն կը տեւէ՝ ամեն առողջ միաբերն  
ալ կ'ապականէ: Այսպէս, օրինակի համար, բոլոր-  
քին բողոքականութեան խոսքեր են, այն՝ շատերուն  
բերնեն լուսած խոսքերը, թէ ամեն կրօն աղէկ է,  
թէ պատուաւոր մարդը՝ կրօնը շիփոխեր, թէ Աստո-  
ծոյ՝ բաւական է սիրուր, թէ բաւական է բարի գոր-  
ծել, թէ խոստովանանքը քահանաներուն զիւան է,  
թէ այնչափ արարողութիւններ, այնչափ արտաքին  
կրօնական կրթութիւններ հարկաւոր չեն: Բողոքա-  
կանութեան հոտ մը կու տայ նաեւ Եկեղեցիներու  
փառաւորութիւնները վար զարնելը, թէ աշխարհա-  
կան եւ թէ վանական եկեղեցականներու գէմ հա-  
կառակութիւն ունենալը, միաբան ազօթք բնելը բա-  
նի տեղ չդնելը, եւ ամենէն աւելի՝ որրազան քահա-  
նայտապետներու եւ հոգեւոր հովիւներու գէմ այն

մշտնցենուոր շարտամիտ զգած մունքը : Բարդութական հոգւոյ ծնունդ են այն մեր օրերո հրատարակուած՝ խորհելու, խօսելու, հաւատալու և գործելու ազատութիւնը : Ասկից ամեն մարդ կը տեսնէ թէ բազոքականութիւնն որչափ ընդարձակ նիւթերու վրայ կը տարածուի, եւ որպիսի ընդարձակ ազբիւր մըն և խիստ վտանգաւոր ակզրունքներու :

Բայց իր հասցուցած վեասներուն ընդարձակութիւնը միայն չէ որ լալու եւ ողբալու արժանի է, այլ նաև ան որ բռած վերքերը շատ խորունկ են : Որովհետեւ այս բազոքականութեան հոգին ուր որ կը մտնէ, մեր հաւատքին ամենէն կենդանական սկզբունքներն արմատէն կը խախտէ . ինչպէս են սրբացն Պետրոսի գլխաւորութիւնը, Եկեղեցւոյ իշխանութիւնը, սուրբ Խորհուրդներուն ճշմարտութիւնը, պատարագներ սրբութիւնը, սուրբերուն բարեխօսութիւնը եւ ասոնց նմանները : Աեզծանէ կը խանդարէ ամեն կրօնական կրթութիւնները, ինչու որ ասոնք չեն կրնար ի գործ գրուիլ՝ ուր որ կրօնի ճշմարտութեան եւ զանիկա ի գործ գնելու Հարկաւորութեան համնզոմը խորունկ չէ, եւ հաւատացեալներն ան ստափնանի կը հասցընէ՝ որ գրեթէ միայն ուղղափառութեան անունը վրանին կը կրն, եւ վարքերնին սյրազմանդներուն վարքեն վար շիմնար :

Այսու ամենայնիւ առանց Երեմիայի սցբերն ու լացքն անօգուտ տեղ կրկնելու, ով որ հիմակուան ընկերութեան որպիսութիւնը քիչ մը կը ճանշնայ, զիստ թէ այս ամեն բառանիս ինչ ստափնանի ճշմարդս են նոյն բնեկերութեան մէջ : Կը գրունունին ամբողջ բնտանիքներ, որոնք իրենց թշնամուիք մը կը համարին եթէ հաւատքնին տարակուաի տակ ձգուելու ըլլայ . բայց միանգամայն գլուխներնուն մէջ այնպիսի այլանգակ սկզբունքներ եւ :

այնպիսի խիստ բազոքական վարդապետութիւններ ունին, որ և թէ Լահանն կամ Պէրլին կրթուած րւային, առելի չեն կրնար ունենալ: Ըստ երիտասարդներ՝ որոնք ժամանակին համալսարաններուն մէջ կրթուած են, խօսակցութեանց եւ բնկերական ակումբներու մէջ ողջափառութեան հակառակ այնպիսի վարդապետութիւններ ու զարգափարներ կը համարձակին պաշտպանեցու, որպիսի ոչ Առղերականդապատրական ու Վարդապետական բառած ազգանդապատրական պաշտպանեցին: Մինչեւ գեռ բոլորովին համբէ զուրս չելած աղջկանց բերնէն այնպիսի վճռներ ու կարծիքներ կը լսուին, որ սոսկում կը պատճառնեն. բայց իրենք առնենեւին եւ ոչ իսկ կը կառկածին թէ այնպիսի գեշ բաներ ըլլան բառնին ու կարծածնին, ինչպէս որ են իրզք, որովհետեւ այնշաբ այնշաբ անգամ իրենց առջեւը խօսուած ու լսուած բաներ են, որ այլ հասարակ եղած են:

Եթէ նոյն իսկ անոնք՝ որոնք բարի կը կոչուին եւ իրզք ալ այնպէս են, Ենթազրելով իրենց բարեմութիւնը՝ որով կը խօսին ու կը գործեն, այսպիս եւ այսպիսի անօրէն սկզբունքներէ ապականած կը գտնուին, ամէն մարդ ինք իրմէ կրնայ մտածել անոնց վիճակը, որոնք հոգւոյ եւ կրօնի բաներն անանկ բարակ չեն մտածեր: Թէ ասոնց ապականութիւնը որ աստիճանի հասած է, անկարելի բան է նկարագրելը: Առեցմէ ամանք անտարբերութեամբ մը ամենէն լիրբ Առղերականութիւն մը կը գտանին, ամանք ամենէն լաւ կրօնի մը պէս կը գովեն ու կը բարձրացրնեն այն կրօնը՝ որն որ ամէն կրօնները կ'ուրանայ, որ նոյն իսկ բազոքականութիւնն ըսել է: Կան՝ որ յայտնապէս ընկերագարութիւնն կը քարոզեն, եւ կան որ հասարակավարութիւն, մինչեւ Գուրիէի եւ Աէն

Սիմոնի ազտեզութիւններն ալ իրենց զովովներն ու

հետեւովները կ'ունենան:

Աս ամէն բաները քիչ մը առենեւ վեր մասնեւ-  
լով եւ սրբիս մէջ կոկծալով, ինք իրուս առանձին կը  
քննէի ու կը փնտուի, թէ արդեօք պէտք չէ որ այս  
ամէն շարիքներու հեղեղին գէմ պատապարան մը  
զանուի: Ո՞վ զիտէ, կ'ըսէի ես ինձի, եթէ զիտու-  
թեամբ մոլորովները չեն նէ, զոնէ խարուելով մոլո-  
րովներն իրենց մոլորովնենէն կրնան ես զանուալ,  
եթէ մէկը սիրով իրենց ազդեցութիւն մ'ընէ: Ո՞վ  
զիտէ եթէ լոելու ըլլան, որ ան սկզբունքները՝ զո-  
րութ բարեմութեամբ կամ անխռչեմութեամբ կը  
զրուցեն, ապականիչ սկզբունքներ են, ուղղափառ  
հաւատոյ որբութեան հակառակ են, կարելի է կը  
սուկան ու կը մերժեն: Ստուգիւ շատերէն այսպիսի  
պառուզ մը կը յուսացուի, իրենց վարքին բարութեան  
եւ ճշմարտասիրութեան նայելով: Արդ՝ եթէ այս-  
պիսի բարիք մը կրնայ յուսացուիլ, ննջու պիտի շփոր-  
ձենք: Այսպիսի մասնութիւններով՝ միուրա ննկա-  
կրօնական նիւթերու ցանկ մը հիւսել, եւ կարգի մը զնե-  
լով՝ ընթերցովներուն առջեւը հանել, որպէս զի  
ինչպէս որ նաւաստինները ծովացոյց թղթերուն վրայ  
կը տեսնեն այն յորձանքներն ու ժայռերը, որոնցմէ  
փախչելու են, այսպէս ալ իրենք աս թերթերուն  
մէջ տեսնելով այն սկզբունքները՝ որոնք կրնան իրենց  
կոմ հաւատքը եւ կոմ բարցյականն ապականել, ա-  
նոնցմէ փախչին:

Միայն քիչ մը առեն կը տարակուսէի, թէ  
արդեօք այն մոլորովներէն ամէն մէկուն վրայ  
ալ պէտք է կատարեալ ցրում մը աւելցընել, չէ  
նէ: բաւական է յիշելու, որ այս կամ ան մասն մունքն  
ուղղափառական՝ կաթողիկէական չէ: Աս երկրորդ

համբան առելի գիւրին ու հարճ էր, բայց զույլ խորհրդագածող ընթերութեազներուն բազմանքը չէր կտտարեր: Խնչու որ նաև ուղղափառները, որշափ որ ալ պատրաստ բլան հաւատքի բաներու մէջ Եկեղեցւոյ հրամաննեն ու իշխանութեան հպատակելու, այսու ամենայնիւ նոր զօրութիւն մը կը ստանան՝ Երբ որ կը լուն այն պատճառները, որոնք Եկեղեցւոյ իրենց մօրը՝ հրամաններուն իմաստութիւնն ու խոհեմութիւնը կը ցուցընեն: Մէկալ ճամբան իրացրնէ առելի լայն եւ առելի կտտարեալ էր, բայց շատ անգամ Երկացին ու բարակ բարակ քննութիւններ կը պահանջէր, որոնք գիւրաւ կը ձանձրացընեն եւ զորոնք ամենքը գտուարաւ կ'իմանան: Աս պատճառաւ վերջապէս որոշեցի որ միջին ճամբայ մը բռնեմ, այնպէս որ հարկ շրջայ ամեն նիւթի վրայ ճառ մը զրել, եւ ոչ ալ մէկ զի ձգել այն քանի մը պատշաճաւոր եւ հաստատն պատճառաները, որոնք կը նաև ցուցընել զատապարտելի սկզբունքներուն ստութիւնը:

Ամենէն առելի ան պատճառներն ընտրեցի, որոնք ինձի առելի գիւրըմբռնելի երեւցան: Վասն զի բաց անկից որ հասարակ պատճառները շատ անգամ առելի ազգու են, ինչ օգուտ կ'ըլլար նուրբ պատճառարանութեանց մէջ թափառիլը, Երբ որ անիմանալի կը մնային: Կիսուն անձինք բան մը չեն կորոնցըներ, եթէ առած պատճառներիս պարզ բլան, բայց ժողովուրդը բոլորը կը կորունցըներ՝ Եթէ նուրբ եւ անիմանալի բլային: Ասոր համար մէկը շզարմանայ, տեսնելով թէ շատ անգամ մէկ զի ձգուած են այն հաստատուն պատճառները, զորոնք սուրբ վարդապետները յառաջ կը բերեն եւ որոնք խնդրոյն յաղթութիւն կու ասն, եւ անոնց անզ ուրիշ պատճառներ արուած են, զորոնք ամենքը չեն բանեցըներ: Ասոր պատճառն ան է, որ Երբեմն կը յուսահատեի ա-

ապօպն տեսակ պատճառները ժաղավոզեան զիւրինց  
ընելու, և անոր ներհակ կը յուսպի որ եպքնեները  
ժաղավոզն աղեկ կընայ միոյք առնուլ:

Ա հաւաքի, աղնի, ընթերցող, դիտապու-  
թինու: Եսաուած տոց, որոն վառացը համար միայն  
աս վոյր աշխատաթեան ձեռք զարկի, որ նոյնը  
արդեամբ աղ օգուտ ընել ընթերցաներուն, թէ ան  
ամեն առութիւններն իրենց յաշնելով, որոնցմայ  
հոգինին խուարած է, եւ թէ իրենց աշքին առներ  
պայծառ լուսուարելով ան ճշմարտաթիւնները, զո-  
րոնք զեռ չեն ճիխ ճանշնար: Աս առնենոյն կը յուսամ  
ես Անդից միայն, որն որ մինուկ կընայ բարի բազ-  
անեքներու կատարումբ տալ:

## Վատաւոյ նախամինամութիւն:

Ա. Ե. Եղիշե - Նախամինամութ և Աստուած՝ երբ որ ունեց հարուստ, ունեց աղքատ կը լուս։ - Բ. Առքիները մնաւուն իցուն են, իսկ արերը երբանիկ կը լուս։

**Վ**արիստոնէական կրօնին զբանար ջանքն ու աշխատաւթիւնն ան է՝ որ Աստուածութեան վրայ որդափ կարելի է նուազ անեկատար ձանօթութեան մը տայ մարդուն. ինչու որ ասիկա՛ ուղիղ իմանալու հիմն ըլլալով, միանկածոց ուղիղ ապրելու և զործելու նեցուին է: Վարիստոնէական կրօնն ու բանիս մէջ մեծ համարձակութեամբ էն ապահովութեամբ մը կը յառաջանայ, վասն զի նոյն իսկ Աստուածոյ Արգին մզի հետ իր բերեավոյ խօսուե և իր բերեավոյ մզի սորմեցուցած ըլլալով, Հիմնյ բաւական է միայն ականի զնելը Աշմարտութեան սուսացութեամբ հասնելու: Իսկ թերահաւատութիւնը բարբարին առար ներհակը կը զործէ, ուրիշ ամեն բանեն յառաջ Աստուածոյ զաջախարը մը մէջը միթքնցընելու կ'աշխատի: անոր նախամինամութիւնը վար զարդելով, անոր արդարութիւնը նուաստացընելով և անոր բարութեան բնածին հանգանակներուն առա կերպարանք մը տարավ. և այսպէս զիւրար մը կրօնին առարկան մզմէ կը վերցընէ, զնոյն նկան Աստուած մզմէ հեռացընելով: ինչու որ Աստուած այնպիսի էսկ մըն է, որ թէ նախամինամութ, թէ արդար եւ թէ յանառհամանա բարի է:

Աստուածոյ նախամինամութեան զբանարարար հակառակ երեցածն է՝ երկրաւոր բարիքներուն անհաւատար բաշխութիւն, որ աշխարհաբան վրայ կը տեսնուի: Ի՞նչդեմք Նիկոլայ և Առաքել, կը հարցընեն ունենք, երբ որ իւ բանենք որ մենք ամեն հանդիպութիւն են և վերը և աշխարհը վարդի վարդի հացի խրչուն են, որ իւներնին դանին: Բաց ասկից. Ի՞նչ ամեն եր էր քոյ, երբ իւ բանենք իւ իւ անընդուներ, որուն բարի ու ըլլը վնա ըննուշներ, եւ օրե օր սուսաւութիւնն իւնըն. Եւ սուսաւութիւնն անձնի անձնի՝ որ Առաքելն իւ վերը և գուշ է ան, եւ այսպէս կը զայթակցին, կը արտնենին եւ չեն կրնար հանգչիւ: Արդ՝ առջի բառեներնուն պատասխանք տալու համար միտ զիր:

Ա. Ասենք կը արտնենին, որ մենք մըն սուսաւութիւնն ըստ երև ըստ պատասխանք ու առջի բառեներն իւ ան իւ սուսաւութիւնն: Բայց թէ որ Աստուած՝ աշխարհաբան սանդղելու և կարգաւորելու առեն ուղած ըլլար որ մենք մարդիկ ալ երկրաւոր բարիքներու մէջ այսպէս լքաւոր ըլլային, ինչպէս վերցիւնեալ անանինքն են, չեր կրնար արդեօք առ օրենքը զնել, այսպէս սահմանել: Անառարակոյ նկան ամենուն ուերն էր, եւ եթէ զիրենք փարձելու, իրենց հաստարաւութիւնը կրիւ ելու և արրայս թեան

համենելու հարկաւոր պայման մը գնելու համար՝ այս շարտերութիւններն իրենցմէ պահպանիքը, այս, առանց անիրաւութեան կարող եր ընել: Այդ բնութեանիրաւութիւնը ըստ կ'ըլլայ անոնց որոնցմէ նոյնը կը պահպանիք, ինչպէս են ազգաւուները:

Գուցէ թէ ոմանցմէ ինչպէս են հարուստները՝ նոյնը շարահանինը: Ականանց անիրաւութիւնն կ'ընէ, որոնցմէ առանկ կը պահպանիք: Բայց Ծիստու Թրիստոս արդեն առ զմուրութեան պատասխանը տուած է: Հարուստն մէկը, կ'ըսէ, իր առեւտարանին մէջ, ոյզին իրկեց իր գործաւորները ոյլեւոյլ տանու մէջ, ամանը՝ առառանց, ամանը՝ գեղ ի կեսօր եւ ամանը ալ զրեթէ գործելու վերջին ժամը: Եւ իրիկունք ուղից առ վերջիններուն ալ նոյն վարձը տու, ինչ որ առջնութեան տուած եր: Առուր կը արտնինին, որ բայց օրուան տարն ու ցուրտը կրած ըլլալովին՝ մէկալնոնց հաւասար կը համարուին, որուր ոյնչափ քիչ աշխատած ենն: բայց իրենց ակրը թերաննին դոցեց, բակըզ - ի նու անիրաւութիւնն կ'ընեմ ենդի, թէ որ զրած զարինքներուն համեմատ ենդի զնարկըն եարը, ուրիշներուն ալ նոյն վարձը տու կ'ուզեմ: Գուցէ թէ եւ ազեկ ըլլալու համար՝ նոնի շարիք կ'ուզեր, եւ կը նույսնեիք որ եւ բարեկար եմ: Նոյնը կրնոյ ըստիլ անոնց՝ որուր ուրիշն հարուստնեան վրայ կը արտնինին: Առուած իրաւունք ուներ զամենքն ալ ազգաւութեան մէջ եղելու, որ ոյն զի ասիկոյ իրենց վարժ մը, առաքինութեան կրթութիւն ժըլլայ. եւ բնու անիրաւութիւնն կ'ընեն ուրեմն ենդի, թէ որ ամսնիր ազատ կ'ընէ:

Բայց ասկից՝ ամանց ազքաւ եւ ոմանց հարուստ ըլլալը հարուրակաց բարից մըն է: Ինչու որ առանց ոյզպիսի զանու զանութեան, ոչ աշխարհ եւ ոչ ընկերութիւնը կրնոր յառաջնուալ: Մարդկային մարթոյ վրայ ալաց եւ զբույ պաշտոնի՝ ենուաց եւ ուրից պաշտոնին ազնուական է. այսու ամենուցիւ առանց այնչափ հարկաւորութիւնն ունենք, որուափ աշխաց ու զբույ, որովհեաւ ամեն անզամներն ալ հաւասար եղանակու հարկաւոր են մարդուն կատարելութեան: Այդ նոյնը կը պատահի ընկերութեան մէջ ալ, ազգաւունքնը հարուստներն ըիչ հարկաւոր չեն, թէպէս եւ պաշտոնին ասրբեր է: Ընկերութեան մէջ հարկ է որ ըլլան ամանը՝ որ հրամացն, սորին, խիստ զժուարին եւ խիստ ծանր հրահանդներն ի գործ դնեն, հասարակութեան բարիքը յառաջ տանին: Այդ սյա ամենոյն զիկրնոր ըլլալ՝ եթէ սորինը համար հարկաւոր եղած մամանակը յառենան, որն որ ըստ անզամ խիստ երկույն ալ կը տեսէ, առափ նաև պատշաճաւոր զիւրութիւններն ալ ունենալու են, ուրեմն պէտք է որ այսպիսիներն առանց իրենքներն ալ ունենալու են, ուրեմն պէտք է որ այսպիսիներն առանց իրենքներն ալ ունենալու են: Այսպիսի բախտ բարիքներն անենան: Բայց ընկերութեան մէջ հարկաւոր է նաև ծառապահան արուեաններն ի գործ դնել, երկիր մշակել, զինքով իւրաքանչյուր իր դաւառը պաշտոնին,

զարձել, հիւսել, բանիլ, եւ այն ամեն պրոեառները բանեցնել, որոնք հարկաւոր են կենաց պահպանութեան: Արդ' ով յանձնեն կ'առնուր առ առորին բաներուն զբաղեցր, որոնք թե պետ այնշատի ազնուական չեն, բայց առուզին առ ջննիւրներին առելի հարկաւոր են: Ոչ ոք առարարակոյս, թէ ոք մէն ի հարկէ առիպուած շըլլար: Առենք Առաւելոյ մեծ նախախնամութիւններին եղած է, որ շատերն ապրուատի պահպանութիւններ, ընտանիաց ու ծննդեան որպիսութիւններ, մէկ խօսրավ՝ ապրելու հարկաւորութիւններ առանց կը զբաղին: Առ պատճառաւ չէ թէ միայն նախախնամութիւններ պահպանութիւնը կ'ըլլար: Երդեհն շնորհ մը սրբնակները զանազան երկայնութեամբ եւ լոյնութեամբ կը լինէ: Արդ' երեւակայէ դուն կոչու մարդ մը: որ նոյն երգեհնուր առանձնելով, կը սկսի վար զարնել արուեստառը, թէ սրբնակներուն առնեն ալ մէկմէկու հաւասար շնորհ չէ, եւ թէ առավ շափակցութիւնը կարաընցուցած է: այսպիսոցն ինչ կրնար պատասխան արուել, բայց եթէ որ ոչ բանեց եւ ոչ անարդացը զիստէ: թէ որ երգեհնուր սրբնակներն առնեն ալ մէկ շափով ըլլային, ներդաշնակութիւններ անկարելի կ'ըլլար: Կայնը պէտք է ըստել անոր: որ աշխարհիքս այլեւայլ պիճակներու զանազանութիւնը կ'անարգէ: թէ որ առ զանազանութիւնը վերցուի, ասավ բոլոր մարդկացին ընկերութեան զաշնակաւոր զեղեցիկ կապակցութիւնը կը կորսուի:

Բայց աղքատութեան եւ ուրիշ շատ թշուառութեանց մէջ բնկած ըլլալուն վրայ արտանշողներուն կընար ուրիշ պատասխան մ'ալ արուել: Այս, հիմա զժրախառութեան, ազգատութեան եւ արտօնութեան մէջ էք: բայց բնշուն դուք մեզմէ պատճառեցիք: Առառած պարուական չէ ձեզի համար ամեն բռնէ հրաշքներ զարելու: Բանաւորութեան ըլլան արդեն մեզի ընորդած, մէր մեծերուն առաջնորդութիւնը մեզի տուած եւ հաւատոյ պայծառ բանն ալ առջեւնիս լուսաւորութիւնը: Հիմայ կը պահանջէ մեզմէ որ անոր լուսովք քարենք: Արդ' բնշուն այնպէս շվարուեցաք:

Ըստ երիտասարդներ՝ որ իրենց ուսման ընթացքին մէջնեղը ես մեալով՝ թէ իրենք իրենց եւ թէ ուրիշներուն անօգուտ եղած են, չեն գիտեր զլութենին ուր զարնեն, որ կարենան պատուավ ապրիլ, եւ առաւածացին նախախնամութեան դէմ կը հայդոյեն: Բայց որո՞ն է յանցանքը, թէ որ այն անենազբախու պիճակին մէջ բնկած են: Ինչո՞ւ երբ որ ժամանակը ձեռաւընենին էք, շարվեցան, բնշուն երբեք ուրիշ բան չուզեցին լսել, բայց եթէ զրօսանք ու զատարիւթիւն: Ինչո՞ւ շանացցին իրենց նևողաց, վարպետներուն, խզմանդրի եւ կրօնի ձայնեն, որ զիրենք կը յանդիմներ: Թազ իրենց անհապաւութիւնը մեղագրեն, որ պատճա

եղանձ էն : Այսպէս կը դաշտուն նաև բազմաթիւ զաւելքներով բեռնաւորութիւն կանուգը, որոնց անզութիւն երիկը բավերներն կեցած է աւելի զաւազանի հարուածեները՝ քանի թէ հացի պատասխները տապաւ : Այսպիսիները հիմա կ'ըլլն նախախնամաններին կը հացհցեն . բայց ինչու չեն միշեր որ աղջկութեան առանք արգելն իրենց ազգեցութիւն եզած էր, որ ան մարդու իրենց համար չէ : Խելաւ զանացին իրենց ծնողքներուն եւ պիտի նաև իրենց առանք ան բարեկամներուն, որոնք զիրենք կը յարգործին խորհութենեն եւս կենացը : Խելաւ ան առանք կառազութեամբ բարբարան, կը կանչութեամբն թէ ուզածնան պէս պէտք է ըլլալ, թէ իրենք են որ կ'առանին եւ թէ իրենք պիտի կրեն : Այսեն չէ թէ նախախնամաններինը, ոյլ իրենք զիրենք թուզ մեղադրեն : Կայնն ըսելու է պյելափ խանութիւններու, պյելափ արուեստաւորներու, պյելափ ծառաներու, համար ալ, որոնք հրապարական փազացներուն վրայ թափանելով, բերաններնեւն հացհցութեան ուժին ուրիշ խոսք չեն հաներ, իրեն թէ իրենց համար նախախնամաններին չկայ : Առանք պէտք եին միշել, որ իրենց գործքնեն ու խանութիւն ու ծառայութեան միտ զնելու տեղ, բոլոր որը պանդոկները, արձանացները, բարեկամներուն ու բարեկամն հիմներուն ընկերութիւնները կը պարագնին, յիշեն որ չափի ու կըսոյ մէջ կը խորենն, որ մախոց ու զատարկառէր ըլլալովին կամաց կամաց յարդերնին ալ կորացնեցուցին, որ իրենց յանցանքովն անուննենն աւրուելով՝ ալ ոչ որ իրենց վրայ վաստակութիւն կ'առնենայ, եւ պյուկէ պյելափին աղքատութեան հասած են : Կայնն ըսելու է առան մը հարուստ եւ հիմա թշուառութեան մէջ բնիզներուն համար ալ, ինչ յանցանք տնին նախախնամաններին, թէ որ իրենք եին որ ազեցին իրենց եկամուռքեն աւելի շուպըութեամբ փափառալ, մեծախորսիկ հաշեր ու ընթրիքներ տալ, առն թէ աւարտներու, խաղերու, նամբարդութիւններու եւ մողութեանց նորանոր հանույքները մնանել ու կատարել : Առանց եւ իրենց նմաններուն բերանը շատ գէլ կը հնչէ նախախնամաններ գէմ արտաւիք, երբ որ բոլոր յանցանքն իրենցն է :

Ով որ տար ալքով ընկերութեան պիտակը դիմելու ըլլայ, պյուկա կը տեսնէ որ շատերուն վրայ ծանրացած ոզորմլութիւններուն առանին ինը մինակ առ ազրիւթիւն յառաջ եկան է : Առայի առն մարդ կը տեսնէ թէ արշափ մեծ անօրէնութիւն է առար համար Առաւելոյ գէմ եղել :

Այսու ամենայնիւ առ առն պյուկայութեանի պատճենները գեռ առնենէն նուտասներն են : Առան զի ալ որ կարող է բարեկ մը միացն երկրաւար բաներէն վերացընել, առնեն ալ աւելի ընդարձակ գալս մը կը բացուի մասները : Ի՞նչ է վախճանը, որուն համար Առաւելոյ զմել քիչ մը տակնուան համար երկիր վրայ դասձ է : Ալպելելու, խաղալու, խնալու համար Զէ : սառապի յէ : Համար որպէս զի որս ամենակար կը անդը

մեզի համար փորձ մը ըլլայ: որով առնե մէկերնիս իրեն մը հաւատարիմ եղինք ցուցնենք: և անոնք որ իրեն հապանո և հաւատարիմ կը մասն, յաւիսնեական կեանք, յաւիսնեական երթանկութիւն առանան: առոր ներհակ օրոնք որ անհաւատարիմ եւ անհապանդ կը գանձոնք, կրեն պատիրը որուն արժանի եզան են: Այս ասաւուածային զբաւուորութեան պայծառ տեսաւթիւնը բանալի մըն է, որ երկրիու վրայ աստամանյին նախախնամութեան գագանեիրներն առնենիս կը բանայ: Խնջու որ ան ասեն անմերժապէս կը անոնորի թէ բնչու համար են մեծերն ու ոզդակիները, հարուստներն ու ազքամները, և առնե ուրիշ ընկերական անհաւատարութիւնները, որոնք այնքանի կը նեղացրնեն ու կը կունինեն բանի մը կոյր և կրից աւք մարդկեր:

Հարկաւոր է աս զանազանութիւնը, վասն զի Աստուած կ'ուզէ որ երկնըց արքայութիւնը ուր կարսած օրերնիս, յէ թէ միայն կարող ըլլանք զԱստուած ոյս մեծ պարզեցն ազրիքն ու բաշխազն օր հնել ու վառառել, այլ նաև միանարուիլ մեր աշխատութեանց եւ մը արդիւնքներուն վարձըն ընդունելնուս համար: Հարկաւոր է աս զանազանութիւնը, բնչու որ յաւիսնեական շարիքներն ազատենիս չէ թէ միանկ Աստուածոյ սիրոցն ու առատանեանութեան, այլ նաև մը զործազութեանց պատուցք պիտօն ըլլայ: Հարկաւոր է աս զանազանութիւնը, վասն զի Հարկաւոր է առարինութեանց կրթութիւնը, որոնք չեն կրթար աւելի կեղծցիկ գալու մը զանել իրենց առնեւը քան այլեւ այլ պիտակներու կեղծցիկ հրատաւը: Այս անհաւատարութեան մէջ Աստուած կը փորձէ հարուստները, պատուիրելով որ ներքուստ չկազմին պայտական բարիքներուն՝ որոնք զիրենք կը պատեն, որ կարեկցութիւն, առատանեանութիւն, ոզորմութիւն ընեն կարօտութիւն կրողներուն, և միանդ ամսոյն արգելելով որ առնե բան իրենց անձանց կրիցը եւ ցանկութիւններուն չզօհնեն: Միեւնոյն ժամանակ կը փորձէ նաև ազքամները եւ իրենցց խռարհութիւն, համբերութիւն, հարատակութիւն, Աստուածոյ կամացը համահայտութիւն, և ան առնե առարինութիւնները կը պահանջի որ իրենց պիտակներն համապայն են: Այս անհաւատարութեան մէջ կը փորձէ մեծերն ու իշխանները, իրենց պատուեր ուսուցի որ պերճութեան ու վառառորութեան մէջ պարկելուութիւն ու խռարհութիւն անենան, և ազքամներուն ու հաւատարիութեան բարեցն հազ տանիքն. կը փորձէ սոսրին ժազմարոցն ու հպատակները՝ իրենցց աշ հպատակութիւն ու շարքաշութիւն պահանջնելով: Այս եղանակաւ առնե բազարական, ընկերական, բարոյական և կրօնական առարինութիւններն իրարու հետ կը հիւսուին, և թէ ազքամն ու թէ հարուստուք իրենց պիտակներն պարտաւորութիւններուն համարիմ զանուելով: և իրենց վասնզներուն մէջ պատարաց-

մելով, հաստատութեամբ կը ցուցին որ զԱռողուած ամէն բանեն առելի կը պիրեն, ամենայն եզանակու անոր կամացը կը հպատակին է, իրենց փրկութիւնը կ'ապահովցընեն: Այստի ուստ և ուրեմն ան որ կ'ըստն թէ ոյս պիճակներու զանազանութիւնը ներհակ է նախախնամութեան: մանուանդ թէ ասիկա միջոց մըն է, որով Տէրն մըր իր զարմանալի նախախնամութիւնը կը բանեցընէ:

Միայն անոնք կիման բանքատել այս կարգաւորութիւններուն գեմ, որոնք չեն խնանար թէ թնջու համար երկրիս վրայ ենք: Այս, ով որ կը կարծէ թէ մըր վախճանն է քիչ մը առեն վայելել, իսուզող թնառաւ, առանց մասնելու ոչ հոգաց և ոչ յաւիտենականութեան վրայ, շիկրնար խելք հացընել այս պիճակներու զանազանութեան: Բայց զարմանալի բան չէ որ չի հասկրնար, վասն զի եւ ոչ ազ գուցէ կ'իմանայ թէ թնջ անուստներեն վեր է, որոնք միայն երկրաւոր վախճան մը անձին: Սակայն որոնն է յանցակը: Մէր հաւատոցը մօզի բառական յայտնի կը խօսի, թէ Ու անիժ ժաշտ, ու առելն հաւատ է, թէ հս հացող հայրենիք լունինք, աղադայ հայրենիք մը կը վեռանեց, Այլ շնանդելիւթեւն ինդրեւն: որն որ մինակ ի յաւիտեան պիտի տեսէ, արդ թէ որ մէկը չուզեր առար հաւատաւ, յաւիտենական նշանաբութիւնն ի՞նչ յանցակը ունի:

Եւ ոչ ոք պէտք է համարի թէ այն փորձին կամ կըրթութեան մէջ, որով Աստուած թէ հարուստենքն ու թէ աղքատները կը փորձէ: Հարուստներուն բան առելի աղէկ երթայ: Թէ որ յաւիտենական նշանաբութեան կը հաւատար, որոնք որ առ կենաց բարիքներուն նկատմանք լքուար են, որոնք որ հս նեղութիւն կը կրեն, որոնք որ կս լսն, անոնց բան առելի աղէկ է:

Ինչու, թէ որ հարուստն ու աղքատն ամէն մէկն իրենց պիճակին սեպհական փորձովը կը փորձուին, Հարուստներուն փորձն առելի գժուարաւ տանելի է, քան թէ աղքատներուն: Աւելի գժուարին է շատ ունեցողի մը պատշաճ շափուն մէջ թարք, քան թէ աղքատի մը համբերութեամբ տաները: Հարուստներուն պիրույ կ'ուսեցընեն, կետերը զատարկութեան կը զարժեցընեն, կիբըերը կը բորբոքեն, եւ առանց զափաթիւն մը տալու համար պատրաստ առիջներ կուտան, այնպէս որ արտաքոյ կարգի գժուարին կ'ը լսոյ այն հանցից զաւաթիւն մէջ լրիմունը լին ամենինը, որ այնպէս զեղեցին կը փայլէ մարզուն առ թնաց: Այս որ ասոր ներհակ աղքատներուն բնականորեն ոզին կը խնարդէցընեն, պիրույ երկրաւոր բարիքներեն բաժնելու կ'օգնէ, զատարկութիւնը կը մերժէ, եւ որտին խնարդնեթիւն տալով, ամէն լիորհաց և տապինաթեանց կը արտանողըէ:

Յիսուս Քրիստոս առ րո առ և առանձին մեջ առ ամեն չըշմարութիւններն այնպիսի պայծառութեամբ առվեցուց, որ զարմանալի բան է, թէ կարսդ ըրբած շպիտակ անձնիք որ իրենք զերենք քրիստոնեաց կը դաւ անեն: Առոր համար հազար անգամ աղքատներուն երանի առաւ. մարդ արէներուն բերեափք հրատարակեց թէ ինք աղքատներուն պիտոր առեւսարանէ. միշտ աղքատներուն հետ կենցաղագարին առելի ընսրեց, աղքատներուն պիտուն ալ իր վրայ առաւ. կատարելութեան համար ուղղակերուն աղքատներուն պիտուն հետեւ եղու խորհուրդը առաւ, ապա հավատիթին առաւ որ աղքատներուն է երկնից արրաջութիւնը, յայտնապէս զրուցեց թէ աղքատներուն հետ ինքն իսկ աղքերը պիտի դատէ. մէկ խոսքով իր ամեն առանձին ընորհքներն ուզեց մասնաւորապէս աղքատներուն ընծացեց: Այս որ հարուստներուն հետ չառ ապրեկ անով խօսեցաւ:

Հարուստներուն առեկարի թժ շուտառութիւն ապահովացաւ, եթէ պրտերին իրենց սասացած բարիքներն ըբաժնեն. պատուեք տուաւ որ աւելորդն աղքատներուն բաշխեն. հաստատեց թէ որ մը պիտի ըն՛ օրոնք որ հիմաց կը վայելեն. եւ այնշատի հասաւ, որ ըստ թէ հարուստներուն չառ գտաւարին է արրաջութիւն մատենը, եւ թէ աստուածարին ամենա կարողագիտեան կը կարուաին: Արդ՝ առ առանի ըլլալով, ինչպէս կրնան համարձակիլ առասկ մը անխելք ուզզափառները որոնք զեռ Ծիսուսի Քրիստոսի խօսքին կը հաւասառէ. քանի քառակըս եւ ըսելու թէ հարուստներուն բանն իրենց չառ ազէկ կ'երթաց: թէ որ արտնինը սորիթ անեցող կայ, առելի հարուստներն են, օրոնք եթէ առ այխարշը իր առաւելութիւն մը անին, անզնն առանց սպեսթեան են. եթէ կարստական բարիքներու յախզութիւնն անին, առեւզ եւ յախիսնեական բարիքներուն մը նոյնը չառնին: Եւ եթէ անին աղ պէտք չեն արանին, միայն առօր համար է՝ որ միշտ իրենց ևեռքն է աւելորնեն նոյն բեռը նետել, որ այնշատի խիստ կը ծանրանայ իրենց վրայ, եւ թնդակես այնշատի սուրբերն ըրբն, անխափան երկնից նամառն մը յառաջանալ:

Բ. Ասաւածացին նախախնամութեան զէմ՝ մեկալ զժուարութիւնը ամանք առկից կ'առանեն, որ անօրինակուց երբեւ ամեն երկանիւնն առ յշտացած է ու ունանին, ուր բարիքները նշանակուած են ու նշանած են նշանած: Այսու առնենայինի: առեւզ ոլ իրաւունք չառնին այնշատի զայթակղելու: Ինչու որ մէկ զի նշելով վերը յիշուած պատճառները, որ առ գժաւարութեան ալ պիմացը կ'առանեն, նախ առաջին կը հարցըն մը բեզի: առայդ է ասիկա՛ որ մինչակ բարիքները թժ շուտառութիւն կը կրնին, եւ շարերը միշտ ազատ են անինից: Ան գժքախսութիւնները՝ որ ամեն մարդու հասարակ են, թնդակես հիւանդանները, ժանախնամները, սովնիքը, պատերազմները: քազար:

անուարտակոյս թէ մեկուն և թէ մեկալին պայմ կու զան առանց  
զանազանութեան: Բայց նաև ան գերախոսութիւնները՝ որոնք  
անձնական են, առելի չարերուն կը հանդիպին՝ բան թէ բա-  
րիններուն: Եւ եթէ երբեմն բարին աղ ողործելութեան մէջ  
ինկած է, իր ստացուածները կորսրնցընելով առանց իր յան-  
շաներին, պապիսի կործանում մը անիբաններուն, յափշտա-  
կողներուն, խարերաններուն, արքեցովներուն, ցանկաւերներուն,  
խազացովներուն առելի հասարակ է, որոնց ստացուածնե-  
րուն կորսանեան պատճառը՝ իրենց անձնական մարտիւններն  
են, թերզէս առն որ կը տեսնենք: ուր որ բարիններն իրենց  
սեպհական բարութեան պատճառաւոր յափշողներին կը գտնեն: կամ զոնէ հայրենական ստացուածնին կը պահէն:

Հիւանդութիւնները, վաղահաս մահերն առելի անո-  
ակներուն չեն հանդիպիր: Ով որ զեռ բալորովին նոր աշ-  
խարհք եկած չէ, զիստ որ մեր օրերը երիտասարդոց մէկ մե-  
ծարդոյն մասը ժամանակին յառաջ զերեզման է՝ իշխան, զիստ-  
որարար իրենց անզգաստ եւ ազականնեալ բարուցը պատճա-  
ռաւ: Եւ ասիկայ միոյն չարազործներուն ամենազան պատճիը  
չէ: Աքսովները, բանտարկութիւնները, ստացուածոց յար-  
դունիս գրաւութենները, եւ հազարութիւն անպատճառութիւնները,  
որով մարդկացին օրէնքները կը պատճ են, հասարակօրէն որոնց  
համար են: Հեշտեաւ կը զիջանիմ, թէ երբեմն անոնց մըն աղ  
զոհ կրնոյ ըլլալ ուրիշն բանարարութեան: Բայց սույզ է՝ որ  
հասարակօրէն միոյն շարազործներուն կը պատահէի ասիկայ,  
ուսիկց որ բարիններն ազատ են: Սույզ է ուրիշն թէ ընդհան-  
րապէս չարերն առելի բարերախտ ըլլան՝ բան զբարինները:

Բայց ասկից՝ առն բարի կարծուածներն իրացընէ այն-  
պէս են: Աշխարհքիս մէջ չկան այնչափ այնչափ բառն զե-  
րեզմաններ, որոնք արտադրուած մէծ մուրրութեան կերպարանը  
մը ունին, բայց ներքուստ եւ Վասուծոյ աշխին առթեւը ուրիշ  
բան չեն, բայց եթէ փառութեան զանգուած մը՝ զարդահաս որ-  
դերով լեցուն: Կ'ուզէմ բանէ թէ այնդիպինները զաղանի մո-  
լութիւններու, զաղանի յանցանքներու, զաղանի ազականու-  
թիւններու ուրիշ են, որոնց համար իրենց վրայ կը ծանրա-  
նայ Անոր ձեռքը, որն որ որոնին խարութիւնները կը զնէն: Ո՞չ, որշափ անզամ աշխարհքս արգար կը համարի չարակրու-  
թեան մէջ զանուոց մէկը, որն որ ամենասեծ մեզաւոր է: Եւ  
մէկը՝ որ Վասուծոյ արգարութեան զէմ բանքառակլու փոր-  
ձութեան մէջ կ'իջանիք: Իրբ թէ այնդիպի մէկը կը պատճ է,  
առելի պէտք ենք Վասուծածացին պարմութիւնը փառաւորել,  
որ առ միջայով այնպիսին ազաշխարութեան կը կանչէ:

Բայց ըստնք թէ արգար մէկն ըլլայ այն թէ չուառու-  
թիւնը կրողը, արգելոյ միշտ արգար եղած էր, արգելոյ անցած  
կենացը մէջ շատ մեղքեր չեր զարծած: Ինքն աղ իր երիտա-  
սարդութեան ուսուն Վասուծոյ զէմ չէր եղած, պարիդին եանը

ողիքականիթի բաները չե՞ր առած, եկեղեցները չե՞ր անարդար, անիբառութիւն չե՞ր ըրտած, մարմայ ցանկութիւններով ու պղծութիւններով բնիքն ալ չե՞ր պատուած: Բնէ որ առանձի եզածէ, թէ եղեւ հիմայ զգաստացած եւ ուզզուած ըլլայ, փախանակ անիբառութեան մեծ ողորմութեան գործք մը չէ աս աշխարհարժիքն մեջ իր յանցանեքները քաւել ասըց, որպէս զի անդիք աշխարհն չմնան: Հիմայ աս շարիքներն իրեն արգինք կը համարանին, բաւական որ Աստուծոյ արգար զատաստանն ու ուորք վախճանեց դիտելով անոր մեռքեն ընդունիք այն պիշտը եւ անոր մեռքը յանձնեամբ, ուր որ անդիք աշխարհն մրցյա հատագագական պիտօք ըլլային առանց իր գործը կամ արդիւնքն առելլացնելու:

Ես փոքր զիտագութիւնները բաւական են համազարձեց բանաւոր ըլլայոց. բայց մեր հաւատոցն առ նիւթին մէջ ուրիշ մեծ խորհուրդ մը կը յայցանէ, որն որ արժանի և մասագրութեան: Գիտանքը որ ոչ ոք երկինք կը հասնի, ենիւ Քրիստոսի նմանուց էլլըստ. Զորս յուրաքանչ նանւէրէ, յուրաքանչ հրատէրէ-է-շ Արդրան-իշ լինել դարտիւր որդույն ի-րոյ: Աշխարհիքն ինելքը լինածները առոր, բայց ճշմարտութիւնն ան է, որ ոչ ոք երկինք կը մանէ: առանց Աթոռուի քրիստոսի նմանելու: Արդ Յիսուս եղաւ ոզքաւ, եղաւ խօնարհն: Եղաւ հալածեալ. Աթոռ ըովոր կեանքն աշխատեցաւ, քազցի ու ցուրտի տարաւ, մահուան շարշարանիք եւ խայի մահուան շարշարանիք կրեց: Արանք որ փրկութիւ կ'ուզեն. Հարկ է որ նոյն նկարագիրն իրենց անձանց պայու նկարեն. Տանուանդուր որ Յիսուս քրիստոս առ նամակնեն կը տանիք զանոնք՝ զարծէր առանձինն կը սիրէ: Որպէս զի առելի շատառք եւ առ երի կատարելապետ իրեն նմանուին: Առանց զաւ՝ տառապանկերով քաւել կու առ իրենց նախընթաց մեղքերը եւ առելի եւ զիրենք կը մարքէ, տառապանկերով իրեն հետ առելի կը կազէ եւ առազ զիրենք շատ մզքերէ կը պահէ: Ցունի մը՝ որ մեծի մը պարտէզը պիտի տնկուի, կը քշուեն, կը կորեն, ծոյցերն ու զարտթէր կը յապաւեն ու կը մարդին, որպէս զի իր ժամանակին առելի ազտուր երեւաց. Բնայութ առար ներհանկ ծառ մը՝ որ կրտէ վառելու պիտի ծառայէ, առենենքն շնուրուիր եւ թագ կը տրուի որ անի: Այսու աշխատափի կը սորտեցընէ միզի Յիսուս եւ կըսէ: թէ իր երկնաւոր Հայրն աղեկ ծառ պիտօք մարք ու յարգարէ, որ պէս զի առելի պատզաւած ըլլայ: Այս որ ամրարիշաներուն բոլորունն առոր ներհանկ կը պատասի: Առանք յարգի ծառեր չեն, եւ ոչ այ պարտեզի մեջ անկուելու արժանի, ուստի երեսէ ձգուած՝ անզարդան կ'առնի:

Երբ որ Աստուծած սասանիկ բարկացած է, երբ որ չե թէ իրեւն հայր, ոչը իրեւն զատաւոր կ'ուզէ պատեւէ, թէն կ'ընէ: Մեր ըեղուուր խռութով, տանձր մեզաւորին պիզը կը պայտ.

թող կու տայ որ ուզածն ընէ, թող կու տայ որ մոլորի, եւ ալ չ'ուզեր այնպիսին ուզգել: Դիտած եւ թէ երկրաւոր հայր մը թնդակես կը վարուի իր անիրաւու որդույն հետ, որն որ արշափ առելի խրատուած, յանցիմանաւած, ապառնալիք ու պատիժ ընդունած է, այնչափ առելի թնք զննիքն անուանելութեան առած է: Հայրը՝ ալ առնենքն այն չի հաներ, բայց իր կոտակին մըն ալ զանիկու իր որդին չհանձնալով, ժառ անզութենէն կը զրկէ: Այսպէս կընէ նաև Շատուած: ալ պատիժներով չիթեաիր, թող կու տայ որ մեզաւորը պըսի վերցընէ: բայց եւոքը երբ որ ժամանակը կու դայ, կը զրկէ զանիկոյ յաւիտենական ժառ անզութենէ:

Ըստ Շատուած երկու ամենիմասս վախճաներու: կը համեմի: Մեզաւորին ունեցած թնջ եւ իցէ երկրաւոր յախզութիւններն իրեն ձեռքը թէ ոզ տալովք, անոր այն փոքր բարեգործութիւններն ալ կը վարձաւորէ, զօրնեց իր այնչափ յարադործութեանց հետ խառնած է: որովհետեւ երկրիս վրայ անեկարելի է, որ մէկը միանկ շարիք գործած ըլլոց: Բայց եւոքը իր արգարութիւնն ալ կը փառաւորէ՝ յաւիտենական պատժով պատմերով զանիկոյ, որ իր յանցանդակութիւններու կը հարաւայ, ազանդաւոր մը՝ որ իր նենդութիւններովը կը յառաջանայ, աէրութեան պաշտանեայ մը՝ որ անիրաւութիւն անիրաւութեան վրայ զիգելով՝ պաշտանին մէջ մայ, որովիս եւ իցէ մեզաւոր մը՝ որ իր ամերաշտութիւններովը կը յադանայ, ասոնց ամէն մէկը մէզի մէյսէկ թշուաներ պէտք է որ երեւան, որոնց վրայէն զժուիքի հօտ կը բուրէ եւ իրեւն դատապարտալ մեր մէջը կ'ապրին: ու կը պարանի:

Առնց բանն յախնակ է: ուրեմն Շատուած զիրենք յախճանական վրեժինդրութեան պահած է: բաներնին յախնակ է: ուրեմն Շատուած իրենցնէ հեռացուցած է աննէն զօրուոր միջոցը զիրենք գարելի կոչելու: բաներնին յախնակ է: ուրեմն օրէ որ առելի կը հաստատութիւն մարութեանց լողիւնն համերուն մէջ: բաներնին յախնակ է: ուրեմն եւս պիտի չկենան մինչեւ որ զժուիքին յատակը համարնին: Աւ թէ ոզ նախանձի ով որ կ'ուզէ: զայթ ակզի ով որ կընայ, ասիկա անիրաւութիւն է ազազակէ ով որ սիրա անի: թնջու որ անենք՝ որոնց հաւարը զետ կենդանի է: այսպիսի յախզութիւնը միւսն Շատուածոյ արգարութեան առնենէն առեկալի զորիքը կը համարին, որով մէջու որին հետ կը վարուի:

Ես իմ կողմաննես իմ ընթերցողներուս համար ուղիղ շնորհք կը խնդրեմ, որ Առառած զիրենք իր ողարժութեամբն ազատ պահէ ամէն մեղքերէն. բայց թէ որ մէ զժրախտութեամբ՝ մեղաց մէջ ինկած են, գանէ թող լուս որ յաջողութիւն զանեն. Եւ զիրենք ի ժամանակի խօսիւ պատճելով, իր պիտանի և ամերգ յառիտենախանութեամս մէջ իրենց ինսպիր:

トロトロ 8.

## Առողջապահության արգարարություններ

Ասուածային նախախնամութիւնը երկրտոք բաներու  
տևակառնիւթեան մէջ ուրանալին եւորք : շատ անգամ Ասուած-  
ային արդարութեան գեմ կը յարձակին մարդիկ : իրեւ թէ Ասուած երբեմն կը պատժէ զանոնք՝ որ իրենց աշխին առ-  
ջն առնենաբն այնպիսի պատժոյ արժանի չեն երեւար : Աս-  
դաւարութիւնը պլաստրարար յառաջ կը բերեն կուսազա-  
ներուն, հերձուածնողներուն, բազարականներուն եւ կամ ո-  
գիկե եկեղեցին բաժնուած ուրիշ մարդիկներուն յափանեա-  
կան փրկութեան նկատմամբ : Աս ինչպիրը շարժողները միանկ  
ամբարիլաները չեն, որոնք կը հայնոյեն ինչ որ չեն պիտեր :  
Հազար կը կանուին նաև ազեկներուն մէնին ալ ունենք, որոնց  
բազիալի բան մըն է առոր վրայ լուսաւորութիւն ունենալ՝ ի-  
րենց գիւրութեան ու միբիթ արութեան համար :

Ե՞ն յանցած առին, կը հարցընեն նախ ամենքն ող  
աշխատ գլուխ առել ու է բարձր պատճեն, թէ որ գնչվ գիւ-  
շւ ու սերտ բան էր իրենց ուրաքանչ է, եւ օս թէ իրենց հորտէ-  
րանց ուրաքանչ էր, զանիս երանցուն: Ե՞ն յանցած ըստ-  
դիւնել գլուխ առել ու է բարձր պատճեն:

Ա. Աս եացի զժուարութենէն սկսելով ասիկա կը ծնա-  
նի ու այս պրտուն դուռը ուշ է եկեղեցոյ սննդած  
աւագանցութեան ինքն իմանացու եղանակնեն:

Աբդ առ ազգոց գաւառապարտութիւնն ինչը բանի վրայ  
կը կայածաւ: Միինէ առանք հրայ բացին մէջ կը նետուին կամ  
շարշարանեցներու: մէջ կը ձգուին: Ասոր եկեղեցին զեզ եր-  
բեք պարտաւորան չէ սցովիսի վարդապետութիւն մը ընդու-  
նելու: Կըսէ Պարմէս: Եկեղեցին մազի կը սորվուցնէ թէ ոյն  
աղօքը չէն համեմիր երանեւթե և ան որ Առանձնու երանենիաց-  
ցի: առանձնեան մասու կը կարունայ: իսոյց Երբեք շխառքն ցը-

ներ որ անմեր շարժարանքներու տակ իջևած : Մասնաւոր թէ սրբազն վարդապետներուն մէջ մասը կը յանդիմանեն քանի մը անզդով վարդապետները, որոնք համարձակած են սցոպիսի վարդապետութիւն մը քարոզելու . առոր ներհակ համարակարեն կը սորմեցընեն թէ այն աղօր, թէ արքական և երջանեկայացիք աւաստենէ գրիտան են, այսու ամենայիշ ուժապիսի զուարթ եւ բախուսուր կենաց միմակի մը մզ կը գտնասն որ իրենց համար շատ լաւ է այնպիսի եղանակու զայտթիւն անենալը, քան թէ ամենեւին չունենալը :

թէ այն աղօր երջանեկացուցիչ աւաստենէ պիտի շատնենան, սաբիւս ունաց մարքն մէջ գժուարութիւն մը կը ծնանի, և իրենց շատ խիստ կ'երեւաց, որ այն մանկիթները, որոնք ամենեւին ներդործական մեզաց ընդունակութիւն շանին, արրաջութեան վասրակի մերժուելու պարաւաոր ըլլան, միոյն առ պատճառաւ որ սկզբնական մեզքն իրենց վրացին շնորած չէ . բայց թէ աս և թէ ուրիշ ասոր նման գժուարութիւնները՝ որ կընան յառաջ թերուիլ, շրեց եղանակու մը լուծելու համար, շատ լաւ կ'ըլլայ մէկ քանի նշնորութիւններ նորեն յիշառակել : Ըստինենական երջանեկան ինչ է : Ազգագիտա վարդապետութիւնը կ'ըսէ թէ Աստուծոյ երես առ երես աւստութիւնը, Աստուծոյ երանացուցիչ ստուցուն է : Ասիկա մարդուս բնական միմակին է : Աչ երրեք . այլ բոլորովին բնականնեն վեր կամ գերբնական միմակ մըն է, որուն կարելի չէ հասնիլ առանց բոլորովին գերբնական օգնութեան մը : Արդ միմէ Աստուծուն անիբառութիւնն ըրտն կ'ըլլայ իր արարածին, ևմէ զանիկիայ այն միմակին շիրարձացըներ : Աչ երրեք ի յարնեւան : Գուցէ Աստուծու, օրինակի համար, անիբառութիւն կ'ընէ քարերուն, իրենց կետեր շատրովը՝ թնդողեւ առանիերուն կու առյ, և կամ զրացում մը զանուցը : Թնդոց կենացանեներուն կը ընորդէ : Աչ իրացընէ : Երբ որ ետի մը կու առյ առ ամեն քան՝ որ անոր անզհական է իր կարգին համեմատ, որուն մզ դրուած է, Աստուծուն արգել բառական ըրտն է : Բայց առ խորհրդականութեան նոյնելով, ինչ կրնար ըլլալ այն երանութիւնը, որ մարզուս պատրանաւոր կրնար համարուիլ, ևմէ գերբնական միմակի մը բարձրացած ըլլալու : Պէտք եր՝ պարզաբեր բնական և իր զրացուրածներուն ու բանաւորութիւնն պատրանական երանութիւն մը ըլլալ, և ասիկա ընդարձակ հասուցում մը կ'ըլլար մարզին Աստուծոյ համար ամեն ըրածներուն : Իւ ոչ ազ խոսութիւն կամ անիբառութիւն մը կրնար ասոր մէջ անօնակիլ . թնդու որ Աստուծու իրենց արգեանց համեմատ պատրանաւոր վարձի մը տուած կ'ըլլար : Օրինակի համար իշխան մը կ'առզէ իր երիւս համատարիմ ծառաները վարձատրել, և ինչ կ'ընէ : Պէտքան շաբէ զարու վարձի մը կու առյ, զննէն իր թագուարութիւն առ ամեն բարձակից և բնիկիր կ'առան . միարբն ոլ իր

վարդիքը կու առց մինչև իր արգիշներուն համեմատ, եւ իրեն զանազան պատասխեր եւ փառարարութիւններ կը չնորհէ: Այսդ անիբառութիւն ըրած կ'ըլլոյ երկրորդ ծառացին, երբ որ իրեն վայելածը չնորհէլէն ետքը, առաջին ծառան անհամեմատ աւելի մեծ առեծ պարզէ: Ներազ կը լցցընէ: Ասիկա ոչ ոք կը յանձգնի հաստատել: Բայց առ է՝ որ մեր ինորոյն մէջ ալ կը տեսնաի: Աստուած՝ մկրտութեամբ զերբնական զինակի մը բարձրացողներն արտաքրոյ կարդի եղանակու կը վարձատրէ: Այս ինքն է երանացուցիչ տեսութեամբ: Իսկ առանց մկրտութեան մասնազ ազգոց բառական կը համարի իրենց ընութեան պարզապես պատշաճաւոր զինակի մը չնորհէլ, որ է բնական բարիքներու մասնուկութիւնն ու Աստուածոյ բնական ծանօթութիւնն ու սէրբ: Միւսուն ըստ Նիս (Ընդ Տեառն) Հազրությունների բնական բարձրութեանց, այսիւ ին զի եւ ըստիւն է նույն բնական շատարանների ու սէրբ: Կըսէ Աթողմաս:

Բայց, իրենց ըսել մէկը, իրենց ալ պիտի իրեն նանշնալով թէ որպիսի բարիք զրկուած էն: Աս աղ տեղի չունի, կը պատասխանէ Ա-թողմաս: Բնշու որ թէ սէրբ իրենց ընդհանրապես պիտի հանդիսն թէ Բնշ է երանութիւն, բայց թէ Բնշ է երանացուցիչ տեսութիւնը, ասիկա չեն իրենց հանդաւալ: Շնուային վրանութեան յընդհանուրն ըստ Հազրություններու իւնաւոյ: Եւ ոչ ըստ մասնուկուն: առանի եւ առոր համար ալ իրենց զրկման պատճառաւ ցաւ պիտուր չզգան, ըստ պահուի իւն ու շատին ըստ կորություն:

Բայց իրենց երանութիւնը մինչեւ մէր կը համարի: Ասիկայ ոչ եւ ոչ ոչ ուրիշ մը կարող է քեզի ըսել, Բնշու որ Աստուած չհամեցաւ ասիկայ մեզի յայսնել: Ա-թողմաս՝ որ պյեսպէս զզուշաւոր է վճիռ առաջ մէջ, կը հաստատէ թէ առ առզաք կրեան ունենալ Աստուած ծանօթութիւնն եւ սէր պարզ բնական կարդի մէջ, եւ կրեան վայելէլ ան տեսնի բարիքները՝ զորոնիք Աստուած իրենց չնորհած է: Բայց ասկից աւելի մէկնութիւն մը շնուար: Ա-թիւ իմաստան աստուածաբաններ՝ առ ինորոյն մէջ եկեղեցոյ տուած ազատութեամբ վարուելով, քիչ կամ չառ հաւանական կարծիքով կը քննեն, թէ Բնշ իրենց ըստու ոյն ազգոց երանութիւնը: Ամանը՝ Աթիւ, Գաղարինոյ, Մոլինա, Սալմերոնէ աստուածաբաններուն հետեւելով, կը համարին թէ բարձրութիւն մաքրուած եւ զեղեցկացած երկրին վրայ պիտի բնակին: Ամանը Ա-թոնանութուրոյի եւ Պէլլարմինոսի հետ կը որդիքընեն թէ ամեններն ցաւ պիտուր չզգան: Պարձեալ ուրիշները Աֆանտարոյի հետ կ'ըսնեն թէ Ա-թութայ Բնաւուն սէրուկ երիանիկ եւ խաղաղ կեսնէք մը պիտուր ունենան: Այս ամենազնի ինչպէս որ ըստոյ, առողջ որ Ա-նիեղեցին երբեք զմեզ լիապարտաւորեք հաւանալու, թէ զզոյական պատիք մը կը կրեն, մանաւ անդ թէ որդազան վարդապետները

կր սորվեցընեն, որ թէեւ զերբառիկան երանութենէ զրկուած ըլլան, այսու ամենայնին բնական երանութեան մէջ են:

Եթէ առ առանկէ է, Աստուած իրենց բնայ անիրաւութիւն ըրած կը լսայ, երբ որ իրենց մեծագոյն եւս բարիքներ շիպարգեւեր: Երանուցուցիչ տեսութիւնն այնպիսի ճրի բարիք մին է, որ եթէ Աստուած մէկու մայլ խոստացած ըլլար, մարդիկ չեն թէ մայդ շենքն իրեար պահանջել, հապա եւ ոչ իրեացին հանդառը: Ուրեմն բնայ իրաւուց ունին: Եւ եթէ իրաւուց չեն իրեար ունինաց, Աստուած իրենց զրկուած մը կը լսէ: թէ որ կը զանայ: Դիր որ իշխան մը աղքատի մը շնորհը ըրած ըլլայ, որ իր պաշտամն մէջ նաշէ, առ աղքատը իրեար համարձակիլ որտոնիլ թէ բնայ: Նոյն իսկ իշխանին հետ սեղանի շինուափր: թէ որ առաստեղեանութիւնը երրեք պարագ մը շիկրեար ըլլալ, թէ որ չափաւոր կերպով բարերարութիւն ընելի անիրաւութիւն շիկրեար սեղուիլ, երրեք առտաւծոյին վարժուանքն ալ շիկրեար ամրաստանուիլ:

Բ. Հ-Պ. Հ-Պ-Հ-ԸՆԿՐ-Ը: Կռազալսներուն նկատմամբ ալ Աստուած ամենեւին անիրաւութիւն մը չըներ: Միարդ րեր առ նիսթիս մրայ քանի մը կարեւոր նշանարութիւններ:

Ամենեն առաջ հաւատացի չե, թէ ան ամեն աղքերը՝ որ Հեթանոսի անունով կը նշանակուին, մինակ կաւազաւուերէ բազկացած ըլլան. Բնայ որ թէեւ նոյն մալորութիւնը խիստ շատերը դրաւած էր, այսու ամենայնին իրենց մէջ շենք պականի անոնց ալ, որ հըմարիս Աստուածոյ ծանօթութիւնն ունին: Եւ առար փարձն ամենի Յագրայ եւ իր բարեկամներուն, նոյնպէս ամետարանի հարիւրապետն մրայ, եւ հաւականագոյն է թէ բնայքն առանց, պայպէս ալ հեթանուննու մէջ ուրիշ ըստերը նշանարիս Աստուածոյ կը հաւատացին, որուն կամ հինգ առանցութիւնները պահած են, կամ աղքարհիս պայտափ կողմերը դրաւած Հրեաներին սորված են, եւ կամ իրենց արուած բնական մուաց լոյն աղեկ զարծածելով՝ անստուած բաներէն լուսնաւածներուն խելք հասցուցած են, Բնայքս ուրիշ Գիրքը կը զրուցէ:

Երիրորդ՝ հասպալսութեան մէջ ծնածներն ալ Աստուած անանի թող տուած է, որ ամենեւին փրկուելու միջներ ունեցած ըլլան: Ոչ երրեք: Ուրիշ բան է ըստէ՝ թէ յունեցան այնպիսի առաստեթեամբ՝ Բնայքս մէկ քանի մոզովորդներ ունեցած, եւ ուրիշ բան՝ ըստէ ամենեւին յունեցած ըլլան ոյն միջները՝ որ բոլորովն հարկաւոր են: Երրեք եղած չե որ նաև իրենց մէջն մէկը առանց իր յանցանին դատապարտած ըլլայ: Կամ առաջին՝ Հեթանունները զիստուած նաևն լայ: Հարկաւոր շնորհը ունեցած են, եւ այնպիսի շափով ունեցած են՝ որ զինքը նաևն այլէն եարը իարող ըլլան նաև զինքը փառաւորել: թէ որ առ յա շնորհն ունեցած ըլլային, որդէն եւ ոչ իսկ մեզանցէին իրենց կու-

պաշտութեան մէջ, ինչու որ մեղք չիկրնար ենթադրուիլ, ուր որ մեղքի ծանօթաթիւն եւ անկից հեռանալու ազատութիւն չկայ:

Ասոր համար եթէ կուսարշաները հաւատարիմ պրո-նուելու ըլլան Աստվածոյ իրենց տուած շնորհըին, Աստված ալ թէ թէ իրենց արդեանց, հասաւ իր հաւատարմութեան համար կը պարտաւորի զիրենք յետպայ շնորհքներէն շզըր-կել, որ հարկաւ որ են փրկութեան համելու: Այսու ամե-նայնիւ շիդարձրիր զիրենք իր ծանօթութիւններով լուսաւորե-լին, իր շնորհքներով զօրացըներէն, որպէս զի միւս առելի-եւ յառախանալով՝ զինքն ամեն բանէ վեր սիրելու եւ վեր-ճապէս մեղքերնան վրայ սպաի զգալու հասնին:

Իսոյ զիտենք, կ'ըսեն, թէ Գրութիւնն է Ե Յէ---Քրիստոս՝ յաստուածոյին Միջնորդի հասարաւը, հորիւնոր է Քրիստուան, ասիկա Բնագիւս կ'ունենան:

Աս ընդդիմականութիւնն ալ զքեզ չվախցընէ. ասի-կայ առենեւին փրկութեան նամարան շիդոցեր՝ հաւատառ-թեամբ փրկուիլ ուզողին: Ինչու որ որրազան վարդապետները նոյն նիւթին վրայ առ խորհրդածութիւնը կ'ընեն. Աստվա-ծային Միջնորդին վրայ խռալով, կ'ըսեն թէ Աստված շատե-րուն զանիկա պայծառութեամբ յայսնած է, ինչպէս Յովորայ, որն որ կ'ըսէ. Գիւրէ նև ի՛ գիւրէ ինուննէ է՝ իսկ եթէ յայ-անած շըրայ, այսու ամենայնիւ իրենք աստուածային Միջ-նորդին նկատմամբ բացայսու հաւատորն ալ չէ նէ, զանէ յաւ-լեայնն ունեցած են աստուածային նախախնամութեան մէջ, հաւատալով թէ Աստված պիտօր փրկէ զմարդիկ ան եղա-նակա, որ իրեն հանչ է: (Ա. Թովմ): Իսկ մըրութիւնը-թէ պիտօր եւ ամենահարկաւ որ է, բայց հարկ չէ որ իրօր ըն-դունուի, բաւական է որ բազմանքով եղած ըլլայ. Եւ ուր որ հարկաւ ըլլայն անյազմթելի ասիսութեամբ շիդիացուիր, թերզէս կը հանգիստի հեթանոսաց մէջ, կը պարունականի նոյն բազմանքն այն սիրոյ ներգարծութեան մէջ, որով զլասուած ամեն բանեն վեր կը սիրեն: Աս պատճառու նաև հեթանո-ները, թէ պիտօր եւ մըր ունեցած ամեն առաս միջոցները շու-նենան, ասկայն անոնցով այնպէս զրկուած չեն որ եթէ ունե-ցածնին հաւատարմութեամբ գործածեն, կարող չըլլան փրո-կուիլ: Մէկ խօսքով Աստված ամեն ժամանակ զմարդիկ պյե-սիսի եղանակա կը նախախնամէ, որ կարող ըլլան զինքը նանց-նալ, եւ նանցալով՝ մառաւորել. Եւ երբ որ իրենք իրենց կողմանէ կրցածնին կ'ընեն. Աստված որ իրօր ամենան փրո-կութիւնը կ'ուզէ, իրենց չիրցածը վրան կ'աւելցընէ:

Գ. Խոչուակնենիւնն է Հ Ե Ր Յ Ն Ե Ֆ Ա Ն Ե Ր Ո Վ Ն Ն Կ Ա Մ Ա Մ Բ ա կ ա մ ի պիտօրին է պատասխանը: Ինչու որ միթէ իրան է ունաց Ենթադրածը, թէ Ա. Ակնդեցին վարդապետ որ ամենը ալ

անդարձմանելիք կերպով դասաւորաւութն : Ձէ . Ա . Եկեղեցին կը սորգեցընէ թէ ճշմարիտ եկեղեցին զուրս փրկութիւն չկայ , բայց այնպիսի մարտի՝ որ անոնց կարծածէն տարրեր է : Երկու եղանակաւ կրնայ մէկը կամ այնիէ եկեղեցին զուրս զըտնուիլ : Մէյ մը զուրս կը զանուի : վասն զի հերետիկութեան կամ հերեւածոյ մը ծնած է , առանց իր յանցանքին : Մէյ մ'ալ զուրս կը զանուի , վասն զի մնչ իրմէ հերետիկութիւն կամ հերեւած մը ընդունած կ'ըլլայ : Ավ որ դժբախտութեամբ մոլորութեան մէջ ծնած է , յանցաւոր չէ ցորշափ ի բարի հաւատու անոր մէջ կը մնայ , այսինքն է ցորշափ որ ծանր կասկած մը , մասպիր կասկած մը չ'անենար անոր աւանդած վարդապետութիւններուն զբայ : Յորշափ որ ի բարի հաւատու է : Ա . Եկեղեցին զանիկա իրմէ նիւթապէտ բաժնուած կը համարի եւ չխորվեցըներ որ աս բանիս համար փրկութեան ճամբրէն զուրս եզած ըլլայ : Աս գեղքիս մէջ բոլորականն ու հերեւածոզը կրնայ եւ պէտք է զոնէ այնշափ ընել որշափ որ ի բարի հաւատու կը հաւատոյ թէ պարտաւոր է ընելու : Եւ որովհետեւ մերսութեան օրինաւոր զոնէն մոսած է , որովհետեւ զոնէ հաւատոյ ամենէն զբաւուոր բաներուն զբայ ծանօթութիւն ունի , եւ որովհետեւ միայն անյազգինիք տղիսութեամբ չ'ընդունիր ուրիշ յայտնուած ճշմարտութիւնները , անոր համար եթէ ներքն ունեցած միջոցները զործածելու ըլլայ , կրնայ ինքն ալ փրկութեան համարիլ :

Ասոյդ է որ աս միջոցներն ինչնաց համար այնպիս առան չեն , մնչպէս ուզգափառներուն որուածները . ասոյդ է , որ բոլորականը զիստորապար ու աղաքարարութեան եւ ոչ ամենասուրը հաղորդութեան խորհուրդներն ունի , որոնցմով այնպիս զիւրաւ մեզաց թողութիւն եւ ասուածեցին չնորհները կ'ընդունինք . այսու ամենայնին երբ որ անյազգինիք եղանակաւ առանց հարկաւորութիւնը չիդիտեր , կրնայ անոնց սեղը լեցընել ան եղանակաւ մնչպէս ուզգափառը կ'ընեն վերին հարկաւորութեան առանք երբ խոստովանահայր չ'ըդրանիք . բնչք զինքը մեզացը կատարեալ զդիման եւ միանգամցն ասուածեցին կատարեալ սիրոյ ջարժելով , որով որ Աստուած առեն բանեն վեր կը սիրուի , եւ սրբուած մեզաց թողութիւն եւ փրկութիւն զոնել : Մանաւանդ թէ մնչ ուզգափառը աս վարդապետութեան զբայ հիմ դնելով , կը յուսներ որ մըր սիրելի բայց դժբախտութեամբ մեզն բաժնուած եղրարց մէնն չատերը . որ մը մզի հետ պիտոր միանան ի հայրենիս , որովհետեւ իրենց բաժանուած նիւթական է : Բայց ասիկա ընելու համար արդեօք հարկաւոր եզած ընարհն ունին : Անին անուածեցոյս , վասն զի մնչպէս որ առն մարդ ցորշափ որ կենդանի է , պարտական է յԱստուած յաւալ եւ զԱստուած սիրել , եւ մնչպէս որ առանել եւս պարտական է նոյն ընել : Երբ որ իր վերին ժամբ կը համարի , զարն որ յայտնի

և իտեւ առանց առառածեային շնորհաց շիկրնար ընել. այսպէս ալ հարկ է՝ որ նաև ոյս գործերուն համար հարկաւոր շնորհներն անենան: Ազա թէ ոչ կը հետեւէր թէ մարդու մզքը մը գործելու կարողաթիւն անի. բայց շունի կարողաթիւն անկից հետանալու, որն որ անհանձար մասամբնէք է եւ առառածային բարութեան դէմ հայհայութիւն:

Բայց թէ որ հերձուածոցն ու բազարականը կառարեալ գիտաթիւն եամբ է. իրենց կամքը՝ հերձուածազութիւններ կամ հերձուածազութիւնն ընկածած են, եւ կամ չար կամք, այսինքն՝ մալրութեան մէջ բըսար ծանր է խահական տարակուանիքավ, նոյնին մէջ կը մնան, ան առեն Աստուած թէ յանցանք կ'ունենայ, թէ որ զիրենք կը դատապարտէ. երբ որ իրենց նոնչացած ճշմարտութիւններն կը մերժեն, կամ չեն վետաեր նոյն ճշմարտութիւննը, երբ կ'իմանան թէ շունին: Ո՞ւ առեն իրենք են որ աշուշնին այն լուսաց դէմ կը դոցեն. որով Աստուած զիրենք կ'ուզէ լուսաւորել. ան առեն հակառակ կ'ելլեն իրենց խզմանանց խայթերուն. ան առեն ամենեւին հազ ըրած չեն բըսար ամենահարկաւոր ճշմարտութիւններն իմանեալու, ինչպէս են Աստուած յայտնուածները. եւ այսպէս յանցաւոր կ'ըլլան ամենածանր մէզաց, եւ պէտք չէ զարմանալ եթէ Աստուած զիրենք կը դատապարտէ իրեւ անհաւատարիմ եւ ամենամեծ մէզաւորներ:

Ասկից կ'իմացուի թէ ինչպէս պէտք է ըմբռնել այն զիրենք, որով կը հաստատուի թէ Եվլուգիեն դուրս կը միան վայ: Նոյն խօսքը կը նշանակէ թէ անոնց համար փրկիւթիւն չիայ, որունք եկեղեցքին գուրա կը մնան, կիրաւէ կամ զոնէ ծանրապէս դուրս դուրս լուսաց, որ զուրոն են. ուր որ դուրս չեն համարուիր ան գիտուածներուն մէջ որ մրցյն Կ-Բ-Դ-Գ- Դ-Ա-Ն- Ե-Ն: Եթէ առ այսպատի պարզ ճշմարտութիւնները ծանօթ ըլլային, կը դադրէին թէ Աստուած դէմ եզած ծանր հայհայութիւնները. եւ թէ այն անիբար զրոպարտութիւնները՝ որով առը եկեղեցքն կը վասահամբարի:

Բայց ասով մեր պարտականութիւնը շինուազիր առելի եւս շնորհակալ ըլլարու Աստուածոյ մէջ ըրած անզին եւ ամենամեծ բարերարութեան համար, որ զմեզ կամ ոզիկէ ուղղագիտա եկեղեցւոյ զիրէը զրած է: Ինչու որ թէպէս եւ սույզ է թէ ոյլակրօններու մէնին ալ ի բարի հաւասար պրանուոց, ինչպէս մենացքինք, փրկուելու պիճակի մէջ է. այսու ամենազինի շիկրնար ուրացուիլ որ այնպիսին շատ վատագաւոր պիճակի մէջ ալ է: Մէկ կողմանէ կրօնի վրայ զրուած այն շափ զիրբերը, այնպէս յանախ ուղղագիտաց հետ անեցած յարաբերութիւններն, Հռոմէական եկեղեցւոյն տարածած լոյսը. եւ օրէ որ տէլի անոզ այնշափ մալրութիւնները՝ որոնց մէջ կը դուրբին բոլցը ականները, զիւրու տարակուցներ ու կասկածներ կը ձգեն իրենց մորին ու պրոն մէջ, եւ այսպէս կը

զազրի բարի հաւատքը՝ որ ըստնք. Մեկոյ կողմանը, ալ ոյս  
լուսաւորութեան եամենան երթացը, հարկաւոր եղած քննու-  
թիւններն ընելի ու եարեն ճանշցուած նշմուրաւթիւնն ըն-  
դունելը՝ իրենց միջա եանը կու զայ, եւ միջա կը պահաժեցէ  
մարդկացին նկատմանց յազգին ըլլալ, ոյսովին ճանրակցին  
նիսթի մէջ անձնն ուրեմն արանալ, աշխարհի բիւ հազար ու  
մէկ վախերը սուրի տակ առնել, եւ Աստուծոյ հաւատքիմ  
մնալ, որ ամենուն համար հասարակ բան չէ. եւ առոր հա-  
մար է որ շատ անզամ մարդկացին կիրքերը կ'արդելուն  
իրոր ընդունելու զանինք, որ սուրզ կը ճանշցուի. Ասոր  
ներհակ մներ՝ տանց ոյսովին դժուարութեանց յազգիներու  
պարտաւորուած ըլլալու, Աստուծոյ անձնաւ. եւ աստուծներին  
ոզգութեամբը, արգեն նշմուրաւթիւնը սուսցած ենք, եւ  
կարող ենք շատ մեծ զիւրութեամբ յափանեական փրկու-  
թեան համեմիլ:

Բայց առինց թեպետ նշմուրիս է թէ ոյցակրթներու  
մէթն ի բարի հաւատք ըլլովները կրնան փրկութիւ հաւատայ  
զայ անութեան կողմանէ; մասնելով, ոյսու ամենայնիւ փրկու-  
թեան համեմելու համար նաև բարաց բառութիւն կ'ուզոի,  
որ բանը է եանը մեջի վախցիլ կամ մեզաց վրայ կատարեալ  
զգիւթեան առաջանային ուրեմնեալ: Արդ՝ ոյս ամենայնին  
եւ ոչ մեզի ուզզափառացու համար զիւրին բան է, թէ եպիւ եւ  
շատ մեծադոյն ողնութեաններ ունինք, զորոնք իրենք յանին.  
որ է զզբալու Եղանակին վրայ պիտի հրահանգներ. հաւատոց,  
յուսոյ եւ սիրոյ ներկորեաւթիւններն ընկելու պարտաւորու-  
թիւնը. անինք պատարազին մեծ զահը, որն որ մեզի ոյցուի-  
սի պանչելի շնորհները կը պարզեաւ. անինք զիւրութիւն  
կորացնցուցած շնորհներին նորեն սուսնեալու. Ապացխարտութեան  
խորհրդով. պատրաստ անինք Ամենասուրը կաս ոին ու սրբոց  
բարեխասութիւններ, զորոնք մեզի ողնութեան կը կանչենինք. անինք  
ամեն շնորհները՝ զորոնք Ա. Եկեղեցին կ'ընդունի, իր պաշ-  
տամաննց, արարոգութեանց եւ աջօմթից մասնակից ըլլովներուն  
համար. վերթապէս անինք նոյն իսկ ամեն բարիներու. ազրիւը՝  
սուսուծածովին Ա. Հազարդութիւններ, որուն հետ պատեալով բա-  
ջազերութիւն կը սուսնեանք մեր կրից զեւմ պատերազմելու, զո-  
րութիւն եւ հայի կ'առնենք բարին զործելու. առարինու-  
թեան եւ զերբանեական կենաց եամենա երթալու: Արդ՝ թէ որ  
մենք՝ ոյսուտի ողնութեաններ ունենարդին ալ, մեր անձնն  
վրայ կը զգունց թէ մեր ակարութեան որշափի եանը կու զայ  
ազիկ առարից, զոյն քեզմէ մասնէ թէ թնդ պիտուր ըլլոց  
ըլլովքականներուն համար, որոնք ոյս միջացները յանինն: Այս  
ուրեմն արշափ զիւրին է՝ որ հաւատոց պակաս թէ առ համար  
շդառապարտուողը, քրիստոնեական վարուց պակաս թէ առ  
համար զատապարտուի:

Եւ առ Կըսենք՝ տանց յիշելու ոյն առելի թէ ըլլու

բազուգականները (որ սյնչափ ուշ լուս են), որոնք միշտ առելի են թիսուս քրիստոնեն և անոր եկեղեցին հետանալով, ամենայն շարեաց խորոնեկ փոսին մեջ բնիստ են, զարհութելի յանաւորականութեամբ քրիստոնի Յեանն մերոյ Շատուածութիւննեն ու բալոր յացունութիւնն ուրանարգ: Առանք անուամբ բոզորական են, բայց իրաք բոզորութիւն հեթանոս են, որոնց ուրիշ պիճակ մը շինուածոր, բայց միայն ան անօրէն մասնիշներուն պիճակներ՝ որոնք նոյն խոկ կենաց Յուսովն ուրացնեն: Ասկէց ամեն մարդ կրնայ տեսնել, թէ արգեաք սյն թշրւածները նշանաբառութեան բերելու համար եռանգնիս պէս և քիշնայ: Կամ թէ մենք մեր ամենաբարեկրար Շատուածոյն քիշ ընորհակալութիւն ուրիշներ, որ իր անենակի ոգործները զմզայ ուրիշներ:

Աս ամեն բատեններէդ, կրնայ ըստէ մէկը, կը հետեւի միշտ թէ Շատուած անյանց միասութիւննեն կ'ընէ, իր զանց ունանց առելի առասութեամբ ընորհնք կու առայ, քան թէ ուրիշներուն: Ես առար բնէ պատասխան պիտ' որ առամ: Եթէ զնանուած ամենուու կը կոյէս, փառ զի մէկու մը առելի առասութեամբ իր ընորհները կը պարզեն: քան մէկարին, իրաւունք կու առամ քեզի, թէ այնպէս է: Այս, Շատուած ունանց առելի առաս ընորհնք կու առայ՝ քան թէ ուրիշներուն: Բայց ինչ, կ'ազե՞ս որ Շատուած ամեն էակներու արարին ու զերագոյն Տէրը՝ լունենան ան ազատութիւնը, զարն որ գան՝ երկրի անարդ որդդ քա: անձններ համար կը պահպանին: Պահն կը համարին որ իրաւունք անին մէկ աղքատաբն առելի տարիք ընելու: քան թէ մէկարին, առել հոգաբարձու: կ'ընարես, եւ ոչ մէկարիները: Երբ որ ուրիշներուն իրական վեստ մը առան չես, միշտ քեզի առելի համեմի եղաղ անձննըն ընուռելուդ համար՝ ուրիշներուն անիրաւութիւն մը բռան չես համարուիր: Եւ Շատուած՝ որ քեզին շատ տարրեր և զանակաւ գերազայն, բացարձակ, ընդհանուր, աներախ, ամենասուրը եւ ամենինաստ առել, չեկրնար արգեայ մէկու մը մէկարին առելի պարզեներ ընորհնել, մէկը մէկարին առելի սիրել: Ադ բնէ անհանձնար եւ սյն անզայ մասնաւթիւննեն եւ:

Ասկէց զամ' մեր մէջը անհանց ընուռաթիւնը զրեթէ միշտ անեկատարութեամբ խռուն է: բայց Շատուածոյ զբայ այնպէս չէ: Երբ որ մենք մեր նմաններէն ունանք առելի կ'ընարենք՝ քան մէկամինիք: Հայ անզամ մարգելարին նկատմանիներէ: անեկարդ առելի կամ անեկարդ հակառակութեննէն մը կը շարժինք: շատ անզամ ընուռաթիւննին կ'ընենք, եւ ազելով այնպիսի անձնիքը՝ որոնք առելի իրաւունք կրնան անձննար մեր ընուռաթեամբ զբայ, եւ կամ առելի մեր կիրրերուն քան թէ մեր բա-

Կառուցութեան ձայնին լուրջով : Բայց Անսուանն որևէ ոք յան-  
ահմանաւ արգար եւ սուրբ է, այսպիսի անկատարութիւններ  
չեն կրնար զանուիլ : Եթէ նոր աւելի մեկը կը ընդորէ՝ քան թէ  
մեկաց, անսահման իմաստութեամբ ու անսահման ուզգու-  
թեամբ կը զարծէ : Ինը իր ամենակարողութեան մէջ իրաւունքը  
ունի ասանեկ զործելու, իր իմաստութեան մէջ իր վախճանն  
ունի, որուն համար ասանեկ կը զարծէ, եւ իր բարութեան մէջ  
եզրակաց պիտ պատշաճորեն ասանեկ զարծելու : Աս մինչեւ կը  
պակաէր՝ որ մորգս յանդդնէր զԱստուած իր եզրականեցուն  
պարաւորելու եւ զԱստուած իր լափազր շափելու :

### Գ Լ Ա Խ Խ Գ .

**Աստուած Գիտութիւնը, Կայսերականութիւնն ու  
Բարութիւնը :**

Ա . Աստուած պիտ թէ պիտի գրկութէ եւ : — Բ . Այ գրկութէ թէ  
որ Կայսերականութիւնն ուն : — Գ . Աստուած բարի է : — Դ . Աստուած  
քրեժինցիր չե :

Ա . Արդարութեան եւոքը նաև աստուածոյին պիտու-  
թիւնը, ունինք իրենց հակառակութեան նիւթ կ'առնենք, ո-  
րով թէ իրենց զերենց եւ թէ ուրիշները կը չփաթէն : Ասուց շարժիւն է այս իմաստակախան խօսքը թէ Անդրբայ-  
լութունն արդեն ունեն է, որ ուրիշ գրեսէն արդես : Այ դ-  
րադրութիւն : Արենի գրկուելու համար աշխատելուն բնշ  
կ'ելլէ : Այ կողմն որ դառնաս, ան պիտ' որ ըլլայ ինչ որ Աս-  
տուած առեած է :

Աս իմաստականութեան ուզգակի պատասխան տարբն  
յառաջ, եւ ալ նման հարցմանը մ'ունիմ ընթիրոցիս : Աս-  
տուած առուցիւ արգեն պիտ թէ զան այսօրաւան որս կե-  
րակուրդ պատրաստուած պիտ' որ զանեն, թէ պիտ' որ չզանեն : Ի՞նչ պէտք է ուրեմն ասակ ծախել : Հրաման առջ եւ իս-  
հակերդ աշխատցընէլ որ եփէ պատրաստէ : Կ'ամանազէս Աս-  
տուած առուցիւ կը առեած որ զան երրեք կարող պիտ ըլ-  
լան քիչ մը ասակ մէկ զի դնել, թէ միշտ ասանեկ խեղճ պի-  
տի նկատ : Ի՞նչ բանի կը ծախայէ ուրեմն այզչափ Շնորրնե-  
րու : Պաշինքներու, առուտուրի մէջ կեանք փնացընէլը տակ  
զիզելու համար : Երրեք Աստուածոյ առաստեկն առելի բան մ'ըլ-  
լայիք չունի : Ի՞նչ պատասխան կու տոյիր արգեօք առ հարց-  
մանըն ընողին : Թէ եւ պատրաստ պատասխան մ'ալ շունե-  
նաս, այսու առենացնիք ոչ խռհակերը առելու կը համես, ոչ ալ  
առուտուրդ կը զարցեցընէս : Արենի ինչն նոյնը չես ըներ  
հազարդ գրկութեան զործողութեան մէջ ալ : Ինչն առենացն  
փութով առար հազ չես տանիք, իրը թէ միայն քեզն կախում  
ունենար :

Բայց պիտիսս որ Աստուծոյ՝ իր անսահման իմաստութեամբ ամեն բան յառաջադրոյն առանելը, արդեւք մը չիդներ նպաներան նուն. մեր պատու կամքեւն կտուարելապէս կախուած ըլլալուն: Թէ որ խուռն բազմաւթեամբ լիցուած հրազդարակի մը մէջ բարձր պատշպամի վրայ գտնուելով վար նայելու ըլլաս: Ի՞նչ կը առանես: Ամսներ վահանքնին կը ծախին, ոմսներ կը զնին, ձիեր՝ որ կը վազեն, կանայք՝ որ կը հռաւին, ազաք՝ որ կը խազոն, անարդ մարդիկ՝ որ կը հայհայեն, և առանց նմանները: Արդ ինչ որ հնուուզը կըլլոյ՝ զո՞ն սառզիւ կը առանես: ըստ անոր պատճառը չես: Միթե քու տեսնելուդ համար՝ անոնք իրենց ազատութիւնը կարսղնուցին իրենց զորնողութիւններն ընելու կամ չընելու: Ոչ երբեք: Քու տեսնեց անոնց ազատութեան վրայ ազգեցութիւն չընի: Արդ պատիր, Աստուծ իր անսահման իմաստութեամբն ոյնպիսի աշք մ'ունի, որուն առջնուը բաց են բազր ակցածները: բայց ներկան եւ բարոր զարիկները, եւ բոլորն ալ իրենց անենամանը պարազաներովք: Բայց ինչ: Խնդին է արդեօք պատճառ անբաներան՝ զորոնք մենք կը գործենիք կամ կը խօսինք: Ամենին: Խնդիթազ կու առյ որ զարծնեք ու խօսինք ան ազատութեամբ, զորն որ մզի առած է. չէ թէ մենք կը գործենիք: վասն զի ինք ամեն բան կը տեսնէ, հապա մնիք կը զործենիք: և ինք զործածնիս կը տեսնէ:

Ասկից մեր մասնաւոր ինքրոյն անցնելով, առ կ'ըստ  
քեզի թէ մեր փրկութեան նկատմամբ ըրած գործքերնիւ Աս-  
տածոյ առևնելը՝ առևնելին ովհնչ եղանակաւ կ'արդելու մեր  
գործողութիւնը։ թէ որ ևս առառանձային օրենքը կը պահեմ,  
թէ որ ևս շեմ մեզանչեր, կամ թէ մեզաց ապաշխարժելը  
կը քարեմ։ Աստուած կը տեսնէ որ կը փրկուիմ։ թէ որ կը  
մեզանչեմ, թէ որ մեզաց մէջ կը խառանամ մինչեւ ի մաս։  
Աստուած կը տեսնէ որ կը գատապարուսիմ։ Աստուածոյ իմա-  
տութիւնն առնելայսաւակ հայելոյ մը պէս է, որուն մէջ բոլոր  
ըրածու և ընելիքու ներկայացուած է։ բայց ով է պատճեռոք, որ  
տւելի առ բանը՝ քան թէ մեկալը ներկայացուած է։ Առ բանս  
իմ ապառութեանն ձգուած է։ Կամանազէս մարգս առ աշ-  
խարհիս մէջ գուսանի մը կը նեմանի, որ թէ եաբրոնի մէջ խաղ  
մը կը ներկայացընէ։ Ժողովուրդն ինչ կը տեսնէ, ան միայն  
եւ պյուշափ միայն, ինչ որ գուսանը կը մեւացընէ։ Եւ թէ  
պէտ Աստուած իր անսահման իմաստութեամբը՝ վարագուրին  
բացուելին յառաջ ալ կը տեսնէ, պյու առնելայնի ներկայա-  
ցուած խաղն երրեք ուրիշ քան չէ, բայց եթէ ան ինչ որ  
մարդը, որ գուսանն է, կը ներկայացընէ։

Բ. Առաջ նաեւ նախառահմանութենէ յառաջ բերուած գետայսութիւնն աղ լուծելու համբաց կը բացուի: Բե՛ ո՛ Նեշուահմանութիւնն էր, կը սեն ամանք, և գրեսիւ. Բե՛ ո՛ Աւ, Էւ ո՛ Հանչը- ըլլը՛, ուրիշ պիտի ուրիշը ուրիշը: Առաջ է եւ ա-

մենասուտ : Ինչու որ Աստուած նախառահմանեցավ ի՞նչ ըրածէ : Արիշը բան չէ, բայց եթէ իր վճռովք զաւերացուցած է ան զորն որ անուած է թէ զուն քու ազատութեամբդ պիտ'որ ընկու : Եթէ անուած որ գուն' քու ազատ անձնիշխանութիւննդ է, իր քեզի առած ընորհքները զործածելով, մնուե վերջը սուրբ կեանք մը պիտ'որ անցընեա, թնքն ալ ան առեն վճռեց որ փրկութեան հասնիս : Ասոր ներհակ եթէ անուած որ չար պիտ'որ գործեա և մնուե մահ պիտի զործեա, թէ քու անձնիշխանութիւնդ և թէ իր ընորհքները շարայար զործածելով, թնքն ալ ան առեն որոշեց զբեզ թագուլ որ կորսուիս : Բայց ան եղանակու, որ իր՝ ըլլալիքները տեսնելը, իրերուն ըլլալուն պատճառ չէ, մանաւանդ թէ մնք կը տեսնէ՝ վասն զի իրերը կ'ըլլան, թնչողն վերը մեկնեցնիք : Ասանկ ալ Աստուածոյ վճիռը պատճառ չէ որ գուն բարին կամ շարը կը զործեա, և ասով երկինքը կը վաստըին կամ կը կորսուեցնեա . բայց իր տեսնելը՝ որ գուն բարին կամ շարը կ'ընարեիք, պատճառ է, որ կամ անարգուած կամ նախառահմանուած կ'ըլլաս :

Եւ մեկը չըսէ որ չեմ կրնար իմանալ թէ ինչպէս առառածային վճիռներն անօխուլ կ'ըլլան, երբ որ մեր մեռն է այն վճիռներուն կատարուիլ կամ չկատարուիլ : Ինչու որ առ գունարութիւնն այնչափ զորութիւն ունի նկատմամբ հոգւց փրկութեան, որչափ որ ունի մարմառուոր առողջութիւնը առանցու, կեանքը պահելու, յազդութիւն ստանալու և ուրիշ ամեն պատահարներու մէջ, զորոնք նոյնովէս Աստուած յառաջուցնե կը տեսնէ մեր անձանց վրայ . բայց այնպիսի եղանակու յառաջուցնե կը տեսնէ, որ միշտ մեր ազատ անձնիշխանութիւննենէն կը կախուին : Արդ աս ամեն բնակուն պատահարները թէ սպակութիւննենէն կը կախուին, և աս պատճառու ալ առաղջանալու համար զեղ կ'առնենք, առցընելու համար կիրակուր կ'ուտենք, յազդելու համար կը պատերազմնիք : Ասանկ ալ զերբնական կարգի մէջ, թէսպէտ և մեր փրկութիւնն երկինքը զրուած է, այսու ամենայնի պէտք ենք հաւատալ թէ նաև մեր զործելն ալ կախում ունի, և ասոր համար պէտք ենք ազօթել, հսկել, աստուածային որենիցները պահել :

Եւ ինչպէս ոչ ոք կը զանուի, որ խելոք մուշելով՝ առաղջանաթեան, կենաց, յազդութիւնն կորուսան անոր վրայ չեղէ, որն որ զանուելու ստանալու համար փոյթ տարած չէ, ըսկըն թէ արդէն այն կորուսան երկինքը զրուած էր . այսպէս ալ հոգւոյն փրկութեան կորուսոը բոլորովին անոր յանցները պէտք է համարուի, որն որ նոյն պատճառանձներով հոգւոյն փրկութեան հարկաւոր միջնորդներն ի զործ զրած չէ : Ասաց ամենան վերջին պատճառն առ է, թէ ինչպէս երբ որ Աստուած վճառ է մոյի մեր առաղջութիւնը տարու, վճառ է նոյնի տալ պատշաճ միջնորդներով, այսինքն ան զեղերով որ

յարմար են. այսպէս ու մը յաւիտենական փրկութիւնը վճռած առևտն այն միջոցները կը գիտէք, զօրոնք պէտք ենք ի զործ գնել այսպիսի բարձր վախճանի մը հասնելու:

Բայց թէ ըստ պատահման այս ամէն պատճառերը բաւական չըլլան քեզի՝ զքեզ հանգչեցընելու առ նիւթիս մը, առ մէկալ ճամբան բանէ, նորէն յիշէ քանի մը հաստատուն նշանարարութիւններ, որոնցմէ կրնաս լի եւ կատարեալ միմիտարութիւնն առանալ: 1. Ինչպէս որ ըլլայ տառուածային նախասահմանութիւնը, միշտ նշանարիս է եւ նշանարիս կը թույ թէ վաստած անկեղծ կամք ունի զքեզ փրկելու, եւ առ իր կամքն ամենայն պայծառութեամբ յայտնեց, երբ որ մռաւ չէ թէ մինակ ամենառն համար ի հասարակի, այլ նաև ամէն մէկերեսու համար ալ մասնաւորապէս: Առոր համար երեսակայութիւնդ ինչ որ ալ միարդ ձգելու ըլլայ, զուն կրնաս եւ պէտք եւ ըսել Առաքելոցն ըսածը թէ Յիսուս Քրիստոս քեզի եւ քու փրկութեանդ համար մռաւ: Առան իւ եւ ըստ ինչ գրիս-թիւն: 2. Յիսուս առ անկեղծ կամքովն որ ունի զքեզ փրկելու, քեզի առառութեամբ ան ամէն միջոցները տուած է, որոնք հարկաւոր են քեզի՝ այն բարձր վախճանիդ համենելու: Ընորհած է քեզի ներքին շնորհքներ, տուած է արտաքին շնորհքներ, որոնց եթէ ներքեզ եկածին չափ զործակից ըլլաս, կը փրկուիս: 3. Խոլոր նախասահմանութեան խորհուրդը, թէպէտ եւ քեզի անիմանալի ըլլայ, քեզմէ ամենեւին շիմերցըններ քու պատութիւնդ, զորն որ Առուած քեզի տուած է քարին զործելու եւ շարէն փախչելու համար: Առանկ կ'առահոգցընէ զքեզ ոռորը Գիրքը, ասանկ: Ա. Եկեղեցւոյ վճիռները, ասանկ ուզիզ միարը, որն որ կ'ըսէ թէ այլանդակութիւն է պատիժ տալ մէկու մը ըրած յանցանքին համար, թէ որ կարողութիւն շունի ան յանցանքը շընելու, ինչպէս նաև այլանդակութիւն է պարզեներով վարձատըլ մէկը, որ բարի զործը մը կ'ընէ, երբ որ շէր կրնար նոյնը շպործել: Ա. Երբազես ցորչափ կ'ապրիս, միշտ կրնաս Առուածոյ օգնութեամբը հոգիդ փրկել: որովհետեւ ցորչափ որ պարտաւորութիւնդ կը առեւ մինչեւ ցման հաւատալու, յուսալու եւ զԱստուած ամէն բանէ վեր սիրելու, հարկ է ըսել որ մինչեւ ցման ալ կարողութիւն ունիս առ պարտաւորութիւններդ կատարելու, եթէ մէկը շ'ուզեր խելազարութեամբ հասաւանել, որ կարելի է առանց մեզքի շհաւատալ, շյուսալ եւ զԱստուած չփրել: Ինչպէս որ կրնար պատահիլ՝ եթէ Առուած բաւական շնորհք տուած շրլլար: Առ սկզբունքներն ուզգափառաց մէջ անտարակուսէլի ըլլարով, բաւական են հաւատացեալներուն ամենէն վախճաններն ալ իրենց որպիսի եւ իցէ խռովութենէն հանգարանցընելու: իսկ ամազարիչուներուն մէջն ամենէն անտմօթներուն բերանն ալ բոլորումն զցելու:

Դ. Ա. Երբազես ու բիշ տառուած պին յատկութիւն մ'ալ

Ասուած բարի է, այս բայց արգելով միայն բարի է : Առ մասնաւոթիւնը չէ թէ միայն հերետիկուութիւն է, հապալ միանդամայն խելազարութիւն : Ասուած արգար է, մանաւանդ թէ նոյն խել արգարութիւն է : առը է, մանաւանդ թէ նոյն խել արգարութիւն է : Ասուած մայր է, մանաւանդ թէ նոյն խել մայրութիւն է : և իր աշուղըները չեն կրնար անիրաւութիւն մը անենել, իր սիրաը չիկրնար զանիկս տանիլ, և իր անսահման կատարելութիւնները զինքը կը պարտուարեն իր բոլոր զօրութեամբը զանիկս առելու : Առո՞ համար թէ որ անփառուէս մեզուորը յիպաւուեր, թէ որ աշխարհքիս երեսէն մեզքն իր կայծակեներովց յիշեներ, միայն անոր համար է՝ զան զի կը սպասէ որ ապաշխարութեամբ առ հարը զանէ իր պրոյն մեջ մեզքին տեղի տուողը :

թէ որ առանձի ըրբար. Աստուած քարի չեր ըլլար,  
հազար տպաւչ, եւ մուրգիային անօրէնութիւններուն մեզաւ-  
ից կը սեղուէք: Կուցեն առ բանս տեսնել: Խկուր, միտ դիր  
առ զավետներուն զարոնք հօր մը պիտի տամ: Ասիկա քանի մը  
որդիք ունի, որոնք անհնարջանգ, անխրատ, ցիր տպաւ են.  
իրենց հօրը զրոխ չեն ծուեր, իրենց մարը վրայ կը խնառան,  
զրացիններուն հազարութէկ թշնամներ կ'ընեն եւ բարը թաղին  
դային ակզութիւններուն հայց իրենց հայրն այնշափ բարի  
է, որ առնենքն սիրոք ցիրաւնքը որ զիրենք յանդիմանք եւ  
պատեք. միշտ բաւական կը համարի զիրենք սիրով խրատել,  
որպաւել եւ պաշտամիլ. բայց Աստուած չընէ որ ձեռքը պատ-  
ճապ մը մերժեցին, թէպէս եւ անոնք առնենքն իր բանեները  
մոփի չեն ըներ: Կողմանք քաղքի մը մէջ պատառը մը կայ.

որն որ արդարաւթիւն ընելու դրուտ է : Բայց առ քաղաքը  
զոգերով, մարդասպաններով, արինդպահներով, լարակործ-  
ներով, կոսորածներով, ազատաւթիւններով լիցուն է : Դա-  
տաւորն առ դիմու, մանուանդ որ յանցաւորներն ոլ կը բրո-  
նաբն, առջեւը կը բերուին : Բայց ինչ կըսես : Դատաւորն  
անձնեկ բարի է՝ որ առնեւենին շուշեր մեկը պատճել : Ըստ  
շատ, սիրով կը խրատէ յանցաւորը եւ կը թոզու իր ազա-  
տաւթեան՝ որ երթայ խաղաղութեամբ : Արդ՝ ինչ կը կար-  
ծես դուն առ զատաւորին եւ առ հօրը բարութեան վրայ :  
Ավ որ խելքը զեռ չէ թառացած, պետք է ըստ թէ առ  
հայրն ապուշ մեկն է, անմիտ մարդ մըն է . թէ ան զա-  
տաւորն եղած առն անօրինութիւններուն մեզանից է, որ իր  
պատճառաւոր կ'ըլլան : Ըստ աղեկի : Բայց նոյն ակտակ զավեսուր  
չէ մի . զոր ամանք Սատաւեոյ կու տան : Եթէ իր բարութիւ-  
նը երբեք պատճելու ըրըսոր, եթէ իր սպառնալիքները պա-  
րապ խօսքեր ըլլացին, եթէ իր կայծակները մինակ սղի շա-  
ռացին մը ըլլացին, ըստ ինձի, առկից եաբը իրմէ վախենալու  
առիթ մը կը մեռք մեզի : Անոնք՝ որ Սատաւեոյ այսպիսի գո-  
վեաւ կու տան, զինքը չեն պատռեր, հասկա զարհուրելի  
եցանակաւ կը թշնամանեն :

Եթէ Աստուած այնչափ բարի է որ փոյթ շըներ մեր  
ըրածներուն, ինչու ուրեմն օրենք տուած է, ինչու այնչափ  
պատուի երներ զրած է: Ա երբն առանձնանի ծաղցական էւ ան-  
համեմար զարեր մըն է, յարգորել եւ տախաղել այնպիսի բանի  
մը՝ որ առնենեին պիտանի չե: Բաց առելից՝ այնչափ ոպանա-  
ցիքներ, այնչափ պատիժներ վրան առելցընելն ինչ բանի կը  
ծառայէ: Ո՞հ. Աստուած ոլ առանի պարտոց խօսնոց մըն է  
եղեր, ինչպէս մեր օրդունքս, որ այնչափ առելի ծայներնիս կը  
բարձրացընենք, որշափ որ զմեզ առելի ակար կը զդանք խօս-  
քերնիս բանելու:

Ս. Գիրքին՝ Առաջնայ բարութեան միաց տուած զա-  
զափարք. Երբեք իր անսահման արգարութեան շիրածնուիք. Ա-  
Շ-Շ-Շ Ե- - Ն-Ն Ե- Ց-Ց : Ց-Ց մեր. այս, բարի է, բազդր  
է. բայց մասնակամայն արդար է, մասնակամայն ուղիղ է: Բարի  
է, և բարի ըլլալուն համար եր՝ որ Մարդեզութիւնն յանձն  
առան եւ մեզի համար խաչին միաց մեռան. բարի է, և բարի  
ըլլալուն համար մեզի անմիտ ընորհքներ կը մաստիպարէ մեր  
փրկութեան համար. բարի է, և բարութեանը համար նաև  
մեր մեղմակելէն եայն ալ մեզի թուզութիւն ընորհելու պա-  
տրաստ է. բարի է, և բարութեանը համար թէ որ զինըը  
սիրելու ըլլանք. մեզի յութուննատիսն վարձք պատրաստած է:  
Այս ամենայն ամենամշաբիս է. բայց իր բարութիւնը զինըը  
շիրածըցըներ. իրեն առջութիւն շիտար. և ոչ ալ զինըը մեր  
անորենութիւններուն մեղմակից կ'ընէ. բարի է, այսու ամե-

"Hans", "Hans", "Hans"

նայեմ. Հազարաւոր պատուիրանազանց հրեշտակներուն համար մասնաւոր գժոխք մը տալզենց և զերենք մէջ նետեց: Բարի է, բայց ազգերն ու ժողովուրդները կը կործանէ՛ երբ անոնց մզքերուն շափը լեցուած կ'ըլլայ: Բարի է, այսու ամենայինի երկրին վրայ իր առանձնական եւ հրապարակական պատճենները կը խորքէ: Բարի է, եւ շատ անպատճ մեզաւորը՝ մէջն շելու առենքը կը պատճէ: Բարի է, բայց զանոնք ամենայի գժոխքը թափելն եւ չերաշուիր, որոնք մահուանէ յառաջ իր արդարութիւնը շնաշանցոցին: Խնդյէս որ մեզաւորներուն այնչափ բազմութիւնը զինքն իր գահուան վրայ շնաշանեցրներ, այսպէս ալ ամենեւին շինքը շեն շարժեր անօրէնուերուն կեղծաւոր դրամատիկը՝ որ իր բարութեան կու տան, որպէս զի տառը իր սոսկացի արդարութիւնն պատառարութե:

Դ. Բայց ան առեն, կ'ըսեն քանի մը անմիտներ, Առաջին գրեթե ուղարկութիւն ըստ Վալլյ, Եւ վելոյլու իր առանձին թուրքութիւն որ գրեթե ուղարկութիւն ըստ: Իրաւ կ'ըսեն: Մեզի պէս անարդ որդերուն կը վայրէ զինքը թշնամնել եւ առն տեսակ անարդութիւններով զինքը դրդուել, եւ Սասունց յիշայլեր իր պատճեւը պահէլ: Քիչ մը միտ զիր բերնեղ ելածին, երբ վրեժիւնդրութեան վրայ կը խօսիս, եւ երբ որ զանիկաց Սասունց ալ կու տաս: Մեզի պէս ոզորնելի մաշկանցուուներուն՝ շատ պատճառներու համար առանձնական վրեժիւնդրութիւնն արգելուած է. Բնդու որ երբ եր նշդիք շենք կրնար նաև մեզաց առաջնանը, որով մը մեր մերձաւորը կրնաց յանցաւոր ըլլալ, որովհետեւ ամիկա զիլաւուրաբար անոր սրաբն մէջ կը կայանայ, զօրն որ միայն Սասունց կը տեսնէ: Մեզի արգելուած է, վասն զի իշխանութեան անպհական մէկ զարծոցութիւնն է, զորն որ առանձնական մարզ մը ուրիշ առանձնականի մը վրայ չիկրնար բանեցրնել, որովհետեւ շունի այն իշխանութիւնը: Մեզի արգելուած է, վասն զի մը կիրքերը որ վրանիս կը տիրեն, մը անձնական զարբն մէջ մը զատաւածն էր լիսութիւն: Մեզի արգելուած է, վասն զի Սասունց մը կատարելութեան համար կ'ուզէ որ նմաննենք մը Յիսուսին հեղութեան ու սիրոյն, եւ վասն զի ուրիշ ծանր պատճառներ կան, զօրոնք անցը չէ հաս մանրանան յառաջ բերելը: Առ ամեն պատճառներուն համար մը մին առանձնական վրեժիւնդրութիւնը յանցանք է, պակասութիւն է: Բայց նոյնը չիկրնար ըստիլ Սասունց բարձրութեան նկատմանը: Յանցանքը՝ մեծ անկարգութիւն մըն է, վասն զի կ'եղծանէ Սասունց յարիւնական որենքը, եւ պէտք է որ առաջ դարման մ'ըլլայ: Ամեն անզանն որ մարդ տար նարը չիկանելը՝ կամուրապէս քաւելով կամ ըրած անիրաւութիւնը եւ կանչելով, հարկ է որ քառուի բանութեամբ, եւ Սասունց որ ամենայն կարդի ու կանանի առհմանին է, կը պարտաւորի առ բանիս վրայ իր ձեռքը զնել: Խնդ թէ յանցանքն է, թէ ու-

նոր պարտագաներուն կառարեալ ծանօթութիւն ունի. ուստի  
եւ անառհման ուղղութեամբ նոյն ի դորժ կը զնէ: Ինչ զե-  
րացոյն իշխանութեան ունի, ուստի ուրիշ բան չ'ըներ, բայց  
եթէ իր իրաւունքը կը բանեցընէ: Իր վրայ կրծք վրգավճանք  
ոչ կայ եւ ոչ ալ կրնայ ըլլալ, ուստի եւ վերըն հանգար-  
առութեամբ կը զառէ. կը պատժէ յանցանքը, վասն զի յան-  
ցանքին ազեղութիւնն ու. իր անհուն արգարութիւնն անանի  
կը պահանջնէն:

Աչ որ ուրիշն ինք զինքը խարե՛ զԱռուած մինակ բա-  
րի կարծելով, ինչու որ ասով ինք զինքը վասնիք մէջ կը  
զնէ զԱռուած մինակ արգար զանելու: Ազէկ կ'ըլլար՝ եթէ առ  
բանին միա զնէին երկու առանկ մզաւորներ: Անոնք՝ որ ա-  
զէկ զէլ անառարեր կը դորժեն: Ասուն ձայ բարութեան վրայ  
անխոհեմութեամբ յառաջով: Ասուած՝ իր ողորմութեանէն  
կը պարտասորի պյառիսի անօրէնները պատճելու, որպէս զի  
աշխարհիքիս վրայ չհաստատուի պյառիսի զարհութել սկիզբ մը,  
թէ որչափ առելի Ասուած բարի է, ոյնչափ ալ առելի մէկը  
կրնայ յանցգնիլ զինքն անարգելու: Երկրորդ կարգի մզա-  
սրներն անանիք են, որոնք յանառութեամբ բարիներուն զէմ  
պատերազմի ելած են, զանոնք կը նուածնն, զանոնք ուրիշ տակ  
կ'առածնն, զանոնք կը յափշտակեն և. զանոնք աշխարհիքիս ե-  
րեսէն կը թնթն, վասն զի անոնք ամէն նեղութիւն համբերու-  
թեամբ կը կրեն: Իրաւ է, Հիմոյ բարիները չեն կրնար եւ ոչ  
ալ պէսոց են զրէմինդրութիւն ընել. բայց որ մը պիտի զայ,  
որ ամէն մարգկոցին կիրքերէն ազատ է. միունք արգարութեան  
պարզ սիրոյն համար՝ ձեռքերնին երկինք պիտի վերցընեն եւ  
ազազակեն, ինուրիւ զէտէ՝ ուժու մըրոյ<sup>1</sup>: Եւ Ասուած՝ որ  
զրէմինդրութիւնն իրեն պահած է, անոնց ձայնին պիտի լուն  
եւ կոտուարէ, եւ ամենուն պիտի յանցընէ թէ իր բարութիւնը  
զինքը լ'արգելուր յանցանքը պատճելէն, ինչպէս անօրէնները  
կը պահանջնեն, եւ ոչ ալ իր արգարութեան հակառակ է  
զրէմ ինդրել այն անարդութիւններուն համար, որոնք իր  
ծառաներուն անունունի իրեն եղած են:

## Գ. Ա. Խ. Խ. Գ.

### Երանել :

Ա. Ա. Ա. կրօն աղէկ է: — Բ. Ա. ամէն կրօն կը յարգեմ: — Գ. Ա. Ա.  
զէմ որ դժոխք երթան անձը անչպէս ալ, որ քեզի պէս չեն մասներ:

Աշխարհիքիս վրայ խիստ քիչ մարդ կայ, որ համարձակի  
ուրանալ թէ բնշպիսի որ ըլլայ կրօն մը հարկաւոր է: Ինչու որ  
իր ընթանաւած ու ամենէն հանցաւած է թէ Ասուած մը կայ,

<sup>1</sup> Յայտն. Զ. 10:

առնեն մարդ կը առնեն որ իրեն պաշտօն մը մասուցանելը շիկրնար զբացուիլ: Այսու ամենայնիւ անոնց թիւն ալ քիչ է: որոնք շեն ուզեր առ Աստուծոյ ան պաշտօնը՝ զարն որ Բնիք պահանջելու իրաւունք ունի: Եւ որպէս զի ապահովութեամբ կարող ըլլան շնազանդիլ Աստուծոյ: յարդ մը առան են այն սիզբութեաներուն, որոնք եթէ անգամ մը իրեւ նշանաբառ ընդունելու ըլլան, հազարութիւ անկարգութիւններու դժուները կը բանան: Սկսինք զիլաւուրին: Ամեն կրօն բարի է, կը ըստն ուստի թնչ պէտք է այնչափ զլուխ յոզնեցընել այնչափ այնչափ կրօնական խնդիրներու եւ պիճարանութիւններու վրայ: Մինակ շհանգաւրծողներն են, որ առ նշանաբառութիւնը շեն հանդիպար, եւ կը պահանջեն որ ամենքն ալ իրենց աշխարհ առանց առանձին ու մասնեն:

Աս գեղեցիկ սկզբանքները շատ անգամ եւ առեալ կը լսես հրազդարակներու մէջ, եւ երբեմն մինչեւ այնպիսի անուանի անձնիքներէ, որ հրաշք մը համարելու և՛ եթէ նոյն սկզբանքներն այնպիսի ծանր անօրէնութեան անդ զնելու ըլլան՝ ինչպէս որ են: Բայց քննենք քիչ մը:

Ա. Ամեն իրն ուշի է: Աս առաջարկութեան մէջ կը պարունակուի աշխարհներիս վրայ ամենեն մեծ ու ծանր անօրէնութիւնը զորեւելու թույլուութիւն մը: Ասոն զի թնչ է անոր նշանակութիւնը: Կը նշանակէ թէ որ եւ իցէ աւելորդ պազաշտութիւն, որ եւ իցէ կոսոպաշտութեան զորեց, որ եւ իցէ մոլորութիւն՝ զորն որ մարդս կրնայ ունենալ Աստուծութեան վրայ, այնչափ աղեկ է, որչափ աղեկ կրնայ ըլլալ նոյն Աստուծութեան ընծայուած ամենեն մաքուր պաշտօնը: Կրօնք են Հրեաներուն, Պրամանեներուն, Իրուցիներուն, Աւետուիչի ժազովուրդներուն կրօնենքն ալ, որոնք զՅիսուս Քրիստոս կուրանան, կամ Պուտային, Ծխարքային եւ կամ ուրիշ կուռքի մը Երկարագութիւն կ'ընեն: Թէ որ ամեն պաշտօն բարի է, ըսելու և որ մոլորութիւն ու նշանաբառութիւն, Աստուծոյ պատիւն ու անօրդութիւնը, զինքը հանձնան ու շնանշնարը, զինքը պաշտեն ու կուռքերու առնելու սատունաները պատուելը՝ մէկ բան է: Ասկից աւելի թնչ այլանդակ բան կրնայ ըլլալ:

Ինչո՞ւ արքեմն Աստուծ հին օրենքին մէջ այնչափ պատուիրանեներով կոսոպաշտութիւնն արդելց: Ինչո՞ւ այնչափ պատանալըներ ըրաւ առ յանցաները զորեալիներուն: Ինչո՞ւ այնչափ պատիւներով կոսոպաշտները պատժեց: Ինչո՞ւ Շնչեց այնչափ աղեկերը՝ որ կոսոպաշտութեան ետեւէ կ'երթային: Ինչո՞ւ այնչափ զգուշութիւններով պատապարեց իր ժողովուրդը, որ առ անօրէնութեան մէջ շինայ: Հիմա նոր յայանուեցաւ արդեօք ամեն կրօնին աղեկ է: ամենուն ալ մէկ բան բրուրը:

Հրեէից ժողովուրդը Յիսուսի Քրիստոսի աշխարհը պա-

լէն յառաջ կրօն մը ուներ, որն որ նշանաբիտ կրօն էր, վասն զի կը ճանանար միակ նշանաբիտ Աստուածը, նաև աղեկ կրօն էր, վասն զի նոյն թոկ Աստուածոյ ուզած ու յայտնած առրր պարտամունքներով զնները կը պատռէր: Բնէ որ ամէն կրօն աղեկ էր, թուզն աւրեմ ինքն Քրիստոս եկա: Նոյնը փոխելու ժնիվը համար: Բնէ որ Աստուածոյ առաջնուն ամէն կրօն մէկ էր, առ փոփախութիւնն ընելու պատճառ մը չկար:

Բայց զայտ կ'ուզեն ըսել թէ զանէ ան կրօնները՝ ուրուք եղանակաւ մը զթիսուս Քրիստոս կը ճանանան, ամէնն ալ աղեկ էն: Բնէն իրենց առաջարկութիւնն այսպէս շաբաւութելու ալ ըլլան, անանիսք ալ ասիկա առջի ըստներնուն պէս ամբարիչաւ եւ այլանդակ խօսք մըն է: Ինչու որ ո՞վ շիզիսեր թէ բազոքական աղանդները հազար ու մէկ կողմանկցութիւններու բաժնուած էն:

Ան վարդապետութիւնները՝ զորոնք նոյն բոզորականներն ի սկզբան այնչափ սաստիւթիւնմք կը պաշտպանէին, Հիմայ գրեթե ընդհանրապէս կը մերժէն: Ինչ որ Լուսերականը Կընկունին, նոյնը կազութեականը կը մերժէն: Ինչ որ Կալութեականը կը զաւանին, նոյնը Սկովուացիք կ'ուրանան: Ինչ որ Սկովուացիք կը խոստավանին, նոյնին հակառակ էն Անդիականները: Ինչ որ Անդիականները կը պաշտպանին, անոր դէմ կը պատերազմին Այլաղանդները<sup>1</sup>, եւ պասպէս զնայ յառաջ: Այսորուան օրս ամէն մէկ աղանդ իր հանգանակն ունի, որ եթէ վազը հիմնայու ըլլայ, զազը կը փոխուի: Ըսկից կը հետեւի որ երր որ ումանիք մէկ վարդապետութիւնն իրեւու Աստուած յայտնուածքներուն թիւն կը համարին, մէկանձնէք նոյնն ամեննեւին յայտնուած չնի համարիր: Այս ամենայն անտարակուանելիք է: Ուրեմն ինչ է ան ըստնուն թէ առ ամէն կրօնները հաւատարապէս աղեկ էն: ըսել է թէ այսն ալ, ոչն ալ հաւատարապէս աղեկ ու նշանաբիտ էն: Ինչպէս ըսենք, օրինակի համար, աղեկ է ուղարկաններուն հետ խարանին վրայ ամենասուրը Հազարդութեան երկրպագութիւն ընելը: Բայց նոյնպէս աղեկ է նոյն երկրպագութիւնն ընելը՝ կռապաշտութեան գործը մ'ընելը, ինչպէս կը մասնեն կալութեականը: աղեկ է մեղաց արձակում առնելի սպազմարութեան խորհրդին մէջ, ինչպէս կ'ուզեն ուղղագիտանները, եւ միանդամյն աղեկ է մրան ծիծաղիլ խնայքը, ինչպէս կ'ընեն Անդիականը: աղեկ է Քրիստոսի իրեւ կինդանի ու նշանաբիտ որդույն Աստուած երկրպագութիւն ընելը, ինչպէս կամ աղեկ է եկեղեցոյ հետ շատ աղանդներ կ'ընեն, եւ աղեկ է զննը պարզ արարած մը կարծել, ինչպէս կ'ընեն Սովոնն աններն ու Միաննականները<sup>2</sup>: Բայց ինչ բաներ են առնիք: Յայտնապէս զթիսուս Քրիստոս ծաղրել, վրան խնայը է, ինչու որ զարծքով ըսել է թէ կում Շիռուս իր յայտնութեամբը շարպեցուց ինչ-

<sup>1</sup> Disidentes. — <sup>2</sup> Unitaires.

որ կ'ուզեր որ մենք հաւատանք ու կատարենք, կամ թէ  
թէպէս եւ յայտնեց, բայց չկըցաւ մարդկան խոր հասկը-  
ցընել, եւ կամ վերջապէս տմնենքն ոչ հոգ եւ ոչ փոյթ-  
ունի թէ իր հետեւողներն ինչ կը հաւատն կամ կը գործեն:

թէ ասիկա որշափ նախատինք է Արտուր եւ որշափ  
ըստ ինքեան ծանր ամսարձութիւն մին է, կրեայ իմացուի  
այն մեծ հագացողութենեն՝ որ Արտուր ունեցաւ զմեզ Շըմար-  
տութեան մեջ կրթելու: Առուծոյ միածին որդին, կ'անցնի  
անսահման հեռաւորութենեն մը՝ որ զմեզ իրմէ կը բաժներ,  
կու զայ մարդ կ'ըլլայ, մեր մարդկային ընաւթեամբն երեւա-  
լով՝ կը քարոզէ, կը սորվեցընէ եւ կը հաստատէ նշմարտու-  
թիւնը. Եկեղեցի մը կը կանգնէ, այս եկեղեցին աւանդակա՞  
կը զնէ իր վարդապետութեան, իր Հոգին անոր կը պարզեւէ  
անոր կը խստանայ իր ներկայութիւնն ու օգնութիւնը մին-  
չեւ աշխարհին վերջը, որպէս զի մալորաւթեան մեջ չինայ: Առուծոյ որդին իր առաքեալները բոլոր աշխարհը կը խրկէ,  
որպէս զի այն նշմարտութիւններն աւետարանեն, զորոնք ինչ  
անձամբ քարոզեց, եւ ամէն առասկ հրաշքներով, ընորհքնե-  
րով ու առաքենութիւններով կը հաստատէ, եւ իր հաւա-  
տացեալներուն սուրբ արեամբը կ'ամրացընէ: Ինք այնշափ բան  
ընելէն եաբը՝ որ մարդիկ կարող ըլլան իր վարդապետութիւն-  
ները ժառանգել, հիմայ զուրս կ'ելլեն առ նոր ուսուցիչները.  
Եւ կատարելութեան մեծ զազմնիք մը գտածի պէս կը սորվեցը-  
նեն մզի որ Քրիստոսի տմնենքն հոգը չէ թէ ուրիշներն ինչ կը  
հաւատն կամ ինչ կրօնք կը գործածեն: Բայց թէ որ ասի-  
կայ ասսուածոյին վարդապետութիւնը ծաղրել չէ նէ, հա-  
պա ինչ է:

Զ.Քրիստոս այսշափ ծաղրելէն եաբը՝ կը սկսին նաև  
բոլոր Եկեղեցին ծաղրել: Ինլու որ Քրիստոսի կանգնած ա-  
թուին զէմ հակառակ աթու մը կը կանգնեն, անոր սորվե-  
ցուցածին՝ ուզզակի հակառակը կը սորվեցընէն: Եւ բնազէս  
չէ. թէ որ ամէն կրօն աղեկ է, ուրեմն ալ ամենեւին հերե-  
տիկուութիւն չիայ. բայց Առաքեալը հերետիկուութիւնը  
մարդապանութեան եւ չնութեան հաւատը կը դնէ<sup>1</sup>, կ'ուզէ  
որ հերետիկուը հաւատացեալներէն մերժուի, եւ կը հաստա-  
տէ հերետիկուներն արրացութեան ժառանգ չեն կրնար  
ըլլալ: Թէ որ ամէն կրօն աղեկ է: Ա. Յովհաննէս առաքեալ  
անիբրաւութիւն բրած է, թէ հրաման աայօպը որ հերետիկուը  
տուն լընդունուի եւ թէ լուզելովը հրապարակական բազ-  
նիքը ուոք կախել, ուր կերպնեմու հերետիկուապետը կը  
գանձուէր, ինչպէս կը վիայէ Ա. Խրեննէս: Թէ որ ամէն  
կրօն աղեկ է, Առաքելոյն բոլոր տուած խրամաները ծիծա-  
զական են, որ կը պատուիրէ հաւատրի աւանգն անտրատ պա-  
հել եւ հաւատոյ նիւթերու վրայ խօսելու առեն նշութիւն

բանեցրմանը. պարագ բաներ են նաև Եկեղեցւոյ բոլոր փոյթն ու խները. որն որ իր հաւատացեալները կը պատեէ հաւատաց բաներու մէջ նորութիւններ խոժելնուն համար. թէ որ ամէն կրօն ազէկ է, անօգուստ էին այնշափ ժաղավճռները, այնշափ մրցութիւններն որ եզան հերետիկուններուն գէմ Եկեղեցւոյ առաջին գարերին միջեւ մեր օրերը: թէ որ ամէն կրօն ազէկ է, խենթ էին այնշափ եպիսկոպոսներ, այնշափ քահանաներ եւ այնշափ հաւատացեալներ, որոնք այնպիսի գառն բանեարկութիւններ եւ այնպիսի անզունի մահեր կրցին Արքանուններուն, Նեստորականներուն, հերեւածովներուն եւ կամ ուրիշ հերետիկուններուն գէմ ուղղափառ Հշմարաւութիւնը պաշտպանելնուն համար:

Կը հաւատան արգեօք: թէ որ ամէն կրօն ազէկ է, չենէ միայն անօգուստ բան է եպիսկոպոսներուն հակոզութիւնը. քահանանցը՝ սորվեցընելու եւ կրթելու խնդրը. հազր նաև անօգուստ է Եկեղեցւոյ Հիմարկութիւնը. Հոգւայն արրաջ ներկայութիւնը եւ Յիսուսի բոլոր գործերը. ինչու որ իր աշխարհ զալէն յառաջ արգէն կրօններ կը զանուեին: Վերջապէս թէ որ ամէն կրօն ազէկ է, բազարական Եկեղեցականներուն քարոզութիւնն ալ պարագ է, պարագ է նաև անհաւատներուն ազազակները: Ինչու որ ինչ բան կայ, որ անոնք անանի ետեւեն բնիկած են՝ ուղղափառները կամ բազարական եւ կամ անհաւատ, անաստուած, բնակրօն, եւ որ մէկն բանմ, ընելու: թէ որ ամէն կրօն ազէկ է, իրենց բան չեն գառառըիր ուղղափառներն իրենց ազելով, եւ ուղղափառներն ալ բան չեն կրտսեցըներ ուղղափառ ըլլարնին, ինչու որ ուղղափառութիւնն ալ կրօն մըն է, եւ ամէն կրօն ազէկ է:

Ասիրց ամէն մարդ կը տեսնէ թէ ննչպէս առ այլանդուկ սկիզբը նաև բանասրութեան եւ մարդուս ուզիղ զզածման ամենածանր նախատինք մըն է. ինչու որ յիմարական եւ մալթիկան բան է մարքն ալ անցընելը, թէ այնշափ անշափ ազգեր ամենին ալ խարուած ըլլան, որ իրենց եամենգազը, գործքերովն ու մինչեւ նաև կրօնի համար պատերազմի ելլելով իրենց համոզումը ցուցոցին թէ ամէն կրօն ազէկ չիկրնար ըլլալ: Եւ իրաւցընէ եթէ Հշմարաւութիւնն ըստ ինքեան մէկն աւելի չէ եւ չիկրնար ըլլալ, եթէ Յիսուս Քրիստոս մինակ մէկ յայտնութիւն տուաւ, եւ եթէ մինակ ան է Հշմարիար զորն որ ինք սորվեցուց, ուրեմն հարկ է ըստ թէ մէկ է Արձմարաւութիւնը եւ մէկ միայն է ազէկ կրօնը:

Բ. Ի՞նչ կը նշանակէ ուրեմն այն խոսքը եւ ուրեմն իրն իւ յորդիւ: Գործնականապէս կ'ուզել ըստը՝ եւ եւ ոչ մէկ կրօն Հշմարիար կը համարիմ, կամ զամենըն ալ Երկրայտկան կը համարիմ, եւ կամ այնպիսի խնդրոյ մը ուեզ կը գնեմ, որուն լուծում տաքց լաւ մեծ հոգ մը պէտք չէ ընել: Առաջնունը՝ բոլոր աստուածապին յայտնութիւնն ուրանալ է:

իմաստակութիւն մը համարիլ է ան ամեն փառաւերն ու ցոյցերը՝ սրանցմազ մինչև Հիմայ ազգերն ու իշխանները. պարզաբնուներն ու իմաստաները շարժեցան եւ յորդորեցան քրիստոնեաթիւնը զրկելու. Երկրորդը ուրացողութեան կերպական զօրծք մըն է. զան զի ով որ իր հաւատորին վրայ կը ապրակուաֆ, արդեն անհաւաս է. Բնապես յայտնի է. Աւերջապես երրորդն ալ ըսել է թէ նշցն ու նուասու բան մըն է մարգուս Վասուեց վրայ Նշմարաւութիւնն իմանուարը, թէ հոգ ընելու շարժեր ան բանը՝ զօրն որ Վասուած մը այն շափ ծանր եւ հարկաւոր համարեցաւ որ մինչեւ երկինքն ինաւ նոյնը սորվեցնելու. եւ վերջապես ըսել է թէ բանի մը անդ զնելու չ մարգուս իր վերջին մասնաւին համարից: որուն կը դիմէ կրօնը:

Ես եղանակաւ խօսազներէն ու Ֆազրովներէն ունեց մրայ, փիլիսոփայրական բարձրութեան եւ մարգատիրական ներզագաւութեան կերպարանը մը կը տեսնամի, որով ամեզարիւները մեծ պարծեներաւութիւն մը կը ցուցընեն. բայց այն անենայն երեսոյն մըն է. արդէ բան չէ. Բնչու որ չկայ բան մը՝ որ ուզիզ եւ ացէկ փիլիսոփայրութեան եւ Նշմարիս մարգատիրութեան պյառպէս հակառակ ըլլոյ. Բնչու ամեն կրօններուն նկատմամի այն յիմարական յարդութիւնն ունենուարը: Վամենէն աւելի եւ անենէն յառաջ փիլիսոփայրութիւնն առոր հակառակ կ'երէ. Բնչու որ մէր ըսուած է երրեկ որ Նշմարիս փիլիսոփայր մը սորվեցուցած ըլլոյ: Թէ նոր հաւատորապէս կը յարգէ ամեն իրարու հակառակ վճիռներն ալ: Եթէ փիլիսոփայրութիւնը Նշմարաւութեան քննութիւնն է, անիմանայի բան կ'ըլլոյ. Թէ Բնչու մոլորութեան մէջ հանգչիլը, կամ որ յարագոյն է՝ մինչեւ մոլորութիւնը յարգելը, փիլիսոփայրութեան զօրծեր մը կրնայ ըլլոյ: Բայց անելի եւս հակառակ է Նշմարիս մարգատիրութեան: Բնչու որ առոյդ Ե Նշմարիս մարգատիրութիւնը մոլորեալները շննարգել. իրենց կարեկից ըլլոյ, պիրենք սիրել կը սորվեցընէ. բայց երրեկ սորվեցուցած չէ որ հանգարաւութեամբ մոլորութեան առնելու. Ե: Այսու անենայնիւ առ կը նշանակէ այն հաշակաւոր խօսքը: Եւ ամէն ի՞ն լը յ-ը դի՛ ը ըսելը՝ կը նշանակէ: Ես կը յարգեմ ան կրօնն ալ, որ պիտեմ առոյդին թէ չիկրնար Նշմարիս ըլլոյ. որովհետեւ Նշմարաւութիւնը չիկրնար ամեն իրարու հակառակ առաջարկութիւններու մէջն ալ պըտնուիլ: Եթէ ըսելու ըլլոյիր, կը զիմամ ամեն մոլորեալներուն մրայ, զննունք կը սիրեմ, եւ խաւարի մէջ մեացած ըլլոյինուն համար իրենց շարիք շեմ ուզեր, չէ թէ միայն իրեւ մարգ՝ ոյլ նաև իրեւ ուղղագիտա կը խօսէիր, որուն յատկութիւնն ու նշանն է, Բնչու Ա. Օդուանինս կը զուցէ. մոլորութիւնն զարցիլ եւ մոլորեալներուն կարեկից ըլլոյ: Բայց ըսել թէ եւ իրենց մոլորութիւնները, իրենց յիմարաւթիւնները, իրենց

սիսարմանեցները կը տեսնեմ ու կը յարդեմ, բայրութիւն ապշտ-  
թիւն եւ անօրէնութիւն է : Ապղութիւն մըն է, վասն զի  
բան է թէ զան կը յարդեն ան բանը՝ որն որ աշխարհիքին  
վրայ յարդելու բան չէ, ոյս նկան է՝ ստութիւնը, անօրէնու-  
թիւն մըն է, վասն զի յայտնի կը քարոզեն թէ յարդ անին  
ան բանին վրայ՝ զօրն որ Աստուած անուահմանարար կ'առէ  
եւ կ'ուզէ որ աշխարհիքին երեսէն նընուի :

Ասդ՝ երբ որ առկից եարք առիթ անենաս լսելու մե-  
կեն որ կը հասաւառէ պարծենալով մը թէ անէն կրօն աղեկ  
է, թէ ներ առն կրօններն ալ կը յարդէ, զան այսպիսին գու-  
խիւն պիշտե, առք աղեկ մը զիսէ : Եթէ կը տեսնես որ ան մեծ  
տղաքներէն մէկն է, որն որ ազատ մասածող մարդ երեւալ ու-  
զերով, բերնեն զուրս կը թափէ ան վճրով զօրն որ նկան ալ  
շինակրնար, զան՝ իր վրայ սրասնց ցաւակցելէն եարք, եթէ  
կրօնաւ զինքը խրատ : Բայց եթէ կը տեսնես որ ան սասարիկ  
անօրէններէն մէկն է, որուք սյասպիսի վճրաները զուրս կը հա-  
նեն ձանշնալով անոնց բոլոր ներքին թույները, ան առն իրեն  
գէմ զարդիկ՝ իրեւ թունաւոր ոճի մը գէմ, երեսէն զիմնիք  
վար առ, եւ անամեկ խայտառաւիէ, որ անկից եարք մայ մ'ալ  
շատնդզնի առջեւդ փելիսուփայի մը պէս երեւալ, զինիսուս նա-  
խաւերու եւ անոր արեւամբը զնուած հոգինները կարողնցընկելու  
համար :

Պ. Կ'առշվար որ, կ'ըսէն, ուժութ երեսն անոն անձնն ու-  
որ ժեղ դեւ շն երաներ : Ընթէ երցազ, առ զժուարութեան վերը  
պատասխան տուի, յայտնի ցուցընելով թէ մէկը զժուիք չեր-  
թար՝ եթէ շուզէ : Բնշու որ Աստուած իր նախարինամութիւնը  
ոչ հեթանոսաց եւ ոչ հերեւարիսաց վրայէն կը պականցընէ :  
Հոս բաւական կը համարիմ հարցմանդ զիմոցն ուրիշ հար-  
ցում մ'ընել : Դուն ինձի կը հարցընես . Կ'ուզեն որ զժուիք  
երթան անձնով ամենըն ալ որ քեզի պէս չեն մասաներ : Ես ալ  
քեզի ասոր գէմ կը հարցընեմ : Կ'ուզեն որ արքայութիւն եր-  
թան մարդիկ, ինչ որ ըլլոց իրենց մասածութեան եզաւակը, թրծն  
մը հասաւառեց, ինչու մէկալ կրօնները ննջեց, Բնշու պյնչափ  
յայտնի կերպով հրասարակեց, թէ իրեն շատառացոցը  
պիստ որ գաւառարաւուի : Ո՞չ, այնշափ օրէնքներ կու ամբ ար-  
գեաք, պյնչափ պատիժներ կը սպառնար, եւ որ առելի մեծ է,  
մեզի ուսուցիչ ըլլարուն համար պյնչափ նուասութիւններ  
յանձն կ'առներ, կը կրէր, որպէս զի ամենուն ալ իրաւանք  
առյ ուզանին ընելու : Ասոր ի՞նչ կ'ըսէն : Արզափառ հա-  
տուքն ամենուն կը սորցեցնէ որ Աստուած անից զժութեամբ  
ամենուն փրկութիւնը կ'աղէ, բայց կ'ուզէ որ իր ցուցու-  
ցած համբավ փրկութեան համնին, եւ եթէ առ չեն կա-  
տարեր՝ երբ որ կարող են, ստուգի պյնչափները պիստ որ  
գաւառապարտէ : Մէկ գէոյք մը մինակ կրնոյ զիրենք ասուա-

նային արգարութեան կայծակերեն պահել: որ է՛ ոյն աղիստինինը, որուն մարդ չիկրնար յազգենէլ՝ կառկած մը շանենարօք, բայց առ զիսպատճեն մէջ, բնչով ըստնք: Առառած ողեաթիւն կը գտնեն, նախ որ կարող ըլլան ընել բնչ որ իրենց գտեսած վիճակին մէջ կարող են ընել, եւ եսքը որ կարող ըլլան ընել նաև ան բաները՝ որ հիմա չեն կարող բայց Աստուած զԱլլազգին չփփրեն՝ Ալլազգի ձգելով, եւ ոչ ալ կոազալուր կը փրկէ՝ կոազալու ձգելով, հապա իր շնորհքով զանիկա կը բերէ նշանաւթեան՝ որն որ փրկութեան հարկաւոր է, եւ ով որ աստուածացին շնորհքին կ'անեայ, փրկութեան կը համեմ, ով որ կը հակառակի եւ անհաւատ կը մնայ, ոզարմելաբար կը կորսուի: Աւստի որոնք որ կը կորսուին, անոր համար զժոխիր չեն երթար՝ վասն զի մեզի պէս չեն մուսներ, հասրա անոր համար՝ որ անհաւատարիմ կ'ըլլան ան շնորհքին զօրն որ կ'ընդունեն, անոր համար՝ որիրենց յանցանքով չեն կրնար շխատի մուսնել, բնչով որ պէտք են մուսնել:

Եւ ոչ ալ տարակուաի տակ ձգելու է աս վարդապետութիւնը ոչ ապուշ կարեկցութեան, ոչ շինեաւ զգայականութեան եւ ոչ կեղծաւպատիր մարդասիրական զթոյ մը համար: Աստուած՝ որ զմորդիկ տուղեց, որ զանոնք փրկեց, մեղմ քիչ մը առելի կը սիրէ զանոնք. եւ եթէ մնըն առանկ դրան է, մեզի չիկրնար իր կարգադրութիւնները նորոգել, եւ իր նախամիւնան թեան տեղը մեր կարծ տեսութիւնները զնել:

Այսու անենայնիւ կ'ուզեն տեսնել թէ ուր կը տանին կը հասցընեն ոյս զգայական տեսութիւնները: Քանզելու, կործանելու, Յիսուսի Քրիստոսի զօրերը երկրին մրայ, եւ ամեն մոլորութիւններու զոները բանալու: Իրաք ալ զուն կը հաստատեն թէ Աստուած չիկրնար զատապարանը զանոնք՝ որոնք մեզի պէս չեն մուսներ, եւ աս խօսք կը տանիս կը յարմարցընես բողոքականներու, հերետիկուններու: Եւ անոնց մրայ՝ որոնք զոնէ ծանութանիւն մը ունին Յիսուսի Քրիստոսի, բայց ավ կրնայ արգելու ուրիշի մը, որ տափկայ Ամեազիթերուն եւ կոազալուններուն մրայ ալ շտարածէ: Եւ մնչուն անոնք պիտի չփրկուին: Անդամ մ'որ աս սիկզըր կը հաստատուի եւ սիրուր կորեկցութեամբ կ'ընդացնակի, անիմանազի բան մը կ'ըլլայ, թէ բնչուն համար փրկութիւնը բանաւորականներուն, Ամենասու անեաններուն, Անտառուածներուն մրայ ալ պիտի շտարածուի, որովհետեւ անոնց յանցանքն ալ առ է՛ որ զիստուած իրենց եղանակաւը կը պատասխն: Սուսու զիս ամսպարիչուր: ալ պէտք չէ որ զատապարտուին, բնչուն որ անոնք ալ միայն անոր համար յանցաւոր են՝ որ մեզի պէս չեն մուսներ: Աւելի բացազայտ ըստմ: Ներման, Յուզայ, Նոյն իսկ զժոխին ստուանաններն ինչ ըրին: Իրենց ուղածին պէս մուսնեցին, որիշ բան չէ: Թէ որ կարեկցութիւնն է, որ որենք պիտի որ այս, յայտնի բան է՛ որ ալ քրիստոնէ ութիւնն անու-

զաւ է . թեզու որ ամեն մարդ՝ որ իր ազատին պէս կը մաս-  
ծէ , հաւասարապէս իրաւունք ունի փրկութեան : Աիրելի ըն-  
թերցոց , ասիկա պըլանգ ակռաթեան վերջն եպյրն է : Ասուած  
և շմարտութիւն է , արդարութիւն է , սրբութիւն է . մինչև ո-  
ղորմութիւն չէ : Ծիսաւ Քրիստոս յայտնի ըստու . Ու որ ինչ  
է հասուածութիւն չէ հրտութիւն . իւ ու ու չհասուածութիւն .  
իւ դասուածութիւն . եւ հարկ է որ ասանկ ըլլոյ : Առարկեալն  
ըստու . Առանձ հասուածութիւն անորելի է Ասուածութիւն հանու  
ուրեմն հաւատք կ'ուզէ : Աս վարդապէտութեան համացայն  
նոյն Առարկեալը Հերետիկութեանը մարզաւագանութեան եւ  
շնութեան կարգը դրաւ . եւ հասուածութիւն ով որ առ հե-  
րետիկուաւթեան յանցաւոր կ'ըլլոյ : Եթից ուրայութիւն չի-  
մանչեր . ուրեմն յայտնի է թէ այնպիսին արքայութեան դուրս  
պիտ'որ եզօւի : Աս եւ սաւրը դրաց ուրիշ անթիւ գնիոները .  
Ա . Եկեղեցւոյ հեղինակութիւնը . բոլոր Ա . Հարց աւանդու-  
թիւնը մեզի կը ստուգեն թէ Ծիսաւ Քրիստոսի և շմարիտ  
հաւատքին զաւրս փրկութիւն չկայ : Բաւական չէ ուրեմն  
և շմարտութեան մէջ ըլլալ կարծենք ու մոռածելը . երբ որ  
պարոց կայ ու միջոց տրուած է անանկ յմուածելու :

Եւ եթէ ասիկայ ամեն մարդու համար է . եւ եթէ ան-  
հաւատուներն ու Հերետիկուաները պարտական են կրցածնին ը-  
նելու . որպէս զի կամաց կամաց մինչեւ և շմարտութեան հաս-  
նին . բնուզես պիտ'որ արդարանան Աղողերեանները . ամսու-  
րիշունները՝ որոնք մեր մէջ կ'առցըն : Ասոնց կը մերժեն ու  
կ'ուրածան քրիստոնէութիւնը զարն որ ընդունած են : կը  
մերժեն . որպէս զի իրենց սրտին ապականութեան եռեւէնն  
երժան . կը մերժեն . թէ եւ իրենց խիզճը զիրենք կը խայթէ .  
Եւ կը մերժեն սոսկալի կերպով անորդելով զայն Փրկիւը՝  
որ իր ուղորմութեամբը զիրենք լուսուորած էր . եւ եւըը  
կ'ելլին կը պահանջէն . որ բնուզես որ ըլլոյ : աստուածոյին  
բարութիւնը զիրենք փրկէ : Թուզ սպասեն . որ Աստուած փոխէ  
իր կարգադրութիւնները . իր խօսքերը ուսւ հանէ . ես առ-  
նու իր ապառնալիքները . եւ արքայութեան զաները բանայ  
ու ընդարձակէ . որ չզրկուի իրենց ընկերութենեն : Ո՞վ ան-  
մօթ եւ լիրը պահանջունք ընչեն որդերու . որոնք կարծեն  
թէ որ իրենք զիրենք Աստուածութեան հարկուոր կը համա-  
րին : Երանի թէ ամեն մարդ համազուէր . թէ մահապարտ  
յանցաւորի մը ոզուս չըներ ուրիշ մահապարտի մը կարե-  
կութիւնը . երբ որ պատաւորը կը յայտնէ թէ չ'ուզեր կա-  
րեկցութիւն բանեցրնել :

## Արօնք :

Ա . Ազգագիտակեց : Հանդուրժող էն : — Բ . Անը շահմի :

Նախընթաց գլխուն մէջ բռածնիւս ունաց առիթ կատայ բանլու որ ուզգագիտար չն-դ-ր-ժ-շ-լ էն . և որովհետեւ հիմակուան առենու շափառ որութեան, խոհեմութեան, մարդարիրութեան ցոյց տալը՝ նարանեւութիւն մըն է, առ ամբասաւանութիւնն ալ ուզգագիտաց դէմ սաստիկ խոյթող բան մ'եղած է, զորն որ ամենքն ալ կ'ուզեն իրենց վրայէն նետել : Այսու ամենայնիւ զուն շատ մի խոռոչիք, մանաւանդ թէ փոյթ տար որ իմանաս, թէ թնչ է ուզգագիտաց շհանգուրժողութիւնը, որուն մէջ զուցէ աւելի պարծանաց եւ պատույ նիւթ կը դանես, բան թէ ամենալու եւ խռովութեան :

Ա . Ա-զ-շ-տ-ու-ն-է-ւ չն-դ-ր-ժ-շ-լ էն . կ'ըսեն նախ, երբ որ եւնէ կը իւս իւս իւս : Բայց միտ գիր եւ տես, որ առ ամբասաւանութիւնն ընողները բազդրականներն են եւ կամ բոզդական հանգուրժուզութեան վրայ մեծապէս զարմացողները, զորն որ մեր մէն ալ կ'ուզեն անկել : Ինչ որ է նէ, զուն ալ ամեն բանեն յառաջ կամացուկ մը եւ մուրանութեամբ հարցուր իրենց թէ իրենց քովն առ հանգուրժողութիւնն թնչ պիճակի մէջ է . թող բան մէյ մը քեզի, օրինակի համար, առ հանգուրժող Անզգացիները թէ երեքհարիւր տարի Անզգիայի ու Ակազախայի եւ գլխուսորարար իրլանտայի ուզգագիտաներուն հետ բնչպէս վարուեցան, բնչպէս պահեցին նոյն հանգուրժողութիւնն իրենց խօսքերուն, օրէնքներուն եւ ազատութիւններուն մէջ : Լու մէյ մը իրենցու թէ արդեօք բառ պատահման ուզգագիտաց նկատմանը ամենեւին օրէնք հանած շնչն : Լու իրենց որ քու շնչութեանդ համար համարձակ խօսին : . . . Կեզծաւորներ : Գեռ կը յանդզնին հանգուրժողութեան վրայ խօսելու, երբ իրենց օրինաց գիրըերը՝ հարցուհարութիւն, կատարած, տուգանք, յափշտակութիւն, ամեն աւեակ սպանութիւն կը նիշէ ամբողջ մազովրդեան մը դէմ, որուն ամենամեծ յանցանքն առ միայն է, որ կ'ուզէ հաւատարիմ մասլ իր հարց եւ բոլոր քազդրականացեալ աշխարհիս կրօնին մէջ . եւ երբ իրենց պատմութիւնը Հենրիկու Ը. թն, Եղուարդ Զ. թն, Եղիսարէթի, Քրոմուէլի եւ Կորսի եւ ուրիշներուն զորեքերն աշխարհագոյս կը հրատարակէ : Թող բան քեզի Պետրի եւ բոլորական նահանգներուն Հելլուետիացիները (Զուիցցերացիները) մինչեւ առ վերջին տարիներս ալ հանգուրժողութիւնն թնչպէս իմացան ուզգագիտ նահանգներուն դէմ : Թող բան քեզի թնչպէս ասորուան օրս կ'իմանան հանգուրժողութիւնը Շուետի, Ցանիմարբայի, Կարուեզիայի

Համարակաները : Թե որ զազգափառ կրօնը սրբ է : Հրազդակիցն ետքը, իրենց պաշտամունքն ուղղափառութեան զեմքանական օրենքներով հաստատած չեն նև, ան առեն թող զըսի վերցրնեն եւ շհանգուրժուզութեան վրայ խօսին, եւ մենք իրենց ամբառանութիւնները լսենք : Խոհ եթէ իրը բար-րուզին տարրեր է, եւ իրենք չեն կրնար երեք զարերու պատմութիւնը թնիվը, եւ բարոր ըստիկները մեզն պահել, ան առեն երես շունչն ամենեւն շհանգուրժուզութեան վրայ խօսելու :

Բայց աւելի ուղղակի պատասխան տալու համար, մուշ-ծէ որ երկու մարդ կրնայ ինձացուիլ մեկու մը կրօնի նիստամանք շհանգուրժուզ ըլլալու . կամ որ կը հալսեմ զուրիչը որն որ իրեն պէս յիմուածեր, եւ կամ որ խօսրով վար կը զարնե եւ խօսրով կը հաւառաւիի անոր որն որ իրեւ տարրեր կը սորմեցնէ : Ա-ռաջին եղանակաւ շհանգուրժուզութեան վրայ վարը պատ-շանաւոր տեղը մեկ քանի բան կը խօսիմ, երկրորդ եղանակին վրայ հաս խօսր մունիմ ըսելու :

Ուղղափառները վն ինոր տանիւ, որ ուրիշ հանդի կույսունի, եւ նոր է շրմին ան ողբերները որ երես-ի բարձուստ ին : Եւ զուն, ով ընթերցողը, շատ պարզապես պէտք էիր ըլլալ որ ասոր վրայ զարմանացիր : Ըստ քիչ ճանացած պիտի ըլլացիր, չեմ ըստր ուղղափառ կրօնի ընտ-որութիւնը, հասկա նաև մարդուս ընտմիւնը, թէ որ կարող ըլլացիր ասոր հակառակը կամ պարտաւորիչ կարեել :

Աշխարհիքի վրայ մարդ չի դատաւիր, որ շհանգուրժուզ չըլլայ, երբ կը համարի թէ թիգ Տշմարաւթիւն մը ստացած է, եւ եթէ կ'ուզես համազուիլ, եւ յանձնէ կ'առնում ամիկա յայտնապես խոսապահել տալ նոյն իսկ ընդհանուր հան-գուրժուզութեան ամենեն եռանձնուս պաշտպանին ալ : Գու-ստիւդ անոր հարցափառն ընկամ : Տեր, շնորհ ըստ, ըստ թն-իր, եթէ մեկը վայ յու քաղքիդ մեջ նոր պաշտպանին մը հաստատել ուզէ, որն որ մարդկան զոհերով կը կատարուի, թող կու տան, կը հանգուրժեն որ առանկ բան մը դրուի : Պատասխան կու տայ : Չե, առողջի չե : Ինչըն : Առան զի ա-միկա ծանր յանցանք մըն է, եւ ծանր յանցանք մը թող տայլ կարելի չե : Արենին զուն շհանգուրժուզ մեխն ես, ուրի-շնի խզմանակին վրայ բանութիւն կ'ընեմ, ծանր յանցանքի մը պէս մերժելով ան բանը՝ որն որ այնչափ հնի ժողովուրդ-ներուն կարծեաց նայելով եւ հրմակուան այնչափ ժողովուրդ-ներուն կարծեաց համակայն՝ Շատուածութեան արժանաւոր յարգութիւն մըն է : Ի՞նչ իրաւունքով ուրեմն կ'ուզես որ յու խզմանակդ տնուն խզմանակին վրայ այբապետէ : Ինչ առ պատասխանը կրնայ տալ, որ իր շհանգուրժուզութիւնը մարդկութեան բարոյն համար է : Լաւ է, այնոյն ըլլալու բայց մ'աւրածնար ուրեմն որ կրնայ պատահիլ դեղք մը, որուն մեջ կրօնի մը նկատմանք շհանգուրժուզութիւն ցուցնելու՝ քեզ-

դորսից մը եւ իրաւանից մը կ'երեւայ։ Բայց թէ որ պյտիսի  
անողոքին կրօնը կամ պաշտամները կը հալածեա, թող կու-  
տան որ զոնէ հրատարակուի եւ վարդապետուի թէ մարդ  
զոհելը սուրբ եւ փրկարար գործք մըն է։ Աստուած չընէ-  
ինչու որ ասիկա մարդառապահութիւն սորվեցընել է։ Ըստ  
աղեկի բայց ահաւասիկ գարձեալ վարդապետութիւն մ'առ-  
ջեադ կ'ելլէ, զորն որ չես կրօնար հանգուրժել եւ թող տալ։

Երթանք յառաջ։ Անտարակոյս կը ճանշեաս ան զր-  
հերը որոնք առեն մը Սիրոյ շաստուածու հւայն կը նույիրուեին,  
եւ ան ամօթալից պաշտօնը որ անոր կը մասուցուեր թարե-  
լոնի եւ Կորնթոսի մէջ։ Արդ թէ որ առոր նման պաշտօն մը  
մեր մէջ նորեն նեանելու ըլլայ։ Քեզի թնալու կ'երեւայ։  
Կրնայ թող արուիլ։ Այ երբեք թնչու որ պարկելսութեան  
որինաց գէմ է։ Բայց զոնէ թող կու տայցիր որ սորվեցընեն  
ոյն ուստամները որուն վրայ հիմնուած է նոյն պաշտօնը։ Աս  
ալ չէ, նոյն պատմամին համար։ Այրեան առ ալ ուրիշ գէպք  
մըն է։ որուն մէջ զուն դորսից եւ իրաւանից կը համարիս  
չհանգուրժող ըլլայ եւ բանութիւն ընել ուրիշին խզմնաւ-  
քին վրայ։ Եւ թնչու համար, վասն զի քու խզմնանք քեզի  
առանկ կը պատուիրէ։

Անձի եւս յառաջ երթանք։ Երեւակայէ որ տաք  
զլուխ մէկը, որ Ա. Գրոց ընթերցմունքներովն ալ առելի եւս  
բարբորուած ըլլայ։ ուզէ նոր քրիստոնէութիւն մը հիմնել։  
Մատաթիւա Հարլէմի կամ Յովհաննես Լայտենի Շնարած  
կերպովը, եւ արդեն սկսած ըլլայ տարածել իր վարդապե-  
տութիւնը, մարդիկ զյուխը ժողովը, եւ ժողովրդեան մէկ  
մասն ալ իր կողմը ձգած ըլլայ։ Կարեքի բան է հանգուրժել,  
աշք դրցել ոյտպիսի նոր կրօնի մը։ Ասուզի չէ։ վասն զի առ  
թշուառները կրնան նորոգել մ.թ. երարդ դարուն եզեւան-  
գործութիւնները, երբ Գևրիմանիսցի մէջ Արկնահնունիքների առ-  
մեն ստացուածքի սեպհականութիւնը սորի տակ առնելով,  
հրամանաւ թարձերըցին առնեացին կարգաւորեալ ու հաստա-  
ւեալ իշխանութիւնը կը կործանեին։ Երկրի տէրերը կը սպան-  
նեին, եւ առնէ կողմ մահ եւ ապահանութիւն եւ առեր կը  
տարածեին։ Ըստ բառ, զատանք առնելիք չէ թէ միայն ար-  
դարութիւն, ոյլ նաև աէր եւ խոշեմներիւն է։ Բայց մէք  
կը մայ ուրեան ոյն ընդհանուր հանգուրժուզութեան ոյնչափ  
պայծառ, ոյնչափ ըստաւոր, ոյնչափ արդար ըստած սկիզբը,  
զորն որ առնելու երած առնէ մէկ զիազաւեին մէջ իրաց որպի-  
տութեան ստիպուածն՝ կ'ուրանաւ ու կը մերժե։ Պուցէ կը  
զրոցես որ տէրութեան ապահովութիւնը, ընկերութեան  
բարեկարգութիւնը եւ հասարակաց բարոյսկանութիւնն առանկ  
կը պահանջն։ Բայց ան առեն ես ալ քեզի կը զրոցեմ,  
թնչ տեսակ սկիզբ է ադ քու սկիզբը, որ ոյնչափ առեւզ եւ  
ոյնչափ ստիթներու մէջ ու առնէ անդամ բարոյսկանութեան

և կարգի եւ հասարակաց առաջովագնեան դեմ կ'ելլէ<sup>1</sup>: Այս ուրիշն ամենայացածի բան է, որ ազ ակիզըն պղանգակութիւն մըն է, ինչ որ ալ ասոր դեմ ըստն ու ազազակեն ան քու երեւելի դիմուականներդ:

Հիմն ամիկա մեր դեպքին յարմարցընենք: Ե՞նչ կը հաւասանք մենք ուղղափարս: Կը հաւասանք որ կրօնի նկատմամբ նշմարտութիւնը սասցած ենք: Կը հաւասանք որ պղախնիս ամենածանք յարիքներ կու զան աշխարհքիս վրայ եւ աւելի եւս յաւբենականութեան մէջ, եթէ թող տալու րըսնիք որ առ առ նշմարտութիւնը մեր մէջը եղծանի: Կը հաւասանք որ մէկազ ամեն զաւանանքները՝ այնչափ աւելի նշմարտէն կը հեռանան, որչափ աւելի մեր հաւատորեն կը խոտորին: Եւ այս ամենայն կը հաւասանք՝ հաւատառուերգ մասց հեղինակութեան եւ հաւատոյ անդրժելի հիմքուն վրայ: Այնպէս որ պատրաստ ենք ամենէն սաստիկ տանիքներով մեր երանիներուն բազմնդակ արինը տալ: բան թէ մեր հաւատորին մէկ մասն ուրանալ: Այս առ մեր սրտին համազմամբը՝ կը րանանք երրեք համբերեկը, որ ուրիշ մը մեր ուղղափառ կամթողիկ նշմարտութեան դեմ յարձակի եւ մեզմէ կամ մեր ազականներէն եւ կամ մեր հայրենիքն ընթիւ ուզէ:

Մարդութիւնը հանգարտութեամբ հանգուրժելու համար պէտք չէ մարդ ըլլալ: կամ մարդկան ամենէն անարդն ըլլալու է: իսկ այսպիսի ծանր նիւթի մը մէջ բնչպէս և կրօնը, մոլորութեան հանգուրժելու համար՝ հարկ է անբան անառանձներուն կարգն անցնիլ եւ սահանաներուն ընկերակից ըլլալ:

Մարդուս բնութիւնն ինք իրն կը պահանջէ որ ով որ նշմարտութիւնը սասցած է, թող չառյ որ նոյնը մոլորութեամբ միթնեայ: Մաթեմատիկոս մը երրեք շիկրնար հաւանիլ որ առ կամ ան առաջարկութիւնը նշմարիտ շհամարուի, երբ որ ինք իր ուսմամբն անոր ստուգութիւնն իմացած է: Բնագետ մը երրեք շիկաւանիր որ սարակուսի տակ նգուի այն փորձը, զորին որ ինք փորձած ու հազար անգամ կրնած է: Խրաւագէտ մը երրեք շիկրնար լւել որ օրէնքի մը գոյութիւնը սարակուսի տակ նգուի, երբ որ զիսէ թէ օրինաց մատենին մէջ արձանագրուած է: Մանաւանդ թէ եւ ոչ արաւետաւոր մը յանձնն կ'առնու երրեք անսալ աշխարհքիս ամենէն զիսամն մարդուն ըստածին, թէ նշմարիտ շնէն այն կանոնները, զորոնք ինք ամեն որ իր գործատան մէջ կը գործածէ: Եւ ուղղափառութիւնը, որն որ նշմարտութիւնն անի եւ Սատութէ ընդունած է, կրնայ զանիկրայ ամեն տեսակ մարդկացին ցնորըներգ ազատ զել եւ ապականել, իրբեւ առասպել մը կամ շնեծու բան մը:

Անձնողակութեան վրայ ամրարշտութիւն ալ կ'աւել-նուր: Բնչու որ ուղղափառ մը ստուգի զիսամնալով որ այն զաւ-

<sup>1</sup> Պալմա: Խողովականութիւն: Դւ. 13:

անուանվիճակները թէ իր և թէ իր ընկերոց փրկութեան պիտիցներն եւ պիտակ պիտոցներն են, եթէ ուրախալու կամ ուսարկութի տակ էղելու ըլլայ. չէ թէ պիտի իր անձնին վեա, ոչը նաև իր մերժաւորներուն ալ ծանր մասնութիւն ըրած կ'ըլլայ: Ի՞նչ կ'ըսէիր անոր՝ որ արանիցէր կանչալրտեր՝ թէ հնցու թազ չեն տար որ ազատութեամբ տուր, առողջակակի, թէ ոյն ծախութի, եւ ազազակիեր թէ մարդուս ազատութիւնը վերցուած է, թէ ասիկա բանութիւն է եւ թէ ալ քաշելու բան չէ: Կ'ապրէիր կը մասցիր: Հասրա չե՞ս զարմանար անոր վրայ՝ որ կը պառաց կը կանչէ թէ թազ չեն տար հաւատացեալ հազբեներեն գողնալու հաւատոց նշարութիւնները, փրկութեան միջաները, աղէկ ապրելու օդնականները, աղէկ մոռնելու նպասանները, չնորհաց օգնութիւնները, արդապութեան եւ յափնտենականութեան յոյսերը: Թէ որ ուզգափառները համեզուրժազ կանչազը՝ բացայսյա ըսելու ըլլայ թէ ոչ ըստուծոյ, ոչ իրանի, ոչ անդիի աշխարհքի: ոչ արբարութեան, ոչ զժօխքի կը հաւատոյ, մարդ կրնար իմանալ թէ ինչ է ըստծը. բայց երբ որ նոյն խօսքն ըսելու ըլլայ քրիստոնեաց մը, ուզգափառ մը, որն որ Ծիռուսի քրիստոնի յայրածութեան հաւատոյ կը զաւանի, ասիկա չմենաւելու բան մըն է:

Բ. Տայչ քոնեւ տերը ուշ է հաւաքարժողովին լի՛ր պահանջմանը։ Հասակ։ Խայցը ըստ ինձերի, թուզ է ուրը։ Անուարակիցը սերն ուրիշ բան չէ, բայց եթե ընկերին բարի բազմաւ, ինչպես որ ըլլոց պատճեալը՝ օրուն համար որ բարին կը բազմացուի, որովհետեւ հաս նոյնիր քննելու անցը չէ։ Արդ թէ որ կրօնը մարդուն առնենեն մեծ բարիցն է, եւ առար ներհակ անկրօնութիւնն իր առնենեն ծանր չարիքը, բնագրես կրծայ ուր կուտուիլ այն հանգուրածողութիւնը՝ որն որ թէ այլ կու ասյ որ մարդ իր կրօնեն զրկուի եւ անկրօնութեան անգունդը կարծանի։ Այս պիտի զատաստան մ'ընելու համար՝ պետք էինք բանաւորութիւննին այն առաքենանի կորուրեցուցած ըլլոց, մինչեւ ըլլոց խաւարին հետ, ելմարտութիւնը մալորաւթեան հետ փոխեթնիք։ Մոլորութեան չենք հաւանիր եւ մեզմն կը հեռացընենք. ու թենի սեր չունինք։ Ու այլ բոլորունին առար հակառակը։ Մոլորաւթեան չենք հաւանիր, ուրեմն կարելի եզածին չափ մեծ սեր կը ցուցընենք։ Ուր ունինք մալորեալիներուն վրայ, որովհետեւ ժամանակին՝ իրենց մալորաւթիւններուն վրայ ազդաբարութիւն ըլլալով, կրծան զառնալ։ Ով որ կորի մը վասի մը զը զըրելու վասնողը կ'ազգէ, ան ազգեցութեամբ՝ մեռքէն եկածին չափ զինքն ազատան կ'ըլլոց. պրագես ալ ազգափառ մը երբ որ մալորաւթեան եակեև զայտողի մը ազգ կ'ընէ, իր կոշմանն զանիկաց ազատան կ'ըլլոց։

ԱԵՐ ավելինք նույն ամենց, սրբոյ զեռ Խշնորութեան  
համարական պահ էն. զատա զի այ որ ժամանակին՝ Արակ կոչ եղ  
պառաց, անինայ դրացիները կրակին կ'առանաւ: ՈՒԵՐԸ՝ Թուու

առաջ ոկրտածքներ սերմանովներանց պիտի լուսնենեկը, սերը զմեզ շիստարտաւորեց որ զիրենց շարամեցընելու համար, որ պիտի եւ ից մաս մը կրենք. մանաւանդ թէ՛ եթէ մեր սերը կարգաւորեալ է, պեսք է որ նախ մեր եղբարց վրայ ցուցընեկը, չէ թէ միայն խօսքով, ոչը եւ գործքով ցուցընեկը, և ոքերնեւ եկածին շաբի զիրենց պահպանելով եւ ազատեցն այն սուսկալի շաբեն՝ որ է անկրօնութիւնը, որն որ ամեն շարիցներն աւելի զարհաւորելի է, որովհետեւ յափառեական է:

Աւելցուր տառեց վրայ թէ երր որ կրօնական մալրութեան վրայ խօսք կ'ըրաց, Առորուեն ու վարդապետները եւ եկեղեցւոյ Հարբը ամենը մէկ թերան կը յանձնեն ու կը յորդարեն որ ամենեւին եւ երրեց ճշմարտութիւնը շնանկուի: Եւ առոր պատմառը շատ աետուկ է: Խիստ պարտականութիւն ունենք հաւատքնիս խոստավանելու, եւ զաւու ու մարտոր խոստավանելու: Բնչպէս որ սուրբ Եկեղեցին մեզի կը յայտնէ: Լուեն ու թուզ աալը՝ որ մեր առջեւը մեր կրօնին դէմ խօսուի, հաւատքն արանելու մէկ տեսակն է: Պարտական ենք բայցը սրտով զԱռուած պատուել. մէր կը մեայ ուրեմն Անոր պատիւը, եթէ մենք համբերութեամբ տառելու ըլլանք որ մէկը մեր առջեւը զինբը հայշոյէ իր հաւատքն արանելով: Պարտական ենք մեր ընկերը մեզի պէս սիրել: մէր կը մեայ մեր սերը՝ եթէ թուզ կու տանք որ անհաւատութեան մահառիթ թոյնն անոր արուի առանց մեր կոզմանէ բոզոք մ'ընելու:

Թէ որ ընկերնեն աս բարիքն ընելու համար՝ հարկ կ'ըլլաց, մեր հակառակելովք մեր մալրած եղբայրները վշտացընել յանցանըր որուն է: Ինչո՞ւ զմեզ հմ կը հասցընեն ու առոր կը պարտաւորեն:

Աւերիապէս որովհետեւ այնշաբի սէր եւ հանգուրժազնթիւն կը քարոզեն մեզի, դէշ չէին ընելը, թէ որ քիչ մ'ալ որինակ առցինն: Ինչո՞ւ առոր ներհակ ամէն նաեւ անպատշաճ կերպերով մեր մէջը կը մանեն: Երր մենք իրենց ետեւեն չենք իյնար: Ինչո՞ւ մեր քաղաքներուն, մեր ընտանիցներուն մէջ կրօնական աարանայնութիւն կը ձգեն: Չհանգուրժազնթիւն, սիրոյ պակառնթիւն կը պառան, եւ եռքը գրքեր ու տեսարակներ կը տարածեն, որոնք մեր հոգւոյ խազազութիւնն ու Հանգարտութիւնը կը կոզուպտեն. զիշեր ցորեկ մեր կարգագործութիւններուն դէմ կ'ապազակն: մեր Եկեղեցւոյ զիշոյն դէմ իրենց թոյները կը թափեն: մեր բարիքի բահանաներուն դէմ ատելութեան ընդին կը հեզուն: ամէն որ մեր սուրբ խորհուրդներուն դէմ կը հայշոյեն: մեր պաշտպան եւ բարեխոս սուրբերը կը ծաղըեն, մեր առառածապաշտութեան եւ ֆերառուանութեան գործերուն վրայ կը խնտան: Եւ այս ամենայն այնպիսի թշնամանքներով, կառազութեամբ եւ պիտիալութեամբ կ'ընեն, որ կարծես թէ փորերնին հազար տառանց մաներ, զիւահարեր են. եւ եռբը՝ թէ որ մէկը պատասխան

առաջ եւ իր հաւատացը պաշտպանել առզե, եւ եթէ քիչ մ'ալ  
եռանդով եւ բարբուժածի խօսի, աև առեն երեսներն կախած ու  
ձեռութիւններն կուրծքերնուն վրայ դրած, ֆերմաննոր կերպարան-  
քով մը շնորհաւ-բնեան գեմ կ'ազազակեն, եւր կը քա-  
րազեն: Ի՞նչպէս սիրելի են առ հանգուրժովութեան եւ սիրոց  
նոր առաքեալները: Եթէ իրենց համար ըսելու ըլլանք որ  
ձայներնին գեշցցիկ, բայց երգերնին ժնոյն է, իրաւունքը շո-  
ւի՞զ: Թո՞ղ ուրեմն անդամ մը աներնին նաման, եւ կամ առ  
գիւցազնական առաքինութիւններն ուրիշ տեղ երթան քա-  
րազեն: Բայց դուք, ով ընթերցող, մի խարսիր, այնուա-  
պարզածու մ'ըլլար, որ պայմանի առաքինութիւններու ծանօ-  
թանառ եւ ընդունիա: Եւ անենայն փամթով մերժէ այն ամրա-  
րիւս սկիզբը թէ ադն իր ուղիւ է, թէպէս եւ որոց զիմա-  
կա կեզդաւորած առջեւդ ելէ:

## Գ. Լ. Ա. Խ. Զ.

### Կրօնական անտարբերութիւն:

Ա. Գործնական անտարբերութիւնն ինչ է: — Բ. Անդ յանուն ուր կը  
դասուի:

Կախարդնիւթաց զիման մէջ մերժուած երկու սկիզբները  
գործնական զիմում մը անեն, որ Ե կրօնական անտարբերու-  
թիւնը. Եւ անոր համար անդամ մ'որ անձնը մերժուած կ'ը-  
լլած, առոր ամինու ալ զաները կը դրցուին: Այսու անենայ-  
նիւ որովհետեւ գործնական անտարբերութիւնը, առանց տա-  
րակուանի այն վերըն է, որ հիմնական մարդկացին ընկերու-  
թիւնն անեն բանեն աւելի կը առապեցընէ, անոր համար  
ոզդակի ասիկա ալ աշքը անցընելի անօդուած չէ:

Ա. Ի՞նչ է իրնէ Նիւրմանի գործնական անտարբերու-  
թիւնը: Կայէ որ կերպարանքի տակ որ կ'ուզես, պետք է որ  
միշտ արտապայ կարգի այլանդակի բան մ'երեւայ քեզի: Անենէն  
աւելի իրեն հանդական է՝ փիլիտագոյական կերպարանքի տակ  
երեւալ. որովհետեւ անտարբերութիւն ուրիշներէն շատ զերա-  
զանց եւ ռամէնն անհամեսնու աւելի լուսաւորուած խելքով  
մարդ մը կ'ուզէ երեւալ: Արդ փիլիտագոյական մէջ ան-  
տարբերութիւնն ուրիշ բան չէ, բայց եթէ այլանդակութիւն  
մը: Խնձու որ կրօնը՝ առ Աստուած սիրոց եւ մեծարանքի բա-  
զանդականթիւնն մը ըլլարէն զատ, նաև բազմանթիւ նշանառու-  
թիւններու յայտնութիւն մըն է. Աստուած եւ մը նկատ-  
մանք. Հիմնական եւ ազագոց կենաց նկատմանք, թէ առ եւ  
թէ անդիի աշխարհաբին նշանարիս բարիքներուն եւ նշանարիս  
չարիքներուն նկատմանք: Արդ՝ Բնչ կը նշանակէ կրօնի մէջ  
անտարբեր ըլլարը: Կը նշանակէ անհոգ եւ անփոյթ ըլլար

այնպիսի ճշմարտութեանց նկատմամբ, որոնք ըստ թիգեան ամենէն ազնուական, և մարզուա ամենահարկաւոր են : Առ ճշմարտութիւններուն վրայ նոյն իսկ տարակուափէն ալ ազնուական մասց մասն է . իսկ առանց անհոգ ըրբալը անբանութեան և ապջունութեան ցողոյ մըն է : Առ պիտակին հասնելու համար մարդ պյառքն զգացականութեան մէջ թամբ խուած եւ նիւթականութեան մէջ ընկզման պէտք է ըրբալ, որ երբեք մասնած չըրբայ պյառքիս աղիսութեան զեշութիւնը, և ոչ ալ առ ճշմարիս բաններուն հանրականութիւնն իմացած : Հարկ է որ դորձրով ինք իրեն բան, թէ ամենեւին հարկաւոր բան մը չէ զբանալը թէ սուսպի անմասն հոգի մը ունենիր, չէ նէ՛ մենք ալ անասուններու պէտ ենք : Թէ Աստուած մը անձամբ խոսած է, չէ նէ՛ մը մի միայն առաջնորդը մը ակար խելքը պէտք է ըրբալ : Թէ անդիք աշխարհը՝ ամենեւին վախճանը բան մը յանձննիք, չէ նէ՛ զախնալու բան ունենիք : Թէ իրաւ է, որ որ մը հրեշտականներուն հետ երկնից բնակիցները պիտ' որ ըրբանք, չէ նէ՛ ան ոչնչութեան պիտի զամանակը՝ ուսկից տակ զեռած ենք : Այսպէս յառաջ զնա եւ բան ան ամեն բարձրացոյն ինչպիններուն վրայ, որոնք թէ մը մարդկութեան եւ թէ նոյն իսկ առողուածութեան հետ յարագերութիւն ունենի : Այդ եթէ այնպիսի մէկը՝ որն որ այս ամենայն բանի տեղ չի գնուիր, փիզիստիկայի անունն ու պարծանիքն ունենալու արժանիք հը համարիս, ան առեն մաս բարով պէտք է բան փիզիստիկայութեան ի յանիստեան :

Բայց չէ թէ միայն փիզիստիկայութեան նկատմամբ, հասու նույն հասարակաց զգածման նոյնելով ալ կրօնական անտարրերութիւնն այլանդակ բան մըն է : Փիզիստիկայ ըրբալ հարկաւոր չէ, որպէս զի մարդ իմանայ թէ ոչ որ կրօնոյ անտարրեր թեալ ան բաններուն մէջ, որոնցու կախուած է իր մէկ ծանրակցիք գործըքը : Ցանուածք մը՝ որն որ անտարրեր կրօնոյ պյառքի զատիք մը նկատմամբ, որոն կախուած ունի իր ընտանեաց պահպանութիւնը զարացնութիւնը, որոն կախուած ունի բոլոր պատերազմներուն զործուզութեան մը նկատմամբ, որոն կախուած ունի բոլոր պատերազմներուն յաջողութիւնը . իշխան մը որն որ անտարրեր կենաց զինորդ զահնիք վրայ հաստատուն պահել եւ կարծանել կրցող զէպքի մը նկատմամբ : այնպիսի եւակներ են, որ մարդկային հասարակ բնութեանն զուրու ելած են եւ շահաւանած ապջունութեան մէջ ինչուած : Բայց կրօնական անտարրերութիւն ընողը՝ աւելի զէշ է . ինչու որ այն պիտի բարիքներու նկատմամբ անտարրեր է, որոնց ծանրակցութիւնը վերի ըստածներէն անհամար աւելի է, թէ որ ճշմարիս կը համարիս, ինչպէս որ ամենամշամբիս բան մըն է, թէ կրօնը մէկ կողմանէ մարզուն և մէկալ կողմանէ Աստուածոյ կցած է, մէկ կողմանէ ժամանակին, մէկալ կողմանէ յարաւենականութեան ոսհմանակից է : Ասոր համար՝ եթէ կրօնի

վրայ խօսուածն անսաղց աւ ըլլար, կամ թէ իր հիմ տունա-  
թեթեւ բան մ'ալ ըլլար, առն իւլլք ունեցազն աւ կը տես-  
նէր թէ պէտք է առոր վրայ մանրաման, փաթախան, խո-  
րոնկ եւ հաստատուն քննութիւններ ընել, մինչեւ որ նշանա-  
ռութեան համարի: Արդ ի՞նչ պէտք է բան ան մարդուն  
ապշտեան վրայ, որն որ ամենեւին հազ շըներ կրոնի նկատ-  
մամբ, որն որ աշխարհնքիս ամենն նշանաւոր ինձաւառներուն  
պիսունքնեարը՝ այնպէս հաստատուն հիման վրայ կեցած է:  
Ասիկոյ անանկ ուրբանգակութիւն մըն է, որ ննջպէս ամեն  
մարդ կը տեսնէ, առհման չունի, եւ պիսակ ամրարշտութեան  
հաւասար է՝ որ իր մէջը կը գտնուի:

Ա ամ զի կրօնը՝ միայն մարդուս բարիքը չէ: (ազեկ միա  
զիր, ընթերցող,) այլ նաև զվարարար Աստուծոյ իրաւ-  
ունքն ալ է: Թէ որ կրօնը մեզի բարիք մ'ալ չպազարերէր,  
ոչ մը ներկայ կրնաց միմիթարութիւնն ըլլար է: ոչ ալ ան-  
զիի աշխարհնքն երանութիւնը, մանաւանդ թէ մարդուս հա-  
մար ուրիշ բան չըլլար՝ բայց ամենածանր զոհ մը, այսու ա-  
մենայնին մեզ անհրաժեշտ պարտաւորութիւն մըն էր, որով-  
հետեւ Աստուծոյ իրաւունք ունի մեզն նոյնը պահանջնելու:  
Եսրափ որ Աստուծոյ մարդուս եւ ընկերութեան արարիցն է:  
Եւ թէ մեկուն ու թէ մեկարին ուզգելը, զերագոյն եւ բացար-  
ձակ տէրը, յօրշափ որ ամենակարողութիւնը, արդարու-  
թիւնը, ինձաւառները, նշանաւութիւնը, որրութիւնը, ան-  
սահման բարութիւնը, իր յատկութիւններն են, մըր պարոցն  
և զինքը մծարել, զինքը նանդնալ, զինքն օգնութեան կան-  
չել, իրթն շնորհակալ ըլլար եւ զինքը պաշտել: Իր ամեն մէկ  
յատկութիւնը մէյ մէկ անդամանելի կատակեր են, որ զմեզ իրեն  
հետ կը կապեն, եւ իր կրօնը մեզի պարուց մը կընեն: Ասոր  
համար Աստուծոյ եւ իր իրաւանց անսարքեր ըլլարութիւն զործ-  
քով իրեն կը զորցենք, թէ ամենեւին բանի տեղ չենք դներ  
ոչ զինքը պատառելու համար իրեն զառնալին, եւ ոչ իր երե-  
սին կանակնին զարձնելին: Եւ իրեն համզական, իր համաց-  
ած ու իրեն ընդունելի եղաղ զարձնը ըրեր ենք, թէ անոր  
ներհակ իրեն չուզած, անարզած, մերժած զործքն ըրեր ենք,  
ամենեւին հազերնին չէ:

Ա արակիս անպիստանութիւնը զզափ եզրնական կրնաս  
ինձաւալ, եթէ աշխարհնքն մէջ պատահած նման զէպքի մը  
քով զնելու ըլլար: Երեւակայէ փեսայ մը, որն որ իր հարաբն  
ըսէ որ թէր անսարքեր է թէ իրեն հետ եւ թէ որ եւ իցէ կնոյ  
մը հետ ազգելու: Երեւակայէ որդի մը, որն որ իր հօրն ըսէ  
թէ կը յարգէ զինքը, բայց այնպէս ննջպէս ոք եւ իցէ մարդը  
կը յարգեր: Երեւակայէ հպատակ մը, որն որ ըսէ թէ իրեն  
համար նոյն բանն է՝ իր իշխանին կամ անոր թշնամոյն հա-  
զանդիլը: Ա ամեն անսարքերութիւնները քեզի թէ թէ յան-  
ցանդիլներ Կերեւան: Կնջպէս: Հօր սէրն ստարականի սիրոյն,

իշխան մը իր թշնամուղին, ամսութիւն մը հրապարակական կնոջ մը հետ հաւատար կրնաց ըլլովլ։ Բայց մինչ զուն աղ կրօնական անտարքերութեամբոց յանուանման շարադրյա գործք մը շեմ ընելը, երբ որ մի և նոյն ուրը կ'առնենաս քրիստոսի անարատ հարսին եկեղեցւոյ, եւ ստանացի ժաղովոյն (սինակոկային) հետ։ Երբ որ անանէկ կը յարգես լուտերի, Կալվինի, Զուբինկիսի եւ շեմ զիսեր որիշ որշափ ազանդերու զարշեցի վարդապետութիւնները, ինչպէս կը յարգես առաքեալներուն, նահապեաներուն եւ մարգարեներուն վարդապետութիւնները։ Երբ որ մէկ խրծանիք մէջ կը զնես ոզզափառ եւ կեղցւոյ ամենասուրբ գործողութիւնները, եւ ցնորեալ զլուխներու մարդկային զիսերը։ Եւ քու վարդովդ կը խոսովանիս թէ ամէն բան քեզի անտարքեր է, քեզի համար ամէն բան մէկ է։ Ասիկա ոյնպիսի անօրէնութիւն մը չէ, որուն յատակը երբեք չէ տեսնուած։

Եղան ոմանցը որ աս խարհրդածութիւնն ըրբն, թէ աղ ոզրոցի անտարքերութեան մէջ քրիստոնեութեան և Յիսուսի Քրիստոսի կատարեալ ուրացութիւնը կը պարունակաւի։ Բայց կրնային աւելլընել թէ զործնական անտառածածութիւն մը կոյ։ Քրիստոնեութեան բոլորովին ուրացութիւնը յայտնի բան է։ Այսն զի ոչ որ կը հաւատոյ թէ ամէն կրօն աղեկ է, շիկրնոր հաւատալ թէ Շատուածային յայտնութիւն մը կոյ։ Եւ կամ եթէ յայտնութիւն մ'եղած ըլլացուն հաւատալու աղ ըլլոց, շիհաւատար որ հարկաւոր է նոյնը նախնալ, եւս առանել նոյնն իրաւացի համարիլ։ ապա թէ ոչ անտարքեր չեր կրծար ըլլովլ։ Եթէ զինուար մը ըսելը ըլլոց թէ իրեն համար նոյն բան է կուռի մէջ մուտելին ու վրանին տակ նասիքը, յայտնի կը ցուցընէ թէ կամ զարապետն պաման առած չէ։ կամ թէ շիհամարիր որ պարտաւոր է հնազանդերու անոր հրամաններուն։ Խոյնուս աղ որպէս զի մէկը կարող ըլլոց ըսել թէ աս կամ ան կրօնը գուանին անտարքեր բան է։ Հարկ է որ համազատ ըլլոց թէ կամ քրիստոս առոր մրց անենեթին պատուիրան մը տուած չէ։ Եւ կամ թէ իր հրամանները զնող չեն պարտաւորեր։ Ասդ՝ պատիսի համազում ունենացը՝ քրիստոնեական հաւատը ստուգի մերժել, յայտնապէս ուրանալ է, որովհետեւ աստուածային յայտնութեան նշանառութիւնը բոլորովին կը մերժէ։

Բաց ասիկց ըսի միանդ ամայն թէ զործնական անտառածութիւնն մըն է։ Եւ ինչպէս չէ։ Ոչ որ ամէն կրօններն ալ հաւատարապետ աղեկ կը համարի, եւ ոչ մէկուն վրայ հարկաւոր եղած յարգը կ'առնենայ, ուստի նաև անոր զործագրութիւնն ինչպէս որ պատշաճ է շիկրնոր յանձն առնուլ, եւ ոչ ալ զործագրութեան մէջ զիմացն ելլոզ զժուարութիւններուն յաղթել։ Հազիւ կը յախողի կրօնի զործագրութիւնը՝ երբ համազած կը ըլլանք անոր նշանառութեան վրայ,

Եւ մարդերին կը զնենք թէ առանց անոր փրկութիւն չկայ. այնավ մեծ է արգելքը զօրն որ մարդկոցին կիրքերը, կենաց զրագմունքներն ու մեր տիրութիւնն առնենք կը հանեն: Մոտածե հիմա թէ շհամոզուած մխոքն ու յօժարութիւն չունեցող սիրոը կարող է պայպիսի աշխատալի գործը մը յանդրնել: Առանկ կարծիք ունենալը՝ ինչ զի՞նքը կամոց խարել է:

Եթէ հարկ ըրբոր առ բանիս վրայ խարեւոթեան շուրջն ալ ցրուել, կրնայինք փարձառութեան զիմուլ, որն որ խնդիրն իր պայծառութեան մէջ կը ցուցըներ թէ նշարիս անտարքերն առնենքին եւ ոչ մէկ կրօն մը կը զարծազրէ: Ոչ բազորականութիւնը, ինչու որ կրօնի այն ուրուականն ալ ի գործ զնեցու համար՝ հարիւոր է վատահութիւն ունենալ անոր մէջ նշարութիւնը գտնելու: Իրայ ալ իրաւամբ առ զիտոզութիւնն եղած է, թէ իրենց մթիւն անոնք որ զես զրական պաշտամունք մը կը պահէն, եղանակու մը հեղինակութեան կամ նոխութեան վրայ հիմքնին դրած են, եւ որէ որ աւելի կը հետանան հաւատալին թէ առն կրօնն ազէկ է: Ոչ ալ ուղղափառութիւն կը զարծազրէ: ինչու որ ասիկա՛ ինչպէս մերն ըստնք, անտարքերութեան սիրդը յայտնապէս կը դատապարտէ: Կը մայ ուրեմն որ զործնականապէս առանց կրօնի ապրի:

Վոր ալ մերին հետեւութիւնն առ է: Անտարքերն ան շտեռնուած հրեշն է, որ անանկ կ'ապրի երկրիս վրայ, իրբեթէ Աստուած եղած շրջայ: Երեւելի աստուածացան մը որ մը լսելով որ իրեն մօտ եղազներէն մէկը կը պարծեր իր անաստուած ըրբալուն վրայ, առնեն անցաւ կեցաւ, եւ սկսու զլիեն միջեւ ուղբը կրկին եւ կրկին անփկայ դիտել: Անտարքիւն այնպէս մոտագրութեամբ զնեաւելուն վրայ զարմանալով, հարցոց Աստուածարանին թէ իր վրայ բնչ նոր բան կը գտնէ, որ այնպէս խորունի մոտագրութեամբ կը դիտեր: Երբեք, պատախան առուած մէկարը, պատահած չէր որ զիմաց երեկո ու անոնեի ան զազանը՝ որ անաստուած կը կոչուի. կ'ուզեմ առ առ անզամուս առն ժամանակի համար կշառնալ: Վոր թէ որ պայպիսի պյանձուակ հրեշ մըն է Աստուեց զոյսթեան շհաւատացոցը, ինչպիսի հրեշ պէտք է ըլլոյ անփկայ, որ կը հաւատայ թէ Աստուած իրայ, պյան անձնացին զանիկայ շինանիւար, յապաշտեր եւ անոր անձնենին յարդութիւն մը յընծայեր:

Բայց առ է անտարքերին որպիսութիւնը: Անտարքերը կրնայ առհմանուիլ, էակ մը՝ որ երեխից հետ հազորզակցութիւն շտանի, էակ մը՝ որուն համար Աստուած իրեւու: թէ շիոյ, էակ մը՝ որ անդադար շնորհներ կ'ընդունի, բայց անձնեւին շնորհակալ ըրբալու զդածմունք շտանի: Խմացականութիւնն մը ունի, զորն որ երբեք յիշարձներ անոր՝ որտե նզին ընդունած է, սիրու մը՝ որն որ երբեք յիմնեցար անոր համար:

որ զանիկաւ իր կուրծքը դրան է. կեսնիք մը ունի: բայց չի հանձնար այն ձեռքը՝ որ զանիկաւ կը պահպանէ. կ'առարգէ հազար ու մէկ պղղանգակութեամբ իր Տէրը. և ամենեւին զզ իման հառաջանք մը անոր չի ցուցնեմ:

Անոտուածին մէկն ազնուական ընկերութեան մը մէջ մէկ քանի տիկիններու քով կը պարծէր թէ ան պալատին մէջ մինակի թնքը կոյ՝ որ Աստուծոյ չի հաւատար: Տան տիկինն պրոպիսի անամսն լրութեան վրայ սուսկալով, իրեն պատասխան տուառ թէ իր պալատան մէջ ուրիշներն ալ կան, որ նոյնպէս չեն հաւատար: — Եւ որո՞նք են: — Ըներս եւ ձիերս, պատասխան տուառ անմիջապէս տիկիննը. միայն թէ ան խեղի անառուները, թէ եւ զիստուած լճանցնուրու զբժրախտութիւնն ունին, բայց դանէ աս խելացութիւնն ունին, որ առոր վրայ չեն պարեիր: Արդար պատասխան. բայց բաւական չէ անառուների մը համար: Ինչու որ եթէ զԱստուած լճանցողը՝ զԱստուած չպատուէ նէ, ասիկայ կրնայ ըմբռնուիլ. բայց ո՞ւր կը զանուի անիկայ՝ որ կը խոստավանի թէ զԱստուած լիպառաներ, զորն որ կը հանդիսայ: Ուրիշ տեղ չկայ՝ բայց եթէ դժոխը, եւ ոչ ուրիշ եակ մը՝ բայց եթէ սատանան:

Բայց անառուներն իրը թէ այս ամենայն բաւական եզրաց շըլլայ, թէ լիամանկներուն վրայ՝ ծաղրենի ալ կ'առելլընէ: Աւան զի ինը՝ որ գատապարտուած հոգիներէն աւելի կրօնը շունի, պարզաբնակրուն առնելոր ծանրաբարոյ. ինչպացի: կրօնական բաներու մէջ եկեղեցւոյ վարդապետներէն աւելի ընդարձակ աւեսութիւններ ունեցող մ'երեւնալ կ'ուզէ, եւ ոյնպէս կը ձեւացընէ իրը թէ հասարակ մարդիկներէն տարրեր շվարուելուն պատճան ան է՝ որ այսպէս կը պահանջէ փիլիսոփայութիւնն ու հըմարութիւնը:

Մարդուն մէկը՝ որն որ բարդ կենացը մէջ ամենեւին գեշն աղեկէն չեր զանազանած, անիբառ, յափլաւակող, անառակ եւ բալոր քաղաքին զայթակզանթիւնն եղաղ մէկն եր, կենացը վերջին ժաման ուզած եր կրօնաւորի զգեստ հազորի ու անով թագուիլ: Բարի մարդ մը՝ որն որ առոր մահը չեր լսած, թաղելու տարած առենինին՝ գիտակն հանդիպելով, զագազին մօսեցաւ, եւ երր որ մերձաւորներէն իմացաւ ով ըւլալը, վրայի հաստ լաթերը զիտելով: Ո՞հ ո՞հ, ըստ, ինչպէս աղեկ զիմանկաւորուեր է: Այ թշուառական, Աստուած զիմանկին տակէն ալ մարդը կը հանդիսայ: Արդ՝ զուն ալ նոյնն ըստ անուարրերներուն համար: Թող կը զծաւորին փիլիսոփայութիւն, մօսաց բարձրութիւն, ժամանակին հոգույն համակազն կրօնասիրութիւն, կամ ինչ որ կ'ուզն. Աստուած չեն կրնար ծածկել իրենց անառուածութիւնը:

Միայն թէ արպէս զի նաև քու աշքեղ ալ շփախշին, եւ զուն, ով ընթերցող, կարենաս զարցի եւ զդոյը կենալ:

Համառատի: առնելոր կ'ուզեմ նկարել անսարքերին պատկերը: Եւ ցուցընել թէ իւ բայն ուստի լողիւ և ու իւ դնել:

Կրօնի մէջ անսարքերն ան է, որն որ գիրիստիայութեան պատրուակը: ոչ ու զզափառութիւնը բազարականութիւնն էն նեւն վեր կը զնէ, ոչ բազարականութիւնը հրեւութիւնն էն, ոչ ալ հրեւութիւնը բազարականութիւնն, եւ (ինչպէս կը պարծի) պյնչափ յարի իւ ու բրամանին ու Անհանիշեանին, որուափ քրիստոնենին եւ ու զզափառին:

Հաւատըի մէջ անսարքերն ան է, որն որ իր բարձրութեան ամեասին վրայէն եւ իր խմառութեան երեքտուանին դէպ ի վար նայելով, ու զզափառաց յիմարութեան վրայ կը ցաւակցի, որուք իր ըսածին նայելով, իւստ անհաւութիւնն էն, որովհետեւ չեն զիտեր ընդունիլ, ինչպէս մնյ իր պատին մէջ կ'ընդունի, առն կրօնները՝ քրիստոնենիւթեանն մնիցեւ անսառուածութեանթիւն:

Հաւատըի մէջ անսարքերն ան է, որուն երբեք կրօնական պաշտաման զործադրութեան մէջ նեզի մանելը չես անսաներ: Պատարագի կ'երթայ, թէ որ պատաշանութիւնն անսանի կը բերէ, շ'երթար՝ թէ որ առանց անար ալ կ'ըլլայ: Կրօնի վրայ յարդութեամբ կը խօսի, թէ որ գիտացնին ընաւորութիւնն անսանկ կը պահանջնի: կը հայնոյէ անհաւատի մը պէս, թէ որ պյնողիսիներու քով կը զանոսի, որոնց առնելը հայնոյելը պարծանիք է: Ինչ զործք որ զործէ, երբեք ըրածը պատանց շիզործեր:

Հաւատըի մէջ անսարքերն պյնողիսի եակ մըն է, որն որ իր գաւանանըին բալորութիւնն հակառակ՝ ու զզափառութեան անսանկ ներքին ընդդիմութիւնն մը անի, որ որչափ ալ եածել ուզէ: կարող չէ: Եթէ քահանայութեան եւ աշխարհական իշխանութեան մէջ տարածայնութիւնն մ'ելլէ, բոլորութիւն ուորք զոյլացմանը մը կը բորբոքի, եւ շուտ մը կը վճռէ թէ կդերն իրաւունք չանի, թէ եպիսկոպոսները չտփէն առելի պահանջում կ'ընեն, թէ քահանայապետը յափշտակիչ մըն է, թէ եկեղեցին իր պաշտօնը չինանշնար: Եթէ եկեղեցական բաներու վրայ խօսելը ըլլաս: առն բան իրեն ձանձրացի կու զայ: առն բան իր բարկութիւնը կը պրզու: Չիկրնար լսէլ ոչ եւ կ'զեցայ, ոչ պաշտաման, ոչ կրօնաւորի ոչ կուսանի անսանը: առանց տաղակութեան, եւ առանց իր կնող խօսերն ու թշնամներն անանց զէմ արեակելու:

Հաւատըի մէջ անսարքերն անսանկ մարդ մըն է: որ ինչպէս իր հակառակութիւններն ունի, ասանկ ալ ունի իր մասութերը: բայց առ վերջինները բոլորութիւնն պյլազանդներուն եւ անհաւատներու վրայ են: Մեր ու զզափառաց մէջ բան մը շիզործեր, որ ազէկ ըլլայ: իսկ բազարականաց երկիրներուն մէջ եզակ անին բան անհազուու ունի կը համարի: Անզգիոյի մէջ կը զայէ . . . ահ ընդդիմոյի մէջ . . . ահ ընդդիմոյի մէջ . . . էհ կը զայէ . . .

Անդզիայի մէջ . . . : Ան օրենքները, ան սովորութիւնները, ան քաղաքականութիւնը : Մեր մէջն առն բան հինգանց ցնցուած է, կ'ըսէ : Հոն Անդզիա բոլոր ուժը երանութիւնները կը պահուին : Ես ինչպէս նիստական բաներուն, առանկ ալ անձնոց մասնաւոր տեր ունի : Խրեն համար ուրիշ մէծ մարդիկ չկան աշխարհներին վրայ, բայց եթէ առնոր որոնց հաւատքի մէջ նախապաշտեաց չեն : Եկեղեցւոյ առն թշնամինները մէծ մարդիկ կը համարի, անցեալ գարուն փիլիսփանները մէծ առն առնածոց տեղ կը գնէ : Հիմակուան օրենսդեմներն առնամած մարդիկ կը սեպէ, եւ եթէ աշխարհներին չար կազմը կրակ ալ ձկան ըբան, բաւական որ քիչ մը Եկեղեցին ըսրբիան ըբան, իր աշքին առնեւը զիցազունք են :

Բ. Ասիկան է քիչ ըստ անտարբերի մը ներքին ընտարութիւնը : Բայց եթէ նաև զիտնալ ուզես թէ ուր դրան է իր բայնը, պատասխան կու տամ թէ ան ամեն երկիրներուն մէջ՝ որոնց ժամանակին հազար բարդութեած հասած են : Ասիկց զատ անտարբերները զբանարար իրենց բոյնը դրան են ու կը թմբին քանի մը իրենց համաձայն աղեկ զգով անգուանքը :

Առանցմէ ըստերը համական ան համալարաններուն մէջ ալ, թէ նախարաններուն եւ թէ ամեններուն վրայ կը դընուին . անկից կը սկսին իթնալ նաև վարժարաններու և ազգային կրթարաններու մէջ, ուր վարժապետները կոմ' կատարեալ դաս կու տան կրթնական անտարբերութիւնն վրայ : Եւ կոմ' չար հինգ աղանդ աղանդին իրենց քաշելու համար տուած գառներին երբեմն երբեմն սյնապիս սկզբունքներով կը համեմուն, ուր ան խոշոր ազգայինները ազգայութենէ ելած ըբալին ցուցընելու համար՝ կը սկսին պարենալ թէ ալ բանի մը չեն հաւատք :

Անտարբերներն իրենց բոյները կը գնեն երբեմն՝ Աննագիրներու, Թագուածոյից, օրբնաց զիրքերու և Կոռազիրներու : մէջ ալ նաև անեղերու եւ մանկարարներութեան նաւաերու մէջ և վիճարութիւններու կորոցին ու նշարակին տակն ալ պահան չեն . զեղերու մէջ ալ ուր զգը մնան հիմայ թրենց սենյարներ եր, ըստ մեծի մասին նախարներու թղթերուն կոմ' զեղավաճառներու տիերուն մէջ կը ծածկուին :

Իսկ թէ որ խոսքերներ այն կառավարութիւններուն վրայ դարձնենք, որոնք իրենց պարծանց կը համարին խոստավանանին են չմասնաւորին, ան առն անտարբերները նաև պաշտոնաներու . նախարաններուն վրայ ալ անցան են . և մինչեւ գառաւարութեան զահերուն վրայ ալ կը տեսնաւին, որովհետեւ արդեն կը զրուցեն թէ քաղաքականութիւնը երբեք ոյն շատ շատով շիբալեր, որըսի ան առն երբ կրօնի կապերն իր ուրիշն առն առաջ առն կը ըլլոյ :

<sup>1</sup> Ասկէ օրինաց գիրքը մէ, որ բարենքըն Պանծեա, Վյուտ, Հաւառ, Խուռան կը կոչուին :

Խարհրդականությունը կառավագաւում է Երիտրիակարու մեջ, առանց-  
մ պիտի առաստ պահեան մը կը զ անուի առ կողմը որ ձախա-  
կողման կը կաշուի. մերպէս որ մեծ խումբ մ'ալ կը պահուի  
առ պաշտամատքներուն մեջ, որոնք կարուսեն իւն անեն ծա-  
ռայելու թել կառավարութեան որ ըլլաց. թեզ եզակական կամ  
թեզ պայմանական որ ըլլաց:

Ա Երիտրիական որ ըահմ արդեազ, թէ անտարբեր-  
ներու բառական բազմութիւն մ'ալ մինչեւ կանաչոց ապրեն  
ալ կը զ անուի. Երիտրիական շրջանակներուն եւ Նաորդնին ծաղին-  
քոյ սրաւակներուն մեջ: Այս. կը զ անու թէ եթե ամեն կա-  
նացը, անապատեր աղթիւնիք, որոնք ծանծազամբան Երիտր-  
ասրբի մը ժայխազ եւ կամ քնիւու սիրահարի մը հանութիւնն  
ընդունելու համար. արծակ համարձակ կրօնական անտարբե-  
րնեթիւն կը զ անուին, բազմալով որ պապկան իրենց հա-  
սարակներն այնշաբ անելի բարձր երեան, որչափ անելի  
պահանգակ ու յանդուզն են զԱստական անարդելու մեջ:

Բայց կայ անզ մը՝ ուր ադ անտարբերներն ալ չեն  
զ անուիք. եւ զբակու ուր է: Ազէկ մասնէ. Մահուան անկո-  
ղինք, եւ այն կենաց մեջ որ մահուանէ եւորը կո զայ:

## Գ Լ Ա Խ Խ Ե :

### Կրօնի արտաքին պաշտամունք:

Ա. Աստական կարս չէ արտաքին պաշտամունքներու: Բ. Աստական  
պահան մը չիրազէ մը պաշտամունքներու:

Նախարնթաց սկզբունքն նման ուրիշ սկզբունք մ'ալ  
կայ, որն որ մեծ յարդ կը զ անէ մը օրերը. եւ առ է՛ որ կը  
զբացեն թէ Աստական բառական է սիրոց, անիկան կարս չէ  
արտաքին պաշտամունքներու եւ հազ շըներ պաշտամունք ար-  
տաքին մեւ երը, որոնք ուրիշ բան չեն. բայց եթէ՛ վաճառ  
առ ելորդ բաներ, վաճառ զի ննի Աստական մը մեծարակներուն  
կարուսենթիւն չանի: Նախարնթաց սկզբունքն կը քանային  
ուրիշ առանձիւ առնեն կրօնական պաշտամունքը. առավ կը  
ջանան զանեն ոչնչացընել եկեղեցւոյ մեջ զ արծածաւած արտա-  
քին պաշտամունքը: Անով ուզզակի կրօնի զեմ կը յարձա-  
կեն. առավ անուզզակի կը յարձակին, բայց զ արծածաւած թիւն-  
ինն ու ամբարձուսենթիւններն բալորովին նոյն է:

Ա. Աստական բառական է սիրոց. իրեն փայնը վե-  
րաբերին դաշտաւուց: Բայց առազգի զիւնեն, որ բառական  
է սիրոց: Ես առոր ներհակ սալոյ եմ որ բառական չէ ան-  
նենին, եւ թէ պատճառաւ առնենապարզ է. վաճառ զի անկարեցի  
է որ մարզի իր սիրուն Աստական լինայէ՛ առանց արտաքու-  
թիւններու. Եւս սիրու. Եւ արտաքին ներդ ործութիւններու մի-

թաղենքն ի գործ դնելու : Առաջեւ տեսելու : Միտ դիր : Ի՞նչ է մարդը : Հազիր է և մարմանն բարկացած է ակ մը : Եթէ մինչև հոգին առևտու, բաժեռած հոգի մըն է . Եթէ մինչև մարմանն առևտու, դիակ մըն է . պէտք է երկուքը մէկն առևտու, որպէս զի մարդ մը կազմուի : Ուրեմն մարդն այս միաւորութեան զորութեամբն Բնապէս կը գործէ : Կը գործէ ան տեսակ զարծողութեամբն որ թէ մէկն է թէ մէկալին, կամ հոգին է և մարմանն . յառաջ կու զայ : Դաւն քու զրազ փորձէ, նայէ մէյ մը՝ որ կարելի է թէ սրախ մէջ զատեմանիք մը ունենաւ, և շատայ արտացուաւ ալ շարքնեւ : Ամիսը զքեզ կը զունասու, ուրախութիւնը կայսուալ կու տայ, բարեխութիւնը բարոր մարմանիդ կը զորոցընէ, ուրին երեսիդ զրայ հազար մզոն հեռուեն կ'երեւայ . այնուու որ թէեւ ուզես աս զգածմունքներէն մէկը ծածուկ պահէլ, այլպայանթիւնը զքեզ կը մասնէն եւ զուզած առենի կը յայտնէ : Ասիկայ Բնայ կը զուցընէ : Կը զուցընէ թէ մարմանն աս հոգին աս մրութեան պիճակին մէջ իրարու հետ այնուու մրարան կ'երթան էւ իրարու անանի կախում ունին, որ շիկրնար ըլլալ թէ հասարակաց մրարան զործութիւնն մը շանենան : Արդ թէ որ ասիկայ մըր առեն զործքերուն մէջ կը ստուգուի, Բնայ համար պիճակ շատուգուի կրօնական ներգործութեանց մէջ : Ի՞նչ . երկրուոր բաներու . համար՝ մէկ տեսակ բնութիւնն, և երկնաւոր բաներու համար ուրիշ տեսակ բնութիւնն պիճակ որ ունենանիք : Տես, որ նոյն թէ թէ թէ առամբնակը զնոց փիլիսոփայ, իմաստուն ընելու . համար՝ մըր մարդկութիւնն եղեանել կը բանան : Կը նմանին ան սուերասազորին, որ տակառ մը մաքրել ուզելով, անիկայ կրտել տալն կը սկսէր :

Բայց գնենք թէ կարելի ըլլար աս բանն զլուխ հանել, և մարդ կարող ըլլար մինակ սրախն մէջ կրօնն ամբողջապէս ի գործ զնել, ասիկայ ընելին որինաւո՞ր էր : Զէ, չէ : Բնայ որ կրօնը պարուր մըն է, որն որ չէ թէ մինակ անհատ անենի մը կը վերաբերի, հապա բազոր ընկերութեան . այնպին այնուպիսի պարուր մըն է . որուն առենքն ալ պէտք են ընկերութեամբ մասնակից ըլլալ : Օրինական մը քեզի յայտնեմ : Եթէ թէ ազաւոր մը իր մէկ զաւասին սյցելութեան երթ այ, բաւական է որ առեն մէկ բազարացի առանձինն իր յարգութեան ներգործութիւնն ընէ : Զէ . ստուգի բազմուգակ բազարը խճուին, հրապարական զործքերով և հանգետներով զինքը կ'ընդունի և թագուառոր կը հանձնայ : Եւ Բնայ : Առան զի ան թէ սովուառը չէ թէ միայն առեն մէկ բազարուցոյն, հապա ամբողջ բազարին և ամբողջ զաւասին ալ մէնն է : Արդ Ասուած չէ թէ միայն առեր է առեն մէկ մարդու . հապա տեր է արարիչ է բազմուգակ ընկերութեան, և իրաւունք ունի բազմուգակ այն ընկերութեան հանցանելու կրօնի ներգործութիւններով : Եւ Բնապէս կրեայ աս կրօնն ի գործ զրուիլ

ՀԱՅՐԱԿԱՆԻՒԹԵՐԻ առանց արտաքին գործողութեան։ Կարգ են մարդիկ միոյն մարդ գործողութիւններով մեկնեղ ժազցիւ։ Բնակչու կ'ընեն հրեշտակները, եւ իրար իմանալու համար զգայաբանքներու հարկուորութիւն չունենալ։ Դաւցէ ասիկա ոյն Պարաներուն առանձին յատկութիւնն է, որոնք ուրիշ խռովն ունին, թազ այնպէս ըլլոյ։ Բայց մենք Ադամաց խեղն որդիքս, այս, որոք կրօնն ունինք, բայց զգայաբանաց ներգործութիւններով մեկնեց։

Ըստ այսպէս ըլլալուն արիշ ճամբով աև կրօնա համազուիւ։ Թէ որ առանցմէ մեկը զիմացդ կ'եւլի, որոնք փիլիս-փիլական պարծենկուութեամբ այնչափ վեր կը բարձրացընեն որտի իրնու, զինքը քիշ մը մեկ կոզմի առ եւ քանի մը բան հարցուր։ Ազնիւ բարեկամու, ըստ իրեն մասերմութեամբ եւ առանց վեզոյի, այս այնչափ կատարեալ որտի իրնու որուն խորանի զազանիքը գուն գիտես, գործորով ինչպէս կը կատարուի։ Դաւ ալ զանիկա ստուգիս ի զործ կը զնեն։ Ըստ ան- կամ ի զործ կը զնեն։ Գոնէ երբեմն երբեմն ի զործ կը զնեն։ Մի քաշուիր, ըստ ինձի, երբեմն որոտի զազանու- թեան մէջ կ'առանձնանանա, եւ այնպէս ծածուկ առանձինն Առաւելոյ առջեւը խորունկ մը կը խոնարհն։ յանցանիքնե- րուր վրայ իրեւ թաղութիւն կը խոնդրն, եւ մեծանձնու- թեամբ մը կ'առաջազրին որ ալ զինքը չվշտացընեւ։ Մէկ խօսքով, գոնէ երբեմն իրեն կը նույիրն ազ քու եւ ուրիշ հայատակութիւնը, որն որ քու ըստեիդ նոյելով՝ մի միայն խոնին է, որ Շառուածութեան խորանին վրայ որեալ է այ- րիլ։ Համար, անեկեղեւութեամբ իրաւ, անզամ մը ճշմարիսն ըստ։ Վերը զուսցաներուս առնեն ալ կը կատարեն, թէ ամե- նեւին բան մը չեւ ըներ։ Ընթերցնազ իմ, առ հարցմանիքնե- րուր վրայ, ոմանք կը պազին կը թուն, ոմանք երազէ մը ար- թշնցածի որեւ երեսէդ վեր կը նոյին, ոմանք ալ եեռքէդ ա- զատելու համար զբեղ կ'անարդեն կ'երիւն։ Բայց ինչ բա- ներ են առներ։ Ուհաւատիկ իրենց զազանիքն առջեւդ կը զրուին։

Որտի իրնու, այսինքն առանց արտաքին ներգործու- թեամն կրօնը, անկարելի բան է, եւ այն ամբարիլուները՝ որոնք զանիկա պատուայ հասցընել կ'ուզեն, առ բանս մեզմէ աղեկ կը նախշնան։ բայց իրեւ պատերազմական Շնարը մը կը յանձնեցընեն։ Ըստ աղեկ զիտեն որ կրօնական պաշտամունքը բոլորութիւն մերժելն անքանական բան մըն է, զիրենք մարդ- կութեան առարնանեն վար կ'իջեցընէ նաև աշխարհիքիս առ- թեւը, որ առ բաներուն այնչափ ըստակ չնեայիր։ Մէկալ կող- մանն ալ կը տեսնեն որ կրօն մը գաւանիլը՝ նոյն կրօնին պարագերն ընկերութեան առջեւը վրան առնուլ ըստէ է, եւ ասիկա անանի ծանրութիւն մըն է, զորն որ ուսերնուն վրայ առնուլ չեն ուզեր։ Ուստի նար մը գանելու համար՝ անե-

բեղովն կրօնի մը կը զիմն, թնջակու է պատի կրօնը, և առ-  
նայն ճգամքի կը հաստատեն թէ ան է իրենց բռն կրօնը: Եւ  
պայմանու պատին մէջ եղածը՝ ոչ ոք կը տեսնէ, անոր համար  
ուրիշ բանի հարկաւորութիւն չեն ունենար: Զաւարձախոս  
մէկը կը զրուցէր, թէ ասանց հրելատիի բնութիւն ունենալ  
կը կեղծեն, պրակէ զի անպատճէ անսունէ ըլլան: Այսու ե-  
ղանակաւ կրօն մը չունենարու աղան իրենց վրայէն կը քերեն,  
եւ չեն ունենար կրօնի մը զործադրութիւնն ընելու ասպա-  
կութիւնը, մանաւանդ թէ փիլիսոփայի պատույ կը բարձրա-  
նան, անորդ խոզի մը կեանք վարելով: Ասիկա ազէկ զիւ-  
շէ մի: Ստուգիւ շատ գեղեցիկ: Անզք որ թնջակու զմարդիկ կը  
խարեն, չեն կրնար նոյնակա զնուուած ալ խարել, որ մար-  
գուն սիրաբ կը քննէ:

համար։ Բնշու որ առանց արեւին՝ մշակվենաւոր խուսրի մէջ կը հնար։ Երեւակայց որ ոչխարիկ մը շուգեր իր հագութեա հպատակ ըլլազ կամ անեկից կախում անենալ, առ պատմա-ռանդրով՝ որ հոգին իրեն կարօտութիւն չունի. քանի առ ան- ենելք ոչխարին չենք բաեր, թէ բնշն է որ հարկաւորութիւն ունի. Բնշու որ առանց հոգուին՝ արածուելու համար ուր եր- թացիքը չեր կընար զիսնալ, անոնք ութեան կը մոռնէր, եւ կամ առանց պաշտպանութեան մեալով՝ դպրերէն կար կար կը յօշտուէր։

Կամանապէս Աստուած՝ մեր միակ հոյրը, մեր միակ ոգեստիւնը, մեր միակ ապահովութիւնն ըլլարով, մեր միայն կրտսելով զեզ մեր ամենաբարձր վախճաննեն հասցընել. մենք առանց իրեն չենք կրնար ըլլալ եւ զորեել. պէտք է որ ա- մեն առեն իր առջեւը կենանք, որպէս զի բնըն աղ ամեն ա- ռեն իր շնորհյաները մեր վրայ տարածէ։

Սաիկա ամեն բանեն առելի մեզքի նկատմամբ կը տես- զորի։ Աստուած մեզի կարօտութիւն չունի. բայց մենք զինքը մեր մեզքերովց շարալար չենք վւասցըներ։ Եթէ տասցը է որ իր առանց օրենքները շատ անզամ ուրի առկ կ'առնենմը ու- կ'անարգենը, տասցը է նաև որ յանցաւոր ենք։ Արդ ով շե- տեմներ, որ կարօտութիւն ունինք, մեծ եւ աստտիկ կար- օտութիւն թողութիւն ընկառնելու, եթէ չենք ուզեր իր գրեւինորութեան հանդիպիլ, եւ կը բազմակը որ Աստուած մեր յանցաւորութեան շնոյելով. վերբացէս զեզ փրկու- թեան հասցըն։ Դատաւորն անտարակայր կարօտութիւն չու- նի յանցաւորին, հարուստը կարօտութիւն չունի աղքատին, զօրաւորը կարօտութիւն չունի տիկարին։ բայց տիկարը, աղ- քատին ու յանցաւորը կարօտութիւն ունին իրենց օգնել եւ պաշտպանել կրցողին։ Այսպէս աղ մենք կարօտութիւն ու- նինք Աստուածոյ, զինքը մեզի հետ հաշտեցրելու եւ մեզի ձեռնուու եւ օգնական ընելու համար, որպէս զի իր պատի- ները մեր վրային հեռացընէ, եւ մեր յանարհական հպատա- կութիւնն ընկառնելով։ մեզի հետ զիթութեամբ վարուի։ Ա- ռոնք լսելէ զ եարը, եթէ կը յանցպնիս, զնա զարթեալ ազա- գակէ որ Աստուած մեր կրօնին կարօտ չե։

Բայց ասկից թէեւ Աստուածոյ ամենեւին կարօտութիւն չունենացինք, միթէ տառի կրնայի՞յը ազատ ըլլալ մեծա- րանցին իրեն ընենցիլու պարտաւորութենեն։ Աչ երբեք։ Աստուած մեր մեծարանցին վրայ իրաւունք ունի, եւ պյառիսի էական ու բացարձակ ու իրեն միայն անպհական իրաւունք, որ ուզելու ալ ըլլոյ չեկիրնար անեկից հրաժարիլ, առանց Աս- տուած ըլլարէն զազքելու։ Կրնայ երբեք հոյրը մը իր հայրու- թեան պատուեն ու իշխանութենեն պյառիս հրաժարիլ, որ յանին առնու որ որդին զենքն որինաւ որոպէս անարդէ, հեծէ ու շարշարէ։ Ասով բնութեան ուրի օրէնքը կ'եղծանելը։

Կրնայ մեջ իր իրաւունքներէն այնպէս հրատարիլ: որ հաւանաթիւն տայ իր հարաբն որ իրեն անհաւատացիմ գրանուի: Ասիկոյ զարհաւրեցի բան մը կ'ըլլար: Կրնայ արդեռ իր իշխան մը իր վեհապետական իրաւունքներէն ան առաջնամենի հրատարիլ: որ բավարութիւն իշխանաթիւնն իր հավատակեներուն ձեռքը թագու: Ասուզիւ առաջ բարսը ընկերական կարգը տակն ու վրայ կ'ըլլար: Բայց թէ պայտ առնեց առնեցը կարող բարսին իրենց իրաւունքներէն հրատարիլ: այսու առնեցնցին: Ասուած չէր կրնար հրատարիլ: Ինք կրնայ արարած շառազնել: բայց առնեցնելէն եաբը ցիկնար զանձնը իրեն շառզնել: վասն զի ցիկնար իրենց սկիզբն ու վերցին վախճանն ըլլալին զարդիլ: Ասոր համար թէ եւ իրեն առնեցնեն կարօտաթիւնն չունեցինք: Բնիք չէր կրնար մազմ պաշտօն շպահանդինել: ապա թէ ոչ, թէք: Ասուած ըլլալին, մենք ու արարած ըլլալին կը զադրենիր:

Աս ցիտազութիւնն ինեկ ուրիշ պատճառ մ'ու կը մատկարարէ, որն որ իր պայծառաւթեամբ մեմբը մեկանքներէն վար ցիկնար: թէ որ անհարեցին կարեցի համարելով, Ասուած մոզի արդելէր որ զինքը ըպատուենք, չմեծարենք, չպաշտանենք, մենք եւ ոչ ան առնեն կրնայինք մեր պարուրէն ազատ համարուիլ: այնչափ հարեւուար բան է մոզի մեր կրտեն առ Շատուած: զայցէ առ խորիս վրայ կը զարմանաս: Բայց Բնեկ պատճառն առար:

թէ որ Ասուած ըլլալին պատճերելու ըլլար՝ որ ըլլաւառարէ, կրնային՝ որ չայցէ, ֆորբն՝ որ չթրիէ, համբն՝ որ չփշէ, ծառերուն՝ որ նիւզ, տերեւ, ծաղիկ, պատող շատին, և այլն եւ այլն. Եթէ առնեն արարածներուն ընտեսան զարծազանթիւնները զարդեցնելու ըլլար, առ առնեն եալիւրն ինչ պատճառան կրնայինքն առաջ: Առ կրնային ըսել՝ որ ամենից պիրենք ոչնչացընել է. վասն զի եթէ իրենց կութիւնն առար վրայ կը կենայ՝ որ նոյն զործուզնթիւններն ընեն. Խոյն զործուզնթիւններն իրենցմէ վերցուելուն պէս, ոչ անելից եաբը փունք եւ անօգուտ կ'ըլլան: Այդ զիստաս որ նոյն բանը կրնայ ըստիլ նաև մարզուս վրայ Ասուածոյ նկատմանը: Մարզո իմացականութիւնն մը ունի, որն որ զԱսուած նաև չնույնաց: Համար իրեն արաւած է, եւ սիրո մը ունի, որն որ զանիկա սիրելու համար իրեն արաւած է, բնալուս ծառը լինուած է արգաւառոր ըլլալու: թէ աշունը՝ թէ աշելու համար, որովհետեւ բնացականութիւնն երրեց չի հանդիր: սիրոն երրեց չի կը լսանաւար՝ մինչեւ որ Ասուածոյ հետ լինանան: Ասդ երբ որ անզամ մը մարզուս վրային վերցընեն իր կրտեր, որն որ միակ միջոցն է՝ Ասուածոյ հետ անզամի հապուելու, առաջ զինքը կ'ուժիացընեն եւ կ'արեն: Տես ուրիշն որչափ կը մոլորին անոնք՝ որ կը կրտեն թէ Ասուած իրենց վրային կրտեր պարտաւորութիւնը վերցուցնեն է:

Չեմ ազեր յիշել ան թշնամները՝ որ այնպիսիներն Աստուծոյ բարութեան կը հասցընեն, որն որ եթէ կարելի բրար՝ անսահման ուր եւ ծառայութիւն կը պահանջներ մեզնէ: Եւ Բնալպէս չէ: Չնչին բարութիւն մը զմեզ կը զմայլեցընէ: Եւ Աստուծոյ անսահման բարութիւնը մեր սիրուր պիտի շարժէ: Առեղծական գեղեցկութեան ճանանչ մը զմեզ կը կախորդէ: Եւ անսակզն գեղեցկութեան անսահման ճառագայթները զմեզ պիտի շրաբիշտակէն: Խմասութեան նշան մը զմեզ զարմացման մէջ կը ձգէ: Եւ կրնանք արգելոք մեր զարմանը զւանալ անսահման իմաստութեան: Չենք կրնար արգելուր որ մեր սիրուր սիրոյ արժանի առարկաները չափրէ: Եւ կրնանք արգելուր որ շաիրէ յանսահմանն սիրելի առարկան:

Այս ամենայն կարելի՞ է արգելոք երբ նաև այս յանսահմանս բարի, գեղեցիկ, սիրելի առարկան, իր մեծամեծ բարերարութիւնները, անզին շնորհքներն ու գորովալից ուրին այնպատի առատաձեռնութեամբ մեր վրայ կը զեզու: Բայց ինչ: Միիթէ Ափրիկէի բնձերէն, յավազներէն եւ յավազափեներէն ենք: Կուրեքերնուա մէջ սիրո սնինք, թէ խիստ քարի կոտր մը: Այսպէս է: Կամ ունեցածնուա Աստուծոյ բրալն ուրանաւոք, եւ կամ հաւանինք որ պէտք ենք զները պատուել այն ամենայն մեծ արտացներով, զարոնք կրօնը՝ մեր սիրան ու մեր բերանը կը զնէ:

Աւերջապէս թէ որ մեր կրօնական պաշտամունքն Աստուծոյ հօգը չէ, ինչու եկաւ երկրիս վրայ զանիկայ հաստատեց: Ինչու հիմնադրեց, ինչու տարածեց, ինչու այս ամենայն այնպատի վութով ու հոգացողութեամբ կատարեց: Ինչու իր առարկեալները բոլոր աշխարհքիս երեսը խրկեց: Ասոր պատասխան մը պէտք է, եւ ուրիշ կերպով շիկնուր արուիլ, բայց եթէ հետեւեալ կերպով: Կամ ուրանաւու և բացարձակապէս առատածային Մարդեցութեան մեծ պործքը, կամ ըսելու և որ մեծ բանի տեղ կը զնէ Յիսուս մեր պաշտամունքը: Առաջինը սաստանաներն ալ չեն կրնար յանդզնիք ըսելու, ինչու որ անոնք ալ խոստավանեցան թէ Յիսուս՝ Աստուծոյ որդին էր. որեմ Բնալպէս կրնայ ուրացուիլ երկրորդը:

Կրօն:

Ա. Բառական և բարիք ըսել: — Բ. Ես գողութիւն չեմ ըսեց, ոպահութիւն չեմ ըսեց: — Գ. Համեստ մարդ մը է, մոյս քիչ մը կրօնի պահապետիւն ունի:

Արտի կրօնեն զատ՝ ուրիշ մ'ալ կոյ, որուն մը որեւը կը գիտեն շատերը, միշտ կրցածենուն չափ քրիստոնէութեան ճշմարիտ գործադրութենէն մախուստ մը վետաելով: Ասիկա կրծար ըստել թորի+ ըսելու կըն: Ի՞նչ հարիւաւորութիւն կոյ, կ'ըսեն, զլուխ նախեցընել ու սիրու մաշեցընել այնշափ ուստանէք ուրիշը համար, եւ ըզեզը լորոշընել այնշափ բազմաթիւ ճշմարտութիւններու խելք հասցնելու համար, որոնք չեն կրծար հասկցուիլ. Ի՞նչ հարի կոյ այնշափ կրթութիւններ կամ գործեր յանձն առնուլ, որոնք ձանձրութիւն կը բերեն, երբ որ Աստուած այնշափ քիւով կը շատանայ: Եւ բորի+ իշեմ, եւ Աստուած անով կը շատանայ. այնպիսի բարի հայր մը ուրիշ բան չիկրծար ուրհանիլ իր արարածներէն: Արշափ որ անզիտան ալ ըլլայ առ իմաստակութիւնը, որշափ ալ փուն, ոյսու անձնայնիւ անուակ մը թեթեւամբաւ մարդիկներու վրայ ազդեցութիւն կ'ընէ. Եւ զիրենք կը համոզընէ կրօնական պաշտամունքն ամրող մէկ զի ձգելու: Տեսնենք հիմայ թէ ոսիկոյ պիճարանութեան մուրթին կրծայ զիմանալ:

Ա. Ի՞նչ կ'ուզեն ըսել առ խօսքով՝ զորն որ կը զրուցեն թէ բուսիւն և բորի+ ըսել: Թէ որ բան մը կ'ուզեն ըսել, առ է՝ որ վարուց բարութիւնը զմարդ ամեն կրօնէ ազատ կ'ընէ: Արդ վարուց բարութիւնը, համեստ բարը, իմաստուն զարմունքը, անսագիւտ ընթացքը, կենաց մաքրութիւնը՝ սառացիւ շատ զավելի բաներ են. բայց բուտ բնեի, առոնք միայն բառական են մարդը ճշմարտուայիս բարի մարդ ըսելու: Ազեկ վարը երեք մաս ունի. բարեկալաշութիւն՝ Աստուածոյ նկատմամբ, արդարութիւն՝ ընկերին նկատմամբ, ժուժկալութիւն՝ անձին նկատմամբ: Առանցք մէկն որ պակսի, հետո մէկտեղ բոլոր վարուց բարութիւնն ալ կը պակսի: Արդ՝ համարինը թէ առաջ և լ բուզենիւն իշեմ, և ողոնենիւն իշեմ, ինչպէս որ իրենք կը պարծին. չնորհենք նաև իրենց որ լրութեան, անսամկութեան եւ զեխութեան ետեւէն ալ չեն երթար, (որուն վրայ իրենք ալ չեն պարծիր.) Հաւանինք որ իրենց ընթացքին վրայ ըսելու բան չկոյ. բայց Աստուած պաշտութենէ բաշտութիւն պակսէլին, կրօնական պաշտամունքներէ բաշտութիւն հետու կենալին, այնպէս վոյքը բան կը համարուի արդեար, որ շխատիանէ իրենց բուտ ըլլուր:

Աերը յիշեցինք թէ թէ թէ առափնտենի պարտաւորիչ բան  
և կրօնը: Արդ բարի կրնան ըլլալ այնպիսիները՝ որ առանձի  
առանձառար պարզուն ուրի տակ կ'առնեն: Ասուած մազի կը  
հրամայէ իր կրօնը, եւ այնշաբ իրաւունք ունի հրամացերու:   
որչափ են իր առաւածացին յատկութիւնները: Բնալպէս կրնաց  
ուրեմն բարի համարուիլ ոյս առնեայն ուրի տակ առանձը:   
Ասուած կրօնը կը հրամայէ այնշաբ ծանը պատճառաներու:   
համար, որչափ են մեր իրմ կախուելուն եւ իրեն հպատակե-  
լուն պատճառաները: Բնալպէս կրնաց ուրեմն ոյս առնեայն բանի  
ունգ չգնացն ու զանց ընողը բարի ըլլալ: Ասուածոյ որդին  
զմուն կրօնի մէջ կրթելու եւ նոյն կրօնը մեր մէջ հաստատե-  
լու համար՝ յանձն առաւ աշխարհն զալ մարդ ըլլալ: Եր  
առաւածացին բերնավոր զանիկա հրամարակել, հրաշքներով  
վաւերացընել, խառամանըներով զմուն մեր բաշիլ, յանի-  
առնեական պատիժ ապահով չպահպահերուն եւ յախտենա-  
կան վարձք խառամանալ համարակիմ հացազներուն: Բնալպէս  
կրնան ուրեմն բարի համարուիլ անմեր որոնք մենք ոյս առն-  
եայն առաւածացին զիմուներները, խառամանըները, ապա-  
հովիցները, վարձքերն ու պատիժները, արգելքներն ու հրա-  
մանները կ'անարգեն ու ուրի տակ կ'առնեն: Խրացընեւ առար  
հաւանելու համար՝ մարդ չէ թէ միայն հաւանարը: Հասկա-  
նաւ միայն ալ ուեւոյ և կորսընցուցած ըլլալ: Ձէ, չէ, այն-  
պիսիները բարի մարդիկ չեն, երբ իրենց վասյ բանին նշան-  
րիս բարութեան առաջին հիմք: որ և Ասուածանընացու-  
թիւն, թէ ուկէտ ուրիշ կողմանէ առնեամայրուր եւ անարա-  
ընթացք ունենան:

Բ. Բայց առ բարի ըստածները՝ պարծածնուն պէս ալ  
որինակ ըլլալու շափ բարի վարձք անմին արգելոք: Գեշի մի  
տանիք, ընթերցոցդ, թէ որ ասոր վասյ քիչ մը ասարակու մե-  
լու ըլլամ: Քննէ պատճառաներու որոնց համար կը կասկածիմ:   
եւ եսոք զուն քեզմ զատաւուան կորե: Այսպիսիներուն  
տառնարաննեաց պատուիրանները՝ համարակիօրէն երկու պա-  
տարիքան միայն կը բավանգակէ: Ճ ուշնաւը, Ճ ուղնանեւը: Բայց  
զուն ալ ասոր զիւրաւ կը հաւանիս, որ ասիկայ պատճառիրան-  
ներուն ցանկը չափէ զուրս պատիշեցընել է: Առարինութիւն-  
ներուն մէջ մինակ մէկ առարթութիւն կը ճանդան, որ և  
բարերարութիւն: եւ ասիկայ քիչ վեստ չէ առաւածարան-  
կան, զիսաւոր ու բարզական առարթութիւններուն: Անզամ  
մ'որ մարդուս կեսերն այնշաբ քիչ պարաւորութիւններու-  
տակ կը ճպուի, զուն քեզմ կը անմենու որ մարդուս կենաց մէջ  
ուրիշ չափ զարձքեր ալ կը պատահէն, որոնք քիչ մը վատանզի  
մէջ կը ճպեն բարի ըլլալ: Մարդկային կենաց մէջ են այնշաբ  
ունայնութիւնները՝ որոնց համար կուայք պէս կը պաշտամ  
աշխարհն, ուր զբանականերէ: զուարթութիւններէ: հան-  
գէ մեերէ, թէ առթերէ, խազերէ, հեշտականութիւններէ ուրի:

բան շիռութեամսերը : Արդպես կրնաց մէջ են նաև կոկորդք , անուուժ կազմութեան եւ մազիս մէ եան ոճիքները : Առանցք զայ կատ նաև , զաւանձնութիւններ , ապաստամբութեանց եւ զազանիք ընկերութեանց ժողովակիններ : Ա երխապէս կը գործութեանցիաւորաբար այնչափ անուանկանքիններ : Արդ՝ եթէ պատուիրանները՝ մինակ է բազմութեան վեհ ընկր , և ողունութիւն վեհ ընկերութեան ըլլաց , ան առեն արգելք մը շիռ ուրիշին կեսիք գարան գործելու եւ իրենք պղծութեան մասնելու , անզայել խոսքերու , անզարդելու զցիաներու , յանցաւոր հանութիւններու , առեն տեսակ ազաւզութիւններու , որոնց մէջ կը թաւալին անաստները : Առ առեն զարշութիւններն առենեւին արգելուած շեն առանապաննեաց պատուիրաններուն այն համառանութեան մէջ :

Իսկ այն փոքր բարերարութիւնն ընկելը՝ մոլորութիւնը շուղգեր առնենեւին , եւ ոչ աղ բարութեան զործադրութիւնն ընկերու ընդուրմակ դաշտ կը բանաց : Պարուց մը շիդներ մնար զինքը զողելու , ոչ աղ իր անձին մոռուները նուանելու ոչ խիստ ընդգիրմութեանց յազգմելու , ոչ աղ իր միայն ու կարծիքն ուրանալու : Ըստ բարերարութիւններն ազեկ մը ցուցընելու համար , բաւական է միայն ներկայ զանուիլ մարզամիրական կարաք մը , թաւաներական հանգեստի մը , երաժշտական ակազեմպայի մը՝ զբանարարաբար մեծ պահաց մէջ , պիճակախառնքի քանի մը առանակ պնել , եւ կամ զոհ ընկել ազնիւտիկին մը , որն որ շնորհացից եղանակներուց մարզուն առնեւր զանձանակ մը կը զնէ՝ անոր անշիննելի մարզամիրութեան խիմ ան մը ըլլացու համար : Արդ՝ չես կրնար ըսկել որ բարութեան առ կրթութիւնն աղ աշխարհաբար խիստ ծանր զործքերն անկն ըլլաց :

Իմ առ առանակույններու առելի եւս հաստատելու համար՝ ուրիշ պատճառ մ”ալ յառաջ կը բերեմ , որ ուղղութանց համար մեծ զօրութիւն ունի : Եւ առ է : Գիտենք որ տառանց ասսու ածային շնորհաց՝ ոչ որ կրնայ բարուցն մէջ երկոյն առեն յարառեւել , զբանազներու եւ փառաւթիւններու մէջ : Աղզարիառաց համար առ հշմարութիւնը պիճարակնեւթեան տակ շինար , վասն զի հաւայր մեզի յայտնի եւ պայծառ կը գրուց : Իսկ նոյն շնորհայն ընդունելու համար՝ միայն երկու հատարակ համբայ ունենալ , ազգմէք եւ ուորր խորհուրդները . այնպէս որ ասսոցմէ հեռանալին ուրիշ բան չէ , բայց եթէ տառանց զէնքի պատերազմի դաշտն եղիք եւ շազել վիրաւորութիւն : որն որ անկարելի է : Արդ՝ ոչ որ իր կրանք մինակ յգոզնալու եւ յապանելու միաց կը զնէ , այնպիսին առջարութիւն չունի ոչ ազգի ելու , ոչ խոստավանելու , ոչ հազարդուելու , ուստի եւ յանի ան ովհութիւնները՝ որոնք բացարձակապէս հարեւաւոր են փորձութեանց դեմ զնելու , զմուա-

բանթեանց յազմթելու, որն որ հարկաւոր է ճշմարիտ բարութեան համեմելու համար։ Ասկից ի հարկի կը հետեւի որ ոյն առանց կրօնի բարիները՝ հարկաւորապէս խել մը մեզոց մէջ իյնալու են, ամէն անգամ որ առիթներն առնենքին կ'եղին։ Այ հետեւութիւնը չիկրնար ուրացուիլ։

Ասոնց վրայ աւելցուր թէ ուզգափառաւելուն կերպավ բարի ըլլալու համար, բաւական չէ միայն չարիք չընել, հասպա արդեամբ ալ չառ բարիք ընել հարկ է։ Հարկ է (իրենց բրած քիչ մը բարերարութենեն զայ) մեծերը չարզել նաև դաժան եւ տհան եղազները, սիրել ընկերները՝ նաև չսիրելի եղազները։ Հեղութեամբ վարութիլ նաև սառիններուն հետ, եւ բարիք ընել նաև մը անենական թ շնամիններուն։ Հարկ է, չեմ ըսեր միայն չարաւնին ընկերներուն գէմ, հասպա պաշտպանել, ոգնել եւ կարսութեան մէջ ըլլալուն ձեռք բռնել։ Հարկ է, չէ թէ միայն ուրիշն ինչքը յատիշտակել, այլ նաև իր սեպհանեան ընդից աւելորդներն աղքատներուն առաջ։ Հարկ է, չէ թէ միայն աշքէ հանելու եւ արհամարհները ընելու չափանիք մը նախանձորզները՝ որոնք մը յառաջացման արդելք կ'ըլլայն, հասպա նաև մը սրտին մէջ խոնարհութիւն անենալ եւ մը ոչնչութեան ճշմարիտ զյածնեցը պահել։ Ասոնք եւ ասոնց նման ուրիշ առարիթնեթիւններ կան, առանց որոնց ոչ ոք կրնայ ուզգափառ կերպով բարի ըլլալ։ Ասոնք ենթագրելով, կրնամք յանզուզն համարուիլ եթէ քիչ մը տարակուակյու ըլլամ, որ արգեաք առ ամէն տարբինութիւնները կը զանուին անոնց վրայ որոնք պյնչափ կ'ազազակեն թէ բարի եւ պահանջու ի՛ իշտու ե բարի ընել։ Սուրբերը՝ որոնք ազօթք ընելին, արտասուելէն, ծանապահելին եւ ուրիշն ծառայութեան համար աշխատելին շեմն գազրեր, շեմն համարձակեր բարի ըլլալուն վրայ պարելու. իսկ ասոնք ամեններն զորեք մը շդորձելով՝ թեշպէս կրնան ապահով ըլլալ եւ հանգչիլ թէ ճշմարիտ կրօնը գտած են։

Գուցէ ընթերցողներուն մընէն շատերն առ պատճառները կարգալին եալք՝ որուերնուն մէջ զրաս ծիծազին, որ պարզմանութեամբ պյուպիսի բաներ առնենքին կը զնեմ։ Ի՞նչ, փորձը բաւական եղած չէ, կ'ըսեն, յայսնապէս ցուցընելուն թէ ասիկա զիմանկ մըն է, որուն տակ ամէն տեսակ նենազութիւնները կը ծածկուին։ Թէ որ առ թ զիմերս կարգացողն աշխարհներին փորձը քիչ չառ առնազներէն մէկն ըլլար, անտարակոյս առ գրութեանս հարկաւորութիւն չէր ունենար. բայց կը զանուին մըշտ պյուպիսի մարդիկ ալ, որոնք կամ շըմբռնուելուն թէ եթէ եւ ամսութեամբ եւ կամ զարմանափ պարզմանութեամբ պատրաստ են հաւատալ ան ամէն բաներուն, զորոնք ուրիշ մը կը յանդգնի խռիլ. պյուպիսիններն աղուրնին բացուելու կարսութիւն ունին։

Գ. Ասով կ'ուզեի միանգամացն ուզգել այն խռովու եղանակը: զորն որ կը գործածեն նզն իսկ անոնք՝ որոնք չար անձինք չեն: Հապա անդդոյլ: Կրօնքը բոլորապէն մերժող՝ բայց արտապատճ թափան համեստութիւն ցաւցընդ մէկու մը վրայ խռութ առենենին, շատ անդամ անոր մէծամեծ զայեսաներ կու առն, վրան առ միայն առելլընելով թէ ոյ անջին ուրիշ բան վերածիր՝ բայց ենե ուր իւ իւժու, իւշ ուր ուրիշ իւշնենք . . . . Ե. Նշագետ: Համեստ մարդ մըն է այնպիսին՝ որուն մնանի քիչ մը կրօնք կը պահանի: Ազա ուրեմն բարձրեալ Աստուած նաև քրիստոնեաներուն մարդն մէջ այնշտի անարգութեան հասած է, որ ալ մեղքի անդ շրուի զինքը մերժելն ու իրան հեռանալը: Աւ ասկից ետքը համեստ մարդու անոնքը պիտի շնորհացըննէ ով որ իր Արարին, Փրկչին, Հօրն, ամենաբարեալն Աստուած իրաւունքներն ուսքի տակ կ'առնէ: Աւ յանցանք պիտի շնորհուի Աստուածոյ դիսած ան ամեն նազառահներն արել եզծանելը, որոնց համար միայն զեկզ երկրիս վրայ զրած է եւ որոնց համար ամեն ունեցածնիս մեզի շնորհած է:

Ի՞նչ կը զբացէիր, եթէ մէկու մը համար բակի որ այս, համեստ մարդ մըն է. բայց առ անկատարութիւնն ունի, որ երբեմն իր ընկերը կը թունառի, երբեմն կը զիւրառի, եւ երբեմն կամ իր բազմաները կատարելու եւ կամ սուսեի պահառաթիւնը լեցընելու համար ուրիշի վրայ կը յարձակի եւ կը սպաննէ: Ի՞նչ կըսէիր եթէ ինո՞ւ մը ամեն կերպ մեծամեծ գոտինեներու առջի, միայն առ փոքր յաւելուածով. թէ իր վրայ առ ակարութիւնը մնացած է, որ համարդուական վրացըներու մէջ ամեն անցաւորներուն ինք զինքը պատրաստ կ'ընծայէ: Ասիկա քեզի կատակ մը կ'երեւար: Իսկ եթէ մէկու մը համար լսելու ըլլաս, որ ընկերական վարձնեց մէջ ամենեւնին պահառաթիւն չունի, միայն Աստուածոյ արուելու արժանաւոր պաշտոնին մէջ կը պահի, զարդիկ կը պատուէ, միայն Աստուածոյ ամենեւնին պատի շընծայեր, տախկա քեզի առելի մեծ կատակ մը շ'երեւար: Կայտ ուրեմն որ բերնէդ ամենեւնին շնչիւ ան խօսքը, թէ առանց կրօնքի համեստութիւն կրնայ գոտուիլ. վասն զի ասանի խօսակցութիւները կ'եզծանեն այն արգար սոսկումը, զորն որ ամենքնիս պէտք է զգանք այնպիսի բաեալ եւ գարշահուս գերեզմաններուն վրայ, որոնք բնական փոքր համեստութեամբ մը անկրօն հազինին կը եածիկն: Եւ նոյն իսկ ան ոզարմելիներուն սրան կը բառնան ան խօթ անը՝ որով կրնային գարդի զալ, եթէ իրենք զերենք ըստ արժանաւոյն ամենուն առնեն անարգուած տեսնենին: Եւ զիստուարար կը նուտղեցնեն այն մեծ յարդը որ Աստուածոյ եւ քրիստոնէական աստուածութաշուութիւնն առ վրայ պէտք է որ անեցուի:

Թէ որ աշխարհու այսպիսիներուն այնշտի ակնածութիւն չըներ, որչափ կ'ընէ անիւլքութիւնը, ոզդափառ

քաղաքներուն մէջ այնչափ յանդաս զներ չեին գտնուեր, ուրծիք բիրը երեսով եւ առաշխանած որտիւ բրիտանիկութեան հաւատացները մերժելուն եւ անոր կրիմութիւններն առի առակ առնելնուն վրայ պարծենացին: Բայց որովհետեւ շատերը վահենալով որ շաբաց թէ շհանդարձող համարուին, իրենց իրենցուն կը նուաստանան եւ շնու համարնակիր հայն հանելու, եւ կամ որ շաբագոյն է, վատարուութեամբ հաւանութիւնն եւ առան անոր համար ան ամբարիշաներն ալ շափէ զուրո զլուի կը վերցընեն: Բայց վայ անոնց որովհ Աստուծոյ նկատմամբ առնենացին հոգ շնու առնենար, եթէ Աստուծուն ու որ մը իրենց նկատմամբ հոգ շաւնենալու ըլլոյ:

## Գ. I. ՈՒ Խ ՅԵ :

### Կրօն:

Պատուաւոր մարդը կրօն շիփուիւր:

Կան սեղբունքներ՝ որոնք զգեստի նորանեւութեան պէս, քիչ ժամանակուան մէջ աշխարհին մէկ ծայրեն մէկալ ծայրը կը տարածուին: Առ զինոյն նակառը զրածո, թէ պարագանար նորտը կը չել չետիր, նոյն անսակ սեղբունքներն մէկն եւ բազորականեները, հերձուածովները, անսակ մը ու զգացմաները, ասիկա միշտ բերաննին կը պարացընեն: Առանի ալ անսակ մը ընկերական խօսակցութեանց մէջ վիճարանութիւններու եւ կրծնական լուրերու վերջին յանդերը միշտ անունը կրելու բարբառին անարժան անձինք, որոնք Նախուալ շերեւալու համար՝ նոյն լեզուն կը բանեցընեն, երբ ուրիշ մը իրենց առջեւը կը պատճէ թէ մէկը բազորականութենէ կամ հերձուածովութենէ ուզգացաւ նշմարութեան զարձեր է: Այսու անոնայնիւ նոյն խօսքը, որշափ ու շատերուն բերանը պարտի, ի վերայ պար առնենացի ոյց մուգ՝ որով հասարակօրէն կը հասկըցուի, խիստ մէծ մոլորութիւն մըն է:

Կուզեն համազուիլ: Եթէ նշմարիս է ընդհանրապէս թէ պարագանար նորտը կը չել չետիր, պէտք է որ աշխարհին ամեն կողմէ ու ամեն երկիրներու մէջ ալ նշմարիս ըլլոյ: Շնմարութիւնը՝ միջորեականներուն կամ բաւեռաւիրն բարձրանեան փախուելովը՝ շիփուիւրի: Այսինքն պատուաւոր Շենացին՝ պէտք չէ թուզուլ իր Կոնֆուցիոսի կրօնը, որպատուար Հնդիկը՝ պէտք չէ իր Բուդդայցէն զատուիլ, որպատուար Հրեան՝ պէտք է միշտ մերժէ ու հայ հոյէ զթիսու Քրիստոս, եւ պյազէն զնա: ամեն կռապաշտներն ու ամեն հետ անունները՝ որոնք ամենազարդելի աւելորդապաշտութեանց վիշին մէջ թազուած են, պէտք շնու ու բայլ մը իրենց

մալորասմէնէն հետահարք : Եւ թէշտի չէ : թէ որ Հըմարիս է  
թէ պարագաներ մորդը իր վկանիք , առ ամէն հետահա-  
մէններն ար չեն կրնար ուրացուիլ :

Բայց առկից Յիսոս Քրիստոս բազարավին փառ անզը  
առարկը թիւնը հաստատած կ'ըլլարյ : Գուշեւ : ըստ իր աշա-  
կերաներուն , Եւ ուր վշտ-շիւ մէջ ողիքուան , որ պահեն  
ինչ որ ես ձեզի պատուիրեցի : Աշակերանները պէտք էին ան-  
միջնորդ պատասխան տալ . Տէր , ինչ վախճանի համար  
զնո՞ց կը խառըեմ . չե՞ս զիսեր որ երրեց շնչը կրնար պա-  
տուաւորներուն մասնահարք , թնջու որ անձնիք կրօն չեն վախեր :  
Թուզութիւն շնորհէ մեզի , առ բանիս մէջ քեզ շնչը կրնար  
ծառացել : Բայց որովհետեւ առարկալի՝ առանց առ պատա-  
խանիք տալու՝ առարկը թիւն գացին , զամնոյն ալ առանց  
խնայելու պէտք ենք զատապարտել : Մանացն եւրը պէտք  
ենք զատապարտել Ա . Պետրոսի յախորդները , որոնք ամեն  
զարերու մէջ իրենց առարկալները խրկեցին հեթանոս ազգե-  
րուն կրօնիք վախերու . պէտք ենք զատապարտել Ակեղեցոյ  
անձնէն մեծ առքերը , որոնք այնչափ եռանցեամբ ետեւ է  
թնիան առ վախենաթիւնը յառաջ տանելու . պէտք ենք զա-  
տապարտել բոլոր մարտիրոսները , որոնք իրենց արհամայն այն  
անխոհնեմ վախենաթիւնը հաստատան պահեցին : Հարկ  
կ'ըլլար մինչեւ (կը զարհութիւն բախը) զատապարտել զախ-  
ուսա Քրիստոս ալ , որ արխարհի գալով Եւ Հքեից ժողովր-  
դեան մէջ մանելով , հին օրենքին անզը նոր օրենքը զրաւ ,  
օրինակին անզ նշմարտաթիւնը , մեծ Եւ եանը վախեն-  
թիւններով : Բայց թէ որ վերը միշտան սկիզբը նշմարիս է ,  
առ հետեւսնթիւնն ալ չիկինար ուրացուիլ :

Սակայն իրաց սասպի է թէ այն միջազն անձնաւաւ է :  
Ինչու որ մարդուս միարը ստեղծաւած է՝ Նշմարտաթիւնն ամեն յա-  
րելու համար , թնչողիւ սիրուն ալ բարույն մէջ հանդիւլու հա-  
մար , Եւ ուր որ զանիքա կը զանիք : Հարկ է որ ընդդուկիւ : Խակ երր  
որ կրնական նշմարտաթիւնն իր զանիք , առ պարագն անչի  
կը մենեայ , որովհետեւ կրտսեկան նշմարտաթիւնը ոչ միայն առ  
աշխարհիւ մէջ մարդուս կատարելութիւնն է , ոչը նաև իր  
առաջայ երբանելութիւնն միակ միջացն է . Եւ չէ թէ միայն  
ստեղծաւածներուն բարիքը կը դիմ , ոչը զիստարար Ա-  
րարացին վասաքը : Արքէն երր որ Ըստաւ Նշմարտաթիւնը  
մարդուն կը ցուցըն , մարդ թէ որ զանիքա ընդդուկիւրիւ : Ա-  
մանաւանը նախաւանիք կը հասցընէ Ըստաւայ . Եւ իր անձնն  
անձնաւանը վաստ իր ասայ : Իր անձնն վաստ իր ասայ . թնջու  
որ նանցան նշմարտաթիւնը չընդդուկիւրովէ իր մերժին գա-  
խաւանին կը հաստարի . նախաւանիք կը հասցընէ Ըստաւայ ,  
որովհետեւ : Բայց կը ըստն պատահաններն արեւին զիմ զա-  
ցելով , շաղեր զշառաւած վաստարիլ , որն որ անուշնա-  
զիւստ կընէ իր զինյն անոր յայսանելով :

Աւ թէ ազէտ նոյն խօսքը թէ պատճեր ժողովը կը չէ լին լինելուր. մինակ անոնց վրայ առնուի, որոնք քրիստոնէական ազանդ մը կը գաւանին, առկայն առաջ այ ազատ չ'ըլլոր հռո դաստակարտուած անօրէնութիւննեն: ինչու որ քրիստոնէական ըլլացնուն վրայ պարծեազ պյանձափ ընկերութիւններուն մէջն, կարելի է որ մէկէն աւելին ճշմարիս ըլլուց: Աչ երբեք: Եթէ ճշմարտութիւնը չիկրնար երկու հակառական առաջարկութիւններուն մէջ, երկու իրարու հակառակ ազանդներուն մէջ, մէկզնէկ մըրժող վարդապետութեանց մէջ գտնուիլ. հարկ է ըստ թէ առնեն այ ճշմարիս շնն կրնար ըլլալ: Եթէ միայն ան է ճշմարտութիւնը՝ զորն որ Յիսուս յայտնուե է, եւ Յիսուս մէկ յայտնութիւն միայն ըրած է, ուրեմն մինակ անօրին ճշմարտութիւնն ունի, որն որ աս յայտնութիւնն ընդունուե է: Եւ Հաս գարենալ յարմար կու գայ վերը յիշած պատճեննիս, թէ երբ որ մէկը ճշմարտութեան ուր գտնուափը Շանչնալու բախտը կ'առնենայ, պարտաւոր է զանիկա ընդդրկել:

Գիտես որ ասթի մէջ միայն կը ստուգուի թէ պատճեր ժողով էօն լինելուր: Երբ որ ուղղափառի (կամթողիկէականի) մը վրայ է խօսքը, ինչու որ իր հողմն այնձափ բազմաթիւ պատճեններ և մէկպատճիւններ ունի, որ կրօնը միտելէն յառափ՝ բանաւորութենեն ունեց և հրաժարիլ: Միայն ուղղափառ (կամթողիկէ) Եկեղեցին պյանձիսի լուսաւորութեամբ կը վայրէլ, որ անկարելի է թէ անմիջապես չնանցուի աղքիւր տեսնայն ճշմարտութեան ըլլուլը: Ինք միայն ունի պյանձապետութեան կատարեալ միութիւնը, զորն որ Յիսուս Քրիստոս իրբէ պատկ մը շնորհէց իր Եկեղեցւույն: Ինք միայն իրեն Հիմն ունի այն վէճը՝ սրուն վրայ Յիսուս Քրիստոս ուղեց իր Եկեղեցին շնուն: Ինք միայն ունի այն վեռլի սրբութիւնը՝ զորն որ իրեն իրրեւ սժիս նկեց իր առաջածայրին վելուան: Ինք միայն ունի հրաշքներու և անոնց հետ կապուած շնորհցներու արտապոյ կարգի ձիրը: Ինք միայն տեսաւ որ բալոր երկրիս իշխանութիւններն իրեն դէմ զրկուեցան, առանց կարսդ ըլլալու զինքը նիվել: Ինք միայն տեսաւ իր եղուզ Եկեղեցիստիկոսութիւններուն եռուէ եւ ան իր ուսքին տակ իշեալն ու խախտախափը: Ինք միայն հանդարտութեամբ նաւարեկերպ պյան առնեն մըրդկան կիրքերը՝ դիւց կրտսեցութեան հետ միացած, և արտապբն թշնամինները՝ ներըն մասնիշներուն հետ միաբանած, ոչ աւազուափ վրայ խօսեցաւ և ոչ այ նաւակու եղաւ: Միայն ուղղափառ կրօնն այս առնեն և ուրիշ անթիւ անհամար թէ մարդկային եւ թէ առաջածայրին պատճեններ իր հողմն ունենալով, իր եղոց գտնուողը՝ իրաւոցնէ առանց ճշմարտութիւնն յայտնապես ուրանալու: Եկեղեցար կրօնը միտել:

Բայց բողոքականի կամ անզգիականի մը համար նշյել զրուցելը՝ մարդկացին երեւակացութեան մէջ ննկած մալորութիւններուն ամենն ոյլանդակն է։ Առանց զեռ երեկ ծնած են, եւ իրենց սկիզբը կառևուն երկրիս ամենն անարդ եւ ամենն ամենարժաւ մարդիկներէն։ Սպանութեամբ եւ արիւնականացեամբ երկիրներ եւ հետեւովներ ստացած են։ Կանած օրերներն այնչափ ազանդներու բաժնուած են, որչափ որ իրենց մէջ զբախ կար, եւ ամեն որ իրենց մէջ նար բաժնուածներ կը առանուին։ Չունին առանցութիւն որ երթայ համեմի միջեւ առառանձային հիմադիրը Յիսուս Քրիստոս, շունին Հրաշքներ՝ որ իրենց վարդապետութիւնը հաստատ, շունին Հոգեւոր ձիբեր ու ընորհքներ՝ որ զանիկա բաւառութեն։ Եկեղեցի մը չեն կազմեր, վասն զի շունին հաւատոյ միութիւն, կրօնական ընկերութիւն մը չեն կացուցաներ, վասն զի շունին անսխալ հն զինակութիւն մը՝ որ իրենց տարկղյաները լուծե։ Եթէ այսօրուան հաւատորնին զիտեն, չեն զիտեր թէ վազը նու նար հաւատոյ պիտ' որ առանուած։ Արդ այսպիսի պիտակի մէջ զանուելով, կրնան ըսել թէ պատուացած իշտը իշտ լիտիւն։ ասոր ով կրնաց տանիլ։ Եւ եթէ ճշմարտութեան ըստն ալ իր պայծառ ու յատի հառապայթներով իրենց միուրը ծագելու ըլլոց, ովէոք չէ որ ընդունին։ Եւ ուղարքառ մը նեխողւթեալ շերեւալու համար, կրնաց իրենց այսպիսի այլանդակութիւն մը չնորհել։

Բարերախտութեամբ կան ճշմարտութիւններ, զորոնց աշխարհիքիս իմաստակութիւնները՝ թէ եւ կարող ըրբան մթքնցընել, երբեք չեն կրնար թնդիլ։ Անոնցն մէկն է առ ճշմարտութիւնն ալ։ Խնջու որ յացանի ծանուցուած է թէ բողոքականութեան գարձող ուղղափառ մը՝ երբեք համեստ ու զգաւոտ մէկը զանուած չէ։ ասոր ներհան բողոքականութիւնն մեզի եկոզներուն համեստութեան վրոյ ոչ որ տարակուած է։ Ասոր այնչափ պայծառ եւ Հռաշկաւոր սրբնակներ ունին։ որ չեն կրնար ուրացուիլ։ Ինչպիսի մարդիկ են Ցեանոզդին, Արիլին, Պանամիջի, Կառացցի եւ սրիլ ասոնց նմանները։ Այսպիսի մարդիկներ են, որ աւելի մարտոր, աւելի կառարեալ, աւելի սուրբ կեանք անցընելու համար բողոքական եւ զած ըլլան։ Ոչ իրենք ասոր կը հաւատան եւ ոչ մենք, երբ իրենց կեանք անանկ զարցելի է, որ քիլ մը համեստութիւն ունեցող բողոքականներն իսկ իրենցին կը զզուին։

Ասոր հակառակ ան բողոքականները՝ որմար առ վերջին առանները կրօնանին փախեցին եւ ուղղափառութեան զարձան, միթէ իրենց համեստ մարդիկ ըլլալու համբաւը կորացնցուցին։ Բոլորումին հակառակը։ Բաժանզակ Եւրոպա իրենց վրայ զարմացաւ, եւ բողոքականներն իսկ' որ անոնց վրայ սրտի ցաւազ կը նայէին, միրցան երբեք զանոնք արհամարհելի ցաւցնել։ Խնջու որ իրենց առայինութիւնները զիրենք ամեն

զբարարաւթիւններէն կը պաշտպանեն: Առաջ մէջ ահասմբ Գերմանիայի իշխաններ ու իշխանութիւններ, որոնք ամեն առաջ առարինութիւններու հոգեցի եղան: Տեսանք Անդզիայի ազգուականներ՝ որոնք իրենց հաւատրագը, եղբայրութրութեամբն ու ամեն առաջ բարի օրինակներոց՝ աղքատաց նեցուկ և նոյն իսկ բազորականներուն շնորհիւն եղան իրենց երկիրներուն մէջ: Օքսֆըրդի համալսարանին եւ ըստ մասն նաև Քեմպրինին ամեննեն խորունկ զարդապեաները, ամեննեն բարձր հարսարախոսութերը, ամեննեն բարեկեաց պաշտոնական եկեղեցին զարձան, և բոլոր Խորոպա իրենց զարձին անկեղծութիւնն իմացան, ամեննելով որ իրենց-մէ չառները պարսուորեցան նաև իրենց երկրաւոր շահերը թուզու եւ անոնցնել հռատարի:

Եւ առողջիւ առ եղանակիւ կրօն վոխազին առարինու-  
թիւններն այնպէս յայտնի ու պայծառ են, որ ամենուն զար-  
մանացի կ'երեւ ան։ Աղջուփառ եկեղեցւոյ գողը գարձազ բա-  
զոքականը կը յազմէ ամեթց, որն որ զիլաւորաբար ազ-  
նուական, բարեկիրճ ու մանաւանդ դիմանական անհանդ վրայ  
շատ մեծ աղջեցութիւն ունի, որովհետեւ հարկ կ'ըլլայ խոս-  
առվանիլ թէ մինչեւ ան առեն մոլորութեան մէջ առքած է։  
Կը հայտառի պատրիարք մէկ իշխանութեան զորն որ խանձա-  
րութիւն սկսած՝ հակառակորդ ճանշնալու վարժած էր։ Կը պար-  
աւուորի յազմէն շահախոնդրութեան, մերձաւորներուն, բա-  
րեկաններուն ու աղջականներուն շատ անդամ իր դիմացը հա-  
նած գուռարութիւններուն։ Կը պարտաւորի ուրիշ տակ առ-  
նել պիտի արգելքները՝ որ կը ծագին անցեալ կենաց սովորու-  
թիւններէն, որոնք գրեթէ երկրորդ բնաթիւն եղած կ'ըլլան։  
Առ ամեն բան ընելու համար՝ այնշափ մուաց բարձրութիւն։  
այնշափ որտի մեծութիւն, ճշմարտութեան այնպիսի անկեղծ  
սէր կը պահանջուի, որուց վրայ իրաւամբ կը զարմանան ամեն  
խելք հասցընել կրցողները։ Առ առանկ ըլլալով, ով յիտես-  
ներ թէ որչափ անիրաւութիւն կ'ընեն Պարտական Տարգ  
իւժ չենակեր բառցները։

Սազդ է՝ ունենալով նոյն խօսքն ըստած առևելնեն՝ զայց  
նոյնին բավականակ չարաւթիւնը չեն հասկընար, կրնայ ալ ը-  
լալ որ երրեմն ցաւակցութեան հոգութ մըստած ըլլան. բայց  
նաև ասիկա պէտք չէ ընել, որովհետեւ միրոյ է Ազգար-  
ուաթեան վիճա կը հասցընէ: Ենթէ կ'ուզես ցաւակից ըլլալ  
ան ողորմեցներան՝ որ տանց իրենց յանցանքին մոլորու-  
թեան մէջ ձնած են եւ դժբախոսութեամբ անոր մէջ կը թա-  
զուին. Եղիք ցաւակից, եւ սյս ցաւակցութեանդ մէջ չնոր-  
հակալութիւն ըստ Աստուծոյ, որ տանց քու արգեանցը՝  
զբեղ նոյնպիսի դժբախոսութեանէ պահած է: Աւելի յառաջ  
զնա. յանձնեն զանանը առևելոյն եռանդեամբ ողորմութեանց  
Հօրը եւ Աթուասին՝ որին որ աշխարհու եկուոց ունեն մարդիկները

կը լուսաւորէ, որպէս զի իրենց՝ Նշմարտութիւնը հանդապուտափնորդէ, եւ զօրութիւն տայ նոյնն ընդդրիելու: Եւ եթէ բու Նշմարիտ կրօնիդ վրայ բաւական զիտութիւն ու ընկերացք հագույն փրկութեան համար բաւական եռանգ ունիտ, խնաւ ամենայն կերպով զիրենքը լուսաւորելու: Աս է ուզգափառի մը արժանի եղած Նշմարիտ ցաւակցութիւնը: Բայց իրենց սիրա տալ որ մոլորութեան մէջ ման, աս պատճառակրով թէ Պուրագութիւն և բարեւ կը լին լինելու: Եւ թէ մայն ցաւակցութիւն չէ, հապա անզթութիւն: Բնույս որ ասիկա բարուցն նամքէն գուրս կը հանէ, եւ զարբն մէջ անշարժ կը պահէ: Եւ միշտ կը հասաւառէ անկարգութեանց ամենէն շարագլնը, որ է կրօնական անսարքերութիւն:

## Փ Լ Ա Խ Խ մ Ժ :

### Կրօնի:

Ա. Կրօնի ազգի է ժաղացքեան համար: — Ի. Կանոնի համար: Որպէս կրօնական յազգանոց կարսութիւն ունին:

Կրօնի վրայ ընդհանրապէս ամեն կողմ տարածուած սկզբունքները գեռ շաբանցան. վասն զի անոր գեմ շատերուն ունեցած ատելութեամբն անթիւ անհամար ոյսպիսի սկզբունքներ հնարուած են: Ամպարիչար տեսնելով որ կրօնը բոլորացին բնիւլու անկարուզ են, ամեն ջանքն ի զործ կը զնեն զնեն իրենց զիրենք անկից ազատ հրատարակելու: կրօնը խիզիրու եւ բազարառեաներու տակ յշելով: Կրօնը, կ'ըսնէ, խոշիրտիւն համար աշխի է, որն որ հարկաւորութիւնն ունի անձնուելու, որպէս զի մերազործութեան մէջ շիյնոյ եւ կերպ մը բարոյականութիւն ունենաց: Աշխի է նաև, եթէ կ'ուզես, խանչաց համար, որուշ հարիւտու ին իրնուն յաշխան: Բայց արանց համար . . . բնեւառաներորդ դարուն մէջ . . . ժամանակին եւ քաղաքակրթութեան ըրած յառաջազիմութիւնը հանդիւալ մըն է: Ցեսնենք թէ սազդ են աս խօսքերը:

Ա. Կրօնը ժաղիրտիւն համար աշխի է: աս խօսքով կ'ուզեն ըսել թէ գոյն ժաղսգրդեան համար ազեկ է: իսկ հանձնարար, կրթութեամբ, աստիճանով, իմաստութեամբ հասարակ ժաղսգրդէն վեր ըլլազներուն շիյարմարիր: Բայց ընորհք ըրէ, կրօնը ճշմարիտ, թէ լինենու բան է: Աս երկուքին մէջ ուրիշ բան շինոյ: Կամ պարուց մը կայ զիստուածութիւնը հանձնալու, պաշտամանց եւ հպատակութեան գործքերով զինյը պատուելու եւ փառաւորելու, կամ շինոյ: Եւ աս երկորդն անկից կրօնոյ յառաջ զալ, վասն զի կամ Աստուած շինոյ: Եւ կամ եթէ կոյ ալ նէ: մեր մեծարարներն ու զորերեր հոգ լ'ըներ: Աս երկուքին մէկն անժխտելի է: Արդ թէ որ

առաջին մասը նշարիս է, ինչու համար հաւաքակ ժողովը զեն վեր ըլլովը պարտաւոր պիտի լըլլոյ կրօնի պաշտօնն Առառաջ մատուցանեցու: Մահաւանդ թէ անիկա աւելի եւս պարտական է, որովհետեւ աւելի կարողութիւն ընդունած է Առառածն զինքը նախշալու, բառագոյն կրթութիւն, ընդուր լազոյն պիտակ եւ այն առն պարզեները՝ որոնցման հասարակ ժողովրդներ կը դանուի, ուստի եւ մեծագոյն ազերիստութիւն կ'ընէ, եթէ չինանշնար պիտ աղբիրը՝ որու նոյն բարիները բիսած են. մեծագոյն ամսարձութիւն կը դորձէ, որովհետեւ աւելի բացայսոյն նախշալով բրած յանցանքին շարութիւնը, անոր մէջ կամաւ կը թաղուի, եւ չիկրնար ինք զինքն արգարացընել ազիտութիւն պատճառելով, ինչպէս ժողովրդեան մէջն անկիրթ եւ բիրտ անձնն կրնան ընել: Իսկ եթէ կրօնը շինծու բան կը համարուի, զորն որ Առառածն ոչ հոգ կ'ընէ եւ ոչ կ'ընդունի, ոչ առեն ինչու յաղը դուրս համար ոչի ոչ ուղարկութիւն: Արդեմ ժողովուրդը՝ Նշարիստութեան իրաւունք պիտոր շունենայ: Կրնայ իրեւ հաւաքակիք անոր առջեւը դրուիլ շինծու եզինրաւորազ բաներն ու առաթիւները, վասն զի անկից շահ մը կ'ելլէ: Ա՞ս է ուրը՝ զորն որ իւղն ժողովրդեան անին, որ զինքը զուեցի պէս կ'ազնն խարել, վասն զի իրենց անպահան օգուան այնպէս կը պահանջէ: Իսկ մը առեն և՛ որ կը նախցուի թէ ինչ յարդ տնին ունանք ժողովրդեան վրայ, եւ ինչ սիրով զինքը կը սիրեն անոնք՝ որոնք կը կեզծեն թէ ազերուրմ զութ եւ անշափ փոյթ ու ջանք ունենան խզելու անոր չզգեաները՝ որոնցման զինքը կապած են (կ'ըսէն) բանաւորները, ամբապեաներն ու բարրարատները՝ բայց իրենք ամենեւն չեն քաջուիր նոյն ժուղովուրդն առելորդապաշտութեան, կռապաշտութեան եւ մուլորութեան չզգեաներուց կազելէն. Երբ իրենց օգուան անանէկ կը պահանջէ: Ո՞հ, կեզծաւորներ, եւ մինչեւ ցերք նշարիստուրդն աշքը պիտի շրանոց ձեր վրայ:

Տայց կրօնի ընդհանուր պարտաւորութիւնն այնպէս բան չէ, որ այնպիսիներուն հետ պինարանութեան նիւթը ըւլլոյ: Աս մըր զարեն յառաջ վայմ առն զարի շահ անցած զացած են: Բոլոր նոյն զարերուն մէջ այլարդ հարիս վրայ եղած են նույն այնպիսի անձնն ը, որոնք զլուխ եւ սիրտ տնին ։ Թուղ աս մըր զարը բոլոր զարերուն մէջ ամենեն երբանիկն ըլլոյ: թաղ առն զարերուն մարզարիտը, ամենապայծառ զահարը, մահաւանդ թէ արեն ըլլոյ, բոլոր անցած զարերուն յազմթէ, զամենն այ նումացընե. այսու ամենապնիք աշխարհիք մէջ մինչեւ Հիմայ մասցած առն առանկ յիշաւակարաներէն կը տեսնենք. թէ բոլոր անցած զացած ազգերը առ զերու կարդը չեն կրնար զրուիլ: Արդ առն առեն, մինչեւ ամենեն բարրարու ազգերուն մէջ, միշտ մեծարդ եղած է առառածութեան պաշտօնը. թէն զնենք որ ամսնիք մոլորան

են նոյն աստվածութեան յատկութիւններուն զբայ , եւ կամ ան պաշտամանց գործերուն զբայ որևէցնով նոյն աստվածութեաններ պատռել կը կարծէն : իսկ քրիստոնեանթեան ունեցած փաստերն ու պատճառներն այնպահ եւ այնպիսի են եւ այնպէս չքեզ ու հաստատուն , որ ինչպէս զիստները կը ըստն նախ պէտք է մարդ բանաւորութենեն հրաժարիլ , որ պէտք զի եւրեն կարենաց քրիստոնեանթիւնն ուրախալ : Այս աստեղ ըլլարով , ինչ նշանակութիւն կ'ունենաց այն խօսքը թէ Կրծն ոչի եւ Եղագացեան համար :

Ասիկա՞ ուրիշ բառերով կրնայ առանձի թարգմանուիլ , թէ մինակ ժողովուրդը պարտական է Աստուծոյ առջև անպարիշտ չերեւալու . իսկ մեկալունիք՝ որ ժողովուրդ չեն , ուզան առանձնին կրնան աստվածութիւնը թշնամնել : թէ արարածները կրնան զԱրարիչն ուրախալ , որդիք՝ կրնան իրենց հայրն անպատճել , փրկուածները կրնան զՓրկիչը շնանչնալ , ինչու որ ժողովուրդ չեն :

Թէ մինակ ժողովուրդը պարտական է անասուններուն կարգը շանցնելու , որոնք իրենց զժրախոսութեամբը զԱստված շնանշնալով , չեն կրնար զինըը պատռել . ուր որ ժողովուրդ շրջողները կրնան ուզելով ու կարով այնպէս ըւլու՝ ինչպէս են անասուններն իրենց բնութիւնները . եւ ինչպէս որ անասուններն աշուղնին մառքէն չեն վերցըներ , աստեղ ալ անոնք կրնան մըլու աշուղնին առ երկրիս զբայ բեւսել , եւ երրեք զեզի ի երկինք չվերցընել . ուսկից իրենց ամեն բարիքները կու զան :

Թէ մինակ ժողովուրդը պարտական է իր վերջին զախնանին համանելու , որ է՝ զերազայն երջանկութիւնը . իսկ առար հակառակ ժողովուրդ չեղողը կրնայ երկրիս զբայ անխելքի պէս վարուիլ , առանց մասածելու թէ ինչ բանի համար աշխարհը եկած է , եւ ինչ նպատակի զիմելու է :

Թէ մինակ ժողովուրդը պարտաւոր է փախչիլ այն յաւիտնական շարիքներէն , որոնցնով՝ ինչպէս նոյն իսկ բանաւորութիւնն ու ամեն ակտակ անթիւ փաստերը կը ցուցընեն , ի հարկէ պիտի պատռուին զատուածութիւնը շպատուազները . եւ առար ներհակ ժողովուրդ չեղողը կրնայ ինք զինըը բախամին թաղուալ եւ յաւիտնական պատճոց ծովին մէջ նետուիլ , զորն որ խելազար մ'ալ չըներ :

Թէ մինակ ժողովուրդը պարտաւոր է Աստուծոյ երախտագետ ըլլալու , իրմէ շնորհք խնդրելու , վասնազները հեռացընելու . Աստուծու ովնաթիւն ընդունելու . առար ներհակ ժողովուրդ չեղողը կրնայ անասարեր ըլլալ Աստուծոյ իրեն ըրած որ եւ իցէ շնորհքին , կրնայ ծազրել Աստուծոյ ամենակարագութեան ըրած ովնաթիւնն ու պաշտպանութիւնը :

Թէ մինակ ժողովուրդը մ'զ դործելու զժրախոսութիւնն անի , ուստի նաև միոյն ինք պարտական է Աս-

առաջ առնելը խռովունէլու, մողութիւն խնդրելու եւ ոզոր-  
մութիւն գտնելու. իսկ ժողովարդ շեղոցը մը անարար  
վարդ անենալով, եւ ոչ զիսէ թէ հարիւարութիւն անե-  
նայ Աստուծոյ ամուսին առնելը խռովունէլու եւ իրմէ ոզոր-  
մութիւն խնդրելու :

Ես եւ առար նման ուրիշ շատ բաներ կը նշանակէ ոյն  
պեղեցիկ խռովը՝ թէ Կընչ Խոզիքուն համար Գոյն - վի եւ :  
Ասոր համար նոյն խռովը առեղ թերածնը պարագընողը պէտք  
է որ անար խռատը հասկընայ, եւ եաբը եթէ սիրաը կը քա-  
շէ, ընդունի ադ խռովն իր բալը նշանակութեամբ : Իսկ եթէ  
նոյն մեկնութիւնը բարերախտութեամբ իրեն ալ քիչ մը շա-  
փէ զուրս յանդզնական երեւալու ըլլայ, ան առեն թճազ ընուց  
անեա նշանակութեան :

Սազզ է որ կրօնն ազէկ է ժողովրդեան, եւ որշափ:  
որշափ ազէկ : Ազէկ է ժողովրդեան, բնշու որ ժողովուրդը  
կազմուած է այնպիսի մարդիներէ, որոնք Աստուծոյ տաղ-  
եռաւածներն են երկնային հայրենեաց սահմանած, եւ հար-  
կուորութիւն ունին կրօնի՝ որն որ հոն համելու միակ մի-  
ջոցն է : Ազէկ է ժողովրդեան համար, վասն զի ժողովուրդը  
կիրքեր ունի, որոնց պէտք է յաղթէ, եւ աս կիրքերը ւնի  
յաղթուիր, բայց եթէ կրօնին զօրուոր միջոցներով : Ազէկ է  
ժողովրդեան համար, վասն զի իր պիճակին հետ կապուած  
զիշտերը պիտի կրէ, շատ անզամ հացը կը պահի, շատ ան-  
զամ զզեսար, շատ անզամ նետկարանը, շատ անզամ յոդ-  
նած ու ալիսուած կ'ըլլայ, ուստի եւ հարիւարութիւն կ'ու-  
նայ ապագային յուսով ներկային վրայ միահիմարուելու, եւ  
երկինք նայելով՝ երկիրս մանեալու : Ազէկ է կրօնը ժողովր-  
դեան համար, վասն զի ժողովուրդն է, որ համեմերութեամբ  
պիտի կրէ տառապանքները, թնամանքները, իր սուտ բարե-  
կաներուն ու պաշտպաններուն հարստահարութիւնները, ո-  
րոնք իր շարակրութիւնը կը փարձնի :

Ազէկ է աս ամէն բաներուն համար, եւ առողիւ որ-  
շափ ազէկ : Երանին թէ աս բարիրն իրմէ յափշտակելու հա-  
մար ամէն բանը ի զարծ շղնեին անսակ մը անօրէն մարդիկ,  
որոնք մէկ կողմանէ ժողովրդեան բարեկամ կը նեւանան, եւ  
մէկալ կողմանն իր նշանարիս մասնիշներն են : Երանին թէ  
նմանընային անզամ մը որ իրենց շահն ալ ասիկա կը պահան-  
ջն, թէ որ արգուութիւնն ու նշանարութիւնն իրենց վրայ  
ազգեցութիւն շնուիր : Բայց աս ամէն բան իմանալէն եաբը,  
ըստ և զիսնալ որ կրօնը նաև ժողովուրդ շեղոցներուն ալ  
հարիւար է, մատուանդ թէ առելի եւս անոնց հարիւար է :  
Առան զի բայց անկից՝ որ ասոնց վախճանն ալ ժողովրդեան  
մարդունին հետ նոյն է, եւ ասոնց ալ մի եւ նոյն միջոցներով  
միայն կրեան ան վախճանին համեիլ, որոնցնից պէտք է որ  
համենի ժողովուրդը կան նաև հազարամէկ որիլ ատիպա-

զական պատմաներ, որ կը ցուցինեն թէ ժաղախարդ շեղոցներն աւելի հարկաւորութիւն ունին կրօնի: Առաջ պես և որ շափառորեն մնապարծութիւնը, որն որ գրեթե միշտ զիտութիւնն է հետ մերտեղ կ'երթոյ, պէտք է որ առնենն հպարտութիւնը, որն որ աւելի գիւրաւ կը մննէ պալատներու: բայ թէ խրճիթներու մէջ, պէտք է որ նուանն ազահամեթիւնը, որն որ աւելի կը ապահով ուր աւելի է գասարկութիւնը, աւելի ազնի: և նաց, աւելի առաւ են ընդգրիգները, աւելի զուարթ է ընկերութիւնը, աւելի փառաւոր են կարաները, թապաները, ուրախութիւններն ու աշխարհասիրութիւնները: Առաջ ամենը ալ աւելի հարկաւորութիւն ունին կրօնի, ինչու որ հասարակութիւն իրենց փորձութիւններն աւելի աստիք են, անկուներն աւելի յանախ, յանցանցներն աւելի ծանր: բայ թէ ազգաւա ժողովրդեան: Առար համար եթէ կրօնը ժողովրդեան հարկաւոր կը համարին, յատ ազնի կ'ընեն. բայց թող համազարին որ իրենց ալ քիչ մը կրօն հարկաւոր է, եւ ամսնը չհամարին կրօնը ժողովրդեան հետ զոնէ կեսուակելու:

Բ. Կրօն ունի եւ խոնչ հումը: Հոս ալ յատ յարմար կու զոն վերի խորհրդածութիւնները: Եթէ կրօնը նշուրդէ է, ամենուն համար ալ է. եթէ պարուսացէն է: ոչ որ կրօնաց անկից ազւու ըլլազ, իսկ եթէ նշուրդէ չէ, ան առնեցն ունի չէ ոչ կանանց եւ ոչ արանց համար. ինչու որ շինեարանն ու խարեւութիւնն ամենեւին մէկու մը համար ալ աշնչ չէ:

Բայց ես հոսուզ հարցմանը մը կ'ընեմ սենեց՝ որուց զերոնը կանանց քով կը քչեն: Ինչո՞ւ կրօնը միայն կանանց համար ազնի պիհա՛որ ըլլայ: Անոնք կրօնական յուղանդրիներու հարկաւորութիւն ունին, պատաժան կու տան, որովհետեւ աւելի փափուկ ու գորգալիք սիրու ունենալուն համար, առանց եղանակաւ. մը անոր սփոփութիւն տայս: չեն կրօնար ապրիլ: Ուրեմն զուն որ սոյր ես, այս գեղեցիկ միջը պիհա՛որ ունենաս, որ սիրու Աստուծոյ համար ըոլորովին անշարժ ըւլս: Սատոցի ես քեզի ասոր համար սրտանց ընորհաւորութիւն մը չեմ կրօնար ընել:

Բայց ահաւասիկ աս նիւթիս մէջ հշմարութիւնն ասէ: Կանանց կրօնի հարկաւորութիւն ունին, չէ թէ միայն անընդհանուր պատմաներուն համար, որոնց համար ամեն գոյութիւն, կեանք, ինցաշանութիւն ունեցողներն Աստուծոյ դիմելու կը պարաւարին. հապա նաև անոր համար որ իրենց պիհակին նոցելով՝ ուրիշ մասնաւոր պատմաներ ալ կան: Բնական տիկարութիւնն ու մեղիւթիւնը կնոջ մը աւելի աստիք կերպով զգալի կ'ընէ ասսուածոցին ողնութեան կա-

բառութիւնը. Եւ զինքն Աստուծոյ հետ աւելի եւս կը կրամի: Իր վաս աւելի գորաւոր ըլլալով զութը՝ քան թէ մոտածութիւնը. կը հետեւի որ կրօնը նաև զդացի եղանակաւ ցանկացի ըլլայ իր սրամն, որն որ Եթէ բարորպին ապահանած է եղծեալ չէ: ուրիշ կերպ շիկրնար վարութիւն. բայց ամենին աւելի առաւածային նախախնամութեան մէկ քաղցր տեսչութիւնն է, որ կանացը աւելի հարիսւ որութիւն ունին կրօնի:

Աստուծ բնութեան ձեռքովն երկու ազնուական պաշտօնի ասհմանած է զինքնը: Նախ իր զաւակը կենաց առաջին տարիները մեռցանելու եւ մեծցնելու աննաղը ուարին ու երկարաւու պաշտօնին, որ նկատմանը անոր հոգարարթութիւնը մարդ կրնոյ երեւակայել. բայց շիկրնար խօսրվ բացարել. երկրորդ՝ զաւակին բնական ուսուցիչն ու կրթիչն ըլլալու, եւ առաքինութիւններու եւ կրօնի սերմն անոր անեղ սրամն: մէջ անկելու պաշտօնին: Աս մեծ պաշտօնը զիւրինցնելու համար՝ առաւածային նախախնամութիւնն իրեն աւելի փափուկ, աւելի գործացիր սիրա մը սուսած է, որպէս զի աւելի զիւրաւ առ գործերուն զբացի եւ անկը հաստատութեամբ յառաջ տանիքի: Երբ որ կինն իր սիրուն առնեցմէ բարեպաշտական կրթութիւններու եւ Աստուծոյ վաս կը զարձնեէ, բնական է որ նաև առ նկատմանը աւելի գործվով վարուի եւ անկը զդացի եղանակաւ զԱստուծ սիրէ, որով եւ աւելի եւս եռանգ ունենայ ան ամէն բաներուն որոնցմով Աստուծ կը մասաւորութիւն մը ունի կրօնի:

Անոր համար ալ մեծ սակում կ'ունենանք երբ որ կը աւելնենք թէ կին մը անգարիշաներուն խմբին մէջ խառնուելով, աստուծածային ու բարեպաշտական բաները կը ծազրէ: Կին մը առ անարգութեան համանելու համար՝ հարկ է որ շէ թէ միայն Աստուծոյ երկիւղը, յարգութիւնն ու սերը բոլորովին կորսընցուցած ըլլայ, զորն որ ընկելու համար արտաքոյ կարդի բանութիւնն բանեցնելու եւ իր անկին զիմ՝ հայր նաև հարկ է որ մէկ զի ձզած ըլլայ ամէն ամօթխանութիւնը որի որն որ իր սեռին պատիւն է. փախած ըլլայ իր բնաւորութիւնն ու իր սիրու, խզմնանքի խայթերն արհամարհէ, եւ ուորի տակ առնէ այն առնենէն մաքուր զդածութերը՝ զորներ նոյն իսկ բնութիւնն իրեն կ'ազգէ: թէ որ ոճ մը չի եւ թունաւորէ, մեզի տակում կը պատճառէ, բայց չէ թէ զարժանք, ինչու որ ասիկա իր բնաւորութեան համանայն է: իսկ եթէ մէկը նոյն բաներն ազանեցոյ վրայ տեսնելու ըլլայ, տակալին զառ՝ արտաքոյ կարդի զարժանք մ'ալ կ'ունենայ, որովհետեւ ազանեցն ընութեան եղծում կը նշմարէ: Ասիկա սցնացի մշմարիս է, որ Բրուտոն որուն նաևն տակացի հայհզիի մը շատ գարերէ զեր երեւցած չէ, ինձնութիւն թէ բանի մը կանցը մինչեւ ան առանձնանի խոր անգունդը պրորած էին, որ

անկրօն բյաղնուն վրայ կը պարծեին, իր մէկ անօրէն լրադրոցն մէջ հրապարակաւ իրենց ազգեցութիւն կ'ըներ, որ առ բանեն եւս քաշուին, որովհետեւ նոյն իսկ ամենէն անպիտան մարդիկ ալ առոր վրայ կը նեղանային ու զգուում կը զգային։ Արդ ամենասալցյա է որ կրօնը բարի է, մանուանդ թէ ամենաբարի է կանանց համար։

Բայց ասկէց ի՞նչ կը հետեւ։ Միիթէ առոր համար արք իրաւունքը կ'ունենան իրենց զիրենք կրօնէ ազատ ընելու։ Բարորովին ասոր հակառակը։ Ինչպէս կնայ վրայ զորովը կը տիրէ, պյոպէս արանց վրայ ալ մասհութիւնն աւելի պէտք է տիրել։ Ուստի թէ որ կինն իր զորովէն շարժելով՝ աւելի քաղցրութեամբ մը կրօնի կը զիմէ, պյուն ալ մորին համոզմանէն շարժելով՝ աւելի զօրութեամբ պէտք է անոր զիմնէ, եթէ պյուպիսիներէն չէ, որոնք թէ որտի և թէ մուաց կողմանէ կանանցմէ տիար կը գտնուին։

Բաց ասկից՝ պյուն ալ մէկ նկատմամբ կ'ունին աւելի հարկաւորութիւն ունի կրօնին։ Կրօնը կապ մըն է, որով մարդու փրկարար կերպով կը կապուի. արդ ով աւելի կապի հարկաւորութիւն ունի, բայց եթէ անիկայ որն որ ընականութիւն աւելի անսանձ է։ Եթէ ճշմարիս է որ պյուր կանանցմէ աւելի քիչ կը զարուի մարդկացին շարժառիթներով, ինչպէս են՝ ընական ակարութիւնը, ամօնի խածութիւնը, պատկառանքը, երկինքը. ասկից ով շիռեներ որ աւելի եւս հարկաւորութիւն ունի կրօնական շարժառիթներու։ Ըստնց վրայ աւելցուր նուեւ, որ պյուն ընտանեաց վրայ զիմուոր իշխանութիւն ունեցացն է, ընկերական զորքերուն վարչութիւնն իր ձեռքն է, աշխարհը կառավարողն ինքն է, ուստի ասոր համար ալ աւելի եւս Աստուծոյ օգնութեան ու մեծագոյն լուսաւորութեան կը կարուի, եւ շատ անգամ ալ իր անկարգութիւններց համար թողութիւն խնդրելու հարկաւորութիւն կ'ունենայ։

Այս ամենայն պէտք ենին պյուպէս համարիլ զոնէ անոնք՝ որոնց չեն կարծեր թէ առն բան զիսպուածով կ'ըլլայ, եւ չեն հաւատար թէ առանց ազագոյ նորուուակի մը՝ միայն առ աշխարհը իս համար առն զետած են։ Եթէ Աստուծոյ, հոգւոյն։ Հանգերելեալ կենաց, յաւիտենականութեան վրայ բոլոր զիսպուածին ու առն արք իրաւունքը ունին կրօնի փոյթ շամենելու։ Եւ կանանց մինաւի առ կը նեաց որ ընախանձին արանց վրայ, երբ անոնք ան առաբնանի կը համանին, որ զաշտի կոմերուն ու եղերուն եւ անստաներու գաղաններուն հաւատարապատի բը լավուն վրայ կը պարծին։

Աւզգափառութիւն :

Ա . Կրօնն ընկերութեան արտապին ընթացքին մէջ խառնուելու չէ : —  
Բ . Խոհեմաթիւնը կը պահանջի որ չէր միջնը պահանի , շափառութիւն ունեցաւի . պէտք չէ անհաղորդական կամ մերժալ ըլլալ :

Ա երբ այնուամբ տեսակ կրօններ շարեցինք , որ ալ բառական կ'երեւար . այսու ամենայնիւ եթէ աշխարհայիս վրայ պատահածներն աշխէ անցընելու ըլլանք , ուրիշ տեսակ մ'ալ կը զանենք , որուն վրայ լուսթիւն պահէլ կարելի չէ : Եւ առ է այն աւզգափառութիւնը՝ որն որ քիչ ժամանակէ վեր հետրուած է , եւ այնպիսի բարի բնաւորութիւն ունի , որ կը հանգուրժէ այն ամեն բանի . ինչ որ իրմէ կ'ուզաւի որ հանգուրժէ : Պարկելու է եւ աշխ կը զոյէ , խազազատէր է եւ լեզուն կը բանէ , խոհարհ է եւ յիշրամայեր , խոհեմ է եւ քաշուած կ'ապրի . իրդիմանալուները շիխուովեր , ողբները շիյուզեր , ուրիշներուն բոլոր ուզածին կը զիշանի . իր գործողութիւնն առանցքառան մէջ եւ ընտանեաց ներքին կողմերն ամփափելով՝ ընկերութեան արտապին ընթացքին խառնուել չ'ուզեր : Ասիկա ան նորանեւ աւզգափառութիւնն է , որն որ գլխաւորաբար ընդունելութիւն դառն է լուսաւորեալ անձանց աներուն մէջ , ինչպէս են երեսփոխանները , պաշտօնեանները , պաշտօնատրները , քազարազէանները , եւ առնեցն կը տարածի նաև անձանց վրայ որոնք առաջններուն նրազը կը յարդարեն եւ թերթակալը կը կրեն : Եթէ հարցընէս թէ ինչպիսի հիման վրայ հաստատուած է առ նոր կրօնը . պատասխան կու առմ , թէ երկու վարդապետական ոկզուութիւներու վրայ , որոնց ամեն մէկն ինք իրմէ մէյսեկ ցուցում կ'արի : Մէյ մը՝ որ կրօնը երկնաւոր բաներու կը զրազի եւ մարդկային գործքերու շիխուանութիւն : Մէյ մ'ալ՝ որ խոհեմութիւնն ամեն բանի մէջ միջն միջնը կ'ուզէ , եւ պէտք չէ շափէն առելի անհազրդական կամ մերժող ըլլալ՝ իր առաջարկան կարծեաց կապաւելով : Աս նեցուիններուն վրայ յեցած շուտ շուտ յառաջ կ'երթայ , եւ արգելքէ մը շիզափնար : Բայց կրօններ կարծել որ առ ակզրուակները նաև Վաստակ ընդունելի ըլլան : Հիմայ կը տեսնենք :

Ա . Կրօնն ընկերութիւն = բար + ին ընկերութիւն իւնասելուն : Աս առաջարկութիւնը մէկ կրօնանէ կրօնար ազէկ մոյքով հասկցուածիլ . բայց առանկ ընդհանրապէս առնուելով՝ ինչպէս որ բառերը կը ցուցընեն , բոլորովին առաւ է : Թէ կրօնն ընկերութեան արտապին ընթացքին խառնուելու չէ , ոյսինքն թէ ինք իրմէ քազարական բաները կարգադրելու չէ . ասիկա յարանի է : Կրօնը ոչ (քազարական) որէնք կու տայ , ալ զարաւոզով կ'ընէ , ոչ ելեւմուարը կը կարգադրէ , ոչ պաշտօ-

նոտակըներ կ'անուանեն, ոչ գրամմատէզանեներ ու ակրաբանոցներ կը կանողնեն, ոչ պատերազմ ու խազազութիւն կ'ընեն. ասիկա ինչ իրմէ յայտնի է: Բայց թէ առ ամէն բաներուն մէջ կրօնն իր առարքնութիւններուն ու կանոններուն պէտք չէ մտնել, ասիկայ ուստ եւ առենուուս է: Ի՞նչ է կրօնը: Մեր առ Աստուած ունեցած ամէն պարտաւորութիւններուն բազմութեակութիւնը, հաւաքումը. որոն յայտնի է որ չէ թէ միայն ազգոթքը, պատարազը, խորհուրդներն ու առուտածութաշտեան կրթիւութիւններ կ'ընթացած է: Հայրա նաև զբանարարոր արգարութիւն, համեստութիւն եւ ոյն ամենայն առարքնութիւնները՝ որոնցմայ Աստուածայ կատարեալ պաշտօն կ'ընթացած: Ուրեմն կրօնն ինչպէս ընկերութեան արտաքին ընթացքին մէջ խանչուելու չէ: Կրծոյ արգեաք ընկերութիւնը յառաջ երթալ առանց արգարութեան: Համեստութեան, հաւաքարմութեան եւ առանց Աստուածոյ յուրի ունենական որենցներուն: Ան առեն սուսպիս չէ թէ մարդիկներու ընկերութիւն, հայրա զազաններու որի կամ անսուններու փարախ մը կը կազմուի:

Բայց նոյն առաջարկութիւնն այլանդակութիւնն աւելի եւս կ'երեւայ, եթէ քանի մը նիւթերու միտ դնենք, որոնց մէջն առանելապէս կ'ուզեն կրօնը հեռացընել: Ամենն յառաջ կ'ուզեն կրօնը մերժել քազարականութեան մէջն: Եթէ ուսանց ըստածին ականչի դնես, երբ որ հայրենեաց օգտին վրայ խօսք կ'ըլլայ եւ կամ պրեւայլ ազգերու փոփոխ յարարերութիւննեանց վրայ, ան առեն կրօնն առենեեին զորեք լունի: Բայց շնորհը ըրեւ. միթէ ընկերութիւններն ալ առանձնականաց պէտք արգարութիւնը պահելու, եւ առաջ զԱստուածութիւններ պատուելու պարտաւորութիւնը շտանին: Գեղեցիկ բան կ'ըլլար, եթէ գողութիւնները, յափշտակութիւնները, մարդարաբնութիւնները, անկրօնութիւնը յանցանք ըլլային առանձնականներն ու թէ եթէ եւ նիւթերու մէջ գործուած առեն, եւ մյուսէ առարքնութիւններ համարուելու ըլլային, ազգերէ ու ծանրակշիռ նիւթերու մէջ գործուած ժամանակ: Յայտնի է ուրեմն որ կրօնը գետապահազբառութեան մէջ ալ մտնելու է, ազգաց յարարերութիւննեանց վրայ ալ հսկելու է, եւ հնա աւելի եւս այսուըները բանալու է, որ աւելի ծանր անիրառութիւններ կրօնան պատահիլ եւ կամ ուր աւելի դժուարին կ'ըլլայ անսանց նարը հոգալը:

Երկիր մը հաստատուիլ կրցող կառավարութեան զանգան կերպերը կրօնի վերաբերելու բաներ չեն: Ասիկա սույր է եթէ բանն ի վերացեալն մտածենք. բնուու որ կրօնայ դեպք պատահիլ, որ իրաւոյնն իշխանութիւնն ու իրաւոյնը, զուցէ նաև օգուան ու պատշաճովութիւնը, եւ եթէ կ'ուզեն նաև հարկաւորութիւնը, պահանջն որ նոյն փոփոխութիւններն ու նորոգութիւններն ըլլան: Բայց կարելի չէ

նաեւ՝ որ այնպիսի ժողովաւթիւններ ոլ ըլլան, որոնք արդեւ  
հաստատուած իրաւունքներուն վեաս հասցընեն։ Եւ եթէ ա-  
ռանկ գեղք պատահի, ովեոյ չէ որ կրօնը իրերն իրենց ա-  
նուամբը կոչէլով, զոզութիւնը՝ զոզութիւն առաւանէ, կամ  
ովէոյ է՝ որ գաղրի արդարութեան պահապահն ըլլալին։ Բաց  
ասկից՝ եթէ առ փոփոխութիւնները քազարական կերպա-  
րանքն զատ, նաեւ Եկեղեցւոյ օրենքներն ու պահանջագրու-  
թիւնը փոխելու ըլլան, և հաւատոց կամ բարուց ծանր վնա-  
մալ հասցընելու ըլլան, ան առենն ոլ կրօնը բերան պիտի  
շրանաց։

Կրօնին առանելուակես ապառնալից կերպարանք մը կը  
ցուցընեն հասարակօրէն հիմնեան նորանեւ օրենսդիրները։  
Այսու առենացնին ուր արցեոք ովեոյ և կրօնն աւելի մաս  
ըլլալ, քան թէ օրէնսդիրներուն քով։ Օրենցներն այնպի  
կարառութիւն ունեն արդարութեան և համեստութեան և եւ  
կրօնի չափազք չափելու, որ եթէ յայտնապես առանց հակա-  
ռակ ըլլան, և ոչ օրենքի զօրութիւն կ'առեննան։ Առ բան  
նոյն իսկ Եկեղանակներն ոլ ընութեան լուսով այնպէս ազեկ  
իմացած են, որ ամենը ոլ օրէնսդիրներուն խորհրդառա-  
կամ ազգին կը զնէին զԱստուածութիւնը։ Ինչո՞ւ որքն  
աշխարիս կրօնն օրէնսդիրներուն պիտի ցացընէ իր արդարու-  
թեան ու նշանառութեան ու սիրոյ կանոնները, թէ իրենց  
և թէ հասարակաց բարոյն ապահովութեան համար։ Ով  
որ կը համարի թէ կրօնայ առանց կրօնի օրենք առլ, կը ցու-  
ցընէ թէ աւելի բանաւոր և քան թէ իշխան, և կրօնն իրեն  
խորհրդակից առնազ չուզելը՝ մեծ կասկած կու առյ թէ աւելի  
եր չահը կամ կիրքը կը մնասկ։ Առ ալ մեկդի ձգենց, օրենց-  
ները կրօնան օրէնսդրին ազիտութեամբը կամ շարութեամբը՝  
արդարութեան վնաս հասցընող և կամ նոյն իսկ կրօնի հա-  
կառակ բան ըլլալ, ան առենն ով ովեոյ և ձայնը բարձրացը-  
նել և արդար բոզոք ընեն, եթէ ոչ անիկոյ օրն որ Աս-  
տուածն արուած է մարդկան դերազոյն առաջնարդն ըլլալու  
համար։

Դատուաորներն ոլ կը կարծեն երբեմ թէ օրինաց  
խօսքերը բաւական են, և կրօնի հարիւաորութիւն շունեն,  
բայց ով իրենցը աւելի կարառութիւն ունի կրօնի։ Աշխարհ-  
քես որ կոզմը կը գտնուին այնպիսի օրէնցներ՝ որ ամբաւ-  
գելքեր գտնուածներուն խոհեմութեան, շափաորութեան  
ու խցննանքին շեռողուն։ Արդ եթէ առանց պարն մէջ կրօնն  
ազեկ հաստատուած չէ, բնչողն կրօնան գեմ կենազ ակրոյ,  
բարեկամութեան, կրից, երկիւզի հրապարանքներուն, և  
խօզն մարդկան թեան այնպիսի ապահովեալ բերմանց։

Կրօնը՝ մեր օրերը համարաբաններուն մէջն ոլ կը  
հալուծուի, վասն զի կը կարծուի թէ զիտութիւնն անոր հար-  
կաւ որութիւն շահենաց։ Այսու առենացնին զիտութիւն մը

կայի, որ առանց կրօնի սպնա թէ եւան՝ կարող ըլլաց ապահովութէ եւանը յառաջանալ: Եթէ բնական գիտութեանց մեջն ըստ շիականութեան փորձառական մասը գուրա հանեն, մացած ամեն գիտութեաներն ալ կրօնին կեանք: Կը թեղունինի: Եւ ասիկայ կը բանք առանց յիշելու թէ այն փափուկ պաշտանն իսկ՝ որ մարդիկներուն երկրորդ, պատճենն մասառական կեանք կա այց, առենայց եղանակու կը պահանջէ որ առաջինները խորունի կրօնաբրութիւն ունենան. ապա թէ ոչ զիտութեան առաջնարար գեղը մոլորութիւններու: թէ զինի կը փախուի:

Կայն իսկ զինուարութիւնը՝ որն որ մեկն պյառես կը կարծուի թէ կրօնի հետ այնշափ գործք չունենայ, բարձրանցի նոյնը կը խնդրէ: ինչու որ Բնի: Են զարաց խումբերը՝ առանց ներքին կրօնական հազար: Պազաւուցին պյառշափ գործնիւն մը, որ առելի միտեալ է անկարգութիւն յարուցաներու, նոյնը պաշտպաններու և անցըներու, քան թէ ընկերութեան ապահովութիւն մը ըրբալու:

Մէկ խօսքով՝ կրօնին գործքը չէ ոչ որենք զնել, ոչ զատաւորներ կարգել, ոչ զինուարներուն հրաման տալ եւ ոչ ուրիշ բնու եւ իցէ պարզապես քազաքական գործքի մը խառնուիլ: այլ իր գործքն է ամեն հատուառուած բանին հազին ըլլալ: Կրօնը պէտք է որ ամեն մարդուն իր առանձնական վարուց ընթացքը տահմանէ, մինչեւ խզնմանըին ներքին խորութեան մէջ մանելով եւ ամեն արտաքին բաներն ալ կառավարելով: Կրօնը պէտք է որ ընտանեաց խորքը թափանցելով, կարգաւորէ ամսանացելոց վախագարձ յարաբերութիւնը, մնազաց՝ իրենց որդուց հետ, եւ աերանց՝ իրենց ծառայից հետ, նայեաւս առանց ալ անոնց հետ, ունեցած յարաբութիւնը: Կրօնը պէտք է որ հրապարակաւ երեսոյ վահառանցներու, խանութներու, գործառուներու մէջ. պէտք է որ պարտի հրապարակները, վաճառառակիները, ակրօնանցները, պէտք է որ գեղացիներու, քազաքացիներու, զինուարներու, օրենազիրներու ամժան երի: պէտք է որ թափանցէ պաշտօնեաներու, գետպաններու զանցիները, եւ ներքակալներու եւ թագաւորներու քովը զանուի: Պէտք է որ մարդուն ամեն գործողութիւնները՝ կրօնին ակզրունքներուն վրայ հեռաւած ըլլան, անոր պատուիրաններովը կարգաւորուած, անոր արգելքներովը առնձուած, անոր խառնմանքներովը զորացած: Կրօնն է որով ամեն պարտաւորութիւնները պէտքն իսկ պահպանին, իրաւունքները կը պահպանին, եւ այնպիսի ամուր հատուառութեամբ, որ մինչեւ վերջն ըստնշը կրնան անելու: Եւ այս ամենայն առանց ըլլալու է չէ թէ մայն բացասարար, պատճենն կրօնի գեմ քան մը լընելով, որն որ երբեք օրինաւոր չէ, այլ նաև զրականա-

պէս, այսինքն՝ առն գործոցութիւնները կրօնի պատուիրան-ներուն համաձայն կատարելով :

Ասիկայ յայտնապես յառաջ կու զայ այն գերադզն անբաւթենէն, զորն որ Յիսոս քրիստոս կրօնի Հրմագիրն առն մարդիներուն զբայ անի, թէ և ան եղեր են եւ թէ ողջափիկ, թէ ազնուական եւ թէ քաջաքացի, թէ պիտուն եւ թէ ազետ, թէ հաստակ եւ թէ իշխան. յառաջ կու զայ իր պատուիրաններէն, զորներ ամենուն համապարտպես առած է՝ առանց մէկն ազատ ընելու. յառաջ կու զայ այն անհրաժեշտ հարիւարութենէն՝ զորն որ անինք արգարութեան է. ճշմարտութեան պաշտօնը միջաւ Աստուծոյ ընծացելու. յառաջ կու զայ իր պատ արգելքներուն մշանվենաւ որութենէն, որով կարգեց որ երրեք իր կամաց գէմ չարգենէր. Ի. Ն. Հիման զբայ ուրեմն կը հաստատեն թէ կրօնը հրապարակական բաներու մէջ պէտք չէ մանել:

Բաց ասկից որպէս զի կրօնն ընկերութեան արտադրին կառավարութեան մէջ շխառնուի, հարի է առ երկու բաներէն մէկն ընդունիլ. համ որ մարդու հրապարակական զորեց մը կատարած ժամանակ՝ խզնմաները մէկ զի ձգէ, եւ կամ միեւնոյն առն երկու խզնմանը ունենայ: Պէտք է որ մէկ զի ձգէ իր խզնմաները, ինչու որ եթէ զանիկա մէկակը կրուց ըլլայ, ենթադրելով որ իր առանձնական կենաց մէջ կրօնը պարտաւորիւ կը համարի, ի հարիւ նոյն խզնմաները հրապարակական գործքերուն մէջ ալ միջաւ միեւնոյն եղանակաւ իր զբայ պիտի ազգէ՛ թնալու առանձնական կենաց մէջ: Օրինակի համար, ով որ իրեւ առանձնական մարդ կը համարի թէ յիկրնար հինդ ֆրանզ զողնալ կամ զանեկը ծեսել, երրեք յիկրնար համարիւ թէ միջան մը զողնալը կամ զանեկը մեռցնել տալը թույլ արտած ըլլայ: Կամ միեւնոյն առն երկու խզնմաներ պէտք է ունենալ, մէկը՝ որպէս զի կարող ըլլայ մէկ եղանակաւ իր առանձնական, առանձնական ու անսցին գործքերը կարգադրել. իսկ մէկայը՝ որպէս զի կարող ըլլայ ուրիշ եղանակաւ մը կատարել քաջաքացիան, հրապարակական եւ քաջաքագիտական գործոզութենները:

Ասիկայ իրաւունք պանչելի պիտու մը կը ըլլայ. ոյսու ամենայնիւ առ ալ չտեսնուած բան չէ Հիմակուած քաջաքա-կան քաջութիւններուն լեցուած ժամանակին մէջ: Տեսած ենք անուանի մարդիկ՝ որոնց ջերմուանդական զիրքեր եւ եռան-դուն ազգժքներ կը գրեն, եւ եռորդ ալ զրիւնին կը բանեցը-նելին քահանաներու եւ կարգինայներու գէմ զրելու: Տեսած ենք աներութեան պարզուանեաներ եւ կառավարութեան մարդիկ՝ որ եռանցքամաքը լլ. Պատուացազի կ'երթ ացին, եւ եռորդ պաշ-տօնարաններ մուսանուն պէտք եւս եռանդեամբ՝ ե-պիտիպուաններն ու կրօնասորները չարշարելու կը զրադէին: Տեսած ենք մեսանուն զետուանգէտներ, որոնք նախընթաց

իրենքունը Ա. Խելքեցւոյ անժխտելի իրաւունքներուն զեմ կը պիտի են, եւ հետեւեալ առաւոտուն բարի օրինակ տալով մը Արդութեան կը մերձենացին: Տեսած ևնք մարդիկ որոնք երդմանը կը հաստատեն թէ Քահանայապետին շափ ուղղափառ են, այսու ամենպին ամենեն ուսկալի նզովքներն ալ կ'արհամարհենին իրենց սեզմակազուս յափշտականիներուց: Կը տեսնենք եւ կը լուինք ամեն որ առնեցմ շատերը, որոնք իրենց խօսին նպացելով՝ Շատուեց շնորհարք զիտեն եւ կը նանջնան կրօնի նկատմամբ անեցած պարուրերնին, բայց որովհետեւ զիտեն նաև քազմաբականինեան անեցած պարուրերնին ալ, անոր համար կը պաշտպանեն թէ զայթակզական բան բան մըն է զԱրրազան Քահանայապետոր ակրութեան մը զըսւին: Եւ սրբոյն Պետրոսի յամբորգը՝ թագաւորական դահի վրայ տեսնելը: Նոյն իսկ առ խօսերս զրած առեն ձեզ արթոյի մը հասաւ, որուն մէջ հեզինակը հազար ու մէկ խօսքերով իր ուղղափառ ըլլալը հաստատելին եւ մեծամեծ զովեսներով Վասքելական Ըթուոր մինչեւ երկինք բարձրացընելին եւցը, կը զուցէ թէ Քահանայապետն ալ, եղիսկոպաներն ալ, բոլոր կզերն ալ ոչ արգարութիւն կը նանջնան եւ ոչ պարաբերնին, որովհետեւ խաղիպայի ուսորը յեղափառինեան պաշտպանութիւնը լին ըներ:

Այսպիսի կրօնեն ուրիշ օգուտ մ'ալ կ'ելլէ, որն որ այնշափ առելի պատուական է, որշափ մինչեւ Հիմայ անձանոթ եր, առ է՝ իրարու հետ միարանելը այնպիսի իրեր, որոնք իրարու բոլորովին հակառական կը համարուենին. այսինքն զԱստուած դոհի ընել, առանց սառանային աչքեն այնշափ ելլելու. Խօնմանակը հանգարեցընել, եւ միանդամայն կիրքերուն ալ աժդահութիւն լպատճառել. քահանաներու եւ կրօնաւորներու օգնութիւնն ընդունիլ, եւ քահանաներն ու կրօնաւորները հաղածել. ուղղափառներէն զօգեստ լսել, եւ ուղղափառ լեզողներէն շանարցուիլ: Հիմակուան ժամանակը, որ թագաւորութիւններ եւ իշխանութիւններ իրարու հետ ձույելու դար է, առ զիւան անզին բան մըն է: Մեղք որ առաջադրութիւններուն մէջ այնպիսի մետաղ մը կը գտնուի, որն որ ուրիշ մետաղներու հետ ամենեւին չիմանար: Մեղք որ Յիսուս Քրիստոս բան է, թէ Ու որ իրեն հետ լինալի՞ր, և ուստի Ու ու ինայ երեւ ուրանու խոռոչը: Բայց ասիկայ իրենց մասելու բանն է. զուցէ մելչորն որ եղանակը զտած են համազուելու թէ կրօնը հրապարակական զարծերու մէջ խանուելու չէ. Նոյնական առաջ կերպ մը զտած են զննուած Քրիստոս առ համազելու, որ մնը իրենց բաներուն մէջ խառնուելու չէ: Ով զիտէ:

Բայց զտած, ընթերցողը, մինչեւ Հիմայ ըստ անձներէն առ ժամերակիցն հետեւութիւնը հան, թէ որշափ կը սխալին

անոնք, որոնք կը զբացեն թէ Ելիլշաւան+ - հնաւ-նն դիւ+  
վն + զւ+ւիւ բանիրս մէջ խառնակւ, եւ թէ բնշղիւ բոլոր  
ըստնենն իրենց խօսքին երկրիմ բլլունն յառաջ կու զայ:  
Աւան զի եթէ անոնք կ'աւզեն առ միայն նշանակել: թէ եկե-  
զետական մը պետք չէ զալցնեներու, տուրեւառներու, ա-  
կըմբանցներու, զրածնականներու, աշխարհական հազերու,  
աշխարհին աւրելու եւ նորեն շինելու եռեւէ իյնալ, շատ  
չորհակալ կ'ըլլայինք իրենց ազգարարութեան, եւ միայն  
կ'ազայէննք սրբապիտի նախանձայզգիներուն որ Եկեղեցւոյ թե-  
զուն նոյն հոգացողութիւնը, որն որ բանը հաւանականազդյան  
իրենցու աղեկի կը համեցնայ: Առ առաւելն զոնէ հարկաւոր  
ազատութիւնը թուզուն եպիսկոպոսներուն, որ հարոց ըլլան  
Եկեղեցւոյ կանոնները պահել առաջ, շպայտպանն բանի մը  
խօսվուցզ քահանաներու, ձեռք շրաննեն քանի մը յիմարեալ  
կրօնաւորներու, իրենց անպատճէ գարեւզութիւններուն մէջ:  
Բայց թէ որ կ'աւզեն ըսել թէ Եկեղեցականներուն չ'ինչոք  
հրապարակական գործքերու մէջ մոնել աւրիլ եղանակներով,  
ամիկա բացարձակապես կը մերժենք: Եկեղեցականը կրօնայ ա-  
մեն քաղաքական ինդիքներուն վրայ զրադիլ, իրրեւ զիստու-  
թիւն մը, ինչպէս որ աւրիլ ոգ որ ըլլասը կը զբացի, եւ զո-  
ցէ անոնցմէ առելի աղեկի իր անեցած սրբազնն զիստութեանց  
պատճառաւ: Ազատ սահմանադրութիւններուց կառավարուած  
երկիրներուն մէջ՝ Եկեղեցականն ալ ունի ան իրաւունքը, զորն  
որ ամեն մարդ կը զայելէ: որովհետեւ քահանայ ըլլալուց  
քաղաքացի ըլլալն շիգագրիր, ինչպէս օմանք կը կարենն:  
Եկեղեցականը պետք է խօսի իրրեւ բարյականութեան պա-  
հապատակ, եւ մինչեւ ցոյցոր երրեւ տարակուսի տակ հզուած  
չէ, որ Եկեղեցւոյ իյնայ վճիռ տայց թէ Երր եւ մնապէս բա-  
րյականութիւնը կ'եղծանի կամ չ'եղծանիր: Եկեղեցականը  
պետք է խօսի. ինչու որ քաղաքական ինդիքները, որենինե-  
րու առարկանները, եւ քիստունեական ընկերութեան հրա-  
պարակական տեսազնթիւնը՝ անրաւ յարաքերութիւններ ու-  
նին բարուց, հաւասար, խորհրդոց եւ Եկեղեցւոյ հետ:

Չէ թէ միայն կրօնայ, այլ նաև պարտական է Եկեղե-  
ցականը շատ գեռքերու մէջ խօսելու եւ բարձրածայն խօս-  
ւու, որպէս զի առաւածային իրաւունքները պաշտպանելու եւ  
հաւատացեալ ժողովուրդը մոլորութեան հրապարակներէն պահ-  
պանելու պարագը կատարէ, զորն որ Յիսուս Քրիստոս իր վրայ  
զրած է: Պէտք է որ խօսին քահանաները եւ առելի բարձր  
խօսին եպիսկոպոսները՝ իրրեւ յախրդը առարելոց, որոնք  
չըրելց ժողովրդանոցին ներերուն առնելը կ'ըսեին թէ Չիւ+  
իւ-ր լու: Քիստու որ զիրենիք լուեցընելու համար ազադակ-  
ները բահանան չեղած ժամանակ, իրենց գէմ ապահովիքներ,  
բանութիւններ, որոսրներ, բանարքութիւններ եւ աւրելը ի  
զործ պիստ զրուին. բայց առ ալ դիսեմ որ քահանապատճիւնն

առաջ ալ երրեք պիտի չըսէ : Ասորյանք որ մէկ հայե մ' ալ կը հայ, ևս առ ձայնը երրեք պիտի չմարի : ) Կայե ձայնը պիտի իւսով թէ Յիսուսի Քրիստոսի պատուցին ևս թէ քրիստոնեաց ժազովորդ զեան պաշտպանութեան համար, ևս իր խօսքերագի պիտի զատապարտէ անիրաւ օրէնքները, նեղնակամ զործողութիւնները, օրինազանցութիւնները, եղամանքները, հարաւահարութիւնները, Եկեղեցւոյ ձեռքեն եղաղ յափշտակութիւնները, Մարդիավելլիի բազարականութիւնը, եւ բալոր չէ թէ միայն առանձնական ոյլ նաև հրապարակական անորենութիւնները : Եթէ աշխարհնքիս խելքը չի համարի թէ նեղպիսի առաւածեցին հատապատճեն մըն է առ Եկեղեցին, որ այնշատի դարձերու ևս այնշատի կրից մըն անցնելով, միշտ անարատ կը պահէ ևս կը քարոզէ արդարութեան յափշտական օրէնքները, ևս չանմանհար կ'ընէ մալորութիւնները, թէ իր անխելքութեան մէջ մայ, բայց Յիսուս Քրիստոս առար համար իր Եկեղեցին ու կը փախէ ևս ու կը թողու որ ակարանայ, ևս ով որ զանիկա իր ապատութեան ևս փրկութեան շիգործածեր, անով իր ամսին ու զատապարտութիւնը պիտի որ գտնէ :

Բ. Այս մեր խօսան նոր ուղղափառութեան երկրորդ ներուիը իւնլ մը ուղղուեցներու վրայ կը կոյանոյ, օրոնք զանազան կերպով յառաջ կը բերուին Խանիւնաբիւն իւղ... Ֆլու Գլուշ.... բաները չեն չեն և.... ան-լուր-ի-ն իւ- ներիու պետ+ վ ըլլ-ւ Ասակը առնն ալ մէյ մէկ գաղանիր ևս, որուցմազ ամսնց կրօնը ժայռերու մընն կ'անցնի ու երրեք կողմ մը շիզարնաւիր : Անդ, ով ընթերցող, ևս ամենեւին գտուարութիւն չունիմ քեզի հետ համանացնելու թէ խոհեմութիւնը մէծապէս հարկաւար է աշխարհնքիս, թեզու որ առանց առար նաև ամենասուրբ ահաւութիւններն ու զիտառութիւններն ալ պօտս չեն ընեիր, բայց զուն ալ չես կրնար ուրանալ Յիսուսի Քրիստոսի սորտեցուցածը, թէ մարմանիան, անաւանիան, առաւանցական խոհեմութիւն մ' ալ կընայ ըրբազ :

Բայց առկից կը յուսամ նաև որ առ նախամինը չես ընեիր Եկեղեցւոյ, որ համարիս թէ անխորհուրդ վարուի, պատուափրութեամբ դործէ, ունայն պահանջմանները ընէ, իւրի քին եկածին ովէս չին ու առէ, ևս իր որոշութերուն մէջ կամակորութեամբ յամառի : Եկեղեցւոյ հարիւրաւար հատապատճենները որուց դէմ կ'ելքն անկարիչները, ուրիշ բան չեն բայց եթէ այն առաւածեցին խոհեմութեան դործը, որով Եկեղեցին համանացնեցաւ, եթէ առանկ կ'ուզես խօսիլ, ժազովորդոց ևս ազգաց քերման, զանազան առնն ու զանազան պարագայից մէջ : Ահաւասիկ քանի մը օրինակ : Հիւսիսացին բարբարոս ազգերուն՝ Հռոմացւոց պետութեան վրայ բրած արքաւանիքներէն եացը, արդէն քրիստոնեութեան դարձած առնն ազգերուն յազմանիրն ան էր, որ Եկեղեցին իրենց

վրաց նույն աշխարհական կառավարութիւնն ընծէ , քանի ողի բնոր  
միայն զօրութիւն առներ պիտինք իր պաշտպանութեան զա-  
հանումն իրենց վայրենի աւրերուն ձեռքէն պահպաներու . և  
Եկեղեցին հաւանեցաւ որ իրենք ետեւ իյնան և Հիմնեն հի-  
մական պետութիւններն ու քաղաքակրթութիւնն իւրեւ : Եւ որքն  
նոյն ազգերուն մեջ ասպետական հոգի մը ու գտուարթին զօրծ-  
քերու ձեռք զարդելու բազմանք մը արթնցաւ . և Եկեղեցին  
ըստ մասին նոյն հոգուցն առեցի տարով զանիկա սրբացուց  
ուորր զօրծքերու վրաց զարդընելով , ուստի և ասկից յառաջ  
եկան զինուարական կարգերը , խոշակիրները , ակարազցն աւ-  
սին պաշտպանութիւնն ու պատիւք : Աշխարհու յիմնարական  
եւ ցնորական համբորգութիւններու մեջ պարագայ կարգի պա-  
տահարներ կը վնասակ . և Եկեղեցին ըստ մասին զիջանելով ,  
նոյն բազմանքը սրբացուց . իրենց ասթեք զնելով որ ուորր  
զերեզմաննին , Լորեդայի Առաւածաններ , Ասլիսիայի Ս . Յակո-  
բոյ եւ ուրիշ աստծոց նմանն առեցիր ուխտազնացութիւնն ընծէն :  
Խարեն Ս . Գրանելիքականի և Ս . Գոմելինիկանի ըստաւոր որի-  
նակիներէն արթնցաւ աշխարհքիս վրաց կրօնաւորութեան բազ-  
մանքը . և Եկեղեցին ըստ մասին առ բազմանքներուն զիջա-  
նելով , հաստատեց աշխարհականաց համար Երրորդ կարգերը  
և ուրիշ անթիւ պարագանեթիւններ ու եզրացրաթիւններ :  
Մեր օրերն ամենէն առեցի կը ուրիշ մարդասիրութիւնն ու ըն-  
կերութիւննց ուրիշ . և Եկեղեցին յընդդիմունաց Ապառանա-  
րաններ . Որրաւեցներ . Պատապարաններ , ժողովրդեան զորոց-  
ներ հաստատելու , բառական որ աստծոց մեջ քրիստոնէական  
սկզբունքը մանել , և ձեռք կը բանէ Ս . Ամենականին պազ-  
ստանին . Ս . Ամենականիկանի . պիտի թու . Ս . Գրանելիքական Ու-  
նիկերութիւններուն և ուրիշ թէ որպանց և թէ կա-  
նանց անհամանց բարեկարազանական ժողովերուն , որոնց ամեն  
աստիճանի մարդիկներէ կը կազմուին : Չենք ուզեր յիշել զա-  
նազան աստիճանի անձանց համար իր բառն զիջողութիւնները .  
ծովերու և պահքերու նկատմամբ իր հրամանները կու առց  
կամ կը շափառուի ամեն մեկ առեղբանն և պարագաներուն  
համաձայն . քարոզութիւննց մեջ հոգեւոր խօսակցութիւնները .  
քրիստոնէական քարզազեռութիւնն ըստ եան շարունակութիւնը և  
հոգեւոր կրթիւնները կը առհմանէ . Եկերաց , երիտասար-  
դաց , վասնացի մեջ եղող կամ ապացխարոց կանանց համար  
հաստատութիւններ կը դնէ : Առ ամեն բաներէն կողընքն իսկ  
յայտնի կը առանեն թէ Եկեղեցին որչափ կը զիջանի և կը  
համաձայնի ընկերութիւն կարօտութիւններուն : Ուրիշն Ե-  
կեղեցին մեկի շինուազուր հշմարիա խունչներ թիւնը . և ոչ  
ազ կ'եղքանեն հշմարիա յափառութիւնն ու արգար զի-  
ջողութիւնները :

Անոնկ է նէ , ի՞նչ է որ հոս կը պատապարաններ իրեւ  
զիսրարեկ նեցուի մը՝ առեցի զիսրարեկ ուզզափառութիւնն մը :

Նոյն բացին տակ նշմարիս անհաւատութիւն ու նշմարիս ու բացութիւն մը ծանծելին է : Խնջու որ առ առ աւանդ ու զգացման մը երեկ ու թիշ վախճանաւ խոհեմութիւն, ոքչո միջն, շափուութիւն չիպահանդիր, բայց եթէ՝ որպէս զի հաւատոյ նշմարութիւն մը կամ բարոյականի սկզբունքը մը թերահաւատութեան, ուստ փիլիսոփայութեան եւ ամեզարշաւութեան զո՞ւ ընէ : Եթէ բնծի չես հաւատոր, զո՞ւ ընզի հաւատոր, քննելով թէ բնչպիսի խնդիրներու եւ նիւթերու մէջ նոյն խոռքերը հաւատակօրէն երեւան կը հանուին :

Կոյէ որ հաւատորի վրայ խօսք բացուի, ինչպէս որ մեր օրերն այնպահ յանախ կը պատահի, եւ եռանգնաւ քրիստոնեաց մը՝ ու զգացման ըլլալուն երթանկութեան է : բազուքական ըլլալուն թշրւառութեան մյայ խօսք . եւ անմիջապէս կը տեսնեն որ այն շափաւորականիք անոր բերենէն խօսքը կը կորեն, զինքը լնութ-ընութ կոչելով, կը պոռան թէ թնջու համար մենք անանցնէ աղեկ պիտօր ըլլանք . ով պիտէ վախճանն ինչ պիտօր ըլլայ, եւ նայնպիսի հազուազիւու շափաւորութեամբ ու զգացման վախճանութիւնը բարոյականութենէն մար կը զատեն, ու զգափառ հաւատորը տարակուաի տակ կը ձգեն, եւ հերեակիւ սութեան զէմ ունեցուելու առկումը կը ակտացընեն :

Թուզ կրօնական կրթութիւններու վրայ խօսուի, եւ նոյն որ մէկը նոյն կրթութիւնները եռանգեւամբ ու հաւատութեանը ի զարծ զնելը զավէ, բարձրացընէ առարինական երեւելի զործը մը, անձնուրացութիւնը, ապացիսրութիւնն ու խսուակեց վարըր . եւ կը տեսնեն որ շափաւուրականներէն մէկն առոնք լսելուն պէս լուս մը խօսքին մէջ նետու ելով, Կըս թէ Ես առ հոգեւորականութիւններէն, շափազանցութիւններէն բան չեմ հասկընար, աշխարհը բարիքները համեստութեամբ վայելելը ուշ բան մը չեմ, եւ պայպէս մէծ շնորհանդիւնը կը զատապարտէ առեւտարական վարզապետութիւնը, առն ուղբերուն ըրածները մար կը զարմէն, եւ արդար խսութիւնն ու քրիստոնէական տուրք նշդութիւնը շնորհանդիր :

Իսկ Եկեղեցոյ նկատմամբ անմիթ անհաւար միջն նամարներ, պատշաճաւոր շափաւորութիւններ հաւատուած են, շնորհանդիւն հեռանալու եւ անհաղթական կամ հերթող շրջարու հաւատոր : Եկեղեցին նշմարիս իշխանութիւն ունի ուրենք զնելու, վասն զի նոյն իշխանութիւնը Ծիռուս Քրիստոիրէն առաւած է . բայց թէ որ առ բան նոյն շափաւուրականներուն առնենքն առնելը վարելելու ըլլայ, կը տեսնեն թէ որ շափ կ'ամփափէն : Թուզ Եկեղեցին որենքները տայ, կ'ըսեն առ ակզրունքներու ծառացող պաշտամեանները, թուզ որենքները տայ, բայց նախ մէզի ծանուցանէն . թուզ իր իրաւուրանութիւնն եղիսկազմաններու եւ քահանաններու շնորհէ, բայց Երր մէկը կը հաւանանիք . առանկ կը պահանջէ երկու իշխանութիւննց

մէջ հարկաւոր եղած պարագնութիւնը : Եւ վերայ այսոք առեւ նայնի այս ճէլտ գիշե ըստած արդրունքուն Եկեղեցւոյ ազատութիւնը կը վերցընեն, և այնպիսի շզբաներու տակ կը ձգեն, զորոնք ոչ դժեկու եւ ոչ Դիտկղեափանոս իր վրայ դրանք էին : Առանձայնապես իր առանձապրութիւններոցց կը գալուստարանէ մոռած մանց, ապագրութեան եւ կրօնի ազատութիւնը, որ հիմանկաւած առենու կը քարոզաւի . բայց ի՞նչ մնաս ունի, կ'ըսնէ այդպիսիները, մասին մէկ մոռածմաննը յայտնելն ու հետաքրքրութիւնը յագեցընելը : Եկեղեցին ինչպիսի եւ իցէ զազմնի ընկերութիւնները կը գալուստարանէ . բայց ոչ կրօնայ այդպիսիները համազընելը, որոնք Եկեղեցւոյ վրայ իրրեւ բանէ չհամակցողի մը վրայ խզնալով, կ'ըսնէ մէկ զազմնի ընկերութիւնը ուրիշ բանի համար չեն, բայց եթէ բարեգործութիւնն ու զթութիւնն ընկըսու համար : Եւ ոչ իսկ կը մոռածնն թէ պապեանի Եկեղեցւոյ իշխանութիւնը, իր վարդապետական հեղմանկութիւնն ու անսխազութիւնը բարութիւնն կը մերժեն :

Եկեղեցին ասուածացային նախախնամութենէն վեհապետական ախտու մը ընդունած է, իր անկախութեան համար . բայց շափառորական մը կայ արդեօք, որն որ առ վեհապետութիւնն անզատչան բան չհամարի, և իր խորին պիտութեամբը շկարծէ որ հարկաւոր ինձ չէ, եւ շատ անզամ ալ շկրինէ թէ Ա. Պետարան գահի վրայ չէր թագաւորեք, որով ըստ կ'ազ թէ իր կողմանէ զննէ խօսքով կը հաւանի այն առարակոզուզուտ յափշտակութեան, որն որ մեծ անզարցութեամբ եւ աւազականթեամբ մը որերը կը զարծուի :

Չեի կրօնար խոսրա վերջացրնել, եթէ ուզէի մէկիկ մէկիկ համբել ան ամեն բաները, որոնց նկատմանը շափառութիւնն ու խոհեմութիւնը միջին համբաներ գտած են մոլորութեան հետ զայնակից ըլլալու : Չէ թէ միայն կը բանակցին, այլ նաև անհնատուր կ'ըրբան . հաւատը կը նանշնան, բայց երբ որ խելքերնն կը հաւանի . Ա. Խորհուրդները կ'ընդունին, բայց թէ որ մեծ ծանրութիւն մը շտան . հրաշքներու կը հաւատան, բաւական թէ արտաքոյ կարգի բաներ շըլլան . Եկեղեցւոյ իշխանութիւնը կը նանշնան, եթէ շափով ու եղանակաւ վարուի . քրիստոնեական վարուց կը հաւանին, եթէ այնչափ բարակ բարակ շինույիր զբանանքներու վրայ . դժուքին կը հաւատան, բաւական որ հրոյ զազափարը վերցուի . արբայրութիւնն ու յախտենականութիւնը կ'ընդունին, բաւական թէ այխարհիքիս վրայ հարկ շըլլայ վայելմանքներէն ետ կենալ : Անհաւատայի, բայց առայդ բան է . ես իմ ականջովս այսպիսիներուն մէկն լսեցի, որ սրբազն քահանացապետներն ընթեռն ելած խօսքերը կ'աւզգէր, և կը կարծէր թէ անիկա իր բանախօսութեանց նիւթերն ամրողվ պահելով, կրօնար եւ պէտք եր հերին մէջ շափառութիւն մը ցուցընել, և շիսկէ

շխառկ կը համարեր թէ ինչ կրնայ քահանայացեամբ սորտեցնել որ ինչ եղանակաւ խռովու է :

Տէր Սոսուած, ինչ բաներ են առներ : Ասիկա կրօնը մերժել, կրօնն եղծանել մըն է, ճշմարիս ուրացութիւն մըն է : Կըսեմ կրօնը եղծանել, ինչու որ ան նիւթերեն զայ ու բանց մէջ, ինչպես վերը ցուցուցի : Եկեղեցին դժուարութիւնն ընթեր զիջողութեամբ վարուելու, ուրիշ նիւթերու մէջ, ինչպէս են վարդապետութեամբ ու տեսանկան ճշմարտութիւններու, գործնական պատուիրաններու եւ սկզբունքներու վերաբերեալները, Եկեղեցին չիկրնար զիջանիլ, ինչպես որ չիկրնար մոլորութեան հաւանիլ : Հաւատարու համար մէջ առաջարկած յայտնութիւնները կես ի կես ու ճշմարիս չեն, եւ ոչ ոչ ի զործ զենելու համար առջենիս դրան պատուիրանները կես ի կես պարտաւորիչ են . իր սկզբունքները մարդկացին գեպքերու փոփոխութեամբը չեն փոփոխիր . իր հոգին թափառական չե , անսուզդ չե , չիծփոր, մեր փոփոխութիւններէն չիկախանիր : Առար համար ան ամեն շափառութիւնները, ամփոփութերը, պայմանաւորութիւնները, զորոնք ուրիշները մուծանել կ'ուզեն, աւերներ են, ապականութիւններ են, ճշմարտութեան եղծանելու մէջ :

Եւ եթէ կ'ուզես աս շափառութեան թօյնն ազեկ իմանալ, զնա քիչ մը մատեցիր ան ազրիւրին ուսկից կը բգիւ : Ասաւ շափառութեան առաջին ազրիւրն է հոգւոյ վասութիւնը : Ասիկա սյնապիսի անարդ ու մեզի հոգիներու վրայ կը գոյանայ, որոնց վրայ ամենեւին ոյտ ու գործանեւութիւնն նացած չէ, եւ նարանեւութեան ու ամսաբիշտերուն պահանջմանց կը զուշ ան բանը որն որ աշխարհին վրայ ամենէն տուրքն է : Ասով կը յայտնուի իրենց որտերուն մէջ ծածկուած անարդ սկեպուտական երկրացութիւնը, որով ոչ ճշմարիսն ու ոչ ուսուր կը նանշնան, ոչ զիտեն թէ ինչ բան բանի պէտք են հաւատալ եւ ոչ թէ ինչ բանի պէտք չեն հաւատալ, ուստի եւ աս պատճառաւ ալ չեն զիտեր թէ ինչ պէտք են զործել եւ ինչ պէտք են զանց տանել բրիսունեայ ըլլալու համար : Իրենց համարման նայելով, իրաւունք ունեցողը՝ միշտ անիկայ է, որն որ իրենց հետ ամենէն առաջ կամ ամենէն վերջը կը խօսի . եւ անոնք՝ որ շատ անզամ իրենց խորշունի համարման վրայ կը պարծին, ուրիշ բան չեն, բայց եթէ ուրիշն կարծեաց խազալիկն ու արհամարհանիր : Աս շափառութեան ուրիշ մէկ պատճառաւ ալ շահասիրութիւնն է : Շահասիրութիւնը ամենքն ալ ի վերացեալն իրեւ ճշմարիս նամերայ մը չեն բաներ . բայց լատերը նոյնը դորիցով կ'ընդդրիկն, վասն զի իրենց աւելի պատկար է : Բարեկամներ պէտք է սոսանալ պաշտամներու եւ սոսիմնաններու համելու եւ առակ վասարկելու համար : Աս բարեկամներն իրենց ընուրութեան տակ չեն իյեար . հարկ է ոյնապիսներու ուշու

մատել, որոնց պաշտպանութիւնն առելի պատահար կրնայ ըւրագ ուստի իրենց զիրենք անոնց պատափարներուն, խորհարդարութեան, խօսակցութեան և զանահներուն կը յարձարցնենք և եթէ խղճանակնենք զարդելու ըլլաց, կը ջանան միջին համբաներով թէ մրեցընէլ, զարդի կրց ծառայող մայեցնենք կը զանէ ու կը սորմբեցընէ: Առաջ կը մեկնութիւն մարդիթերուն մեր արերն աշխատի առելոց կերպարանափոխ ըլլալը, որ կը առանենք այնպիսի անձնութ՝ որոնք քանի մը տարածն մը ամեն դատի ծառայած են, առեն կուռքի զոհած են, զիբիռական թելքարայ հետ, անհաւասութիւնը՝ կրնենի հետ պարագած են: Հիմանկուած սուս շաբառարութիւնը զարցահոս զանակ մին է՝ առելի եւս առարդ մօր մը, որ է՝ ծառայականութիւնն ու հոգւայ նուասութիւնը:

Աերիսութեամ առ սուս շաբառարութիւն հազին մեծապէս սուսութիւն բան է, վասն զի հասարակ նամքայ մըն է, որով աշխարհին մը առանենաւթիւնն ու սուսութիւնը կը մունի: Ա՞վ է՝ որ աշխարհին վրայ առենեն մեծապայն ազգեցութեամբ ընկերութեամ եզծիչ ազգութիւնները կը հաստատէ, և առելի յախցութեամբ սուսութիւնն ու հազին յառաջ կը առնի: Սուսութիւն պյն կառագի ռամկազմարները չեն, որոնք յայսոնի կը զրացնեն թիւ որ կ'ուզնեն, և կ'ուզնեն թիւ որ կը զրացնեն. առներ սուսութիւն կը պատահանն: Ապաստամբութեամ նշանարին ու զօրաւոր պաշտպաններն պյն կերպար որներն ու շաբառարականներն են, որոնք առեն բան կ'ուզնեն բարեխառնել, իրենք զիրենք մըզա օրինաւորութիւնն առ վերաբերութը կը նահեն, և առեն բան աշխարհին մեծապայն բարոյն համար բնել կը մեւացընն: Առաջ իրենց վախճաննենք կը հասնին. թիւնու որ բարիներուն մըն ազ իրենց նամքայ կը բանան, որոնց ալուրները չառ հեռանէն չեն առնենք: Օրինակի համար, եթի որ Ասրդինիսայի խորհրդանոցին մէջ կրօնաւորներուն անմերական խնդիրն ելաւ, պյն սուսաբրկութիւնը սուսութիւն պատճառեց և յառաջ չդնաց. ան առեն երկու շաբառարականներն, և պյն խնդրոյն վրայեն քանի մը խառութիւններն ու բանահան կերպարանները վերցուցնեն, որով և սուսաբրկութիւնն ընդունուեցաւ, անորենութիւնը կառարուեցաւ: Կողման մեր գեղագիտներն առ առաջարկութիւնը զարով, ինչպզես կ'ըլլաց որ ժողովրդոց մէջ ուզգափառ հաւասար մարրութիւնը կ'եղանի: Եթէ անոր ցէմ Լուսերականներուն ու կալութեականներուն եզանական յայտնապէս բարովութիւն ըլլալը, բանք յառաջ չէր երթար բայց սուսաբրկութիւնները կեղծաւորութիւնը՝ շաբառարութիւնն: խոհնեմութեամ և նոյն բան Եզէ զեցուց մեծապայն բարոյն վերաբերութիւն առել նահենելով, բաւական ակարաբաններ կը զանութիւն, որոնք անձնութեամբ որոգայիթին մէջ կը բանանին, և կամաց կամաց հան կը տարանին, որ հասան էն ուզգափառ նշանարութիւնն առեն առենին մէջ թիւնութիւնը:

խարհներին զբոյ շարը՝ շարի կերպարանքով շիտարածութը . . .  
մնա մարդ նայի ուրեմն՝ որ շարն իր սրաբն մեջ բարուց է:  
առարինութեան կերպարանքով շմանել:

## Գ. Լ. Ա. Խ. Ժ. Բ. :

### Համամելք :

Ա. Ես շեմ կրնար հաւատագ: — Բ. Խնախան ճշմարտութիւններն ինձի  
բաւարան են: — Գ. Միոց ուրիշ բանի շեղնար հաւատի:

Ին կրան մը ըլլալու է, ազ ազեկ է, թէ ոչ ըլլայ. բայց  
ան կրօնն ըլլայ. զորն որ նոյն խոկ բնութիւնը կը արժիցընեն: Արարդս երկինքն ու երկիրը, զաշանքը, ծազիները, ծովն ու  
հավաքանքը նկատելով, բնախանորեն ոյլիւայլ զբան մունքներ  
կ'ունենայ. միոցը զարմանքով կը յափշտակուի, որոին բան-  
անէն սիրոյ երդ մը կ'արձակուի, զոհութեան որշնութիւն մը  
խնելի պէս մինչեւ երկինք կը բարձրանայ. Եւ ահա առ է կրո-  
նը: Խնչոն ուրեմն միշտ առնենիս կը դնես քոյ հաւատար, որն  
որ Աստուծոյ մզի պարզեւած ազնուական մարին մաշն  
ու եղեաւն է: Ես իմ կրօնանեւ շեմ կրնար հաւատագ, շեմ  
կրնար ընդունիլ բայ պերքանական բաներդ, եւ ասիկայ թնձի  
արգելոցը միոցը է: Ասանի կը զրուցեն ուեսակ մը ցնորսովց  
և անկրան զրուիներ. բայց թէ ասով բնչ պատիւ կ'ընեն ան-  
իրենց մասց. որուն զբոյ պյուշափ կը պարծին. պիմս կը  
տեսնենք:

Ա. Կախ եւ յառաջ կ'ընեն. Ես վեմ իշնար հասարաւ-  
բայց ասանք երբեք քիշ մը պայծառ իմացած են արդեռք թէ ե-  
նիշ է հաւատը: Ահասասիկ, ընթե երցող, առաջին բանը՝ ո-  
րուն վրոյ կ'ազեմ քիշ մը խոսիլ: Հաւատարն իրբեւ մը  
դառանութեան առարկան նկատելով, ուրիշ բան չէ: բայց ե-  
թէ զարդ մը, պատուական հաւատում մը նշմարութեանց,  
զարտիք Աստուծոյ անուահման նշմարութիւնը հանուն է մարդ-  
կան յայտնելու: Հաւատըն իրբեւ մը վրոյ նկատելով, ուրիշ  
բան չէ. բայց եթէ մորին նոյն նշմարութիւններուն հաւա-  
տիքը. Ես առ մը հաւատութիւնը հասաւառաւած է Աստուծոյ  
հեղինակութեան վրոյ, որն որ զանանք մզի յայտնած է.  
պյուսկան որ հասարաւ ուրիշ բան չէ. բայց եթէ հաւատու-  
թիւն առաջ Աստուծոյ որն որ կը խօսի:

Այդ հիմա ես քեզի կը հարցընեմ. առ պարզ զար-  
ծողութեան մեջ՝ որն է ոյն զժուարութիւնը, զորն որ շեմ  
կրնար յազիթել: Խնչ է ան որուն զեմ միոցը պյուշափ ուսու-  
ափիկ կը զարեւուի: Պուցէ միոցը քեզի կ'ըսէ թէ Աստուծոյ  
մնորդիներուն պիստ յիկրնար խօսիլ: Երաւ ցընէ զարմանուոյ-  
բան կ'ըլլար. Եթէ մարդ ուսեզ զետոց, մնորդու խօսելու կո-

բողոքի ինչ առաջը. կարսդ շըմար իր և պյան անոր լւեցընել. իր կամքն անոր յայտնել: Ինձի կ'երեւայ որ պյանին առաջի խենթաթիւն մէկու մը մորէն անցած է: Գուցէ Առաջնայ շինայեր խօսիլը: Բայց ինչ պատճառ եւ որպիսի նաև առերեւայթ պատճառ կրնայ զքեզ համոզընել որ անվայիլ ըլլայ Ստեղծագին իր առեղծուածին վրայ հոգարարձութիւն ունենալը. եւ ան ամեն ծանօթութիւններն ու հրահանգներն անոր ջնորհելը. որոնք անոր օգտակար եւ նպաստաւր են: Ասիկա շըսուած բան մըն է: Գուցէ Ասուած իրաւունք յանձն առ բանս ընելու: Բայց աս ալ չէ թէ միայն շըսուած բան է. հասկա հայհպութիւն: Ինչու որ Ասուած ամեն էակներու ազբիւրն ըլլալով. լիութ իրաւունք ունի ամեն մարդուն իր ուզածը հրամայելու. եւ երկնից ու երկրի վրայ ոչ որ կրնայ Անոր զերազոյն իշխանութեան դէմ բողոքել: Ասուզիւ միարդ ջիկրնար զքեզ համոզընել. որ մերը միշտուած ցնորդներէն ու ոյրանդակ կարծիքներէն մէկն ալ ընդունիս: Աւասի մինչեւ հիմա պատճառ մը շըսունք. որուն վրայ հիմունելով՝ միարդ շկարենայ հաւատազ:

Կը մեայ ուրեմն որ հաւատազ միարենազ՝ հետեւեալ երկու պատճառերուն մէկն յառաջ գայ. այսինքն՝ կամ որ սույզ շես թէ Ասուած խօսած է. եւ կամ Ասուածոյ խօսած ըլլալուն վրայ սույզ ըլլալով՝ կը կասկածիս անոր նշանրամբուսութեան վրայ: Աս երկրորդ ենթադրութիւնն ամբարշտական ըլլալն զատ. այնպէս ալ ոյրանդակ է. որ երրեք ոչ հերեւոփիս մը եւ ոչ անհաւաս մը յանդզնած է ըսել. ուստի նոյն կարծիքը հերքել որ ուզեի. ընթերցոզիս նախառնիք կը հասցընեի: Անոր համար միայն առաջին ենթադրութիւնն վրայ կը խօսիմ. այսինքն՝ անսույզ ըլլալուն վրայ. թէ արդեօք սույզիւ Ասուած խօսած է:

Աս զժուարութիւնը յառաջ թերելի ու մեծցընելը՝ կը նազի շղիանալին թէ ինչ եղանակաւ մոզի առաջարկուած է հաւատայ ներդործութիւնը: Արդ՝ մորիդ մէջ հաւատառուն բանն. որ հաւատայ ներդործութեան մէջ երկու գործոզութիւն կայ. մէկը՝ հաւատալու գործոզութիւնն է. մէկալը՝ հաւատալ ուզելու գործոզութիւնը: Առաջինը՝ մորի գործոզութիւն է. որն որ պլուի կը ծառ ու կը հպատակի Ասուածոյ հեղինակութեան. որ կը խօսի. մէկալը՝ կամքի գործոզութիւնն է. որն որ պյանի բաելու համար: մորին կը հրամայէ որ հպատակի: Աս երկու գործոզութիւններն ալ իրենց առանձին շարժաբիջն ունին: Մարդի գործոզութեան շարժաբիջն է Ասուածոյ հեղինակութիւնը. որն որ կը խօսի. կամքի գործոզութեանն շարժառիթներն են այն ցոյցերն ու փառերը. որոնցմէ անտարակուուի կերպով յայտնի կ'երեւայ որ Ասուած խօսած է: Այսպէս արբանիքի մը մէջ գեսպանի մը ըստածին կը հաւատացուի. վասն զի գետպան է. իսկ իր գետպան ըլլա-

լուն վիճակապացութք, բայց եթէ անոր համար՝ որ դեպա-  
նութեան թզմերը ցուցուցած է։ Արդ մեր հաւատը մեզմ  
կը ծածկէ արգելոք դեսպանութեան թզմերը, կ'ուզեմ բաել  
այն փաստերը, որոնք կը ցուցընեն թէ Աստուած խօսած է։  
Եւ առ Ե՛ զորն որ կրնանք միայն բանաւորապէս խնդրել։ Բա-  
լորովին առոր հակառակը. նոյն փաստերն այնպէս զեզեցիկ,  
այնպէս յատակ, այնպէս յայտնի եւ այնչափ բազմութեամբ  
առնենիս կը շարէ, որ կրնայ ըստիլ թէ չէ թէ միայն բա-  
սկան են, հապա նաև աւելորդ ոլ։

Ըստ երկայն կ'ըլուր, եթէ ուզեի նոյն փաստերն  
ամբով առնելոց զեել ու իրենց բոլոր զօրութեամբը մեկնել,  
որովհետեւ թանձր մասեաններ բաւական չէին ըլլար։ Այս-  
ուա առնեայնիւ գուէ հարեւանցի միարդ բեր որ Քրիստոսի  
Աստուած ըլլալը, որով եւ Աստուածոյ մեզի հետ խօսած ը-  
լլալը, ցուցընելու համար՝ բառասուն գարերու պատզամենքն  
ու մարդկարեւոթիւններն անբնք, որոնք մեկնեղ հաւարու-  
թով։ Փրկչին բոլոր կեանքը կը կազմն, եւ թէ հեթ անունե-  
րան ու թէ հրեաներուն վիսյութիւններովց զաւերացած են։  
Անբնք նոյն իսկ Քրիստոսի վարքը՝ զարմանալի հրաշքներով  
լեցուն, զորոնք զարծած է աս ճշմարտութիւնը հաստատելու  
համար։ Անբնք քրիստոնեաթիւննեն տարածութեան ու պահպա-  
նութիւնը, որն որ այնպիսի միջոցներով կատարուած է, ո-  
րոնք մարդկարեւն մասեելով՝ աւելի նոյնը պէտք էին բոլորո-  
վին ֆնին։ Անբնք ճշմարտութիւննեան աթօռա մը նոյն իսկ  
Քրիստոսէ կանգնուած, որն որ տաճառութիւնը գարերու պատ-  
րազմեերու եւ հակառակութիւններու դիմանալով՝ անխախտ  
ու անշարժ կը կենաց։ Անբնք ի նպաստ այս ճշմարտութիւնն  
մարտիրոսաց ամբով ընդուներու վիսյութիւնը, եւ աշխարհ-  
իս վրայ երեւցած առնենն բարձր մասց հանձնարը։ Այս-  
պէս որ եթէ այնչափ փաստերէն ետքը աշխարհիս խարուած  
ըլլայ, պէտք է ըստ թէ մալրութիւնը նոյն իսկ Աստուա-  
ծութեան աթօռէն ելած է։ Կը տեսնեն որինն որ մեր հա-  
մարն առնե առասպէ լուսաւորութիւն կու առյ մեզի այն մի-  
այն նիւթին վրայ, որն որ կրնայ բանաւորապէս բնենթեան  
առաք ձգուիլ։

Բայց անզամ մը ազեկ հաստատուելին եւորը որ Աս-  
տուած խօսած է, միթէ մեզի անիրաւոթիւն կ'ընէ, պահան-  
ջելով որ զլուխնիս ծանչնը ու հաւատանք Աստուածոյ յայ-  
անած բաներուն։ Իրաւցընէ Աստուածոյ ծանր անարգանք մը  
կ'ընէ։ Անոր ամէն խօսքերուն անմիջապէս անձնատոր ըլլա-  
լուցովց։ Կամ զուն՝ որ երկրիս վրայ նուաստ մարդ մըն ես,  
կը գտուարիս ու կը նեզանաս, եթէ մեկը քեզի շհաւատալ մը  
ցուցընէ երբ ծանրութեամբ կը խօսիս. թէեւ զուն նաև  
ծանրութեամբ խօսած առնեղ՝ կրնաս շարութեամբ ուրիշը  
խօսքել ուզել, որսպէս առնեանք կրնաս յանցանք զործել, եւ կամ

կրնառ խորտակը ու սիսակը աղիտութեամբ, որովհետեւ  
սիսալուկան եւ Արքեան զան քեզմէ գառասառան ըրէ, թէ  
Սառուած իրաւունք ունի որոշակի թիւ որ իր խօսքին հաւա-  
տակ, երբ ինչ իրակ զերապոյն նշանարաւութիւնն է, և մեզի  
նկատմամբ՝ անուհման նշանարաւախոս է: Յայսմի է ուրեմն թէ  
ամենեւին մեր մորքին հակառակ չէ, որ Աստուած զեզ հաւա-  
տալու ստիգէ, եւ հետեւարար վեր ինչոր հաստիւ ըստին,  
ուրիշ բան չէ, բայց եթէ ամենաբարձրագույն ժերամբը՝ Աստուածոյ  
հեղինակութեան զըստի ծանը չեմ ուզեր ըստի:

Տ. Ես ի-ըստութիւն ըստի, կ'ըստի գարձեալ, ա-րէն  
է լուրդութիւններու: Իւրի ու որը լուրդութիւնն ինչի բառական է: Առ  
խօսքն ամեն նկատմամբ հայուցութիւնն մը, որուազգծաւթիւնն մըն  
է: Բառական է ինչի . . . կ'ըստի: բայց ինչոքիրն առար վրայ  
չէ, թէ տեղ էն բառական է: Հասկա ոյեար է հանդիսան թէ  
Աստուածոյ ինչ բառական է: Ես եթէ Աստուած իր բարու-  
թեամբն ուզէ քեզի նշանարաւութիւնն մը յայսմել, որուն միարդ  
շիկրնար համար, կրնառ յանզգնիր նոյնը մերժել եւ երեսը  
նետել: Եւ եթէ Աստուած ուզէ իր իշխանութեամբը յու  
վրադ պարտաւորութիւններ զնել եւ պատուիրաններ տալ,  
զորոնք միարդ բնականապէս շիկրնար ըմբռնել, կրնառ ի-  
րաւունք ունենալ զքեզ անոնց կառարաննեն ազատ կացու-  
ցանելու: Ահաւասիկ առ բան եզած է: Ահաւաս Փրկառու ու-  
զած է քեզի յայսմել, թէ մարզիկներուն մերժն վախճանը՝  
որ եւ իցէ երիանկութիւնը չէ, այլ երանութիւնն մը՝ որն որ  
իր ուզյած անուանթեան վրայ կայացած է: յայսման է թէ  
նոյն երանութեան համար: Համար՝ հարկաւոր են շնորհաց  
վիճակի մէջ կատարուած զորեքերը. թէ առ շնորհքները  
վաստորկելու համար՝ ոյեար է աստուածային Փրկչին հաւա-  
տակ. թէ ինչ Փրկիչը Փրկառուն համարելու Հարկաւոր մի-  
ջոցները կասկած է որոշ զահի (սպասարապի) մը եւ մասնաւոր  
արարողութիւններու հետ: զորոնք Խորհուրդ կ'անուանենք.  
թէ փրկութեան ամեն միջոցները մոզմած են միայն մէկ շն-  
կերութեան կամ ժագովոյ մէջ՝ որ է Եկեղեցին. թէ Փրկիչը՝  
զահնոնք միայն իր աշակերտուները պիտի համարի, որոնք իր առ  
սրենցուներուն համահայն առյուած կ'ըլլան: թէ յափառեական  
հրոյ պիտի մասնէ զահնոյ: որոնք իր յայսմի կամքին հայ-  
տակած չեն ըլլար: Աերթագէտ մէկ խօսքով ըստին համար:  
Փրկիչը բնութեան առհմաններն ընթարքակած է, բայտուորու-  
թիւնը՝ կատարելապորեած, մարզը՝ բարձրացուցած, շնորհ-  
քով՝ Աստուածոյ որդւոցը կարդը հանած, եւ հազորդ ակցու-  
թեամբ՝ Աստուած ըրած է, եւ կ'ուզէ որ իբրեւ այսպիսի  
մարդ՝ ապրի եւ զարծէ: Միթէ այս ամեն բանեցուն իրաւունք  
չունի: Ի՞նչ ազէկ բան կ'ըլլար որ մարդ ս կարդենար Աստուածոյ  
որդենք տալ, եւ որոշէլ թէ առ բառական է Ես ան բառական  
չէ: առհման մորոշի Աստուածոյ հետ հազորդ ակցութիւնը,

նելու, և պայմաններ պետք, որոնցով պայն զանոնք ընդունել ուղիւր: Եթէ առ բրաւունքներն ունին, կրնայիր զանգը պեղծ ստեղծել, զան զրեզ պահպանել, զրեզ նախախնամել, և վերջին երանութիւնդ պատրաստել: այսպէսով անկախութիւնդ կառարեալ կ'ըլլար: Հայ ահաւասիկ ծագրականը՝ հայնայութեան հետ կը պատեայ:

Այսու ամենայնին՝ բայլ մ'ով յառաջ պէտք է անցնիլ: Հաւատորը չէ թէ միայն մուաց հակառակ չէ, հազարու ալ համաձայն: Եւ բնազետ չէ. որովհետեւ ընութեան կարգին համեմատ ուրիշ կերպ չենք կրնար ապրիլ, բայց եթէ հաւատորով, որուես զի այսպէս երկայն տանեն մարդկային հաւատորի վարժած ըլլալով, պատրաստած ըլլաներ այն ազնուազոյն հաւատորին, որ է ասսուածային հաւատորը: Ասիկա նախնի սուրբ Հարց եւ նորերուն մեթեն շատերուն խորհրդածութիւնն է, և զան ալ զի՞րաւ կրնար նոյն խորհրդածութիւնն ընկը:

Ի՞նչ է մեր բոլոր ազայութիւնն ու երթաւատրութիւնը, թէ ոչ՝ կուրօրէն հաւատալ մեր ծնողքներուն և ապահովութեամբ վատահիլ մեր ուսուցիչներուն: Ի՞նչ է կենաց մաներմանկան հազարդակցութիւնը, թէ ոչ՝ մշանիթենաւոր հաւատալ մը մարդիկներուն և Սկսելով ոյն հաւատորին զարն որ ունինք թէ առանք են մեր ծնողքը և ոչ թէ ուրիշ մարդիկ, կը հաւատանք ծառային թէ առանկ պէտք է զարեել, խռակերին թէ կերակուրներն առանկ պէտք է պատրաստել, արուեստաւորին որ զործքն առանկ պէտք է ընթեցընել, զեզաց ոյն թէ արտն այսպէս պէտք է հերկել, բրաւագիտին թէ մեր զործքն առ եզանակաւ պէտք է կարդադրուիլ, բայցին թէ մեր հիւանդութեան տանեն առ կերպով պէտք է վարուիլ: Եւ իրենց ան աստվածնի կը հաւատանք, որ միւնչեւ մեր սասցուածները, մեր շահն ու մեր կեանըն իսկ իրենց ձեռքը կը յանձնենք: Այս ամենայն տակը չէ մի: Արդ առանց ամենուն ըրած զործքերուն ներըին պատճառաները կը հասկընանիր: Աշխարհաքիւ վրայ մկր չեաց, որ իր վրայ այնպիսի համարում անենաց: Հազար կը հաւատանք որ իրենցն ամեն մէկն առանձին պիտ իր ըրածը, և մենց իրենց լիուլի կը հաւատակինք: Եւ եթէ մէկն ուրիշին զործք մը չյանձնեած՝ անոր ընելիքին բոլոր պատճառներուն վրայ համար պահանջէ, խնամք եցած կը հաւարուի: Եւ բովանդակ ընկերութիւնն իրեն հետ իրրեւ խնամքի հետ կը վարուի: Այսու ամենայնին երրեք լուսած է թէ առ մարդկային հաւատորի ներզարծութիւնները՝ մեր մորին հակառակ ըլլան: Ասու զի՞ւ չէ: Եթէ չենք ուղիւր ամեն մարդիկի իրրեւ անրանուար քատուարուել: Խաչ եթէ մուաց հակառակ չէ մարդիկներու հաւատալ, թնջու մուաց հակառակ պիտուր ըլլայ Ասուածոյ հաւատալ: Ի՞նչ, երբ բրաւար բաներու ներանամբ անուակ մը ընութիւն, և, եր-

կնաւոր բաներուն համար՝ ուրիշ տեսակ բնութիւն պիտի որ ունենալը : Ո՞վ զիտէ, որ մը գուցեւ առ նոր զիւած ալ կը յայտնաւի : Բայց ցարչափ որ յայտնաւած չէ, մենք միշտ կը կարծենք թէ մեր միաբը հաւատոյ զեմ զնելու բանաւոր բան մը չունի :

Մանաւանդ թէ այնշափ բանաւորութեան համահայն կը համարինք հաւատը, որ զանիկա մերժելը՝ խենթութեան տեղ կը զնենք : Եթէ ասոր ասանկ ըլլալը ձեռքափդ շօլափել շատ, ալ ասկից եսոքը խոռիս մ'անար : Սաոյդ չէ որ հաւատարապես այլանդակ բան է հաւատալը՝ ուր որ հաւատալու հիմ շիայ, եւ շհաւատալը՝ ուր որ առ հիմք կայ : Առաջ միաբը կը դատապարտէ առաջնը, վասն զի շափէն աւելի զիւրահաւանութիւն է, եւ վասն զի խաչոր խաչոր կը կըէ . բայց կը դատապարտէ երկրորդն ալ, վասն զի ապշութեան եւ յամառութեան զործք է : Խրօք ալ երեւակայէ որ շուզէի հաւատալ թէ Ամերիկա կայ, վասն զի երրեք հոն շեմ զայտած, կամ թէ առաջն Կարուկնենին աշխարհաբիս վրայ երեւած բըլլըն շհաւատալի : վասն զի զինքը երրեք շեմ աւեած . վրայ ինչ գաղափար կ'անձնացիր : Առանց բնծի մեծ նախատենք ընելու՝ կրնացիր զիս խենթանց խրիել : Ենչպէս . բոլոր եւրոպա Ամերիկայի բերբերովը լեցուն է, մեր մեջը Ամերիկացիր կը գանաբին, մեր հայրենակիցներէն շատերը հոն զայտած պարզած են, ալ կարելի է անոր վրայ տարակուսիլ : Կոյնոյես Կարուկն կայսեր ամբողջ պատմութիւնը ճանարակած պատմուած ձեռքերնիս ունինք, աշխարհաբիս վրայ զեռշատ մարդիկ կան, որոնք զինքը աւեած են, մինչեւ ազգը բերեւոց զիանն Մարենիոյի, Աւլիի, Ցըլզուոյի, Պերեզի անունները, ուր տեղերը նոյն կայսրն իր արշաւանքներն ըրած է . ոյսու անուայնիք կրնայ մէկը յամառիլ եւ անոր գոյութիւնն ուրանուլ : Կը անենիս ուրեմն որ ճարդո զործքի մը շհաւատալի ալ մուաց զեմ կրնայ զործել : Արդ զիտեարու է, որ պատմութեամբ աւանդուած եւ յիշատարաններով ստուգուած զործքերուն մէջ շկայ մէկը՝ որ այնպէս անտարակուսիլ, այնպէս անժխտելի ըլլայ, եւ այնշափ բազմաթիւ ու սույդ ցոյցեր անենայ, բնչպէս Քրիստոսի զալուստն ու իր յայտնութիւնը : Ասոր վրայ միարան են պատմութիւնը, աւանդութիւնը, բարեկամներէն ու թշնամներէն, զիտուններէն ու առէաններէն, հաւատացեալներէն ու անհաւատներէն, բարբարաններէն ու բազմաբակրթեալ ազգերէն կանգնուած յիշատակարանները, այնպէս որ անկարելի է նոյնը տարափուսի առկ հզել՝ առանց բավանդակ ճարդկային ազգը սուս հանելու : Այսեմ մեծ այլանդակութիւն մը պէտք է որ համարուի նոյն խրկ մուաց կողմանը մասնելով, այսպէս ազայտուցուած զործքի մը շհաւատալը : Անոր համար բոլորունին ճշմարիս և իմաստուններուն բառ-

նը, մէկ քրիստոնէութեան շնուռառալու և հաւատորը մերժելու համար, նախ պէտք է խելքը կարգնեցած ըլլալ: Մասնէ ուրիշն մէկ կարելի է արգելոր որ միայն հաւատորին զէմ էլլը:

Այս ամենայն՝ երկու ծանրակշիռ պատճառներով առելի կը հաստատուի: Առաջինն ան է, որ իրար այ բոլոր մասց մէկ կարգութիւն եւ բարձր հանձնար ունեցազները ամենին ալ հաւատացին: Ոչ որ կրնայ ուրանալ մէկ անոնք՝ զարդեց Եկեղեցւոյ Հարք կը կոչենք, ամենին ալ իրարանցիւր զարերուն մէջ աշխարհիքին վրայ զիտութեան իրզմանէ ամենէն նշանաւոր ու երեւելի մարդին եղած են: Աերցուր Ռ. Փրիկենն՝ զՏերուութիւննա, զԱ. Օգաստին, զԱ. Գուրզենախին, զԱ. Կիպրիանոս եւ զԱնարին, եւ եարը ըսէ բնծի ան զարերուն մէջ Ռ. Փրիկեն ուրիշ բնչ Էջմարիտ զիտուններ ունեցաւ: Աերցուր Յանաւասանէն բարեղները, Ասկերերանները, Գրիգորները, Արուցինները, Թէոդորեսանները, մէկ իսպանի Եկեղեցւոյ Հարքը, եւ եարը բնծի ուրիշ մարդիկ ցուցուր, որոնք ան զարերուն մէջ անոնց հաւատոր իմաստութեան յիշտառակարաններ թողուցած ըլլան: Կոյմնը մասնէ նաև: Լատինացւոց Նկատմամբ, զՀերոնինս, զԱ. միքանին, զԱ. եւ. ան, զԳրիգոր, զՀառիքինս համեմատ ան զարերուն զիտուններուն հետ, եւ աես թէ զամենին ալ չե՞ն զերազանցեր: Միջն զարերուն պայծառ Բահերը՝ որոնք ամենաթանձր խաւարները փարառացին, առանց բացառութեան են թեզաւ, Շվեյցարին, Ա. Անտելմոս, Լանֆրանին, Մեծն Ռւերդ, ա՛Ռվեն, Սիրիոս, Ա. Բավման, Ա. Բանագինդուրան: Այդ առանք՝ որ իրենց ժամանակին ամենին մէծանուն մարդին եղած, որ իրենց միայն ամենին առելի որեցին ու բանեցուցին, բնչպէս անուարակուստիք վիրայ են իրենց բազմահաւատ զիրքերը՝ որոնք մեր զրառանները կը լեցընեն, առաք ամենին ալ հաւատացին, եւ այնպէս հաստատութեամբ հաւատ հաւատացին, որ զործրուի ալ զրեթէ ամենը զիւցազնական եղանակաւ: Հաւատոյ յառաջազիմութեան զգնեցին: Ասիւս բնչ կը ցուցընէ: Պայծառ ցուցում մը չէ, որ միայն ամենինին հաւատորին հակառակ չ'ելլիք, մանաւանդ մէկ անոր ամենինին պայծառ վիրայութիւն կու առայ: Եթէ առ առանկ ըըլլար, պէտք էր ըսէլ որ մօլորութիւնը զիւցուորար իմաստուններուն ժառանգութիւնն է: բայց կը յաւան որ ընթէ երցազ այն առք յիմար չէ: որ առ կարելին ունենայ:

Աս Էջմարուութիւնը հաստատելու համար յառաջ բերուիլ կրցող մէկալ զիտուղութիւնը՝ Հակոռակին Կառանուի: Ամեն առանք որոնք եղած են հաստատութիւնը: Անոնք՝ որ մօլորութիւնը չ'են բանեցուցած: Չէ թէ միայն Եկեղեցեցականոց վիճան, այլ նոյն իսկ փիլիսոփայից կարեիրն ան է, որ մօլորութիւնը շրործածողները՝ աղեաներն ու իրենց կիրքերուն եա-

ուստի մարդիկն են : Առաջիններն անկարուզ են ընդարձակ խորհրդածովի բաները ընելու , խորանի խորհրդներ անենալու , որպէսիւս խաւարի մէջ թացուած են . եւրիներն ալ նոյնպէս անկարոզ են , զան զի կիրքեթուն առանկածինը իրենց դրսոյն մէջ գաւու մէին կ'ապականէ եւ խելքերնին առեն ու վրայ կ'ընէ : Եւ որպէսիւս կիրքերուն մէջ ամենն առաստիններն են հոգւոյ հպարտութիւնն ու որոի առափականութիւնը , անոր համար առ երկու կիրքերն ամենն առ երկ կը խափանեն մուց զործածովինը : Բայց եկուր նոյն որ զժրախոռութեամբ առաջ առ տեսակ մարդիկներով , ոյսինքն ազիտութեամբ ապաչ , հպարտութեամբ խելացնոր , որդժաթեամբ ապականած մարդիկներով : լիցուած է անհամաներուն գաւու :

“Նախ” ապեաներով : Ասիկա զործնական ինդիր մըն է , եւ զործքերով պէտք է որ ցուցուի : Անհաւատութիւնը մըր որերը երիտասարդներու , զործաւորներու և քաղաքացւոց կարգին մէջ շափէն աւելի առածծուած է , ինչպէս ոզրալով կը զուցեն իմաստունները : Բայց երիտասարդը մըր եւ ի՞նչպէս առանձի անհաւատ կ'ըլլան : Այն վարժարաններուն մէջ , որոնք եկեղեցականաց ձեռքէն առնուելով , կամ անփորձ մարդիկներու եւ կամ անհաւատներու ձեռք յանձնուած են , եւ որոնց մէջ երիտասարդը կրօնի վրայ վեր ի վերայ ծանօթութիւն կ'ընդունին , կամ ամեններն ծանօթութիւն մը չեն ընդունիր : Ինչէ՞ն անհաւատ կ'ըլլան արուեստուորները : Անկից՝ որ զիրենը ամեն առանձի խարկանան Շատրվանութիւնը կը հետացընեն ամենի օրերը հաւատոյ Աշմարտութիւններն եկեղեցներու մէջ քիչ մ'աւելի պայծառ սարքին : Իսկ քազաքացւոց կարգն ինչէ՞ն հաւատոյը կը կորացնցընէ : Անկից՝ որ մարդկային նկատմաններներով Եկեղեցին այնչափ կը հետանան , որ երրեք հարկաւոր խարաններն ու բացասարութիւնները շրմելով , պրատիկութեննեն ընդունած կրօնական կրթութիւններն եւ հաւատոյ վրայ սատցած անկաստոր ծանօթութիւններն որէ որ կը միջնեաց , որով եւ ամենն ոզորմիլ իմաստակութիւններու զոհ կ'ըլլան :

Եւ ի՞նչողէն կրօնար ուրիշ կերպ ըլլալ : Եթէ ընկերութեան մէջ կ'ապրիս , շատերը նմանցած պիտ'որ ըլլաս , որոնք անհաւատութիւնն կը դառանին . Եթէ ըլլագիր կարգալու ազդութիւն անինա , շատ անզամ հայհոյիշ անհաւատներու զրութեանց հանդիպած պիտ'որ ըլլաս : Արդ՝ անկեղծութեամբ ըստ ինձի . թէ առանք եւ թէ առանք՝ ընկերութեան մէջ ամենն իմաստուն , ամենն զիտուն ու ամենն աւելի կրթուած մարդիկներն են : Կը համարին թէ առանք այնպիսի մարդիկ են , որ կարողութիւն ունենան անանի նոր պատճառներ զանելու : որոնք Օքասոնների պէտ , թռվմասի պէտ խորանի մասնագներուն եւ որիշ այնչափ վարդապէտներուն մորին ան-

շահ զարդար, ան վարդապետելուն, կ'ըսեմ, որոնք իրենց կենացք մաշեցած են Հայաստանութեարք խորբերը թափանցելով ու անոնց վրայ զարմանալով։ Արևոն ուրեմն այնպիսին իրենց ունեցած գիտութեամբը ծագրել բավականական հին բանաւութեանը։ Իրենց սորմած ու անոնքներուն...։ Իրենց ծանր զրազմութեաներով՝ որոնց մէջ բարբ օրը թաղուած կ'ըլլան, աշխարհաց վայելելու, զուարձանալու, խաղալու, խնդալու, ուսելու խնդիր եւ շարագոյն բաներ ընկլու։ Միայն երեսնին նորից բաւական է՝ ամենայն սուսութեամբ խանալու։ Համար, որ զուս աղբառութիւն, թափանցելին, թափանցելին եւ անբանական աղբառութիւն մըն է, որ զիրենց անհաւատ կ'ընէ։

Խակ եթէ բերաններն բանան եւ այն խորունկ պատճառները գուրս թափիւն, որոնց վրայ կը Հիմնեն իրենց անհաւատութիւնը, ան առեն բանենին այնպիսի պայծառութիւն մը կը տառնայ, ինչպէս արեգակը կէս օրուան առեն։ Խորս ալ հաւատոյ գէմ ինչ կրնան յառաջ թերել։ Ուամեսկան ու շահ իմաստակութիւններ, որոնք հազար անգամ կրկնուած, եւ հազար անգամ ալ առար վարդապետեարեն մէկնուած ու ամենայն պայծառութեամբ հերքուած են։ Այսպիսի շփոթութեան ու խառնակութեան մէջ կ'իյնան, որ մարդ իրենց վրայ կը խզնայ։ Չեն զիսեր թէ որն է ուզզափառ վարդապետեամբիւնը, եւ որն է հերետիկաստիւնը։ Պէմ կ'ելլեն ան բանեն՝ զարն որ ոչ որ կը պաշտպանէ։ Կը պարտապանն ան բանը՝ որոն ոչ որ կը հակառակի։ Եկեղեցւոյ վրայ պայծառի բաներ կը ձգեն, զորոնք եկեղեցին յիգաւանիր, մանաւանդ թէ կը դատապարտ։ Առանձին թէ շնորհներ կ'երեւակացըն, ուր որ ամեններն մէկը շկայ։ որպէս զի Տես Քիշող զիւցազինն վառյն անենան, ան երեւակացէալ թէ շնորհը զէմ մինչեւ իրենց արեան վերքին կամթիւք պատերազմնով։ Եւ մէկայ կողմաննէ կարող յին խօսք մը խօսիլ Եկեղեցւոյ նշնորհու վարդապետութեան եւ Եղմարտութեան զէմ։ Արենանի, Արքունի, Պաղքերի, Առքեանի, Արքաների-Շռպինի, Պահանինի պէս մարդիկներուն եւ ուրիշ ասոնց նման հիմնելուն անհաւատութեան ախոյդաներուն բերնեն ելլոզ, եւ Արեւ ու Տեղու լրազիրներուն մէջ կարգացուած աստուածուական խորունկ խորհրդածութիւն բաները բանեցաւ մարդական մարդ մըն էր, և ուրբ զիրը մը առած բոլորացին իր ընթերցմանքին զրազած էր եւ ընկերներուն միտ շէր զներ։ Տիկին մը որն որ պայծառ լուսութեանն կը ձանձրանար, առանելով թէ բանաւան վայրկեան մը զիրըը

Բանի մը տարի յառաջ՝ ծանրակեաց բահանայ մը հրասուարական կառքի մը մէջ ճամփորդութիւն կ'ըներ։ Եւ որովհետեւ մասամբարհ մարդ մըն էր, և ուրբ զիրը մը առած բոլորացին իր ընթերցմանքին զրազած էր եւ ընկերներուն միտ շէր զներ։ Տիկին մը որն որ պայծառ լուսութեանն կը ձանձրանար, առանելով թէ բանաւան վայրկեան մը զիրըը

մեկ զի պրաւ, անձից սովոր առաջ խօսակցութեան նույնաց  
բանագլու, եւ սկսաւ պարծերով ըստը թէ Ես կրօնի նկատմամբ՝  
կառարեալ անհաւասար եմ: Քահանեան ան առեն ըստա: Տի-  
կին, յուսամ որ քիչ մը բան կարդացած էք Պատիւէի, Ֆե-  
նելոնի, և Ալիցեռնի, Պերմիէի գիրքերուն մէջն . . . : Ես  
այնպիսի շաղփազգութիւններով ժամանեակ չեմ կորալոցըներ,  
պատասխանեց տիկինը: Խոյց դանէ Ալանէքքիի, Աննելորիի  
գրուածները եւ կամ քիչ մ'ընդարձակ քրիստոնէական վար-  
դապետութիւն մը կարդացած պիտ' որ ըլլուր: Ա՛հ, շնորակը կար-  
դացուելու հեղինակներ գտայք, զուեց մեկալը: Եթէ այդպէ-  
ս, տիկին, կրկնեց քահանան, թնջու կ'ըսէք թէ անհաւաս էր:  
Ես զեւզ կ'առահանգըննեմ որ երբեք անհաւաս չեք եղած: այլ  
պարզապէս ապուշ ու ազեւ էք: Առ խորեւը խիստ շա-  
յարմար կու գան շտաներուն, որոնք իրենց անհաւասութեան  
վրայ կը պարծին:

Անհաւասութեան մեկալ ազրիւրն է Հպարտութիւնը:  
Մէկ զի ճզելով այն ցոյցերը՝ զորոնք ամեն հիմ հերեւոփեռա-  
պետներուն վրայ ունինք, առայդ է որ Լուսեր եւ կալութի-  
հիմակուան անհաւասութեան երկու հարցն եղած են: Արդ'  
առաջինին Հպարտութիւնն ան առարինանի հասած էր, որ իր  
ժամանեակուան ամեն իջևանները, թագաւորներն ու կոյսրնե-  
րը կը թշնամաներ: Եկեղեցւոյ ամեն առար Հարքը կ'անոր-  
դեր: Եւ կ'ազազակներ թէ հազար Ախարիանուններ եւ Օգոս-  
տինուններ իր քովք ուզինչ են, թէ իրոն յառաջ բանէ հաս-  
կրցադ մեկը զանուած չէ: ոչ Եկեղեցւոյ, ոչ հաւատոյ, ոչ  
օրինաց, ոչ Խորհուրդներու, ոչ Ա. Գիրըն նկատմամբ: Եւ  
առ բանս այնպիսի մոլիգնութեամբ կը զրուցեր, որ իրեններն  
ալ կ'ըսէն թէ մինչև խենթաթեան հասած կը համարուեր:  
Յանդզնութիւնը, Հպարտութիւնն ու անամսնութեանը զիա-  
լութին այնպէս անսամելի ըրած էին նոյն իսկ իր հետեւողնե-  
րուն, որ իրենց մէջ առակ եղած էր, թէ ալ ազէկ է թէկողոր  
Պեղոցին հետ դժոխք երթայլ բան թէ կալութինի հետ արքայու-  
թիւն: Հպարտութիւնը՝ որն որ անհաւասութեան թէ ազաւո-  
րութիւնը հասաւառած է, մեր օրերն ալ կը պահպանէ զանիկա:  
Աներզիչւալ ազաւոցապետներն իրենց դիւական Հպարտու-  
թեամբը յանձնեն շատին զրուխ ծառէլ և ընդունիլ բոլոր իրենց  
ժամանեակակիցներուն զաւանածը: Հիմակ ալ Հպարտ հոգինները  
չեն ուզեր Հպարտակիլ Հիմակուան հաւատացեալներուն զաւա-  
նածին: Ի նորպէս, կ'ըսէն, կրնամ ես՝ որ այնպափ բան սորված  
եմ, այնքափ ուզեղեկութիւններ ունիմ, Հաւատալ միեւնոյն բա-  
նին պրուն կը հաւատայ նուռաստ եւ անարդ մարդն ալ: Ի նորպէս  
կրնամ ի զործ զնել ան բանը՝ զորն որ արհամարհ կին մ'այ-  
ի զործ կը զնէ: Ասիկա կարելի բան չէ: Հաս Հպարտութեան  
հոգին զիրենք կը խայթէ, կը զրուէ, անհանգիստ կ'ընէ:  
ու բիշներուն հաւատար շերեւալու ցանկութեամբ՝ ուրիշներէն

կը բաժնուին, պարհենալով մը նոր վարդապետութիւններ կը զաւանին, կ'ըլլան անհաւաս, կ'ըլլան հայհցիէ:

Գետ շատ առեն չէ, աղեւ բժիշկ մը, կրօնի մրց խոսակցող անձներներու խումբի մը մէջ, Չեմ զիտեր ինչ պատճառաւ, ըստու քահանացք կը գտուարին դպրացափախութիւնն ընծունելու, երբ որ . . . . Աւրիշ մէկը խոսքը կարելով, Թազութիւն ըսկը, Պարոն, ըստու անոնք գժուարութիւն մը շանին առոր վրայ, մասնաւոնդ թէ նոյնը կը պաշտպանեն Լուսներականներուն գէմ: Կ'ուզեի ըսկէ, կրկնեց բժիշկը, Բնշն պյնչափ եռանգով նոյնը կը պաշտպանեն, երբ . . . . Ըստ յառաջ մ'երթար, ըստու ան առեն ուրիշ մէկը, որ բժիշկն ազէկ հանչցած էր, առանց նոյն անհաւասութեան հաշակն ալ առնելու, զիտմքը որ գուք շատ անուանի մարդ էր: Առ է շառերուն անհաւաս ըլլալուն պատճառը, որ կ'ուզեն ուրիշներէն պյնչափ առելի գերազանց մարզիկ երեւալ, որդափ առելի յանդուզն եւ ուրիշներուն աննման են:

Իրաք աղ ատիկոյ մահուան անկողնոյն մէջ խռոտովանած են անցեալ գարուն առնենէն անամութ անհաւասները: Մահուան ճրագին ակար լուսովք բաները քիշ մ'առելի ազէկ տևած են, բան թէ բոլոր իրենց կեանիքն մէջ: Այն մեծամեծ առարկութիւններն ու գժուարութիւնները՝ մէկն բոլոր աներեւոյին կ'ըլլացին: կը մեար միայն հակայահեւ հպարտութիւնը, որ կ'արդելը խռոտովանէլ եւ ժամանեակին զզիալ, որպէս զի հաւատորին իրենց սպառնացած պատիժներէն ազատի:

Բայց բուն ազրիւը՝ որմէ խիստ առաստիւտու կը ըիսէն անհաւասութեան ազմայից ֆրերը, առանց առանկաւի որուի ապականութիւնն է, Բնշպէս իմաստունները կ'ըսնի: Չափէն առելի մարմանական հանոյքներու եակէ հյուալը: Պարը կը պյզուրէ, եւ թուզ շիտար որ մարդ անասնական խորհուրդներէն ուրիշ բան մասնէ: Երբ որ սրբին զզածմանցները բոլորովին ողջառթիւններով կը առզորուին, չնն կրնար հաւատոյ դանաւալ, որ առնեասուրը է, եւ առն բանեն առելի պյն կարստութիւնը՝ զորն որ անին շհաւասարու, որպէս զի շարտաւորին հաւատոյին սպառնացած պատիժներէն վախեալ, մարերնին կը որէ պատճառներ վնասելու, եւ իրենք զիրենք համազելու թէ հաւատոյը՝ լինեաւ զիւտ մըն է:

Եթէ առնեցմ մէկուն հետ առանինն խռոելու ըլլայի, զինքն պյուպէս համազելու կը զանայի: Հանուա, կ'ըսէի իրեն, զուն կը հաւատաւու թէ չես կրնար հաւատաւալ. բայց մ'ըլափ առեն է որ մազիդ մէջ առ կասկածները մտած են: Երբիստարդութեանց առաջին տարիները, երբ որ բարերարոյ, զզաստ, ամենթիւ զարմունքով պյնուպէս հանգարաւութեամբ կ'անցընեիր անմեղ օրերը: Ո՞հ, ան առեն հաւատոյդ քեզի շատ զեղիցիկ կ'երեւար, եւ անոր վառառորութիւններուն վրայ զար-

մանալին չեր կը առաջնորդ։ Նոյն առեն քեզի լբեզ բան մը կ'երեւար տեսնէի թէ բնչպէս հաւատո՞ն իր թնած կապաշտութեան աւերակերուն մէջն, և զնոքն իր արեան մէջ խցդել ուզող հիւպատութեանունուն ու բնչնականերուն սրբյն տակին մէծ փառյազ և վայելլան թեամէյ կը բարձրանար։ Իրեն գէմ կ'ելլէն, առն մոլութիւնները։ Հպարտութիւնը, ազահութիւնը, ցանկութիւնը, առն տեսակ պղծութիւնը, ձեռքերնին զենքով կ'ու զեին իրեն արգելք զնել, բայց ինք զամենիքն ալ ուրին տակ առնելով՝ կ'անցնէր կ'երթար, անուանեները կը զգաւուացըներ, հպարտութերը կը խռարհեցըներ, և միայն զաշխարհը սիրողներն ու երկրիս ցանկացողները՝ միանկ երկնից ցանկացող կ'ընէր։

Երբ որ իր յազբժական ընթացքն արգելել կամ առնելը թումբ մը քաշել անկարելք ըլլալով, թէ շատիք սրբ եւ կուտրածի և առ զարին, ո՛չ, ան առեն սկսու իր փառքն առելի եւս պայծառանալ։ Երբ որ զոհ մը կ'իջնար, հարիւներ անոր տեղը կը լեցընէին։ Երբ որ մէկը կը սպանենուեր, հարիւներ անոր վիճակին կը նախանձէին։ Դեռ մաքեց ջընջուած չէ սրբուհի Շիշիբայի, սրբուհի Աղաթայի, սրբուհի Ազնեսի, Ս. Վիտոսի, Ս. Պրիմոսի, Ս. Առաքելիսանոսի, և առիւ անթիւ փափուկ կուսանքներու և անմեզ մանկունքներու քաջոր սիշտառակը, որն որ զոյցէ առեն մը արքէդ քանի մը կամթիւ արցունք ալ քամեր է։ թէ բնչպէս անզութ բանառներուն զիմացը կը վազեին, և սրտերնին Յիսուսի Ներկայութեամբը լեցուած ու հոգինին մարտիրոսութեան համեմենուն ուրախութեամբը զուարթացան զանոնի կը յորդարեն որ սպացները խարսնեն, զանակները որեն, կապարները հաշեցընէն, հանեւրը յզկեն, ստիճներն անօմթեցընէն, սրբէտ զի առելի շարաւարուին, առելի կուր կուր յոշուաբն և առելի շարաւար տանջանքներով սպանենուին։ Ո՞վ զիսէ անառեն սիրուդ որչափ շարժած են ոյսպիսի ցաւազին պատմութիւնները։

Եւ երբ որ սրբ կուտրածը զազրեցաւ, և հետեւեալ զարերուն մէջ առն տեսակ հերետիկաներն Եկեղեցոյ զէմ զրդուեցան զննըը նուանելու, առնելով նոր տեսարան մը բացուած կը տեսները։ արեւելքէն և արեւմառաքէն ամենէն պայծառ միորերը, ամենէն մեծամիրու ու մեծանեն հոգիները, ամենէն հաշտառ սուրբերը կ'ելլէն իրենց կուրծքովք սրչուականաթեան վահան մը ըլլալու, և նոյն հրեշներուն զէմ կոսուելն լեին դադրեր, մինչեւ որ նորէն իրենց անզունը կը վանառէին, առելից որ զուրս ելած էին։ Աերթապէս կը զարմանացիր թէ բնչպէս առ հաւատը սիրուր ձորերը՝ սուրբ միանձնանիներով լեցուցած էր, անշէն անուաները՝ եւանդնուա անապատականներով լեցուցած, քարու ակրամները՝ խոսակեաց ապաշխարազներով ծազկեցուցած, և բազմեզակ

արխարհիս երեսը հրաշքներով ու զարմանալիքներով  
լցուցած:

Ո՞չ առ առեն հաւատոքը քեզի այնպէս կ'երեւար ինչ-  
պէս որ է, մարդարեւաթիւններով լուսաւորած, հրաշքնե-  
րով փառաւորուած, մարտիրուաններով պայծառացած, զործ-  
քով սուրբ, ժողովրդոց բազմութեամբ հարուստ. Եւ մեծ  
ցնծութեամբ կը տեսնէիր նոյն հաւատոքը որ պիտառի նաև  
կին վրայ առանց վասնոցի եւ առանց երբեք ընկղզմելու, ժայ-  
ռերու, յորթանցներու, փոթորիկներու գէմ կ'երթաց: Ասիկա  
եւ ասիկից շատ աւելին կը տեսնէիր ան առեն, եւ ով կը հա-  
մարձակէր երրեք ըսելու, որ օր մը հաւատոյ թշնամի պիտոր  
ըլլաս, եւ նոյնը քեզի զարհութեղի պիտոր երեւաց: Բայց ինչ:  
Ըստ շանցաւ, ասասիկ կիրրերը վրայ յարհակեցան, եւ զուն  
ի սկզբան զանոնք չննչելով, աւելի մեծցան եւ զքեզ բոլորո-  
վին նուանեցին: Գուցէ քանի մը անզամ իյնառէդ եռորդ ալ  
նորեն եղած կանոնած ըլլաս. բայց վերջապէս առ խօսա  
կուտեն յոզնելով, սկսար ազօթթադ մէկոի թոզուէ, հեռանոյ  
եկէզնեներէն, խորհուրդներէն, ասուուածպաշտութեան կըր-  
թութիւններէն, որոնք կարծէիր թէ յու ընութեանդ բեր-  
ման հետ չեն կրնար մրարանիլ: Խզմանակէրդ խոյթերը  
փթացընելու համար՝ ինք զինքդ զրուակներու, ազուզի ըն-  
թերցուածներու, անկրօն զրբերու տուիր, փորձել ուզելով  
թէ կրնան արգեւաք յարջոցընել տարակուանիքի տակ ձգելու  
հաւատոքը, որն որ յեզդի գժոխը մը կը սպանար: Խորեն  
նոյն տեսակ ընկերներու հետ աւելի կազուելով, եւ անառակ  
վարուց մէջ օրէ օր աւելի յառաջ երթացով, վերջապէս ան  
ասաբիննեի հաւատը, որ փոթորիկներէ ալէկոնեալ նովու նման  
եղած առենները՝ սկսար ներբռուսաւ հաւատոքդ վրայ կրակա-  
ծիլ, եւ արտաքուստ անհաւատութեանդ վրայ պարծիլ: Եւ  
ահաւատիկ, խոսքերնիս ըմբնոցնել ուզելով, ահաւատիկ ան  
առեն ճամբանները՝ որոնցմով թերահաւատութեան մջ ին-  
կար: Ընթերցող, չեմ պիտեր թէ ինչ պատասխան կու տար  
ինծի պյասպիսի գժրախտ մը. բայց շտաերը՝ որոնք անկեղծ ըլլու  
ուզեցին, յայտնի խոստովաննեցան թէ առ է իրենց թշուա-  
պատին Եղմարիս պատմութիւնը:

Ասդ մինչեւ հիմայ ըրած խորհրդածութիւննիւ քիչ  
խօսրով համառառելով, Եւ ՍՄ ինար Հ-----լ, ԷՄ Դրո-  
հուստուլ Մոբիւլ ինչ ըսելը, ուրիշ բան չինշանակէր, բայց  
եթէ եւ չեմ կրնար հաւատալ, ինչու որ կամ անառանական  
տպիսութիւն մը թուզ շիտար՝ որ աշուշներու առ թշուառ եր-  
կրես անպին վերցընեմ, կամ հզպարտութիւնը ինչը քիչը ուզիւն  
տարերէ է. Եւ կամ մոլութիւնները սիրուս տղաք մջ ընկղզեր  
են, որով չեմ կրնար ընել ինչ որ առողջ միուրս ինծի կ'ազդէ,  
կը պատուիրէ եւ կը սպիսէ: յիշեցընելով որ գժրախտ կ'ըւ-  
լամ առ աշխարհիս վրայ եւ աւելի եւս զժրախտ ի յափ-

աւան : Անմիտ երցուզ, զուն ալ կը մարդանիս ինձի հետ, թէ  
մարդ կընայ միուրը քիչ մ'աւելի ազեկի զարծածել, և իր  
հաւատուրը քիչ մ'ալ աւելի հաստատուն բանել :

## Գ. Ե. Ա. Խ. Խ. Ժ. Գ. :

### Խօսիչութիւն :

Ա. Միարա շեհենար խորհուրդներն ընդունիլ : — Բ. Աշուաց մեջ հակա-  
թիւններ կան : — Գ. Ի՞նչ պատճառ կընայ ըլլալ զանակ ընդունիլ :

Հաւատուրն առջեւնիս զանազան աւանակ հշմարութիւն-  
ներ կը դնէ, որոնցու ամանց մարդուս միուրն ինը իրմէ չեր  
կրծար համեմիլ կամ զայ գժուարութեամբ կը համեմէր. բայց  
մեյ մ'որ առառաւածային յայտնութեամբ ծանուցուած են,  
մասց զեմ առենեւին բան մը չեն պարանակեր : Այսպէս են,  
որինակի համեր, Ասուածոյ կառարելութիւնները, արարչա-  
գործութիւնը, արգարութեան ու բարջարկանի յափառեական  
հշմարութիւնները : Ուստի ալ կան, որոնց մարդուն միուրը՝  
չե թէ միայն ինը իրեն մալով՝ չեր կրծար համեմիլ, ոյլ նաև  
առառաւածային յայտնութենէն եարդն ալ չեն կրծար իմացուիլ.  
Հայոց պէտք է որ անոնց հաւատանք, խռնարհեցրենելով մեր  
միուրն ի հպատակաւթիւն հաւատայ : Այսպէս են, որինակի  
համեր, Ասուածոյ միութիւնն ու Երկրորդութիւնը, առառաւ-  
ծային թանձն Մարզեղութիւնը, ամենասուրը Հազորդութեան  
խորհրդայն մէջ Քրիստոսի իրական ներկայութիւնը, և ընդ-  
հանրապէս ոյն ամենայն՝ որ Խորհուրդը կը կոչուին : Արդ ա-  
ռաջին կարդի Նշմարաւութիւններուն նկատմամբ, կ'ըսնեն ամսներ,  
թէ մնար ալ կրծանիք անոնց հաւանիլ. բայց Երկրորդ կար-  
դիւններուն, որովհն է Խորհուրդներուն, ովք կընայ զըսի  
ծառէլ : Ասուած, կ'ըսնեն, վախճան մը չաւնեն, վասն զի սպառա-  
մը չիկրնար ըլլալ այնպիսի բանի մը հաւատալն, որն որ  
չըմբռնաւիր, թէ ոզ որ միուրը չիկրնար ինը իրեն զեմ Երիէլ,  
որն որ կը պատահէր՝ եթէ հակառաւթիւններն ընդունելու  
ըլլար . . . . : Այսու ամենայնին կը կարծեն որ ասոնք ասանի  
խորհութ առաւզին իրաւանէք անենան : Խնչպէս որ կ'անի-  
րաւութիւն հաւատուրն արացովները, այսպէս ալ կ'անիրաւութիւն հա-  
տուրնին խորհուրդներու վրայ ալ տարածել չուզովները : Ա-  
ռաջին մասը նախընթաց պըսոյն մէջ աւանիք . Երկրորդը հա-  
կը տեսնենիք :

Ա. Անդրէ Խորհուրդները Անքառ ընդունիլ : Ականէց  
խեզն մարդկային մասց մշանքնեաւոր իրաւանքներէն, ան  
մարդկային մասց, որն որ մէկ կողմանէ ոյնշատի ակար է,  
մէկալ կողմանէ ալ այնշատի հպատակ : Եւ նիշուն միուրդ չիկրնար  
խորհուրդներն ընդունիլ : Ակրը ըսթներ որ մնար կը հաւատանիք

հաւառոց միջացավը՝ Աստուծոյ հեղինակութեան համար որ կը խօսի, առն աւելակ ցայցերով հաստատելն եւեւ՝ որ իրացքն Աստուծութեան է։ Բայց թէ որ ասանկ է, թնձ փայտ է մզի որ Աստուծութեան բաներ խօսեր է, թէ չիմացուելու։ Միթե Աստուծութեան միշտ անհամալ չ՛ իր խօսքերուն մէջ, միշտ նոյն իրաւունքը չունի մեր վրայ. չիկինար մեզն մեր մուրին զա՞ն ալ պահանջնէլ։ Ի՞նչ կ'արժէ ուրեմն ան որ կը սես, թէ իր բներ առաջարկածն եւ վեր հասկնար։ Բայց դան հասկրցեր ես որ նոյն առաջարկովն ինքն Աստուծութեան է։ Եթէ ոյցագիր հասկրցեր ես, որն որ չհասկրցուելու բան չէ, ան առեն բաւական հասկրցեր ես կապուած ու պարտասորուած ըլլալու, որ չկարենաս անկից եարբ չունչ յազնեցընել ու հակառակից խօսից, բաւական որ այնչափ ոգեւո ըլլալ. միշտն չզիանաս թէ բնչ է Աստուծութեան բնչպիսի է իր տերութիւնը, իր իմաստութիւնը եւ իր չկմարտախօսութիւնը։ Գու իրաւունքներդ աղեկ ու հաստատուն են. բայց կարենմ թէ Աստուծութեան կիւնաց իրաւունք ունենալ իր արարածներուն վրայ, եւ երբ որ կ'աւգէ նոյն իրաւունքը բանեցընել, բնչպիտ առ զիանակիր մէջ կը բանեցընէ, կարենմ զոն Աստուծոյ զէմ իրաւունք մը չես կիւնար ունենալ։ Աս պատճառին հակառակ խօսյ չիկինար ըլլալ, եւ թէր իրակ բաւական է առն զժուարութիւն լուծելու։

Այսու ունենացնի, յու գժուարութեանց հետ մեծ պիտինակի վարուիլ ուղեցով, կը հայրցընեմ, բնչու կ'ըստս թէ, մասց նախատինք մըն են խորհուրդները։ Չես զիտեր որ ամենէն ապէստերուն ալ աշըք բացուած է. եւ արգին ամենքը զիտեն թէ բնչ կը նշանակին ասունկ խօսակցութեան ձեւերը, որոնց իսխ առնաւած են այնպիսի մարզիկներէ որ նոյները Պարան են իրենք զիրենք փիլիտափայ ձեւացընելու համար, ուր որ փիլիտափայութեան ես ոչ Նշ իւլլալը զիտենի։ Թէ որ չհասկրցած բանիդ հաւառալը մասց նախատինք կը բերէ. զնա զընուզ նարը տես. վասն զի առ լուսնոյ առկ եզզզ աշխարհիք քեզի համար չէ։ Հաս ամն բռնկ պէտք է որ չհասկրցած բաներոց հաւառաւ, պէտք է որ զըսւի ծախս ու համբերես, եթէ մեռք չես զարենք քեզի համամայն նորեն զեզեցիկ աշխարհիք մը ցնելու, որուն մէջ ամեն բան որպիսաւ ու իմանալի ըլլալ։ Եւ ինչ. կը հասկնաւս ընութեան բոլոր խորհուրդները կամ զաղանիքները որոնք միշտ աշխիդ առնեն են։ Ընորհը ըստ. միթե չես հաւառար թէ հոգերը կը փէն, անոր համար՝ որ չես զիտեր թէ բնչպիտ կը փէն. շես հաւառար թէ լուսը կը ըստաւորէ, անոր համար՝ որ չես նանցնար իր ներքին բնութիւնը։ Ընուանեաց մը մէջ կը մնեն, կը առնեն որ զակըներուն մէկը՝ խելացի. մէկայն առուց, երբարդն ուրախ, շորրորդը տիտար է։ Հազիւ բերանդ կը բանաւ բան մը զատցելու, առաջինն անմիջապէս կ'իմանայ. երկրո-

զի՞ն սրբափ առ աշխատիս, բայ մը չես կրնար հասկըցընել: Եթերոյ այսր առնեայնի առներն առ պիեւնցին հօր ու մօր զաւակներ են: Ուասին է պատշափ տարրերունքները: առ գաղղունիքին խելքդ կը համեմ: Եւ եթէ բնական ու բնազանցական պիտութիւններուն, բժ շիշականութեան կամ ուրիշ բնական ուսման մը մէջ, սրբափ առ քիշ ըլլոց յառախցան ես, չես կրնար շգիտնալ որ աշքեթնուս տակ պատահող սովորական գործքերուն շատին պատճառները մեզի համար մէյմէկ դարձնի խորհուրդներ են, այսու առնեայնին անոնց հաւատաց մէկու մ'ալ մորին նախատին շիհացըներ: Հաշակառ Հ. Լուգորակը՝ հաւատաց շիրցող մէկու մը առ հարցումն ըրաւ: Գիտեն թէ բնակեա Կըլլոց որ մի եւ նոյն կրակը կարագը կը հազեցընէ եւ Հանկիթները կը կարծեցընէ: Այսու առնեայնին թէ պէտք պատճառը չես իմանար, սակայն ձևագիրն շատ ազեկ կը հաւատաս: Տես որեմն թէ մորիդ վնաս մը կրնոն առ սառուածային խորհուրդները, զորոնք Առառանձ առջեց զբան է:

Բայց ես առ առ կ'ըսեմ քեզի. որովհետեւ առ խորհուրդներն Աստուծոյ վրոյ են, չէ թէ միայն մը մորին նախատին չեն հասցըներ, հազոր նաև մը միարը նոյն առոտածային բաները գննելու շնչառն պէտք է գիտենց թէ նոյնպիսի շիմացուելու բաներու պիտի հանգիպի: Այս որ ովհանասին վրացին անցնիլ կ'ուզէ, աշքը պիտի անոն: յարձակը նորաներու, ժայռերու, հայերու եւ մորիկներու պատահիլ, բնաց որ ծովին բնութիւնն առանի կը տանի: Այսու առ առոտածային բաները մոտածելու սկսողը, պէտք է աշքն առնու խորաթիւն, բարձրութիւն, մարդկացին մորոց բնանուելու անբաւութիւն, պատիկըն խորհուրդներ:

Թէ որ Աստուծէ, իր բնութիւննը, իր կատարելութիւնները, իր պարձերը մարզուս թմանայի բլուզին, պյառես որ մորդ իր իմացութեամբը զանոնք ըօբրուներ, ան տանին ասերկուրին մէկը կ'ըլլար. կամ մարզն Աստուծոյ կը հաւատարեր, կամ Աստուծած մինչեւ մարզուս նուաստաթեան իմաս կ'ըլլար: Առաջինն ըսելը՝ այնպիսի ամրարտաւանութիւն մըն մընէ, որ Արուեկին ամրարտաւանութեան կը հաւատարի, որն որ ըստ կը կը նմանու թունեւը: Երկրորդն ըսելը՝ անոնի հայ հոյսաթիւն մընէ է, որն որ մը գիտացածին նայերով՝ մինչեւ հիմա սաստանայի մը մորին առ անցան չե: Առ պատճառառ կը մուրիս կրօնը միշտ խորհրդաց կրօն մը պէտք է ըլլար. և այնշափ առա է ըսելը թէ խորհրդաւոր ըլլար՝ սաստեան նըսն մընէ է, սրբափ որ անոր հակառակ խորհրդաւոր չըլլարն անմիջապէս սաստեան կասկած կու առայ:

Խորհուրդներուն հաւատացը չե թէ միայն անոր հաւատ դիւրին կ'ըլլար, որովհետեւ անոնց տուրիսն Աստուծէ, հազոր նաև մօր համար այ որ (զարմանայի) տեսու-

(թեամբ մը) Ասուուած մարդուն ընտանեան մէջ քաղցր ու հաճոյական պառամ մը գրած է, որով ընականօրէն այն ամեն բաներուն կը զիմներ, որոնք զարմանացի ու խորհրդաւոր են, պինչեւ նաև անձնոց վրայ կը սիրահարինք: Իրոք ալ ուսկից է որ պատահեները սասափի բազմանկը կ'ունենան զազումն ու ծածուկ բաներն իմանալու եւ զարմանացի գեպքերու տեղակակը ըլլալու: ուսկից կը ծագի այնպիսի յօժարութեամբ զանձնի մարի ընելլին եւ մորերնուն մէջ զանձնի մը պէս պահելլին, թէեւ զիանան ալ որ շինծու բաներ են, եթէ ոչ այն բնական հատարայրեն, որն որ զեզ խորհրդաւոր բաներուն կը յօժարեցնէ: Աւոտի ելած են զիշերապին ակումբները, զուշակութիւնները, զարոնք չէ թէ մասյան կեկողեցին, այլ նաև քազարական օրենքներն ալ առն զարութեամբ կը մերժեն ու կը հալածեն: Աւոտի յառաջ կու զայ այն բազմանցը՝ որով մեր օրերն այնպատի մազեպնութեամբ՝ մազնիսականութեան, խօսոց սեզանեներու եւ ազեւորականութեան զարմանացիքներուն կը զիմնեն մարդիկ, եթէ ոչ անձնոց խորհրդաւոր երեւոյթներէն: Մեր ընտանեան մէջ՝ ճշմարտին վրայ անդիբանելի յօժարութիւն մը անմինք. բայց որովհետեւ շատ անզամ իրական երեսութիւն հետ կը փախենք, ասկից կը ծնանի սիստմանըր: Անյազնելի սէր մ'անմինք առ բարին. բայց որովհետեւ շատ անզամ առելի շարին կը հակինք՝ քան թէ մարմարն, առելից կը ծնանի յանցաները: Այսոցեւ ալ խորհրդաւոր բաներուն ունեցած հակումներն պատճառ կ'ըլլաց որ ուրիշ եւ ճշմարտին խորհրդաւորը շանեցած առնենիս, խորեականին ու կրօնի գեմ ըլլացին կը զիմներ:

Ասիկա այնշատի ճշմարին է, որ անցած գարուն մէջ, երբ որ Գաղղիա անհաւասութեան վերինն ծայրը հասած եր քրիստոնեութիւնը ընթելին, բանաւորութեան երկրորդազութիւն ընթելին եւ հաւատոյ սուրբ խորհուրդները բարորովին վերցընելին ենուրը, և զուգուրդին այնպիսի մազեպնութեամբ մալութեանց եւ աւելորդապաշտութեանց զարշելի զազումիցներուն մէջ ընկղզմացա, որ ալ գատառատանեներէն ու գատերէն զլուի չէր կրնար վերցուիլ: Բարզացին կը վրայէ որ Գարբիզի ազգացին գրաւածն մէջ ուրիշ զիրք չէր վճառուեր, բայց եթէ զիւահայութեան ու զիմնութեան զիրքեր: Առազիւս Ախոնի հրապարակական մասենազարանին գրաւպետը գտներական ցոյցերով խորդացին ցուցուց թէ որոշ ժամանակներ սասափի պիզոց զադանիյներ կը կատարուեն զիշերապին ակումբներուն մէջ, այնպիսի անառականութիւններով, որոնց քոյ հեթանութեան առնենացիցն աւելորդապաշտութիւններն ալ բան մը չեն: Եւ նայն բաի մեր օրերը Միարանի ալ Կահանց աց եւ ճինութայի մէջ Քրիստոնի Աստվածածութիւնը ընկղզունելու համար Մարդեգութեան խորհուրդն ուրացողները, խօսոց սէ-

զանի մը շորո կողմը կը նուսին, եւ ամենայն պարզութեամբ կը համարին թէ հրեշտակները, հրեշտակապետներն ու նոյն իսկ Յիսուս Քրիստոս իր ներկայութեամբ կուրծքերնուն մէջ իրենց հետ կը խօսակցին, մինչեւ նոյն իսկ ամենաըստութեամբ խօսած ժամանակներն ։ Այսպէս ոլ է. հարկ է որ կոմ առը ու կրօնական խորհուրդն ըստ պատշաճի հոգինիս զրատ, կոմ չէ նև նոյն իսկ հոգին մնը զինքը մարտնեան եւ աւելցրդպաշտեան խօսարին ու ամօնտայի խօսարդներուն մէջ կը թազէ :

Ասոր այսպէս ըլլալուն յայտնի պատճառն ոլ կայ: Խորհրդին մէջ միջաւ զարմանալու արժանին բան մը կը գտնուի. Եւ մենք բնականարեն միլու հմտ կը ձգուինք, ուր զարմանքնին կը դրդուի: Խորհրդին մէջ մեծաթեան եւ բարձրութեան նկարագիր մը կայ. Եւ մենք բնականարեն կը սիրենք անշաբն ու անսահմանը: Խորհրդին մէջ վեմ եւ յարգութեան արժանի բան մը կը տեսնուի. Եւ մենք՝ եթէ մեր բնամթեան բնաւութիւն չենք ըներ, կրօնի եւ բարեպաշտեան միաւումը մեր վրայ կը կրենք: Ըստ անզամ մենք մեր քերուներուն պատճառը չենք հանդիպ, բայց միանգամայն չենք կրօնար գէմ զնել նոյն բերմանց զօրութեան, զօրոնք Աստուած մեր արտին մէջ հաստատած է: Աս պատճառաւ չէ թէ միոյն մեր միարը խորհուրդներէն չի վնասիր: Հազար մանաւանդ թէ սքանչելի եղանակու անոնցմ պնութիւն եւ բարձրերութիւն կը գտնէ:

Բ. Խորհրդագործուու ԴՆ. Կըսեն, հ-ի-ս-ի-ս բ-ա-ն-ի-ն, ի-ս-ս-ս-ս-ս . . . . . : Ըստ յատար մ'երթ ար: Եթէ առ առարկութիւնը քրիստոնէականն ազէկի սորված աւար աւարուն տղու մը առնեն բնես, նոյն վրայ ազէկ մը կը խնայ, Եւ եւորը պատասխան կա առայ, թէ մարի գէմ չեն, Հազար մարի վեր են, Եւ թէ հակառակներն իրական չէ: Հազար միոյն առերեւոյիտ: Տես օրինակի մը մէջ: Եթէ ամենասուրը երրորդութեան վրայ խօսելոց, մէն ըստք թէ միոյն մէկ Աստուած կայ Եւ երեք Աստուածք կան, ասիկա առզդ Հակառակնեն մը Կըսար. առափ Եւ Շմենքուուքն անկարելի բան. պրօֆիետու միեւնայն առեն չենքնար Շմենքին ըլլալ որ Աստուած միանկ մէկ ըլլայ Եւ միանգամայն երեք Աստուածք ըլլան: Բայց երբ որ ըստի, մնչպէս Հաւատը կ'ըսէ, թէ Աստուած մէկ է, բայց առ մէկ Աստուածն երեք անձնիներու վրայ կը կայանայ: առոր մէջ ամենեւին հակառակներն չենց: Աստուածութիւնը մէկ է: թէ եւ յերիս անձննա: Ասոր վրայ Ես խորհուրդը զօրն որ մենք չենք կրօնար խնանալ, թէ մնչպէս Աստուած երեքպատիկ զօրուորութիւն կրօնայ անձննալ: Բայց մեր չի մանաւուն համար՝ կրօնայ արդեօք մեր միարեն բնել թէ կարելի չէ: Ասիկա զբացելու համար՝ հարկ էր որ նախ պիտի ծանօթութիւնն անձննայինք: Աստուածոյ բնամթեան Եւ իր բոլոր յատկութիւններուն վրայ, որ կարող ըլլալին ըստ թէ

իրեն թնչ կը պատշաճի և. թնչ չիպատշաճիր: Ասիկա, թնչպէս ամեն մարդ կը աւելու, մար ամենալավաւոր կարողութեան միշտ անեկարեցի պիտ'որ ըլլայ, ուստի և. միշտ ալ բոլորովին առաջ պիտ'որ ըլլայ: թէ մարերնիս հակառակթիւն կը գանձ խորհրդաց մէջ: Արդ առ խորհուրդին վրայ ըստես' զուն ուրիշ ամեն խորհուրդներուն վրայ ալ դարձուր:

Չես հասկընար թէ թնչպէս միեւնոյն օխուսու քրիստոս թէ մարդ և. թէ Աստուած կրնայ ըլլալ: Այս. բայց Աստուածոյ էութեան խորութեան մէջ երբեք կարդացան և. իմացան ևս ան ամեն եզանակիները, որոնցման առաջ անեցին Անձ մը արարածի մը հետ կրնայ միաւորուիլ: Չես հասկընար թէ թնչպէս Սիսուս քրիստոս խորհրդական աւետիներուն ներքեւը կրնայ գանձուիլ: Այս. բայց աստուածացին իմաստութեան ու կարգութեան բոլոր գաղանիքները քննան ևս, որպէս զի կարող ըլլաս առհմանել ան ամեն դրյան թեան եզանակիները՝ զարժէք թնչ մարմայ մը կրնայ տալ: Չես հասկընար թէ թնչպէս սուրբ Աստուածածին միեւնոյն առեն թէ կոյս և. թէ Մայր կրնայ ըլլալ: Այս. բայց Աստուածոյ անսահման զօրութեան գաղանիքներուն մէջ մանր ևս ուրեմն, որ այդպէս կը հաստատես թէ այսպիսի զործք մը չիկընար կատարել: Կախ տանց ամենուն առհմանը տուր, և եռը խռէ: Չես ամեներ որ' խորհուրդն անեկարեցի բան է, հակառական է բանը համար, նաևս պէտք ևս Աստուածոյ էութիւնը, անսահմանութիւնը, ամենակարողութիւնը, անշափութիւնը նաևնալ. ևս որպէսեաւ ասիկա անեկարեցի է, վասն զի առհմանաւոր մարդը չիկընար զանասհմանը բովանդակարել, անոր համար նաևս ի յանիստան անեկարեցի պիտ'որ ըլլայ խորհուրդներուն մէջ համբառութիւն գտնել ու ցուցընել:

Գ. Այսու ամենայնին կը կրկնեն դարձեալ. Ի՞նչ ո՞ւ ծո՞ւ ի՞նոյ ռունեալ Աստուած, որ հոմանուշ համար առվես է Խորհուրդներ ունէ: Այս որ վէտշունիք, մոզ սիւստ և վէտշունիք: Ուրիշ ի՞նոր ունէ ճամփուլ և եղչ ունչուրդնել: Աս հարցումը ծիծաղական պէտք եր համարել, եթէ ամեզարշական եղան ըշըստը: Ինչու որ մենք ով ենք, որ Աստուածոյ հարցընենք, թէ թնչու առանկ բան է: Բայսկան չէ անսահման իմաստութիւններ մը առանկ կարգադրուած ըլլալը, որպէս զի ամեն միայն առար յաժարութեամբ գլուխ ենք: Ի վերայ այսոր ամենայնին պիտուկ զմուռար բան չէ առար սիրու հանգչեցընող պատճառները յառաջ թերել: Մարդն երկրաւոր գրախատին մէջ Աստուածոյ հաւատալ շուզեց, ևս առ յանցաներին համար կարուեցաւ: արդ խիստ պատշաճաւոր բառութեան եղանակ մըն է, որ հիմա Աստուածոյ հաւատայ առանց հասկընարու: թէ թնչ բանի կը հաւատայ: Աս եղանական պատճի ը յանցաներին որպէս լազարէս համանայն կը ըլլայ: Բայց ասկից ո՞րն է ամենէն մէծ զոհը: զորն որ մարդ կարող է թնչը Աստուածութեան:

Աշակերտներուն բազմութիւնը, զօրն որ կրնաց զոհել, ոչ նուերները՝ զօրոնք կրնաց ընծայել։ Մարգն՝ իր բանասրութեամբն անառողջներէն կը տարրերի, և հրեշտակապիճն ընութեան հազարդ կը լըսոյ։ ապա ուրեմն թէ ոչ հաւատոց ներդունամին մէջ ան զոհէ ինչ որ իր վրայ ամենեն զեհագոյնն է, այսինքն՝ իր միաբը, և առաջ այնպիսի զոհ մը կը նուիրէ, որ մարգուն արժանի է, և Վասուեցոյ նուազ անուրժան։ Աերբապէս որն է այն բարիքը՝ որուն մէնք կը սպասենք իրքեւ մը կրտնին վերթին և պատուականազոյն պատուզը։ ՁԱռուածերեւս առ երես տեսնել և զինքն անպատճռակ վայելել։ ուրեմն որ պատրաստութիւնն անելի յարձար է այսպիսի վարձքի մը, քան հաւատոց պատրաստութիւնը, որով հնան արդիւնաւոր եզանակաւ կը սկսինք հաւատալ ան բանին, զօրն որ մը յայտնապէս առանց բողի պիտի տեսնենք։ իրքեւ հաստուած կը կամ առ միայն պատճռաները բաւական են հանգչեցնելու անելութեամբ հզմարութիւն վնասուզը։

Աւագի և ոչ ալ կը հետեւի անիրց անկրտներուն ըստածը թէ խորհուրդին սկսելու խանճունիւնն իւ չ-անառիք։ Արովհեանե խորհուրդներն ան հրաշալի ամսովն կը նմանին, որն որ խորպէլոցոց ժազութպէան կ'առաջնորդէր, մէկ կողմը՝ բարբոզին մուտ էր, իսկ մէկայլ կողմը՝ կենզանի լըս մը կը տարածէր։ Այսպէս խորհուրդներն ալ, մէկ կողմանն մը միաբը կը խոնարհեցընեն և մը հաւատոց կրթութեան կը ծառացէն, մէկայլ կողմանն ալ զանինկա պերազոյն նշմարութիւններով կը բաւասարեն։

Նախ թէ զետեւե խորհրդին եական մասն անիմանացի է, բայց չենք կրնար ըստէ թէ նոյն խորհրդոց յայտնոց բառերը մզի ամենեւին ծանօթութիւն չեն տար։ Այն սուրբ միթութեան մջն՝ միշտ բարձրագոյն նշմարութիւն մը կը հանափի։ Այսպէտ է՝ չեմ իմանար թէ բնչպէս ամենասուրբ Խրորդութեան խորհրդին մէջ, մէկ Վասուած երեք զաւազան անձով կրնաց ըլլալ, և ոչ ալ թէ բնչպէս Մարգեզութեան խորհրդին մէջ երկու բնամիթիւնը մայսի մէկ անձի վրայ կրնան մնալ, այսու ամենայնիւ առ երկու ծանօթութիւններն անիմ Վասուեցոյ եւ Յանուար Քրիստոսի վրայ։ որոնք այնշափ անելի պատուական են, որշափ որ Վասուեցոյ, իր մեծութեան ու անշափութեան վրայ ինձի այնպիսի անզեկանթիւն կառ առան, որ բնականորեն եւ ոչ մոզերնեն կրնան անցընել աշխարհիքի ամենեն խորունկ մասանզները։

Վակից զաւ անզամ մ'որ մարդ Վասուեց խորին վրայ վաստականազով։ Խորհուրդներուն կը հաւատոց, առաջ պայծառապոյն լոյս մը կը սահնաց ուրիշ նշմարութեանը վրայ։ Յառաջ բերած օրինակներուն վրայ մնալ ուզելով, Վասուեցոյ Մէկ ու Երեքանմենոց ըլլալուն նկատմամբ ստուգութիւն ունենալովն եաբբ, դիւրու կրնանք մէկնել, թէ բնչ-

պես Աստուծոյ Արքին մարդկային բնութիւն առնելով՝ կարող եղաւ Հօր Աստուծոյ քույլ հաստոցում ընել։ Այսպէսով Քրիստոսի աստուածային մեծութիւններն են, իր քահանայութիւնը, իր զանը, իր արդիւնքները, իր գրայ ունենալու մասն հումքինիս, այն ազդիւրն ուստի մեր գրայ կը հումք առնելով ընարհքները, և այն Խորհուրդն ըզիսոց ուրիշ անթիւ ճըմարտութիւններ զարմանալի եղանակու կը պայծառանան, պանդիս որ մոյքերնիս կը հանգչի։ Նոյնն ըսելու և նաև ամենասուրբ Հաղորդութեան մէջ Յիսուսի Քրիստոսի իրական ներկայութեան գրայ։ Չենք իմանար թէ Բնագրես Յիսուս Նշխարդին մէջն է, բայց անդամ մ'որ նոյն Յիսուսի խոսքին գրայ վատահանալով՝ առ խորհրդին կը հաւատանք, առնենիս կը բացութեն աստուածային սիրոցն ըսվանոցակ հարաստաթիւնները։ Յիսուսի բոլոր բարերարութիւններն ու քաղցրութիւնները, մեր բարձրանալն ու անհամեմատ կերպով պատին ի Յիսուս Քրիստոս։ Աս Խորհուրդներուն համար ըսածնիս բացչիր մէկալնոնց համար ուլ։ Առոյդ է՝ ասենք սուրբ մշուչ մըն են, բայց պանդիս մշուչ՝ որմէ անանկ լուսոց նառագայթներ կը ցոլանան, որոնց քով առնել մարդկային պիտութիւնը խաւար են։

Եւ առո զիս սուրբ Խեկաղեցոյ Հարքն ու սուրբ վարդապետները, սուրբ Խորհուրդներուն գրայ մասնելով, կենդանի լուսոց հեղեղներ կը ժայվեն։ Թոզ Ս. Օգոստինոս եւ Ս. Հիլարիոս խորհրդն եւ խորհրդածեն ամենասուրբ Երրորդութեան խորհրդին գրայ, և կը անձնես որ բոլորունի զարմանալի Նշմարտութիւններով լեցուն հաւատներ կը գրեն։ Ս. Թովման նոյնն ամենասուրբ Հաղորդութեան գրայ կը կատարէ, Ս. Ամերիկ եւ Ս. Ամենասուրբ աստուածային Մարդկագութեան գրայ, Ս. Ամերիտիս եւ Ս. Բենարդոս Ս. Պատուածանուց կուսութեան գրայ, պանդիս առնել աստուածային կաղանելիներուն գրայ առնել սուրբ վարդապետները, որով եւ գործքով կը ցուցընեն թէ սրբակ լոյս կը բավանդակեն հաւատոյ Խորհուրդներն իրենց միւսիւթեամբը։

Գիտես ինչ հարկաւոր է անձնը՝ որոնք ոյսչափ գտաւարութիւններ կը հանեն, որպէս զի այն առնեցն բոզեի մը մէջ լուծեսի։ Գիշ մը անեկեղեաւոր միուր եւ անեկեղեաւութիւնները հշմարտութիւնը վեստակ։ Բայց բանը բոլորունին ուրիշ կերպ է։ Խորհուրդներուն զէմ կ'արազակին, վասն զի ասիկա կընան ընել։ առանց անասուն երեւալու, բայց մեր սուրբ կրծքին մէջ զիստորաբար անհանջ եղողը՝ Խորհուրդները չեն։ Հապա պատուիրանները։ Արսուի թէ միուրը, ան մեծ, ան ազնուական միուրը, չի հաւանիր որ պանդիս Նշմարտութիւններուն հաւատացուի։ ուր որ մարդինն, անարդ մարդինն է, որ չի հաւանիր այն պատուիրաններն ընդունելու։ Եւ ես երաշխաւոր կ'ընեմ քեզի առնել իմաստուններուն վարձառաթիւնը,

որ եմ և Առառած իր տարը պատուիրաններէն մէկ բանին, որինակի համար՝ վեցերորդն ու եօթներորդը, վերջընելու ըւլսը, առ մեր փիլիսոփանները յատաք կամոք երկու հարիւր խորհուրդ կ'ընդունեն: Բառական որ զզպարաններուն առ քիչ մը ազգուութիւնը արուի, ալ անիցից եաբը մարդերնին երրեց շփոթելու նիւթ չ'ունենար, եւ անհաւաներուն ու հաւատացեալներուն մէջ լիուրի խազազաթիւն կը հաստատուի: Միայն զեշն ան է՝ որ Առառած առ թէւթիւնը չ'ընդունեիր:

### Գ. Լ. Խ. Խ. Ժ. Ժ.

#### Կորանիւ կրօն:

Ա. Ինչո՞ւ կրօնը քիչ մը զիշում չ'ըներ: — Բ. Կրօնի մէջ յառաջազիւթիւննեն: — Գ. Ճամանակին պահանջութեար:

Ա. Անք ժամանակից հաշութեան ժամանակ է, կ'ըստն չ'ափառականէք. արդ թնջուկ կրօնական նիւթերու մէջ ալ փիփառադարձ զիշում կամ երաւախութիւննեն մը կարելի որինի շըլու: Անձեւ կրօնը քիչ մը զիշանելու ըլլար. Ենձեւ քիչ մը յարժարելու, եր խոսութենէն քիչ մը բան թուզ առարու եւ ժամանակին համանայնելու ըլլար. աշխարհիքն մարդիկն ալ իր զրայ պիտուկն զեշ աշխափ չ'ենի նոյեր..... առնեն բան տեղը կու գար, ենձեւ քիչ մը չ'ափառարութիւն ըլլար, եւ ան առնեն ուզգափառ կրօնն ալ ազեկ սոզապայ մը կընար յուսուց: Այս եզրանակու խոսից չ'առ համարակ է աշխարհիքն պրայ, եւ առ վերջին առենաներու եղան մէկը՝ առ նորանեն ուզգափառաթիւնը Քահանաւոյացեամին, եպիսկոպոսներուն, քահանաներուն եւ առնեն հաւատացելոց համազարնելու համար չ'եմ զիսեր քանին հասուր զիբոյ զրեց. Եւ սյասինի հաշութեան հազար լուսած լուսած բարերարոց մարդիկ ալ չ'առ գանուեցան, որոնց իրեն թէւ թիկունց եղան: Ասդ բնաց կ'ուզեն որ բանը առ նիւթին պրայ: Ինձի անկարելի կ'երեւայ, որ սյասինի՝ ենձեւ շրուեմ անպարբեցա, զեմ սյանուզակ մասնեաթիւններ կարող ըլլար ուզգափառ մարդ մը մէջ բայն զնել:

Եւ նախ ընդհանուրապայ պարապանան տարա համար, ինչ է ուզգափառ կրօնը: Կրօն մըն է Առառած յայտնուած, որն որ աշխարհիք եկու, մարդիկն զարգացական եղան. կրօն մըն է՝ որն որ որոշեալ թուու հաւատապի նշանաբութիւններ կը գաւանի եւ որոշեալ թուու զարծադրելի կրթութիւններ ունի: Ասդ ուզգափառ մը թնջուկն կընաց մասնել, թէւ սյա առենայն կարենաց փախուիլ: Եւ ավ կրծոց համարձակիլ առառածացին առհմանապրութիւննեն զրուած բանը փախնէլ: Ենձեւ առ բանը կառակի համար կը զրոցն, յիշեն որ սյասինի

ծանր նիւթի մէջ կտառելը թոյլ արուած չէ . բայ եինէ ծանրութ եւսկը կը զրոցեն , խելքերնին կորոցնցուցած են :

Ըստուրուն առաջարկացի եղան բաներն ու անոր Համար վորել ուզածնեն են , Եկեղեցւոյ հեղինակութիւնը , ծափ ու պահցի պարտաւորութիւնը , պատարաց աւելնելը , խոստավուանը , հազորդութիւնը , աղօթք , ամուսնութեան անրուծանելիութիւնը , եւ առևց նման բաներ : Բայց ով կրնաց առ ամէն օրէնքներուն մէջ փոփոխութիւն ընել : Կոյն բայ Եկեղեցնեն , թէ պայտ առ պարտաւորութիւններուն մէկ քանիքն կատարենան եղանակը զործնականացես կրնայ որոշել . բայց շիկրնար ամենեւին անոնց ձեռք զոգցընել ֆնիւու կամ վերցրնելու նկատմամբ : Չիկրնար վերցընել ոչ պատարազը . ոչ խոստավանակը , ոչ աղօթք ու ապաշխարանք ընելու պարտաւորութիւնը . ոչ յայտնուած հաւատոց մասունքներուն մէջն յօդուած մը կրնաց պահուեցընել . ոչ ալ հրամայուած պատարտիրաններուն մէջն փոքր բան մը կորել : Ինչ որ քրիստո անզամ մը յայտնած է , Կոյնը միշտ յայտնուած կը մնայ . մել որ անզամ մը Անմարիս եղան է , միշտ Անմարիս եղան է . միշտ Անմարիս կը մնայ . Բնշպես որ քրիստուած անզամ մը պատարտիրաննեն երրեք բան մը մնան չէ : Այդ ով ուրեմն իրաւունք կրնայ անենազ անոնց ձեռք զոգցընելու եւ իր խելքով նորեն ձեւելու :

Բազգորականը՝ որ իրենց առանձնական մորթն զատման համեմատ կրօններ կը հիմնեն , կրօնու ուզածնուն չափ մեւել եւ նորեն ձեւել . եւ կը ուշանելոր ալ որ առ իրաւունքնեն ընդարձակ կերպերով կը զործածնեն : Բազգորականներէն ամենեն մէկը՝ Լուսերին յիսուն տարի եւրը՝ Լուսերին հաւատացածին յեր հաւատար . Բնշպես որ եւ ոչ հետեւեալ սերունդը՝ իրմ առաջնորդն հաւատացածը կը հաւատար . եւ իրենց մէջ ամէն որ եղան փոփոխութիւններէն կրնայ մարդ զուշակել . թէ ասկից քիչ մը եւրը եկողներն ալ պիտի շհաւատան պյառուածներուն հաւատացածին : Այժ , իրենց համար առ բանե կորել է . բայց մեզի համար՝ որ զես կրօն փոխելու հասան չենք . ոյնողեա՛ Բնշպես որ զգեստներն ու նորաձեւութիւնները կը փախուին , մեզի համար՝ որ կը զաւանինք թէ Ամսուսի քրիստոսի սորմեցուցածը հաւատածն կը ըլռանենք . եւ պիտներ որ տասնութիւնը զարե յառաջ յայտնութիւնն եղան լմբեցած է . եւ ալ ուրիշ յայտնութիւն մը եղան չէ . մեզի համար՝ բոլորունին անկարել է :

Տ . Իսկ յառաջդիմութիւն պարբեռներն ի՞նչ չեն , կրնայ հարցընել մէկը : Յայտնուած Անմարուութիւններուն նկատմամբ յառաջացիմութիւնը չ'արենք . իր բոլոր զօրութիւնը կը կորարնցընէ . պարզ լազականութեան աեղ կ'անցնի : Ազգափառ կրօնը դադարախաւ , հասարաւ իւ աւշրէ է . ոյն ժայռին պես՝ որուն մըսց հիմնուած է : Եկեղեցւոյ բոլոր Հար-

բը, ամեն վարդապետները, ամենայն հաւատացեալները միա-  
րան պարերան Կ'ազազակեն, թէ միայն ան բանը հաւատացուն  
պահեցու է, որն որ ծըլ պահուած է, որն որ ամեն դիշ պա-  
հուած է, թէ ամեն նորութիւն զայթականթիւն մըն է, թէ  
վարդապետութիւն մը մերելու համար բաւական է զիս-  
ցուից թէ հին չէ: Առ պատճառաւ ինչ որ հինուց պահուած  
ու զարծուած է, նոյնը հիմակ ալ պէտք է պահել ու զար-  
ծել: Առաջին գարերաւն մէջ հաւատացեալք հերեափիսուն-  
րուն հետ ազօժմքի հազարզակցութիւն չէին ուզեր ընել: Հի-  
մակ ալ ոչ ոք կ'ուզէ ընել: Ան առեն հաւատացեալք Գրե-  
անաւախորներու: մէջ ասուածային խորհուրդներուն կատարման  
ներկայ կը զանուեին, եւ ոռոր խորհուրդներուն կը մերձե-  
նային: Հիմայ զեանափարները փառաւոր եկեղեցներու միայն  
փախուած են, եւ հարկ է ասանց մէջ նոյն խորհուրդներուն  
ներկայ զանուիլ կամ նոյներն ընդունիլ: Ան առեն Յիսուս  
Քրիստոս Եկեղեցւոյ հեղինակութիւն կատարեալ եւ ընուի  
հապատակութիւն կը պատուիրէ, եւ շհազանդազին՝ հեթա-  
նուու մաքրաւոր համարուելու պատիւ կը սահմանէր: Հի-  
մակ ալ կը պահանջէ որ իր Եկեղեցւոյն եւ Եկեղեցւոյ մէջ  
զրուած հասկուներան բոլորունին հարատակինք: Ան առեն  
ապատամութիւնները, զաւանեածութիւնները, միմիները կ'ար-  
գելը, եւ կը հրամացէր որ օրինաւոր իշխաններուն նաև  
անպիտան եղողներուն ալ հնազանդուի: Հիմակ ալ նոյնը կը  
պատուիրէ, եւ հրաման շիտար զըսւի վէրցընել եւ զաւ-  
կցութիւնընել ոչ խուժգուժ եւ ոչ բարերարոյ իշխանի մը գէմ:

Մի միայն յառախացինութիւն օրինաւոր է կրօնի մէջ  
եթէ կ'ուզես, զԱսուած աւելի սիրել՝ քան որչափ սիրեցին  
նախահայրներդ: անոնցը աւելի բարեպայտ, ողործած, զժած,  
անշահատէր, պարկելու, ամեն աւեակ բարեգործութիւնի զար-  
գարուած ըլլալ: Առ ամեն բաներուն մէջ քեզի ամենակարուր  
ազատութիւն արուած է, եւ առ է մի միայն թզը արուած յա-  
ռախացինութիւնը: Բայց մեր գժրախառութեամբ՝ միայն առ  
յառախացինութիւնն է, որուն ոչ ոք փոյթ կ'ունենայ:

Գ. Դուն առ պատախաններուց զբեզ շտա պարզ-  
մա կը ցուցընես, կրնայ ըսել մէկը, եւ անանկ կը ձեւացընես  
թէ շետ հասկընար ան բանը՝ զորն որ շտա ազէկ հասկցեր  
ես: Մեր ուզածն ան չէ որ կրօնն իր եական մասերուն մէջ  
փախուի. թոզ հաւատացուն բանուին, եթէ կ'ուզուի, նաև  
հաւատոյ վարդապետութիւնները: Աւզանիս ան է միայն, որ  
զլիստորարար գործնականին մէջ նորոգութիւն մըլլայ, եւ  
նոյնը իւնանին պահանջներուն համայնշուի . . . . Առ է  
մեր ուզածը, չէ թէ ուրիշ բան: Արդ ես ալ քեզի պատա-  
խան կու տամ, որ ըստաններդ լսու ազէկ բմբաներ ու իմա-  
ցեր եմ. երանի թէ Ասուած քեզի ալ ընարհէր, ով ըն-

թերզոց, որ գուն ալ պյայտս ազեկ իմանացիր բառներաւ մէջ գտնուած խորդութիւնն ու ամսպարզաւթիւնը:

Առ զերթին երեք զարերան մէջ եկեղեց: ոյ գետ տարածուած պյայտափ անշափ մազարութիւններուն մէջ, ասկից աւելի վատանգաւորը զուցել չիգանուիր: Աւելասաներորդ զարան Նորոգիշերուն յայտնի հերետիկութիւնները չեն կրնար խարեց անկեղծութեամբ հմարութիւնը վճռառզները: Բնշու որ յայտնի խոսքերավ բառած են, Եկեղեցւոյ վարդապետութեան յայտնապյտ հակոռանկ են, Եկեղեցին ալ զանոնք յայտնապյտ զատապարտած է: Կոյնոպէս անցած զարան լիրը հայուսութիւններն անտեսէ ամսթայի բաներ են, որ նոյն իսկ անձնցը խարուռզները՝ կառազութեան վայրեկանն անցնելին եռքը՝ անոնց վրայ կ'ամշնացին: Բայց առ հիմաց տարածուած վարդապյտութիւնը որ քրիստոնեութիւնը պէտք է նոր ձեւի ու նոր կերպարանը մը խոնթել եւ ժամանակին ու ժողովրդեան յարմարցընել, որովհետեւ հանցական երեսոյին մը անի եւ ներքին բորբ չարութիւնն արտարուստ չի-անմութիր, անոր համար ալ ընդունելութիւն կը դանէ քրիստոնիցն ամանց քով, որոնք թէեւ չար չեն, բայց բանը թէեւ թէեւ ամսութեամբ եւ լիր ի վերոյ մասներով, կը կարծեն թէ կրօնին վրայէն իրեւ զինքը ծածկող կեցւու մը կրնան վերցուիլ այն կարծրութիւնները, խառնութիւններն ու արտարին ձեւերը, որոնք իրաք իրեն էական բաներ են:

Այդ առ մազարութիւնն ազեկ իմանալու համար միա զիր, որ կրօնը երկու կերպ ճշմարտութիւններ կը պարաւածէ: ամսներ բնակին են, ամսներ ալ զերբնակին: Օքինուկի համար, թէ Աստուած կայ, թէ առ Աստուածը՝ մէկ, բարի, ուսքը, ամսնակատար է: առոնք պյայփիսի ճշմարտութիւններ են, որոնց կրնայ մարդն առանձին ալ հասու, ըբալ, եթէ աղէկ զարծածուի: Բայց թէ Աստուած մէկ է իր ևութեան մէջ, եւ եռեակ յանձնին, թէ առ երեք անձններէն մէկը մարմին առաւ: առոնք պյայփիսի ճշմարտութիւններ են, որոնց ամեններն մարդկային մասու չիկրնար հասու ըլլալ: Եւ հարկ է որ առաւանացին յայտնութիւն մը ըլլայ, որ նոյները մեզի ուսքինցընէ: Կոյնուկն որորնականին մըն ալ կան բարդական ուստանբրաններ, որոնց կրնայ հասու ըլլալ նաև մինչ մարդկային մասը, ինչպէս զգազանալ, չսպաննել, չժանալ, եւ Աստուած առոնք մեզի բնութեան ձեռքուի կը պատուիրէ: Բայց կան նաև բարդական պատուիրաններ, որոնց բնակին մասը մինչ չիկրնար հասու ըլլալ, ինչպէս թը բնամին սիրել, ընկերին համար կեռանքը տալ, եւ մեր որբութեան համար առ կամ ան որոշուած ծէսերը, արարողութիւններն ու կրթութիւններն ի զարծ գնել, եւ առոնք քրիստոս մըլի կը պատուիրէ իր զրատկան կամաց ներդարձութիւններավ:

Բայց ասկից պէտք եւ զիտնալ, որ թէպէս քրիստո-

նետթիւնը նուեւ բոլոր նոյն բնական պատուիրաններն ալ կը բռնվանդակէ . բայց զլիաւորաբար այն կատարելունք եւան վրայ կը կայսենայ . զորն որ Արդին Աստածոյ աւզեց նոյն բնական պատուիրաններուն վրայ աւելցնել . Անոր համար ալ քրիստոնեութիւնը՝ Նահապեաններուն եւ Մագիստրի արուած օրենքն աւելի կատարեալ , աւելի մարոր եւ աւելի սուրբ օրենք մըն է . այնուեւ որ մինակ ընութեան յաւագիր չինանցութիւն : Աս բանս կը աւանես երբ որ քրիստոնեական օրենքը՝ Հին օրենքին հետ համամատես , թէպէս եւ առ վերջինն ալ Աստուծութեան արուած է իրրեւ նոր օրենքին պատրաստութիւն մը : Հին օրենքը , սույոդ է , ընկերը սիրել կը հրամայեր . բայց բանի մը զիսպուածներու մէջ թշոյ կու տար նուեւ կրած պատմին համեմատ ընկերին զրեժ հաստացնել . Ախտու Քրիստոս աւելցուց տար աւեզը մինչեւ թշնամիներնին ալ սիրելը . անոնց բարիք ընկելը՝ մեր երկրաւոր Հօրը նմանելու համար . որն որ շարագործներուն ալ բարիք կը հաստացնել : Հին օրենքը կը հրամայեր որ երկրաւոր բարիքները շափառութեան մամբ գործածուին . բայց զանոնք վայելելն ալ թող կու տար , մանաւանդ թէ անոնց առաստութիւնն իրրեւ բարի կենաց վարձք մը կը խառաւար : Խակ նոր օրենքը կ'ուզէ որ սրբաւենիս ամեն զդացական բաներէն բաժնենի , եւ զմեզ Ծիռուախ նմանող ընելու համար , աղքատութիւնը սիրելու կը յորդորէ , եւ երկրաւոր բարիքներու աւզ՝ իրրեւ վարձք առնենիս կը զնէ հայեւարեները : Հին օրենքը բանի մը գէպքերու մէջ մինչեւ՝ բազմակինութիւնը թող կու տար : Խակ նոր օրենքը լէ թէ միայն մէկէն աւելի կին առնելլ կ'արդելէ , այլ նաև ուզողները կը քաջալիքէ անարատ սրբութիւնն առահելու : Հին օրենքն անանկ ծէսէր եւ արարոցութիւններ ուներ , ուրոնք ապագայ խորհաւրդներուն օրինակն էին , եւ միայն արտապին ու օրինական արգարութիւնն մը կը նարհէին : Խակ նոր օրենքն ասոնց աւզ՝ անանկ խորհուրդներ ունի , որոնք զմարդ լիուլի կ'արգարացընեն՝ իրեն ներքին նորհը հազարդելով : Հին օրենքն իր դաւանողներուն աւելի երկիւզի՝ բան թէ սիրոյ բան թէ երկիւզի ճամբազ կ'առաջնորդէ : Առանկ զնայ յառաջ , ուրիշ շատ ասրբերութիւններու վրայ ալ մասնելով , որոնք երկու օրենքներուն մէջ կը գտնուին , եւ կը աւելնես թէ աւետարանական օրենքը Հինէն օրչափ զերազանց է :

Ես առանկ ըլլալով , անս թէ կը պատահի մեր օրերը : Հերեաբկուապետները՝ Քրիստոսի սորզեցուցած աւետական վարդապետութիւններէն երբենն մէկն , եւ երբենն մէկալին զէմ պատերազմելով , ամեն խները կ'ընէին քրիստոնեութիւնը հաւատոյ վարդապետութիւններուն նկատմամբ՝ ջնիկըր . Հիմնելուան առենա կրօնի թշնամիները հաւատոյ վարդապետութիւններ կազմանէ քիչ մը զինադադար տալով , կը խնամն նիզել

քրիստոնեաւութեան զործնական մասը, պատմեքն՝ այն առաւելագոյն կատարելաւութիւնները, զորոնք Քրիստոս քնական և զրաւոր որէնքներաւն վրայ աւելցուցած եւ, որպէս զի եթէ կարելի ըլլայ՝ զմեղ նորեն ան մինակին մէջ չգեն, որուն մէջ կը դառնաւեին մարզիկ Քրիստոսի զալաւենեն յառաջ:

Նոյն նիւթեն մէջ իրենց վարուելու կերպն առ եւ ինչպէս զիրը զրուցեցինք. Ծիսուս Քրիստոս իր Հետեւովները կերպաւորելու առեն ան կը զիաւեր, որ երկնաւոր բարիքներուն աւրը՝ երկրաւոր բարիքներէն հեռանալու վրայ հաստատէ: Իսկ ժամանակին Հերետիկոսութիւնը (առ անունը չափ ազեկ կրնայ արուիլ) կրօնը՝ ժողովրդեան, աշխարհաբիս, Հեմակաւան բնկերութեան յարմարցընելու պատրուակով՝ կը բանայ համազել թէ Երեխ համար Երեխ ունաւ վէ երեւութիւնեւ:

Ծիսուս Քրիստոս իրեն հոգեւոր ժողովուրդ մը կազմու եւ աշխարհաբիս աւրն ու մարմաւոր հանոյրները նուառելու համար, ապաշխարութիւն, ծածապահութիւն, մեզաց ասիթներէն փախչիլ, եւ այն, առնենիս կը զներ: Իսկ ժամանակին Հերետիկոսութիւնը՝ շափաւորութիւնն անունով՝ վարուց խսուութիւնն ու ապաշխարութիւնը իրրեւ շափազանց բաներ կը զատապարտէ: ասիթներէն փախչիլը՝ իրրեւ, անմանակն կոպատութիւն վար կը զարնէ. եւ առոր հակառակ ան առն բաները յառաջ կը առնի ու կը զարդացընէ: որուց զի այսարանցներն ու մարմինը կը դրվան:

Ծիսուս Քրիստոս մը հոգին կատարելաւու Աստուծոյ հպատակեցընելու համար, առես կը յանձներ խոնարհութիւն, անձին արհամարհութիւն, կամաց ուրացութիւն: Իսկ ժամանակին Հերետիկոսութիւնը բոլորովին առոր հակառակը կ'ընէ. ապրութիւն ու վատութիւնն կը կոչէ այն ամենայն որն որ իր անձը խոնարհեցընելու կը ծառացէ. եւ մալեւանդութիւն կ'անուանէ այն ամենայն՝ որ սեպհական կամաց կը հակառակի եւ զէմ կը զանայ:

Ծիսուս Քրիստոս մը անձին սրբութիւնը ներք բերելու համար, մարդկային միջաներէն բոլորովին առըներ եւ զերպանց միջոցներ հրամացեց. այս թէքն՝ զերդնական առարինութիւնները, թնազէս են՝ հառար, յայս, մէր. եւ զարմալ աւրիշ զերդնական միջոցներ շնորհեց. որուցմով ներքին շնորհքները կ'ընդունինք, թնազէս են՝ ազօթին ու խորհուրդները: Իսկ ժամանակին Հերետիկոսութիւնը՝ թնութիւնն զեր բան անձնեւին շնանդալազ, անոնց աւզը կը զնէ իր բալորովին մարդկային առարինութիւնները. այսինքն՝ մարդաբրութիւն, անձին արժ անուս սրբութեան զգածնունցն ու առանց նման բաներ:

Ծիսուս Քրիստոս ուզեց որ մը Քրիստուան միջաներն ի զործ դրած առեննիս, բոլորովին Եկեղեցիւն կախում ա-

նենակը, զորն որ իր տեղն իրեն հաւատացելոց վարդապետական կան առևտն մը առհմանեց։ իսկ նոր հերետիկուութիւնը նոյն հաւատառուած իշխանութիւնը չնանցնալով, առևտնապարզ հայութուութեամբ կը կարծէ, թէ ինք իրան կրնաց գործելը, եւ իրաւորնել մնիք իրան ալ կը զործէ, առևտնեւոն բանի աեց չգնելով Եկեղեցւոյ վարդապետական իշխանութիւնը։

Համառու բանեք. Յիսուս Քրիստոս մատեաւոր եզականենք եւ առանձին ճամփաներ ցուցուց իր հաւատացեալներուն փրկութեան համար։ իսկ հիմնական հերետիկուութիւնը զանոնք առևտն ալ կ'անորդէ, ամսկարշատութեամբ առևտն հայաստակը կը զործէ։

Բայց առոր հետեւութիւնն ինչ կըլայ։ Ա՞ կ'ըլայ։ որ առ նորոգութիւններով քրիստոնէական օրինաց այլիւայլ մասերն ետեւ ետեւ կ'ուրացուին, բոլոր քրիստոնէութիւնը կը ժնիվի։ Առոր փորձն առնելու համար, ենթազրէ որ առ մարդիկները բնական լուսութեան ան որ եւ իցէ օրենքները պահեն, զորոնք իրենք իրենց կը զնեն եւ սրանցմազ միայն կը շատանան։ Առանցմազ միայն քրիստոնէաց կրնան ըլլալ։ Ու երրեք։ ինչու որ յիշ մը բնական լուսութիւն, մարդասիրական զութ առ մարդիկ, անձին արժ անու որութիւնը ճանչնալ, իր յարգը պահել, եւ հարիւր պատպիսի առարիենութիւններ, շատ ազեկ կրնան հեթանոսի մը զբայ ալ զանուիլ, որն որ երրեք Յիսուսի Քրիստոսի անունն ալ ըստծ չէ։

Քրիստոնէութիւնը՝ հաւատրով շարժիլ, յօւսով՝ յար-իստենական բարիքներուն բազմալ եւ սիրով զործել է։ Քրիստոնէութիւնը՝ հպատակիլ է սրբազն քահանուցապետին եւ եպիսկոպոսներուն, զորոնք Քրիստոս գրած է Եկեղեցցին կառավարելու համար։ Քրիստոնէութիւնն այն մատեաւոր առարինութիւններն ի զործ զնել է, զորոնք Քրիստոս աշխարհք բերու եւ մահկանացու մարդիկներուն սորվեցուց, այսինքն՝ մաքրութիւն, խռնարհութիւն, երկրաւոր բարիքներու հետ սիրու շնորհել։ Եւ Առունեցոյ ու ընկերին զերինական սէր ունենալ։ Քրիստոնէութիւնն է զԱռուուած պատուիլ՝ չէ թէ կամուցական կերպով, այլ այն մատեաւոր եղանակներով՝ զորոնք Քրիստոս սահմանած է։ ինչպէս են Ա. պատարագին զոհը, ազօթք։ Ա. Հազորդութիւնն եւ ուրիշ խորհուրդներն ընդունիլ ան ժամանակիներն ու ան եղանական, ինչպէս որ ինք մեզի սորվեցուց։ Աւրիշ առևտն եղանակներն ըստ ինքեւն ազեկ կրնան ըլլալ, բայց քրիստոնէի մը համար առևտնեւոն ըստական չեն։

Ասիկա անեցից ալ յայտնի է, որ եթէ անոնք բառական ըլլային, Քրիստոսի սորվեցուցանեներն, իր վարդապետաւութիւնը, Եկեղեցւոյ հիմնարկութեան նշանաւոր գործքը, այն ամեն շնորհաց զանձերովը՝ սրանց առանցապահութեան ըստծ է զինքը մեր բարուցն համար, բոլորովին անօգուտ կ'ըլլային։ Կողին

իսկ Աթոռամի քրիստոսի խայն։ Առաքելցն խօսքով ըստլու համար, բոլորովին ընդունայն կը մնար, եւ ուրիշ պատող չեր կրծար բերել, բայց եթէ ինչ որ մեր առակականած ընութիւնը կարող էր յառաջ բերել։ Եւ Բնապէս չէ։ Եթէ այն նորանար քրիստոնեութեան առաքինութիւնները բաւական ըլլացին՝ առանց քրիստոնեութեան գրական գործոցութիւններուն։ Հեթ անոնմներն ալ եղանակու մը նոյնին կրնային հասնիլ։ Եւ առազիւ հարկուոր ալ չեր բլար Հրեից որենր ընկնէ, որոնց որենքներուն մէջ արդէն նոյն պարագերը հրամացուած էին։ Բնակրծութեան բաւական էր մեջն թնութիւնը։ Եթէ Յիսոսս Քրիստոս աշխարհու եկած եւ զեզ գերբական պիճակի մը բարձրացուցած է, որպէս զի իր հետեւազներն ըլլանք։ Հարկ է ընդունիլ այն ամեն բաները՝ որոնց վրայ հաստատուած է նոյն բարձրութիւնն ու կատարելութիւնը։ Տէր Առողուած, Բնապիսի մոլորութիւն է ասիկարագանցակ քրիստոնեութեան գործնական կործանութեան է։

Այսու ամենայնիւ առ մալորութեան մէջ վաստութեամբ թաղուած կը կենան անհամար քրիստոնեալոց։ Առոնց մէկ քանի խմբերը առջեւդ բերեմ, որ կարենաս աղեկ ճանշեալ։

Առողջմ են նախ ան բոզդրականները, որոնք հետզհետ հաւատոյ նիւթերուն մեծ մասը մերժելով, մինչեւ բանուորականութեան յառական թնկած են։ Այսպիսիներով կը պիտոյ Գերմանիա, որոնք ալ առոր Եկեղեցւոյ և առջեւն շնորհուելով հաւատարիցնին ու գործելիքնին։ Մոյն իրենց կարճ խելքով կ'առաջնորդուին, եւ գործնականապէս իրենց կիրքերուն իշխանութեան տակ իշխալով, ոյննչ կրօնական պաշտամնութիւ ի զործ կը զնեն։

Առողջմ են նաև ուզգափառներուն մթնն ան աշխարհասերները, որոնց առակ զիզելու։ Եւ անզագար զրառանկը ընկնու մեծ գործոցութեան զբազան ըլլալով, ալ եւ ոչ կը ճանշնան թէ ինչ է ու զզափառութիւնը, եւ բոզդրականներէն առըրեր չեն ասորից։

Առողջմ են անոնք ալ որոնք թէեւ քիշ մը ճանշութեամբ ունին ուզգափառ զարդարակեռութեանց վրայ ։ բայց մարմասեր ու իզասեր ըլլալով, եւ իրենք զիրենք զզայսականութեան ու Հելլութեան տալով, մարմիննին չվշտացընելու։ Հանգըքնին շնուազեցընելու համար, կը խնան թէ զիրենք եւ թէ ուրիշները համոզել, որ պէտք չեն կրօնի պահանջութիւններուն զիշանիլ, այլ պէտք է որ կրօնն իրենց պահանջութիւններուն զիշանիլ։

Առողջմ են այն մալեռանգն յառաջադիմականներն ալ, որոնց միարը յառաջացիմութեան որանիւթիւններովը ըլլանուած ըլլալով, կ'ուզեն փիլիսոփայ երեւալ, եւ առառընէ մինչեւ իրիկուն բարձրակայն կ'ազազակին թէ կրօնը յառաջացման կարօտ է։

Ասոնցմէ են նորոգողները, որոնք կը մտածեն թէ ինչպէս որ քաղաքականութիւնը նորոգելու և ժամանակին քաղաքակրթութեան յարմարցընելու է, նոյնպէս ալ մի եւ նոյն բանն ընկըս է կրօնի նկատմամբ:

Ասոնցմէ են նաև համալրաբաներու տեսակ մը խոշոցած ազգաբը, որոնք իրենց ընուանեաց մէջ իրենց հօրը, մօրը, քոյրերուն առջեւը զիտուն ձեւանալու համար՝ ուրիշ միջոց չեն գտներ, բայց եթէ քրիստոնէութեան աստուածային կարգաւորութեանց գեմ պյունիկակ խօսքեր ու նախադասութիւններ արձակել:

Կը հաւատա՞ս, մինչեւ կանապը ալ կը գտնուին ասոնց մէջ, որոնց մինչեւ ազիբներն անցած է ունայնասիրութիւնը, եւ կրօնական կրթութիւններէն բոլորովին ձանձրացած ըլլալով, եւ զանակը չիրեալով միարանել իրենց անշափ զեղութիւններուն, հանգսպներուն, ունայնութիւններուն եւ անզգասառութիւններուն հետ, հարկաւոր կը տեսնեն փիլիսոփայութեան գոյն մը տալ իրենց կրօնական պարուրերուն անմոցիթ ըլլալուն եւ անոնց գեմ իրենց որոնին մէջ ունեցած դազոնի բարկութեան:

Վասնց մէջ կը գտնուին նաևս մինչեւ քանի մը եկեղեցականք ալ, որոնք կարօտութիւն ունենալով աշխարհքէն թողութիւն ընդունելու քահանայական նշանազգեստը կրենուն համար, յայտնի կը քարոզեն թէ կրօնն աշխարհքիս հետ կրնայ յարմարել, բաւական որ ողջափառութիւնը զանազանի Ծիռուանանութենեն, աւելորդապալստական զործքերը՝ կրօնական զործքերէն, անկեղծաւոր պաշտօնը՝ վրան տաճար արտաքին ձեւերէն, եւ առոր նման բաներ:

Վասնիք ամենքն ալ, ունակը տեսիլ ունակը պահաս, առ զարհութելի մոլորութեան մէջ եւ քրիստոնէութեան առ զործնական ուրացութեան մէջ բնկած են: Անոր խօսութիւններն ու կարերութիւնները վրայէն հանելու համար՝ իրեւ ան ամէն բան կը վերցընեն, որն որ իրեն էական եւ իր կեանքն է, այսինքն՝ այն ամենայն դրական բաները, զորնիք քրիստոս երկրիս վրայ բերաւ, եւ այն ամենայն զորն որ յայտնապէս մեզմէ կը պահանջէ: Ահաւասիկ վերջապէս հոս կը տանի կը հաշընէ կրօնը նորամեւելը, նորոգելն ու աշխարհքիս եւ քաղաքակրթութեան յարմարցընելը:

Գերրնական բաներ :

Բաւական է մոտք, բաւական է սիրոց :

Նախընթաց դըմոյն մէջ գերրնականին վրայ ըստամբ, բաւական պէտք էր ըլլուլ, բայց որովհետեւ մեր ժամանակին զբանաւոր մոլորութիւնն ասոր վրայ է, և Հազար ու մէկ ձեւի առաջ կը կրկնուի, անոր համար մեծապէս օգտակար է նշնչը հետազոտել, ամէն կողմ առածեռած ուրիշ բանի մը խօսքերն ալ խորունկ քննութեան առաջ ձգելով :

Դիայ մէկը որ շատեանէ թէ աս մեր զարուն ընդհանուր միտութե է, կրօնական զորդքերուն եւ կենցազավարութեան մէջն մերժել ան ամէն բան որ քիչ մը գերրնականի մերձաւորութիւն ունի: Ումանք նոյն բանը կընեն առանց քննելու եւ առանց մուածելու, ումանք ալ մասնաւոր զիտմանմբ կը զբացեն: Եւ երբ որ կրօնական պաշտաման, գերագոյն առաքինութիւններու, քրիստոնէ ական բարեպաշտութեան զորդքերու վրայ խոսք կ'ըլլայ, պազութեամբ պատասխան կուտան, թէ ի՞նչ հարկաւոր են առանց: Բառուին է գրտչը մեր իմացութիւնը կարգաւորելու, բառուին է սիրտչը մեր զզամունքները կառավարելու: Կը լունայ խօսիլ անոնց վրայ, որոնց չէ թէ միայն հակառակ են ամէն գերրնական բաներու, հապա նաև կատազութեամբ առանց գէմ կոռուելով՝ անկարելի կը համարին, եւ կը յայտնեն թէ բնականէն զատ կրօն չկայ:

Մեր փոքր զրդին վախճանէն դուրս է աս վերջններուն գէմ վիճարանէլ, ինչու որ իմ մոտքը միշտ ուղղափառներու հետ խօսիլ է, որոնք յայտնութիւնը կ'ընդունին: ուրիշ կողմանէ ալ քրիստոնի Աստուածութիւնը ցուցնող անթիւ պատճառները՝ կը ցուցնեն նաև յայտնեալ կրօնին նշմարտութիւնը: Բայց լու կը համարիմ քիչ մը քննել ասերկու սկզբունքները Բառուին է գրտչը, բառուին է սիրտչը. ինչու որ առանցմէ կը հնանին ան զիստուր մոլորութիւնները, որոնց մէջ կ'իյնան առ զարուս ուղղափառ համարուղիներուն շատերն ալ, ուր որ՝ իրենք միտ զրեր են թէ չեն զրեր, ասերկու սկզբունքներն իրենց սրտին մէջ ուղղափառ հաւատորը բարբուգին կը խօսին:

Արդ ուղղափառ ըլլալու համար՝ Բառու չ գրտչ, Բառու չ սիրտչ, Հասկա հարկաւոր են այն առնեայն զերրնական բաները՝ զորոնք Յիսուս Քրիստոս Յերս մեր պատամբան է: Որովհու զի ասիկա հասկընառ, մոտքդ բեր հետեւեալ ուղղափառական նշմարտութիւնները:

Նախ պէտք է զիստալ, որ Աստուած մարդս ստեղծած առեն, բաւական շհամարեցաւ՝ միայն բնական վախճան մը առհմանէլ անոր, Հասկա զինքը նաև գերրնական վախճա-

նի մը բարձրացոց։ Բնակու վախճան կամ նպատակ կը կոշնեց ան վախճանը, որուն եակ մը կրնայ համեմիլ իր բնաթեան մէջ գտնուոց զօրութիւններով միայն։ Ինչպէս օրինակի համար, անկի մը բնական վախճանն է ծյիլ, ծաղկիլ, պառող տուլ, բնչու որ իր ներքին կազմուածքին ու դորեարաններուն մէջ՝ ծաղկի ու պառող տալու ամեն հարկաւոր եղանակներն ունի։ Գերբնական վախճան կ'անուանենք ան վախճանը, որուն եակ մը իր բնական զօրութիւններով շիկրնար համեմիլ, հազար անոր համեմլու համար՝ հարկ է որ Աստուած իր վրայ, այսպէս ըստիրու համար, ուրիշ զօրութեան միջոց մը հեզու։ Օրինակի համար, եթէ Աստուած ուզէր որ առնենի մը չէ թէ միայն կարող ըլլայ ծյիլ և պառող տուլ, բնչու վերը զուցեցինք, այլ նաև խօսի եւ իմանայ, ասիկա նոյն անելին բնաթեաններն վեր վախճան մը կ'ըլլար, եւ հարկաւոր եր որ Աստուած՝ իմացողութիւն եւ խօսելու զորեարաններ տար անոր։

Աս առանկ ըլլալով, առենենք թէ Աստուած զմարդը տեղադած առնեն բնչ ըլլա։ Բնական շհամարեցաւ անոր բնական վախճան մը տահմանել, այնպէսն՝ այնպիսի վախճան մը, որուն կարող ըլլար համեմիլ ունեցած զօրութիւններով։ Հազար զինքն այնպիսի վախճանի մը տահմանեց, որուն հանելու համար բնական չեին իր ունեցած զօրութիւնները։ Մարդն իր զօրութիւններով կրնար մինչեւ յԱստուած վերանալ ու զինքը նանդնալ, բայց ուսումնառիւ միայն։ Կրնար անոր հետ միանալ, բայց բնական սիրով միայն։ Աւելի բարձրագոյն նպատակին մը չէր կրնար բարձրանալ, բնչու որ առնենք ալ բնականապէս չէր կրնար՝ ծաղկի ու պառող տալն առելի բանի մը բարձրանալ։ Բայց Աստուած իր բարերարութեամբն ուզեց, որ մարդու այնպիսի պատույ համեմի, որ զինքն երեւ երեսէ անենէ ու Հայել երանական առութեամբ, եւ իրեն հետ այնպիսի կատարեալ սիրով միանայ, որ եթէ կարելի է ըսել փախուի եւ իրեն հետ նպանանայ։ Եւ որպէս զինքու կարող ըլլայ այնշափ բարձրութեան վերանալ, բնչ պետք եղաւ որ ընէ Աստուած։ Պէտք եղաւ որ անոր վրայ նոր սկիզբ մ'ալ աւելցընէ, որով կարող ըլլայ մարդու այնպիսի ազնուածքան եւ բարձր զարծողութեան մը համեմիլ։ Ստուզիւ սրանցելիք նիւթ մը կ'առնենացինք, եթէ ուզենիք ցուցընել թէ Աստուած բնչ մեծ եւ արտաքրոյ կարդի բարութիւն ըրած է՝ զմարդն այսպիսի բարձր վախճանի արժանացընելով, եւ թէ որպիսի զերպազանցութիւն է մարզուս համար՝ այս ամենաբարձր վախճանը։ բայց զանց կ'ընենք, վասն զի զմեզ մը բանած նամբն ուղար կը հաներ։

Մեր վերը յիշած նպատակին համար պէտք է զիտնալ երկրորդ, թէ Աստուած առ թէ նիւթ այսպիսի զերպազան վախճան մը դնելովն եարք, մենք ալ մեծ պարտաւորութիւն ու զինք նոյնին զիտնալու։ Բնչու որ ուրիշ կերպով յենք կրնար

զատուպարսութենէ ազատիլ և ոչ փրկութեան համեմ, բայց եթէ նոյն գերբնական վախճանին դիմումը՝ Արևոյ ըստ մեկը, թէ և բաւական կը համարիմ մույն ընական վախճանին համեմ, բայց ասիկայ կարելի չէ. վասն զի Առաջած անանի առհմանամ է, որ մեզի համար ուրիշ երակութիւն չդառնի, բայց եթէ գերբնականը, և կամ զատուպարսութիւն, պյուղես որ կամ զԱստուած պիտի որ առանձանէք իր պայծառ տեսութիւնը վայելելով և իրեն հետ նոյն ըլլալով, և կամ միշտ իրոք պիտի զրկութիւնը և յարիսենական պատոց անզունոցը պիտի նետութիւն:

Երրորդ պէտք է զիսնալ, թէ ինչպէս առանձիւ որուն վրայ վերը խռացածք, խռախ և իմանալ կարենալու համար՝ նոր զօրութեան և պատշաճաւոր գործարաններու հարկաւորութիւն ունի, պյուղես ալ մեր ընութիւնը, որպէս զի կառաջ ըլլայ իր առնելով գրուած գերբնական վախճանին համեմ, հարկաւորութիւն ունի նոր սկզբանքներու: Առաջ են, նախ այն որպիսութիւնը կամ զօրութիւնը զորն որ Առաջած մեր հայուց վրայ կը հեղու և որուն սրբարար շնչնի կը բանք: Աղամայ մեզքովք մարգաւա իյնալէն եւորը, որ անկումնի որ առ սրբարար շնորհըն զանձն ալ կորուցուց, նոյնը նորեն առանձարար համար՝ առազայ Փրկիչն վրայ հաւատք և յոյս կը պահանջուէր. վերջապէս առ Փրկիչն աշխարհը դալին, մեզի համար շնորհը արդիւնաւորելէն և առանձնէն եւորն ալ, կը պահանջուի որ մենք ալ ան անն միջոցներն ի զօր զնենք, զորունք Փրկիչը լաւ ու արդիւնաւոր կը համարի գերբնական վախճանին համենելու համար:

Ես է զիսնալ բանը, զորն որ յատ քրիստոնեայք շնէ համերինար, պյուղ առնենայնի խիստ եանքաղին և փրկութեան համեմ ուղղվին: Եսոր առն բանեն յառաջ հարկաւոր և հաւատք ի քրիստու մեր մի միջոյն Փրկիչն ու Աղամայք, որուն տնկեանցը համար մեզի կը տրուի առն շնորհը և փրկութեան համենելու առն հարկաւոր ուղղութիւն. և առ հաւատքը մեր վրայ կը հեղանի տորը Մկրտչութեամբ: Հարկաւոր է երկրորդ սրբարար շնորհըն առանձնալ, որն որ նոյն մկրտչութեան առն մեզի կը շնորհուի, և շափահամեներն իրենց գերախառսութեամբ նոյնը կորուցներնէն ենեն, համարակարեն ապաշխատութեան խորհրդով նորեն կը առանձն: Երրորդ հարկաւոր է Յիսուսի Քրիստոսի նման ըլլայ, վասն զի Առաջած անանի առհմանամ է, որ փրկութիւն շրպայ ուր Քրիստոսի հետ նմանութիւն շկոյ: Հարկաւոր է նաև, որ բարի և առայինական գործքերնիւ ալ գերբնական գործքեր ըլլան, պյուղնին առնելի պայծառ խռախը համար՝ յառաջ և կած ըլլան մեր վրայ հեղուած զօրութենէն, որուն սրբարար շնորհը ըստնիք, և միանգամայն հաւատք ըստովք Կուշցուած միջոցներն զրդուած ըլլան:

ՆԵՐ և առ միջներին ի դորե զրուելու շըլքն : Այս գախ-  
ճանին հասնելու ցոյսերնիս բալորովին կորելու ենք, վաս զի  
առանցք գուրս եղաղ ամեն միջներին ալ՝ մեզի խոստացուած  
վախճանին հետ ամենեւին կապակցութիւն չունին : Մեր առ-  
գորական նմանութիւնը նորէն յառաջ բերելով, կը սենք թէ  
այն տունիք, որն որ ծազիկ ու պատող տալէն զար նաեւ  
պիստ որ իմանար ու խօսէր, կրնայր երրեք ու զարծովութեան  
հասնիլ, եթէ իր բուական զարծարաները միայն բանեցը-  
նելու ըլլոր, և մէկ զի ձգեր այն բարձրացոյն կարոզութիւն-  
ները որոնք հասարակ կարգեն զարս իրեն արուած են ձայն  
ու մուածութիւն յառաջ բերելու համար : Առուզիւ չէ ։ վաս  
զի բուական զարծարաները համեմատութիւն մը չունին իր-  
աւլու եւ իմանալու կարոզութեան հետ : Արդ մզի ալ նոյնը  
կը պատահի : Ապազոյ երանութեան մէջ մզի խոստացուած  
փառքը՝ շիկրնար միայն բնական զարծովութեանց հետեւու-  
թիւնն ըլլոր : Ասմէր այն փառքին հետ համեմատութիւն  
չունին : Հարէ և որ չնորհքը զարծածենք, որպէս զի զերրնա-  
կան վախճանին նկատմանը արժեք ունեցող զարծք կարող  
ըլլանք յառաջ բերել :

Արդ սուզդ զիտեալով որ քրիստուան չենք կրնար  
համիլ բայց եթէ հաւատը ու շնորհաց ու Յիսուսի քրիս-  
տոսի նմանութեան ձեռքով, եւ զերրնական վախճանի հա-  
մար եղած զարծերու միջոցով, ինչպէս կրնայր ըսէլ մէկը  
թէ բառական ե կուտը, բառական ե սիրտը, որոնք իրենց իրենցն  
չեն կրնար զերրնական զարծք մը յառաջ բերել :

Խոհ այս զերրնական միջներուն պահանջուիլն այն-  
շափ ճշմարիս ե, որչափ ճշմարիս և Առուելոյ խօսքը, եւ որ-  
շափ ճշմարիս և բրիստանէական հաւատոյ անտեսութիւնը :  
Որդրաբար ներքին շնորհքին եւ ներգործական շնորհքին հար-  
կա որութիւնն ու բանալը՝ Պեղազիոսի ամրարատանական հե-  
րետիկասութեան մէջ իյնալ ե, որն որ երրեք շուզեց ընզու-  
նիլ քրիստոսի վարդապետութիւնը, որ կը հաստատ թէ ա-  
ռանց իրեն մարդու բան մը շիկրնար զարծել, և ոչ Առաքե-  
լոյն սորվեցուցածը թէ առանց աստաւածոյին միրոյ մարդու  
ոյնն է : Որդութեան համար հաւատոյ հարկաւորութիւնը  
չընկառնիլը՝ նոյն է Առաքելոյն հակառակ երելու հետ, որն որ  
կը հաստատ թէ առանց հաւատը անկարելի և Առուելոյ  
համար ըլլոր, նոյնական հակառակ ելլել և քրիստոսի որն որ  
կը հաստատ թէ ոչ որ չիհաւատար պիսի զատապարտուի :  
Առաքելոց իշխանը կը յայտնէ թէ քրիստոսի նմանիլը՝ քրի-  
ստութեան կարեւոր է, և մեզի կը սորվեցընէ թէ Յիսուս ա-  
նոր համար մը առջեւէն զնաց, որպէս զի մնաք ալ իր ե-  
տեւէն երիւանը : Պազոս առաքեալ ալ կը զուցէ թէ անոնք  
միայն նախառահմանած են, որոնց Առուելոյ քրիստոյն կեր-  
պարանակից ըլլորն աստուածոյին նախառահմատութիւնը յառա-

խաղովն տեսած է : Խակ մեր բարի զարեցերուն մեջ զերրնական նպատակ կամ վախճան ունենալիքնիս՝ մեր աստուածային վարդապետն ուրիշ թնդ աւելի բացացայտ կերպով կրնար սորվեցնել : Քան զոր ըրաւ յայտնի զռուցելով թէ ավ որ երկրաւոր վախճան մը կը զիտէ : Նոյն վախճանը ստանալով՝ արդեն բաղձանքին հասած եւ վարձին առած կ'ըլլայ :

Բաց ասկից քրիստոսի զալստեան, իր բարօղութեան ու կենաց, իր առած օրինակներուն, առարեալներուն առաջելութեան եւ Եկեղեցոյ Հիմարկութեան անտեսներին ուրիշ բան չեն՝ բայց եթէ բարձրագոլ հայն մը, որ Կազազնիկ թէ զերրնական կենաց մը առհմանուած ենք : Ա. Գիրքին այնչափ նշանաւոր խօսքերը, թէ լուսոյ կանչուած ենք. թէ բնութեան մեռած պիտ'որ ըլլանք՝ սրբես զի ընորհաց մեջ ապրինք, թէ ալ չէ թէ հին պյլ նոր մարդը պիտի ապրի ի մզ, թէ ասկից եալը չէ թէ մարտինք՝ պյլ հազին պիտի յազմանակէ, թէ նոր Ազատ զհինը թազեց, Ա. Գրոց առ ամեն եւ ուրիշ անմթիւ անհամար խօսքերը, կ'ըսենք, կը նշանակեն թէ մեր կեանքը պէտք չէ որ միայն մորով եւ սրբաւ կարգադրենք, հապա մորէ վեր սկզբունքներով, եւ սրբի բնական յամարտթիւններէն շատ աւելի բարձր ու զերագոյն զգածմունքներով :

Այսափ ցուցութերէն եալը՝ աւելորդ կը համարիմ յառաջ թերել մեր մոաց ակարութիւնը, եւ նշմարութիւնը կատարելապէս զանելու անկարող ըլլալը . Նոյնպէս աւելորդ է յիշել այն անմթիւ ու իիսու ծանր մալորութիւնները, սրնց մեջ ձգած է եւ ամեն օր կը նզէ իր մալթանդ երկրպագուները : Աւելորդ կը համարիմ նաև ընթերցողին աչքին առնելը նկարել թէ բնշշափ տղեղ, կեզծաւոր եւ ապահանեալ է պյն սիրուը որուն վրայ ոմանքը պյնշափ կը պարծին . իր անմին վրայ քիչ մը մոածողը՝ բաւականէն աւելի կը համազուի, թէ մեծապէս կը սիսայն անոնք անոնքն ալ, որ Կազազնիկ թէ բառաւան է մուտք, բառաւան է սիրու : Աւելի պատշաճ է յայտնապէս ցուցընել թէ որշափ ծանր է առ անկարգութիւնն ու իր պատճառած վասաները, վասն զի ամենըն ազեկ չեն հասկրնար : Առափ համառ օտիւ մը կ'ուզեմ տաիկա մեկնել, սրբես զի թէ բանն ազեկ իմացուի եւ թէ ուզողը կարենայ դիւրութեամբ ազատիլ :

Աս ամենածանր մալորութիւնը վնաս կը հասցընէ քրիստոնենին իր փրկութեան արմատին վրայ, որ է հաւառը . վասն զի ով որ կը կարծէ թէ փրկուելու համար բաւական է մուրը, երբեք մեծ բանի անդ չեկընար զնել հաւառը, որն որ մարքն վեր է : Եւ իրու ալ կը տեսնենք որ այսպիսիները հաւառըն հարկաւոր ըլլալն ամենեւին չեն կրնար ըմբռնել . վներ կու տան թէ ամեն կրօն ալ բարի է եւ բաւական է բարին գործելը . բոզպականին, անաստաւածին եւ ուզզափա-

ոին մէջ զաւագանութիւն չեն ըներ. կրօնի բալոր էութիւնը՝ քիչ մը ընական լուսութեան վրայ կ'ամփափեն: Եւ ուր որ աշխարհի քիս Փրկիչը մասնաւորապէս երկիր իթած է, որպէս զի ճշմարիտ հաւատոցը սերմանէ, եւ կ'աղաղակե թէ ով որ շիհաւատար: պիտի զաւագարատուի, եւ ով որ չիհաւատար՝ արդէն զաւագարտուած է. այնպիսիները եւ ոչ իսկ կրօնան իմանալ թէ ննջուս այնչափ մեծ բանի անզ կը գրուի առ հաւատորի անձառ պարզեւը: Եւ թէպէս կը անձնեն որ առաջին հաւատացեազգը առելի յանձն կ'առնենին որ հոգինին մարմբներնէն զաւուի, բայ թէ հաւատորնին պրոերթուն մննէն. այսու անձնայնին իրենց նոյն հաւատոցն այնպէս ոչինչ բան կը համարին, որ մնանի իմաստակութեան կամ դժուարութեան շուրջ մը համար՝ նոյնը կը մերժէն:

Աս մոլորութիւնը վեաս կը հասցընէ գարձեալ մարդուն նաև ընորհաց կողմանէ, ննջու որ այնպիսիները եւ ոչ մայքերնէն կ'անցընեն թէ փրկուելու. համար հարկաւոր է ընորհաց մէջ մալ, թէ ընորհը նոր սկիզբ մը պիտու որ ըլլայ իրենց զորեքերուն, որպէս զի անոնք յահիտենական փրկութեան համար պատ ունենան, եւ թէ մրցյա առ ընորհին է՝ որով կրօնան Աստուծոյ բարեկամ եւ իր առջեւը հանոյ ըլլալ: Ասանելով տարբիներ կ'անցընեն առանց ընորհաց, եւ երբեմն ալ հազի թէ ընդունած կ'ըլլան, նորէն կը մերժէն: Եւ ուր որ եթէ ոտեւոյ կամ արծաթուզ պղպիկ գումար մը կորունցըներլու ըլլային, անհնարին պրամութեան մէջ կ'իյնային, ամենեւին եւ ոչ կը զգան այսպիսի անսահման գանձ մը կորունցընելուին, որն որ միայն երկինքը ստանալու համար կրօնար զործածուիլ:

Խնջուս որ ընորհաց հարկաւորութեան վրայ կը սիսալին, անոնք ալ կը սիսալին նոյն ընորհին ստանալու եւ պահելու համար որեւոր եղած միջոցներուն հարկաւորութեան ու զործածութեան վրայ: Մարդ չէր կրօնար հաւատալ՝ եթէ ամէն որ լսեաներ առ ծանր մոլորութեան մէջ գտնուազներուն նոյն միջոցներուն վրայ ունեցած անհոգութիւնը: Խորհուրդները ընորհաց հասարակ խոզովակներն են, ուորր պատարացն ու ազօթքները՝ նոյն ընորհին երկինքէն կ'ինցընեն, ստուածացին քարոզութիւնն անոր համրոց կը բանայ, եւ ընդհանրապէս բարեպաշտութեան ամէն միջոցները սրտին մէջ նոյնը կը տանձնի: Ամդ՝ մարդ չիկրնար խօսրով յայստել թէ առ ամէն բանի մէջ ննջ տասինանի անհոգ ու անփոյթ կը գրոնանի: Թէպէսուե առ անփութութիւննին այնչափ մեծ բանի անզ չիկրնար զնել մարդ: Երբ որ կը անձնէ թէ ննջպիսի անտարբերութեամբ կը նային առ բարեպաշտութեան զործքերուն: Համեզուած ըլլարով որ միջուկութեան համար բառն է հոդու ու սիրու, առ ամէն զերբնական միջոցներն անօպտու ու անելորդ բաներու անզ պետք է որ զնեն, եւ Աստուծու տար որ նաև առելորդապաշտական բաներ յանդէն:

իւ թեղպէս որ կը մտածէն. Կոյնութես ալ կը զբոցեն՝ ուրիշներու հետ խօսակցած տառննին, զարմանեք ցաւցընելով թէ Բնշաղէս առանք այնչափ մեծ բանի տեղ կը զրաւին. Համ անդամ լսած եմ նաև գել շնամարտած անձնութներէն, որ մարդուս ցաւակցութիւնը շարժող անտարբերութեամբ ու պազամիթեամբ մը կ'ըսնէ՝ փութով ու եռանկով առ միջաներուն ետեւէն իյնողներուն. Դան որ այնչափ խելացի եւ, Բնշաղէս առանկ նախապաշտրութերէ բանուեր եւս. Դան ալ եկեղեցիները կը պարափա: Դան ալ խոստավանարաններն աւշելու վրայ եւս ի՞նչ, կը կարծեն թէ Աստուած պատիփափ բաները հոգ կ'ընէ: Ասանկ կը խօսին եւ պատերնուն մէջ կառկած մ'ալ շնէ ունենար թէ ասկից աւելի անտառական անմոռամիթեամբ խօսիք շնէ կրնար զբոցել:

Աս մոլորութիւնը կ'ապականէ իրենց ամեն զարծքերը, մինչեւ իրենց առարինութիւններն ալ: Որովհետեւ շնէ ուղեր պիտուալ թէ բարիքը՝ փրկութեան օգտակար բարիք մ'ըւլալու համար, պետք է որ զերբնական նպատակի համար զարծուի, եւ թէ նաև շնորհաց պիտակ կը պահանջուի: որպէս զի յարխունական փրկութեան արդինաւոր ըլլայ. թէ առարինութիւնները զերբնական նպատակի մը համար պետք են զարծուիլ, որպէս զի քրիստոնէական առարինութիւններ ըւլան. անոր համար ալ ամեն բանի մէջ իրբեւ պարզ բնական մարդ կը զարծեն, ամեննեւնը արդինուք շնէ վատարիիր, եւ առեննին ու զարծքերնին պարապ տեղ կը կարսընցըննէն: Որշափ ազաղական եւ որշափ զայթակզան են ան եռանկուս քահանաներուն գէմ, որոնք իրենց մարդասիրական զարծքերը զատապարտելով, զանացած են զիրենց զերբնական սիրոյ զարձըննէլ:

Չերն կրնար հանգարառութեամբ տանիլ՝ որ քահան այս դէմ դնեն ու հակառակին իրենց մարդասիրական զարծքերուն, իրենց ապատանարաններուն, որրանցներուն, պատապարաններուն, դպրոցներուն, խանձարութերուն, եւ ո՞ր մեկն բանմ. բայց արդեռոց իրաւունք ունին պասպէս զայթակզելու: Բոլորովին հակառակիը: Կոյն եկեղեցականք պատիփափ զարծքերը յառաջացընող, անոնց օգնող ու պաշտպանող անձնութներուն ընթիթ ացքէն աւենիլով որ ամեննեւնն աւետարանի հոգի շունին, որովհետեւ շատ անզամ անհաւատ, անզարիլու ու բոլորական երն զործողները, ական անմիջապէս հասկածի երթալ: Քննեցին թէ ինչ զիտաւորութիւն անին իրենց մարդասիրական զարծքերուն մէջ, եւ աետան որ շնոյ ամեննեւնն բան մը՝ որ զմարդ բնութենէ քիչ մը վեր հանեն, ուստի եւ ձայներնին բարձրացացըն եւ սկսու որութել քրիստոնէեց մէջ զերբնական բարութեան պասպէս բոլորովին զերիացած ըստաւն վրայ: Տեսան մէկ խօսքով որ մարդիկներուն բարիք կ'ընեին չէ թէ վասն զի Աստուծոյ որդիկն են, վասն զի Բիտուի քրիստոսի ձեռքովը փրկուած, վասն զի Աստուծոյ

բարձրելցն պատկերը, վասն զի Փրկչէն մեր խնամքին յանձնուած են, որոնք գերբնական սիրոյ ճշմարիտ շարժառիթ ներն են. Հասկա բարիք կ'ընեին մինակ առող համար, որ մեր նմանն են, միայն բնական ցաւակցութեան ու բնական զթոյ համար, եւ այն բնական համարին համար զօրն որ մարդ կ'ունենայ բարիք մ'ըրած առեն: Այս առեն շարժառիթները, թէպէս եւ գեշ չեն, այսու ամենայնիւ որովհեաւու միայն բնականն են, անոր համար յափառենական կենաց նկատմանը արդիւնաւոր չեն: Առաջ եւ այսպէս կը բանային այն եկեղեցականք ամեն եղածակառ եւ ամենայն սիրով առանց աեզն ուրիշ շարժառիթներ դնել, որոնք աելի հիմնական զգաւակութիւնն ունին հոգուց եւ աելի պատիւ կ'ընեն. Յիշուայ քրիստոսի: Բայց ովք կրցաւ երրեք այն մալորեաները համազել, որոնք գերբնական բան եւ ճշմարտութիւն չեն ճանշնար:

Նոյնպէս (Հաս հարեւանցի բաելու համար) վար կը զարնեին կայտներով, զիշերացին խնդրյաներով, թատրներով ու առանց նման զրուածներով եղած ընկերութիւնը: Արդ՝ ով լսած չէ թէ աշխարհասերներն ինչպէս գեշ խօսելով անոնց գեմ կ'ազազակեն, որոնք այսպիսի սիրոյ միջացներու չեն հաւանիր: Այսու ամենայնիւ ով որ կը ճանշնայ թէ յափառենական փրկութեան համելու համար գերբնական զօրեցեր հարկաւոր են, կրնայ արգելու ուրանալ այս յանդիմանութեան արգար ըւլոցը: Եթէ մեկը գիտնայ որ քրիստոնէաբար ոզորմանթիւն տալը չէ թէ ազգատի մը երեսը հացի կոտր մը նետելն է անոր տուած ճանձրութենէն ազտակաւ համար, եւ կամ չէ թէ ինք զնեցը բանէ մը զրկելն է, որպէս զի ցաւակցութեան բնական մէկ զգածման համաձայն վարուի. Հասկա ազքատին իրրեւ Յիշուայ քրիստոսի անձին ոզորմանթիւն ընելն է. եթէ մեկը, կ'ըսեմ, ամիկա գիտնայ, զուտ մը շիտեսներ արգելու թէ որ շափ ծանրութիւն, զըսեմ ներբն յարդութիւն մը կը պահանջուի առ զօրեցիս մէջ, եւ միանգամայն լինանար արգելու թէ կարափ, զօւարձութեանց եւ զրուանաց միջոցով ոզորմանթիւն ընելը: Գերինն աստիճանի անսպառշանութիւն մըն է:

Գերբնական բաները մերժելը՝ կ'առը կ'եղծանէ ամեն աւետարանական սեղուներները: Քրիստոսի աշխարհք զալցն յառաջ ալ բնական տասքինութիւններ կը գալուուեն, եւ ամիկա շիկուար մեկը տարակուափ տակ ձգել, եթէ շուզեր բալոր մարդկացին բնութիւնը թշնամնել եւ կամ բաժանդակ պատմութիւնը սուս համարիլ: Ի վերայ պար ամենայնիւ որովհեաւ ասոնք գրիսւթեան համար բաւական չեին, Յիշուայ քրիստոս աշխարհք եկաւ, երկրիս վեց բալորովներ նոր սեղուներու ու նոր վարդապետութիւններ բերաւ, որոնց չէր կրնար համեմիլ բնութիւնը: Արդ՝ գերբնական բաները մերժոցը, պէտք է որ նույն պար ամեն ասուուած ային վարդապետութիւնները չճանշնայ:

Մարդկացին միուրը՝ նոյն իսկ հեթանուներուն կը ոռվեցընէք թէ բարիք ընելու և բարեկամները սիրելու է. ինչպէս ասուածացին Արդապետը զրացեց։ Բայց Յիսուս ասար մրայ աւելցուց թէ Ես Կըսեմ ձեզ, որ բարիք ընելք նաև ձեզի շարիք ընողներուն եւ զեեզ հալածացներուն ալ, որպէս զի արժանի արդիք ըլլայք ձեր երինաւոր Հօրը, որ արեգակը թէ բարիներուն եւ թէ շարերուն մրայ կը ծագէ։ Մարդկացին միուրն այնչափի ալ կը հանեւք, որ արդիներուն եւ զովեսաներուն մէջ համեստ ըլլալու խորհուրդ կուտար, ասիկայ ամենէն մեծ կատարելութիւնն էր՝ որուն կրտար համենիք։ Իսկ Յիսուս Քրիստոս նոյն շափէն աւելի յառաջ երթարով, մարդը՝ մինչեւ խոնարհութեան եւ անձին արհամարհութեան հասցուց։ Մարդկացին միուրը՝ մինչեւ երկրաւոր բարիները շափաւորութեամբ վայելելու խրատ կրցաւ տալ, եւ թէպէտ երրենն այնչափի ալ հասաւ՝ որ շափազանց բարիներու հոգ չէր ունենար, բայց շափազանցին տեղը՝ այնշափ ինչք ունենալ կը բազմար, որ թէ բաւական ըլլայ եւ թէ աւելորդովք մեծ հոգեր շպատնառէ։ Իսկ Յիսուս Քրիստոս երկրիս վրայ անկեց մինչեւ ան առեն անարգուած աղքատութեան ուրը, որուն երանութիւնն առաւ, եւ ամեն բարիներու աղքիւր հրատարակեց։ Մարդկացին միուրը ընութեան հանուքը կատարելու նկատմանը ուրիշ սահմանն չէր հանչնար, բայց եթէ աւելորդն ու ազօրինաւորը, եւ աս առհմաններն ալ աղքէկ չէր հանչնար ու շատ անդամ չէր պահէք։ Իսկ Յիսուս Քրիստոս սորվեցուց որ մարդս որինաւորէն ալ, համեստէն ալ զրկուելու է, եւ վիշտ կրողներուն լայն ու ողբարը եւ արցունքները երանութեան արժանի քարոզեց։ Միտքը՝ բարիներու կիրառութեան շափաւորութիւնը միուրը աղդեց։ Յիսուս Քրիստոս աւելլուց մահացուցունն ու արաշիարութիւնը՝ անոր ամեն պիշտերովն ու խոսութիւններովը։ Մէկ խոռոչ՝ բանաւորութիւնը զմարդն առարինութեան կը համոզէք, բայց այն պատճառներուն համար մասյն զորոնք կը հանչնար. արդարութիւնը՝ բնական ուզգութեան համար, ժուկաւութիւնը՝ առաջնութիւնը պահէլու համար, բարեգործութիւնը՝ անոր պատճառած համութեան համար, այսպէս ուրիշ առայինութիւններ անոր սորվեցուց եւ թէ զանոնք ի զործ զնելու համար նոր պատճառներ յայտնեց, ցաւցընելով որ գործքերուն նշմարիս եւ առըր շարժառիթները պէտք են ըլլալ։ Երինաւոր Հօրը նմանիլը, իրեն կերպարանակից ըլլալը՝ որ Փրկիչ եւ օրինակ էր, մարդուս ներքին կատարելութիւնը, անթառամ պատկի մը տացումը։ Արդ Յիսուսի մզի յայտնած աս ամեն ծանօթութիւնները մէկանց կ'ունացընէ գերբնական բան շնանցողը։

Ա երջապէս ուրբ Նկեղեցւոյ վախճանն ու եռթիւնը շննանչնար։ Ասուածային իմաստութեան ամենէն սրանչելի

զիւան առ եղած է. որ Աստուած ամեն մարդիկներն ընդհանուր ընկերութեան մը, Եկեղեցւոյ մը մէջ ժազփուելու սահմանած է, եւ առ ընկերութեան միջոցնեն ամենամեջ՝ յարիանական երանութիւնը տառապալու հարկաւոր եղած բաները չնորհած է: Այդ չէ թէ միայն առ ընկերութեան մասնակից շիկրնար ըլլալ գերբնական բան շնանչոցքը, հապա եւ ոչ այ նոյն ընկերութեան Բնչ բայսը կը ճանչնայ, որովհետեւ թէպէս Եկեղեցին արտաքին եւ անսանելի է իր ժողովրդեան ու նուիրապետութեան կողմանէ, բայց բոլորովին գերբնական է իր ներքին որպիսութիւններուն նկատմամբ: Գերբնական է իր դիմած վախճանը, վասն զի երկրաւոր բան՝ մը չէ այն նուպատակը՝ որուն իր բայսը անդամները կ'ուղղէ: Գերբնական են գործածած միջոցները, որովհետեւ նոյն միջոցները կը կայանան Քրիստոսի արգեանց եւ Հաստոցման մասնակցութեան մրաց, որն որ կը կատարուի խորհուրդներով, ազօթքով, Ներողութիւններով ու պատարազներով: Գերբնական է իր Գլուզյն նոյնելով, որովհետեւ ասիկա անմիջական իշխանութիւն մը առած է Յիսուս Քրիստոսէն Եկեղեցւոյ աներեւոյթ Գլուզն: Գերբնական են այն կապերը՝ որոնցմազ կապուած է, որ են Հաւատորն ու ուրբ: Ամենէն առելի գերբնական է իր որէնքներուն մէջ, Բնչու որ կամ անմիջապէս եւ կում միջնորդութեամբ Աստուածէն Հաստատուած են: Գերբնական են իր անկալութիւնները, որովհետեւ այնպիսի բարիքներ կը բազմաց ու կը խոստանայ, զորոնք մարդու մը ոչ աշքը տեսած է, ոչ ականջը բան, եւ ոչ սրտին մէջ մոռած: Գերբնական է ըստ Բնդեան, որովհետեւ Վաստական հոգին է, որ զինքը կը կերպաւորէ, եւ Քրիստոսի Ներկայութիւնը՝ որ իրեն կ'առաջնարդէ եւ զինքը կը կենզանացընէ: Ասոր համար այ ով որ գերբնական բան շինանշնար, Բնչպէս կրնայ Եկեղեցին ճանչնալ: Խակ ով որ Եկեղեցն շինանշնար, Բնչպէս կրնայ գրիսութեան համելի:

Աւատի վերջապէս այս ամենայն մէկ խօսքով ըստը համար, առև ուր կը տանի ան խօսքը թէ Է՞Ն հորիւսուսնիւն Լուս Շու Շնուշու Գերբնական Բաներուն. Բանեիւն է Գործ, Բանեիւն է Որդու: Կը տանի, կը հասցընէ՝ զինքուս Քրիստոս, իր հաւատորը, իր վարդապետութիւնը, իր Եկեղեցին բոլորովին ուրանազու, եւ զմարդիկ նորեն ան պիճակին կը գարձնէ, որուն մէջ կը զմարդեն Յիսուսի գլուխուսի Քրիստոսի աշխարհը զալէն յառաջ, այսինքն՝ զԱստուած ճանչնալու անկարազութեան, ապականութեանց ու մազութեանց մէջ վատելու, եւ փրկութեան համանելու անկարելութեան: Եթէ առ ամեն բան բաւական չէ ու զզափառի մը՝ պյուղիսի սկզբունքէ մը զարհուրելով փախչելու, կը խոստավանիմ որ չեմ դիտեր թէ ուրիշներ բան կրնայ զինել:

## Հրաշքներ:

Ա. Հրաշքներն անհարելի են: — Բ. Ա. Ամսոց հրաշք ըստու: — Կ. Մագնիսականութիւն, խոռոչ աղջաներ: — Դ. Ընկարելի և հայ-  
նոց որ գործք մը հրայք է, թէ չէ:

Հրաշքներն այն ամենապայծառ փառուն է, զարն որ  
կրօնն ի նարաւու իւր՝ պարծանաք յառաջ կը բերէ, այնպիսի  
փառու մը՝ որ թէ իմաստուներուն եւ թէ տղետներուն  
հաւատարապէս կը խօսի, այնպիսի փառու մը՝ զարն որ կրծոց  
համկընալ նաև համկընալու մեծ կարողութիւն լուծեցողը:  
Անոր համար զարմանալու բան չէ, որ անհաւառոյ այնպի  
ընդողինաւուն եւ այնպի եազրեն. բայց ով որ համեզարաւ-  
թեամբ կը մոռածէ ան պատճառները որուցմավ հրաշքներուն  
զեմ կը զինուին, պայծառ կը տեսնէ թէ արշաք սկզբան  
պեսոր է որ ըլլոյ իրենց խները:

Ա. Նախ ունեմք կ'ըսնեն թէ Հրաշքները խրելի բան չն: Խմաստակի մը՝ որն որ շարժման կարելութիւնը կ'առանար,  
եւ առ իր առաջ կարծիքը խել մը պատճառներով կը պաշտ-  
պանէր. հեն փիզիոնֆայբն մեն առ կերպով պատասխան  
տուառ. անոր թէ եւ մանելով, առաւ բոլոր պահին մէջ  
պարզուց, ուր կը պիճարանէր, եւ եաբը հարցուց. Ըսր-  
ժամը կարելի է: Արդ՝ մենք ալ մը գեղքին մէջ նզնը  
կրծանը ըսել: Հրաշքներ կան, առ հրաշքներն առն ճշդու-  
թեամբ ցուցուած են: Եթէ կան, ուրեմն կարելի են: Աս  
պատասխանին զեմ շիզրուիք: Բայց առ առաջին խորհրդա-  
ծութիւնն ուրիշ չափութիւն խորհրդա-  
մամբ մալ կը զօրանայ: Հրաշքներուն անկարելի սեպուելուն միակ  
պատճառն ան պէսոր է ըլլալ, վասն զի ներբռուս հակառա-  
կութիւնն կը պարունակեն: Արդ՝ թէ կը զառնոյ բոլոր առ-  
տարանը, որն որ քրիստոնի եւ առարելոց ձեռքովք զոր-  
ծուած այնպի հրաշքներ կը պատճէ, եթէ առնելնին իրրեւ  
ճշմարիս այնպիսի գործքեր կը զնէ, որոնք անկարելի են,  
վասն զի ներբքին հակառակութիւններ կը պարունակեն: Բոլոր  
առետարանը, որով եւ բովանդակի քրիստոնեութիւնն իր ա-  
մեն գործքերովք ու զարմանալիքներովք՝ առասպել մը կը  
զառնան: Աս առանկ է. եթէ Հրաշքները ներբքին հակառա-  
կութիւն կը պարունակեն, ան առան ոչ որ կրցած է եւ ոչ  
հրաշք մը միայն գործել: Ինչպէս առար հակառակ եթէ  
միայն հրաշք մը գործուած է, ալ անկից եաբը հազարաւոր-  
ներ ալ գործելին անկարելի չէ:

Այսու ամենայնիւ լսենք մէջ մը առ կարծուած անկա-  
րելութեան պատճառը: Եթէ հրաշք իւ գործութւու ըւսու: Կը-  
ան, անիս Ա. Պ. Պ. Պ. Պ. ի յունիտնից որուշու ու ունիտուն իւ-

շառաւ կը լուսաւ: Այս անգամ առ առարկանի վեց տարեկան հայրը լսած եմ, որն որ պատասխան յազմթափան կերպարանքով մը յառաջ կը բերուի, իբրև թէ բոլոր վարդապետներուն բերանը գոցելու և ուսրը Եկեղեցւոյ բավանդակ չենքը կործանելու շափ ոյժ ունենար: Բայց առանձինը բոլոր զօրութիւնը: Բնութեան օրենքները զնողն Աստուած է: Հրամեր եւ: Այս օրենքներն անփափոխ կերպով հաստատած է: Այսպէս ըլլայ: Զանոնիք ի յարիտենից հաստատած է: Առաջ այնպէս ըլլայ: Աւրեան հրաշքներով առանց ամենեւին բացառութիւն մ'ալ լիկրնար ընել: Զբոյլ կեցիր որ հանելու հետեւաթիւնոց ձեռքեղ չփախցի: Ինչու որ միթէ Աստուած ի յարիտենից ան առիթն ալ աշքին առջնուը շունէր, որուն մէջ՝ իր մէկ մասնաւոր վախճանին համար՝ կրծար ոյն օրենքներեն բացառութիւն ընել: Պէտք է որ պյառպէս ըլլայ, եթէ չես ուզեր իրեն զանալ ապակպյին գիտութիւնը: Արդ' եթէ ի յարիտենից բնութեան օրենքները հաստատած առեն, նաև հաստատած ըլլար որ այն օրենքներն որոշեալ առիթներու մէջ ի կախ մնան, առ ի կախ մնալ ալ ի յարիտենից սրոշուած չէր ըլլար: Ժամանցոյց շինող մը իր անիթներուն տեսական շարժում մը կու տայ: բայց սրայէ զի նաև պատշաճ առեն ժամերն ալ զարնէ, համրէ է որ ամեն անգամ ժամացոցին մերենական կազմուածքը փախէ: Աչ երրեցք: թէ մէկը և թէ մէկալը յառաջազդցին անանի կը յարմարցընէ: որ անիթներուն յաջորդական շարժութ ալ լիդարդիր: պատշաճ առենին ժամերն ալ կը զարնուին: Այսպէս ալ Աստուած բնութեան հասարակ ու տեսական օրենքները հաստատելու առեն՝ կը հաստատէ նաև որոշեալ առեններու մէջ ընել ուզած բացառութիւններն ալ: Արդ' ուր է ասոր մէկ Աստուած փափոխականութիւնը, իր վճաներուն եղծութ ու այն կարծուած անկարելութիւնը:

Բ. Ա. Հիմա հրաշք վելուր: Թէեւ առաջ ըլլար, որ  
հիմա հրաշք լիկործառիր, մինչ առաջ՝ անցած տաեններն  
եղածները կը թիւսւեն: Արբեմ ալ նշարիս պիտի յըլլան  
հրապարակաւ եւ աճրոցի բազմութիւններու առջեւ պատա-  
հած գեղքերու վիպուլիթիւնները: Արբեմ ալ հաւատալու  
շնչը մեծամեծ առրրերու եւ ամենազիտուն մարդիկներու:  
որոնք իրենց աշխավը տեսածներուն վկայութիւն առէն: Թէ-  
պէս հիմնկուան առենս ամեններն հրաշք մ'ալ շղործուելու  
ըլլար, այսու ամենայնիւ ոչ ոք կրնար եղծանել անցած ժա-  
մանակները գործուած հրաշքները, որոնք քրիստոնեութեան  
Նշարուութիւնը կը հաստատեն:

Բայց բոլորապես առաջ է որ Հիմնկուան առենու հրաշք չի գործուիր։ Առզատառ Եկեղեցւոյ մէջ առենեւին մէկ զարու մէջ հրաշքները պահուած յեն, և մինչեւ առ մէր օրերն ալ

Կըլլան: Կրնացի եթէ ուզէի աշխիս առնեն եղած հրաշքը յառաջ բերել. բայց իրաւունք չունիմ պահանջնելու որ իմ խօսքին հաւատոք ընծայուի: Առափ յանաջ կը բերեմ զանոնք՝ որ Հռոմ տարերուն զատին մէջ անզազար քննութեան տակ կը ձգուին: Աս դատերուն մէջ ոյն հրաշքներուն վրայ շիխասիր, որոնց քննիչները կրնան թէ բազմաթիւ եւ թէ շատ տեսակ ըլլալ: Հրաշքներուն քննութիւնը կը կատարուի առն ազգերէ ժողովուած ասենին առջեւ, աչքով տեսնողներու միացութեան վրայ հաստատուելով, եւ նոյն ականատես միաներուն թիւն ոյնչափ Կըլլայ, որ սխալելու կարելութիւնն ալ կը վերնայ: Գրիտութեանց մէջ ամենէն անուանի Եղող անեանց խորհուրդ կը հարցուի, սառուցելու համար՝ թէ ոյն զործքերը որոնց վրայ կը խօսուի, բնական եղանակու մ'ալ կրնան եղած ըլլալ: Աս ամեն բան ոյնպիսի խստութեամբ կը քննուի, որ եթէ հակառակ կողմանէ տարակուսի սուսեր մ'ալ մնալու բրայ, բոլոր խնդիրը մէկ դէ կը թողուի եւ ամենեւին հաստատութիւն շիարուիր: Զիս պատճակարութեան դատաստան մը, որուն մէջ ոյնչափ փաստեր պահանջուին յանցաւոր մը կախազնն հանելու համար, որչափ փաստ կը պահանջէ Եկեղեցին հրաշքի մը ճշմարտութեան վրայ վեհա տալին յառաջ: Թուղ քննեն եւ աենեն թէ առ նիւթիւ մէջ թենեղիկուս ժող. արշափ ոյսպիսի զգուշակութիւններ կը պահանջէ: Թուղ կարգան հրաշք մը հաստատուելն յառաջ եղած դատաստանական հարցափորձները, յառաջադրութիւններն ու խորհրդակցութիւնները, եւ եացը անոնց սուսեր մեջ առաջանաւի գէմ խօսին: Այդ ոյսպիսի հրաշքներու անզազար յախորդութիւնն ունինք դարէ դար մինչեւ մը որերը:

Ես առանց վրայ մինակ կանկ կ'առնեմ, չեմ յիշեր ուրիշ ոյնչափ հրաշքները որոնք նոյնպէս անտարակուսելի են եւ մը օրերն ալ շատ կը պատահին: Ամենասուրբ Կոյսն իր տաճարներուն մէջ տարւէ տարի իր բարեխօսութեամբը բազմաթիւ մեծամեծ ու զարմանալի հրաշքներու զմեզ արժանի կ'ընէ: Խռայիսյի մէջ Ս. Անոն Պատուացի, Ս. Շըղիկիոս Գունդական, Ս. Գիլիպոս Ների, Ս. Գրանիկսկոս Յերոնիմական, հրաշքներու անուզառ աղբիւրներ են: Գաղղիայի մէջ Ս. Գրանիկսկոս Ունժիսի գերեզմանին վրայ ամեն տարի անմիտ հրաշքներ կ'ըլլան, որոնց սուսպութիւնն ամենախիստ քննադատութեան կանոններուն համեմատ անտարակուսելի է: Այս նիւթիյի մէջ Ս. Յակոբոս առաքեալ եւ Ս. Խսիդորոս անուրկան հրաշք կը զործեն: Ս. Գրանիկսկոս Քառեկը բոլոր արեւելք հրաշքով լեցուցած է, եւ մինչեւ մը օրերը իրաւցքներ պանչելազոր մըն է: Գրիտեմ որ մը օրերուն տեսակ մը խորունի գիլլառփաներն առ ամեն միացութիւններուն վրայ ժողովով մը կ'անցնին. բայց մնէր ալ անոնց ամեն հայհոյութիւններուն

Եւ հեղինակի խնձորուն զբոյ ցաւակցութեամբ. մը ժողովրդի կրծանք անցնիլ, Եւ հաստատէլ միանեպահոցն ու բարոռոցին առա և թէ հրաշքներու ժամանեակն անցած ըլլաց:

Այսնատիփի միայն կրծանք զի՞տանիլ, որ հիմայ հրաշքներն այնպահի յանձնի չեն պատահիր, ինչպէս առաջին ժամանակները: Բայց առ ալ բանաւոր պատճառ մը ունի, որ կը ցուցըն թէ առանձի պէտք եր ըլլալ: Ա. Գրիգոր պատարացի խորհրդածութիւն մը կ'ընէ, թէ մասազ անձերուն առաջ խոր կը արուի, ցորշափ որ զիս փափռուի են, որովհետեւ եթէ առանձի չըլլար, հասկերու Եւ խորշակի գէմ չեթին կրծար զիմանալ. բայց անզամ մ'օր խորանի արձնաւ ձգուծ Եւ առանձ ու հաստատու կերպարանք մ'առած Կ'ըլլան, ոլ անկից եարը երկինքին սագորական ժամանակին երկրիս վրայ թափած անձերեներուն թող կը արուին: Կ'մանապէս առաջին տարիները՝ երբ անհաւատները պիտի զառնացին, հրաշքներն առելի հարկաւոր եին՝ իրեւ. հաւատոքը հաւատալի ընելու արտարոյ կարգի միջոցները. ուր որ մեր առենները՝ որ հաւատոքը ընկը հանրապէս հաստատուած է, Եւ հաւատացեաները խանձարութեն միանալ՝ անոր մէջ անուծ են, ոլ հարկաւորութիւն չինչար պայտիսի արտարոյ կարգի միջոցներու:

Ասից զայ՝ հաւատոքն ան առեն ուրիշ փաստագ չէ կրծար առելի զարութիւն առնուլ, որշափ հրաշքներու ազգեցւութեամբը, ուր որ մեր որերն ուրիշ շատ փաստեր կան, որ անոնց առեզ կը բռնեն: Մեր որերը կրծայ հաւատոքը մարդկարեւթիւններու գեղեցիկ շարք մը յառաջ թէրեւ, որ զարե զար ուռուզուած ու կատարուած են: Հռունց Եկեղեցին նոյնպէս կրծայ ցուցընեւ իր առևորութիւնը, իր առածեալ մը, իր մրցութիւնները, իր յազդութիւնները, իր մարտիրուններուն հաստատութիւնը, իր հասկեներուն անընդհանու յափորութիւնը, Եւ ուրիշ առոր նման բաները: Առ առեն փաստերը գարերու անցնելով առելի Եւ զարութիւն կը սպանուն. ուստի զարմանք չէ որ նոյն Եկեղեցին ալ հիմնյ ոյնպահի շիկարութիր հրաշքներու, որոնց առաջին զարերուն մէջ զրեին է իր մի մրցյն փաստերն եին: Առաջ վերբխապէս յայտնի կը սեւուուի այն գեղեցիկ անառառաքելիքն իրեայ ոչնչացընեւ: Մեռերականութիւնը իւր Անդրանիկու և Տիգրանիւ թիւնը (ինչ անուն կ'ուզես ուսոր) ինք իրեւ մինչու բաւական չէ իր զարմանքի զարձերով բոլոր հրաշքները մեկնելու: Առոր վրայ համազաւու համար՝ բաւական է Մաքնիստիւն շահապահութիւն ե-

գ. Առեւոյն մեր զարը հրաշքներու գէմ նոր զամայութիւն մ'ալ յառաջ կը բերէ, Եւ կը կարծէ թէ առաջ բարըն ալ մշանթեառաքէս կրծայ ոչնչացընեւ: Մեռերականութիւնը իւր Անդրանիկու և Տիգրանիւ թիւնը (ինչ անուն կ'ուզես ուսոր) ինք իրեւ մինչու բաւական չէ իր զարմանքի զարձերով բոլոր հրաշքները մեկնելու: Առոր վրայ համազաւու համար՝ բաւական է Մաքնիստիւն շահապահութիւն ե-

թե պայմանները մատածել : Եւ եթէ առ առաջին կարդի դոքեր-  
բան վրայ կ'առելցընես նաև թշնալըն ու խոսզ ժեղանելը :  
Եւ մինչեւ անգիի աշխարհներն եկազ ու իրենց լուրերը մեզ  
հաղորդաց ողբեները, աղ անկէ եաւ հրաշքներու շուրջն ալ կը  
թիգեն : Առանձի կը խօսին շատերը բերնով, ոմաներ ալ նաև  
ազգագրամթեամբ : Խրառցընէ եթէ մարդ այսպիսի այլանդակու-  
թիւններն ականչափը լսելու շքըայ, յիկրնուր հաւատալ . բայց  
այսպիս է : Առ գժուարութիւններուն ուզգակի պատասխան  
տալէն յառաջ, կ'ազարչեմ, ընթերցող, որ ընդհանուր դիտ-  
ղութիւն մ'ընեա : Վանարիշաց միշտ առ կը զրուցն թէ վն-  
ինար հաւատալ, ճառերին առոր չիհաւանիր, եւ թէ մենք  
ուզգափառքս շատ դիւրհանան ենք : Եւ եսքեն դորձրով կը  
ցուցընն թէ աշխարհիքս վրայ՝ ամէն առանձի այլանդակու-  
թեան անխարհոցաբար հաւատացոյ իրենցն առելի շկայ,  
բաւական որ այնպիսի այլանդակութիւններով քրիստոնի հաւ-  
ատարին դէմ ելլն :

Անցած զարուն մէջ, ինչպէս ամէն մարդ պիտի, ան-  
հաւատամթիւնն իր վերին եայրը հաւատ էր՝ պիրիսովանե-  
րուն եւ Համարէն ուսմանց վրայ պրոզներուն ձեռքափը : Բայց  
բան մեաց արդեսք, որուն շհաւատացոի : Անձեր՝ որ բանա-  
զատութիւնն պատճեռուն շէին կրնար հաւատաց հին ու նոր  
կուսիարաններուն, շատ մը կրցան հաւատալ շենացւոց տա-  
րեկրութիւններուն ստութեանցը, որոնց մէջ յայտնապէս ժո-  
ղովուրդը շազդորթիւն : Համար առանցելական Շնոթիւններ  
հարուած զրուած են . որովհետեւ կը յաւսպին որ առանց-  
մայ կըննդաց զրբին ժամանակագրութիւնը ուստ կրնան հա-  
նել : Հաւատացին թէ Հնագիստուանի մէջ զանուած ձեռազիր  
մը, որն որ նոր բարոզչի մը զրուածքն էր, իբրև Շնոթն  
մասցած զիրք մ'ըլլայ . զան զի կը յաւսպին որ առաջ կրնան  
ցուցընն թէ միայնը բաւական է Աշխարհութիւնը զանելու,  
եւ զերբնական յայտնութեան բուտին հարկաւորութիւն շկայ :  
Հաւատացին թէ Եպիպառու զանուած երկու կիսագունդները  
երկից այնպիսի կերպարանք մը կը ներկայացընեն, որն որ  
ուրիշ կերպուով չէր կրնար մեկնուիլ, բայց եթէ ըսկըզ որ  
սանցազարդութեան համար Մամասի որոշած ժամանակէն  
շատ զարեր յառաջ աշխարհիքս արդէն եզած ըլլայ : Հաւա-  
տացին զուտրնախօս հանապարհորդներուն, թէ առանց կրնանի  
ազգեր ալ զանուին : Հաւատացին թէ Սմբրիկոյի քանի մը  
կազմերը պրուառ մարդիկ կը զանուին : Հաւատացին թէ Յար-  
գանակու անզիի կողմէ Հրեացը ծազկեալ թաղաւորութիւն-  
ներ ունին : Ուրիշ բնչ բաներու ալ շհաւատացին, յաւարայ  
որ անոնցմայ կրնան սուրբ Գրիբին մէկ խօսքն ուորի տակ առ-  
նել կամ մէկ դորձը տարակուամ տակ ձգել : Ե՞նչպէս կ'ըլ-  
լայ ուրեմն որ այսպիսի անհաւատացի բաներու զիրքաւ հաւա-  
տացողներն այնչափ գժուարութիւն ունենան հաւատալու . երբ

որ հրապարակական հաջոկեալ հրաշքներու վրայ խօսք կ'ը-  
լցի . որոնք դիմում մարզիկներէ պիտուած եւ սուրբ անձնից-  
ներէ հաստատուած են, ոյնպիսի անձնիքներէ՝ որ աւելի  
մռնիլ յանձն կ'առնեին . քան թէ ասանկ ծանր նիւթի մէջ  
սուս խօսիլ . իմէն մէկն առոր պատասխանելու ըլլայ, թէ ա-  
ռոր պատհան՝ ուղղափառ նշանագութեան գէմ ունեցած  
տակլութիւննին է . միթէ նշանագութեան հեռացած կ'ըլլայ :

Ասիկա ենթադրելին եռքը՝ դառնակը մը խնդրոյն :  
Երբ Մեսմբրականութիւնն ու Հոգեւորականութիւնը՝ կոնան  
արգելոք հրաշքներուն զօրութիւնը տիտացընել : Այ ամե-  
նաքին, եւ ոչ իսկ կրնան քիչ մը բանուարութեամբ մռնեռ-  
զին վրայ տարսիցոյ մը պատճեռուէլ : Աս հարցներուն շա-  
րութեան եւ խարեւութեան վրայ յաջորդ զիսոյն մէջ քանի  
մը խօսք պիտի զրուցեմ . հաս բաւական կը համարիմ լուծել  
ան գժուարութիւնները՝ որ անոնցը հրաշքներու գէմ յա-  
ռաջ կը ըերուին : Կ'ենթագրեմ քիչ մը առեն, որ բոլորովին  
Նշանագիտ ըլլան ան ամեն երեւոյթները՝ զօրոնք պարծանուով  
մը առնենիս կը զնեն առ նոր զիսութեան վրայ զարմացող-  
ները : Կը ընորհեմ որ մազնիսացեալք աշուշնին զայ՝ անձա-  
նոթ լիզուազ զրուածներ կարգան . հիւանդաց աղիներուն  
մէջ անօնց ցաւերն ու ազեւոք նաևն ան, թեսութեան դաշ-  
տնիյներուն մէջ ճածկուած զարմանները զիսնան, ներկան ու  
սպազան, իրենց մաս եզած ու իրենցը հեռու զանուազ բա-  
ները տեսնեն : Կ'անձապէս կը ընորհեմ որ սեզաններն իրենք  
իրենցը շարժին, խօսին, իրենց եզած հարցմանքներուն պա-  
տասխան տան, հարգիներն անզիի աշխարհէն դան, ծած-  
կուած զազանիքներն իմանան ու յայտնեն . եւ որիշ ինչ որ  
կ'ուզե՞ ընեն : Հրաշքներու հակառակորդներուն մզմէ ամեն  
պահանջանները վայրիեան մը կ'ընդունիմ . բայց եռքեն ես ալ  
իրենց մէկ քանի հարցմանքներ ունիմ ընելու :

Ա Դաշտու կրնաց բանը թէ առ զիսութիւնները մը  
դարսու պիտուերն են, երբ կը պնդէք որ հիներն ալ չէ թէ  
մոյք զանանք կը նաևն նային, ոյլ նաևն անոնցըմով իրենց խօ-  
սքութիւնները զարծելով, տողովրդեան առնեն իրեւն . հրաշք  
կը ձեւացրնեին : Հաս հակառակութիւն կայ : Վեաց եկի մանու-  
անդ բանը թէ մը դարն առ զիսուերը զուրս հանեց, վասն զի  
զանանք մը պահանջագործներուն վրայ տեսած էր :

Երկրորդ հնչյուն եզած է, որ հին առեններն ոյն-  
պիսի զազանիքները՝ միայն խիստ առարինի եւ անսպաս վարք  
ունեցողները կը նաևն նային . եւ իրենց ժամանակակից եզակ  
թէ զիսութիւնները ու թէ փորձառութեամբ իրենցը երեւելի  
մարզիկ անօնց վրայ առնենեին անզեկութիւն յանձնեին : Իրա-  
ցնեն արաւորդյ կարգի բան մըն է ան հին հոգեւորականու-  
թեան ու մազնիսականութեան՝ միշտ արրանքեան հետ մէկ-  
անդ զանուարիլը . իսկ մը որերը նոյն զիսութիւնն անանկ

բարձրամիտ չէ, պյուղես որ առնեան հետ ընկերութիւն կ'ը-  
նէ, մանաւանդ թէ, թնջորես շարամիտները կ'ըստն, առջի  
անառակ երիտասարդներուն ու լկափ կիներուն քով կը  
զանաբի:

Երբորդ՝ կը կարդանց որ հին ժամանակները գործուած  
հրաշքները՝ մը լու ծանրակցիք նշանաւութիւն մը հաստատե-  
լու նպատակաւ կը կատարուեն, Առուենոյ վառացը եւ կամ  
հոգւոց նշանորիտ օգտին համար, եւ ոչ թէ թեթեւութեամբ  
կամ յնչին եւ առանել եւս մեզանչական վախճանի մը հա-  
մար: Արդ՝ թնջէն է որ հիմա հոգեւորականութեան եւ մազ-  
նիսականութեան երեւոյթներն ընդունացն, եւ շատ անզամ  
ալ ծանրապէս մեզանչական հետաքրրութեան նպատակաւ  
կը կատարուին: Առ վախիսութիւնն ինչպէս եղած է:

Առեից զատ՝ մազնիսականութիւնն ու հոգեւորակա-  
նութիւնը կինան այս աշխարհիքո մէջ շըսուած զարմանալիք-  
ներ գործենէլ. բայց ան առնեն միայն երբ որ նոյն արուեստին  
ուսուցիչներուն հրամացած եզանակներն ի գործ կը դրուին:  
Օրինակի համար, առողջութեան վրայ խորհուրդ հարցըներու  
մէջ, նախ պէտք է որ երկու անձինք գտնուին, մազնիսացը-  
նող այլ մը եւ մազնիսացած կին մը. Հարկ է որ մազնիսա-  
ցեալ այլոն առելի զօրաւոր մազնիսական հեցուկ անենայ-  
քան թէ մազնիսացած կինը. Հարկ է որ երկուքին կամքն ալ  
միարան ըլլայ. Հարկ է որ մազնիսացընող այրը՝ մազնիսացած  
կինը վրայ տղգէ: Եթէ ուրիշ կերպով չէ զոնէ նոյրուակրով,  
կամ հրամացելով եւ կամ կամքին մէկ ներկորեւութեամբը,  
որպէս զի նոյն մազնիսացած կինը կամաւոր թեմութեան մէջ  
մտնէ. առ մինակին Հարկ է որ ան կինը լուսաւորութեան ը-  
ստանած պիճակին անցնի, եւ վերջապէս նոյն մազնիսացած կինը  
պէտք է որ յարարերութեան մէջ դրուի ան անձին հետ՝ ո-  
րուն համար խորհուրդ կը հարցուի. կամ անոր անձնական  
ներկայութեամբը, կամ անոր մազնիսան եւ կամ անոր վերա-  
բերեալ թնջորիս որ է՝ ուրիշ մէկ բանով: Կողմազէս անդիի  
աշխարհիքն հոգի մը կանչելու համար՝ Հարկ է որ ուրիշ անձ  
մը իրեւ միջնարդ՝ ըլլայ. Հարկ է որ իրենց մէջ նշանեար  
հաստատուին, որոնք բառերու անդ առնուին. Հարկ է հարց-  
մանքներ ընեն, որպէս զի պատասխան առնուի, եւ ուրիշ ա-  
ռոր նման բաներ: Եւ վերջապէս առնեն բան առաջ կը լմբնայ,  
որ միայն խորհուրդներ կը առուին ու խուզեր կը խօսուին,  
եւ երբեք գործք մը շիզորեւուիր:

Արդ մը սուրբերուն հրաշքներուն մէջ առնեալին ա-  
ռանց նման բան վիճեւնուիր. Բնչու որ պյուղիսի պարագաւուե-  
րու մէջ կատարուած են, ուր եւ ոչ կարելութիւն կայ ի գործ  
գնելու նզն միջոցները. որոնցման՝ թնջուկն զուն կը զրուցես  
հրաշքը բառիսն զօրերի մը կը դառնայ. եւ ուր մազնիսա-

կան եւ հարեւորական զարծողութիւններուց, թէ որ արժան է առանձի բաել, եւ ոչ առուելին խոկ կը տեսնալ:

Մեր հրաշքները՝ երբեմն ոգի, հրայ, ֆրայ եւ արիշ անզգոյ արարածներու վրայ կ'ըլլան: Աը տեսնես որ միայն խաչակինքներով մը՝ հրցեւները կը մարին, մրրիկները կը հանդարաբին, ալէ կոծութիւնները կը խաղազին, թոշներն անզգը կ'ըլլան, արիշ որ մեկն բան: Կարելի բան է ոգը, մրրիկները, ոմբիանասը, անզգոյ բնութիւնը մազնիսացընել: Մեր հրաշքները շատ անզամ առանձին մէկ անձն մը կը դործուին, որ հոգեվարը բնիստ անկողնեն յանկարծ կը յառնեւ, կամ ջրերուն վրայ կը քալէ, կամ բոցերու մէջ չ'այրիր: Արդ մէր է հոսուզո մազնիսացած կինը կամ ԳԸ-ՌՇ, որ անձնց միջացած պատիփի զօրութիւններ գործուին: Մեր հրաշքները շատ հեղ սրբոց գերեզմաններուն վրայ կը կատարուին, որ մեկն իր կարսրնեցուցած զօրութիւնը նորեն կը սոսանայ, մեկոյն խելքը, մէկը կարսրնեցուցած անզամը, մէկայց հոգւոյն խաղաղութիւնը կ'ընդունի: Արդ ասիկա ԲՆ-ԶՊԵՍ կ'ըլլայ: Գուցէ մասները զիւնողանիները կը մազնիսացընեն, եւ կամ ԳԸ-ՌՇ կամ սորիշ անձն բան կ'ըլլան: Մեր հրաշքները կը զարծուին միայն ոգենեթեան կանչելով երկինքը բնակող սորքը, կամ իրենց մասունցները մերձեցընելով, կամ զիրենի պատիկերի մը առջեւը յարգելով: Ուրեմն անձն մարդ՝ որ կ'ուզէ, իրենց ինչ զիւրը մազնիսացընել կամ ինք իրեւ հոգիներուն հրամացէլ, որ անձնութ ազդեցութիւն մ'առնենայ:

Բայց զբանարարար մէր հրաշքները՝ խօսք չեն, դործք են: Մազնիսացընողներուն անձն շատիստութիւնը, հոգիներուն անձն զաւշակութիւններն առաջ կը լըլլնան, որ միայն խորհուրդ կու տան թէ ինչ պետք եւ ընել կամ ըսել վախճանից համարու համար. բայց մի եւ նոյն տանն առզանց քեզի չեն շնորհեր: Մեր հրաշքներուն մէջ բոլորութիւն առար հակուակը կը պատահի: Քեզի զեղեր չեն դրեր, զարմէք պետք եւ առնուլ բժշկուելու համար, հասուառողջութիւնը կու տան քեզի: Քեզի խորհուրդ միայն չեն տար թէ ինչ պետք է ընեն՝ առաջի միուր անձննալու համար, հասուառ նոյնը կը լըլլնեն. Քեզի չեն ցուցըներ թէ բնչպէս պետք եւ հրդեհը մարդէ, ոզք հանգարանցընել, մռաւալ մը կենցանացընել: Հասուառ մի եւ նոյն տանն բազմացած շնորհըդ կու տան քեզի:

Այս անտարակուանիքի հրաշքներէն մէկը, եւ փարձէ թէ արդեւք քու արուեստութիւններէ: Օրինակի համար, անձնուստուրը Հազորդութեան այն զարմանալով հրաշքը, որն որ Դուռըն քազարը պատահած եւ պատճառ եղած է ի պատիւ առնենաստորք Մարմարոյ Տեսան զեղեցիկ եւ շքեզ եկեղեցույ մը շնորհութեան: Դեղքն առանձի պատահակաց: Տանըրակազմուուս զազին մէկն եկեղեցույ մը մթնու մասնաւու վրա հանացարձուած նշանաբրուի մը զողուած էր, եւ զրաստին

վրայի պարմին մէջ գնելով՝ հրապարակի մը մէջն կ'անցնէք։ Հան անդ մը հասնելով, յանկարծ անառանքը կանկ առանիցն էւ շուզեց քայլ մ'ալ յառաջ երթալ։ պարկին մնը իրմ քականցաւ, առ ըս նշխարը գուրս ելու։ բառոյ նառագայթներ ցոլացըներով, և ամենուն աշքին առնելը՝ ողին մէջ այնչափ առնեն բարձրացած կեցաւ, մինչեւ որ բարը քաղաքը բարը կզերը, քաղաքին բարը պաշտօնառաներները, անձին անհամար ժողովրդեան բազմութիւն մը կարող եզան հրապարակը գալ, և ականառան վկայ եզան թէ բնշպէս նոյն առ ըս նշխարըն մնը իրմէ իթաւ, ուրիշ մասնառութի մը մէջ հանգչեցաւ, զորին որ արքեպիսկոպոսն իրեն ներկայացուց։ Արդ այսպիսի զորնքի մը մէջ, կը խնդրեմ, ուր կը զանես մազդինիականութէնէ ու հոգեւորականութէնէ պահանջուած թէ ուժինները։ Եւ երբ որ Փրանչկիսկոս Քառեր ծափ ջուց քանի մը առականները կ'օրհնէ, և միոյն խոշակերելով՝ անոյշ զրի կը զարձնէն, զթարով հմեն հարիւր հագույց վրայ սրանը ճարտաւէն կը մառնէն։ Եւ վկայ եզան նոյն հրազդին, կրտուն զուն առոր մէջ մազդինիական կամ հոգեւորական արուեստին թէ ուժինները աեսնել։ Եւ երբ որ քու արտեստից սզգեցութիւնն անենալու համար պահանջած թէ ուժիններդ առ մեր հրաշքներուն մէջ շնու զանուիք, ինչպէս որեւն շնու խռուսավանիր որ այն հրաշացի սզգեցութիւնները քու արտեստից զարութեամբ չեն կրտուր մեկնուիլ։

Ասոր համար ամեն անդամ որ մեր հրաշքներուն զէ մ զնելով՝ կը զրացեն թէ այնպիսի զորնքերը ընական կերպով ալ կրտուն զորնքուիլ քու հնարքներուդ օգնութեամբը, մնյ ալ միշտ իրաւունք կ'ունենանք պատասխան տարու, թէ թող քառեից պէս ըլլայ, որ կարող ըլլայ ընական կերպով նոյները զորնքել, բայց միշտ քու արտեստից միջոցներն ի զործ զնեց են։ Արդ սրամինեւու մեր սուրբերն առանց այսպիսի միջոցներու հրաշքներ կը զարծնէն, զուն քեզմէ շնու աեսները որ առանց հրաշքները ոչ քու միջոցներուդ հետեւութիւններն են և ոչ ալ ընական զորնքեր։ Դան քու արտեստերուդ օգնութեամբը զարմանալիքներ կրտուս զորնքել, հիւանդներ բժշկել, ծովին վրայ քալել, ողին վրայ թաշիլ, երկիրը շարժել, մինչեւ դիակները գերեզմաններէն դուրս ցանքեցրնել։ Այս ամենայն կը շնորհնէնք քեզի։ Բայց զուն այս ամենայն կրտուս ընել, քու գիւտերդ, քու միջոցներդ, քու զիսութեանդ զազանիքներն ի զործ զներով, ասոր համառակ մեր սուրբերն իրմենց հրաշքներն առանց այսպիսի միջոցներու կառարելով, միշտ հրաշացի զարութիւն մը, նշմարիս հրաշք մը զործած կ'ըլլան։

Ա ի իրմապէս եթէ ան ամեն զորնքերը՝ զորնք մնյ հրաշք կ'անուանենք, արբիշ բան շնու բայց եթէ ընական զորնքեր, ինչու ուրիշ զուն ալ զանուիր, շնու զորնքեր՝ տոփիթը

պատահած ժամանեակ: թնութիւնն իր գործքերուն ու ազգեցութիւններուն մէջ միշտ անփոփոխ է: զանը բոլոր թնութիւնը և եռաբգ առած են, թնչն: ուրեմն ուզանքից պէս գործել չես առար: ինչու հեռաւոր բաները մեզի չես յայտներ: թնչն: հիւանդները չես բժշկեր, թնչն: հրցեհները չես մարեր: թնչն: անձրեւները չես սանեներ, թնչն: քանի մը գիտեներ մահուանէ կենաց չես կանչեր: թնութեան ուրիշ գործքերն ամէն անգամ հարիւաւոր եղած առան կը կրկնուին: թնչն: վերը յիշուածներն ալ չեն կրկնուիր, որոնք այնշատ նոր: այնշատ պատահար եւ այնշատ զարմանալի կ'ըլլոյին:

Սուսպիր որպէս զի մարդ կարող ըլլաս հրաշքներու վրայ առ քու տուած մեկնութիւններով հանդիլ, պէտք է որ չէ թէ միայն բարձրագոյն շարամառութեան աստիճան մ'ունենաց, հաւաս նաև: մեծագոյն սուտիճան ապշտութեան եւ ապիստութեան: Պէտք է չպիտուաց, ոչ թէ թնչ է հրաշքը, եւ ոչ թէ թնչ է մազդեխականութիւնն ու հոգեւորականութիւննը, եւ միայն անոր համար խօսի, զան զի խառելու նիւթանի:

Այս պատասխաննեիս, թնչու առնեն մարդ կը տեսնէ, կ'արգէ ան ենթ աղբութեան մէջ՝ թէ մազդեխականութեան ու հոգեւորականութեան վրայ ըստած ամէն երեւոյթները ճշմարիս են: իսկ եթէ մոռածելու ըլլաներ, որ նոյն երեւոյթներուն շատերն ուրիշ բան չեն, բայց եթէ խարեւութիւն եւ ձեռաց խաղեր, թնչու կը խոստավանին նոյն իսկ անոնց պաշտպանները: Եւ եթէ ասոր վրայ աւելցնելու ըլլաներ նաև որ նոյն փորձերուն շատերն ուրիշ բան չեն, բայց եթէ ծանր մզքեր, սատանայսական կոչութենք եւ աւելորդապաշտպաններներ, զորոնք արգէն հին ատեններէն Ա. Եկեղեցին զատապարտած է, ամէն մարդ կրնայ իմանալ թէ որշատ առանցմէ հեռու եին այն ուորը անձինք: որոնց հրաշք գործած ըլլալը՝ պատմութիւնը կը հաստատ: Արդ՝ որ կողմանն որ մասնեւելու ըլլայց հակառակորդներուն հանած գժուարութիւնը, առնեներն բանաւութելու բառը չէ:

Դ. Բայց գործեալ կը պիտին ու կ'ըսնէ: այսու առնեցնիւ ով այնշատ ազեկ կը նանշնայ թնութեան զօրութիւնը, որ կարող ըլլայց ապահովութեամբ հաստատել թէ այն մեր հրաշք անուանած զորքքը՝ թնութեան զազուիլը մը ըլլալու: զորն որ մենք զեւ չենք: Զորդ է հը հը իւշւու համար: Հարդ է նույն դժունը նույն դժունը: Արդ՝ ով կրնայ առ համարձակութիւնն առնենալ: ուրեմն միշտ ալ անուողը կը նոյս հրաշքի մը զայռութիւնը: Ըստ զարմանալի բան է, որ մարզիկ՝ որոնք մեր որերն այնշատ կը պարծին թէ ամէն բան զիտեն: թնութեան ամէն ներքին ու խորունկէ զազուիլքները մնուած զան էն, որուար թնչուակամ խոստավանին իրենց ապիստութիւնը, երբ

կը կարծեն թէ կրնան առաջ տէզ մը նետել ու կրօնը խոցել: Մենք ալ յօժարութեամբ կը շնորհենք իրենց, թէ ապէս են բնութեան գաղտնիքներուն, մանաւանդ թէ առ ալ կառելցնենք թէ պէտք չէ որ մայզն պարկելուութեան համար իրենք զիրենք տղեան համարին, հապա ներքուստ համազուելու են, թէ սոսոզին պյանդէս տղեան են: Բայց տակից բնէ կը հետեւցընեն: Եթէ չենք զիտեր թէ մինչեւ ուր կը համարի բնութեան զօրութիւնը, զոնէ ան ալ պիտի շդիանէք, թէ այն զօրութիւնն ինչպիսի որ ըլլայ: շիկնար իւն իշխան հայուսն ըլլաւ իւ հասուսուն որբեններուն իւ յուսւնաւու: Եթէ ասիկա զիտենք, բաւական է ճշմարիս հրաշքները ճանշնալու: Առան զի առն անզամ որ եակի մը վրայ իր բնութեան հակառակ զօրեազութիւն մը կը տեսնեմ, իամ այն օրենքներուն եզծումը, զօրուք փորձառութիւնն ինձի հաստատուն ու անշարժ ցուցոցած է, և կը համազուիմ որ առ բանու տառնց բնական պատճառի մը եզած է, միւս կը հաստատեմ առանց մոլորելն վախոնալու, թէ հան մարդկային կարողութեան զիր զօրութիւն մը կայ, ոյսինքն է հրաշքը: Այսպէս, օրենակի համար, առանց ճանշնալու հրայ առն յատիսթիւնները, զոնէ առ զիտեմ թէ բնական մէջ զանուող մարդկային մարմնի մը, չէ թէ մայզն հրայ մէջ զանուող մարդկային մարմնի մը, ոյլ մէջ զանուող մարդկային մարմնի մը, ոյլ մանաւանդ անկից զօրվութիւն մ'ալ կը դոայ, և ասիկա պյանդիսի միջոցով մը կը կատարուի, որն որ ամենեւին առ ազգեցութեան հետ համահայտութիւն չունի, բնակես ըստմ մայզն խաչակնելով մը, և՛ առանց մոլորելն վախոնալու: միւս կը հաստատեմ թէ հրաշք մը զօրեաւած է: Եւ ինչու համար: Առան զի շիկնար հրայ անբատիչ զօրութեան հետ մասրադնիք այն հակառակ զօրութիւնը՝ որն որ հոս կ'ազգէ, ապա թէ ոչ՝ պյանդիսի եակ մը կ'ըլլար, որն որ ինք իր մէջը հակառաւթիւն կ'ունենար:

Բնական օրենաց հաստատութիւնն ինձի ուրիշ փառա մ'ալ կը մաստակարարէ, որն որ նոյնպէս անյազնելի է: Արարածական զօրութեան մը հասնել կրցած վերջն առհմանն ինչպիսի որ ըլլայ, առ սուզդ է որ մի եւ նոյն տեսակ առթի, մի եւ նոյն տեսակ պարագայի մէջ, առն անզամ մի եւ նոյն զօրեցը յառաջ կը բերէ: Առանց մաստարական պատճառներու զիմելու, առն զարերու փորձառութիւնն առ բանու յայնի կը ցուցընէ, և անկարելի է ուրանալը: Զուրը միւս կը թիրէ, հուրը միւս կ'ազգէ, արեւը միւս կը լուսարուէ, երկիւը միւս անկիեր կը բռացընէ, զանակը միւս կը կորէ, և պյանդան յառաջ որչափ որ կ'ազգէ: Միեւնոյն պարագաներու մէջ՝ բնութեաններ միեւնոյն ազգեցութիւնը կ'ընդունից հաստատութեամբ: Խոկ երր որ կը տեսնեմ թէ օրհնութիւն

մը տալով, սուրբ մը ողնոսին ենոն կանչերով, սուրբի մասունքը մը գոյցընելով, մասմառ զէպքի մը մեջ՝ ընտթեան հաստատուն օրէնքները կը փոխուին, թէզդէս առաջ շրջամ թէտէ ասիկա ընտթեան զարծքը չէ, ոյլ արտաքրոյ կարգի զարժիքն մը մեջ մասն է: Եթէ նոյն զարծքերը ընտեան ըլլոցին, հարկ էր որ ամէն անդամ նոյն պատճառներուն ի զործ զրուած առենք կրցնուեն: առայ եւ օրէնքներ ենուն մը, մասմառ գոյցընելով մը, միշտ եւ ամէն անդամնեն նոյն զարժիքները պիտօք ըլլոցին: Եւ եթէ ասիկա ցայտապիտու առան է, ապա ուրեմն նշանրին եւ լուսաւոր կը նոյն միշտ թէ հրաշքները կարեցի են եւ կ'ըլլուն:

Աներինակէս, կ'ըսնեն ումանք, Եւ Նշար հաստատուի հը գոյցներու, զրուած մի ունէ գոյցներու մէջ և կորուած... ինձի վերեւոյ ու ոյնուի հաստատուն չափանիւն լունին... որուած էր բայի բայէր ին...: Չես կրնար հաստատու: Պատասխանը շատ զիւրին է: մի հաստատու: Հրաշքներուն զորժիքնեն ու առուգութիւնը պաշտպանած առենքներ, մենք շնչք ուզեր ըսել թէ ամէն հրաշքի ոյես պատճառած բաննը՝ նշանրին հրաշք ըլլոց:

Կը պարաւառինը հաստատ ան հրաշքներուն, որուր սուրբ Գրոց, թէ հին ու թէ նոյն Կատակրուտնեն մեջ կը կարգացուին, որոնց կը պիտի Հազբին առարք Պրոբոն հեզինիր: Ասմանց եւուր մեր բարդ վաստականիւններուն արեանի են ան հրաշքները, զրուած սուրբ Եկեղեցներին կը յնոն եւ կ'ընդունի սուրբերուն երանացուցման համար, որովհետեւ իր քննութիւններուն մեջ Հազուոյն սորբոց ներկայութիւննեն իրեն հետ ըլլուցով, առանց հակառակիին առանց յանդզուստեան շիկնար ըլլալ: Խոկ սորբոց վարքերուն մեջ զրուած ուրիշ հրաշքները միոյն ոյնաշխ իրաւունք ունին մեր հաստատ պահանջներու, որուած որ կը պահանջնեն պատճառիցներուն հեզինակրութիւնը, բերուած վիզյութիւնները, եւ բանազարտութիւնը՝ որով պատճառած ու հաստատած են: Եւ եթէ առանց բաստեան բանազարտութիւն զարծքեր պատճառելու ըլլան, չէ թէ միոյն սորբոց շիկոյ հաստատու, ոյլ նույն խոհեմութիւնն է շհաստատոր: մատուանդ երր որ այնպիսի հրաշքներու վրայ է խոսքը, որուր մինակ մորդկացին հեզինակրութիւնն միոյն հաստատած են, թէպէտ եւ բանազարտութիւնն կանոններով աղ հաստատած ըլլան, սորբոց շիկոյ զանենք բրուտ: անուարականների համարելու:

Ով որ մարգելոցն բաներու մեջ՝ իրեն առայ հաստատ առանց զարծքի մը չուզեր հաստատ, ծիծաղեցի կ'ըլլոց, ոյլ անդամէ, յանձնա, շափէ դուրս կառկածու մարդ կ'ըլլոց, առ առաջ եւ բայց առաջ հաստատի զեմ յիմեզնենիր: Կայնար, ով որ շիհաստար հրաշքի մը որն որ իրբեւ անենազարդ հաստատած է ան ամէն եզակակներով՝ որոնցին զարծք մը

մարդկութեան կրթութեան հաստատութեան, ծիծաղեցի կ'ըլլույ և յամառութեան կեզար կրելու արժանի է. բայց որովհետեւ նոյն հրաշքը ուսուր Եկեղեցին իրեն առաջարկուծ չէ, անոր համար անհաւատ չ'ըլլուր: Եւ ամենիւ այնպահի հրաշքին է, որ Ա. Եկեղեցին չ'ուզեր որ արագիսի իրու շհաստատութեան հրաշքներու պատճիները, իրենց պատճան պահնելիքներուն առելի ծանրակշռութիւն առն, բայն որշափ ըստ թերեան անի զաւա մարդկացին հեղինակութիւնը, և կ'ուզէ որ առանկ աղյուսնեն ան դիրքերուն մէջ, ուր զանոնիք կը պատճեն: Այդ առկից առելի ըստ թերեան շատաւորեալ և մարդկան առելի դիւրին բան կրծաց ըլլալ: Եթէ առանկ թանձնութին առն հաստատութեալք, հրաշքներու դեմ և զող առն նախապաշտում մները չուտափ կը գողրեն: Բայց հեմայ ինչ բանի կը ծառացեն անհաւատութեան այնպահի մեծամաս ընդգրիմութիւնները: Արիւ բանի չէ, բայց եթէ նոյնացիսի գժուարութիւնները հանողներուն անմիտ շարակամութիւնը յայտնելու:

## Գ Լ Ո Ւ Խ Ժ Է :

**Խօսող սեղաններ եւ մազնիսականութիւնն:**

Ա. Ա. Նիստերուն մասնակից ըլլույ թե զէ բան մը շերեւար: — Բ. Առանձնութին հետ առն զանոնիքութիւն կը մերժէմ: — Գ. Այդ զմուս թերեան անհաւատութեան այնպահի մեծամաս ընդգրիմութիւնները: Արիւ բանի պահ թե արդեօք պիտի ու մազնիսակամութիւնը և մինչի ուր:

Նախընթետ այս զլլույն մէջ բառենիս բառական է ցուցըներու, թէ հրաշքներն անմենեաբն եղանակու մը չեն կրեար մեկնուի իսուսոց ուղամեներու: Եւ մազնիսակամութիւննեան նոր պարձրերով: բայց բառական չէ հեռացըներու այնպահի վասնագաւոր ու մեզանական փորձերէն նաև անանցը շատերը, որոնք զէ քրիստոնեաց չեն համարուիր: Առանկ իրենը զիրենը կ'արդարացընեն բայրով թէ զէ բան մը չեն համարիր անհիստերուն ներկայ զանոնիրը, թէ բան սորզերու և սուրզապէտ հետարրըրութիւննեան համար ներկայ կը գանութիւն: թէ իրենց որտին մէջ՝ գտնապին հարիներուն հետ որպիսի և իցէ նաև լուելուցն զանոնակցութիւնը կը մերժէն, թէ իրենց վրայ իրրեւ զէնք: ուրիշ բաներ կը կրեն, բնուպէս Քրիստոսի ու սուրբ Առողութանաց ու սուրբերուն պատկերները, եւ թէ վերիպազէս չեն կրեար կարծել որ զէ բան մը ըլլույ ան զարծութեան մէջ, որ մինչեւ բարեպաշտ կեանիք վարելու առաջնորդած և այնպիսի մարդիկներուն որոնք յառաջ իրենց հազարյն մրայ չեին մասներ: Առանկ են ընդհանրապէտ անպատճառները, որուցմով կը համարին թէ կ'արդարանան իրենց և արթներուն այքին սորզերը: Արդ ներեն միզի որ առաջնորդները քիչ մը յինները:

Ա. Կամի գել բաւ և վե տեսեր հ-քե-որսիւս-նիւս  
Աստերան և առ-ի ըլլ-ւ- ել. ե- Արդիո ի ըլլ-ն բաւ որ-  
Սլու ի- պո-ը հ-ե-որս-ի-ն-ի հ-ե-որ: Խայց հաս անմիջա-  
պե- աղեկ չ- հուներ ոյն և- գել բաւ և վե տեսեր ըսլը.  
Բնշու որ եթէ քեզն անք սրատեները գել անենելու ը-  
լուն, զան պիսի ըլլաս զերադշն եւ անրոզոքելի զատաւորը,  
որ վճիռ առա թե որն է գել եւ որն է աղեկը: Հեր-որտր-  
նիւս համեցընելը գել չե, բաւական որ մեղանչական ըլլ-  
ըլլ: Բաւ որին աղեկ է, բաւական որ համեստ միջոցներով  
ըլլայ: Արդ առ ամեն թեսութիւնները կը պահուին արգելոք  
ոյն նիստերուն ներկայ ըլլալու առենդ: Հետեւեալ քանի մը  
խորհրդածութիւնները քեզն առավելորդ կ'ըլլան առոր մրայ  
զատաւատն ընելու:

Կամի մուրգ գիր որ սյնչափ զիտուն մարդիներու: ը-  
րած փարձերն եացը՝ ալ չիկրնար տարակուսի տակ կոտիլ,  
թէ այն զործողութիւններուն մը անդիի աշխարհնքի հոգի-  
ներուն զործակցութիւնը չդունաի, այն հոգիներուն որ մե-  
զի հետ չեն, մեզի հետ չեն ապրիր եւ մեզի հետ հասարակ  
հ-աղորդակցութիւն մը չտնին: Եւ թեզեւ չեմ որանար որ  
երբեմ հասարակ ժողովուրդը կը խորուի ձեռնածուներու  
խոզերով, ոյսու ամենայնի ոչ որ կրնայ երրեք ուրանալ,  
եթէ չենք ուզեր ամենայն մարդկացին հեղինակութեան մրայ  
հասարակին վերցնել, որ չառ անզամ առ բաներուն մը  
չըմարիս հոգիներ կը խորուին եւ ներկայ կ'ըլլան: Իրենց  
ըրած զործողութիւնները, բնչուես պատասխան առաջ ամեն  
անսակ անենաց, որ առանց յառաջադպյան իրենց մը մուրա-  
ներու՝ ինդիներ կը յարացանեն, զիրենք կանչողներուն ան-  
ձանօթ եղաղ լեզուներ խօսիլ, այնպիսի զիտութիւններու  
մրայ ձառել՝ զորոնք առ կանչողները չեն հասկնար, հեռաւոր  
անզեր պատահած դեպքերը յայտնել՝ նոյն իսկ անենց պա-  
տահած առենք, եւ ուրիշ առանց նման զործերը, յայտնա-  
պես կը ցուցընեն նաև առաջ փիլիոնֆոյութեան աչքին  
առթելը, թէ իրրեւ առ ամեն բաներուն պատշաճական պատ-  
ճառ՝ իմացութիւն մը պետք է ըլլալ. եթէ չենք ուզեր  
առ այլանկակութիւնն ընդունիլ, թէ կարելի է այնպիսի  
համեմար մը կազմել, որն որ ամեն կորելի հարցութերուն  
ըստ պատշաճի պատասխաններ առայ: Ասկից զատ՝ նոյն իսկ  
առ բաներուն մասմասից եղողներն ալ կը խոստվանին, թէ  
հոգիներն իրենց զործակից են. ուստի եւ առ է պատճառն  
ալ, որ առ հոգիներն առենելով, իրենց զարոցին անոն  
տուած են, եւ Հաքի-որ-ի-ն-ի կը կոչուին:

Միայդ գիր երկրորդ՝ որ անդիի աշխարհնքը թէ բարի  
եւ թէ շար հոգիներ կան: Հան են բարի հրելուակները, ո-  
րոնք Առաւելոյ հաւատարիմ նեղալով, հիմակ Անոր պայծառ  
անսութիւնը կը քայելին: Առանք ամենամարուր եւ ամենայն

սրբութեամբ իլ հոգիներ են, և Աստուած իրենց սպասառ-  
րաւթիւնը կը զարծածէ անոնց ամենուն օպտին համար՝ որոնք  
փրկութեան ժառանգ պիտ'որ ըլլան։ Հոն են անարդուած  
հոգիներն ալ, որոնք ինչպէս ուուրբ Գերը կը զուցէ, իրենց  
տատիճաննը չպահելով, աստուածային շնորհքը կործնեցուցին։  
յախուննական պատիժներու զատապարտուեցան, և ամեն  
կերպ խարեւական միջոցներով կը զանան զմարդիկ ալ զատա-  
պարտութեան մէջ ձգել։ Կան նաև Հոն տեղը մարմիններէն  
բաժնուած հոգիներ, պյանիցն մոզմէ առաջններուն հոգին-  
քը, որոնցմէ սմանիք երկինքը Քրիստոսի Հետ կը թագաւորէն.  
կամ քառարանին մէջ կը մարրուին, բայց ուուրբ ու արդար  
հոգիներ են, սմանիք ալ անարդուած են վերթնական վճռով  
և անդունդներուն մէջ կը առնենան։ Այս ամենայն պայծառ  
և անտարակուուեցի է ուզգափառաց համար։

Արդ՝ ահաւասիկ առթեւնիս եղած մէջ խնդիրը։ Ան  
հոգիներն որ ադ նիստերուն մէջ կ'երեւան, բարի՛ են՝ թէ չար։ Ասոր պատասխանը տալը զժուար չէ։ Աստուած չի-  
կրնար թող տալ, որ բարի հոգիներն պյանիքի զործողու-  
թեան զործակից ըլլան, զօրն որ թնք ասաւիկ արգելած է,  
և Եկեղեցին չէ թէ միայն չ'ընծառնիք, պյա նաև խօսի կը  
զատապարտէ, պյանիքի զործողութեան։ Կ'ըսեմ, որն որ  
հաւատոյ շատ նշանարտութիւնները կ'եղանակ է յայտնապես  
վառելուառ է։ Արդ՝ հոգիները կանչելն պյանիքի բան մ'ըւ-  
լացով, բնչպէս կրնան բարի հոգիներն առոր մասնակից ըլլալ։

Թէ հոգիները կանչելն Աստուած ասաւիկ արգելուած  
է, չիկրնար տարակուար տակ ձգուիլ։ Անոզգակի արգելուած  
է անով՝ որ զիւթութիւնները, հառահնացութիւնները, հար-  
ցուկները, վհաւկներն եւ ընդհանրապէս ան ամեն աւելորդա-  
պաշտութիւններն արգելուած են, որոնցմէն կը զուշակուին  
ըլլալու դեպքերը։ Եւ ահաւասիկ առ է, որ խօսող սկզբնեւ-  
րու միջոցով կը վետուի, բնչպէս Ա. Ժադովը կը զուցէ։  
Պարբեր են շնորհ ին հայտը Եւ ըլլա-թեան դրեւ իցին։  
Ազգակի ալ արգելուած է հոն, ուր ասաւիկ զատապար-  
տուած է Աստուզի յանդզնութիւնը, որ մեռած Ասմուելին  
հոգին կանչել փորձեց։

Այսպիսի հազորդակցութիւնները բարորովին անծանօթ  
են Եկեղեցւոյ։ Ասոր վրայ առ խորհրդածութիւնը պէտոք է  
ընել, որ քրիստոնէից՝ անզիի աշխարհքին հոն ընելու ամեն  
տեսակ կարելի հազորդակցութիւններուն առանդպապահը, պա-  
հապանն ու վարդապետը սուրբ Եկեղեցին է. պյանիք որ բո-  
լորովին ազօրինաւոր է ամեն հազորդակցութիւն՝ որ իրեւ  
յառաջ չիկրար։ Կրօնը, կ'ըսէ ժամանակակից վիլխասփայ մը,  
կ'արգելէ իր սորվեցուցածէն զուրս բանի մը հաւատալ-  
բայց առոր վրայ պէտոք է նաև առելլունել թէ կ'արգելէ իր  
ըրածէն զուրս բան մ'ընելն ալ։ Արդ ստուգիւ առ հազոր-

գալիցան թե առաքու կարդի համբառն վրայ Եկեղեցին եր-  
բեք չէ խռամն, երբեք հաւասարեցն չէ առաջարկած. ոյն-  
պես որ պատշաճ է բարձ թե երբեք զանիկա չէ հանդցած,  
և կամ միշտ իր որդուացն արգելած է: Այս կրնոյ որդեմն ը-  
սել թե որինաւոր է, արահազ է:

բաց առիթը՝ հոգիներ կանչելն ուղարկի հակառակ և  
Եկեղեցւոյ վարդապետաթեան եւ ոկզրոնքներուն։ Գիտնա-  
լու ես, ով ընթերցաւ, որ ուղարկած Եկեղեցւոյ մէջ յետ-  
թեան զօրաթեան վեր եղած զործքերը բնական պատճա-  
ներով ձեռք ձգելն անհարելի կը համարաւի։ Արդ յետթեան  
վեր չէ մի մեզմ յատեռած հոգիներուն։ Հրեշտակիներուն,  
ուստիրուն եւ նզին իսկ Քրիստոսի հետ հազարդակցութիւն  
ունենալը։ Աւրեան այսպիսի Խոպատակի համելու համար  
ընականորեն եղանակ մը գտնուիր։ Բնշպէս կը հանդիպի մը  
դեպքին մէջ, ուղարկած ոկզրոնքներէ բոլորովին զուրու  
է։ Ասանկ կը զրուցէ յայտնապէս։ Ու ժողովքը լուսոր քրիս-  
տոնէ ունի եան եպիսկոպոսներուն խրիստ շրջարերականին մէջ,  
որուն մէջ գտտապարտելով զանանը։ որ նոյնը մազնիսակա-  
նութեամբ կը փորձեն, նիշտ առ պատճառը յառաջ կը բերէ։  
Յուշտ գլուխութեան յարդիւն աւբանաւուն լորդին, աւ  
բար իսկ աւսորեն հերեւի լուսաւուն լուսեւուն ե իւ բայց յ-  
լուսեւուն շնորհեալ դիւնդիւն։ Եւ որպէս զի մէկը  
շիարծե թէ առ գտտապարտութիւնը աստիր զործքերու  
դէմ է։ յէ թէ խօսազ սեղաններուն միջոցովն եղած փորձե-  
րուն դէմ, արդեն քիչ մը յառաջ տանց զրայ բացայսոյն  
խօսած եր, այսինքն կրօնի վրայ խօսակցելու, մռակը հոգի-  
ները կանչելու, պատասխան առնելու, անեանոնթ եւ հեռա-  
պ բաները յայտնելու, և ուրիշ տանց նման առելորդապար-  
տութիւններ զործելու վրայ։ Զնշնչ իշխան նոր ուրիշ լու-  
սեւուն կրթաւու, իւ ույլ ուղին աւան անոր դաշտաւուն լու-  
սեւուն։ Եւ ահաւասիկ նիշտ առ բաներն են սրոնք խօսոց աւ-  
զաններուն միջոցովն կը փնտառին։

Առ դաստիարակությանները նոր բաներ ալ չեն։ Առաջածանությունները կը ծանուցանեն թէ այս առելորդապաշտութիւններն ուրիշ առանձներ ալ չառ անզամ կատարուած են, թէ պետք եւ այլեւայց պատահական տարրերութիւններով, եւ միշտ ալ խափի գատարարաւուած են։ Հետեւ եւ նոր առելորդապայշտութիւններուն մէջ միայն առ տարրերութիւնը կայ, որ ան առանձները գաղտնի եւ խռութային անդուանիր կը գործուեն, որովհետեւ առն մարդ Երկրութեայ խորին յարդութիւն ուներ, և իր արդելքները չեն թէ միայն առանձնեկանները հատուասուն կը պահէին, այլ նաև կառավարութիւններն ալ, որոնք ուղղութառական հօգուած տագորուած ըլլալով։ Իրենց որէնքներուն ալ նոյները կը պաշտպանենք։

Առար համբառությ հիմնակառ ուն առանձնա, որ բազուրտիքանութիւնը իր հրաժարական պաշտուածու մէջ առանձնական հոգին խոփեած է, և վորդերականութիւնը իր հրաժարարութիւններն ալ առաջարա-  
նած է, առելորդապաշտու թիւներին ուներեաս թիւներ առանց  
արգելքի մը ցորեկուած առան ալ կը կատարուին, և քրիս-  
տոնաց ժապավագեան ծանր խոյստաւելութիւնները՝ Հիւմ ու  
Պրոդ Խորոպայի մայզրաբազմերուն եւ Ամերիկայի սրահներ-  
ուն մէջ անձնաց հրաժարականուն առաջարանուները կը ներկայա-  
ցնան: Բայց ամէնքն ալ միեւնոյն գործերն են, նոյն բա-  
ռութիւնները, նոյն կոչմաններները, միեւնոյն վախճաններուն  
համար, բնշղիւս որ անոնցմ յառաջ եկած հետեւութիւն-  
ներն ալ նոյն են: Ուստի ուզզափառները, որոնք զիսեն թէ  
Եկեղեցին յանցանք ու զատարարութիւնն արժանի շեղած  
բանը շինեար զատարարութիւն, յոյսնի կիմանան թէ երբ որ  
յիշուած գործերուն մէջ անդիի աշխարհքի հոգիններուն  
մասնակցութիւնը կը գտնուի, առ հոգիններն ի հարկէ անար-  
դեալ հոգիններն ու առանձնաները պէսոք և որ ըլլան:

Եւ եթէ ոյն ամէնոյն բառական ըլլանը համազերու  
զանձնէ, որ ոյն զարհարելը առելորդապաշտութիւններուն  
մէջ հանչըք մը կը գտնեն, ևս իրենց առ կը տիի. միտ զրկը  
առ առելորդապաշտութիւնց հետեւութիւններուն, անոնց  
ուստած պատասխաններուն եւ խորհուրդներուն, եւ Քրիստոն  
խրամանի համահայի ծանր իր պազեն ճանչցէք: Որո՞նք են  
առ պատուինները: Լրագիրները՝ որոնք ամէն որ պատահած  
դեպքերը յառաջ կը բերեն, եւ ծանր հոգինները՝ որոնք  
առ խնդիրը քննած են, առ ֆեմինի կը դնեն առ անօրեն փոր-  
ձերեն պատճառած բազմութիւն նոյն իսկ մարմառը հիւսն-  
դութիւնները, բնշղիւս են ըղեզին բոլորովին կորուսիը, Պատց  
գրցուութիւնն մինչեւ զրեթէ ըւանուութիւնն առանձնանք  
սաստիանայր, բնաւանեաց ներքին խազազութիւնն առան ու  
վրայ ըլլանը, եւ մահուած ու նաև յանեկարեական մահուած  
բազմութիւն գեղացերը: Որդ խազազութիւնն Աստուծոյն ուրբ  
հրեշտակներն ու արգարոց հոգիններն առանկ բան շնուրեր:

Բայց ոյն հոգիններուն բնշղիսի ըլլանը առելի ես կ'ե-  
րեւայ իրենց առած պատահաններէն, որոնց մէջ՝ թէեւ եր-  
բեմն կը կեզծաւորին, բնշղիւս հիմաց պիտօք ըսնէք: Բայց  
հասարակօրէն բնշ ըլլանին կը յայսնեն: Ուզզափառ կը տիին  
վրայ հարցուած առանձնին, նոյնը կ'անարզեն: Իր պաշտամանց  
եւ Աստուծութիւնն գէմ կը կատազն: Չեն կինուր առանձիլ  
Ա. պիտօռսի ահաւոք ամեռուը, որն որ իրենց երեսին զիմանիը  
վրայ կ'առնաւ, եւ առանձնայական առանձին կատազութեամբ մը  
վրան կը յարեւեին: Հանդերձեալ կինուր, վերթիւններուն  
եւ մեր հասարակին ուրիշ առանձականաթիւններ կը խռովն: Հե-  
րեւամիան թիւներ կը փառարին առելութիւնները կը

զագեն, սուրբերը կ'ամարդեն, եւ Պըրդ անօրէնքը որն որ ճի-  
ներայի մէջ մինչեւ Հոգիներուն պատուղին նոր կրան մը կազ-  
մը, իր քանի մը անօրէն զիբքերուն մէջ այնպէս կը ձեւա-  
ցընէ, որ Յիսուսի Քրիստոսի ամենասուրը անձն անանի տե-  
զաներու միջոցով՝ ամպարլտի մը պէս կը խօսի: Առ առանկ  
ըլլալով, ինչպէս որ ամէն օրուան յայտնի Կործքերը կը ցու-  
ցընեն, ուղղափառաց մէջ կրեայ գանուիլ մէկը, որուն կամ  
ըղեղն այնշատի պահանձ ըլլայ, որ պայծառ շահանէ թէ այն  
ըղձութիւններն առան յառաջ կու գան, եւ կոմ խղճանակն  
ան առանձնանի մեռած ըլլայ, որ առ ամէն բան տեսնելն եռքը  
գեռ ուզէ անանց մասնակից ըլլալ:

Եւյսպէսով շիկրնար օրինաւոր ըլլալ ոչն նիստերուն  
ներկայ գանուիլը, վասն զի երրեք օրինաւոր շիկրնար Ըլլալ  
Սատուեց թշնամիներուն հետ հազորդակցութեան մէջ մոնե-  
լը, վասն զի օրինաւոր չէ իր ներկայութեամբն ամբարլու-  
թիւն մը յառախցընելին ու պատուաւոր բան ցուցընելը: Եւ  
թէպէտ կրնայ Սատուեց պաշտօնեայ մը ներկայ գանուիլ  
երր իր մեծերէն կը խորկուի եղած Կործքերը ստուգելու հա-  
մար, բայց երրեք շիկրնար թոյլ տրուիլ մէկու մը, որ պարզ  
անմասնական հետապրըրութիւնը հանեցընելու համար ներկայ  
գանուի:

Աղեկ պիտեմ, որ ունենք վրաս աղեկ մը պիտի ծիծա-  
զին, որ մեզիի աշխարհիքի Հոգիներուն՝ առ աշխարհիքիս  
Կործքերուն մէջ ներկայ գանուիլը կարելի կը կարծեմ. բայց  
առ ալ զիտեմ թէ այսպէս վրաս ծիծազելով, ինձմէ ան-  
համեմատ վեր եղող իշխանութեան մը վրայ կը ծիծազին:  
Կը ծիծազին ուրբ Գիբրին իշխանութեան վրայ, որն որ կը  
մկայէ թէ առ ներկայութիւնը կարելի է, երր Սաւուզի դեպ-  
քին պէս գեղքեր յառաջ կը բերէ. կը ծիծազին աւետարա-  
նին վրայ, ուր պարզիսի անտարակուսնի գեղքեր կը յիշուին.  
կը ծիծազին Եկեղեցւոյ վրայ, որն որ գատապարտելով մե-  
ռակալարցութիւնն եւ ուրիշ այնշատի անշատի աւելորդապար-  
տութիւնները՝ որոնց մէջ պարզիսի ներկայութիւն մը կ'են-  
թագրուի. եթէ առ ներկայութիւնն իրոք պատահած չըլլար,  
պարտոց աւղ ողի վրայ հարուաները զարնելով՝ զուարձա-  
ցած կ'ըլլար: Կը ծիծազին անթիւ ուրբ վարդապետներու  
վրայ, որոնք պյուղափի կարելի կը համարին ասիկա, որ բռած  
ազդեցութիւնները կը քննեն եւ կը ցուցընեն թէ ինչ կեր-  
պով կրնայ մարդ անկից զգուշանալ. կը ծիծազին շատ ուր-  
բերուն հեղինակութեան վրայ, որոնք ինչպէս իրենց վարչերը  
կը պիսցին, առ բաներուն վորձը շատ անզամ առած են:  
Մանաւանդ թէ կը ծիծազին նաև. հերետիկուներուն, հե-  
տանոս վիրիտագաներուն, կռապաշտներուն վրայ ալ, որոնք  
երրեք տարակուսած չեն թէ հոգիները ներկայ կրնան ըլլալ,  
եւ զանոնիք երրեն ողի եւ երրենն ստունայ կը կոչեն: Արդ-

այսպիսի ներկայութեան կարելիութիւնն ուրանացը. չէ թէ մոյն, կ'ըսեմ, ուզգափառի զորեք չէ. ոյլ եւ ոչ իսկ խելացի մարդու մը, բաւական որ նոր զննքը բայց մարդկացին ազգեն մեր շհամարի: Ասոր համար ուր Եկեղեցին եւ մեծերուն ուրինաւոր իշխանութիւնը եւ կամ ծանր պատճառներ զմզ կը զդուշացուցանեն, թէ առ կամ առ զորեցին մէջ խաւարոյին հազինեցը կրնան դանուիլ, մեր ապահովութիւնը, բարեպաշտութիւնը, ուզգափառական Շաղանացութիւնը, մեր պարուրը զմզ կը պարուառեն յօժար կամոց զդուշ կենարու:

Բ. Եւ Ներտուար սորուային հետ մինչդ դուշացարին է Ֆրիմ, կը պատասխանեն ունեն: Սատանային հետ առնեն զայնակցութիւնն մերելք՝ շատ ազէկ բան է. բայց հայ բաւական չէ: Երբ որ զորեք մը ըստ մերեան անտարրեր է, այսինքն՝ կրնայ կամ բնական եւ կամ սատանացական ըլլալ. ան առնեն ադ ներքին զօրենողութիւնն արտեք մը Կունենայ. բայց երբ որ յայտնի պատճառներ, եւ մանաւանդ ուզգափառի մը համար Եկեղեցւոց հեզինակութիւնը, կը յայտնեն թէ զորեցին բան մերեան շոր է, ան առնեն ամենեւին յայտարարութիւնն մը արտեք չ'առնենար: Պահանջուածն առ յայտարարութիւնը չէ, ոյլ Շաղանացութիւն: Իրաք ալ բնալ կը զրուցեիր եթէ մէկը զբեզ բանցի ծեծելու, ծոցեղ ժամացոցդ առնելու ըլլար, եւ միանգամայն յայտարարութիւն տար որ ամենեւին զբեզ ոչ անարգելու եւ ոչ ալ հողոպակելու մոյք ունի: Առանկ վարուողը՝ քեզի տուած վասին վրայ՝ թշնամանք մալ առեցաւցած կ'ըլլար: Այսոյեւ եղիսկակողաները՝ որոնք քրիստոնեայ ժողովրդեան կառավարներն են, Եկեղեցին որ իր ընդհանուր վարդապետն է, քեզի կ'ըսեն թէ ադ բանը զէլ է. իսկ զուն յառաջ կ'անցնիս, իս նոյնը զորենալ պիտոր ընեմ, կ'ըսես, բայց ներհական յայտարարութիւնն մը տալով: Միթէ քու յայտարարութիւնդ ոյն զորեցին բնութիւնը կը փոխէ: Աս եղանակական կրնաս որունինը, հայհայել, ընալ եւ սրտիզ ամեն շար բազմակիները կառարել, եւ եղեւն յայտարարութիւնն մը տալով թէ մեզանիւլու մոյք շտանիս, զբեզ անմեղի տեղ զնել:

Բայց ասկից՝ ադ յայտարարութիւնն առ զէպքին մէջ ուրիշ պատճառաւ ալ անզօր է: Սատանայի հետ զայնակից ըլլալը՝ Երիս կերպով կրնայ ըլլալ. մէկը՝ յայտնի, որոշ բացայսոյս. մէկալը՝ գաղտնի, ընելեցին եւ զօրութեամբ ինձնցուած: Առաջին զէպքին մէջ սատանայի կոչումը բացայսոյս ու որոշ է: Երիբորդ կերպը՝ կ'ըլլայ ամեն անզամ՝ որ սրբազիս միջնորդ մը կը զորեածուի, որն որ բնականորեն անքաւական հանձուած է զիսուած վախճանեին համելու: Արդ՝ ով որ անձանոյզ է առ միջնորդին բնութեան վրայ, եւ կը համարի թէ պատշաճորեն կրնայ ի զորե զնել: թէեւ ուրիշ մը կրնայ նոյնը զէլ ալ զորեածել, ինք մոյքը յայտնելով թէ

կուզել պինակ այնքամ ի զործ զնել՝ որդում որ օրինաւոր է, անիկա խո խզմանանը կազմառեց. բայց ով որ արդեն զիստ թէ արդելուած է, եւ այսու առնեայնիւ զարձեալ ի զործ կը զնէ, առելորդապաշտական զարձազութեան Աշմարտապետ կը հաւանի: Եւ ան առեն, բնուրես սուրբերը կը զրուցեն, առանձնան սուսպիւ զործակից կ'ըլլայ, առանձ բանի անը զնելու անոր ներհական յայտարարութիւնը: Եթէ ծառայիդ հետ խոսք ըրած ըլլաս որ զանգակից հայնը լատին պէս քովդ չայ, իրաւունք շունիս արանիթելու թէ ծառադ զալով զքեզ անհանգիստ կ'ընէ, անոր համար որ զանգակից Ընկեցացան առենք՝ ներբռուած հակառակն յայտնած էիր, որ չայ:

Պ. Այս Հորդուան իւ սուրբ սուրբ էլ իշխան Ապրդարանիը, խաչը, որհնան ջուրը, մասունքն ազեկ ու սպառակար բաներ են. բայց մեր ներկայ վախճանին համար վերը միշտած յայտարարութենին աւելի ողուս մը շունին: Ով որ պատման ի զործ կը զնէ, անիկա ի հարկէ անոր հետաւութիւնն ալ պէսոք և ունենայ: Երբ որ մեջն առելորդապաշտական զորձազութեան պատման ի զործ զրած է, առանձնան ալ իր կողման զործակից կ'ըլլայ: Մասնաւոր որ ոզգափառ վարդապետութեան նայելով, մինակ Ա. խորհուրդները՝ երբ որ արժանապետ կ'ընդունուին, անվճակ իրենց ազդեցութիւնը կ'ընէն. իսկ այն մեկակ միջոցներն արիշ արժէք շունին՝ բաց ի բարեխօս ըլլալէն, եւ թէպէս առանք այ փարձութիւններու մէջ մեզի ազգու ոգնութիւններ կ'ընէն, երբ առանձնան մեր ետևեւն կ'իմասց, բայց բալորութիւնն անոցուտ կրնան ըլլալ, երբ որ մենք մեր Հետայրութեամբը սասաւուներուն ետևեւն կ'իմասց: Շատուած մեզի օգնութիւնն կու առյ, եւ մեծ յաժարութեամբ կու առյ. բայց միշտ՝ իր իմաստութեան կարգաւը:

Կրնան ինք զինքդ՝ զազութիւն ու մարդասապանութիւնը ընելուդ վրոյ արդարացընել, ըսկեզ որ գոզցան ու սպաննան առենք՝ վարդարանը ծոցդ զրած եւ մասունքը վզեկ կունած էիր: Ալ երբեք: Երդ քառ ներկայ ու մասնակից ըլլալդ բառ ինքնան ծանրապէս առելորդապաշտական եւ առզօրինաւոր բառ եւ միանգամայն սրինաւոր առաջնորդներէ արզելուած ըլլալով. զան երբեք քառ վարդարանովդ եւ որհնան ջուզդ չես կրնար ան զործքդ սրինաւոր ընել:

Մինչ դաշներ ու ելած իւ . . . . Երաւացընէ չեմ կրնար զարմանեցս բանել ունենց վրայ, որմէր՝ որշամ որ արաւուս են այցաւարհիս բաներուն մէջ, այնքամ ալ անդէս են հագւոյ եւ Շատուած բաներուն մէջ: Դինենք թէ Նիւթակութիւնն մը վերջապէս այնքամ երեւոյթներուն չկրնալով զէմ զնել, հաղիներու գոյութիւնը չկրցած ըլլայ ալ ուրանալ. բայց մի թէ չենք զիտեր թէ սպառան, մարդկային ազգին անհաջո

և կուտացի թշնամին, առեւելին զժուարություն չ'անենար  
քիչ մը բան կորածցընելու, որպէս զի եղբեկ ջառ առեցի  
վասարչի: Աշխարհին խորամանկ մարդիկներն ալ խոհեմո-  
թիւն կը համարին առեց մը նետել, որպէս զի գերան մը  
առանան, մասնէ ուրեմն թէ անարդեալ հոգին ալ իրեն մեծ  
չան մը շիհամարիբ բռած կորուարը, երբ որ անոր զիմացը  
աշխարհին վրայ անելորդապաշտութեան թագաւորութիւնը  
կանգնէ, մարդիկներն եկեղեցւոյ Շապանգութեան համբեկ  
զարձընէ եւ այսպիսի մալորութեան մէջ զիրենց անշարժու-  
թեամբ յամառեցնէ: Այսպիսիները չեն զիաեց որ Առաքե-  
լոյն հեղինակութեան վրայ հաստատուած սուրբերուն վար-  
դապետութիւնն առ է, թէ զի օխացին հոգեցն մեռհական  
քայլութիւնն է՝ ծուռ համբաներէ երթալ, մարդիկները բա-  
րայ երեւոյթով խորել, մէկ խուզով՝ բառոյ հրեշտակ կեր-  
պարանիլ, որպէս զի զիրենց անելի եւս ապահովութեամբ  
մոլորեցնէ:

Ես ալ շրջար նէ, կը կարենս թէ իրաւոցնէ մեծ կո-  
րուար կընէ սասանան այնպիսի գարձերով: Հաստատ թնձի  
որ Նիւթակրօնի մը՝ Հոգեւորականի զավալովը, սասանան  
մեծ բան շիկորացնցըներ: Մէկ մալորութեան մկանցն անցնի-  
լը՝ մըս նշարտութեան հեռու կենալ է, եւ ճշմարտութեան  
հեռու: կենալը՝ դատապարտուիլ է: Այսպէսի սասանան  
բան շիկորացնցըներ նոյն գարձերով, բայց զանոնք հաստա-  
ցընելով՝ լատ բան կը վասարչի: Ուստի այն մալորութիւն-  
ներն արգարացընելու համար այսպիսի գարձերը յառաջ քը-  
լը՝ ճշմարիտ գարձին թնչ ըլլալն անենեւին շնանշնալին կո-  
րայ, միանգամայն կը ցուցընէ որ առ կարծիքն ունեցողը շի-  
զիտեր թէ թնչ առափնանի խորամանկ է մեր հասարակաց  
թշնամին՝ հոգիները կորածցընելու համար:

Դ. Այսպահա կենար բաւական ըլլալ առ նիւթիս նկատ-  
մանի ունեցած վախճանիս: բայց իրեւ յուելուած կ'ուզեմ  
բանի մը խօսք ալ անելընել, պատասխան առաջով երկիւ-  
զած ու աստուածապաշտ անելինցներուն թէ առ եւ թէ նա-  
խընթաց զիխոյն մէջ բառներուս վրայ բռած հարցնան: Կր-  
նանք արգելոք, կ'ըսնէ, օրինաւոր եղանակու մասնակից ըւ-  
լալ մազնիսականութեան եւ խօսոյ մեզաններու առ անեն  
գործողութիւններուն զուտ մէկ բանի առափնաններուն մէջ  
միայն, չէ նէ՝ բարորովին անեն բան արգելուած է: Ահա-  
ամի առ հարցմանըն է, որուն որու պատասխան մը տայ  
կ'ուզեմք:

Ես առջու պատասխան ազէկ իմանալու համար, նորի  
պետք է զիտեալ, որ մազնիսականութիւնը, մինչեւ Հիմա նոյն  
նիւթին վրայ պատաժներուն համեմատ, երեք առափնանի կում  
զինակի կը բաժնաւի: Առաջին առափնանը կը կայսանց անձի  
մը բառն թերեւու վրայ, ինչպէս կ'ըստի, անոր տիկար զորո-

թիւնները նորոգեցու համար, եւ առիկա կը կատարաւի, իսկ առողջիւ կրծոյ կատարաւիլ, պատշաճ ու համեստ եղանակներով, եւ կ'ենթազրաւի որ ուրիշ բան չըլլաց, բայց եթէ հեղափի մը բնական փոխազդրաւթիւնը, որ մէկ մարմնէն ուրիշ մարմոց վրայ կ'անցնի: Երկրորդ աստիճանն է՝ երբ որ մազնիւ սացեալ անձը պարզ քնոյ վիճակին կ'անցնի մէկու վիճակին, որ զանազան անուններով քնոյ-շունիւն կամ նորիւնիւն լուսաւունիւն կամ դոյշունիւն կամ կոյշունիւն կը կոչուի: Առ աստիճաններն առակ կրծուն իյնալ հետաւոր բաներ անունելու, մարմոց ներքին ակարութիւնները յայսնելու, զաց աշքով կարգալու, անձանօթ լեզուներ հասկընալու, երրեք չսրվուած զիտութիւններու վրայ խօսելու, խորհուրդ առարու երեւութիւնները, եւ ուրիշ այնպահ զարմանացիները, որոնց վրայ կը խօսին առ արուեստը բանեցնեալները: Ա երիտապէս երրորդ աստիճան մ'ալ կայ, եւ առ է՝ որ մազնիւսական լուսաւորութիւնն այնպահ կը յառաջանայ, որ չէ թէ մայդ քիչ մը յառաջ յիշուած բաները կը կատարէ, այլ նաև հազրոգականներն մէջ կը մունէ ուրիշ տեսակ էակներու հետ ալ, այսինքն անդիի աշխարհիքն հոգիներուն հետ, անոնցմ ազդեցութիւններ կ'ընդունի, անոնց հետ խօսակից կ'ըլլաց ու կը որամարտէ: Առ երրորդ աստիճանը՝ զուցե ան օգսին է, որ առ զործազութիւնները՝ խօսող սեղաններուն՝ զործազութիւններուն հետ կը կապէ: զուոն զի բնուցէն որ հետ հոգիներն իրենց ներկայութիւնը կը յայսնեն մազնիւսացեալ անձին միջնորդութեամբը, առանկ ալ հու կը ցուցընեն իրենց ներկայութիւնը՝ խօսող սեղաններու միջնորդովը, եւ զբեթէ առանց անոնց ալ՝ նաև ուրիշ առելի առձեւոն պատրաստ միջնորդուգ:

Առներ յառաջադրոյն ծանուցաններն ենքը, ահաւասիկ պատասխանը, զորն որ պատշաճ կը համարիմ տաք՝ մինչեւ հիմնյ Եկեղեցւոյ հանած վճրաներուն համեստու: Առաջին աստիճաններն նկատմամբ, որ է՝ հեզուիի մը փոխազդրաւթեամբ ուրիշը բուն բերել, բնուի կ'երեւոյ թէ նաև առաննեականը ալ զանիկա չեն կրծուր զատազարտէլ: Ա. ժողովքը Յուլիսի 27 թւուականով առանկ հրամանազիք մը տառաւ: Մեւ դէ յիշել մինչեւ հայրանիւն, հայուննիւն, սուտանոյ լուլուոյ իւրագոնի իւրագոն, հանդիւնանիւն գործունիւննիւն, ոյսինոն բնուուն իւրագուուն գործունուր գիշեներու դորշ գործ գործունիւննիւն, բորյուղիւն որիւնուն չէ, բուսիւն ոչ ողունուն իւր որդիւն իւր գուտուն: Այդ՝ որովհետեւ զիտուն եւ բարեպաշտ մարդիկներու կարծեաց նայելով, առ աստիճաններն ըրած ազգեցութիւնը բնութեան զորութենէն մեր չէ, կրծոյ համեստ զախճանի համար զործածուիլ եւ բարբովին համեստ միջնորդով ի զործ զրուիլ, Եկեղեցին ալ մինչեւ հիմն առը զէմ վճիռ մը տառած չէ: անոր համար կը

Հետեւի որ արդելուած չկերպար ըստով՝ Գիտեմ որ շատերն ասոր զեմ ող առակում մ'ունին. Եւ ես իմ կողմանէս կ'առ-  
ելլունեմ որ առ առակումնին ամենեւին շպակուցընեն. Բնշու որ  
առ առափնանն ող առանց ծանր վտանգի չեւ Առան զի թէ այս-  
եւ առոյդ է որ առանձնական մը իրաւունք չունի առաքելու-  
կան Ամեռին գատառառանէն յառաջ վճիռ տալու եւ իր հա-  
մոզութեա ուրիշին պատուեր մ'ընելու. այսու ամենայնիւ ար-  
դելուած չեւ այնպիսի բանէ մը զգուշացընել. ուսիից որ յառ  
անգամ ամենածանր ընական ու բարյական վեստներու յա-  
ռաջ զայր տեսնուած է, բնչութեա առ դեպքիս մէջ կը պատահի:

Հաստարքեր պետք է խօսիլ երկրորդ առավելանին  
վրայ, որուն զարծքերն են վերը միշտած քննացածութեան ե-  
րեւոյթները։ Ինչ որ ըստ ու զբած ըլլան ունենք, յայտնի  
է որ Հռոմեան առար արգելքն եկած է։ Լոզանի Եպիսկոպոսը՝  
առ զարծողութիւններուն առենք սովորաբար պատահած ա-  
ման մասնաւոր պարագաները, մազնիսացեալ կեռի զինակը։  
Հարցմանը ներկա իրեն ընելու եղանակը, անոր տուած պատա-  
խանները, եւ ամէն անուղոր հանգամանքները, մասնաւոր  
դեպքի մը մէջ սուրապքելին եւոքը, հարցուց թէ օրինաւոր  
է արդեօք առ արուեստն իրեւ թժ լիական դեղ զարծածեցը։  
Կրեայ արդեօք մէկն ինք զինքն ան վիճակին մէջ զնել, կրեայ  
թող տալ որ ուրիշ մը մազնիսացեալ կեռի խորհուրդ հար-  
ցընէ։ Իր անձին եւ կամ ուրիշ մը նկատմամբ, նաև ամէն  
սատանացական զայնակցութիւններն ու զարծակցութիւնները  
մերժելու զգուշաւորութիւնը զարծածելով։ Խոկ Ապաշխարու-  
թեան սրբազնն ատեսանը Յուլիսի 1ին 1841 պատասխան  
տուաւ, թէ ապօքինաւոր է մազնիսականութեան զարծածու-  
թիւնը, ան եղանակաւ ինչպէս որ սուրապքուած էր։ Այդ  
որովհետեւ առ յիշուած պարագաներուն ամէնն ալ սովորա-  
բար մազնիսականութեան զարծազութիւններուն մէջ կը զարծ-  
ածուին, յայտնի է թէ առ զարծողութիւնները զատապար-  
տուած են։ Այսպէս պայծառ կը խօսի նաև երկու տարի յա-  
ռաջ Հետազոտութեան Ա. Ժազովիչեն քրիստոնէութեան բա-  
լոր եպիսկոպոսներուն խրիստու Ծրբարերականը, որն որ առե-  
լորդապատշաճ թեան նոր տեսակ մը կը կոչէ մազնիսականու-  
թեան արուեստով ու բզմութիւններով հեռաւոր եւ ապա-  
զայ բաները յայտնելու փորձը անարդ կանանց միջնորդու-  
թեամբը, որուք մինակ մազնիսացը ընդողներուն կամքեն կը կա-  
խուին։ Այսու թէ հիմնեան աւելորդապաշտոնները՝ որուք  
պայպիսի բաներու ետեւ ինկած են, կը խնան խարել ու  
զինէ հանել մարդիկները։ Բայց ու յային հորդուած իւն-  
իւն դուրս դուրս վարդի եւ ի հայրանիւն զամա բիւնել, որ-  
դե նի գիւրւ վածուու եւ շնուուու եւ պնււու յային իւն-  
իւն հիւրւ հիւրւ իւն ըրտուու եւ իւն իւն իւն իւն իւն իւն

Հայոց առաջնորդության մասին կազմակերպությունը հայտնի է որպես Արքայի առաջնորդության մասին կազմակերպություն և առաջնորդությունը կազմակերպությունը կազմակերպություն է:

Այսպէս եւ առելի եւս արգելուած են երրորդ առաջ-  
հանին մը նշանակուած աւելորդապալուածիններն ալ, եւ  
հետեւազես նաև խօսազ սեղանները վերաբերածները: Հու-  
ալ ըստ կը համարիմ նզն լրիաբերախանին խօսքերը յառաջ-  
բերել: Ասիից, կը առաջածութեան ու պայծառ աւելու-  
թեան ըստած հրապարակներովց խարսելով, ոյն անարդ կա-  
նուցը կը խօսանան չափանուած բաները տեսնել, եւ յան-  
դըգնութեամբ կը համարձակին կրօնի վրայ խօսիլ, մռելոց  
հաղիները կանչել, պատասխան տանել, անծանօթ ու հե-  
ռաւոր բաներ յայտնել եւ ուրիշ առանց նման աւելորդապալ-  
ութիններ գործել: Աւո՞ւ իւնոյ+ վարուշու+ ժայռութեան  
իւ պայծառ աւո՞ւթեան զարութեան. որդեւ սպին, . . . . . զ-  
շեց, զներիւոյն աւո՞ւնել լովութին. Իւ զիրանից գուր-  
ինեւ, զիտի հետեւց լովու աւո՞ւնը զարութեան, զնեանօթ-  
եւ զիտուոր յայտնել, Իւ լոյլ նման սպին մռութի զալու-  
թեան յարուել իլին հեծ յանդինթեամբ: Առար վրայ  
կատելլընե թէ ինչպիսի որ ըլլոյ ի գործ զրուած արուեան  
ու խարեւութինը, ասանց մէջ բոլորունին ապօրինաւոր, հե-  
րետիկասական եւ պարկելա բարուց զայթակղեցուցիւ պա-  
տրանք մը կը զանուի: Յայսմ մինոյնի սպիտի որութեան իւ-  
թոյինու իւ լորիցն... իւնոյն զարութեան անօրինթեան իւ հե-  
րետիկան, իւ փայնիլութեան դորիւլու բարուց: Աւ երբարձր  
բարոր ու զբարձր եպիփակառաններուն ու պատրիարքներուն եւ-  
անեղը կը շարժէ, որ իրենց բալոր զօրութեամբը խանան ան-  
համարել պյառիսի անօրենութիւն մը, որն որ կրոնի եւ ըն-  
կերութեան մահարեր է: Իւնոյնել հետո զբութեան զ-  
շուտ եղան անօրինթեան որ հետիւրն է իրակի իւ ուշու-  
թեան ընկերութեան, հաջուախ ինսւալութեան ուն ե զայ-

Աւզգափառք՝ որ պիտին թէ Բնոյ է եկեղեցական մահերուն հնագանգիլ, կրթան առ խօսքերէն խմանալ նախ՝ թէ որչափ պարագ և անտեղի են այն փախուստները, որոնց կ'ապա թիմն ունեն՝ որ կը հաստատեն թէ մազդեխականաթեան առն առն ազգեցութիւններն աղ բնական են. Կամ կ'ըսն թէ շիզբացութիւն ուր կը հանի բնութեան զօրութիւնը, և կամ թէ չեն կրթար համազորիլ որ առ բաներն ազգաթաւոր ըրան, և ուրիշ առանց նման խօսքեր. Հիմակ աղ քննելու վրայ խօսք չ'ըլլուր, և ոչ աղ թէ Բնոյ են առներ ըստ թերեան, և թէ մինչև ուր կրթար համազորիլ բնութեան զօրութիւնը, և ոչ աղ թէ Բնոյ է իրենց համարումը. խօսքը մինակ պատի ծառելու վրայ է, որինուոր իշխանութեան հոգատակելու և հնագանցելու վրայ:

Երկրորդ՝ կրեան ուզգագիտաց մասնել թէ ինչպիսի անամենթոթիւն է շառակրոն ըրածը, որուք առնենին բանի ակա շղնելով օրինաւոր իշխանութեան արդելքները, ոյսպիսի անօարակներ Ներկայացընելին ու Հրապարակական Նիստեր ընելը յառաջ կը տանին, և լրացիթերն իրենց կարծեալ պահելիքներուն առջեկութիւններովն ու պատճեանիթիւններովը կը լէ ըլքնեն. որչափ անօրենութիւնն է անոնց ըրածն ալ՝ որուք շնորհացի բրբեւ բնակին զիառութիւն մը պաշտպանելին ոյն բանը, որն որ աստանացական առելքրտապաշտութիւնն է. որչափ անզոցոյն են ան կառավարութիւնները, որուք ոյսպիսի ապահովութիւններուն աշխ կը զոցեն, և որչափ իմաստուն անոնց ընթացքը, որուք իրենց բարոր իշխանութիւնն ի դորձ կը զնեն քրիստոնեաց ժողովուրդը զգուշացընելը։ Հարկաւոր չէ ներմուանութեամբ տաղորուած ըլլու ոյսպիսի ծանր անօրենութիւններն պարզելու համար. բառական է մարդկային զգածմանըը բոլորովին կորուընցուցած ըլլուալ։

Ա երբազկու եթէ շատ ներմուանութ ընթաց մը աշխարհին երեան այսափի ծանր ամքարշտութիւններու. զորացութիւններով՝ զայթակցելու ըլլոյ, իրեն համար հաս քանի մը մեխուսութեան ու քախալերութեան խոց կ'ազիմ առելցընել։ Առազգի. աշխարհիքի զրոյ նոր բան մին է, որ մարդի այսպատի աներեւութեամբ իրենիք զիրենիք ոյսպիսի ծանր մողքերու կու առն. բոյց ասիկա մեր աստուածացին Ա արդապեան արգելն յառաջապցի մեզի յայտնած է, որպես զի շշիթթինք։ Հազար ասրի եալը, ըստ Քրիստոս Ս. Յափհանենին ըերենովը, աստանան իր բանահն պիտ'որ արձակուին, և երկրին զրոյ ասզին անցին զազելով՝ ազդեցը ուիսի մարդեցնեն. Եւ ելք Եւ Նըրտշառուց շուրջ անոնց։ Եւ մզգորութիւնն ան աստիճանի պիտի համենի, որ ինչպէս մնի Քրիստոս կ'ըսէ, ևթէ կարելի ըլլոյ՝ նաև ընուրեալներն ալ կը մոլորեն։ Ընօրենութիւննը պիտի շատեաց, և ուրը պիտի ցամացի։ Հաւատըր մարտածի պէս պիտ'որ ըլլոյ։<sup>1</sup> Մարդիկի պիտ'որ ըլլոյն անմենասէր, արծաթտաներ, հոգարտ, հայշայիշ, ծննդոց անհանուն, արեան ու բնաւթեան իրաւունքներն անարդազ, կարդի և խաղաղութեան թշնամի։ Պիտի քամահնեն ամեն օրինաւոր իշխանութիւն, և հայհային թագուարական մծափառութիւնը։ Ան ժամանակները նոր անսակ է, չափանուած ամքարշտութիւնն մը պիտի անսակ, որն որ չէ թէ սուս կրօն մը ընդունելու վրոյ պիտի կայտեաց, ոյլ ամեն անսակ կրօնական պալուամաններն անարգելու, և ան ամեն բան ալինչ համարելու, զորն որ մարդիկ կը յարգեն ու կը պաշտեն։ Մարդիկներուն մարդութիւնները՝ ալ մարդկային մարդութիւններ պիտի շըլլուն, հազար բոլորովին աստանացա-

<sup>1</sup> Յայց. լ. 7. — <sup>2</sup> Մատու. լ. 7. 12. — <sup>3</sup> Պահ. մ. 8.

<sup>4</sup> լ. Տիգ. դ. 2. — <sup>5</sup> Յա. դ. 8.

կամ : Պիտի անսան մոլորաթեան հոգիներուն, և սատանաներուն վարդապետութեան : Հոյեցին յոյս մաշրաբիւն իւ է Հորդողիւնիւն դիւզ : Եւ պատկեա նամբաց պիտի բանան անոր՝ որուն գալուստը սատանացի զարծողութիւններուն համահայն է : Եւ նշաններ, կախարդութիւններ, ուստ հրաշքներ ալ պիտոր զարծե՛ զմարդիկ խարելու համար : Այս ով կրթաց զարմանալ, որ յախուննական Շամարդութեան յառաջագոյն զրուցածներն երեւալու կը միաբն : Իր սատանահային խորերուն եւ ոչ մեկ նշանախուցը եւ ոչ մեկ պիծն առանց կատարուելու պիտոր մեջ :

Բայց նաև մոլորելու վասնդ ալ շիռը արդեօք : Առանց կը կոյ . բայց անելից ազատ նալը ալ շատ դիւրին է, եւ առ է որ կ'ըսէի թէ հաւատացելոց համար շատ մեծ միաբժարութիւն մըն է : Ի՞նչ կը պահանջուի կատարեալ ազատավութեան համար : Արիշ բան չէ : բայց եթէ անշարժ եւ հաւատատուն բանել անխորտակեցի ժայռը որ է Ա. Եկեղեցին : Ի՞նչ սատր արտեսու, Բնչ պիտու, Բնչ կեղծիք՝ որ նորեն նորեն հարցուի, թող ուզողն ազազակե, հնա և քրիստոս, հնա և նշամարտութիւն . մենք ուրիշ բան չանինք ընելու, բայց եթէ թնչ որ սիրացիր որզի մը իր անստուգութեան եւ տարեկուսին մեջ կ'ընէ : Իր մորը կը նոյի ու աշուշներովք կը հարցընէ, եւ ուր որ պատասխանեայ ակնարկիւթիւն մը կ'ունենայ, ամեն բան իմացած Կըլլոց եւ կը հանգչի : Ասանկ ալ քրիստոնեան՝ Եկեղեցւոց հարցընելքն ետքը՝ եթէ կը լսէ որ վասնդ շիռը, բայց ուզու ազատով է թէ իրօք ալ վասնդ մը շիդանուիր . եթէ կը լսէ որ երիտալու նամբան ան չէ : բայց ուզու անելից հեռանեալով՝ մոլորութենէ կը պահպանուի :

Խակ հաւատացելոց մեջն անոնք զոհ կ'ըլլան, որոնք անզգուշութեամբ ականչ զնել կ'ուզեն ամեն անսակ նարութիւններու : Ասեցած շատ աւելի զոհ Կըլլան այն անունով միայն ուզզափառները, որոնք Եկեղեցւոց իշխանութիւնը չեն նանցնար եւ զնելքը մոխի չեն ըներ : Բայց ամենէն աւելի զոհ Կըլլան ան զժրախաները՝ որոնք բազոքականութեան մը են . տոնեք ամենեւին սատուգութեան հիմ չանենալով, առ ունենին ելլող ուսուցչն ետեւէն կ'երթան, ինչպէս կը տեսնենք Անդդիայի, Միաբանեալ նահանգներուն եւ ըննեւրոցի մեջ, ուր նոր մոլորութիւն մը քարոզողն անմիջապէս հետեւողներ կ'ունենայ, ժողովուրդ մը կը կազմէ, նոր իրօն մը կը հնարե, որն որ հետեւեալ որը կամ տարին կը քակուի, երբ ուրիշ մուշկնեալ զըսւի մը նորեն տապարեց կ'երթէ : Ասուած ասց, որ ուզզափառք պիտին արժանապէս յարդիւ իրենց ունեցած դանենը, եւ բազոքականք ալ իրենց մոլորութիւններուն շատութենէն ու նանրութենէն շարժելով՝ նոյն զանելը ձեռք բերելու յաժարին :

<sup>1</sup> Ա. Տիգ. Դ. 1 : - <sup>2</sup> Բ. Թիգ. Ը :

Մարգարէովիթիւններ:

Ա. Մարգարէովիթիւնները ժամ. մ. : — Բ. Կըրկը անձոց վրայ առաջարթիւն լինիցաւը առնեցուիլ: — Գ. Մարգարէովիթիւն քանի ոչ անորոշ առանցութիւններն իրեն տեսնականներ: Բայց զննուն իրրեւ Առողջական հրապարակներ է:

Հրաշքներէն եւորը մարգարէովիթիւնը, ինչպէս Օխտա Քրիստոս իր բերնովը հաստատեց: Քրիստոնէական Եղմարտութեան պայման վկայութիւն մըն են: Եւ Բնիքն աստուածացին Փրկիչը, որ Կըտէր թէէ իր ըրած գործքերը, այսինքն՝ Հրաշքները, իրեն համար վկայութիւն կու տան, կը հաստատէր նաև թէէ բոլոր սուրբ Գիրքերն իր վրայ կը խօսին եւ զինքը կաւետարանեն: Առար համար սուրբ Եկեղեցին մարդարէովիթիւնները միշտ մեծ բանի տեղ դրած է, եւ զանոնի ամեն առեն իրեն օգնական առած է, թէէ հեթանոս ազգերուն քով՝ որոնց առջի անզաման քրիստոնէովիթիւնը կը քարոզէր: Եւ թէէ հաւատացելոց քով՝ որոնք արդէն նոյն ընդունած են, զիրենք առելի եւս հաստատերու: Համար: Բայց ի՞նչ: Անհաւանաները զանոնի ալ տարակուախ տակ պիտի եղեին: Եւ Բնիք եղանակաւ: Ահաւասիկ:

Ա. Մարդորէովիթիւնները, կըտէն նախ, Թթառնեաններով լիցուն էն. արդ՝ բնելուն կարելի է մուժ բաներուն վրայ ծանօթովիթիւն առանաց՝ առելի եւս մուժ պատճառներով: Աս զժուարութեան պատճառապահ տաղու համար, կը հարցընենք նախ թէէ առանք կատարուելէն յառաջ մուժ ենն, թէէ կատարուելէն եւորն ալ: Եթէէ զանէ կատարուելէն եւորը՝ պայծառ ու յայտնի ըրբուն, պիտի որ ուրանալը բոլորունին անկարելի ըրբոյ, միթէ բաւական չե՞ն ըլլար Եղմարտութեան վկայ ըլլալու: Այսու ան առեն կը տեսնուի որ ժամանակ մը մուժ երեւցոց եւ միացերն անորոշութեան մը բանոց խօսքերը, պայծառ նշանակութիւն մը ունին, եւ նոյն խօսքերն եղած զեզքերուն հետ համեմատուելով՝ Եղմարտութեան մը յայտարարութիւն կըրպան, եւ առ Եղմարտութիւնը՝ մարդարէովիթիւններով գաւերանալով, բռնանդակ իր զօրութիւնը կը սասանաց: Օրինակի համար, մեր նախահարց իննալէն եւորը՝ ունին ըստեցաւ թէէ կնոջ սերունդն իր զըռութը պիտի ջախիքիէ. նմանապես Արքահամար, իստհակաց, Յակոբոս ըստեցաւ թէէ իրենց սերնդեան Առաքովն ամեն ազգերը պիտի օրհնուին: Այսու զննուց թէէ մինչեւ հու դեռ պայման լինենալոր, ոչ ան թէէ ոչ է՝ որ պայմանի մեծամեծ գործքեր պիտի զորեն եւ ոչ ան թէէ բնելուն կերպով նոյն զորեքերը պիտի զորեանին: Սակայն երբ որ Յիսուս Քրիստոս Մարտին որդին, Արքահամար, իստհակաց եւ Յակոբոս ցեղեն աշխարհը

եկաւ եւ առնենային օրդեութեանց ազրիւր եղաւ, ոչ անկե եռոքը մարդարեւթիւններն առնենապայծաւ եւ անժխտելի Կըրուն։ Փիլիսոփաները, բանասունգները, հարուարախօսները առնեն որ որչափ գաղտնին, խորունկ ու ծածերուած խօսքեր կը խօսին, որոնք առաջին անգամ լսուած առնենին չեն խօսցաւիր. բայց եսդէն երր որ զեղոքի մը վրոյ կը մեկնաբն, առ ան մարդ կը հասկընայ. այնպէս որ ոչ անկից եռոքը կը տարակուասի։ Արդ՝ թէեւ մարդարեւթիւններն ալ առ կերպով խորհրդաւոր ըլլան, նոյնապէս չեն ցուցըներ արգեար թէ զանանք ըսել տուազ Հոգին առուուածային է, որովհետեւ առնեցմազ։ Հեռաւոր ժամանակներ պատահելու եւ մարդիկներուն բարորազին անհանօմ եզրոյ բաները կրցաւ նշանակել։

Բայց ճշմարիսն առ է, որ թէեւ քանի մը առ առասկ մարդարեւթիւններ ալ գտնուին, որոնք իրենց նշանակուած զարձրերուն հետ համեմատուելով՝ պայծառանան, առկային ու ընչ շատ մարդարեւթիւններն ալ այնպէս պայծառ են, որ ձեռքն առնազն ու կարդացողը անկարեցի է որ չհասկընայ։ Ասոր Համար ընդհանրապէս մարդարեւթիւնները մուտք են ըսելը, ճշմարտութեան բարորազին հասկառակ է։ Օրինակի համար, Ըստոր նահապէտը կը հասուուած թէ Յուզայի ցեղեն երկրաւոր առերաւթիւնը պիտի շփերնայ, մինչեւ որ շդայ անիկա՞ որն որ պիտի խրկուի։ Մասնաւ Հրեից յայտնապէս կ'ըսէ թէ Ասուուած իրենց ուրիշ մարդարեւ մը պիտի յարուցանել իրեն նման, որոն եթէ մորիկ շընելու ըլլան, ինք Ասուուած զրեմինզիր պիտուր ըլլայ։ Դասին ընթ. Սազմուածն մէջ Մելքիսեդեկի կարդէն քահանային մը վրոյ յայտնի կը խօսի։ ԻԱ. Սազմուը առուուածային Փրկչին շարշարանքներն առնեն մանր պրուականերովը երկայն կը նկարապէտ։ Նոյնը կը կրկնէ նաև կայսի ՖՊ. Գլխույն մէջ։ Երկու վերջններն այնպիսի ճշութեամբ կը զրեն, որ կարծես թէ երկու առասպանից են, որոնք իրերը կատարուելին եռոքը զրած ըլլան, չէ թէ երկու մարդարեւ որոնք այնչափ գարերէ եւոյց ըստու դեղքերը յառաջազդն կը մարդարեւանան։ Նոյնպէս Մերիսայի մարդարեւութիւններն պայծառ բան կրնայ ըլլաւ, որն որ կ'որոշէ թէ Մերիսայի ծննդեան տեղը թէեմզ զեհմէ պիտի ըլլայ։ Խնչ կրնայ առելի պայծառ ըլլալ։ Քան զԴաւիթէլի մարդարեւութիւնը, որն որ 490 տարի յառաջ Քրիստոսի մահուան ժամանակը կը առհման։ Կրնար արգեար առելի պայծառ խօսուիլ այն հեզ բնուորութեան, այնչափ առարինութիւններուն, այնչափ անշափ հարաշաներուն վրոյ՝ զրոնք Ծիսուս պիտուր ընէր, քան զոր կասայի յառաջազդոյն զրած է։ Ընդէռ կը զրէ Քրիստոսի առնար զալը, երբ նոյն տաճարը զեռ շնուուլու վրոյ եր. Մազպայիս կը յայտնէ թէ մեր խորաններուն պատարազները։ Հին զահերուն տեղը պիտի անցնին։ Յիսուսի Քրիստոսի յարութիւնը կը զուլակէ Դասիիմ. Սուրբ Եկեղեցւոյ վուորը

Խառնի: Այսուշափս յիշելը բառական կը համարինք և ըստ մենամբ կ'անցնինք այնչափ անթիւ անհամար յայտնի, չդեղ և վառերական մարզարեւմները, որոնց Փրկչին վերաբերից պնդեւ Հրեայր խկ նանցած են:

Եւ ոչ ալ մէկը կարող է բաել, որ եթէ պյառես յայտնի ըլլուսին. Հրեայր ալ կ'ընդունեին: Ա առ զի եթէ Հրեայր ընդունեին, ան առեն մանաւանդ նշարիս մարզարեւմնեւն չեն ըլլար: Որովհետեւ մի և նոյն մարզարեւմները, որոնք զբիսուս, իր վարքն ու առառածային գործողութիւնները կ'առեւնեին, մասնաւանցն կը ճանաւցանեին թէ իր ժողովուրդը զինքը պիտի ըլլուգունի. առար պատրիան առնելու համար՝ պիտի անարգուի և աշխարհաբան լոր: Եւս առաջ պիտի ցրուի, առաջ առանցքի, առանց սկզբնի, առանց քահանայի, առանց զահի. իր առօք հեթանոս ժողովուրդը պիտի մանեւ, որն որ զբիսուս պիտի ընդունի, և Աստվածայ մանենը մեծ պիտուր ըլլայ հեթանոս ազգերուն մի լ, որոնք անարաս զո՞ւ պիտի մասնաւցանեն և, ժողովուրդ Տեսան պիտուր ըլլան: Աս առեն մարզարեւմնեները մեծ զարմացմանը լիւուի եւ պայծառապէս առուցուած կը առեւնենի: Այսպէսուժ կարելի չէ ոչինչ եղանակու միթութիւնը պատճենառ առնելով՝ մըրեւ ան ցուցմունքներուն վաերականութիւնը, որոնք մարզարեւմնեներէն կ'առնենին և յրբիսունեւմնեան նշարուութիւնը կը ցուցընեն:

Բ. Անձնիք առար ներհան կը զրուցն, թէ Մարտրեւմնեներուն ըստ ինչ համարում որ առեւցուի, երբէտ անձն կը ու առաջիւնուած չեն իրար առեւնը, ինչու որ որոյն զի մարզարեւմնեն մը առոյց մարզարեւմնեն ըլլայ, երեք բան կը պահանջինի: Պիտու և որ ան մարտրեւմնեն անշարժ լույս է ժամանակ, պիտու և որ անը իսուրանիւ ունաւի, պիտու և որ ինչի շառացուի նե իսուրանիւ բորբոքի մարտրեւմնեն հետ համարունիւ ըստ դաշտահան բան լ: Այդ բնուպէս կընամ ևս առանց առնենան վայ առայդ ըլլայ, և առանց առ առուցութեան բնուպէս կընամ մարզարեւմնեան մը վառահիլ: Աս զժուարութիւնը՝ զօրն որ շատ անհամաներ շատ անզամ իրեւ, անյազգելով ձեռնարիսութիւն յառաջ կը ընկեն, իրաւունէ զօրութիւն մը անի՞ արզեաք: Եթէ մին առար վայ աղեկ մասածէ, կը անենէ որ ուրիշ բան չէ, բայց եթէ եռապատիկ առութիւն և ամենածանը առութիւն:

Արակէ զի, առոյց ըլլամ մարզարեւմնեան մը վայ, նախի՛ հարէ և որ, կ'ըսնէ, և նոյն անշարժ լույս եղաւ իսուրանիւ: բայց առիկա բոլորովին առաւ և: Ա առ զի առնեներն հարէ չէ որ ես իմ ականինու բան ըլլամ: բաւական և որ բոլորովին առոյց ցուցութերով բնիք վիզուութիւն արուի թէ իրար նոյն մարզարեւմնեն եղած է: Այդ առ մը զեսքին մի լ, Փրկչին վայ եղաղ մարզարեւմնեներուն վիզուութիւն:

կու տայ Հրեից բոլոր ժողովուրդը, որն որ պյուշափ ազգերու մէջ ցրուած ու առածեռած էր. նոյն մարդարեւութիւնները շատ զրբերու մէջ ցրուած ու պյուշափ բազմաթիւ լեզուներու ալ թարգմանուած էին, պիտի հետանոս ազգերուն ալ ծանօթ էին, եւ այս ամենայն Քրիստոսի աշխարհու գալէն շատ զրբեր յառաջ կատարուած էր: Աւսոի առանց իմ ականչներով լտելու, առեց սայդ եմ թէ այն մարդարեւութիւններն եղած են, քան եթէ ես անձամբ լսած ըլլայի:

Պետք է որ ես անշահը դիմում մնար լուսութիւն. աս ալ երկրորդ մեծ առանցին մըն է: Ինչու որ մարդարեւութեանց կատարուիլը զորեք մըն է, եւ զորեքերն ինձի հազար ու մէկ բոլորովին անտարակուսելի ցոյցերով սայդ կրնան ըլլալ, առանց իմ աշխարհու տեսած ըլլայու: ապա թէ ոչ պէտք կ'ըլլայր արանալ թէ հին և թէ նոր պատմութեան ան զորեքերը, որոնց կատարուելուն մնիր ներկայ եղած լինի: Իսկ աստուածային Փրկչին վերաբերած զորեքերուն նկատմամբ, չէ թէ միայն սրբազնն եւ արտապին պատմութիւնները, տաճնութը զրբերու պիտութիւնն ու ամէն տեսակ յիշաւակարաններն ունինք, որոնք այն զորեքերուն պիտու են, այլ նաև մինչեւ մըր օրերը հաստատուն կեցած են այնպիսի ցոյցեր, որոնք յայտնաբարբառ կը խօսին թէ ինչ աշխարհու: Եկած է, զորեք զորեած է, Նկեղեցի մը հիմնած է, անոր օրենքներ տուած ու ծեսեր սահմանած է, եւ կրօնք մ'ալ հաստատած է՝ պատարագներով, խորհուրդներով եւ առողջածային պաշտաման մասնաւոր զորեքերով: Ասոր համար ամեննեւին հարկ չկոյ սեպհական աշխով տեսնել այն բանը, որուն պյուշափ եւ պյուպիսի ցոյցերը կեցած են. ինչպէս որ հաւատալու համար թէ Ամերիկա կայ, հարկաւոր չէ սեպհական աշխով երթալ տեսնել, երբ իր գոյութեան այնշափ պիտաներն առջնանիս կեցած են:

Ա երբապես սուս է ան ալ թէ լիկրնար նանջուիլ ո՛ր ուղուց մորէ-ըի-ու-իւ-ու լուսութիւն ըստ պատ-համն խոշու բան չը է, ին նու-ին-ու-ու իւսութիւն իորդութիւն է: Վասն զի շատ ազեկ կը ճանշցուի, թէ պատահմունքը չիկրնար խելոք զորենել, եւ ու ալ կրնայ մեկնեղ բերել յարմարցընել այնշափ իրարու աննման մարդարեւութիւններ, ինչպէս են Փրկչին վրայ եղած մարդարեւութիւնները, որոնք իր ժամանակին, իր գալատեան, աննդեան, արայութեան, երիտասարդութեան, իր հրոշքներուն, կենացը, մահուան, յարութեան, Նկեղեցոյ հիմնարկութեան եւ առանց նման բաներու վրայ ամէն պարագաներով կը խօսին: Այսպիսի խելքով զորեազ պատահմունք մը յանուահմանս առելի զարմանալի է, քան որպիսի եւ իցե արտաքոյ կարդի մարդարեւութիւնը:

Բաց առկից անկարեցի է որ մարդարեւութիւններն ըստ

պատուհանն կառարութե ըլլան, որովհետեւ անոնցմ լատերը չեն կրնար կառարուիլ, բայց եթէ բնաթենէ բարորպին զերագոյն, այսինքն՝ հրաշական զօրութեամբ մը. իսկ հրաշ բներն առառածային ամենակարողութեան զործքերն են: Այնպիսի դեպքեր մարզարեանալ՝ որոնք առանց հրաշքի չեն կրնար կառարուիլ, որիլ բան չէ: բայց եթէ ըսել որ Աստուած՝ որոշ ժամանակին իր ամենակարողութեամբ զործակից զիստ պիտի ըլլայ կառարելու մարզարեին յառաջադոյն զուշակածը, այսինքն թէ մարզուն զործքն Աստուածոյ զործքին հետ պիտի մասնայ: Եւ եթէ մարզարեւթիւնը պարզ մարդկային զիստ մը ըլլայ, ըսել էր որ Աստուած ալ ժամանակին ամփեկաց համատելու համար, մարդկային լարութեան զործակից պիտի ըլլայ: Այսու ամենայնիւ անուարակուսեցի է թէ ըստուած մարզարեւթիւնները շատ հրաշալի դեպքերու զուշակութիւններ կը պարունակեն, թնազես թէ Յիսուս Կոյս մօրի պիտի ծնանի, կոյրերուն աեսութիւն, յամբներուն խռախ, կազերուն շնառի քաղել, հիւանդներուն առազնութիւն պիտի շնորհէ, իր աւոյհական զօրութեամբը մահուանէ յարութիւն պիտի առնու, երկինք պիտի համբառանայ, եւ առող նման բաներ: Աս ամեն գեպքերուն մէջ ալ պատահմունք կրնար աեզի անենալ եւ ալ ընութիւնը կրնար նոյները զործել, զան զի անանի զործքեր են, որ թէ մէկուն եւ թէ մէկային զօրութիւնը կը գերազանցեն: յայսնի ալ կերեւոց թէ թնազես որ միայն Աստուած կրնար զիտնալ թնչ որ թնը ազատութեամբ պիտի որ զործեր, յասանի ալ Աստուած միոյն կրնար մարզարեններուն այնշափ յառաջուցնէ յայսնել թնչ որ եացէն պիտի կառարելու: Ասից ուրեմն կը անենուի, որ հակառակորդներուն այնշափ ապահովութեամբ յառաջ բերած դժուարութիւնն ուրիշ բան չէ, բայց եթէ իմաստակութիւն մը, որն որ մինակ թամակամաները կրնայ խորել:

Գ. Աւերիասէս ունենալ ալ ուրիշ բան մը կը Շնորեն: Գայլիացի մը, կ'ըսեն, անենելով որ Հրեից ազգը՝ ժողովրդեան մէջ տարածեած քանի մը առանցութիւններու նոյնը լով՝ փրկչէ մը կը սպասէր, թնք զննըն իբրև նոյն փրկիչը ներկայացուց, եւ թանձրամիտ ժողովրդեած մորին համեմատ ապատած Փրկչին անենալու քանի մը յատիւթիւններն իր անձին վրայ կառարելով, պատիւ ու յարզ ստացու եւ ժողովուրդը խարեց, որն որ միջու կը բազեար ստար իշխանութեան լուծը զգէն նետել: Ահաւասիկ առ Ե՛ քրիստոնէական նշանարտութիւնը ցուցընելու համար՝ մարզարեւթիւններն յառաջ բերած վաստերուն բովանդակ զօրութիւնը: Ասանի կ'ըսեն անոնք: Իրացցըն՝ այսպիսի մէկունթիւն մը տարած համար անցած զարուն բովանդակ ամպարզաւթիւնը հարկաւոր էր, իսկ նոյնին հաւանելու համար՝ առ զարութիւններուն:

Հրեից ժազովոյն մէջ ունի և պատուին անելը խոյն, որոնք ապացութիւններն ով կերպաւորած եր: Անշաբախ ակնկալութիւն մը անսից եղած եր: Եւ Բնակ կերպով ան առաքանի հաստատուած եր: որ բազմութիւն Հրեատան բնած եր: Խնդիրն հեթանուններուն մէջ ով այնշախ առածուած եր, որ մինչեւ յոյն եւ համացեցի պատուիններն ով կը ճանշեացին: Խնդիրն Օգտառու կայսեր առենոր բանաստեղները նոյնը կ'երգէին: շաղագործութեան համար կեսարներուն մէջն երբեմ մէկուն երբեմ մէկացին վրայ յարմարցընելով: Այսպիսի ընդհանուր: այսպիսի հաշակեալ բան մը պէտք չէր հիմ մ'անենալ: Արտաք կարդի բան մը կ'ըլլար՝ եթէ ըստինք որ իրացընէ մարդարեւթիւններ կային:

Բայց Բնակն կրնան ուրացուիլ, երբ Հրեից ժազովոյն մեռն այնպիսի զիրքեր կային, որոնց մէջ մարդարեական հագուստ՝ ապագայ Փրկիլն բոլոր մարդը նկարագրուած եր, եւ երբ աս զիրքերը հեթանուններուն ով ճանօթ եին, եւ արգեն Փրկիլն զայէն քանի մը հարիւր առրի յառաջ յաւարեն թարգմանուած եին: Խնդիրն կրնան ուրացուիլ, նորեն կը հարցընէմ, մարդարեւթիւնները:

Յիսոս Քրիստոս իր անձն յարմարցուց: Կ'ըսեն, իր կոյ վեր և բարեւթեւնի ննելու: Զարմանուալի է աս զիւոր: Եթէ իր անձն յարմարցուց, ուրեն կային: Եւ եթէ կային, ուրեմ մէկու մը վրայ եղած եին, եւ մինչեւ հիմոց անկից զան ուրիշ մէկը չեղաւ: որ իր վրայ կատարած ըբաց: Բայց այնշախ անկարելի բան է, որ ուրիշ մը զանոնիք խարեւութեամբ իր վրայ կատարած ըբաց: որչափ անկարելի է որ մարդիկ աշխարհու գաղթն յառաջ՝ զարծազութիւն մ'ընեն: Արգեն նոյն մարդարեւթիւններուն մէջ առանձինն նշանակուած են ժազովուրդը, ցեզը, ընտանիքը՝ որու պիտի ճնաներ, հայրենիքն ու մայրը՝ որ պիտի անենար, ազայութեան առեն Եղիսակոս մատուցիլը, իր հալածուերուն եղածակը, յանեն առնելու մահը, տարութիւնը, ինեղեցոյ հիմնարկութիւնը, անոր պատերազմերն ու յաղթութիւնները: Արդ՝ ըստ ինձի, Բնակն կրնայ մարդ մը իր վրայ սուսպել կամ կատարել աս ամեն պարագաները, որոնք իր կամքեն չեն կախուիր: Խնդիրն կրնոյ այնշախ սուսպ կամքեր իրեն քայէլ եւ համազել որ իր կամքին հետ դաւակից ըլլան: Յաւախաղոյն գուշակուած եր որ ինեղեցէմ քաղաքը, Դաւաթի ցեղէն պիտի ճնաներ, եւ պիտի մռաներ դանիիլի որոշ շարաթը: Ըստպի թագաւորութեան վերթանազէն եւուը, Բնակն Յակու մարդարեացած եր: Արդ՝ Բնակն կրցաւ մարդ մը իր ճնանելին յառաջ՝ ոյս առենայն մարդարեւթիւններն իր վրայ կարդադրել, կամ զինքը մարդարեւթիւններուն յարմարցընէլ, այնպիս որ ամեն բան նշանիթ եամբ կատարուի: Խնդիրն կրցաւ զեռ ազայ եզրու ժամանակի Հե-

բազգեւսին հալածանցը արտանորիկը, որ կարող ըլքայ եղիպատու փախչիլ՝ մարդարեւթիւնն ըստածին համաձայն։ Ի՞նչպէս կրցաւ, իր թշնամիներուն խորհուրդ տալ որ զինցը աղօննեն, և միանգամայն խաչի վրայ աղօննեն, այնչափ թշնամաներուն, լեզի տալու, զգեստներն իրենց մէջ պիճակաւ բաժնելու պարագաներով։ Բնակես որ մարդարեւթիւնները կը պահանջեն։ Յիսուսի վարքը զրուած է մարդարէից ձեռքափ, այնչափ զարերով յառաջ եւ այնչափ մանը պարագաներով, որ աւելի զործքը հաստարուելին եաբը զրուած պատմութիւն մը կ'երեւայ, քան թէ ապագայի գուշակութիւն մը։ Եւ ասիրա այնչափ վաերական է, որ եւ ոչ Հրեացը՝ Յիսուսի Քրիստոսի անհաջող թշնամիները՝ կրնան ուրանալ։ Այդ կըրնար Յիսուս Քրիստոս կեղծել եւ իր վրայ սուսպուած ցուցընել այն պարագաները՝ որոնք իր ձեռքը չենի, մորդիկներուն ազատ կամքեն կախուած ըրացնուն համար, ուր որ մարդիկներն ամէն մէկուն մասնաւթիւնն եւ շահը մշյածի տեսակ էր։ Իրաւցընե սաստիկ զօրաւոր հաւատը մը պէսոք է առնենայ, ով որ իր վրայ բաւական զօրութիւն կը զգայ այսպիսի այլանդակութեան հաւատարու։ Անց ոզգափառք, որչափ որ այդիւրահաւատ համարութիւն, ասոնց հաւատալու զօրութիւն չենի զգար:

Հեթանուներուն ցնորդներն ասոնց շափ այլանդակ չենի։ Երբ որ մարդարեւթիւններուն վրայ կը խօսուէր, եւ կը տեսնէին որ իրաւցնե Յիսուսի Քրիստոսի անձին վրայ սաստիկ մն, կ'ըսեին թէ մնէք քրիստոնեացը՝ զործքերն ըլլալին եաբը մարդարեւթիւնները հնարած ենք, որովհետեղ զած գեղգերուն շաս նշգութեամբ կը համաձայնին։ Իսկ մնից՝ որ անոնց յառախոզոյն զրուած ըրացնուն վրայ շնչեց կրնար տարակուախ, թէ հրեաց՝ Յիսուսի անհաջող թշնամիներուն եւ թէ հեթանուն փիլիսոփաներուն պիզութեան համար, որոնք Յիսուսի մահուանէն յառաջ նոյն մարդարեւթիւնները կը ճանշնային, մնից, կ'ըսեմ, որ նոյններն ուրանալու հնարքին չենի կրնար դիմել, եթէ իսելքով զործել կ'ուզենք՝ չենի կրնար ճանշնալ անոնց հեղինակութիւնը։

Եւ եթէ մարդարեւթիւններն այնպիսի ծանրակշռութիւն ունին, որ անենուն աշքը կը զարնե, որին որչափ ապահով է այն հաւատքը, որն որ այնչափ եւ այնպիսի հաշակեալ մարդարեւթիւններու։ Նպաստաւորութեան վրայ կը պարծի:

Մարտիրոսը : — Հաւատոյ տարածումը :

Ա. Մարտիրոսներուն թիւն ըստածին լոփ է : — Բ. Մազմանկարնեան զարկեցի են : — Գ. Ըստն զառ իւ մարտիրոսներին ունի : — Դ. պահանջներուն յահանինքրամբին ու հանդինքը քրիստոնեամբին նը հաստատութ բնեցին:

Քրիստոնեական հաւատորին ամենէն զեղեցիկ վառքերէն մելին և մարտիրոսներուն պատկը, որոնք ամեն հասակի եւ ամեն պիճակի մէջ Սիսուախ քրիստոնի համար արիննեին թափեցին : Բայց քրիստոնեամբինը հալածաղները, Պաւուտ ի վեր առ պատկին զեղեցկութիւնն ու զօրութիւնը տեսնելով, Եկեղեցւոյ կը նախանձէին, եւ ամեն տեսակ նենգութիւնն ի զորք կը զնէին մարտիրոսաց յիշատակը քրիստոնեակց մարեն չնիլը : ուստի եւ անոնց մարմիններն ու մօխիրն իսկ կը ցրութին, եւ միանգամայն անոնց վրայ լինեն յանցանքներ կը հղէին, որպէս զի առար հաւատոյ զառին համար մառած չսեպուին : Աերքն առեններուն անհաւատութիւնն ալ նպանը փորձեց ուրիշ փաստերով, եւ կը յանոյ Քրիստոնի Եկեղեցւոյն նախանձն պատիին լուսաւոր փառաց պատկը յափշտակել :

Ա. Առաջի կ'ըսէն, թէ Մարտիրոսներուն թիւն ոյնչո՞ւ էր Ս. Բաղեմ և Պարեղը լուսուն ոյբոց Պարեղ-Ռիւն-Ները. եւ անոր համար ալ մեծ բանի տեղ զնելու չէ : Աս ոլորն ամենէն յառաջ Տըտուէլ բոզորականը նետեց քրիստոնեամբեան զեմ : բայց առաջ իր զառին աւելի վեաս տուա, ինըու որ առ իր խօսքը զիտուններուն մարք որեց, որ անոնց թիւը վիւսանն ու իմանան : Աս զիտուններուն մէջն Անիքնար՝ ամեն տեսակ յիշատակարաններ և եռքն առած այնպէս պայծառ եւ յայնմի ցուցուց մարտիրոսներուն բազմութեան անթիւ անհամար բըսալը, որ ալ անկից եռքը ոչ որ համարակեցաւ առար վրայ տարակոյս մը հանելու : Ես հս տեղո չեմ ուզեր կենալ ու ասոնց ամենուն թիւը ժողվել, որն որ առ համառօտ զրբիս սահմանէն բոլորովին զուրու է : Աս մինակ կ'ըսէմ, որ առաջին երեք զարերուն մէջ՝ առան անազորյն ու զարանային հալածանկներ՝ արտաքոյ կարգի կատազութեամբ յարձակեցան Եկեղեցւոյ զեմ : եւ տարածեցան բոլոր Հառմանցւոց պետութեան ընդարձակութեան մէջ, որուն տակ կ'երթացին Ապանիս, Գաղղիս, Ափրիկէ, Խառըն, Ախանցի մեծ մասը, եւ զրեթէ ան առան նանցուած բոլոր աշխարհներ՝ եւ առ ամեն կազմերը բոլոր քրիստոնեայք կետարներուն, անտի հիւպատուաներուն, պրետորներուն եւ քըմբերուն ենոքը մասնուած էին, որոնք քրիստոնեաներուն մահն ուզող ժողովրդեան աշքը մնելու համար, զանոնք որպէս, կա-

իւսալունիք, կը ոյ, զազանաց, նետու հարութեան, քարիշման և այս ամեն առնելութերուն կը զատապարուիքն, զորոնք մաշդիկնեթիւնն ու շարասառնեթիւնը կընացին Շաբաթ:

Մինակ զիրենք հայածողներուն անունը՝ այս ամենայն  
հաստատելու բաւական է. Կերոն, Գոմետիանս, Կալիգուլա,  
Մաքսիմիանոս, Կարակալլա, Խոփոդարազոս, Դիոկղոստիանոս,  
Լիենիխոս, Դեկիխոս, Նոյն խոկ անդքնութեան անուններն են:  
Եկեղեցական պատմվածերն արտաքին պատմվածերուն հետ միա-  
բան՝ մանր եւ երկայն կը պատմեն. Եղած առաջի զատանո-  
թիւններն ու Նոյն անդքնութեանց անթիւ զըհերը: Բայց ա-  
ռանց առ միայնութեածերուն դիմելու. Նոյն խոկ անհաւատե-  
րուն խոստվանութիւնն ունինք: Որո՞յք չէիշելով թէ ուրիշ-  
անց առանց թիւը նուազցընելու խնացած են, կը հաստա-  
տեն թէ առաջն գարերուն մէջ քրիստոնէից մեծ մասն Ե-  
կեղեցւոյ հարց քարոզութենեն գրգռուելով. Հ-Ե-Ր-Ի-Ն-  
Ե-Ւ-Բ-Ի-Ն-Ե-Ւ-Ն բանուածի մը պէտ մարտիքսութեան կը զայեր-  
Արդ եթէ Հ-Ե-Ւ-Բ-Ի-Ն-Ե-Ւ-Ն քրիստոնէից մեծ մասը զրաւած էր,  
ով կրեաց ուրեմն նոյնին ըրած զըհերուն թիւը կանել:

Բ. Տեսնենք հիմա առ մարտիրոսոց անթիւ բազ-  
մաժինը մեկնելու համար յառաջ բերած պատճառնին  
Մալուշիննիւն ուղիղ է առ Մէ. Կըսեն. Էայ ենի և լույսու-  
դութիւն. Եւ առիւ բարեկա և այլու վաներուն մինչութիւնը  
ուշ. վասն զի ով լիզիսեր թէ հալածանքներու հրցելին  
մէջ բնագետ կը պրառի ու կը բարրուի: Եւ իրաք ալ ա-  
մեն կրօն որչափ որ ալ այլանդակ ըլլաց. պարձենալու լափ  
մարտիրոս ունի: Աւելլուր ասոր վրաց. Կըսեն զարձեալ. ա-  
ելլորդապալութիւնը հաստատուն պահելն՝ քահանայից ու-  
նեցած լուհը. Եւ իրենց վարզապատճիւնները լինունազնե-  
րուն զբախը թափան յախտենական պատճներու տպառնա-  
լիքնին. Եւ կ'իմանառ թէ բնագետ ոյնչափ մարզիկ իրենց կեան-  
քը ու հեցին քրիստոնեաթիւնը պաշտպաներու համար Եւ թէ  
բնագետ նոյն քրիստոնեաթիւնը մինչեւ մեր օրերը հաստա-  
տուն կը մնայ:

Առ կերպով խռովներուն պատասխան տալու համար, նորի առաջին կը հարցընենք թէ ի՞նչ է մոլեւանդութիւնը, որն որ երկրին գրայ այսլափ հզոր զորութիւն ունի: Թող թոշ առհման որ կ'ուզեն տան: միշտ կը պարտաւորին բան թէ մոլեւանդութիւնը՝ որ և իցէ կիրքէ մը կուրացեալ հոգւոյն ստամփի եռանգն է, որով իրական բարիք մը կը համարի ան բանը՝ որ անանի չէ, և կ'ուզե նոյնն անձն կերպ զոհերով ձեռք բերել: Արդ բան թուի մը մը, որո՞նք էին որ նորի առաջին Ծիսուսի Քրիստոսի սիրով այնպէս ստամփի կուրացան ու մոլեւանդեցան: Ստուգի միայն անուս ժաղովուրդ եւ ազետ բազմութիւն մը չեր. անոնց մէջ գիտուն վիճակ- իաներ եւ բայց մարդուայն անելու այ կուրիքն, որոնք նոր եռանգն

աշխարհիու վրոյ երեւալուն առաջին վայրկենէն՝ զանիկա բա-  
լոր սրբած ընդունեցան։ Մանաւանդ որ ամէն առան առնենէն  
գիտուն և ամենէն իմաստուն մարդիկները՝ ամենէն առելի  
կրծուածք և եռանգնու եղած են, ինչպէս իրենց պրած զիր-  
քերէն ալ կ'երեւոյ։ Ի՞նչ զարմանալի մուաց կարութիւն է  
ասիկա, որն որ անոնց վրոյ առելի կ'երեւոյ՝ որուր առելի  
պայծառ կը անսնեն։

Բաց առելից՝ այսպիսի յանկարծական մալեռանգու-  
թիւնն ինչպէս պատահեցաւ։ Մարդիկ՝ որ իրիկունը զգաւառ,  
հանգարու, խելքերնին զլուխնին իրենց տները հանգչելու  
պացած էին, հետեւեալ առան ինչպէս առ նոր վարդապե-  
տութեան սիրով խելքերնին թռուցած մալեռանդն արթըն-  
ցան։ Եւ առ բանը՝ չ թէ միայն Հրետանան, այլ նաև  
Հռոմ, Ասիայի մէջ՝ ինչպէս նաև Ափրիկէի մէջ, արեւելք եւ  
արեւմուր, թէ յազգարականացած եւ թէ բարբարու ազգե-  
րան մէջ պատահեցաւ։ Եւ որն որ առելի զարմանալի է, նոյն  
իսկ անսնը՝ որ պյուր զՅիսուս իրեւու շարագործ խաչ հանած  
էին, քանի մը որ եաբք հազարաւոր բազմութեամբ ամենը  
մէկն առ մալեռանգութեան անանկ մը կը բռնուին, որ հա-  
զար անգամ առելի կ'ուզն կտոր կտոր ըլլալ՝ քան թէ դքրիս-  
տոս ուրանալ։ Ո՞չ, առ ինչպէս բան է։ Անսնի անեղ մը՝  
որ որոշեալ վայրկենի մը մէջ բարոր մարդկոցին ազու կը  
պրաւէ։

Գանձ մեծ պատճառ մը զանուած պիստ որ ըլլայ, որ  
այսպիսի մալեռանգութիւն մը պրդուծ ըլլայ։ Երկրիս վրոյ  
զարմանալի փիլիսոփայ մը, Նորանձան մարդ մը երեւած  
պիստ որ ըլլայ, որն որ իր ճարտարախօսութեան կոյժակներովը,  
իր վարդապետութեան հրապոյցներովը, իր անձին ճախու-  
թեամբն ու իր մեծվայելլաւթեան փայլակներովը, բազմու-  
թիւնը յափշտակած, բորբոքած, ամենուն խելքը դարձուցած,  
իր եռեւեն ձգած ըլլայ։ անանկ չէ՞ մի։ Անձնալու։ Այսպիսի  
մալեռանգութիւն մը զրդուելու համար՝ բաւական եղան քանի  
մը հոգի, որոնք ոչ ազնուական ցեզէ էին, եւ ոչ զիսու-  
թեամբ անուանի. այլ արուեստով ձինորս, հայրենեաք հրեայ,  
առանց համարման, առանց օգնութեան, առանց հարսաւ-  
թեան, առանց ճոխութեան։ Երդ ուր որ ամենէն մեծարոյ  
փիլիսոփաները, ամենէն մեծանուն իմաստաներն ու ամենէն  
զըրաւոր կայսրները չերցան մալեռանգութեան շարեւ, բայց  
եթէ քանի մը իրենց հետեւողներն ու մաւրիթեները, առանք  
ըստոր երկրիս երեւոր նոյն մալեռանգութիւնն ան առափանի  
զրդուեցին, որ հեզեզի պէս արին թափել առեն իրենց սոր-  
գեցուցած առանքները պահել տաղու համար։ Մալեռանգու-  
թեան ընդարձակ հրդեհի մը զարմանալի ազգեցութիւնը, ո-  
րուն բորբոքողն ով ըլլալը շիտեանուիր։

Բայց զոյց նոյն մալեռանգութեան զարմանիքն առ նոր

կրտմին վարդապետութեանց մէջ ըլլայ: Մարդիկ յոժարութեամբ հնա կը վազեն, ուր կիրրերը զիրենք կը քաշեն: Եւ մարդը կը ցուցընէ թէ զժուարին բան չէ հազբները զրդուել՝ ուսիր, ազատամթիւն և համեցյա խոստանալով: Այս առանձին ցուցացին Լուսեր և ուրիշ աղանդներու հիմնադիրները, եւ ամեն որ նոյնը կը ցուցընէն այնպատի նոր կառիքնաները, ուրիշ անօնտա ամրութեան առին անդին կը քաշեատեն՝ ազատամթեան, թէեւ միշտ ուստ ազատամթեան մը աղազակա: Միթէ այսպէս ըրբն նուե: Օխուասի Քրիստոսի վարդապետութեան ցուցացիները: Դուն ալ, ոչ ընթերցազ, արգէն զիտես որ չէ թէ միոյն այսպիսի բանի մեռք զզարկին, հասպա անոր ներհակ' անողորս և ըստուած պատերազմ մը ցուցացին աշխարհիքի կրից դէմ: Միաբը կը պարտաւորեն որ հպատակի, եւ ծանր, զժուարին ու անդնենքի խորհուրդներու հաստայ: Ոիրուը չէ թէ միոյն հանոյրներով չեին հանեցըներ: Հասպա ցաւալից զոհերու ալ կը ստիպէին: ուրիշ բանի վրայ չեին խռուեր: բայց եթէ մահացացանան, անձնուրացութեան, եւ մինչեւ ի մահ անզազար խաշակրութեան վրայ: Քրիստոնեամթեան կրթութիւնը մոլեսանզութիւնը զրդուելէն շատ հեռ է: Եւ իրաւունէ որ մոլեսանզութիւնը կրնայ բորբոքի ծածուկ ու երկայն աղօթք ընելու: Ո՞ր մոլեսանզութիւնը կը լարսի ներբուաստ ու երկրիս բարիքներէն զատուելու: Ո՞ր մոլեսանզութիւնը կը զրդի ծամ պահերու, անձին յազդելու և թնդ զինըը մահացացանելու: Ո՞ր մոլեսանզութիւնը կը բորբոքի իր անձին դէմ երկայն պատերազմ մը բանալու: իր խորհուրդները առնենելու: որտես փափաքները շափառորելու, անձնասիրութիւնը նուանելու, առելութեան ու բարիւթեան ու առառակրութեան ու հպարտութեան պազտնի յաժարութիւնները յազդելու: Համար, որուր մեր սրբնի մէջ միշտ կը ելլին:

Այսու առնենցինի այս մոլեսանզութիւնը մինչեւ որ սուսինանի շհասու, մինչեւ սուսցուածը, հոյրենիք ու կեանց կորուցընելու, մինչեւ մահուցնէ հազարապատիկ առելի զառն ու անսանելի տանջանցներ ու կոտորածներ կրելու: Այդ առ ի՞նչ է: Արտաքոյ կարգի եւ ըստուած բան մը չէ առ մոլեսանզութիւնը, որն որ այսպիսի զարմանալի դորերից յառաջ բերած է: Ի՞նչ է ուրին: Նորէն կը զրուցեմ, առ մոլեսանզութիւնը զրդուել կրցազ պատմապը: Ընթերցազ, զուն քեզն զատասան ըսէ, եթէ թնդ առանձնանի մոլեսանզութիւն պես: քրիստոնեամթեան սուրածումը մոլեսանզութեան դորելու համարելու: Համար:

Գ. Անձն դու: կ'ըսնե զարթեազ, իր ժորտիքանիքն անչ, թէ իսուպշներն առ թէ հերտոքնեաներն իրենց ժորտիքաներուն քոյ էը ուրին: Եւ մինչեւ ապուզ Հնդկասանցիր բրինց խորեական առառածութիւններուն վրայ կը մռնին:

ի այլ վաստ է ուրեմն առինք։ որ թէ ազգութեան և թէ հՀմարութեան կը ծառացէ։ Առանձի խաւողն ուրիշ շատ բաներ զամ առ ալ կը ցուցընէ, որ չէ իմացեր թէ ի նպաստ քրիստոնեան մարտիրոսներեն տառուած վաստերն ինչ կերպով յառաջ կը բերուին։ Մենք չենք զրոցեր որ քրիստոնեան եւթիւնը հՀմարին է, վասն զի շատերն արիւննեին Սիստուի Քրիստոնի համար թափած են, ոյլ վասն զի շատերն արիւն թափած են այսպիսէ ուրբանիքը եղի, ուր բարոյացէն մարդկային զօրութեամբ կարեցի բան չեր արիւն թափելը։ Այ հաւանինք որ մարդու մը վրայ կրնաց կրից բարրարում դաւ, եւ նոյն խեղնն իր անձին զիմ կատղեցրնելը, մորիսանցութիւնը կրնաց ընել որ մենք ինք զինքը ժոյուէ մը վրա նետ, եւ կամ կատրի մը անիւներուն տակ թից զինք ջախճախել առայ, յիմարտիան վառասիրութիւնը կրնաց ընել որ մենք զօրքի մը ոլուզներուն ու որերուն նարակ առայ թից զինքը, կրնաց նաև յուստհամութեան առանձնանուց հասած անհամըրութիւնը՝ մեկու մը այնպէս աիրել, որ իր կենաց զիմ բունանալով՝ թից զինքը ապանեն։ Առանք չենք արանար, բայց մը ի նպաստ քրիստոնեան եւթեան յառաջ բերած վաստն առկից չէ։ Մեր անժխտելի վաստն ան անձն պարագաներն են, որոնք քրիստոնեական մարտիրոսնեամբ ընթիւ աշակեցից կ'ըւլան։ Առան զի միայն ընութիւնը չիկրնար ընել, որ հազարաւոր ու բիւրաւոր մարդիկ մեկանց միարանին ժամանակաւոր կեանքերնենին առաջ, որպէս զի յաւիստնական կեանքն ընդունին, ձեռութենին եզած ներկան կորսնցընելու, արտանով անարդորն որ կը յաւան։ առոյ եւ ներկայ շարիցները յանձնն առնելու, վախճառով հաւատացաւած եւ հետաւոր շարիցներեն։ Միայն ընութիւնն առանձինն չիկրնար այս առնայն կրտսել, եթի որ շարժիչ կիրք մը չկայ, որն որ իրեն զօրութիւն առայ, եւ պյուղեւ ըսելու համար ուժգութիւնը մը զօրքի ուցանեն։ Մինաւ ընութիւնը չիկրնար պյուղափ քահարարութիւն առ պյուղիսի մարդիկներու, որոնք ոչ ընութեամբ զօրուար են եւ ոչ կրթութեամբ յանցուզն, թնդուս են անզօր ներեւը, տեսար կանացը, վախճառ աղջիսներ, զեռահասակ ազուք։ Շնութիւնն ինք իրմէ չիկրնար ընել, որ չէ միայն կենաց մէջ պատահած առաստիկ շարիցներեն շվախնանք, ոյլ նաև անոնց բազմանք, անոնց եռեւէն երթանք, զանոնք վնասանք եւ ամենայն եռանդով ողիսպութենք։ Առոյդ եւ կառաջութեան վայրիկնական յարեակում մը կրնաց զինքը մզել, որ ինք զինքը սպանեն յանկարծական ու մալեզին մահուամբ, եւ պյուղիսի եղանակաւ որ ալ անկից չիկրնար պատաիլ, բայց ընութիւնը մինակ իր զօրութեամբ չիկրնար ընել որ պյուղիսի զարհութելի տանիչնքներուն մէջ՝ մարտիրոսները, ամրազը ու ցիր, լարաթեներ ու տարբներ, կամաւոր յամ արութեամբ նաև, եւ զիրենը միշտ պյուղիս զոհ ու պյուղիս զուտրի բանել.

պյառիսի տուրք ու զերբնական ու բախումի եամբ մը, որ նոյն իսկ զահիններուն սիրու յափշտակէ: բանաւորներն ամբողջ թէ, և ամբողջ բազմութիւնները համազէ այն Յիսուսին և անեկն երթալու, որուն համար անձնը կը շարժարուին: որ որ ամեն բայց կրնան մինակ մէկ խօսքով մը տանջանքներէն ազգափիլ, մանաւանդ թէ նոյները փափկութեանց եւ պատիւններու եւ պարտաններու փախել, որոնք իրենց կը խօսացուին: Այս ամենայն շիկնար բնութիւնն ընել: Հարկ է որ բազրացին զերբնական զօրութիւն մը վրան դայ, որ մարդկացին տիարութիւնը զրացընէ:

Անհաւանաները պատմութիւններու մէջն ամեն տեսակ պրինակները վնասած ժայված են, որուն զի ցուցընն թէ ամեն զատ իր մարտիրուաններն ունի. բայց առոր հարկաւորութիւն շկար: Թող յառաջ բերեն ցուցընն մեցի միակ ոզնակէզ մը՝ որն որ մեր Աղջեկին, մեր Զիշկիային հաւասար ըլլայ, և ան առեն ալ մենք բնիք զինքնին յազմեած կը խօսապահենք:

Աս ալ բառական չէ. ըստներուս զօրութիւնը կ'առելնայ, եթէ մաս զնենք ան բազմութիւ Հրաշքներուն: որոնցմով Առաւած առ իր սիրելի ախոյեանները կը պատուի բրենց մարտիրուաններն միջացնին: Ա ան զի շատ անզամ կը տեսնենք, որ զազանները զիրենք զիշտանելու տեղ՝ յարդութեամբ ուսուրենին կ'իյնան, վառած փայտակացանները կը մարին, հարած մետաղները չեն պրեր, ուսուրերը չեն կարեր, որածայր երկամթները չեն խոցեր. մարտիրուանները վառած կրտելներու վրայ՝ վարդերու վրայ քաղելու պէս կը պարափն. ուստ առաւածներու առանձիններն անմոց մասիկցած առենք կրտեն կը քանդուին, կուպերն իրենք իրենցը կը կարծանին կոսոր կոսոր կ'ըլլան, և իրենց զէմ կատզած բանաւորները շատ անզամ կուրութեամբ կամ անզամարտեամբ կամ մահաւամբ կը պատուին: Եւ առ ամեն բան մէծ բազմութեամ առջեւը կը կատարուի, որն որ կամ կախարդութեան կատայ տեսանները, և կամ քրիստոնեանթեան կը զառնոյ: Այդ բնչափեա կարելի է ասոր մէջ շատանել զերագոյն զօրութիւն մը, որն որ իրենց կը նպաստէ ու կ'օգնէ: Թող անոնց ալ՝ որ կը հասաւատն թէ ամեն զատ իր մարտիրուաններն ունի, եթէ կրնան պյառիսի բան մը առջեւնիս զնեն, և անկից եայրը մեր պատճառաներուն զէմ ելլեն. մենք ալ պատրաստ ենք իրենց իրաւունք տալու: Բայց թէ որ ամիկա չեն կրնար ընել, նայներնին քաղեն և թողուն որ հաւասար պյառիսի միաններու, որոնք իրենց կեանքը կը զահեն զաւանած նըմարտութիւններն հաւասարելու համար:

Դ. Այս թայ հրմայ զնենել այն դժուարութիւնը՝ զօրն որ յառաջ կը բերեն բահանաններուն որի ուսնի մէտն անշուշուն անշուշուն պյառիսին մէջ անդայ լուհին. և անոնց

ինչու որ նախ եւ առաջ բնալսկե եղած է, որ սմանքը մանաւանդ ինչ պյուշափ շատ մարդիկ՝ քրիստոնեութեան առաջին ժամանակներն ուզած են քահանոց ըլլուլ։ Ինչ որ ըլլուլ՝ մարդիկ իրենց սեպհական օգտին վերաբերաց բաներուն մէջ պյուշափ ապուզ չեն։ Արդ առցոյ է՝ որ ան տան քահանայութիւնն ուրիշ պատուզ չէր բերեր, բայց եթէ մեծամեծ աշխատութիւններ, խիստ ծանր վնասեցներ եւ զրեթէ միշտ կենաց կարուստ։ Անցիր ան ժամանակներուն առեղիրները, եւ կը գումակ որ առաջին քահանուցէն, Հռամայ քահանայուղեան ականք՝ մինչեւ ամենին ստորին կզերիկուր, քահանաները միշտ առ արտօնութիւնն ունեցած են, որ ամենին խիստ ու ամենին անեպօրոյն առնվազնեցները կրեն։ Երեք տատին դարերուն մէջ չեղաւ քահանայապես մը՝ որ մարտիրոսական մահուանէ ապասի, եւ ոչ երեւելի եպիստու պատ մը՝ որ նոյնը չկրէ, քահանաներն ալ միշտ մըր հաւատորը հալածողներուն ամենին հանդիպական ու ամենին աւելի մինուած որսերն ենն։ Ան առենուան մարդիկները պէտք էին քիչ մը տար հաշակ ունենալ, որ պյուշափ մալեցնեթեամբ կախազան երեւու և կոտր կոտր դարձուերու ետեւէ ըլլույն։

Բաց առկից՝ քահանայութիւննը հազեւոր աստիճան մընէ, չէ թէ ժամանեակաւոր. Եւ թէ պարզ յախորդ դարերու մէջ ժամանակաւոր առաելութիւններն ալ վրան առելցան, ի վերայ ոյսոր առնեայնի առանք ան առեն պյառպէս նուազ էին, իսկ ծանրութիւններն պյառպէս ծանր, որ շիհառկըցափր թէ բնապէս պյառչափ մարդիկ դանուեցան, որմէք պյառփիսի յօժարութեամբ նոյն պաշտօնը յանձնն առին. Սառացիւ իրենց հրամայուած կենաց կերպը, երկրաւոր բարդիքներէն հեռանալու, ընտանեեան ուրախութենէ հրաժարելու եւ ժուժիալութիւնն պահելու պարտաւորութիւնը, աշխարհքիս մարդիկներէն անգատար հարածանց կրենին, չեթին կրենար պյառփիսի պատճառները ըլլալ, որ մարդկորէն խօսելով՝ կարող ըլլացին զիրենք ապն քաջայերել:

Բայց ոյս ամենայն թւ ողունքը, զնենք թէ ոյս պիտի ըշահասիրութեան համար ընուրած ըլլան. առկայն բնագդես եզաւ, որ ժողովրդոց առթևուն պայմանի յարդ ունեցան. որ իրենց խոռը մարիկ կ'ընեին եւ իրենցք կը վախճային. Ան առենուան մարդիկը՝ զուցե Համակուանեւրեն առարքեր ընտանեան մը տեր են. Եթէ մեր քովից Հնդկաստանեն քրահաման մը, կամ ո եւ իցե կառց քուրմ մը զալու ըրբար. իրենց պայմանի հաւառար կ'ընծայեինք. որ իրենց խոռոչք երեսներնուո դրյալ նետեր եւ առներո ահու զոզու մէջ իշխայինք. ինձի անառնեկ կ'երեսոյ թէ որպատ ու արագակիեւու. արար-

նալու, զռապը, երկինք ու երկիր շարժելու ըլլոցին, ուրիշ պատուի մը չեն կրծար բազել, բայց եթէ մեր ծիծաղն ու ծագրելը: Բայց թէ հին Հասմուշեցիր ու մզմ ապրեր մաս- եւով իւն յունեն, կրծառ նաև առից իմանալ, որ շատ աղեկ պիտեն իրենց մէջ բնակող Հրեից վրայ ծիծաղիլ: Խնդու հա- մար: Անոր համար վասն զի ցորշափ որ կրօնի մը ճշմարտու- թեան վրայ մարքը համազազ պատճառներ չեն բերուիր: Ցոր- շափ որ կրօն մը առոյց շիհամարտիր, շիկրնար ըլլու որ ու- րիշները նոյն կրօննեն վարդապետութիւններն ու սպանա- լիքներն վախի մէջ իյնան: Արդ առ է մեր գեղքին մէջ պատահածը: Քահանայ մը Երբ յարդ կը զանէ և մարդիկ- ներն մոխի Կըլլուի: Երբ որ մարդիկ անոր քարոզած կրօնին կը հաւասառն:

Քրիստոնեից համար առ բախ շատ պայծառ եւ յայ- տնի է: Խնդու որ աւտի կանաչներ թէ քահանաները մոխի ընելու է, բայց եթէ հաւատոքն: Միայն հաւատոքն է, որ մե- զի կը սորմիցընէ քահանացից վերաբերած բաները, պամինը թէ իրենց Վաստակ ընարուած նն նոյն բարձր պաշտօնին, թէ նոյն պաշտօնը մասնաւոր ձեռնազրութեամբ առած էն, թէ առանձն իշխանութիւն մ'ունին հաւատացեալներուն հաւարակութեան վրայ, եւ թէ ով որ անոնց կը լսէ, նոյն իսկ քրիստոնի կը լսէ: Եթէ հաւատոքը մզգի առաջնորդ ըլլո- ցով՝ առ ամէն ճշմարտութիւնները յայսնած ըլլոցը, պատճառ մը չենիք ունենար քահանաները յարդելու եւ իրենցմէ վախ- նուու: Առենք քահանաները չեն՝ որ հաւատոքը մ'ծարելի եւ հաւատոքի կը ընեն եւ զանիքա հաստատուն կը պահէն: Բնդ- պէս կը զրուցն անհաւար: Այլ բոլորովն անոր հակառա- կը, հաւատոքն է որ ժողովրդեան առջեւը քահանաներուն ծանրակրութիւն եւ իշխանութիւն կու առյ: Ե՛տզի՞ս անելի պայծառ առենէլ: Հարցուր, քննէ ժողովրդեան առաջի միացը ու զդածմանըը: Խնդ կը զրուցէ երբ որ նամք զուրս ելած քահանաց մը կը առեն: Երբեք շիզրուցեր թէ առզ հաւ- ատոքը սուրբ չէ: Հակա սար ներհակի կը հաստատէ որ թէ պէտ ան քահանան իր վարդին համար մերժելի է, պատ ա- մենայնին պէտք է զինքը յարդել՝ իր առափնանին համար: Կը առանձն ուրեմն, որդափ ճշմարիս է թէ քահանան չե՞ որ հաւատոքը յարդելի կը ընէ, այլ առոր հակառակ հաւատոքն է, որ քահանացին յարդ կու առյ:

Նոյնէ զրուցելու է մեկալ մասն վրայ աղ, որ կը ըստ անհաւատները, թէ քրիստոնեանթիւնն երկիւզի ու սպա- նալիքներու պաշտօնանթեան առի հաստատուած է: Առ- անմիտ վասար, զորն որ անօրէն Լուկրետիոս ընդհանրապէս ամէն կրօններու զէմ հայրած է, ըսելով թէ Երկեղ շո- վան ուրեմն յալիւրհի զուուուու: առ վասար, կը ըստ, վերի խորհրդածանթեամբ: Ինք իրմէ կը լուծուի: Ենչպէս չեն առ-

ներ այնպիսիները թէ առանց նոյն առառաջներու հաւատացը, անկարեցի է անձնոց վախ ունենալ: Առան մորեն երբեք կ'անցներ՝ զազերէն, ժանառամաննեն եւ դժբախառութիւններէն վախեալ, թէ յառաջադրու պիտոցած լըլլար, որ գըրախառութիւններ, ժանառամաններ եւ զազեր կը զանաբին: Առան մը հետեւութիւնը իրենց պատճառէն եւորը կը գային: Հիմա պատճառներն են՝ որ հետեւութիւններէն կը բիեն: Խոստավանելու է որ պատճեցի՞ բան է քրիստոնէական կրոնը, որ անոր դեմ հակառակելու համար՝ մարդս կը տախզանի չէ թէ Թույլ փիլիսոփայութիւնը, ոչը նաև առողի միոցն ալ մէջի եղել:

Եւ մէկը շատ որ բազմութեան մըսոց յանկարծական անխարհուրդ վախ մը կրնաց զալ, թէ եւ վախեալու հաստատուն հիմ ըլլար: Բնապէս կռապաշտներուն կը հանդիպի, որոնք կը վախեան իրենց յառաջանաներէն, որոնք աշխ ունին եւ չեն ունեներ, եւոյ ունին եւ չեն զազիր: Առան զի առ պատճառնան անձնութեն զօրութիւն շունի: Առար պատճառն ան է, որ յանկարծական անհինն վախ մը շիկրար պիշչափ միջին մարդիկ եւ այնչափ սերունդներ կրուել կողմանդել: յանկարծահատ անհինն վախ մը շիկրար սեղի զանել այնչափ իմաստանց և այնչափ դիմոնց քաֆ: զորոնք միունի ցոյսոր ունեցած է եւ անի քրիստոնէութիւնը: Եւ զարձեալ մարդիկ որոնք սուրբ համարուն պատճեններնուն վախովն իսկ եւ չեն կրնար շարիր զարծելէն, Բնապէս ես կը կենացին յանկարծական անձնութեն վախի մը համար:

Դարձեալ բան մը շարժեր կռապաշտներէն թերուած որինակը, որոնք պարապ անզ մեռուի շառառածներէն կը վախեան: Բնաւ որ այնպիսի վախ մ'անձնեալը՝ չէ թէ մայդ մալրուական չէ, հայտ իրենց մէջ մասցած մասկ նշանառութիւնն է: Մարութիւններով բարսովին լնումնցած բառնեան լրսուզը, եւ առաջն նախահայրներնեն իրենց հասած աւանդութիւններով՝ կ'իմանան թէ լսուած կոյ եւ անորնասթեանց վրեժնենդիր է: Եւ եթէ առ աշխարհիքն մըս արդարութիւնն ի զորե շեղրաբիր, անզիի աշխարհը պէտք է որ ցիոնի կրասարուի: Առաջ առար մէջ չէ սիազմունքնին: Մարսութիւննեն մայդ ան եակին մըսոց է, ուստի որ պատիւը կը պատան, կամ վախցած պատճեններնուն կերպին մըսոց, եւ կամ զարառուած թիբենը պատուելու կամ հաշունցընելու համար բանեցուցած միջաներնուն մըսոց: Բայց ասինք ալ մալրուածին ըլլարուն համար՝ ամենուն մըսոց միջինակ համարուի չէ: ուստի եւ կը ունենենք որ ամեն մէկ կռապաշտ ազգ՝ պատճառամիթ եան մըսոց առանձին զազութիւն սենի: Իսկ ամենուն միջինակ համարակ եղող երկինոցը՝ կը ցուցընէ այն թիգ հանուր զգած մաները, զորն որ ամենցին ունին պատճառ ազգին արդարութիւնն մըսոց: առ կամ ան պատճոյ երկինոց

ալ, որն որ տեսն մէկ կռապաշտ ազգի մէջ տարրեր տարրեր է, նոյն բակ առ իր զանազանութիւնները զկռապաշտութիւնը կը դատապարտէ: Այսպէսով յայտնապես կը տեսնուի որ առա է թիւ մոլորութիւն մը կարող ըլլայ ամբողջ զարերով՝ ամբողջ բազմութիւններու վրայ տիրել, ուստի եւ անկարեցի է որ մոլորութիւններու յառաջ եկած ըլլայ մարտիրուններուն քաջարութիւնը, որուն մինչակ պատճառ կրնայ ըլլայ երեխից օգնութիւնը:

## Գ Լ Ա Խ Խ Խ :

### Հանդերձեալ կեանք:

Ա. Մենք որ մեռնիք, առն բան կը փերիւնայ: — Բ. Անդիք աշխարհական երրեր մէկն եկած լէ:

Բավանդակ կրօնը, մանաւանդ թէ ամենայն մարդկային առարինութիւններն եղծանելու համար՝ ուրիշ բան այնշափ սասկացի եզանակաւ աղդեցութիւն լըներ, թշոցես հանդերձեալ կենաց նկատմանը հաւատոյ տկարանալը: Ինչու որ վարժուց տկնիալը թիւնը դիմաւորարար կը քախալերէ ու կը բորբոքէ ազնուական հազները, եւ զիրենք քարձրաթափ թեւերով կ'ամբացնեն: Բակ սասկացի պատճոց սույր երկիւզը շիկրեար շամեծել շարակ որենին յանդղնութիւնը: Ասոր համար իրենց կիրակերուն մէջ թազուիլ ուզողներն ասոր գէմ քանի մը սկզբունյիներ գտած են, զորոնց իրենց օգնութեան կը կանչեն:

Ա. Մենք որ հունիք, մէկն բան լը վերջնայ: առ է առաջին սկզբունյինին: Բայց ես կ'ազայիմ ազնուական ընթերցողները՝ որ ազեկ միտ զննեն: Թէեւ մենք Շատուեայ մէն սզրունութեամբը քրիստոնեայ ծնած չըլլայինք, եւ զեւ մահուան սոսուերին մէջ մեացած ըլլայինք, թշոցես եին մը հեթանօս նախահարրը, եւ մինչեւ հիմայ են Ավելիանիայի եւ Հեղիանասանի խեղճ վայրենիները, թէեւ, կ'ըսեմ, զեւ առ վիճակին մէջ ըլլայինք, այսու առենույնիւ ասիկա մէզի աններեցի մոլորութիւն մը կը համարաւէր: Ասան զի թէ յառաջ եւ թէ հիմա ազխարհիքի վրայ եղող այնշափ ազանդներու, այնշափ մոլորութիւններու եւ ուստի ու խարէական կրօններու մէջ, եթէ միոյն մէկ քանի Եսպիկուրեանները զուրս հանելու ըլլանքի, եւ ոչ մէկը: որչափ որ յիմարականն կամ զեզծ ալ ըլլայ, ապարակուափ տակ կը թէ հանդերձեալ կեանքը, որ հազներն իրենց բարի կամ շար զարծազութիւններուն հաւատարաշափ վարձի կամ պատիմ պիտու ընդունինք:

Աս մշմարտութիւննը կրնաս պատճան թէ եանց մէջն քաղել, որոնց մէզի կը սարվեցընին թէ ամեն ազդ գժուիր եւ

արքայութիւն կ'ընդուներ. թէ եւ զնենք որ թառալը մոլորութեանց մէջ ընկղման ըրբազմ, անպատճէ հեշտութիւններու արքայութիւն մը կամ մասացածին պատիժներու զժոխը մը երեւակայած ըրբան: Հին ժամանակներու ամենէն անուանի բանասանէզները, ամենէն մասցի փիլիսոփանները, առ բանիս մէջ ամեն ազգաց կրօնական դիրքերուն հետ մարտան են: Այսդիլիս հեթանոսը, հեթանոս չառայի մէջ, զժոխը կը նկարագրէր. նոյնը կը նկարագրէին Խախոցու եւ Հոմերոս հազզին բանասանէզները. նոյնին վրայ կը խօսին Հոդկառանցինները, Ցմացինները, Պարսիկները. Եղիպատցիններն ու երկրիս վրայ եղող բալոր ազգերը, ամենքն ալ առ սկզբանքին կը յառաջանան, ամենքն ալ կենաց ամեն մէծ ինդիրները նոյնին վրայ կը լուծեն:

Արդ Բնազիս եղաւ որ ամեն ազգերը մարտան առ մէիս առ առանքն: Կրնան այնչափ յանդկնիլ որ առելի առզես զատապարտել ամենայն մարդիկները՝ թէ մեծ եւ թէ փոքր, թէ իմաստուն եւ թէ ագետ, քան թէ այն առկաւաթիւ յանդուազները, որոնք այսպիսին մեծ զատի մէջ իրենց շահը կը վեռառեն հանդերձեալ կեանքն ու բանալով, որուես զի դժբախտ յարխանականութենէ մը վախ շտոնենան: Եթէ հարկ ըլլար առ ինդիրը վկայութիւններու զօրութեամբ լուծել, ամեն մարդ կը տեսնէ, որ առ վկայութիւններուն թէ թիւն ու թէ որպիսութիւնը շուտով կը զատապարտէին ան խօսը թէ Մինչ որ երանին, ամեն բան իւ Աբրընայ:

Իրաք ալ բովանդակի աշխարհներու Բնազիս ազգու կերպով իր վճիռը տուած է հանդերձեալ կենաց վրայ: Ու որ կրնայ ըսել թէ մարդիկ զերեզմաններու քավն ալ իմաստ եւ կառակել կ'առզեն: Իր սիրելինները կորանցաւցած առեն՝ մարդուս զզացած ցաւը, մահուան՝ մը մարմինները հասցացած ողորմելի եւ խեղճ վիճակը, ասոր կարելութիւնն ալ կը վերցընին: Արդ ամեն ազգերու մէջ մարդիկ Բնազիս կը վարուին իրենց մռակներուն հետ: Անոնց ցուցուցած յարդութիւննին, անոնց հոգիններուն համար ըստած քառաւթիւննին, անոնց նկատմամբ ի գործ դրուած ծէսէրն, որարազութիւնները եւ մինչեւ առելրդապաշտութիւնները, կը ցուցընեն այն հաւատքը՝ թէ մռակնը չէ թէ միայն ուրիշ կեանք մ'առնին, այլ թէ նաև ոգուս ալ կ'առնենան իրենց համար մը ըրածներէն: Ծառ երկայն կ'ըլլար ասոնց վրայ մանրամանն զրելը, եւ անօգուտ ալ էր, որովհետեւ պատմութեան քիչ մը առեղեակ եղողզը շիկրնար առոր վրայ տարակուաիլ: Առայի պետք է ըսել որ կամ աշխարհնին ամեն ազգերը մոլորութեան մէջ են, եւ կամ թէ ենչ որ երանին, ամեն բան վելլանար:

Հարկ ալ չկայ որ առոր պատմանները մ'զմէ զարութեաններ. արգեն մը վրայ ըսոյցն աննինը որ մը վերբանալով ամեն բան չի գերբանար: Ասոն զի Բնազ է ան յարխանա-

կան երանութեան բազմանքը, որ առնեաւն պրոբն մէջ խորտակի արժանութ ձգուծ է: Ասիկա առնեաւն վրայ այնպէտ ընդհանուր է: Հասաւասաւն առնեանելով, պէտք է ճանշնանք որ բնութեան ձեռքով առ բազմանքը մը հոգւոյն վրայ տպաւարուած է: Արդ բնութեան ձեռքն ընչ է, եթէ ոչ՝ Աստուծոյ ձեռքը: Եւ Աստուծոյ ձեռքը, որն որ կրնար նոյնը շտպաւորել, միթէ տպաւորելովց: զմեղ խարել, ճանաւանդ թէ բաժանդակի մարդկային ազգը ծազրել ուզած է: Չէ, չիկրնար ալ ըլլալ: Անսահման իմաստութիւն մը զիպուածով չիդործեր, բազմանքը մը շտպաւարեր, որն որ կատարում պիտի շունենայ: Արեւ ունայն զգածմանը մը չէ անմահութեան զգածմանըր: Կոյնացէս անդիի աշխարհիցին պատիւներուն երկիւզն ով տպաւարած է մարդիկներուն պրոբն մէջ: Խնչու մեզաւորք մահուան մասեցած առեննին կը զախեան: Խնչու առ ահ ու գոզը նաև հեթանուներուն մէջն ալ կոյ, եթէ ոչ՝ վասն զի ամենքն ալ կը զգան որ ոչ այնչափ մահուան կը մասենան, որչափ Դատաւարի մը վճիռն ընդունելու: որն որ համար պիտի պահանջն ի կենաց մէջ գործածներուն վրայ:

Բնութեան ընդհանուր զգածման վրայ կ'առենայ ան զգածուն ալ, որ նոյն իսկ Աստուծոյ կը բիւ եւ նոյնը կը հասաւասէ: Ով, որ կը ճանչնայ թէ Աստուծած կոյ, չիկրնար չիանցնալ նաև, որ Աստուծած արգար է, Աստուծած բարի է, Աստուծած նախաբիւնածոյ ու ոզորմած է: Աստուծած մը՝ որ այնպէս շըլլար, եւ ոչ Աստուծած կ'ըլլար, եւ եթէ մէկն այն յիմարութեան չէ հասած՝ որ Աստուծոյ դոյութիւնն ուրանայ, հարկ է որ ընդունի Աստուծութեան արգարութիւնը, նախաբիւնածութիւնը, բարութիւնը, ոզորմութիւնը: Բայց ասիկա հանգերենեալ կենաց դոյութիւնն ընդունելու հետ նոյն է: Խնչու որ ով չիսենեներ թէ Աստուծած իր անհասանելի վախճանեներուն, ճանաւանդ մը հաւասարմութիւնը փորձելու համար, շուզեր հոս երկրիս վրայ ոչ բարիներուն իրենց արդիւնաւորած վարձը տալ, ոչ ալ չարերուն արտանաւոր պատիւը: Նրբեմն առըրերն իսկ ասոր վրայ կը բանքասին, որ անօրենը զբարին կը ճնշէ, զօրաւորը զոկարը կը հարսաւահարէ, հարուսար զաղքաւը կը կոզոսաէ, ամազարիլուն իր նենզութիւններովը: իր զաւանանութիւններովը: իր անօրենութիւններովը յաջոզութիւն կը զանէ. եւ առոր հակառակ արգարն ուզիք առկ կ'երթայ, եւ արտասուաց ու ցաւերու մէջ ինկած զոհ կ'ըլլայ անօր, որն որ զմեքը կը նուածէ, կը կեզեք ու կը հարսաւահարէ: Արդ սյս ամեն բաներն ինչու թոյլ կու տայ Աստուծած: Միայն ասոր համար, որ ան հարսաւահարութիւնը փորձ ըլլայ հաւասարմութեան, առարինութեան մէջ քիշ մը ժամանակ կրթուելու, եւ միանգամայն բարիները չարերեն ընտարելու: Բաց առկից՝ բարի Աստուծած մը չիկրնար առաստութեամբ վարձահատուց ըլլալ բարինե-

բան, շինուար շարերը խառնութեամբ շրպատել : Ասոր համար պէտք է որ աւրիչ կեանք մ'ըլլոց, ուր այս ամենայն կառարանի ամենայն օրդութեամբ, արգարութեամբ, ոզորմութեամբ, բարութեամբ : Առափ ինչպէս որ պէտք է որ Աստուած իր աստուածացին յատկութիւններն ամենայն, նոյնպէս ալ հարկաւար է հանգերձեալ կեանքը, և այնշափ ալ առա է թէ Մինչ որ Քանին, - մէն բայ իւ Արքանոց :

Ասից նաև ուրիշ խիստ զարաւոր պատճառ մ'այ կ'առնուի այն ամերարշտական սկզբունքին զեմ : Եթէ ուրիշ կեանք մը ըսլըսր, ուր արգարութիւնը կատարուեր, իրաւունք կ'առնենացին անոնք ամենը, որնք անառակութեամբ կ'ասպին, երկրիս ամեն զուարձութիւնները, մարմարն ամեն հանցըը կը վայելին, եւ խմառութեան մէջ յիշատակուած ամ պարիշաներուն պէս ուրիշ բան չեն մոտեեր, բայց եթէ վարդերով պատճի, պիտով արքենալ, անուշահատ բազերով սեպի, եւ ըրժունեցնին ամեն տեսակ անօրէնութիւններու բաժանին մէջ թաթիւնը : Խրառունք կ'առնենացին նույ անոնք, որոնց տիրապետելով, իշխանութեան զեղենամբ, զարկերով եւ մինչեւ նույ բանաւորութեամբ, յափշտակութեամբ եւ սպանութեամբ աշխարհիքիս բարիցները նեռք կը բերեն : Առա զի աշխարհը բան մեծի մասին անոնց ըլլալով, որոնք զանիկա կը յափշտակեն, եթէ մարդու հանգերձեալ աշխարհի մը մէջ վախճաշու կամ յուսացու բան մը չունի, ինչն համար զոնէ երկրիս վրայ պիտի չվայելին բնէ որ կրնայ վայելին, պիտի չվայելին ինչպիսի միջոցով որ ըլլոց :

Նույ առարինութեան ու մոլութեան անուններն ալ երկրիս վրայեն կը վերնացին, եթէ հանգերձեալ կեանք մը ըլլոց : Առա զի առարինութեան համար տասամիկ աշխատութիւն պէտք է, իսկ մոլութիւնն առոր հակառակ մը ապահոված բնութեան շատ համաձայն է : Արդ եթէ մը բալոր կեանքը՝ միայն առ աշխարհիքիս վրայ է, եթէ առարինութիւնը յահնանականութեան համար անոր եւ մեծազին պատող շիրերեր, եւ առար ներհակ եթէ մոլութիւնն անզիի աշխարհիք մեզի անմիտիթար արցունքներ շիզատնաւեր, բնէ բանի համար այսափ զժուարութեամբ եւ առանց պատի առարինութեան ետք պիտի պիտու ու պիտու ու ըստ մէն Աստուած զմարդիկ չէ թէ բարուցն, ոյլ միայն շարին համար տակզեեր է, մարդիկներուն մէջ աննունն կարդ մը չէ դրած, հասաւ միայն ամեն բան բախտի զիզուածին թողոցեր է . ոչ առարինութիւնն ու ոչ մոլութիւնը հոգ կ'ընէ, իր աշքին առջեւը նոյն է թէ բոլոր իր կեանքը զիզազնական առարինութեանց զոհերու նուիրողը, թէ կեանքը տախափ անիրներու մէջ անցընազը, պէտք է ըստ թէ Աստուած ոչ նախանաւուոց է, ոչ արգար եւ

ու բարի, մեկ խոսքով՝ և ոչ ոչ Առառնեած է։ Ահասախիկ նոր կ'երթոց կը հասնի վերբխազեա ոյն աղջանդակ սկզբունքը թե Մինչ ո՛ւ ժամանեա, աճն բա իւ Սրբաւոյ։

Բայց մինչեւ Հիմա աս սկզբունքը մեր խորհրդածութեան տակ ձգեցինք քրիստոնէական հաւատքին մաս շղնելով, իսկ եթէ նոյն ուղղափառի մը բերանը դնելու ըլլաս, ան առեն նոյն խօսքը՝ եթէ կարեցի է՝ քեզի աւելի եւս զարհուրեցի կ'երեւաց. թնդա որ ասիկա բոլոր քրիստոնէութեան կերպական ուրացութիւնն է։ Կ'ազալեմ աս առաջարկութիւնն շափազանց գրաւցուածք մը մի համարիք՝ աղեկ մը իմանալէդ յառաջ։

Ի՞նչ է քրիստոնէութիւնը։ Կրօն մըն է, որոն եթէ հանդերձեալ կեսնիքը վերցընելու ըլլաս, ուրիշ բան լինեար բայց եթէ պղպանդակութիւններու, յիմարութիւններու, առութիւններու կոյտ մը։ Մեզի խոստացած բարիքները՝ հոգեւոր բարիքներ են, որոնք առ կեանքիս մեջ չեն կրնար առացուիլ։ Մեզի երջանկութեան թագաւորութիւնն մը, առուսհման ուրախութիւններ, Աստուծոյ երանական առացումը, անշափ մեծանենց բաներ կը խոստանայ. բայց ամենն ալ հանդերձեալ կենաց միջ, ամենն ալ յաւիտենականութեան միջ կոստրուելու բաներ են։ Արդ եթէ մեր մեռնելովն ամեն բան վերջանար ըլլար, քրիստոնէական կրօնին մեծ նպատակն եղող այնշափ խոստանայներն ինչ կը զառնային։ Քրիստոնէական որդենքն ապահովուած՝ զիմուար, եթէ շրում միտի, պատիժներն են, զժոխքի միջ անշէջ հուրը, առանձնանց կրծնելը, խղճնուանքի որդը. Աստուծոյ զրկութիւր. բայց ասոնք ամենն ալ հանդերձեալ կենաց միջ են։ Արդ եթէ հանդերձեալ կեանք չկայ, ամենեւին պատիժ մ'ալ չկայ, եւ ինչ յարդ կ'աւնենան առ ամեն ապահովեցները։

Քրիստոնէութիւնը՝ հաւատալ պատուիրած հրամանական վարդապետութիւններուն նկատմամբ, մեր վարուց միջ բանուելու ընթացյան նկատմամբ, բոլորովին հանդերձեալ կենաց հաւատքին վրայ հաւատառուած է։ Մեր հաւատքին Հիմ ու ծիննին, Պօղոս առաքելոյն երկոյն վարդապետածին համեմատ, Յիսուսի յարութիւնն ու իր երկնոցը վարած փառարեւել կեանքին է, որն որ օրինակ մըն է մեր ապազայ յարութիւնն ու որ մը իրեն հետ վարելու կեանքերնեռու։ Ասոր համար ալ մեր հաւատքը մեզի կը սարվեցընէ որ յայսնազես հաւատանքը յարդենալու թեաց։ Արդ եթէ մեր մեռնելովն ամեն բան վերբխանար ըլլաց, ուր կը մաս կենաց յաւիտենականութիւնը. եւ ոչ իսկ կեանք կը մաս։ Քրիստոնէութիւնն երկրիս վրայ բերած կատարելութիւնը՝ զիմուարաբար առար վրայ հաւատառուած է, որ ապագայ բարիքներուն համար ներկայ բարիքներն արհամարհենք, հոգեւորին ու յաւիտենականին համար՝ հոգ յունենանք զգայականին ու երկրաւու-

բին. բայց ամեն մարդ կը տեսնէ որ տռանց յաւիտենական կենաց՝ հաւատոց մզի տռառն ամեն յոյսերն ուրիշ բան չեն ըլլար. բայց եթէ խարեւութիւնն ու նենոցութիւնն : Ամեն քրիստոնէական առարինութիւնները կ'առաջնորդեն մզի կամ առարին բարիքներն անարգելու. կամ զգացրանց հրապարակներուն դեմ կռուելու. կամ մը հոգացին անկարգութիւնները զաղելու. բայց ոյս ամենպէն առանց յաւիտենական կենաց հաստուցման՝ ամենեւինն նշանակութիւն մը շ'ունենար : Այսոն զի Բնէ կ'ըսէիր զուն անոր՝ որ բարը անեցածդ, տռանդ տեղդ, տռակդ, կարասիներդ, տռացուածներդ ձեռքեդ տռներ, խռատենալով որ զքեզ գեղեցիկ երկիր մը, հարուստ զարգարաւած պալատ մը կը տանի կը բնակեցընէ . ուր որ ոչ անանի երկիր եւ ոչ անանի պալատ մը գտնուեր : Ան մարզը մասմիշ կը համարեիր, որն որ ունեցածդ ձեռքեդ տռու, անանի բան մը խռատանալով, զօրն որ յիշրեալ տալ : Բայց նոյնը կրնոյիր ըսել Յիսուսին համար ալ, որն որ իր հրամացած առարինութիւններով՝ զքեզ քու արտաքին բարիքներէդ, մարմարդ հաճոյըներէն, հոգացի վայելմանքներէն կը մերկացընէ, անզիի աշխարհէց բարիքներու անքառ առատութիւն մը խռատանալով, առանց կարող ըլլալու խռատմանքը կատարել, զան զի անզարիշաներուն ըսածին նոյելով, եւ ոչ անզիի աշխարհը կայ :

Խաց առկից՝ մը սուրբ հաւատորին բազմողակ տռութիւնն ուր կ'երթար : Մենք կը հաւատանք, վասն զի խիստ հաստատուն շարժառիթներ ունինք հաւատալու, եւ խիստ զօրաւոր պատճառանիր զմեզ հաւատալու կը տարիպէն : Առ շարժառիթներն ու պատճառներն ուրիշ տեղ յիշեցինք, եւ իրական, պատճառական, քանաւոր ու փորձի ցուցուած փառաւեր են : Հաւատորին մէջ զմեզ հաւատանելու համար՝ Աստուած մարզարեներու, հրաշքներու, մարտիրուներու եւ մը կրօնին հրաշալի տարածման ու պահպանութեան միջոցավը մզի կը խօսի : Առ մը հաւատորին մէջ զմեզ հաւատանելու զործակից կ'ըլլան աշխարհէրիս ամենէն մեծ մարզիկներն իրենց հաւատութեամբը, հեղինակութեամբն ու խորունկ մտածութիւններով : Գործակից կ'ըլլայ մինչև նաև զժուիքն իր կատաղութեամբը եւ յայտնապէս նանեցնալով քրիստոնէութեան զորութիւնը : Այնլավ որ շատ զեղեցիկ ըստած է Ա. Գիլըին մէջ, թէ Աստուած մզի առ բանին նկատմամբ տռառն պիտութիւնները՝ թէ թէ մինակ բաւական, այլ նաև առելլորդ են. Այսունիեաց ուզ միտ յայէ հաստրացու<sup>1</sup> : Բայց մը հաւատորը հաստատուն ու անշարժ պահող առ առն պիտութիւնները, զվարաւորար Բնէ կը պիտութիւն : Հանգերեւեալ կեանքը. որովհեաւ երկնից հանգերեւեալ կեանքն առիւնիս կը դնեն. որ սուսնանք : Հանգերեւեալ կենաց համար հաստատուած է ուրբ

<sup>1</sup> Testimonia tua credibilius facta sunt nimis.

Նեկողեցին, որն որ երկրիս վրայ մնայն անոր համար կը պատերազմի, որ երկնաւոր Երուսաղեմին մէջ յազմ անակէ: Խորհուրդները գրաւած են իրեւ: Այ մէկ միջոց հանգերենեալ կենց համեմելու: Շատթքներնու մէջ զվարարարար հանգերենեալ կեանցը կը խնդրենք: Առդ եթէ մը երանելու ակն էս Սբէջնոյ, բնազես կը լուսն ամպարիչաք, ան առեն պեսչ: և բարոր հաւատաքը, Եկեղեցին, խորհուրդները, ազգիքները, բովանդակ քրիստոնեութիւնն ուրանակը, պէտք և մարտիրուները, մարդութները, առաքեալները, վարդապետները զատապարտները, իրեւ: Թէ առենքը մէկ եղան՝ զնոց խարեցին: Չեմ ապահուափ, որ խելացի ընթերցոցի մը, շնոր ըսեր ուզզափափի մը, առակում կը բերէ սցավիսի անգունդի մը մէջ իյնալը: Ե վերսց այսր առենացնի առ անգունդին մէջ կը չդէ ինչ զնոքը ով որ վերը յիշուած անօրէն խոսքը զիտութեամբ կը զրուցէ:

Բայց կը կարծե՞ն թէ նոյն խոսքին կը հաւատան զնեն զանիիւս Շարուզները: Աչ, առենենին: Նոյն իսկ Առջեր, որն որ այնչափ կը ջանար ինչ զնոքը համազելու թէ աչ արրաջութիւն կայ եւ աչ զժոխիք: որպէս զի մէկուն յուսալու եւ մէկալին վախճանզու չպարտաւորի: Երբեք նոյն նպաստակին շնասու: Խնձու որ անցամ մը, երբ իր անառակ ընկերներէն մէկն իրեն կը զրեր թէ Աներխապէս յախզառոցի՝ զժոխիքն վախը վրայէս նետուցի: Առջեր իր առջարտական իծու անզը՝ ցուցընել ուզելով որ ազ բարեկամն խոսքին շիհաւատար, պատասխան առաւ: Թէ Գունք ինձմ երբանիկ եւ եղեր, մասն զի ես զեռ շիրցոց առ բանիս վրայ ինչ զնոքը համազել: Եւ ինձունայթեն առեննուն ըստեցը՝ մահուան ժամանակին առ ըստ: Երբ որ խոսապահնահայր կանչելու համար մարդ խրիեց: բայց Առառեց արդար դատաստամուզը շիրցու ունենալ: Կոյնուկու ըրբն այն հաշակաւոր անհաւասաներէն չառերը, որոնք մահուան զուոր հասած առեննին, այնչափ հաւատը ունեցան յափանական կենաց վրայ: որ նոյնին համար ուզեցին Շառուծոյ հետ հաջոտակի: Միայն մէկ միջոց կայ: առանց ապագային վրայ երկիւզի՝ անտարբերութեամբ մասնելու, այսինքն՝ բոլոր կենց մէջ անհաւարին չառանենան վրայ առելընել անհարին ապբառաներին մը այն առեն բաներուն, որոնք շըսմէ քրիստոնեութեան, ոյլ նաև կրօնական զգածման կը վերաբերին: Շառենին հանշնան ուրեմն անոնք, որ ան պյանդակ խոսքը կը զրուցին:

Տ. Անկալ առանձն առ է. Երբէտ Անի անդին պյանդակն է-ի չե: որ մէտ ըստ թէ հա բաներն ինչպէս Եկեղեւ: Աները զրուցածնին խնացոզը՝ կարօսութիւն շունի ոյս նոր խոսքերուն մասնաւոր պատասխան առելու: այսու առենացնին առար վրայ ալ յանի մը խորհրդածութիւն ընենք:

Առդին պյանդակն Երբէտ Անի է-ի չե: Թազ պյանդա-

ըրոց։ Այս թե առիշտ և զանակ մը չկայ հան աւելաց բաները պիտի ազուր, թէ եւ անդիք աշխարհիքն մէկն աղ եկած ըրոց մազ աւելեկութիւն աւզու։ Եւ թնջու։ Միթէ մէջ՝ որ առ աշխարհիք վրայ ենք, խելք ու մարդ շաւն մարդ եւ մարդ կը յայսնէ, որոնք ոչ մը զգացարանքներուն տակ կ'իջնան եւ ոչ աղ արիշ մարդիկ վկայած են։ Եթէ մարդաւոր աշուղներէց զան արիշի մը հաւատալ չեւ ավեր, պէտք է որ այն ամեն նշանաւութիւնները մերժեն, որոնք մարդ ու արամարտնութեամբ կը զանուին։ Տէր Աստուած, պատուան որս բոլոր աշխարհնք փիլիսոփայութիւն կը սորվեցնան։ Ի վերայ այսր ամենայնի կ'եղին չեն հաւատար ան բանին զօրն որ մասց արամարտնութիւնը կը սորվեցնէն։ Խելու համար կը հաւատա, որ երկու անդամ երկուքը չորս կ'ընէ, եւ տասնին վրայ տառն ալ աւելնալով՝ քանի կ'ըրոց։ Ո՞վ եկա անդիի աշխարհիքն ասիկա քեզի սորվեցուց։ Ո՞հ առար համար բաւական է մինակ մասց արամարտնութիւնը, պիտօն ըստու։ Այս Բայց մասց արամարտնութիւնը բաւական չէ, անդին առ աշխարհաւոր համար, թէ Աստուած արգար է, եւ եթէ արգար է, պէտք է որ շարադորձները պատէն, եւ բարիները վարձարեն։ Եւ եթէ առ աշխարհիքն մէջ չ'ընէր, անդիի աշխարհնք ի հարկէ պիտօն ընէ։ Բաւական չէ արամարտնութիւնը ցուցընելու, որ եթէ Աստուած կայ, կրօն մ'ալ պէտք է ըրոց, եւ եթէ Աստուած նոյնը մեզի յայտնած է, մէնք ալ պէտք է որ հաւատանք։ Եւ եթէ ամեն տեսակ հրաշքներն ըստն ե քրիստոնեութեան հաւատաւութեան համար, որդեն նոյնը տայդ պէտք է որ ըրոց։ Եւ պատրի յառաջ զնուած մասն արիշ անհամար նշանաւութիւններուն վրայ աղ։

Իսկ եթէ խօսքն այն նշանաւութիւններուն վրայ է, որոնք մը արամարտնութեան վեր են եւ հաւատայ կը վերարերին, առողջ է ան՝ որ կ'ըսն թէ անդիին մէկն եկած չէ, որ մեզի պատման։ Մարգարեց՝ զալու բաները մեզի յառաջազ պիտ յազում մզին արդեօք, իրենց լոյսն Անկից առնելով, որն որ անդիի աշխարհիքն էր։ Աստուածոյ Որդին բավանդակ անդ Հօր Աստուածոյ ծոցը չէր, եւ մարդ ըլլալով՝ շեկան մեզի հան աւելաց զիացածները շպառեցն։ Առաքեալը նոյն բաներն անոր թերթէն յանեցին։ Ինչ Աստուածոյ Որդին իր յարութեան յառաջ ու ենոք անոնց հետ յիստեցն։ Սուրբ աւելարաններն Անոր խօսքերը չեն, որն որ մասնաւորապէս անդիի աշխարհիքն եկան։ մեզի սորվեցնելու համար։ Արքեն վարդապետ մը կայ, եւ այնպիսի վարդապետ մը, որն որ ամեն իշխանութիւն, ամեն զօրութիւն անին, եւ Աստուած մըն է, եւ մարդու միութը երբ որ աղեկ ու առաջ կը մտածէ, բաւական է համազակութան թէ ոյս պատրի է։ Արքեն ինչ նշանական թիւն ունին այն խօսքերը, թէ Անդին աշուղներէն ու ու իշակ է։

Բաց առկից՝ եթէ այն խօսքը մարդկային գործազրութեան կանոն ըլլար, բաւական էր զմարդն այնպիսի թանձր ազիտութեան եւ արտառուելի ասպարութեան անդունդ մը ձգելու, որ շիկրեար նկարագրութիւն։ Առան զի այն խօսքը գործահանապէս բնալ կը նշանակէ։ Առ մայսի՝ որ կրօնի վերաբերեալ ամեն բան անուազգ է, եւ ամենն ալ կրօնայ բանի աեղ շրութիւն, առանց մէկ վեասի մը։ Առ վարժանաւ եւ ոչ ուրիշ վարժանախ համար՝ այն խօսքը կը զրուցեն զոնէ անոնց՝ որ ըստենին կ'իմանան։ Այս ասիկա ուրիշ բան չէ, բայց եթէ հրատարակել որ ամենեւին կրօնական ճշմարտութիւն չկայ, ուստի եւ ոչ ալ բարդյական ճշմարտութիւն մը։ Եթէ կրօնական ճշմարտութիւնը ասրակուական ըլլայ, չեղածի պէտ կ'ըլլայ։ Մարդիկ արգելն ասոյդ ու հանգիստար եղանակաւ հրատարակուած եւ խօսի պահուած օրենքներուն դէմ կ'ըմբառանան ու կ'ապատամբին։ Առանք մէյ մը՝ որ արգելք երրեք կը հպատակեին, երրեք կը հնազանդեին ասրակուական եւ անուազգ օրենքներու։ Բայց կրօնական եւ մանաւանդ քրիստոնէական ճշմարտութիւնները մըր տկար բնաւթեան գրայ այնպիսի ծանրութիւններ կը գնեն, որոնք զիւրանթեամբ չեն ասրաիր. եւ որովհետեւ մըր կիրքերն այսպիսի ծանրութիւններէն ազատիլ կը վեռանեն, անոր համար եթէ առ ճշմարտութիւնները ասրակուական ըլլային, ամենեւին եւ ոչ մէկը հաստատուն կը թար։ Ուստի ըսելը թէ Աւդի Շարհեւէն ոչ ու իւրա է, զործնականապէս ըսել է, թէ ամեն մարդկային ու առաւածային օրենքներէն արձակուած ենք, թէ ամեն մարդ կրօնայ իրեն հանց եղածն ընել, եւ թէ մըր կենաց կարճաւու օրերն անցընելին եւ աշխարհիս վայելմունքներն որչափ կարելի եւ նաշակելին եարք, կը դառնանք նորէն մըր ոշնչութեան ուստի առնուեցանք։

Մէն բան։ Առաւած զմարդ այնշափ բարձրացուց, որ հրեշտակներէն քիչ վար կը թայ։ այսու ամենայնին կան մարդիկ, որոնց բոլոր հանցյան ան է՝ որ խօզի նման ըլլան։ Պատշաճ է ըսել թէ այսպիսի ազնուական պարծանքի մը բաղկացողը. հարիւա իր անձին գրայ անոր համառայն որպիսութիւնները կը զգայ։ Իսկ զուն, ովք զգաստ ընթերցող, զիսնալով որ մըր հաւատացած ճշմարտութիւններն Անիկան հրատարակած է, որն որ ի ծոց Հօր է, առ ուերուն ու քարքերուն ևայնէն մի խարուիր։

Եկեղեցի:

Ա. Հոռածոյ արքաներ: — Բ. Աստիա միայն քահանաներուն մէջ որեւէն է: — Գ. Ես Աստուծոյ կը հաւասար, բայց անդին այնուամբ արի բաներ . . .

Եկեղեցւոյ Հեղինակութիւնը՝ բովանդակակ քրիստոնեաւութեան շինուաներին նեցուին է. ասկից է՝ որ ամեն անհաւատաները, ամեն բոզբուկանեները, Աստուծոյ ամեն թշնամիները, աստամիկ ատելութիւն մ'անին նոյն Եկեղեցւոյն գեմ: Անոր համար ալ իրենց բազոր ճիզը կ'ընեն, որ զանիկա յազմահարեն ու կործանեն: Տեսնենք ան զինաւոր միզրունքները: զօրոնք անոր գեմ կը հանեն:

Ա. Կափ անոր անուան գեմ կը զարնուին, և չեն առզեր երրեք իր անունովը կանչել: Մենք ուղղափառու, երբ որ կ'ուզենք նշանակել այն զերազոյն իշխանութիւնը՝ որն որ կրոննիս կը կարգաւորէ, կ'ըսենք Սուրբ Խոչվածի, կամ Սուրբ Աննա և կամ Առաքելութեան Աննա: Բայց առ բառերն երրեք անհաւատաներուն բերնեն: Ասուը շարամիտ ձեւ մը զտած են, և Հոռածոյ արծունիք կը կոչեն: Այսպէս անունը փոխելէն եացը՝ ալ անոր նկատմամբ ամեն տեսակ ժպիրէն խօսքեր զործածելու կը համարձակին: Խնչպէս Հոռածոյի պահանջմաները, Հոռածոյի ըստ-ըստութիւնները, Հոռածոյի արծունիք գործուները՝ ու իշխութիւնները, խօսմանիւթիւնները, և այլն, և այլն: Այդ պիտոր հարցընեւ թէ առ խօսքերուն մէջ բնչ շարութիւն եածելուած է: Ահաւասիկ առջեղ կը դնեմ: Ասով կը կեղծառորին իրրեւ. թէ մարդկիներուն պակասութեանց գեմ կը խօսին: Բայց իրօք նոյն իսկ Եկեղեցւոյ գեմ կը յարձակին: Եւ ասիկա յայսոնի բան մըն է. վասն զի նոյնէ, առ արքապիզծ խօսքի ձեւերն Երբ կը զործածեն: Ան ասեն Երբ որ Հոռածոյին արտած կարգադրութիւններուն վրայ կը խօսուի, կամ ընդից կամ վարուց հրահանգներու կամ ծէսերու կամ զրոց արգելման, կամ Եկեղեցական վճռելի յառաջադրութիւններու կամ ամուսնութեանց անօրինաներու, և կամ առանց նման բաներու վրայ: Բայց առ ամեն բաներուն մէջ Հոռածոյ արծունիքին բնչ զործք ունի: Առ խօսքն արիշ նշանակութիւն չունի, բայց եթէ բնչ որ ամեն աեղ Արծունիք բառը կը նշանակէ, որն որ իշխաններու վրայ խօսք եզած ամեն կը ցուցընէ ծառաներուն, պաշտամնաներուն, սպասարկներուն, սենեկապատճեներուն բազմութիւնը, որոնք թշնամիկներին կը ծառացնէն կամ իր քովք կը կենան: Այդ ասոնք Եկեղեցական կառավարութեան մէջ բնչ զործք ունի: Ամենեւին: Այսին Հոռածոյ արքանիքը հոն զործք մը լունի: Հոն զոր-

ծագել մը է . Ֆայրագոյն Հավաքին հայնը, որն որ կամ թէք իր-  
մ ուղղակի և . կամ իր զրած Եկեղեցական առաջնորդներուն  
ու ժողովներուն միջոցավոր կը խօսի , թէ յամբուջ խօսեր է  
խնդիր մը որոշելու . Համար , թէ մայսն կարգադրութիւն է  
հրաման մը տուեր է բարձագակ Եկեղեցայն ընթացքն ուղ-  
ղելու . Համար : Բայց ան առեն յիմարութիւն է Համայէ որ-  
ունեիւ անուանել այն իշխանութիւնը , որն այսպիսի կար-  
գադրութիւններ կը բարեն . որովհետեւ ասիկա է Սուրբ Ա-  
նոնց , Սուրբ Խուան Ամենց , Պետրոս Քիուս . Յիշտու Քիուս . Յիշտու Քի-  
տու Քիտու Քիտու : Սուրբ Եկեղեցն . և Համաստցեալներուն  
մէջ ուրիշ կերպ չիմացուիր : Ի՞նչ է ուրեմն պատճեար . ո-  
րուն Համար առ բառերուն փոփախութիւնը կ'ընեն : Ահամա-  
սիկ յայտնի է : Դեռ ըստ զեւ կը Շունեն ուղարկաներուն  
ականցին Սուրբ Անոնց . Յիշտու Քիտու Քիտու Քիտու Պ-  
հանչու Պիտուները : Սուրբ Եկեղեցն եւ այն . ըսկէ : Բա-  
րյուրացին բազորականութեան շաբաթազները՝ կը առակցին և ին է  
պատցիսի բաներ լսեն . առարկ Հարկ է առանց բառութիւնը  
կակզընեալ և ընթերցողներուն մուրը շփոթել . եզանակու-  
մը անանկ Հասկըցնելով թէ խօսք մարդիկներու վրայ է .  
չէ թէ Եկեղեցայն վրայ . և ցուցընել որ անոնց յանդիմ-  
նուելով ալ ասիկա կը յարգուի . ուր որ իրոք ան անուան  
ասիկ սուրբ Եկեղեցին կը նախատուի և եացր Կ'ըւս :

Պատերազմական Հարք մը , բայց քիւ մը Հինգան  
Հետարք մըն է . անանկ երեցընել թէ մարդու իշխանին կամքը՝  
մայսն անոր պաշտոնեին կարգադրութիւնները կը Համարի .  
որպէս զի ազատաւթեամբ անանց զեւ զեւ : Բայց Հաս առ  
բանս միջամտիր . ինչու որ Եկեղեցւոյ մէջ պատասխանառու  
պաշտոնեաներ չկան , որ անանց վրայ ինայս յանդիմնութիւ-  
նը , որն որ առաջ ուղղակի սուրբ Եկեղեցին կը պիրաւու .  
կամ իր Գրիգոր անձին վրայ , կամ անանց անձին վրայ որովհ  
ամենայն իշխանութիւն անձից ընդունած էն : Ասոր Համար  
ալ վերը յիշուած խօսքը պետք է որ սուկում այն անանց  
պարին մէջ , որոնց ալքը կոյցըած չէ . և կը առանեն թէ առ  
նենդաւոր խօսքին մերժն ուր կը տանի :

Բ . Բայց խօսքերին ընդհանուրին մէջ շնորհնցընենք .  
զանանք լուսով այն սկզբանքներուն , որոնցնիզ Եկեղեցայն  
ըուլը իշխանութիւնը մէկ զի կը նետուի : Առիւ Գոյն Եկեղե-  
ցիւն ոչինչ մըն է . կ'ըստն . առնաւաներու որինչ էն . Նոյնպէս  
նաև . իւ իւ խղճակու Ա-րունեւու իւ հաստատ . Բայց ուիլու շու-  
այլութ բ-աներ . . . Առ երիւ սկզբանքները գերախառն թեամք  
ըստ տարածուած են , և կամ մինչեւ իրենց զիրենց ուղղա-  
գառ կարծողներէն ունենք ալ . որոնց առանց վրայ Համա-  
թիւն մը կը ցուցընեն : Այսու ամենայնին ի՞նչ կը կարծեա  
առներ մայսն բառական են բազորականութիւնը միշտ ուրի  
վրայ բաներու և Եկեղեցւոյ իշխանութիւնը յանդիմու :

Առիւ գոյն ելեզվա-շին օրենք էն է, ունկնունիքու օրենք  
էն: Առ առածը մասնաւորապէս կը զարծածաւի, երբ որ խոսց  
Կը լսոյ ծովապահութեան, մոնղէններէ ժամակալութեան,  
մոլորեցուցիչ զիրքերու արդելման եւ առանց նմաններուն վրայ:  
Արդ առ նիւթերուն վրայ եղող ամեն որենիքներն ալ միայն  
Եկեղեցին արուած ըլլալով, մի լիտուաներ որ ադ խոսքերով  
ուզգակի Եկեղեցոյ օրենողրական իշխանութեան գեմ կը զե-  
նաքի: Անոր համար ընթերցողը քանի մը Տշմարտութիւններ  
միաբը բերէ, զորենք աշխարհիքիս մէջ շատերը չեն դիտեր, և  
անմիջապէս կը աեւնե ըստած խօսքին ամփարշութիւնը:

Ծիսուս Քրիստոս աշխարհիք դարձվ՝ նախ թնք անուամբ  
իր կրօնը կարգաւորեց եւ հաստատց, եւ սկսու բոլոր երկրին  
երեսը տարածել. բայց որովհետեւ իր նախայնամութեան  
առնեխմասու արամաղրութիւնն ան էր, որ ամեն աղապայ աղ-  
զաց տերունդներուն մէջ նոյն կրօնը տարածելու համար թնք  
ի մշտնինաւորս երեւելապէս աշխարհիքիս վրայ պիտի շնչար,  
եւ առկայն կուզեր որ անոնք ալ ընդունին նոյն կրօնը, առ  
նշանաւոր զորեցը յանմնեց իր հաստատած մէկ իշխանու-  
թիւնն, որ է Եկեղեցին, որուն զի իր անուամբը նոյնը շա-  
րունակէ:

Բայց Բնաւ եղանակաւ աղահովցուց, որ երկրիս վրայ  
թաղուցած առ իշխանութիւնը կարող պիտո՞ր ըլլայ իր պաշ-  
տունն աղեկ կատարել: Ահաւասիկ սցապէս: Ծիսուս զանիկա  
առ վախճանին հարկաւոր եղող ամեն առանձնաշնորհութիւն-  
ներով զարդարեց: Զանիկա ժայռի մը վրայ հիմեց, որն որ  
երրեք պիտի շիործանի, այսինքն է՝ պետրոսի եւ անոր յա-  
խնորդներուն վրայ, եւ անանկ մը աղահովցուց իր ներկայու-  
թիւնը, որ երրեք շիարենոյ սիամիլ զարդապետութեան մէջ:  
Բացայսայտ բառ որ թնք միշտ անոր հետ պիտո՞ր ըլլայ, եւ  
իր սուրբ Հոգին անոր վրայ պիտի խրէի: Եւ թնք իրրեւ ան-  
հուն զերազայն Տերն ու Փրկիչը, խօսքը բոլոր աշխարհիքիս  
մարդիկներուն զարձնելով՝ իր կամքը յայսնեց եւ հրամացեց  
որ ամենայն եղանական Շնորհանդին իր հիման Եկեղեցայն,  
որուն յանմնած է երկրիս վրայ իր սկսած առարելութիւնը  
յառաջ անանելու:

Առ Շնորհանդութիւնը մէր միայն շհրամացեց:  
զենք աղահով ըստ թէ նոյն Եկեղեցին է մէր մարդապետը,  
որուն պիտի հնաւեթինք, ըստ որ անիիկոյ պիտ եւ հաստա-  
տութիւն է Տշմարտութեան, հաստատց թէ ով որ անոր  
կը լսէ, ասով միայն իրեն (Քրիստոնի) լսոն կ'ըլլայ, թնչողն  
առոր ներհակ Եկեղեցայ եղած անարդութիւնը իրեն եղուն  
կը համարի. Եւ անոր համար ալ պէտք թնք բաժնուիլ այն  
ապօստամբներէն, որուն Եկեղեցայն չեն ուզեր հպատակիլ,  
եւ ոյնպիսիները հեթանուներու: Եւ մարտաւորներու անդ  
զնելու թնք:

Բայց որպես զի շնորհենակը մոլորի նաև նալու մի թէ ուր է ստուգի առ Եկեղեցին, հաստատու բաներով անոր վրայ եղած մարդարեւթիւնները՝ զանիկա առջենիք դրաւ իրրեւ լեռ մը, որն որ առն ազգաց աշխին կ'երեւաց: Զանիկա նշաններով, հրաշքներով, մարդարեւթիւններով և առն առաջ զարմանացի գեղքերով պայծառացոց: այն պիտի սրբաթեան լուսով մը պատեց, որ իր նաև պայթներն առնեաւ աշխին պետք է որ ցալանան: Իր պաշտպանութեամբն այնպէս պատապարեց, որ անոր գեմ եղած հարուանները միշտ առանց իրեն վեաս հասցընելու գետին իյտան, անանի որ նշանարիս Եկեղեցւոյն ուր գտնուիլը նաև նալ ուզողի շիկնար շիմանալ:

Առ առանի զիանալով, առս հիմա ննչ է Եկեղեցին: Եկեղեցին Յիսուսի երկրիս վրայ սկսած զորեցին շարունակութիւնն է: Յիսուսի իրաւունքներուն օրինաւոր ժառանգը, անոր զաններուն հաւատացրիմ առանգապահը, անոր զարդապետութիւններուն անսխար տառցիչը: Եկեղեցին Յիսուսի իշխանութիւնն անի, Յիսուսի Հոգուովը կ'ապրի: Յիսուսի անուանմբը կը խօսի, կը կարդադրէ, կը հրամայէ, կը ընդունէ, կ'արգելէ, կ'արձակէ ու կը կապէ: Երկինքը կը բանոյ ու կը զցու: Եւ այս ամենոցն Յիսուսի յայտնի կամրդովը կ'ընէ: Առ է ուզումիսա վարդապետութիւնը: Արդ առ Նշանարիս թեան զիմացը զիր ան զրծութեաններն մէկը, որն որ առոր Եկեղեցւոյն տառած մէկ հրամաններն կամ արգելքին առթովը, ակռանքներուն տակին նոյն զարմանացի տաճեր դուրս կը թափէ: Ո՛հ, ուիս քանանանիւրուն գոյն դրա դրա կ'ըսէ Եկեղեցւոյ բնացիսի որ ըլույ պատուիրանն ուորի տակ առնել: Այսպիսին զով կը թնամաննէ: Քանի մը յահանաներ կամ քանի մը մարդիկ, թէ զնոյն իսկ Յիսուս: Թոզ առար պատասխան տան: Եթէ Նշանարիս է որ Եկեղեցւոյ բլիստուութիւնը՝ Յիսուսի քրիստոսի իշխանութեանն զառ ըէ: առն մորդ կը առնեն թէ հարուանի որուն զեմ կ'երեւաց: Իսկ եթէ Եկեղեցւոյ բլիստուութիւնը Յիսուսի իշխանութիւնը շիհամարուիր, ան առն կ'ըլլանիք Անդզիական, կալութերեան, եւ ուրիշ ննչ որ կ'ուզես, բայց ուզումիսա շնէր ըլուր: Հրաման մը կամ իշխաննեն ընդուներ ենք եւ կամ իր փախանարդին անոր անուանմբ: ամենը մէկ չէ մի: Եւ փախանարդին միջոցովն եկած հրամանին շնազանդիր, նոյն իսկ իշխաննեն հրամանին շնազանդիր չէ մի: Արդ նոյնն ըստ նաև Եկեղեցւոյ նկառմամբ, որն որ յանուն Յիսուսի կը խօսի, զան զի Յիսուսին առ բանիս համար հաստատուած է:

Եւ մէկը շրատ որ եթէ զիտնացի թէ Եկեղեցին և խօսուցը, եւ ոչ թէ մորդ մը, զժուարութիւն յէի ունենար:

Համականքելու - թերու որ, նշմարիսն ըսկելով, առաջ շատ թափառ հրաման մեջն ըըսաց կը ցուցընէ: Եւ ինչ: Կը հարծեն թե մասյա միայն կամ ի վերացեալն ըմբռնուած Եկեղեցին է, որ կը խօսի: Եկեղեցին կը խօսի, երբ որ կը խօսի իր Գլուխը, որն որ անոր խօսելուն բնական գարծարանն է: Եկեղեցին կը խօսի, երբ որ նուիրական հոգիներն իրենց զվայն յարելով՝ ժողովըներու կը գումարուին. Եկեղեցին կը խօսի երբ որ բարյարձրին նուիրական հոգիներն իրենց զվայն հպատակելով՝ մի եւ նոյն եղանակու բան մը կը սորվեցընեն: Եւ թեպէս Յիսուսի փախանորդն այնշատի հանդիսապես չիիսոսիր, երբ որ միայն իր դրան ժողովներուն խօսիլ կու առց, այսու աննայցին որովհետեւ առնիք իրու առած են ամեն իշխանութիւն, առոր համար անոնց ալ հաւատար հպատակութիւն եւ Շաղանդութիւն պարական ենք: Եւ առաջ բառական պայծառ կը անհույս վերի խօսրին այլանդակութիւնն ու ամպարշառութիւնը:

Գ. Ասկից պետք է որ մեկալ խօսրին տուութիւնն ող երեւայ թե Ես Ա-ս-ս-չ-ո, Ես հ-ս-ս-ս-ս, Բ-յ-յ ա-ն-դ-ի ա-ր-ի ա-յ-ն-շ-ի բ-ն-ե-ր . . . : Ո՞հ, Բնչ կ-ուզեն ցուցընել, ա-ր-ի ա-յ-ն-շ-ի բ-ն-ե-ր . . . Ըսելով: Մատածանին չեն համարձակիր յայտնի զրացել. բայց հասկըցողն քիչն ալ բառական է: Կ'ուզեն ըսել թե Աստուծոյ հաւատապես եւոքը, ալ հարկաւոր չե ընդունիլ Եկեղեցոյն որպեցուցանը, ոչ խորհուրդները, ոչ պատարագ, ոչ ծոմ եւ ոչ ուրիշ բան: Արդ ասիկա բազարականութենէ առելի է, բայց քրիստոնեութիւնն որբանալ է: Աստածածականներու ազանդն է:

Ես շատ անգամ առ յիշուած խօսքերը բառն եմ քանի մը անձնելըներէ, որուք անըմբռների թեթեւութեամբ մը զուցե ըսած խօսքերնուն ամսպարզացութեան վրայ եւ ալ կը կատածեին: Բայց իրն այնպէս է: Ա առն զի Բնչ պատճառաւ բառական պիտուր ըլլաց միայն Աստուծոյ հաւատացը: Արիշ պատճառ յիկընար ըլլաց, բայց առ միայն: Կամ որ ամեն ուրիշ հաւատապեներն Աստուծոյ յայտնուած չեն, եւ կամ որ անկից յայտնուած ալ ըլլան, պարտք մը չկայ որ մարդիկ զանձնը ընդունին:

Ասացինը պաշտպանելու համար պետք է ըսել թե մինչեւ Հիմն Աստուծոյ վրայ ամեն հաւատացուածն առասպել է եղեր. իր վրայ եղած մարդարեւթիւները յինծու են եղեր, եւ խօսացուած Փրկչին զալատեան վրայ եղած բառառու զարերու ակնկալութիւնը պատրամի է եղեր: Պետք է կործել թե Յիսուսի ամբողջ վարքը, իր աստուծապին առացինութիւններավը, իր հրաշքներավը, իր յարութեամբը, ամենայն Բնչ առասպել է. իր աստուծածութիւնը ցուցըներու համար եղած այնշատի անշատի հրաշքները՝ խօսքեւթիւններ, և ուստի լուսութիւններ են. մինչեւ Հիմն անոր հաւատացոց

պյելափ միքրոնառ մարդիկ, ամենքն ալ ապուշ են, բայց աւելի ապուշ անոնքը, որ պյուսիսի յիմարտիկան հաւատոք մը պարտապանելու համար՝ արիւնինքն թափեցին. վերբապէս հարկ է հաւանիլ թէ Ծիսուսի ձեռքովն աշխարհին վրայ եղած ամեն փոփօխութիւնները, ընկերաբրութիւնը, բարուց անարտառութիւնը, զիցազնական սրբութիւնը՝ ուրիշ սկիզբ մ'ունեցած չեն, բայց եթէ մեծ խարեւթիւն մը, որուն հաւատոքն աշխարհին ոչ տեսած է եւ ոչ պիտի տեսնէ:

Երկրորդը պաշտպանելու համար հարկ է ուրիշ ենթագրութիւն մ'ընդունիլ, որն որ առաջնունք աւելի այլանդակ է, Այսոնիքն թէ Ֆշարիս ըլլալով աստուածային յայտնութիւնը, Ֆշարիս է նաև որ Ծիսուս խօսած եւ Եկեղեցի մը հիմնած է. բայց անզամ մը անոր հաստատութեան համար ասամեն բան կատարելին եւ զմարդիկ անոր գասիթը ժաղթելին եաբը, ոչ ամենեւնն հազ չըներ որ մարդիկ անոր հազարդակից ըլլան եւ Շնազանդին:

Եթէ զուն առողի մոտք ունեցողն առ ենթագրութեանց ոչ մեկն ու ոչ մեկայ կրնայ ընդունիլ, պէտք է ուրեմն հաւատոյ լէ թէ մոյն Աստուծոյ, ոյլ նաև մարդացեալ Աստուծոյ, որ է Ծիսուս Գրիսոս, ուստի նաև անոր սորդեցուցածին եւ հաստատածին: Պէտք է հաւատալ իր հիմնած Եկեղեցւոյն, իր դրած խորհուրդներուն, իր տուած հրամաններուն, իր ըրած արգելքներուն, եւ ան ամեն բաներուն՝ զօրդեք Եկեղեցին անոր յանձնեած իշխանութեամբը պիտի սորդեցընէ: Եթէ կընդունուի Գրիսոսի աստուածութիւնը, իր յայտնութիւնը, իր Գրիսարար գործքերն ու իր հաստատած բաներուն վրայ անտարբեր աշքով չնայիլը, հետեւութիւնն ալ անժխտելի է:

Առասի ոյնշտ ուրիշ բաներու հաւատալ շուզովներն աղեկ կ'ընեին եթէ Աստուծոյ հաստատունուն վրայ ալ շպարեւելին. Բնաւ որ ան ոյնշտ ուրիշ բաներուն շհաւատածինն անտարբակուսերի Նշան մըն է որ ամենեւնին բանի մը չեն հաւատոր: Ով որ Աստուծոյ կը հաւատոյ, կը նայի ու կը սուսդի թէ արգելք Աստուած խօսած է. բայց առ բնելին եաբը, երբ որ ասցոց կ'ըլլայ որ իրաւցընէ խօսած է, անոր ամեն ըստածներուն ընդհանրապէս կը հաւատոյ: Կը նայի որ արգելք Աստուած առնենին խորհուրդներ գրած է. եւ անոր խոսքին համար մնին ալ զանանք կ'ընդունի: Կը քննէ որ Աստուած սորբ խորհուրդներ ալ հաստատու է հաստացեալներուն պյլեայլ կարստութեանցը համար. եւ մնի ալ նայի կարստութեանց մէջ գանուած առեն նոյները կ'ընդունի: Կը տեսնէ թէ Աստուած զեկեղեցին մայր եւ ուսուցիչ գրած է. եւ մնին ալ Շնազանդ որդույ մը պէտ զանիկա կը յարդէ. Հպատակ աշխարհակ մը պէտ բանեները մարի կ'ընէ: Կը քննէ որ արգելք առ Եկեղեցին իր աստուածային Փետացին իշխանութիւնն անդամագութիւնը կ'ընդունի:

թեամբն սրեւրենէր, պատուիրաննէր, արդելքներ դրած է. և թեամբ ալ իր պարուցք կը համարի ամեն բան ամենայն ոչդու-  
թեամբ պահելու : Ասունեղյ հաւատագի՞ առ ամեն բան կը պարունակէ . իսկ ով որ կ'ազագակէ թէ Ա-դ-դ-դ-ոյ էս հ-ա-  
դ-ա-դ, բայց չի հաւատացը Ասունեղյ յայտնածին, պյազիսին զԱս-  
տուած եւ զմարդիկ կը ծազրէ . զԱստուած, վասն զի անոր  
թշնամութիւնն ասցի առեկ կ'առնէ . զմարդիկ, վասն զի առեզ-  
ծուած մըն է, որուն վրայ կը պարծի :

Այսլափս բաւական է, կը լուենք այն սիրուն զրու-  
ցուածքը, զօրն որ արարած մը իր Արարցին հետ խօսիի մուսե-  
լով՝ կը զրուցէ ու կը սահմանէ թէ որշափ բան անոր համար  
դորձելը բ-ա-ն-ի-ն է . Ասունեղյ երեսին կը զրուցէ եւ որիլ-  
ներուն ալ կը քարոզէ թէ իրեն համար բ-ա-ն-ի-ն է միայն  
հաւատալ, որ Ասունած կայ: Ձնկուեցան ուրեմն մարդիկ-  
ներուն վրայ Ասունեղյ ունեցած ամեն իրաւունքները: Աւ  
Ասունեղյ չի զիերարերիր վճիռ առաջ թէ որշափ բան բաւական  
է, եւ որշափ բան բաւական չէ: Միմէն Ասունած մեր վրայ  
ունեցած իրաւունքները կարուցնցուց: Իր ամենակարուզութիւնը  
նուազեցան, իր իմաստութիւնն ոչքնչացան, իր բարութիւնը  
նուազեցան, եւ ամենէն առելի իր իշխանութիւնն ուրիշէ մը  
յափշտակուեցան: Կամ թէ երբ ինք կը հանի (որովհետեւ  
ասիկա իր մէկ զիվունն է, զորն որ երրեք շենք կրնար ըմբըս-  
նել) մեզի հետ խօսելու, զեզ կարգաւորելու, եւ մեզի մանր  
մանր սահմանելու մեզի պահանջածը, պարզապէս իր ան-  
սահման մարդասիրութենեն շարժելով եւ մեր բարեզն հա-  
մար . մենք կրնանք արդեօք մեր ի-ր-դ-ե-լ-ա առջեւը զենել,  
կամ իրեն սահման մը քաշել, որ անեկից անդին շանցնի իր  
պատուիրաններով: Եւ մենք առ մեր վճռոյն զօրութեամբը,  
օրինակի համար, կրնանք իրեն ըստ թէ մեր կամքը չի համեմ  
զինքր պատուել պատարագ առանելով, խոստվանահօր մը  
առջեւը խոնարհելով, զինքր ոռորը հազարզութեան մեջ ընդ-  
ունելով եւ Եկեղեցւոյ հոգարարքութեան անուղղվ: Տէր  
Ասունած: Ասիկա երրեք սաստանցական մոյե մ'ալ շան-  
ցած, շըստած յանգգնութիւն չէ մի: Խիմէն հպատակ մը՝ իր  
թագաւորին, կամ որդի մը՝ իր հօրն ըստը ըլլաց, որ ինձի  
բաւական է քու անելդ ճանշնալ, եւ հպատակութեան ու  
յարգութեան ուրիշ ամեն գործերը զանայ . միանգամայն  
կարծէ որ բոլը իր պարուցք կը կատարէ, պյազիսին հրէ չ մը  
համարելու չէ մի: Ըստ՝ մարդ մը երբ որ անտարբերութեամբ  
Ասունեղյ երեսին կը զրուցէ թէ բաւական է որ քեզի միայն  
հաւատամ, եւ իմացընն որ չուզեր անոր կրնական պաշտօն  
մը մասուցանել, ինչպիսի գոյներավ պետք է պյազիսի մարդը  
նկարել:

Առանց պատմառի ըլլացեցի թէ պյազիսին բոված-  
դակ քրիստոնեան թիւնը կ'առանայ: Ինչու որ ողպափառ չըլ-

լավն արդեն յայտնի բան է, որովհետեւ ուր Եկեղեցին հախում չկայ. Հոն ուղղափառ ալ չի գտնուածիր: Բայց զուցէ զոնէ բաղդրական մըն է: Առ ալ մէկը չի կրնար ըստէ. որովհետեւ բաղդրական աղանդները դէքն քանի մը յայտնութիւն կ'ընդունին: Կրնայ զուցէ Հրեէ մը նմանցուիլ, որն որ նոյնպէս զԱռուածն կը ճանշնայ. բայց պյառիսին Հրեային ալ վար է, որովհետեւ Հրեան թէեւ զՅիսուս իրրեւ Մեսիա յինանշար, բայց իր ծէսերուն մէջ եղանակաւ մը զոնէ անոր ուրուականը կը հնարէ, և որշափ ալ պարապ ըլլայ, պյառ ամենայնիւ զեռ անոր կը սպասէ: Այնպիսին Աստուածեան աղանդէն է, որ Աստուծոյ Որդւոյն մարդեզութեան բազան զակ գործեզութիւնը մերժելին զատ, յանձն չ'առնուր որպիսի է: Իցէ պաշտօն մը մասուցանել նոյն իսկ Աստուծութեան: Ահաւասիկ առ է այն զրուցուածքին վերըն նշանակութիւնը, որն որ պյառուածն օրս ընկերութեանց մէջ բերնեւ բերան կ'անցնի. Բառավան է Ա-ր-ա-յ-ո- հ-ա-մ-ա- բ-ա-յ- ս-ո-ւ- ս-ո-ւ- ս-ո-ւ-

## • L O H E B E

Նոյն նիւթին շարունակութիւնը .

Ա. Եղանակի համարի թիվը — թ. թիվութեան զիցութ. — պ. լո-  
խանութեան սեփական բնակութեան պատրաստութեան ձև:

Եկեղեցոյ գետ խռորվ զինելին եաքը, զարդի ձեռք  
կը զարնեն անկրսէց, և կը փորձեն զինքն ամէն թշնամո-  
թենէ մերկացընել: Բայց օրովհւանեւ ուզգափառ երկիրներու-  
ն բնեւուածերորդ դարուս մէջ Դեկոսի ու Դիոկղեաբանոսի  
օրէնքները Նորէն կենդանացընելը՝ յաջոզելու բան չէ, անոր  
համար ետեւ կ'իյնան օրինուարտթեան ճամքաներով Նոյն  
վախճանին հասնելու, սուրբ Եկեղեցոյ անժխտելի իրաւունքը-  
ներն աշխարհական իշխանութեան և քաջարական կառա-  
վարութեան ձեռքը յանձնելով: Առանձոյ արզար զատա-  
տանան առ բանս բողոքականներուն պլուխն եկած է: Առողք  
Եկեղեցոյ և իր երեւելի Գլխոյն քաղցր լուեր մորժելով,  
իշխանի մը սրցն: Եւ կամ ինո՞ւ մը կամ աղու մը ձեռաց  
առէն ինկած էն: Բայց առ զատատանն եզրեակառ մը մէկ  
բանի ուղափառ երկիրներու մէջ ալ կատարուած է, ուր  
Եկեղեցոյ օրինաւոր իշխանութեան Շաղանդիլ շողզները,  
եաքը ուստիկանութեան վերակացութե և կամ պաշտամանց  
պաշտամանէին կամքէն կախուելու կը պարտաւորին:

Այս իշխանութեան փոխադրութիւնն ի՞նչ է զանակաւ եղած է և Կըլլոց։ Հաս եզանակաւ, բայց զի՞ւասորացար հրատապակելով Արտաւածակ համարնեան իրաւունքը։ Խեկանակն

դաշտունիլու իրավունքուց, և անիրառ յափշտակութեան գետ  
բնական պաշտոնաթեան իրաւունքը:

Ա. Արժոյական համարկան ու արտայական գործութեա-  
նեան հրամանը, ոյն իրաւունքներն մեն է, որն որ այնպահ  
հաջակուած ու փառաւորուած է, որ զարմանալու բան կ'ըւ-  
լսը, եթէ շատ մը ապաւ ուզզափառ նոյնն իրենց երկիր-  
ներուն ամրութեան զահանը լիարժեն: Արդ՝ այս կարծուած  
իրաւունքն ուրիշ բան չէ, բայց եթէ խիստ ծանր յանցանք  
մը, և աեղանակապատ յափշտակութիւն մը, զորն որ քա-  
զարական իշխանութիւնը քրիստոնի և իր Եկեղեցւոյն ի-  
րաւունց գետ կ'ընէ: Ըստերն առոր զրոյ գիրքեր զրած եւ-  
անցազնելի փառաերավ ցուցուցած են, և երկու խօսքով կը  
յայտնեմ. եւ առ երկու խօսքերը բառական են անոնց, որոնց  
Նշանաւութեան գետ ականջնին չեն գոցեր:

Ի՞նչ է առ կարծուած իրաւունքը: Է իրաւունք մը  
(ազեկ միտ գիր) ի կախ պահելու առարելական Ամեռին՝ իր  
հաւատացեալներն առանձին մեկուն, կամ ամեռով գաւա-  
ներու և ամբողջ ազգերու խօսքած հրամանները. բայց առ-  
կից իրաւունք մըն է նոյն հրամանները քննելու և տեսնելու  
թէ հաւատաւութեան արժանի են. և եռոյք կամ ազատ թաղ  
տաղը որ ի զարն զրուին, և կամ եթէ հանցափան բաներ  
չեն, արդելելու, թաղ շտարու, Շնթլու: Արդ՝ միանկ առ մկ  
պարզ զիասազութիւնն ըրէ: Աս հրամաններն ուստի կը բըդ-  
իւն: Եկեղեցիւն: Արմէ կը քննուին: Կայն իսկ Եկեղեցւոյ  
որդիքներն: Ուրեմն որդիքներն են, որ կը քննեն թէ Եկե-  
ղեցին՝ իրենց մայրը՝ ըստ պատշաճի կը հրամացէ, թէ իր  
հրամաններուն մէջ շափը կ'անցընէ: Աս խօրհրդածութիւնը  
միայն բառական է խմացընելու չե թէ միայն ամփարզաւութիւ-  
նը, այլ նաև սցընեցակութիւնը:

Աս բանս առելի պայծառ կը տեսնես, եթէ միտ զնես  
որ ննչպես բաներ են սուրբ Եկեղեցւոյ տուած օրենքները, զո-  
րոնք աշխարհական իշխանութիւնը քննութեան տակ կը նդէ: Կայի հաւատայ տահաններ են, որոնք միայն անսխալ իշխա-  
նութիւնն մը պետք են ու իրենան յառաջ զալ: Արդ՝ աշխար-  
հական իշխանութիւնն մը, որն որ զուցէ և ոչ խնդրոյն բա-  
ռերը կը հասկընայ, կառավարութիւնն մը՝ որն որ զուցէ ոչ-  
ինչ կրօն կը գտանաի, պիտի վճռէ թէ արդեօք Եկեղեցին իր  
իրաւունքներուն բաֆն անցուցած է, կամ թէ կրօնայ հաւա-  
տացեալներուն թաղ արուիլ, որ Եկեղեցւոյ սորվեցուցածին  
հաւատած: Անհաւատապի բան կ'երեւար ասիկա, եթէ մը  
աշխարզ նորերս տեսած չըլլութիւնը, որ ննչպես նոյն տահանները  
Ապահեցի մէջ ախրադ խիստ զեշ կառավարութիւնն արգե-  
լցը Անորատ Ծղութեան վրայ արուած բահանապազտական  
կանգալինն հրաւապակութիւնը, իսկ Գաղղթացի կառավարու-  
թիւնը գէթ նոյն կոնդակն արձանագրել տուաւ, իրբէ թէ

առանց պյանիսի ծագրական ուժութեան՝ բահանացագետական կանոնի կանոնակն իր զօրութիւնը չեր ունենար:

Համապետական արուած հրամաններուն մէջ շատ անգամ անանի կարգադրութիւններ կը պատուին, որոնց միայն բարի վարուց, ծեսերու, ասուածապահին պաշտամանց արարողութիւններու կը վերաբերին։ Արդ պյանիսի աշխարհական կառավարութիւն մը՝ որն որ մեծ բան մը ըրած կը համարի, թէ կրօնական դրծք մը կը կատարէ, կամ պյանիսի կառավարութիւն մը՝ որն որ կը խոստավանի թէ դաւանակը մը շունի, իր կարծեալ իրաւանց համարայն կը համարձակի քննել թէ պատշաճ է կրօնական պաշտօնն առ կամ առ եզակական շափառութեց, կամ թէ հաւատացեալներուն համար ոգտակար՝ թէ վաստակար է, առար Եկեղեցւոյն անոնց նկատմամբ կարգադրածը։

Սուրբ Եկեղեցին կը խօսի գարեեալ, երբ որ իր պաշտօնեաններուն մէջն ոմանց իշխանութիւն կու առյ մասնաւոր Եկեղեցինները կառավարելու, կամ մասնաւոր Եկեղեցիններու մէջ առանձին Եկեղեցական պաշտօն մը վարելու։ և իրաւամբ կը խօսի. Բնչու որ եթէ սուրբ Եկեղեցին նուիրապետութիւն մըն է, (զորն որ մինչեւ հիմա ուղղափառներուն մէջն մէկը չեր ուրացած) իր Գլուխը Կիյևյ սուրբն պաշտօնեանները պաշտօնի մը վրայ դնել։ Այսու ամենայնին աշխարհական կառավարութիւն մը՝ որն որ ամեններն առջեակ չե անոնց ի զործ զներու հոգեւոր պաշտօններուն, կ'ուզէ պյանիսի նիւթերու մէջ Եկեղեցւոյ ըրած դատաստանը քննել եւ առանձ որ սազդ պատշաճաւոր անձն ընարած է, թէ սխալած է։

Սուրբ Եկեղեցին իր հոգարարձութեամբը շատ անգամ առանձին շնորհներ կ'ընէ իր հաւատացեալներուն. ոմանց իշխանութիւն կու առյ պյանիսի պաշտօններ կատարելու, որոնցը հասարակաց օրենքը զիրենք զուրս կը հանէր. ոմանց անօրինում կու առյ՝ որ կարող ըլլան իրարու հետ ամսամանալ անանի անձինք, որոնք ըստ ինքեան չեին կրնար օրինարարութեամբ, եւ առ ընորդներու կու առյ զաղանի առիթներու եւ անանի պատճառներու համար, զորոնք իր իմաստաթեամբը՝ միայն իր մայրական ծոցն ամփոփելով, արտարկոց աշքեն կ'ուզէ ծածեկել։ Բայց ահաւասիկ աշխարհական կառավարութիւնը կ'երթայ իր աշքը հոն կը խոնդէ, ուր որուց չեր, եւ մարդկային ազատութեանց ամեննեն իրաւացին ու խոզնուանիքի նուիրական իրաւաներու բանաբարելով, իր քըննութեան առեւանը կը հանէ հաւատացելոց պիտոյքն ու սուրբ Եկեղեցւոյ մայրական զիմզին զործքը բերուելով, եւ վճիռ ալ կու առյ թէ բաւական է արգելոր բերուած պատճառը, եւ ընորդը ընելու բան է թէ չէ։

Սուրբ Եկեղեցին երբեմն ալ իր խեռ որպասը պատիւնքներ կը սպառնոյ։ Այ որ կրնոյ ու իշխանութիւնը զանազ-

Եկեղեցւոյ առանց ինք զի՞նքը բողոքական մանաւանդ թէ բոլորովին անհաւատ հրատարակելու . ինչու որ այս իրաւունքը նաևցած եւ իրենց եղանակաւը գործածած են նաև բողոքականներուն մեծ մասը : Աս պատճենաբիրներն ու պատճեները կրնայ Եկեղեցին նոյն խն կառավարիներուն անձին զեմ ալ բանեցընել . զննէ ցորւափ որ անձնք իրենք վերենք ուղղափառ Եկեղեցւոյ որդիկը կը զաւանին : Արդ առա այն Արտյունին հ-ճ-ս-ի-ւ-ն զեղեցիկ զիւտով ինչ կը պատահի : Անհնազանդ որդին կ'ելլէ զատաւոր կը նասի , եւ կը քննէ թէ իր մայրն արդեօք իրաւունք ունի իրեն զեմ պատճենու եւ կամ նաև պատճելու . ապառամբ որդին իր մօրը թղթառութիւն պիտ' որ ընէ , եւ անօր ձեռքը պիտ' որ արձակէ , որ կարող ըլլոյ զարծել : Աս զիւտը հրաշալի եւ մանաւանդ խելացի բան չէ մի :

Բայց անդամ՝ մ'որ պյոսպիսի դազտնիք մը յայտնուածէ, ալ անկից եացը պէտք է զանիկա աւելի եւս տարածել։ Դաստիարակներն ու քաղաքական սատրիկանները սառուցիւ յանցաւարերուն, դողերուն, աւազակներուն, մարգառպաններուն վրայ աւելի իշխանութիւն լունին, որդափ ունի Եկեղեցին իր ապահովմբ որդոց վրայ։ Արդ թիւպէս որ Եկեղեցւոյ վնիւներն իր ապահովմբ որդոցը քննութեան առկ ձգել կ'ուզուի, պյոսպէս ալ պատշաճ է որ նաև պատժող դատաւորներուն վճիռները նոյն չարագարեններուն քննութեան առկ ձգուին։ Առաջի աւազակ մը թիւնագարութեան խրկուելէն կամ կախազան հանուելէն յառաջ, պէտք է անոր քննութեան եւ զատաստանին առկ ձգուի բոլոր իրեն զեմ եզած դատաստանին ընթացքը, եւ անոր Համբաւուն սպասուի իրեն զեմ ելած վճռոյն գործազրութիւնը կատարելու։ Ասիկա իրացընէ քիչ մը նորանար իրաւագիտութիւն մը կ'ըլլար. բայց Եկեղեցւոյ նկատմամբ ի գործ գրուած իրաւագիտութեան անձան չէր ըլլար։

Արժոյական համարելիւնը, եթէ մեկը յստակ ու պայծառ առհման մը տալ կ'ուզէ, ուրիշ բան չէ, բայց եթէ ուրացում մը Եկեղեցւոյ ամենեն եական իշխանութեան, զորք որ Յիսուս Քրիստոս իրեն յանձնեած է։ Յիսուսի Քրիստոսի հանդիսական խոսքերը, որոնցով կրթանք ըստը, կրտանք տուածիր մէ Հիմնարկութեան, առանք եզան։ Գոյզէր է-սրբացուցէր ու ուժն ուղիւրուն։ այնովէս որ Եկեղեցւոյ զազափարը շնչի կրթար ունենալ, առանց ուսուցանող իշխանութիւն մ'ըմբռնելու, ևս աս իշխանութիւնն այնպիսի մէ նախութեամբ ի զորք պիտի զրուեր, որ աշխարհաբիս բոլոր իշխանութիւններուն, մասնաւուն թէ նաև զժոխքին զօրութեան զէմ ալ անսաւնելի պիտի որ թար։ Առանք ալ իմացան անմիջապէս Առաքեալները, որոնք Հրեփո ժողովրդականոցն եւ Հռամայեցոց կապարներուն ասոր զէմ զրած արգելքները բանի տեղ չդրին։

Առանկ իմացան յաջորդ գարերուն մէջ Հռոմայ Քահանայապետները, Պետրոսի յաջորդները, որոնք կամ անձամբ եւ կամ իրենց առաջեալներուն ձեռքովք, առն նաև բարբարոս ազգերու խռովածն։ Առանկ Կիմանան մեր որերն ալ նոյն Քահանայապետները, երբ Շենեացւոց, Հնդկաստանացւոց, Ուզիբանիայի եւ Խավան կզգներուն բնակիչներուն կը խօսի։ Եւ Բնակես որ Եկեղեցնե առքմեցուց՝ ի սկզբան հաւատոյ Աշմարատութիւնները հրատարակելով, նոյնակես սորքեցուց նաև Հերետիկոսներուն դէմ անոր մարրութիւնը պահելով, եւ բարի վարուց հրահանգներն անկարգութեան դէմ պաշտպանելով, եւ նոյնակես ալ պիտի ջարունակէ մինչեւ աշխարհիքի վերց։ Եթէ մայր է, պետք է որ իր որդիկը մնացան. Եթէ ուսուցիչ է, պետք է որ աշակերտները կրթի. մնք սուրբ Եկեղեցին ուրիշ կերպ չենք կրթար ըմբռնել։ Այսու ամենայնին վերիազէս զանուեցաւ որ որդիկ իրաւունք ունին եզեր սորքեցընելու եւ ուզեցըն իրենց մայրը, աշակերտներն իրենց դատախարակին կրծիկալ կազեցլու։ Եւ ահաւասիկ աս է Արտյոմի համարիւն եւ Արտյոմի էորժութեան հրամանի իրաւունքի իրաւունքը։ Դան, ով ընթերցող, ինչ կը զրուցես աս չընազ դիւտին։ Այսու ամենայնին ասիկա սուրբ Եկեղեցոյ առն թշնամիներուն կուռքն է։ Մինչեւ այնպիսիներ ալ կը գտնես, որոնք գիշեր ցորեկ ազատութիւն կը հրատարակեն, իրենք զիրենք ամեն աեսակ գերութեանց թշնամի կը խօսուազանին, Արտյոմինն իւ կը կըսեն. եւ սակայն ամենայն զօրութեամբ այն Արտյոմի համարիւն կը փաթթուին, եւ մորերնին անանկ զրած են, որ Եկեղեցոյ իրեն հաւատացելոցը հետ ազատութեամբ խօսած որը, իրենք պետք է որ խօզուին։ Աստուած սուր որ շդանուեր ուզզափառ մ' ալ, որն որ իր հաւատքը ընանդալով՝ շերթար անոնց խմբին մէջ շնառանուեր։ Ո՞հ. Կարծեր արդեօք որ Եկեղեցոյ իշխանութեան դէմ պիտի հակառակին, որպէս զի անոր տեղը՝ զրած իշխանութիւննին զնեն։

Բ. Բայց սուր դէմ պատասխան մ' ունին տալու, ուրուն իրենք մէծ ծանրակշռութիւն կու տան։ Եթէ Եթէ վշտին էր էրաւուններուն ընթի մոշչնելու ըլլոյ, կըսեն, իւ ուխուն իյաւուննիւն իրաւուններուն քրոյ շորջնելով՝ յուկունութեան ըլլոյ, ան որին ի՞նչ էոր զիտի գունուն։ Խօսն որ, թնապէս ամեն մարդ կը տեսնէ, ժամանակին ազէկ ընարեր են այս իրենց վախը յայտնելու։ Մեր զարն այնչափ յօժար է սուրբ Եկեղեցոյ զիջանեցաւ, կառավարութիւններն այնչափ անոր զըռին կը ծառն, ժողովրդեան մէջ ալ անանկ ըստէ դուրս սաստիացան է իշխանութեան հպատակիցը, որ վտանգ կոյ թէ ամենն հոգուզ ու մարմուզ իրենք զիրենք գերի ընեն Եկեղեցոյ։ Փառք Աստուծոյ, որ պյուշափ կը հակեն ուսնիք սուտանզը հեռացընելու եւ մարդկույթն ազգին բարիք ընելու։

Արդեն զիտեի որ առ է օրինականներուն ընելու մեծ  
առարկաթիւնը. զաման զի իրենց սպազութիւնն է Խել զեցին  
իրեւ. զազան մը երեւափայել, որն որ միշտ պատրաստ է բա-  
խանց և ժաղովրդոց վրայ յարձակելու և կոոր կոոր պատ-  
ռելու. Խրենց խոսքին որ նայենք. Եթեղին է յ-ը-մ-է, է յ-  
յ-ի-լ-մ-է, է յ շ-ն-յ, է յ շ-չ-ն-ի, իրեն է դրասի ունի իր-  
ա-ն-ն-ի-ը: Ո-ո-ո-ի է յ շ-չ-ի-ն-ն-ի-ը: Պ-ո-հ-ա-ն-ն-ի-ը: Հ-ո-վ-  
շ-ն-ն-ի-ն-ն-ի-ը: Դեմ ուեցի և առ հանել բ-զ-զ-ը: Ա-պ-է-ն-ն-ի-  
ը: արտ թէ ոչ՝ որ մը առ ճիշտագին մանիքը՝ ազգերն ու կո-  
ռապարագիւնները կը նիմի: Այսու աննայնին: Եթէ կրեան իր-  
ենց նախապաշտութերեն ու սուկութերեն քիչ մը սմբագիլ-  
ութեացի՝ որ կարենան իմանալ մը ուստասիսներ, ահաւասին:

Նախ ապահով ըրբոն, քայլակերտին ու միմիթարութին, որ շատ հեռու է այն վայրեկեանը, որուն մեջ Եկեղեցին զիրենք իրենց բալոր ազատութիւններին պիտուր մերկացըննէ: Հիմակաւ հիմա Եկեղեցին յանուն իւր կը գրուց այն խօսքը, զորն որ իր երկնակար Փետուրին բերանը կը գնեմ: Ու շեշտած նույն դուռ ու յանութիւն: Եկեղեցին իրեն հարդիաւոր եղող ազատութեան ու անկախութեան համար՝ արքունական ամենուն ալ կը գործածէ: բայց զետ իր աշխը արքունական զաներուն եւ անոնց խեղճ իրաւունքներուն անհած չեւ: Եկեղեցին հիմած է Եւրոպայի առն զաները, ինչպէս զիստ առն մարդ, որն որ քիչ մը բան կը հասկընայ, եւ իր ձեռաց զարդերուն շինախառնեիր: Ինը կը համարի թէ անհամեստ բարձր առաքելութիւն մը որուած է իրեն՝ քան իշխաններուն, եւ թէ ինը անոնցը առելի շքեզ իշխանութիւն մը ունի: Ինը հարաստթիւններ ու զանեեր կը բարչիւ: որոնք երկրաւոր չեն. թափեր ու պատկեր կը բաժնէ, որոնք անթառամ ու յափառնական են. եւ այնչափ միայն հոդ կը առնի ժամանակիս ոզորմելի զեպքերուն, որ շափ որ օգտակար է յափառնականութեան ծանրակշիռ զարդերուն համար: Թոզ ուրեմն անհոգ ազրին թագուարութիւնն ու թիրակալները, մանուանդ թէ Պանիուշինները, Արաւատաները, Փերրանիստերն ու Վանեափէնները, ինչ աստիճանի եւ մեծութեան մեջ ալ որ են. պատ զի Եկեղեցին շինափշտակեր իրենց լորս թագալափ երկիրը, որուն համար ազմուկ կը հանեն, եւ իրենց ըստ հանդից քանզելու, կործանելու և աղմկելու մեծ իրաւունքն ալ յիրառնար:

Բայց թէեւ իրենց իրաւունքները յափշտակել ուզեր՝  
չեր կրնար ընել: Առօգնեանք ասիրիա յանցաւորութիւն եւ  
ծանր յանցաւորութիւն մը կը ըստար: Խնազես ուրեմն կրնաց  
առոր վրոյ կառականիւ: ով որ կը ճանշնաց թէ բնչ է Եղեղե-  
ցին: Բնազես կը կառավարուի: իր ոգնուականն ով է եւ Բնա-  
պիսի խոսանութեարամ:

Եթե Եկեղեցին մայր է, ուրիշն չկկընուր յանցաւոր

ըլուլ։ Ի նշ կը զբացեիր այն հառավարութեան որն որ սրեւր հաներ թէ մայր եղաղ ամեն հանույք՝ կը պարտաւորին իրենց վրայ ապահովութիւն մը տալ՝ իրենց զաւակը մնացածելու համար ձեռքերնեն յանձնուելին յառաջ։ Ի նշ կը զբացեիր զարդեալ՝ եթէ նաև զասասասանական առեւան մ'ալ զներ իրենցոց վրայ, որ իրենց զաւակներուն անիրաւութիւն չընեն։ Ասիքա մարդկացին բնութեան նախաւոնք մը ԿՐՈՅՐ։ Բայց չե՞ս զիսեր որ ամեն երկրաւոր մարց՝ իրենց զաւակներուն անեցած ուրը, ոյնք է Եկեղեցւոյ մը վրայ անեցած զթոյն քովը, և առ երկու սերերը՝ միայն անոր համար իրարու հետ կը համեմատեն, որովհետեւ ուրիշ առեւ յայսնիշ օրինակ մը չափնիք, ուր որ Եկեղեցւոյ ուրը ուրիշ բան չէ, բայց եթէ Յիսուսի մագի անեցած զթոյն զեզումը։ Եւ գուն պյապիսի մօրմ մը կը վախճան, և անոր զեմ ապահովութիւն կը վնասես։

Բայց ասկից՝ չե՞ս զիսեր որ Հոգին սուրբն է իրեն առաջնորդողը, և Յիսուս Քրիստոս իրեն հազի ու կենացաւութիւն կու առյ։ Արդ առ ամեն բան ալ յաւական չէ զքեզ հանգարտցընելու։ Ան առեն զիսեն թիշ Կընես, ադ քու անվասահութիւնդ զարձուր նաև առենց՝ Յիսուսի և Հոգոյն սրբոց զեմ, և թիք զինցդ պաշտառնեն։ Վաեւներ զիր քու ապահովութեանդ համար, որ չըլոց թէ Հոգին սուրբ իր սրեւրներովք զքեզ չըթաներու զարնե կաշիանդէ, չըլոց թէ Յիսուս Քրիստոս իր Ս. Խորհուրդներովն ու իր արեամբը զքեզ թւանաւորէ ու սպաննե։ Եթէ Եկեղեցին կրնայ Յիսուսի Քրիստոսաւոր առաջնորդութեամբը քու իրաւունքդ յափշտակել, կարեցի է նաև որ Յիսուս Քրիստոս անձամբ ալ նոյն յափշտակութիւնն ընէ։ Եթէ կը սուխաս ու հետեւութիւնները լսելով, սոսկացիր նաև անոնց պատճառներուն վրայ ալ, և ամիցիք որ օրդի մը առ աստիճանի կը համեմ եղեր՝ պյապիսի եղանակաւ իր մորը վրայ խռալու, որովհայ եղանակաւ և ոչ իր անօգնութիւն թւանձնելը կը խռան։

Գ. Բայց առ անպարտութիւնը հասաւաելու համար ուրիշ պատճառ մ'ալ պատրաստ ունին։ Խլիւնները, կ'ըսն, երեւ ուրասիւն են Եկեղեցոյ Բայուն դուշտուններն իւ։ ուստի և իրենց կ'իյնոց անոր արտացին բարոյն վրայ հակել, մանաւանդ որ կրնալով երկու իրաւունքեանց մը զէն ելլել, որեոր է որ իրենը այն հակաւակութիւնն իրենց վճարով դադրեցընեն, որուն զի չըլոց թէ յառաջ դոյ Տերսիւն եւ ուրասիւն և խնդիւնը սոսկացի խառնակութիւնը։

Առ սկզբունքները՝ որոնք առ համարկ աշխարհներին ամեն կողմէ կը լսուին, պյապիսի զեզեւններու, անիրաւութիւններու, բանարարութիւններու և անօրէնութիւններու զուռ կը բանան, որ հարկաւոր է քիշ մը լուսաւորեց՝ հասարակաց պատճենը վերցընելու համար։

ի լուսական և լուսական բնակչութեան դրա էն: Քիչ մը կամաց: առ քու ամեն պաշտպանութեամբ զառ յառաջ մ'երթար: Առ սույզ և նախ որ Եկեղեցին առանց պատրիարք պաշտպանութիւններու ներ: Ըստու քրիստոս զանիկա պաշտպանելու համար Հազար Հազար սրբայ ներկայութիւնը խոստացաւ: Եւ ոչ թէ իշխաններուն պաշտպանութիւնը: Մանաւանդ թէ սույզ է: որ Ըստու քրիստոս զանիկա հիմեց եւ ուզեց որ տարածութ նաև տաճարին գլխաւորներուն եւ ժաղավաճանցին աշխարհական իշխաններուն դէմ: Եւ եադր նաև Համայնքուց պետութեան հակառակ: Կոյնոպէս սույզ է որ զանիկա մայր եւ ուսուցիչ զրաւ նաև իշխաններու եւ իշխանականներու: Եթէ չենք ուզեր ըսել թէ ասոնք իրենց մեծութեան պատճառաւ: Երկնից արքայութենէն զուրս ձգուած էն: Սույզ է որ ասոնք ալ՝ աղքատներուն ու ռատիկներուն պէս պարուական նև անոր մայրանք ու հնազանդ որդիքն ըլլալ: Բնակչու որ իրենց մէջն ամենէն երեւելներուն եղան իրենց մէջ օգտիւր: Սույզ է որ Եկեղեցին այս պաշտպանութեամբ զօրացան: Երեք զարերու արինալից կառույն մէջ: Համայնքուց կայսրներուն դէմ զիմացաւ: Եաքն ալ յախորդ զարերուն մէջ յազմանակից բիւզանցիան կայսրներուն ու գերմանացուց բնիւականներուն հալածանցներուն առենք: Եւ հետզհետէ ամեն առանկ թշնամիններուն իրեն Հակառակ յառացան բարեր Հարսաւահարսաթեանց դէմ:

Առ ամեն նշմարութիւններուն վրայ շես կրնար տարակութիւն, եթէ ուզգափառ ես: Արդ առ պատպէս ըլլալով, բնէ մաքով զես կրնայ Հակառակութիւն թէ իշխաններուն կ'ինչոյ Եկեղեցւոյ պաշտպանութիւն ընել: Մինակ առ մէրով: Երբ որ Եկեղեցւոյ Հակառակորդ կայսրներն իր որդիքն եղան, եւ զըսինին մերսութեան խոնարհեցընելով՝ անոր անզաները զարձան, առոր Եկեղեցին չէ թէ անոնց Հարկաւորութիւն մ'ունենալով, Հասկա զիրենք պատուելու Համար՝ (արդէն ինք մըս ամեն իրաւունք յարգած է,) Հանեցաւ իրեն վերաբերած քանի մը արտաքրին զարծքերու մէջ զիրենք զարծածել:

Նաև երրենք քանի մը արիթներու մէջ ազայեց որ ձեռութիւն ունեցան զօրութեամբը զարծքընեն իր թշնամիններն եկած Հալածանցներու ու ապահովթիւնները: ուրիշ անզաններ ալ ուզեց որ նաև արտաքրին որէնիններով ամրացընեն իր ամենասուրբ կարդապրութիւնները, զորոնք քրիստոնույ ժողովրդան օգտին Համար բառն էր: Եւ եթէ ասիկա ծառացութիւն մըն էր, զորն որ իշխաններն Եկեղեցւոյ կ'ընեին, անզի եւս ծառացութիւն մըն էր, զորն որ Եկեղեցին իշխաններուն կ'ընեիր զիրենք զործածելովք, որովհետեւ զիրենք իր մէջ զայելութեան նառակայիթ օվը կը զարգարէր, եւ իրենց երկրաւոր իշխանութիւնը կը սրբացընէր՝ զանիկա թագաւորաց թագաւորին հպատակէցընելով ու ծառայել առ-

լով։ Եւ երբ որ իշխանները սիրով ու Նազարենովնեամբ Խ-  
կի զեցոյ անհնանուռ կ'ըլլային։ Եկեղեցին ալ սիրալիր ազ-  
նուականութեամբ մը փոխարենն իրենց կը մասուցաներ, եւ  
դրեթէ զիրենք կը փաղարքէր զօգութեան անուններով եւ  
բարձր առանձնաշնորհութիւններով։ Այնպէս որ կարծես թէ  
երբեմ երբեմ զիրենք նոյն իսկ Եկեղեցւոյ արտաքին եպիս-  
կոպոսները կ'անուաներ, իրենց հեռյն առանցելով քանի մը  
արտաքին հոգացողութիւնները, եւ ոգնութիւն մը յուսուզով  
իրենցմէ։ Հաւասարցաշներուն արտաքին ընթետիկ ըստ պատ-  
շանի յառաջնարուն համար։ Ահամասիկ իրենց արտաքին  
արժանապատճեան բավանդակ հիմը։

Ասիից յայսամի կ'երեւայ թէ առ պաշտպանութիւնը  
չեն կրնար ի գործ զնել, բայց եթէ ան առեն եւ այնպահ,  
որ առեն եւ որչափ որ Եկեղեցին իրենցն կը խնդրէ։ առ  
պաշտպանութիւնն ան բաներուն վրայ միայն կը տարածի,  
որոնց համար որ ինչըրուած է, եւ կը դադրի ան առեն երբ  
որ ալ չ'ուզեր Եկեղեցին։ եւ բոլորովին անոր որչաման տակ  
նիկած է։ Իրաւոցնե ալ տակից աւելիք բնչ բնական բան կրնայ  
ըլլալ։ Օգնութեան կանչուած պաշտպան մը չի կրնար ուրիշին  
գործքերուն խառնութիւ, բայց եթէ որչափ կը հանի աւոհա-  
կած աերը։ Ըստ համարցական պէտոց եր ըլլալ քեզի ան պաշտ-  
պանը, որն որ քու առենց մաներ, եւ երբ զուն կը բոլորեւ  
թէ անոր օգնութեան կարու չես, չես ուզեր, անիկա քու  
երեսիդ պատար, զքեզ լսեցներ, ազազութիւր թէ մնոյ պէտոց  
է որ գործէ, պէտոց է որ խօսի։ վասն զի ասանկ կը պահան-  
ջի քու յարիրդ, զորն որ նաև քու կամուցդ զէտ բնիք պէտոց  
է որ յառաջ տանի։

Եկեղեցին այսպիսի պաշտպանութիւն մը չի կրնար  
հաստատած ըլլալ, որն որ ծագրական, այլանդակ եւ յատ  
անդամ բոլորովին անզուներ ալ կ'ըլլար, սրբիչեան հաւա-  
սացեաշները կառավարելու համար՝ մասնաւոր առարկու-  
թիւն կը պահանջուի եւ երբեմ նաև ձեռնադրութիւն հար-  
կաւոր է, որն որ երբեք երկրիս իշխաններուն առուած չէ։  
Բաց առիխոյ բնչապէս կրնայ Եկեղեցին իրենց այնպիսի բան  
մ'ընելու իրաւունք առաջ, զորն որ ինչ կ'արդելի։ Եթէ Եկե-  
ղեցին խնդրէ չէ եւ բնիք իրեն հաւասար յիկործեր, այսպիսի  
պաշտպանութիւն մը կարելի բան չէ։

Այսու առնեացնի նոյն պաշտպաններէն շատերուն ը-  
րածն առ է։ Այսպիսի յափշտակեալ իրաւունքի զօրու-  
թեամբ՝ կ'ուզեն ուրբ Եկեղեցւոյ իրազութիւնները կարգա-  
ցրել, այնպէս իրեւ թէ իրենք անոր բնական մեծաւորներն  
ըլլային եւ անոր վրայ բակաւար իրաւութեանութիւն ունե-  
նալունին։ Թէ առ մասին մը բնչեր պատահած են, անենան  
յայտնի է։ Գանձուած են անանկ կառավարութիւններ՝ որոնց  
առ կարծուած իրաւունքին պատճառու։ Ասուծոյ Եկեղեցւոյն

մի այնպիսի բացարձակ իշխանութեամբ հրամայած ու կոր-  
դադրութիւններ քրած են, որ Ա. Պետրոսէն մինչեւ պիտ  
ք. ամենեւն քահանայապեա մը երբեք նմանը գործած չէ:  
Առ կառավարութիւններն եպիսկոպոսներուն իշխանութիւնն  
ընդարձակեցին ու ամփոփեցին. իրենց շրջաբերականներուն մէջ  
ժաղացիկան սորմեցած վարդապետութիւններնն ըննե-  
ցին եւ ուզգեցին. ժողովրդապետութեած ու բարերարու-  
թեած նկատմամբ եպիսկոպոսներուն կարգադրութիւններն  
իրենց հսկողութեան տակ ձգեցին. ուոր պաշտամունքներուն  
արտարին կերպարանը հաստատեցին ու կարգադրեցին. Եւ  
մինչեւ վճիռ ալ տուին թէ քրիստոնեայ ժաղացիկան մէջ  
ինչ սովորութիւն պէտք է խօսիլ. որ զեղծմանըները պէտք  
է խլել. առհմանեցին թէ երբ եւ բնշպէս պէտք է ըլլալ ե-  
կեղեցական թագումը. Կրօնաւորաց հաստատելութեան մէջ  
ալ մասն. անոնց ստացուածքներուն մատակարարութիւնը  
ձեռաւընին տուին. շափ զրին թէ արշափ հազի կրնաց այն  
հաստարակութեանց մէջ մասնել. Եւ կրօն մասնել ուզողներուն  
ու կրօնաւորական ուսիս զնողներուն տարիքը առհմանեցին.  
Կառավարութիւններ եւ իշխաններ ունեցանք. որոնք եր-  
գում կ'ընեին թէ պահանջապետութիւն շափ ուղղափառ են. Եւ  
ուզածնուն պէտ կրօնաւորական ուխտերը կը լուծեին. անոնց  
հաստարակութիւնները կը լուծին, վանական կանոնները կը  
փոխեին եւ ուզածնուն պէտ կանոններ կը շննեն ու կը քա-  
կեին. մինչեւ կարգի կը զնեին ներբին կենաց կրժութիւննե-  
րը. աղօթքները. խղճանանը քննութիւնները. խորհրդաց  
ընդունելութիւնը. խոստվանահարց ընտրութիւնը. Եւ իրենց  
պաշտամունքնեան բրաւանց ապաւինները՝ այս ամենայն այն-  
պիսի հաստարակութեամբ կ'ընեին. որ մոլորենուն մէջ կառ-  
կած մ'ալ չէր նեսներ. թէ արգելոք իրենց իշխանութեան  
շափը կ'անցնին. Եւ կրօնայ մէկն տանց ցոյց զարմանալ. Երբ  
որ մասհելու ըլլաց թէ եղաւ կառավարութիւն մը. որն որ  
մինչեւ շափ զրաւ թէ արշափ մոմ պէտք է զառուի խորա-  
ներուն վրաց. Եւ տօնի որերը քանի անզամ զանգակ պէտք է  
զարևուի. Բանն ան աստիճանի հասու. մինչեւ առն համե-  
ռութեան եւ բնական զայելցութեան առհմաններն անցնելով.  
ուզեց զիստալ թէ կրօնաւորներն իրենց խորհրդեան մէջ  
ինչ կ'որոշեն. Եւ իր մունիթինները քրիստոնի կուսանաց քաջը  
խարեց. որ առներութեան ընեն. հաստարակութեան ներբինը  
հանցնան եւ արքառուհիններն ընտրեն:

Արդ կրօնայ մէկը կարծել որ Եկեղեցին երբեք առ ա-  
մեն իրաւունքները տայ իշխաններու. Եւ ուզէ առ Եղանակու-  
պաշտամունքնեիւն ընդունիլ. ինչու արքեթ առոր Հայուսակի  
կը բազրուէ. առոր զէմ կ'աղազակի. ինչու իր առն օրենքնե-  
րուն մէջ եւ իր բոլոր զորութեամբը. աղօթքներուի. ապա-

Նայիքներով և մինչեւ բանագրանկներով կը բանայ առ պաշտպահներին արդելել:

Միայն առ խոսազովութիւնը կրնայ մէկը յառաջ բերել, որ չէ թէ Եկեղեցոյ իշխանութեամբն ու անոր յնորդելովը, հազար բնական իրաւունքով և Եկեղեցին անկախ, իշխանին կը պատշաճնի պաշտպանութիւն ընել, եւ առ պաշտպանութեամբ պատճառու վերը յիշածած ամէն գործերուն մէջ կը խառնուի: Բայց առ բանո ըստցը՝ հարկ է որ բողոքականներուն խօսքերն ամրոգէ զուցէ, որունք կ'ըստն թէ իւնանը արրազան բաներու վրայ Խրոսունի Ըստիքավանոց<sup>1</sup>: ըստուած իրաւունքն ունի. Եւ յայրանէ թէ ուզգափառ Եկեղեցին այնպէս կ'ուզէ կերպաւորել, մնչպէս է Անդքիայի մէջ՝ անդպիսական ազանցին Եկեղեցին, Պրուժ մէջ՝ աւետարանական ազանցաւորներունը. Ըստեափ մէջ՝ լուսութափան ազանցին Եկեղեցին, ուր ամէն իշխան ու ամէն իշխանուանի կրօնական նիստերու մէջ կը կորէ ու կը առհմանէ երը, որըսք եւ մնչպէս որ կը հանի: Բայց եթէ ունեց միուրն առ է, մնչպէս դիրէնք նախ առոր մուտդիր կ'ընենք, որ եւ ոչ այն այլազանց իշխանները յանդզնած են այնպէս վարուիլ իրենց ազանցներուն նկատմամբ, որունք ամէնն ալ ճարդիային եւ մանաւանդ գուշակութիւններ են, մնչպէս առունք քրիստոնի հզմուրիս Եկեղեցւայն նկատմամբ կը պահանջնեն. Եւ եարեն իրենց կ'ազաշենք որ հասարակաց ամէնուն զինութեան համար իրենց միուրը բացուցաց ըսեն: Այսինքն այ չկեղծաւուրին, չթարուցանեն, հազար յայտնուազէս զուցեն թէ Եկեղեցույ մէջ հարկաւոր չեն սեպէր ոչ միութիւնը, ոչ նոսիրական հաջիւներուն նուիրապետութիւնը, ոչ աստուածացին առաքելութիւնը, ոչ Պետրոսի ամեռուն հետ միուրութիւնը, ոչ եպիսկոպոսներն կախում ունենալը. ոյլ բառական կը համարին վեր ի վերոյ կարգաւորուած ազգային Եկեղեցին մը, կամ որինական ընկերութիւն մը իրբէ. Ելեւմափց կամ ու ամիկանութեան մը:

Միայն թէ այս ամենայն հասաւանել ուզոցը պէտք է որ ուզգափառաց միուրերը զեռ պրատղ քանի մը հին նախագարաւորաւուներ նախ ընծէ. մնչու որ առունք առականին միունութեամբ կը հասաւան թէ Եկեղեցին ճարդն ընդ է, որն որ ամբողջապէս զրիոց մը տակ է եւ անելէ պէտք է որ կառավարուի. Ճարտի մըն է, որն որ մէկ հազար կախում պէտք է որ ունենայ. Հոգեւոր թափառութիւնն մըն է, որն որ իշխանն մը կարգաւորուելու է. Նու մըն է, որն որ միոյն մէկ զեկամարք կրնայ կառավարուիլ: Գեռ կը հասաւան թէ Յիսուսի քրիստոսի Եկեղեցին մը միոյն է, եւ ասինք Պետրոսի անջարութիւնն զրոյ համաւած է, եւ ասինք ինչ զիտեր թէ մը հիմունած են այն պատճառական եւ ազգային Եկեղեցիները:

<sup>1</sup> Այս օրու առաջ

Ար հաւասառն թէ շաղին ուսրը՝ Եկեղեցին կառավարելու համար՝ եպիսկոպոսները զբան է եւ աչ թէ գործակալներ, կուսակացներ, մերժակացուներ եւ կրօնի աշխարհական պարտավունեաներ։ Ա երթապէս կը հաւասառն թէ պարտական են Եկեղեցւ Շնազունդիլ, եթէ չեն ուզեր Հեթանոս եւ մարտար համարափիլ։ Աս եւ ուրիշ առանց նման չառ Կաթոլիկացարուներ հարկ է նախ խիել մարդիկներուն մարդին մընն, եւ այսպէս երկիրը պարտասակէն ետքը, կրօնան զանձնի հոգած ու մարթով սատիկաններու եւ գործակալներու ձեռք յանձնել, կրօնասարներին աշխարհականացրնել, կուսակալներին աշխարհավարել, ժողովրդապետութիւնները կարգադրել, մուսաքերնեն գրաւել, եւ եթէ խելքերնեն գլւելու ըլլայ, նաև խոստովանացրներու մէջ նոսիլ, որով բրենց ուստիկանութիւնն աւելի ազեկ կրօնան կրտարել քան թէ պարզ ունիւրութիւնն է։

Իսկ եթէ այս ամենայն քիչ մը շափէ զուրս ճանր երեւլու ըլլայ, ան առեն պէտք է եւս զառնալ եւ սահմանել թէ թնօղիսի կրօնայ արգելոք ըլլայ միակ օրինաւոր պաշտպանութիւնը, որն որ կրօնայ ի գործ զրուիլ Եկեղեցւ մը։ Ասիկա ուրիշ բան չէ եւ ցիկլար ըլլալ, բայց եթէ մեծարանաց գործք մը, որով աշխարհական կառավարութիւն մը համազուած ըլլալով թէ Եկեղեցին Շնմարտութեան միակ ուսուցիչն է, Քրիստոսի միակ հարսն է, իր ունեցած արտաքին միջոցներն անոր իշխանութեան տակ կը չգէ, որպէս զի անեկա այս ծառայութեամբ՝ առելի եւս դիւրաւ կարող ըլլայ նըմարտութիւնը յազմանակել տալ։ Չէ թէ որ Եկեղեցին կողէ սուբներով Շնմարտութեան նամակայ բանալ՝ մարդիկներուն պրտին մէջ, մանաւանդ թէ իր բոլոր զըրութեամբն ասկից կը ժամացի։ Հապա կը բազիայ որ արգելում պահուի իր գործազութեանց ապահովութիւնը, զօրն որ ըստ իրաւանց Ծիռուս Քրիստոս իրեն շնորհած է։ Իշխանը պէտք է յիւել որ Եկեղեցւ ինդրածնին անզին պէտք չէ որ անցնի, եւ նոյն իսկ իր պաշտուածութեան ծառայութիւնն ըրած առեն երբեք պէտք չէ մոռնալ, որ իր Եկեղեցւ պարտական եղած հպատակութիւնը առնեն սուրբն հաւատացելոցն պարտաւորութեան պակաս չէ։ Ա առ զի ինչ որչափ ալ երեւելի ու բարձր ըլլայ աշխարհիս աշքին առնելը, պյուս ամենայինի յանուահման իրմ մեր է Եկեղեցին, զօրն որ Ծիռուս Քրիստոս իրեն հարս ըրած է իր առաւածեացին արեամբը, եւ կ'ուզէ որ աշխարհիս առն իշխաններն ու ժողովուրդներն անոր պատույին ու փառաւորութեան ծառայեն։

Ա երթապէս եթէ Եկեղեցին առ մարտվ կ'ընդունի իշխանց պաշտպանութիւնը, պէտք է պիտիալ որ ասիկա իր կարուութեան համար չէ, ոչը զիջման ու մարդասիրութեան համար, եւ ապա ներհակ իշխաններն են, որ կարուութիւն

ունին Եկեղեցւոյ պաշտպանութեան . և . վայ անսնց . սրբնիք զինքը արտամեցնելով՝ իրենք զիրենք նոյն պաշտպանութեան անարժան կ'ընեն :

## Գ. Ա. Ա. Խ. \*

**Ազանգներ : — Բանագրամկր :**

Ա . Ի՞նչ զէրութիւն ունին պազանիք ընդհանութեաները : — Տ . Շաբախ զարձաւթեան ընկերութիւններ են : — Գ . Բանագրամկրներն ժամանակին անցած է . այ ազանգնեցնեան չեն ըներ : — Դ . Գնա մասնէ . եթէ ժամանակաւոր բաներու համար առաջին :

Ասունեայ արդուր գառասատանքը , որն որ մեր սրբնիք ունի կը առուգուի , ապատամբութեան հոգւով օրինաւոր իշխանութեան մը Հայուստիկից լուզողը անզութե իշխանութեան մը առակ կ'իջնայ , որն որ իր վրայ իրաւցընէ կը բանահանաւայ : Կրեսպի առար խել մը Նշանաւոր օրինակներ բերել . բայց խօսքը շատ չերկեցնելու համար կ'ըստեմ . որ առ բանս պայծառ կը առենաւի անսնց վրայ՝ որոնք պազանիք ընկերութեանց չեն առակ կ'իջնան : Եկեղեցին թաղացին . իր Հարամաններուն զէմ արտանիցին . իր իշխանութեան զէմ ապատամբուցան . և . Հիմա զերի եզան են Գարուն-ընիւրուն . Լուսաւորեալեկրուն . Մարիսնեայի ազանգներուն եւ ասունց նման ուրիշ ընկերութիւններուն եւ ժաղովակներուն . այնպիսի մարդիկներէ կը կախուին . զօրոնք չեն ճանաչար , և . կեանդեքնեին պազանիք ու սուսկայի իշխանութեան մը առակ զողալով կ'անցընեն : Աւելի շարագոյնն ալ ան է . որ զերի են եւ . կը պարտաւորին ըսել թէ ազատ են . հարստահարուած են եւ . կը պարտաւորին պարծիկ թէ շատ ազեկ զինակի մէջ են . և . անոնք՝ որ կ'ամրւային քրիստոնէի , ուզզափառի . Ասունեայ արդուր անունը կրելու . Հիմա չեն ամենար նոյն ազանգաւորներուն լինենաւուները . Ջիւռ-ս-բինները . ՈՒ՞՞ — ՊՐԻ ԱՇԽԵ-ՅՆԵՐՆ անուանելու . որոնք ծիծաղական ու ծանր , աղջայական ու անզութե բաներու պշտպիսի խառնուրդ մըն են . որ թէ ցաւակցութիւն ու թէ սոսկում կը պատճառան : Այսու ամենայինի կը հաւատան արդեօք . իրրեւ թէ իրենց զժրախառնիքնը բաւական չըլար . կը բանան նոյնն ուրիշ շատերուն վրայ ապրածել եւ . թօյնն ուրիշ զեռ անարատ մնացողներուն ալ հազորդել : Ի՞նչ զէլութիւն ունի . կ'ըստեն . պազանիք ընկերութեան մը զրուիլը : Ուրիշ ընկերութեանց պէս՝ առ ալ մարզամիքրական ընկերութիւն մըն է . բարեգործութիւն ընելու համար : Բանագրամկրներու առակ իյնաշխին՝ փոյթ չեն ըներ . վասն զի ալ առանցիք բանի տեղ չեն պրուիք . ալ աշխարհու ասունցմ չի-

մարինար: Արդ՝ անզգ ովկներն այսպիսի վարդապետառթիւններէ պահպանելու համար, հարկ է որ քիչ մը առներ քննութեան առկ եղենք:

Ա. Ի՞նչ է Եւ-Բէ-Ն-Ռ-է բարձրէ ընթերապիւու և բրուիւ: Ահապահի գեշտթիւնն ան է, որ մարդկացին պատփն ու արժանիքը, եւ քրիստոնեաց ըլլալը կ'ուրացուի: Յէ ազատութիւնը բարիք մըն է եւ մարդուս արժանապատռութեան կը պատշաճն, ասիկա այնպիսի նշանառութիւն մըն է, որ շատ ցցցերու շիկարութիր, մանաւանդ հիմնիւան ժամանակը, որ ամեն մարդ ամեն կազմանէ նոյնը կ'ազագանիէ: Առոր միայն միտ զնելու է, որ ազատութիւն ըստլով՝ շիմացութիր այն անունական անառն անառակութիւնը, որուն շատերը նոյն անունը կու առն: Հապար անհնանական անկախութեան պատշաճուոր գործածութիւնը, պահելով միշտ թէ մարդկացին եւ թէ աստուածացին ամեն օրէնքները: Եւ այնպիսի ազատութիւնը բարիք մըն է, զորն որ համեստ մարդիկներն ալ պէտք է որ յարգեն, որովհետեւ Վասուեցոյ մզի տուան կարողութիւններուն գործածութիւնն է, եւ Հետեւութիւն մըն է այն բանարութեան՝ որով Վասուած զմեզ նոխացուցած է: Արդ՝ առ ազատութենէն կը հրաժարի ով որ այն սուկալի ընկերութիւններուն կը գրուի: Որովհետեւ նոր զները բայցուցին ուրիշներուն են առ առ ապայն ուզե, նու որ ուրիշը կ'ուզե: Կը զոհէ իր անմենական զարութիւնները, զարոնք ուրիշն հրամացածին պէտ գործածելու է: Կը զոհէ իր բայց ստացուածները եւ մինչեւ կեսները, զարոնք ոզնակեզ ընելու և բնաւցած իշխանութեան մէկ անհնարկութեան, որն որ երբեք չէ թէ միայն իմաստութեան ու բարութեան, հապա եւ ոչ աղբարեկանութեան կամ բարերարութեան ցցց մը տուած է:

Մէր որերը մեծ ազագակ փրփտաւ Ախուանեանց ուխտած կոյր Շնազանդութեան զէմ, եւ այս Շնազանդութիւնն անառն ազատականներուն առենին առ ցեղը՝ իրրեւ աշխարհիս առենին անպատշաճ բանը գատուպարտուեցաւ: Ի վերոյ ուրոյ անհնայնի Ծիսուականիք: որոնք առ նիւթին մէջ ուրիշ կրտնաւորներուն ըստէն աւելի բան չեն ըներ, Շնազանդին կը խոստանան ան բաներուն մէջ՝ որ ահնեւին նոյն վայ, բնալու որ յայտնի է: այնպիսի մեծաւորներու կը հպատակին, զարոնք կը նախշանած, որոնք առաքելական Աթուայն հպատակ ըլլալով, եթէ բանի մը մէջ միայնին, կրնան շատով կարպի բերուի: Արդ՝ նոյն անառն ազատականներն նիւթիւ առյն չեն հանենք այնպիսի առտանայական ընկերութիւններուն զէմ, որոնց մէջ զարհուրեցի երգու մերու Շնազանդութիւն կը խո-

առաջութիւն շնորհցուած իրավանութեան մը, ուն ալ առէն ակտակի անօրէն գործքերու մէջ։ Ո՞ւր են հու սեպհական անկախութեան եւ անձնական ազատութեան պատուական իրաւունքները։ Բայց ասիկա թուղ առնք առնք։ ազանդուոր մըլլալին բնշ առելի մեծ անարդութիւն կրնայ ըլլալ բովանդակ մարդկութեան։

Ասիկա առելի եւս յայրափի կ'երեւայ, եթէ մասհելու ըրանք որ ազանդուորը շատ անզամ օրինաւոր ազատութեան կը հրաժարի հագույն վաստութեան եւ սրտին նուռառութեան համար։ Ով որ աշխարհաբիս փորձն առած է, դիտի թէ այնորինի առանձայնական որոգայիթներու մէջ բանուազ դժբախտները, միայն անարդ ակարութեան մը զահ եզած են։ Ինչպէս որ մէկը յանկարծ վայրինենի մը մէջ անօրէն չ'ըլլար, առանկ ալ իրենք՝ առաջին անզամ իրենց այսպիսի բաներու առաջարկութիւն եղած առեն։ կը սոսկան կը զարհութին։ Բայց եւորէն իրենց ընկերներուն առնելը շարեն եւս քաշուելու կ'ամշնան։ կը վախնան որ խզնահար, յետախազաց, վախնա խիզն ունեցող շհամարութիւն։ Եւ այսպէս իրենց կանոնը գէմ յառաջ կ'երթան, եւ մարդկային նկատման կուռքին կը զահեն իրենց խաղաղութիւնը, խզնմանը, խզնմանը խայթերը։ Հազին, կրօնը եւ զլաստուած։ Բայց թէ առոր մէջ որշափ վատութիւն կոյ, մէկը չկայ որ շտեսնէ։ Այսպէս է մրան ժամանակ անցնելին եւորը, առ վատութեան նախամինըն իրենք զիրենք ազատելու համար կը բանան ուրիշներուն առնեն անձնի երեցընել, իրեն թէ իրենց ազատ ընտրութեամբն ու համազմամբը նոյնն ըրած են եւ կ'ընեն։ Բայց ննչպէս որ իրենք զիրենք առոր մրայ չեն կրնար համազել եւ զիսեն թէ իրենց ներքինն ինչ է, առանկ ալ չեն կրնար իրենց ընկերներն համոզել, որովհետեւ անձնք ալ իրենց անձնն առնց ներքինը կը շարին։

Նախատանաց մրայ կ'առեցընեն նաև վնասը։ Եթէ ուրիշ վնաս մը շունենային, բայց եթէ ժամանակաւորը, ասիկա արգեն սոսկացի էր։ Ինչու որ ազանդուորը կը սկսի պարզ մարդկային բարիքներուն մէջն ամենէն զերազայնը, այսինքն է կեանքը, վասնդի մէջ զնելու։ Իր ամսաբիշտ երդումներովն ինք զննիքը կը պարտաւորէ ինչպիսի վատանգով որ ըլլայ, ամէն անօակ յանցանք գործելու։ Առ բանս մրանկ, եթէ բոլորովին ամսաբարձութեան յատակն իբան թագուած չէ, որէոք է որ զննոքը միշտ ահաւ զազու մէջ ձգէ, որ ըլլայ թէ որ մը պատուեթ ընդունի անմեղ մը ապանելու կամ ուսիշ անօրէնութիւն մը գործելու, եւ կամ իր անձը ծանր վատանգի մը մէջ զնելու։ Առ մասհմանքը միայն բաւական է իր բովանդակ կեանքը դասնացընելու։

Բայց ասիկից անգութ ու քարասիրս մէկը պէտք է ըլլայ իր ազգականներուն նկատմանը, որովհետեւ միշտ պա-

տրաստ պետք է ըլլուլ իր ընտանիքն ահա գոզու մէջ բանելու, որն որ առաջ իր արժանաւորութեան զեւ զինքը կը սիրէ: Քարասիրան իր խեցն նեղացը նկատմամբ, օրոնք իր յանցանդերուն եւ իր գանձուած պիճակին համար ժամանակն յառաջ գերեզման կ'իրան պրուերուն կովիծն: Անդութիւն հնորդ նկատմամբ, որ զինքն իր քոփ միջու իրուն մարդուազան մը կը տեսնէ, և կեանքն արցունքով, վախով ու առկալով կ'անցընէ: Անդութիւն իր զաւկրներուն նկատմամբ, որոնց բոլոր իրենց կեանքին մէջ չեն կրնար պատուաւոր մարդիկինքն ըստ երեսը նայիլ, որով զի շըլլոյ թէ երեսնին զարնուի որի կայի մը զաւակներն ըլլունին: Մարդկային բնութեան սաւորէ: Վասն զի յանձն առած է ամէն կերպ յանցանց կամ անիր անսուրբեր սրտով կատարելու: Խնձերը, յազմզները, բարեաներն ալ մարդու կը փազուտն, բոյց ան ամէն միայն երբ կատզած կամ անօմի կ'ըլլան: Իսկ ազանդաւորը նոյնը կ'ընէ սկզբամբ, մտածելով եւ կը լուսով, առանց վասա մը կրած ըլլուու անիցից որն որ իրեն զահ կ'ըլլայ, մասնաւանց թէ անոր անձնարին ծանր եղանակա: Այսինքն՝ զաւանաւութեամբ: Նոյն իսկ թէ ընամբները, բաւական որ մարդակեր վայրենիներ ըլլան: Իրարու հետ կռուած առենինին տեսակ մը հաւատարման թիւն իր պահէնն: Իսկ ազանդաւորը շիզիսէր թէ ինչ է հաւատարման թիւն, միայն զաւցյնը, թոյնը, հալածանքները, զպարտութիւնները, հրամիկ ռումբերը գործածել զիսէ:

Աղանդաւորի մը զրոյ ամենէն անելի կը տեսնուի շափէ գուրս ամպարաւութիւն մը: Մարմնաւոր մեղքերուն մէջ մարդաւազաւութիւնն ամենէն ծանրն է, կ'ըսէն վարդապետները: Եթէ ով որ կ'երթոյ ազանդաւոր կը զրոսի, մարդապանի մը բոլոր շարութիւնը վասն կ'առնու: Բնշու որ թէ պիտի իրաք մեռքն արիցին արեան մէջ չիթամին, այսու անոյնին: Արտին մէջ նոյնին պատրաստութիւնը պիտի պիտուր անենայ: Եւ զարձեալ անանի նենկազարծներուն թիւն առելութիւնով, անանց անցի քայլարտութիւն կու առյ այնպիսի անորնութիւններ գործելու: Եթէ նշմարիսն է, որ զազն ու զազուին պահողը՝ մի և նոյն կարգի մէջ են, նշմարիսն է նուեթէ ով որ մարդաւազանի մը սիրու կու առյ կամ կը պաշառաւուն, թիւն ալ մարդապանն է: Աղանդաւոր մը՝ ընկերութեան մէջ խոսդութիւն եղազներուն բավանդակ շարութիւնն ալ վասն կ'առնու: Վասն զի առ ազանդները՝ ամէն օրինուոր իշխանութիւնները կործանելու եւ աշխարհիքին վրոյ ամէն կ'ըրբերու պատրաստիւն տալու համար միայն հաւատարման ըլլալով, ով որ անոնց թիւնը կ'առելըցնէ, թիւն ալ նոյն յանցանդերուն մասնակից կ'ըլլայ: Արդ առ յանցանքը, անանձն պատաւաերներն ինչ որ կ'ուզն ըսնն եւ ինչ անոնց որ կ'ուզն առն, առ յանցանքն այնպիսի ընդուրակութիւն մը ու-

նի, որ շիկընար շամփուր կամ սահմանուի, վառն զի ընկերին ամենածանր վետաներուն պատճառ կ'ըլլայ, եւ ուրիշ անթիւ ամսպարզաւթիւններու ազդիւրն է։ Ապաստամբութիւնները՝ ու մանց ստացուածոց եւ ընդից կորստեան պատճառ կ'ըլլան, ու մանց ալ՝ պաշտօններու եւ գործքերու կորստեան, որոնցման իրենց սոցրուար կը հարեին, եւ ամենուն վրայեն իննաց խաղաղութիւնն ու հանգառութիւնը կը բառնան, ունաց ալ ժամանակին յառաջ մահուան ասիմ կ'ըլլան։ Իսկ գործել տուած ոնքրնին անթիւ անհամար են. ինչու որ տառուածային ու մարդկային բաներու այն խառնակութեան մէջ՝ անկրօնութիւնը, հայուսութիւնը, անտարբերութիւնը միշտ կը յառաջանան, սպանութիւններ ու կոտորածներ կը կոտորուին, եւ բոլոր ընկերութիւնն ի հիմնոց կը խախտի։

Բայց ազանդուորին վրայ զլիառորարար Աստուծոյ զէմ ծանր ամպարզաւթիւն մը կը զանուի. վառն զի ովեար չենք ծածկել որ ազանդոներուն վախճանն է՝ մարդկային որէնքներուն հետ մեկանց՝ տառուածայիններն ալ ընդիւ, ինչպէս իրենք ալ թէ խօսքով եւ թէ զբքերու մէջ բացայաց կը զրուցեն։ Ուստի եթէ մեծ յանցանք է պետք եղած կրօնական մեծարարներն Աստուծոյ շնուռուցանել, կամ պատշաճ եղանակու շնուռուցանել, ինչ բոելու է նոյնը բոլորովն զանցալու, ուրիշներն ալ արգելելու, եւ ամեն չանքն ընելու վրայ, որ Աստուծոյ պատիւը Ծննդուի երկրին վրայեն, որն որ միայն տառուածային պատուայն համար ստեղծուած է։ Ի՞նչ մեծ յանցանք է Յիսուսի Քրիստոսի գոլուռաց, իր քարոզութիւնը, իր սրբնակները, իր մահը, իր զլուխ հանած փրկութիւնը փոքր եւ անօգուտ ընել, ի՞նչ սոսկով յանցանք է Երդումազ Աստուծոյ ահաւոր մեծ վայելլաւթիւնը պիոյ կուել այսպիսի ամպարիլու կամք մը հաստատելու համար։ Շատ ազեկ կը զրուցէ ով որ զաղանդաւորը՝ երկին եւ երկրի, Աստուծոյ եւ մարդկան թշնամի կը կոչէ։

Սուսպիր առաքելական Աթոռը, Հանձոյ քահանայապետները, տար ինչ ըլլարն աղեկի ճանշուտ են, որ Եկեղեցական բարու շանթերն անոր զէմ կ'արձակեն։ Հաս մէկ քանի բան կը միշտ, որպէս զի ամենքն ալ զիստան։ Կզեւելու ժիւ։ Ա քահանայապետը կը նզուցէ ամեն հաւասարեալները, որ զինակի, առտիճանի, որպիսութեան, կարգի, արժանապատուաթեան եւ բարձրութեան մէջ որ ըրան, եթէ յանդըդնին պյոսպիսի աղանդներու մէջ մանել, կամ զանոնք տարածել, սպեսէլ, ընդունիլ, Թածկել, կամ անոնց զրուիլ կամ անոնց ժազովքներուն մէջ պանուիլ, կամ թզու տալ, կամ նպատակը՝ որպիսի եղանակու որ ըլլայ սպասութիւն, խորհուրդ զարուի կամ յայտնի, ուզդակի կամ անուզդակի պաշտպանութիւն ընելով, եւ պըն։ թենեղիկուս ժիւ։ մեծ քահա-

<sup>1</sup> Առաջնապար. և անուն.

նայազմեար հաւանեցաւ, նորագեց, հաստատեց իր նախարդին կորդադրութիւնները, մի եւ նոյն բանադրանքներու, եւ սրբոյն պիտուսի ու Պօղոսի բարձրութեան պատճեամբ<sup>1</sup>: Կոյմն ըստ նաև, պիտուս է. նորագելով արդէն յառաջաց հրատարակուած առհմանադրութիւնները, արդելելով նաև առ ազանդներուն ձեռապիր կամ տպուած օրինաց մատեանները, գիրքերը, ազանդներուն կանանադրութիւնները, եւ իրենց պաշտպանութեան համար գրուած ամեն գիրքերը կարգացր կամ քոյք պահեցը<sup>2</sup>: Ա երբայրս Լեռն ժամ, առելի եւս հանգիտառոր կերպով նորէն յառաջ բերելով կղեմէս ժամ. թենեղիտու ժԴ. եւ Պիտուս է. իր մեծանուն նախարդներուն առհմանադրութիւնները, զամնն ալ նորագեց եւ նորէն հաստատեց, մեծաղայն նզումից տակ ձգելով զամննց ամենքն ալ՝ որոնք եզրակաց մը ազանդներու ընկեր կը գրուին կամ անոնց կ'օգնեն: Բացայսպա ըստ, թէ թնդակէս որ ամպարշտութիւն մըն է ազանդապրաց ըստ անօրէն երգումը, այսպէս ալ զարդեց ամպարշտութիւն է նաև թեր զները նոյնպիսի երգումնի կազուած համարիլը, որովհետեւ, թնդակէս թեր Լատերանու: Ժողովրին խօսքերովք կը գրուցէ, Պիտու վե երբուա, այլ ժամանակ՝ սուրբ համարին անուննել այն ամենոյն. որ որ Ենութիւնին բարոյն է սուրբ Հոյրերէն հաւատաւութեան բաներուն դեմ էն: Առ ամեն ըստաներէն կ'իմանաս, թէ թնդակատիւն պէտոյ ես տալ անոնց, որոնք քեզի կը հարցընեն թէ ինչ շարութիւն անի զազանի ընկերութիւններու պրոբրւ: Չարիքն առ է, որ ազանդաւորն ամեն մարդկայինն արժանաւորութիւնը կարսցնցընելըն եւոքը, աշխարհային վրայ դործուած ամենէն մը անօրէն թիւններով թեր զները կը պըզէ, եւ պահապահայն սուրբ Ենութիւնոյ մը ըլլարէն կը գազրի:

Բ. Նորէն կը կրինեն ամանք ու կ'ըստն թէ այս ամենայն շափազանց խօսքեր են: Գուշակէ ընկերութեանց ըստիւնն սորէն բան վե, բայց ինեւ գուշակէ ուրոյ քայլութեան թիւն է. Եւ իրուս օդնելու ընկերութեան է: Այն ըստած անօրէն թիւններու ու անզնութիւնները՝ ես ոչ իսկ երացի մը տեսնուած են: Ընթերցող, առ խօսք գուցէ շատ անզամ ըստ ես, թնդակէս ես ալ ըստ եմ. այսու ամենային թիւն մը մասնէ: Ի՞նչ կը կարինա, կարելի բան կ'երեւայ քեզի որ քրիստոնեան ըստայն մը, ոզզափառ ընկերութիւնն եռացն մը, հարկաւոր ըլլայ պահանջութիւն ու եածուկ երգութեարով երարաւ հետ կապուիր, մայսն ընկերին բարիք ընկերու, իրար սիրելու, իրարու օգնելու համար: Միինէ Ենութիւնն առ ամենն արդելուն է. մասնաւոն թէ իր բալըր բազմանքը, իր մէտ յարգորածն ու քարազածն առ չէ: Միինէ կառավարութիւն մը կայ, որ իր հպատակներուն արգելէ մէկզմէկ սիրե-

<sup>1</sup> Առհմանադր. Providence. — <sup>2</sup> Առհմանադր. Ecclesiam a Jesu Christo.

— <sup>3</sup> Առհմանադր. Quo gravitas mali.

լը. իրարս ողնելը : Աւրեմ որո՞ն հաւասարթներ կ'առջեն ոյն իրենց պլանդական թիւները :

Բայց պիտի և . ծայրագոյն քաշանացագետն անմենց զազունեաց վարագարը կը պատահ : Անոնց վրայ զատաւուածն ընկլու համար : Կըսէ : Հարկ չկայ կարծիքներու զիմել : Անոյ են մեզի իրենց ապած պիրուերը, որոնց մէջ մէկի մէկին նկարագրուած է իրենց ժազովքներուն մէջ ըրածնեն, մանաւուածդ երբ որ բարձր աստիճանաւորները մէկանդ կը զատաւին : Են իրենց կրօնական վարդապետութիւնները, առշամազրութիւններն են ուրիշ վասերական ու արժանաշատուած քիշատակարանները : Անոյ են նաև նոյն խոկ անմենց վիզուալիթիւնները, որոնք ոյն աղանդէն զարս ելլելով, որինաւոր դատարկութեարաւուած անոնց ամեն ամեն խարեւութիւններն ու մայրութիւնները յայցածնած են . թէ բնչով ։ Գարզաւարինները (առ անուած տակ Շահաւայրապետն), բնչով թէ կը զարչէ, կ'իմանաց ամեն անուած աղանդները) զիշտաւրազար ան կը զիւնեն, որ ամեն մարզու ազատութիւն արտահ իր խեցքին համարացն կը մը բարձրացընելու, ամեն բանեն յառաջ կրօնական անուարբերութիւն խամի ելլով, որմէ անելի վասնազար բան շիկընար մասածաթէ . թէ բնչով իրենց զարչեցի արայութիւններով՝ Ախաւոփ քրիստոփ շարլարանըները կը պարզէն ու կ'եղինանեն . թէ բնչով ա լիկնուցը ոյ խորհուրդներն ու խորհուրդական վարդապետութիւնները կ'անուրդնեն, անոնց անզ ամեզարշատութեամբ իրենց Շահաւայրները զնելով . թէ բնչով ամեն ջանց կ'ընեն առարելական Գահը կործանելու, որոն զիմ մասաւ առաջ առաջ առաջ մը բորբոքած են, և անոր զիմ ամեն անուած շարութիւն կը փոքրէն, որովհետեւ հան միւս ենցած թագած է առարելական ամել ուսոյն իշխանութիւնը :

Դարբաւց նկատմամբ ուրբեցացածնեն ար անելից քիշ անզարդաւական չեն . բնչով ա նոյն յիշտակակարաններներէն կը ցուցաի : Կը պարծին թէ իրենց Հետեւազներներէն կը պահանջնեն անոր (մաս զիր, թնթէ երցուոյ .) ամեն առարինութիւններու զարդարութիւն, ամեն մալութիւններէ վարելով այլ վախիւդ . այսու ամենազնիւ ամեն անուած ողիսաթիւթիւններուն ենոք կը բանեն : Այս սորվեցընեն թէ թէ թէ ոյլ առեւու և մացընել զանիկա՛ որն որ վերը խօսուած զազանիքը յինչունէր . եւ թէ արէս առարելոց իշխանը կը հրամայէ որ քրիստոնեայք Առաւածոյ համար ովեաւ և Շահաւայրին ամեն մարզիկներին արարացուցի : թէ թէ թէ ապաւարին իրեւու վերնազանիք մը, թէ թէ կառավարիչներուն իրեւու անոր առարեւու իրեւու մարզիկներու, եւ ոյլին . եւ թէ ապաւարին պազու առարեւու ալ կը պատուիրէ որ ամեն մարդ զերսազոյն իշխանութիւն համազանցի . անոնք կը սորվեցընեն թէ սորինուոր և ապաւարին թիւնմը . թէ ապաւարին եւ ուրիշ իշխաններներն իրենց իշխանութիւններուն մերժ երբ . զորուց եաւ առարիկ թշնամուոր բանուոր կ'անու անենեն :

Եւ եթէ այս ամենայն տակածին բաւական չ'ըլլար մէկն  
իր մարդութենէն ազատելու։ Լեռն ժի։ Քահանացագետը  
նոյն բարձրապղն իշխանական վճիռներուն վրայ իր հնիքը կը  
զնէ առ խօսքերով։ թէ Շիկընար կարծուիլ որ ստոթեամբ  
է։ զբարարութեամբ զրցուած ըլլան այն աղանդերուն վրայ  
ոյսշափ շարիքներ։ Խնչու որ իրենց թէ կրօնի և թէ քաղա-  
քականութեան վրայ զրել յանդգնած զրցերը, որոնց մէջ  
ամեն իշխանութիւն կ'անարգեն։ Անձայշելութեան զէմ կը  
հայհցեն, զիտուու քրիստոս զայթակցութիւն և յիմարու-  
թիւն կը կոչեն։ Տանաւանդ թէ շատ անզամ Առուածու-  
թեան զոյսթիւնն իսկ կ'ուրաման, և կը սորքեցընն թէ  
հոգին մարմայն հետ կը մանի։ Նզյն զրցերը, կ'ըստնք,  
յայտնապես կը ցուցընն վերը զրուցանիս թէ իրենց խնդրն  
և թագաւորական զահերը կարծանել և մանզամայն Եկե-  
ղեցին հիմն յանդել։ Քէլ մը եւոքն ալ խօսքը ամեն հաւ-  
ասացեալներուն զարձնելով կ'ըսէ։ Ալոյդ զիտցէք որ այն  
աղանդներուն մէջ մանզն ամենամեծ մզքի յանցուոր կ'ըւ-  
ըց, անոր համար մերժեցէք անոնց խօսքերը, զարոնք զիեզ  
իրենց աղանդներուն զոնէ սոսրին աստիճանները մանելու  
հաւանեցընելու համար կ'ըսէն, թէ ան աստիճաններուն մէջ  
ոչ մարդի և ոչ կրօնի գէմ բան կայ, մանաւանդ թէ անոնց  
մէջ ամենեին բան մը շիխուասիր և շիզործուիր, որն որ  
ուղիղ սոսր և անարատ շըլլայ։ Աւերը յիշուած անձարիշու-  
երդամը զորն որ առ սոսրին աստիճանները զրուցներուն ալ  
ընել կու տան, բաւական է ձեզի իմացընելու, որ ամենեւին  
ովեար չէ որ ևս ոչ ան սոսրին աստիճանները մանելու կրամ  
դրուիք։ Աւասի թէպէս ևս խիստ ծանր ևս շատ անզա-  
րիւու բաները՝ անոնց միայն կը յանձնեան։ որոնք բարերա-  
զոյն աստիճաններու համած են, այսու ամենայնիւ յայտնի  
բան է, որ այն ամենամասնազառոր ընկերութիւններն իրենց  
բալոր զօրութիւնն ու յանդգնութիւնը իրենց ընկերակից  
կրուոզներուն բազմութենէն և հաւանութենէն կ'առնուն,  
և պյուղէ իրենց անզգամութեան մեզահից պէտք են հա-  
մարուիլ նաև սոսրին աստիճաններու մէջ հացողները։ Այս-  
պիսիներուն համար լատ համամայն և Առարելլյն Համացե-  
ցիներուն ըստեց թէ Այսպիսէ բանի գործողեց և հաւանա-  
դնակ էն, և լը նե գոյն գործողեց, ոյլ նուի գործողեց-  
ուննեց ըլլութեց։ Աս ծանրակից խօսքերը կը պարագնեցը-  
նեն նզյն աղանդները յանազովիլ ու պաշտպանել ուղղվե-  
րը, և բաւական են անոնց որոնք տակարին իրենց յափառե-  
նական փրկութեան վրայ հայ ունեն։

Գ. Բայց առնեմիս նոր գծապատճեն մը կը հանեմ  
որիշ գծապատճեն մը լուծելու առեն ըստ խօսքրենէս-  
տանելով։ Դուք այ պիտի պարզաբն ես, ի՞սկեւ ու ի-

Նզումքի հաստատելու վայրենութեա: Առ հետո աղջկանոց լին ու-  
ժեր: Ա բնագագ շնուրով էն: Արևոտ աղջկանոցը՝ պահանջա-  
նակ: Եղանակները նշունք ունի իւղաց էն: Արդին ուժանոցը:  
Բայց աղջկանոցը վահանին էր աղջկանոցը: Ա պահանջանակ է ու-  
րախանին աղջկանոցը: Առ ամսարիչը խօսերեն այն-  
շատ անգամ լսութ ենք առ վերջին տարիները: Որ պատա-  
հան մը առաջը լսու պատահար է: Հարկաւոր է:

Առաջիկ է քառածնին ներ դր ուղարկեց և Նշանակեց ու դեշ-  
բարձր զանին, բիշով պատ է և դառնալ: Այս երրեք:  
Նոյն զենքերն իրենց բալոր սրբաթիւնը պահած են, բժացած  
չեն, կ'ազգեմ ըստը՝ բալոր ան ազգեցութիւնը պահած են,  
զօրն որ անեցան այն օրեն, երբ Առաքեալը սկսաւ դորհա-  
ծել Կարնթոսի Հայախուռոր ազգապղճին դեմ, բալոր ան ազ-  
գեցութիւնը՝ զօրն որ անեցան յափարդ գարերուն մէջ, հերե-  
տիկասապեաներու վրայ որոնց դեմ արձակուեցան, իշխաններու-  
ն կայորներու վրայ որոնք նպաները զլուխնին ընդունեցան,  
յանաւ Հաւասացեալներուն վրայ որոնք իրենց դեմ նայերը  
շարժեցին: Այսօն զի Յիսուս Քրիստոս իր Եկեղեցւոյն ա-  
խիսանութիւնը տուած է որ ապահոված ոչխարիներն իր Հօ-  
տին մըն զատէ, և անզամ մը տուած իշխանութիւնը՝ եր-  
րեք ետ առած չէ: անոր Համար ալ Եկեղեցին նպան ան-  
դաս և ամբողջ կը պահէ, բնակես որ ընդունելուն առաջին  
օրն էր: Առաջի Հասմայ Քահանայապեալը կինոյ նոյն իշխա-  
նութիւնն ի զործ զնել բալոր Եկեղեցւոյ վրայ, եպիսկոպոս-  
ներն իրենց թեմին վրայ: Առար առակ կ'իյնան բալոր Եկեղե-  
ցւոյ հպատակները, հարուտան ալ, աղքատն ալ, հպատակն  
ալ, իշխանն ալ: Այս որ ազգափառութիւն կը դաւանի, ա-  
նհմարտութեան վրայ շիկրնար առաքափառի:

Անանց անոր համար կը տարակուամին, որովհետեւ կը  
տեսնեն թէ Նզողքի տակ Բնիողներուն ամենն ալ չաւո մը  
Ժամանակաւոր Հարուածներով չեն զարեւիք. Եւ ասիկա ի-  
րենց անանկ կարծել կու առյ. որ Եկեղեցւոյ զենքերը բժա-  
ցած ըլլան: Բայց առ բանիս մէջ երկու սխալներ կոյ: Նախ  
այնշտի առորդ չէ, որ Առառած Ժամանակաւոր պատճեզ ալ  
շիզառածեր հօգեւոր պատճյ տակ Բնիողները: Բնշու որ պատ-  
ճառնեթինն ու փորձը մանաւանդ կը ցուցընեն որ եթէ Առառած  
միշտ շիզառածեր երկրիս վրայ. որպէս զի անդիի աշխարհ-  
քին վրայ ունեցած հաւատքնիս շպահիս, ատկայն չատ ան-  
զամ ալ երկրաւոր պատճե կու առյ: Առանիկանեան չան-  
թազ զարեւուած Ա. Եկեղեցւոյ Հալածիներուն շարայար մա-  
հերը բաւական են չատ մատեանեներ լցցընելու: Իսկ հերեւու-  
կասպեաներուն առանցմէ վար չեն թար: Հենրիկիսաներն ու  
Գրեգորիկաները հալակաւոր են Եկեղեցւոյ ապրեգրութեանց  
մէջ իրենց նենդաւորութեամբը. բայց առելի եւս ծանօթ են  
իրենց մէջ թագուցած եղիելի որինակաց: Երբ որ Պիոս Է.

իր համբաւաւոր կանգակութեց<sup>1</sup>, առաջին Կարողէ տեսն դեմ ըա-նազրանքը փայլառակեց<sup>2</sup> Եկեղեցւոյ երկիրները յափշտակե-լուն համար, Կարողէն թէպէտե նոյնը բանի տեղ չցնել ձեւացոց, բայց մաքին մէջն չէր երեք, և դիշեր ցարեկ զինքն անհանգիստ կ'ըներ: Իր զիստաւոր ու ամենէն յախզակ պաշտանեաներուն մէկուն հրաման տուաւ, որ հին ժամա-նակներէ վեր սուրբ Ամենամեծ արուած ամեն բանադրանքնե-րուն ցանկը չինէ: Պաշտանեան միստ առ զորեքին զրադիլ, բայց առանց չատ փութեալու: Խակ Կարողէն մէծ անապրե-րութիւն ձեւացընելով, երկրորդ անզամ ուզեց բանադրանք-ներուն ցանկը, զորն որ Ներկայացուց իրեն Յը Շանրանեի պա-րոնը: Ամենամեծ եւ հինգ էին տուածք, առաջինը Ս. Ամե-նաս տուած էր 398ին Երիխոյի հառափարին դեմ, խակ մէկալ-ները կարգաւ յառաջ թերուած էին մինչեւ վերթինը, որն որ Յունիսի 10ին 1809ին տրուած էր (Կարողէնին դեմ), բայց ասիկա շորպարթեթեան համար անոնց կարգը դրուած չէր: Երդ առ ամենամեծ հինգ բանադրանքներուն մէջն եւ մէ մե-կը պարագ զացած էր, ամենն այ չառ կամ ուշ իրենց զա-րութիւնն անեցած էին: Աերթինին համար թագիա կարգի-նուն իր յիշառակիսպիրներուն մէջ կը յիշէ, թէ երբ պիսա-կ: Խոյնը հրամարակեց: Կարողէն կայսրը կ'ազազակեր որ այն նզովքներով իր զօրաց ևեռքէն զէնյերը չին իյեար. բայց եարեն կարդինալը կ'ազգէ, թէ իրաց ան խօսքերը սուսպու-ցան, երբ որ Շառաւաստանի մէջ անոր զօրացը ցրտէն տուած ևեռքներէն զէնյերն ինկան:

Փորձն առ բանեա այնպէս հասաւատած է, որ խոսլիոյի բանի մը կազմերը, թէ չնամենոյ մը անենք առ ուզեց: ասվո-րաբար կ'ըսէ թէ Եկեղեցւոյ մէկ կղզնարը տուած մունէ: ա-սով ակնարկելով այն գժքախոտութիւնները՝ զորոնք մարգանն դըսիուը կը բերեն Եկեղեցական թէչքերը յափշտակազններուն համար զրուած նզովքները: Պեարոս որ Այները՝ Փրեդերիկոս կայսեր խօսքարէտ ու շարամիտ խորհրդակիանը, կայսրէ վրեժ-տանուը ուզելով, որն որ բարկութեան վայրինին մը մէջ իր աշուրները փորել տուած էր, անոր խօրհուրդ տուած որ ուուրը Եկեղեցւոյ դեմ ելլէ. ինչու որ, ըստ եղանի իր բարե-կաներուն, եթէ կայսրն Եկեղեցւոյ ձեռք զայցըները ըլլուց, անոր շանթերուն ասկը կը կարսուի. այնուամբ համազուած էր թէ բանադրանքները նաև առ աշխարհէրին մէջ առառած այբն պատիճներն անոնց վրայ կը բերեն, որոնք արժանի են: Չեմ ուզեր յառաջ բերել առանձնական եւ մեր օրերուն պիտինե-րը. բայց ընթերցացը զիստայ որ չառ եւ սուկազի օրինակներ կ'ընան յառաջ բերուիլ, որոնց մէջ անկարեցի է Աստուծոյ ևեռքը չտեսնել:

Բայց ինչ որ ըստի առ ժամանակաւոր պատիճներուն

<sup>1</sup> Արակ պիտի է. Չուս ուսուցանա.

վրայ, առ պէտք է զիտնալ երկրորդ, որ նզովքներուն սեպ-հական ազգեցութիւնը՝ հիւանդութիւն կամ զժրախոսութիւն եւ կամ ո՛ք եւ ից ուրիշ ժամանակաւոր չարից մը պատճառել չէ, հասկա անորդուն քրիստոնեան հաւատացեալիներուն մարմենն կրտեց ու եկեղեցին դուրս ձգեցն է, անանի որ այ այնպիսին Եկեղեցւոյ անզամ չէ, եւ առոր մերսութեամբ սատցած ամեն իրաւունքներեն կը զրկուի: Այս առ պատճեռ տուղիւ նոյն թշուաներուն զլուխը կու գոյ: Այս անկից եացը հեթ անոսի մը պէս ամենեւթե մասնակից չեն ըրուր աստուածային զիխոյն՝ Քրիստոսի ազգեցութեանցը: ալ խորհուրդներեն օգուտ մը չեն կրնար զանել, անորդան զարին պատարազն ալ իրենց համար շիմաւուցուիր, եւ Յիսուսի անզին արիւնն իրենց վրայ չիթնար՝ մեղքերնին մարրելու եւ զիրենք ի յափառնական կեան մասցանելու: Չեն կրնար ուրացուիլ առ տակացի ազգեցութիւնները, որոնց մեր օրերն ալ հաստատուն կը նեան: Եւ վոյ իրենց եթէ մահը վրանին հասնի սուրբ Եկեղեցւոյ յամառ անորդիչ եղան ժամանակին: Բայց որ անոր հետ հաշուուած ըըլլարով, եւ Եկեղեցւոյ աստուածային Փետային սովուն երեկու անոր սպնութեամբը պատրաստուած ըըլլարով, չեն կրնար արիշ բանի մը տպառել բայց եթէ յափառնական բաժանման վճռոյն, որն որ հասաւածթիւն մըն է աշխարհքիս վրայ Եկեղեցին բաժնուել նուն վճռոյն:

Թող ուրեմն ուզաննաւն պէս նզովքներն արհամարհեն, ծիծաղին, կատակեն եւ զանանց յանդուութեամբ իրենց զլուխը բերեն. թող Եկեղեցին իր իրաւունքներեն մերկացընեն, բահանաներն իրենց բնմնն զրկեն, կրօնաւորները վանքերեն վանաեն, եպիսկոպոսներն իրենց իրաւունքութենեն հանեն, եւ Յիսուսի Քրիստոսի Պոխանորդին ձեռքեն իր ժամանակաւոր ակրութիւն ու իր հոգեւոր զիխուորութիւնը յափշտակեն. թող առնեցուով ըշատանալով, խնամն նաև սուրբ Եկեղեցւոյ թափած արցունքներուն, ըրան ազօմքներուն և ազանարիցներուն վրայ, եւ իր ոզքերուն ու Հեծութիւններուն նայներն արգելուն: Թող քազարական ամուսնութեան, գործութեան համար կարգանեան համանակիրներուն, Քրիստոսի բահանաները քազարական առեաններ քաշկատելու վրայ որենքներ տան. թող Եկեղեցին կարգաւորելու եւ շարշարելու համար՝ իրենց պարտաւոնեամբը, զործակալիները, թագաւորական իրաւունքներն ու զործաւորները զնեն. թող իրենց վասահաթիւնը լի անես պէտիներու, Դամուշիներու, Ամիշիներու, Դամակարանիներու, առարինիներու եւ Շաննանիներու վրայ հաստատեն, եւ Եկեղեցին աւելի եւս թշնամանելու համար՝ յազմիական կամարներ, կոմի ողներ, յիշատակարաններ, շիրիմներ կանգնեն զանիկա երկայն եւ շարաւոր հալածազներուն պատույն համար. թող

ուզածնուն պէս շարաշար զործածեն Եկեղեցւոյ համբկրով հեղութիւնը : Առնցմազ Եկեղեցւոյ իշխանութենէն կետի շափ բան շնորակախիր : Հաւատոյ անշարժ սկզբունքները, Եկեղեցւոյ պատգամները չեն կարծանիր : Ֆահանցապեաներուն ձայնը, բոլոր վարդապետներուն առանցութիւնը գետինը չեն իյնար, որոնք մարերան ուրժեցացն ու կը ուրժեցնեն Քրիստոնի ըստածները, թէ Ու ու Երիշե Հու Է Լողաւի, Երիշնու ու Լողաւու պէտու ՀԱՅ : Այս զարհուրելի Նշանաբանթիւնը երբեք շնորհարանար, թէ ով ուրբ Եկեղեցւոյ նզոտքներն առած է, ասուածային մեծ վայելութեան առջեւն ալ կապուած է :

Դ. Բայց, իսորերնիւ բանապրանիքի վրայ ըլլալով, Խնչու, կը բան ոմանք, Խ-Խ-Խ-Խ-Խ- Հ-Հ-Հ- Ա-Ա- Ե-Ե- Խ-Խ-Խ-Խ-Խ-Խ- : Ասիկա իր անզհական իշխանութիւնը յայտնապես շարաշար զործածել չէ մի : Ընթերցազ, հայ անզա ամենեւին շարաշար զործածութիւն չկայ, առելի եւս՝ յայտնի Ա-Ր-Ա-Ր- Խ-Խ-Խ-Խ-Խ-Խ- ամենեւին շնորհանուիր, եւ ասոր ազեկ միս զիր : Դուն կ'ըսէս : Կրպրագոյն Քահանայապեալ պէտոր չէ ժամանակաւոր բանի մէջ խառնուիլ, թռող թէ այսպիսի շնչին բաներու համար հոգեւոր պատիմներ առալ : Շատ աղջէկ : Բայց թէ որ ըստածո Նշանաբանիւն է, առով կը հասաւանեալ թէ ամենեւին եւ ոչ հոգեւոր իշխանութիւն մ'ալ ունի : Կուզեն ասոր համազուիլ : Քահանայապեալ Եկեղեցական բարերարութիւներու վրայ վճիռ կու տայ, բայց առ բարերարութիւնները աներու, երկիրներու, եկամուտներու վրայ են, որոնք նիւթական բաներ են, ուստի եւ իրեն պէտոր չէ որ վերաբերին : Եպիսկոպոսարաններ, Թողովրդապետութիւններ, Առարելական Փոխանորդութիւններ, Եկեղեցական Կութիրապետութիւններ կը կանգնէ : Բայց ամենեւիրն ալ, Ժօղովրդապետութիւններն ալ, ժամանակաւոր է, Նիւթական բաներ են : անոր համար իրեն պէտոր չէ որ վերաբերին : Ամուսնութեանց հասաւանութիւններ կու տայ կամ կը մերժէ : Բայց նիւթական բաներ են նաև մարդիկ, կանոյց եւ զուակաց ձեռնութը : ուստի իր իրաւուածութեան տակ պիտի շիյնան : Այս, պիտի որ ըստս, այս, անոնչէ է : Բայց անոնք Եկեղեցւոյ վճարյն տակ չեն իյնար՝ իրրեւ նիւթական բաներ, հազար իրրեւ հոգեւոր : Կրպրագոյն Քահանայապեալ բարերարութեան մը վրայ վճիռ կու տայ, չէ թէ վասն զի անիրայ մշակելու երկիր մը, պահպանելու շինուածք մըն է : Հազար վասն զի վարձատրութիւն մըն է, մնեցեան միջոց մըն է, ուորբ պաշտօն մը կրտսարդին : Քահանայապեալ զիսպիտիկապտարանը շիմանեեր իրրեւ արժանապատութիւն մը, որն որ նաև արտաքին ու ժամանակաւոր է, հազար իրրեւ հաւատացեց որոշեալ թռողյ մը վրայ հոգեւոր իրաւուածութիւն մը : Չիմասեեր ամունութիւնը իրրեւ ընութեան պաշտօն մը, որոն միտ կը դնեն

բնախոսները, բժիշկները, անոնեները, համար իրեւն Ա. Խոր-  
հառը մը, որն որ Քրիստոսի իր Եկեղեցւոյն հետ մասութ-  
թեան օքինակն է :

Եաւ լու, մեծ իմաստութեամբ կը խօսիս, եւ ասոր  
համառակն ըսելը՝ ամսիթ այլց ազգութեամբ երկու իրարձ  
զառ բաները մեկանեց խառնել ու շփոթել Կըլւար։ Բայց ան  
առենք թշնամ։ Համար մեր պիպուածին վրայ ու նոյնը շեմ զրու-  
ցեր։ Մայրագոյն Քահանայապետը բանադրանաց շանթերը  
նիւթական բարեց մը պատճառաւ կ'արձակէ, ոյն՝ անանի է։  
բայց վճիռն առարկացին նիւթական մասին վրայ չ'իջնաց։ Իր  
գառատառան անոր հոգեւոր մասին վրայ է։ Մէկ խօսրով  
Քահանայապետն անոր յանցանքը կը պատժէ, որն որ ուրի-  
շն սեպհական եղող բանը կը յափշտակէ, անոր յանցանքը կը  
պատժէ, որն որ զուրիւը կը հարստահարէ, անոր յանցանքը  
կը պատժէ, որն որ արդարութիւնը կը բանարարէ, անոր  
յանցանքը կը պատժէ, որն որ Եկեղեցւոյն ազգութեան  
հարկաւոր եղող միջոցը կը վերցընէ։ անոր յանցանքը կը  
պատժէ, որն որ իրեն պատուածուոր անհամար թիւնը կը վեր-  
ցընէ, անոր յանցանքը կը պատժէ, որն որ առ ամէն եղանակ-  
ներով առառածածոյին օրէնքները ուղի տակ կ'առնէ։ Այդ՝ ո՞ր  
իրաւունքն առելի սեպհական է Հռոմայ Քահանայապետին, բան  
վնաելը՝ թէ ուր է յանցանքը և որչափ է նոյն յանցանքին  
ծանրութիւնը։ Եթէ Քրիստոսի Փախանորդէն առ իշխանու-  
թիւնը վերցընելու ըլլաս, իրեն ուրիշ թնը կը թողուս։ Անրի-  
պէս եպյրագոյն Քահանայապետին բավանդակ իշխանութիւնն  
ասոր վրայ կը կպցանաց, որ յայստէ թէ թնը բան առառածոյին  
օրէնքին համաձայն է, եւ թնը անոր զէմ։ ասոր համար թնը ա-  
մէն ազգերուն ուստցիւ զրուած է, ասոր համար Յիսուսի  
Քրիստոսի ներկայութիւնն ունի, ասոր համար Հոգին ուսուր  
զինը կը կառավարէ։ Ուրեմն ով որ չ'ազեր զինըն ամէն հո-  
գեւոր իշխանութիւնն մերկացընել, չիկրնար իր վճիռներուն  
զօրութիւնը տարակուած տակ էզել։ Եւ եթէ իրեն կը պատ-  
շանի յանցանքին ու անոր եանրութեան վրայ վերցին վճիռը  
տալ, թնչողէս կրնաս իրեն զայնալ յանցանքին պատշաճաւոր  
պատիժն ու որոշելու իշխանութիւնը։ Այս մոյն կրնայ արդար  
պատիժ մը առհմանել, որն որ յանցաւորութիւնը կատարելա-  
պէս կը ճանշնաց, եւ պետքուի որուած կապելու եւ արձակելու  
իշխանութիւնը՝ ուրիշ բան չէ, բայց եթէ զատելու իրաւունք  
մը թէ խեղճ մեզաւորն իր բարեցն համար թնը կապակներերով  
պէտք է կապուիլ, եւ որոնցու պէտք է արձակուիլ։ Ասոր  
համար կոմմ հաւատալու է որ Հռոմայ Քահանայապետին հո-  
գեւոր իշխանութիւնն առապել մըն է, եւ թնը Եկեղեցւոյ  
մէջ մասար կուռք մը, եւ կոմմ հաւանելու է՝ որ բանադրանք  
զնելու անժխտելի իրաւունք ունի։

Եւ պէտք չէ որ խռովիս Եկեղեցւոյ այն խռովութեան

վրայ, որով առ վերջին առենքները իր նկով յներովք պատճեց ոչ  
միայն զանոնիք՝ որոնք իր երկիրները կը խռովին ու կը յափշտա-  
կեն, այլ նաև զանոնիք այլ՝ որոնք կը պաշտպանեն, խորհուրդ  
կու առն, կը յառաջացընեն ու կ'օգնեն յափշտակութեան,  
կամ նաև զանոնիք՝ որոնք այս առօրէներուն կոզմը կը բրա-  
նեն. վասն զի թեեւ այսպիսի զնիւ մը խիստ երեսոյ անոնց՝  
որոնք միայն մարմեոյ աշխավ կը անոնեն, այսու առենցնիւ  
արդար եւ իրաւացի է: Ծացրագոյն Քահանայապետն առ իր  
կամաց հաստատութեամբը կ'ուզէ պայծառ ցուցընել այսպի-  
սի յանցանցի մը ծանրութիւնը, որն որ Ա. Խիեղեցւոյ ազա-  
տութեան ու անկախութեան դէմ է, որն որ այնպէս ֆասա-  
կար է անոր տիեզերական կառավարութեան, որն որ այնորէս  
մեծ արհամարհութիւն եւ սրբապղծական անօրենութիւն մըն է  
ընդհանուր հաւատացեալներուն սուրբ իրաւունքներուն զէմ.  
Եւ միանցանցի ամեն մարդկային ու առուռածացին, առան-  
ձնական ու հրապարակական, կրօնական ու ընկերական օրի-  
նաց զէմ պատուիրանազանցութիւն մըն է: Ծացրագոյն Քա-  
հանայապետը պատժոյն ծանրութեամբը կ'ուզէ այն վարին ու  
առակումը նզել, զորն որ շատ իրաւացի է՝ որ մարդիկ զզան  
այսպիսի յանցանցի մը վրայ, որն որ առելի եւանցնալից հա-  
ստոյ ժամանակները Խերոպայի մէկ ծայրէն մէկոյ ծայրը կը  
զարհութեցնէր, եւ որն որ հիմնական առականեալ քաղա-  
քականութեան առենք, մայորութեամբ առականան ու մո-  
լութիւններով թարկացած պյառափ որուրու եւ ոչ մէկ ֆիզ  
կը ցնցէ: Համայ Քահանայապետն այսպիսի ապքրառ դաւա-  
նանութիւններու հաւանութիւնն ալ պատճելովը, կ'ուզէ  
զմեզ հաստատուն բանել այն անզնդին եզերը, որն որ առ-  
նենիս բացուած կը սպառնոյ. Բնչու որ խօսքով հաւանե-  
լու: Եւ խորհրդով, գործով, պաշտպանութեամբ գործակից  
ըլլալու մէջ շատ պրատի է անցըր: Կը պատճե վերջապե-  
նաւ հաւանութիւնը, մնչու որ միայն հաւանութիւնն ալ  
զորաւոր զործակցութիւն մըն է այսպիսի զարհութելի յան-  
ցանցի մը: Եւ իրաւընէ Բնչ կը կարծեն, Բնչ պատճառա-  
պյառափ իրօնիս, պյառափ յանցուզն են այն ամփարիչները,  
որոնք մինչեւ իր դահուն վրայ Յիսուսի քրիստոսի Փախանոր-  
դին զէմ կը յարձակին: Ա առ զի կը առենքն որ շառերն ի-  
րենց գործերուն կը հաւանին, իրենց պէս կը մտածեն եւ  
իրենց պէս կը խօսին: Առար համար ալ կը կարծեն թէ ընդհա-  
նուր պաշտպանութիւն մը զուած են, եւ այսպիսի խորեական  
երեւութիւններով՝ որէ որ առելի յանցուզն, առելի աներինուց  
կըցըն: Առար որ մնչուեն զիւրու առար հակառակը կը պատ-  
ճառ, եթէ իրենց զիրենց պյառափն անարգուած ու նախա-  
ռուած անոներն, մնչուեն որ արժանի են: Այն երեսէ նզուել-  
նին՝ զիրենց առելի զզուշաւոր կ'ըներ, եւ իրենց զործերն  
անարգուներն անեցած երկիրնին՝ զիրենց բանած համբա-

Ներնէն էս կը գարձնէք: Ուետապէս արդար է ուրեմն՝ որ իր հաւանաբն ետարին ուրիշին յանցանքին մասնակից եղազք, անոր պատոյն ալ մասնակից ըլլոյ: Աղեկ պիտեմ որ գժուար բան չէ աս վարդապետանիքիններն անարդելը. բայց պիտեմ նաև որ դիւրին բան մըն է բռվանդակ յափառեականութեան մէջ գառապարունիչն ալ:

## ¶ L. O. T. P. T. P.

## **Organization:**

Ա. Առանձին բնույթ է իմ քաղաքականութեաւը. իրեն բնույթ պատճի կ'ընեն: —  
Բ. Ինչ որ բնիքնեւ կը մասնէ. ան չէ որ մարդու կը ոգծեն: — Գ. Պատճի  
պահանջման մասնաւոր կարգութեաւը թիւնք էն: — Դ. Զիս մասնիքն  
կերպարարելու առաջի կը մահացնեն: — Ե. Ես ուրբաթ ոգեցը պահան-

Ավ որ կեկեղեցւոյ բնալ ըստար չինանշար, պյառիսին  
անոր օրէնքներն ալ ազէկ չիկրնար պահել։ Աս է պատճառը  
որ մեր օրերը օրէնքներն այնչափ կ'անարգութիւն։ Այսու ամե-  
նայնիւ ընդհանրին վրայ խօսիլը զանց առնելով, եւ խօսիեր-  
նիս միայն անձնց վրայ դարձնել ուզելով, որոնց պատճի-  
րանազանցութիւնն առելի հասարակ է, կ'ըստեր որ զինաւո-  
րարար երկու օրէնք կան, որոնք ուղիք տակ կ'առևալին. Ճո-  
մազահութեան ու պահքի օրէնքը, եւ մոլորեցուցիւ զրբե-  
րու արգելքը։ Հոս առաջնոյն վրայ կը խօսինք. իսկ երկրորդ  
յաջորդ զինոյն կը թագունքը։

Մատմապահութեան նկատմամբ առնեն կողմ պարզող  
սուս միզրունքները՝ տեսակ տեսակ են։ Առառեցոյ թնջ հոգն  
է իմ թափանալը։ Իրեն թնջ պատի կ'ընե։ Ինչ որ բերենէն  
կը մոնե, ան չէ որ զմարդ կը պցնէ։ Ասիկա մարդիկներէն  
հնարուած օրենք մըն է։ ուստի թող հնարոզը պահ։ Մին-  
չեւ քանի մը առելի շախատօրեալներ ալ նոյն պատուիրակազմա-  
ցութիւնը կ'ընեն։ ըսելով թէ թնջի համար առելի ապաշխա-  
րանք է մոնղն ուտելը։ Թնջու որ թնջի առելի համելի են  
պահքի կերակուրները։ Այսպեսով մէնք առ մէկայն ան պատ-  
ճառաւ, ոչ որ օրենքը կը պահ։ Տեսնենք ուրեմն մէկիկ մէ-  
կիկ առ ամեն զեղեցիկ պատճառները։

Ա. Առաջին ի՞նչ հօրեւ է իւ բայսաւը, իրեւ ի՞նչ  
պարէս լցու: Եթէ առ զժուարտութիւնները հանողը անա-  
տուած մը, անհաւատ մը, ամեզարիշտ մալ ըլլար, որ ու Ա-  
զրոց ճշմարտութիւն եւ ոչ աստուածային յայտնութիւն  
մընդուներ, պառ ամենայնիւ կրնայինք իրեւն հարցընել: Եթէ  
Աստուածոյ ամենեւնն հազը չէ, ինչու որեւն երկրին ամեն ազգե-  
րը ծանապահութիւնն ի գործ դրած են զԱստուած հաջոտեցընե-  
լու, և լացընելու, իւ ովութիւնը խնդրելու եւ շնորհներ

ընկունելու համար : Մինչ ստոր չէ, որ զի՞ն ժամանակիներն միջեւ մեր օրերը, թէ Ասիա և թէ Եւրոպա, ամէն աղդերը՝ բարբարու եղեր են, բազարականացեալ եղեր են, առ հասարակ առ վախճանակ եռմապահութիւն կ'ընեն, բնակեալանին հասարակով ցուցուցին մեր օրերը զանազան գրադեաներ : Արդ՝ ուստի՝ յառաջ կու զայ առ հասարակաց զդանմունքը, թէ ոչ՝ նոյն բակ բնութենէն, որն որ մզի կ'ազդէ թէ կամաւորապիս Աստուծոյ առնեւը արտամին ու վշառապը՝ զինքը հալածցընելու մինց մըն է . թէ ինչ զինքն օրինաւոր բաներն ալ զրելը՝ Աստուծութեան աշխին առնեւը բարդական հասուցում մըն է՝ այնչափ ազգաբնաւոր եւ անարժան համոցից տեղը : Մեկնեն ուրեմն առ ազգաբնաւոր բայր մարդկանցին ազդին մի այսպէս ընդհանուր եւ հաստատում ըրբաց, եւ եթէ չեն կարծեր որ միայն իրենք մարդկան թիւն ունեն, եւ զոնէ բազարափառութեան համար՝ ուրիշ մարդիկներուն ալ քիչ մը մարդկութիւն կը ընորդն, պէսոր է որ հաւանին թէ ծանապահութիւնն այնչափ այլանձակ բան չէ :

Բայց մէկ զի եղելով այսպիսիները, եւ խօսելով՝ չեմ ըսեր՝ ազգափառաներու, այլ քրիստոնեաներու հետ, կը հարցընեմ իրենց, եթէ Աստուծոյ փոյթը չէր մեր թալիսնալը, ինչո՞ւ այնչափ անզամ նոյնը հրամացած է : Ով որ քիչ մ'ալ ըրոյ՝ կը նախնաց սուրբ Գիրը, զիտ որ մարդարեք Աստուծոյ անուամբը հազար անզամ նոյնը պատուիրած են, յանձնած են քանդականին չեւ, իշխու՝ — և իշխու և իշխու : Բաց առից՝ Աստուծոյ ծանապահութիւնը՝ զարմանալի չնորհքներով վարձասրբ չէ՝ մի . այնչափ որ սուրբ Հարք առ զիազութիւնն ալ կ'ընեն, թէ Աստուծոյ իր ժազավորեան երեք աւելի արտարոյ կարգի մէջ չնորհք մ'ըրած չէ, քանզի զար ըրած է սուրբ ծանապահութեան միջոցավը : Եթէ Աստուծոյ պատի չէ մեր թալիսնալը, ինչո՞ւ ուրեմն նոյնը կը հրամացէ, ինչո՞ւ նոյնը կը վարձասրբէ : Ո՞հ . ինք՝ որ աւելորդապաշտութիւնն այնչափ կը զատապարան, նոյնը յառաջացընէլ պիտուր ուզեր : Խրիստին մէկը . կամ բայր սուրբ Գիրըն հաւաքարեիս զանազան ենք, կամ չէ նէ՛ պիտուր ենք հաւանիլ որ Աստուծոյ ծանապահութեամբ կը յարգուի :

Բայց աւելի բան մ'ալ կայ : Ծանապահը չէ թէ միոյն հնէ օրենքին մի միւս հրամացած ու յարգի էր, այլ նաև հանդիսապիս Յիսուս Քրիստոս ալ պատուիրէց : Քիչըն ասիկա կ'իմանան կամ կ'ուզեն իմանալ, այսու անհայնին Յիսուս յայսնապիս բառ եւ սորվեցուց, որ կան անսուն մը առանձնաներ, եւ սուրբ Հարք վճռոյն հանձնան անպարկելութեան առանձնաներն են, որոնք չեն հալածուիր, եթէ ոչ ովհու՝ եւ քանդականիւթիւնը, մզի առ ազգաբնաւոր թիւնն ալ ըրաւ, թէ երբ որ իր առարկաներուն քովէն Ուսան հետապնդութիւն : այսինքն Ե երբ որ իր մարդկանոր ներկայու-

թիւնն անոնց պակսելու ըլլոյ, ան առեն ծովագահութիւննեն պիտօք ընեն. Ըստիւմ պահեցին : Եւ առ պարագոն ենթագրելով, սորմեցուց նուա պահա պահելուն եղանակը. պահեցն թէ պէտք չէ որ Պարփացիներուն պէս ընեն : որոնք ունայինաբրութեան համար գեմքերնին կը ներմքեցնեին եւ երեսներնուն զզնը նետած կը կեզծառորդին, որոց զի իրենց ծամազահութիւնը մարդիքներուն ցուցնեն : Եւ իր թէ այս ամենայն բաւական չըլլար, տուած պատուիրանն իր առառած ծայրն օրինակավը հաստատելով, թողոց մարդարնակ տեղերը, անապատ քաշուեցաւ, եւ հան քառասուն որ ու քառասուն դիմեր խիստ ծովազահութիւն ըրաւ, եւ առ վախճանաւ մինչեւ հրաշք մալ զորեց :

Առ օրինակն ու առ հասմաներն առժնին ունենալով, իրաւունք չունինք բերաննիս բանալու և սուրբ ծամազահութիւնն անարգողներուն ըստելու . Դաք կ'ըսէք թէ Առառած մեր ծամազահութեամբը չիպատուիր, ինչո՞ւ ուրբթե Յիսուս Քրիստոս՝ իր Հայրը ծամազահութեամբ կը պատուէ : Եթէ Առառածոյ հոգը չէ մեր թաղիանալը, ինչո՞ւ նոյնը կը յարգէ իր Միաննին վրայ : Սուսպիր ինչո՞ւ աշխարհը եկա Առառածութեան կատարեալ պաշտօն մը մատուցանելու, եւ իր օրինական առոր կատարեալ եղանակը մզի ալ սորմեցընելու : Եթէ ինք առանկ ըրաւ, ո՞վ ես զու՞ն որ անոր հակառակ ամեռ կը կանգնեն, կամ արժանի չես համարիր անոր օրինակին նմանելու : ՄԵզք՝ որ պյառէս խիստ ծամազահած առեն քովը չէիր, որ զնոցը յանդիմանեիր, իրեն բան սորմեցընեիր, եւ զնոցը մինչեւ ու հուշտ բաշեռութեան բարձրացընելով՝ իրեն հասկըցընէիր. որ Առառածոյ փոյթը չէ մեր թաղիանալը :

Առափ ահաւասիկ քու պատասխանգ, եթէ մէկն առից եացը քեզի ըստելու ըլլոյ, որ ինչ հոգն է Յիսուսին մեր թաղիանալը : Իրեն պյառափ հոգն է, պէտք է պատասխանեա, որշափ աղեկ վարդապետի մը հոգն է, որ աշակերտն իրեն առած զամն ի գործ զնէ : Առետարանին բոլոր գիտութիւնն առոր վրայ կը կայանայ, որ մարմիննիս զողենք, որովէս զի հոգույն հպատակ ըլլայ, եւ որովհետեւ ծովազահութիւնը՝ մարմինը առենելու զիտաւոր միջներէն մէկն է, անոր համար ալ հարկաւոր է որ զանիկա ի գործ զնենք :

Յիսուսին ինչ հոգն է մեր թաղիանալը : Այնափ հոգն է, որշափ աղեկ զօրապետի մը հոգն է, տեսնել որ իր զենուորները քաջութեամբ կը պատերազմին : Ծովազահութիւնը մեծ զէնք մըն է, կ'ըսէք Մեծն Անառ անապատական,

որն որ բարձր սատանաները կը հայածէ . վասն զի մնչպէս որ յագեցութիւնը հազար անօնքուր կիրքեր կը ծնանի , այսպէս ալ սուր հակառակ ծոմապահութիւնը ողբախահ սուրբ խորհուրդները կը մնացանէ . միոցն առ Աստանան կը բարձրացնէ , եւ պատրաստ ու ժիր կ'ընէ որ եւ իցէ անօրէնութիւնն մերժելու :

Յիսուսին ի՞նչ հոգն է մեր թալիանալը : Սամափի հոգն է , որշափի որ օրենուրի մը հոգն է օրենուրներու պահպանութիւնը , որշափի որ Աստուծոյ հոգն է , որն որ հակառակութիւնն կը պատրաստիր իր արարածներուն :

Ուրեմն չե թէ Յիսուսի հոգն է մեր թալիանալը , հապա մեր հոգեւոր առաջնութիւնը , մեր զօրութիւնը , մեր պատերազմները , մեր յաղթութիւնները : Բայց մեկդի թողունք պայմանութիւնները . Յիսուսի հոգն է մեր հոգեւոր պատար , մեր յաւբանական փրկութիւնը . եւ որովհետեւ ծամազահութիւնն առաջ համար մեծ միջոց մըն է , անոր համար իր հոգն է մեր ծամազահութիւնը :

Բ. Ի վերոյ այսու առնեացնի Յիսուս Քրիստոս ըստն է . ինչ որ բերնեն է ենի , անի- զերտէ պազդէր . հոգու ինչ որ անից դուրս ինչը . պյանձնն անենք , հայհայութիւն , սիրոյ դեմ խօսքեր : Այս , տուոյդ է որ Յիսուս առ խօսքերն ըստ . բայց սուոյդ չե պյանձնիսներուն ան խօսքերուն տուած նշանակութիւններ . Յիսուս մեզի պէս իր մէկ խօսքով մեկազ խօսքին հակառակը չիզրուցեր . եւ առ վճառով առնեացնն ծամազահութիւնը վար չզարդաւ . Հապա միայն Հրեեց զիլսն իրենց մէկ ապուր նախապաշտումը համեց : Առնեք կը կարծեին թէ քանի մը առանակ կերպակուրներ որոնք իրենց արգելուած են , մնչու որ հնի օրենքին մըն ալ Աստուծու ժուկալութիւններ հրամացած եր . ) Հոգին նիւթապէս կը պզծեն , իրեւ թէ հոգին որն որ ոգեզին է . կարենար պզծուիլ կերպակուրներով կամ խալլիյներով , որոնք նիւթական են : Այդ Ցերն մեր զիրենը առ մնչըստենեն ազատելու համար իրենց կը սորզնենէ . թէ ինչ որ կ'ուսուի նիւթապէս չիպղծեր . Հապա հոգին պզծովն են ամպարշառական յանարութիւններն ու որով շար կամքերը : Ասիկա նշանարիս է . բայց ի՞նչ յարաքերութիւն ունի ծամազահութեան հետ :

Մինչ երբեք ուզգափառներ գանձուած են , որոնք ուրժուցած ըյըսն թէ կերպակուրները հոգին նիւթապէս կ'արաւասորնեն : Ասիկա ի՞նչպէս կարելի է , երբ որ իրենք ալ մի եւ նոյն կերպակուրներն ուրիշ որեր առանց խիզն ընելու կ'առանեն , եւ նոյները պահքի որերն ալ հիմանդրներուն կու տան : Կրոնն ու պահքն առքելու մէջ հոգին արաւասոյը կերպառն կերպակուր չէ . անհաջողութանիւնն է , որով մարդ Յիսուսի Քրիստոսի է . Եկեղեցւոյ կամացը կը հակառակի . զիյունանիւնն է , որով մարդ կ'ըմբռաստանոյ պյի ապաշխարութիւնն ընելու :

զորն որ իր վրայ դրած է օրինաւոր իշխանութիւն ունեցողը՝ առանձնաբիւն է այն քրիստոնի վարութը, որն որ մեր զինքը մեղի օրինակ նպած է։ Ասկից կը տեսնեն թէ ինչ պատահած տալու եւ անոնց, որոնք կը քարոզեն թէ ինչ որ քերանն կը մանե՛ հոգին լիսպահեր. պետք եւ ըստէ, թէ ինչ որ Առասւեց իմացը հայուս։ Օխուսի առնելուն ըլլուլ. Եկեղեցոց զեմ՝ ողբարձութիւն հոգւով՝ բերնեն ներս կը մանե՛, այս հոգին կը պահե՛, եւ պահափ կը պահե՛, որ յասիւնեաբն գտնիքի արժանի կ'ըլլուլ։

Գ. Մինչեւ Հիմա ըստածներով՝ պատասխան կը արուի նաև մեկակ խօսրին որ կ'ըստն թէ Պ-հ-ռ- ո- խ-ը կոյն հորդիւն Լ-ը-դ-դ-ր- ն-է-ն-է-ր ին։ Թէեւ նուն ու պահճը միայն Եկեղեցոց կարգաւորութիւններ ըլլուլն, ի վերայ ոյսար անձնայնի պարագական Ենից պահելու. որովհետեւ, ինչոքեւ բառ մնայ, Եկեղեցին մեղի հրամացելու օրինաւոր իշխանութիւն ունի. բայց առ պատուիքանը Օխուսի քրիստոնի առած պատուիքան է, ուստի եւ առանձնելովն է, եւ պետք է որ իրեւ առանձնապահին նայուի։

Գոյց կը բազմացիք իմանայ թէ մնան նաև Եկեղեցական պատուիքան կը կոչուի։ Ահաւասիկ պատմաց։ Օխուս քրիստոս ընդուներողեւ հրամացեց որ եամ ու պահճը բանափ. Եկեղեցոց թող ապրով որ Է-Ն-Ն-Ի-Ր-Պ-Պ- որոշե թէ որ առեն եւ ինչ եղանակու պետք է ի զործ զրուի։ Խէկ Եկեղեցին կարգադրեց որ մեծ պահճը, նոյնագեւ յիշենակաց պահճը եւ ուրիշ բանի մը ծանապահութիւններն առեցի խառնութեամբ պահուին, որոշուած կերտելուներ եւ որոշուած շահով նաշակերով. խէկ ուրիշ առեններ, ինչոքեւ մն ուրբաթեւ շարաթ (արեւելը՝ շորերքարթի) օրերը բայց ապրացն մէջ, կերտերոյ շտփը մեր դատման թող ապրով, միայն առասի մը կերտելուը, պահինըն մեծ զինները, կ'արդել։

Եկեղեցին առ իր կարգագրութեանց մէջ կը ցուցըն միանգամացն իր բոլոր իմաստութիւնը, որովհետեւ առ պատուիքանները խիստ պատշաճուոր առեններուն համար առած է, ինչոքեւ են մեր կրոնին մեծ հանգեւաներուն նախընթաց ուրերը. նոյնագեւ պահճելու եղանակն ալ մեծ զիթու կը պատուիք։ որովհետեւ առեն մեկ երկրի բերքերուն, ոգին խըստեամբեան, հաւասարացելոց առվարութեան նայելով՝ երենց կարուութեանց համանայն իր հրամաններն ալ կը մեզմացընե։

Առասի որոնք որ ծովն ու պահճը՝ միայն մարդկացին կարգադրութիւն է, կ'ըսեն, եւ միայն Եկեղեցոց կարգադրութիւնը կ'ապեն իմանալ, մեկ խօսրով՝ երկու սիսու կը զրոցեն։ Չեն նանցնար ուրիշ ծանապահութեանց նշանարես հիմանդրը, որ է՛ Օխուս քրիստոս. կը համարին միանգամացն թէ Եկեղեցոց իշխանութիւնն արիշ բան չէ. բայց եթէ մարդկացին իշխանութիւն, ուր որ նոյն խէկ Օխուսի քրիստոս

իշխանութիւնն է : Առոր համար եթէ քեզի ալ հանգիստ երցինն, ինչպէս բնձի շատ անզամ հանգիստն է, որ դիմացը և լին ունակը ու քեզի մեծ համարձակութեամբ բան թէ պահճ շեն պահճեր, ծով շեն բաներ, բայց առոր համար խիզն ալ շեն ըներ, զուն այ անոնց հաւասար համարձակութեամբ ըստ թէ խիզն ըստեր են շեն բան, ասիկա իրենց ունեցած պարտաւորութիւնն առնեմբն չիվերցըներ, ասիկա Յիսուսի քրիստոսի ու Եկեղեցւոյ հրամանները չիփախեր, և ոչ ալ առ իրենց սուս պատութիւնն Աստուծոյ առջեւը պատուիրածազանցութիւն մը ըլլալէն կը դադրի : Այսպիսինները ովեար են մոռնել, որ մենք անանի ժամանակ ծնած ենք, երբ օրենքն արգեն արուած է, և մենք իշխանութիւն շունինք զանիկա փախելու :

Պատուաւոր մարդ մը առ վերջին տարբինները ճամբոր գութեան մէջ ուրբաթ որ մը պանդոկ մը իբած էր և միայն ձինեղին կ'ուտէր, ուր որ իր շարս կողմը քանի մը անձինք նասած՝ զիրուկ հաւեղեններով կը պարարեին : Ասոնք իրենց պատուիրածազանցութեամբը զոհ ըըլլալով, միսան բարձր հայտին Ֆիքազիլ իր աւելորդապաշտութեամբ վրայ : Իսկ անիկա քիչ մը առեն համբերութեամբ մոխի ընելլէն եաբը, հասարակաց սկսաւառակին մէթին խոշոր կոտր մը միս առաւ, և երբ մէկազնոնք կը կարծեին թէ զննքն ալ իրենց գարձուցած ըլլան, անիկա շուս մը նոյն մօխ կոտրը սեղանին բալորտիքը սրուցող յայզիթանդամ շան մը առջեւ նետնելով, առ իսութերն ըստա, Եկեղեցւոյ օրէնքները ըներուն համար արուած շեն : Եւ սեղանին ելու զնաց : Ահաւասիկ խիզն ընելու պարտաւորութիւն շունեցազինները :

Դ. Ա երբասպէս ունակը, որոնց մէջ նաև յարազգած շեղող անձններ ալ կը զանուին, իրենք զիրենիք յառազովել ու զեւով, կ'ըսնեն թէ իրենց հաւար սուլլ ողովորուն+ և միւնչւ : ++ թէ ո-հ-ի+ Ար-ի-ո-ր-ի-ւ-ը, ե- թէ իրեն+ ո-հ-ի-ո-ր-ի-ւ- հաւար լիւ ըներ, հ-ո-դ- դ-ո-յ . . . . եւ առաջ կը կարծեն թէ պարութիւն կ'ազատին : Բայց եկուր յայտնի բռուն : Հիւանդութիւն մը ունին, որոն համար ծանր անհանգստութիւն մը առնի քեզի ծամք կամ պահճը : Կամ անանի աղքատութեան մէջ ես, որ զուն քեզմէ շկարենաս ընտրել կերակուրդ, հազար ուրիշին առածն ուստելու պարտաւորի : Կամ այնազիսի աշխատավից դորեքերու մէջ ես, կամ անանի քիչ և կերակուրդ : Որ շկարենաս պահճ կամ ծամք պահճել : Մէկ իսութեամբ ունին այն պատճառներէն մէկը, որոնց համար սուրբ Եկեղեցին առորութիւն ունի անօրիններու : Եթէ ունիս, հանդիս եղիր, եւ ուզանգ կեր :

Իսկ եթէ առ պատճառներէն մէկը շունիս, ինչ պատճառն այնի արհամարհներու համար ընելլի : Ա՞ կը պահիսէր, որ մեզուորդ դորեած յարիքներն ուն մէջ՝ ուզակի պատճառաւծ

թէ շնորհածնեցւ եւ արհամարդելու զբուռուրութիւն ունենացին .  
ասիրա՛ տառանապական եղանակաւ մեղանչել կ'ըլլար ։ Արգեն  
Աստուծոյ արհամարդութիւնը կոյ անոր մէջ , որ չես ուզեր  
իրեն հնազանդիլ : Ի՞նչ կը զբացեիր զուն ան ծառապին , որն  
որ տիրովն առնենեին շնազանդեր . եւ ինք զինքն արզարա-  
ցըներ ըսերով թէ ըրածն արհամարդելու համար չէ . հազար  
իր զիւրութեան համար : Արհամարհութիւնն արգեն անոր  
մէջն է , որ իր կամացը համեմատ զործել կ'ուզէ , իր տիրովը  
կամացը հակառակ , որն որ իրաւունք ունի իր ուզածն անոր  
հրամացելու : Կոյնն ըսէ աս ինքրոյս մէջ Աստուծոյ նկատմամբ :

Եւ ոչ ալ ո-ի ո-պ-լ-ո-ր-ո-ն-ի հ-մ-որ ըսուած պատ-  
ճառը բան մը կ'արժէ : Ալ առն չի մը շիդիսեր թէ օրենքները  
մասնաւոր գեպքերու չեն նայիր . ոյլ ընդհանուրին : Մար-  
դիկներուն մեծ մասին համար ճշմարփաւ զրկում մըն և որո-  
շեալ օրեր մեղքնեներէ ժուժկալել . եւ որոշեալ օրեր ենմ  
պահել . ուստի անոնց համար մահացուցման եւ ապաշխա-  
րանքի կրթութիւնն մըն է : Ասոր համար Եկեղեցին ընդհա-  
նուրին նայելով , կարգագրած է որ առանկ ըլլայ : Արդ՝ մաս-  
նաւոր մէկը շիկրնար ինք զինքն ընդհանուր օրենքէ մը ազա-  
ընել իր առանձնական իշխանութեամբը : Խըսան մը , օրինակի  
համար , կ'արգելէ տեսակ մը զենք կրելը կամ տեսակ մը  
զամանգաւոր խազի տեզեր բանալը . աս արգելով կ'ուզէ իր  
երկերը պատճութիւններէ եւ կործանել կորուսաներէ ազա-  
տել : Խակ միանիստ մարզուն մէկը , որն որ ամեններն զրեժ-  
ինդրութեան հոգի եւ շահու ցանկութիւն ալ շիզզար-  
կրնայ այն զենքերը կրել կամ այն խազի տեզանները կան-  
գնել : Ու երբէք : Օրենքն ամենան համար արուած է , եւ ոչ  
ոչ կրնայ իր առանձնական իշխանութեամբն ինք զինքն օրի-  
նաց պարտաւորութենէն ազատել : Նոյնպէս ուրր Եկեղեցին  
մաշեններէ ժուժկալելու օրենք առւած է , եւ հարկ է որ ա-  
մեն առանձնական մարդ այն օրենքը պահէ :

Մատուանոց որ նոյն զործըն երբեք առանց պատակար  
նպատակի մը չ'ըլլար : Քեզի համար մեղքնեներէ ժուժկալելն  
ապաշխարանք չէ : Բարի է . հա-զանդունիւն զործք կ'ըլլայ :  
Եւ միթէ պատպիսի զործք մը քիւ արժէլը ունի : Կ'ըլլայ քեզի  
նաև եղբայրաբրութեան զործք մը . թէ օրենքը պահելովդի՛  
ընկերին զայիթ ակզութիւն շատրւող պատճառաւ , եւ թէ օրի-  
նապահութեամբ տուած բարի օրինակառաջ : Հիմնեաւուն ա-  
ռանձները , որ այնքափ պարծանք կը համարուի քաղաքական  
քայլարառութիւնը . եւ այնքափ կը նուազի քրիստոնէական  
քայլարառութիւնը . Աստուծոյ առնելը պզտիկ արդիւքը մը չէ:  
ինք զինքը սուրբ Եկեղեցւոյ օրենքներուն մը անյազդաց  
ցուցըները :

Աս ոչ կրնաս տելլընել . որ շատ անզամ այն ո-ի լ-  
ո-պ-լ-ո-ր-ո-ն-ի հ-մ-որ ըսուածն ուրիւ բան չէ . բայց եթէ Շարք

մը որով մարմատիրութեանը կը ծածկուի: Անուակ մը բա-  
ջեր կ'ըսեն թէ շեն ուզեր իրենց ախոյեաններուն գէմ կռուի  
ելլեւ, որովհետեւ իրենց նախատինք մըն է այնպիսի վաս  
ախոյեաններու հետ կռուիլը: բայց յայսնի է թէ վարին է՝ որ  
զիրենք եւս կը կեցընէ, որպէս զի ըըլլայ թէ զիմացնին ելլողն  
աւելի զօրաւոր բրդի: Այսպէս ասոնք ալ՝ անանի կը ձեւա-  
ցընեն, թէ ապաշխարանքի վախը չէ, որ զիրենք պահքն կը  
հեռացընէ. Հազար բանաւոր պատճառ մը կամ փիլիսոփայու-  
թիւնը, որ զիրենք անանի կը համոզէ. բայց սազգն ան է,  
որ ոյն քիչ ապաշխարանքն ալ իրենց մարմատիրութեան  
անանների կռու գայ:

Ե. Աւրիշներ ալ կ'ըսեն. Ե. ս-րբ-ի օրեւ դ-հ+ և  
բ-ունիւ. Բ-ու լոբ-ի (լոբ+լոբի) օրեւ գ- ի-ունիւ: Եթէ  
այնպիսի երկիր մը շես զանուիր, ուր սուրբ Եկեղեցին շա-  
րաբ օրերը պահք պահելին անօրինած է, զուն թնդ իշ-  
խանութեամբ մինակ ուրբաթ օրերը կը պահեն, երբ Եկեղե-  
ցին երկու օրերն ալ պատուիրած է: Եթէ առողջութիւնդ  
անանի ակար է, որ շես կրնար երկու օրերն ալ պահել, գետ  
օրինաւոր իշխանութենէն անօրինում առ. ամիկա ի կարգի  
է. բայց թէ որ առ պատճառը շիզ եւ անօրինում շես ա-  
ռած, շարաբ օրուան օրինազնցութիւնը այնպէս է, ինչպէս  
ուրբաթ օրուանը կ'ըրյաց: Ինչու որ միջաւ մի եւ նոյն պատ-  
ճառը կը զօրէ. թէ պատուիրանն օրինաւոր իշխանութենէ  
արուած է: Հազար զահեկան դողնալը՝ սուզիր աւելի մեծ  
դողնութիւն է, քան թէ հինգհարիւր զահեկան զողնալը. բայց  
հինգհարիւր զահեկան զողնալն ովզ զադ շիհամարիր: Այս-  
պէսով Եկեղեցւոյ հրամաննին գէմ ծանրապէս կը մեղանէ ովզ  
որ ոչ ուրբաթ եւ ոչ շարաբ (արեւելք՝ շորեցարբի) պահք կը պահէ. բայց մինակ շարաբ (չորեցարբի) օրերը  
շարանզն ալ առանց մեղքի լինար: Գրժախանութեամբ շա-  
տերը կը զանուիր, որոնք իրենք իրենց օրեւնիներ կը շինեն,  
եւ զանոնք կը պահեն. բայց գէշն ան է, որ այնպիսի ժամա-  
նակ ձեւած ենք, երբ օրենքներն արգելն արուած են, եւ մեզի  
մոզը անոնց պահպանութիւնը կը մնայ: Թազ աղեկ մուսեկ  
ասոնց վրայ, որուն որ հարկ է մուսեկը:

Ա. Երթապէս սուրբ Եկեղեցւոյ առ պատուիրանին վրայ  
երկու բան ունիմ յիշելու անոնց՝ որոնք քիչ մը Առուեծայ  
պատուոյն եռանոցն անին: Աս մոլորութեան եւ անհաւատա-  
մութեան զարուս մը, նոյն օրենքը պահելը՝ ամենէն աւելի  
պատիկար քրիստոնէական ներդործութիւնն է. ինչու որ ու-  
րիւ բանով այնչափ աղեկ շենք կրնար մը հաւատըր զաւա-  
նիւ, եւ բողոքականութեան գէմ ունեցած սուրութիւն այն-  
չափ աղեկ ցուցընել, ինչպէս առաջ. որովհետեւ պահք պա-  
հելը՝ զրեթէ զուղղափառ պյաղանզներն զանզանոց փոր-  
ձարարն է. վասն զի ուրիշ պատուիրանազնցութիւն մը այն-

պէս դիւրաւ հաւատոյ գեմ մեղանչելու շխտանիր : Ինչպէս առաջաւութիւննեն ուսցի առևելլը : Եւ ակզրան մարդս պահքը կ'աւրե մարդնաւկան հանդիյից կամ մարդկացին նկատման համար : ասիկա թէեւ ծանր մեղք մըն է : բայց հաւատոյն անարատ կը թողաւ . աւկայն շուտով բանը յառաջ կ'երթաց է : յանցանկն արդարացընելու համար կը դուցուի թէ ասիկա միայն Խեկղեցոյ օրէնք մըն է : որով անոց օրէնք տալու իշխանութիւնն ալ ուրանալով : հաւատոյ մէկ հշմարտութիւնն ուցի առևել կ'առնուի : Արդ՝ առ երկու պատճառները բաւական չեն չեն զմարդ համազելու որ օրէնքը մեծ հաւատարմաւթիւնը պահէ :

• Lohlo hlo

### *Chung-ming* 疎明

Ա. Եկեղեցին դըքերան խառնելու լէ : — Բ. Գրոց արգելում ակար  
ներան համար է : — Գ. Խո իշ՝ վրա փարձեցի : Բայի վրա մը չուրի  
— Դ. Ժամաբան ու տառը թիւրէ պահի ընտեղուի :

Ծովագահութենէ զառ՝ որից եկեղեցական օրենք  
մ'ալ կայ, որուն հարկաւորութիւնն եւ աւելի եւս գործա-  
դրութիւնը՝ մեր որերը քիչերը կը նաև նան. և ասիկա և  
գել զիբոքերն արգելելու օրենքը: Աւտի շատ եղանակաւ առոր-  
պարուաորիչ զօրութիւնը տկարացընել կ'ուզնի. ոմանք ա-  
ելի յանդդնութեամբ Եկեղեցայ պատիսի նիւթերու մէջ զա-  
տաւոր ըլլալու բրաւունքը մերժելով. ոմանք աւելի զազանու-  
թեամբ ըսելով թէ պատիսի արգելելուերն ազէկ են մայդ-  
տկարներու եւ ազէներու համար. որոց մէջ փառք Ա-  
ռածությունն անուր զննութիր. վերջապես ոմանք ալ ծագրելով  
Եկեղեցայ աւելորդ վախճառութիւնը. իբր թէ պնւափ քիչ  
վատահամեթիւն ունենաց Հըմառութիւնն եան վրայ. որ վախճաց է-  
ռապիսի եւ իցել խմառակութիւն բռական ըլլայ երեսն գոյ-  
նը նետել տալու: Տեմնելոյ հիմա առ պատճառներուն ներդին  
արժեքն ու եանորութիւնը:

Եկեղեցին ուսուցիչ դրաւած է, և պետք է որ արքեկցինեւ: Առաջնորդ դրաւած է, և պետք է որ առաջնորդէ: ՀՀմարատաթեան անքան զանեկրուն անտես է, և պետք է որ զանեկր բարձր: ՀՀմարտութեան նեցուկն է, և պետք է որ ցուցնեւ թէ ուր և նոյն ՀՀմարտութիւնը. բայ է, և պետք է որ լուսուորէ: առեան է, և պետք է որ խնդիրները լուծեւ ու վճռա ասոյ: Կրնաւ զինքը շղթայի զարնել, ցմահ հալտեել. բայց նոք միւս կը խօսի, միւս ՀՀմարտութիւնը կ'աւետարանէ: Յիսուս զինքն ասանկ հիմնեց, ասանկ ու պիտի մայերկրաւար իշխանութիւնն ու յիկրնար փռփռեւել Յիսուսի դրան կարգադրութիւնը: Եւ ուզգափառը այս ամենայն հաւաքով կը գաւանին, երբ կըսեն Հ-----ն ի գոյն ի-թույլի Հ-----ն ու ուրի Եթէ շնչէ: Արդ Բնուպէս կրնայ կատարել աս ամեն պաշտօները, որոնք իր մնաւթեան և Հիմնարկութեան Էական են, եթէ յիկրնար ըսել թէ աս զիրքին վարդապետութիւնն ուզիգ է, աս զիրքինը թիւր է, եթէ յիկրնար հաւատացեալներուն արգելել արօս մը, զըրն որ նոք վասնդաւար կը համարի:

Բազգաւական մը՝ որն որ Եկեղեցւոյ իշխանութիւնը շինանշնար, կրնայ իր ոկզբունքներուն համահայն փոյթ լընել Եկեղեցւոյ հրամաններուն, բայց ով որ նոք զինքն ուզգափառ կը խօստավանի, այնպէս յիկրնար Եկեղեցւոյ աս իրաւոնքը զանեալ, Բնուպէս որ յիկրնար նոք իրեն հակառակ խօսիլ:

Իրօք ով ուսուր Եկեղեցին իր Հիմնարկութեանն սկսեալ մինչեւ մեր օրերը տաւանց ընդմիջնուու միորինակ աս պարտօնն ի զործ դրան է: Պարհք տաւրելոցին մէջ կը յիշտատակուի թէ Բնուպէս ասայինք մոլորեցուցիչ ու թիւր զիրքերը հրապարակուելն ետքը մէկիկ մէկիկ կ'այրեին: Տրիդենդեան ժողովըն իր ժամանակուան ամենէն առելի թաւնաւոր զրբերուն ցանկը լինեց, և յանորդ քահանայազերուները հաստատութեամբ հետպիտէ արգելեցին թանաւոր արօնները, Բնուպէս որ հիմնարկուան անորէնութեանց յանախելուն պատճառաւ առեւզ առեւզ կը տեսնենք: Այսպէս թէ զործով և թէ իրաւամբ Եկեղեցւոյ աս իշխանութիւնը կը հաստատի. մզ կրնայ ուրեմն տար պայ տարակուամիլ:

Բ. Եւ ով ալ ՀՀմարին և ամանց դրաւածնը թէ Առօրենչը մոյ ուսէնիրուուն իւ ուսէնիրուուն համար որո՞ւն է: Եկեղեցին երբեք աս զանազանութիւնն ըրան չէ, միւս անանկ իմացան է, որ անանուն համար ալ արտէ: ուրեմն ուր որ նոք յիզմազաներ, և ով մենք կրնանք զանազանել: Ասոյ օրենքներուն, մանաւանք թէ զայ աշխարհներին, եթէ աս պատճառը բաւական ըլլար օրինաց պարագա որութէնէն ազատ ըլլար: Աւ ոշինը անկարգութիւնն կը զազուէր, որովհետեւ մզ

է՝ որ շիկարներ թե՛ ինք բաւական խելք առնի թիք իրան իր պարտուցը սահմանին մէջ մնալու, առանց օրինաց հարկաւորութիւններուն ունենալու:

Առ թողունք. սահյդ է արգեար որ մոլորական զիրքերը կարգալու մէջ վասնդ չկայ: Այնչափ մէծ վասնդ կայ, որ շափ մոլորեցրենելու անրաւ Շարքիներուն մէջ, շիգանուիր մէկը՝ որն որ գժրախտութեամբ առոր չափ յաջողութիւն ունենայ, ինչպէս փարձն ամէն որ կը ցուցընէ: Հաւատոյ եւ կրօնի գէմ գրուած գրքերուն վրոյ խռովելով, մըշափ որ զիրքն է իմաստակութիւն մը յառաջ թերել, նրաւութիւններ Շարքը, գործք մը առու ձեւացընէլ, այնչափ ալ գժուար է այնպիսի անձինք գտնել, որոնք մասաց բաւական սրութիւն, դիսութիւն, արամարտանութիւն եւ այն ամէն տեղեկութիւններն ունենան, որոնք հարկաւոր են գժուարութիւնները լուծելու: Խակ բարոյականի գէմ գրուած գրքերուն նկատմամբ, որով հետեւ մարդկացին սիրու արգեն իր կիրքերն ունի, որոնք զինքն այնչափ կը խռացէն, եթէ գրտէն մզում մ'ալ ունենայ, ալ անկից եարբ պատերազմը մեծապէս վառենպատոր կը լուսանան:

Եւ եթէ առ վասնդն ամենուն համար ալ կայ: առելի եւս այն անձինքներուն համար կործանիլ է, որոնք այնչափ անժոյժ յօժարութիւն մ'ունին ամէն առանկ զիրքերը կարգալու, եւ առներ հասարակործն քիչ սորված եւ ուղեղենին պակաս երիտասարդները, կամ բոլորովին աշխարհը բիս ունայինութիւններուն մէջ կորսուած կանայք են, որոնք չեն զիտեր ծանր մուածել ու ծանր գործել: Արդ՝ սյուսպիս անձինք մոլորական զիրքերուն բովանդակ թուներ ծեծելու ամէն պահանջուած հանգամանքներն ունին: Բնըն որ կրօնական բաներու վրոյ խռունկ տեղեկութիւնն, բարուց նկատմամբ ալ անարատութիւն մը շաւնենելով, շեն կրօնար ոչ մոլորութիւնն ազտափէ եւ ալ ազտափանութիւնն զցուցանալ:

Գ. Տայց Եւ առիլ առիթներու մը և որին ըստ Եւ, Եւ ինչ ըստ Ին դառնա: Ես ալ կը շնորհաւորեմ քեզի նախ սուրբ Եկեղեցւոյ ունեցած հըտ եւ խոնարհ հասպանդութիւնը, եւ եարբ կը պատասխանեմ որ թէեւ այն զիրքերը քեզի հոգեւոր ընթերցուածներու շափ սուսու բրած բրածն, եւ աշխարհը ամենուն մէծ բարիքները պատճառած բրածն, ի մերոյ այսր ամենայնի եթէ Եկեղեցին ծանր մզաց պարաւորութեամբ արգելուած ըլլալին զիտանալով՝ կարգացիր, ծանր մզք գործեր ես: Եւ ամէն անպատ որ նորէն կը կարգաւ, նորէն ալ կը մեղանէն: Մանաւանդ թէ քու տեղեկութեանդ համար հոս անցողազմէն կը գրոցեմ որ ծանրապէն կը մզանէնէն քովդ պահէնընդ ալ, որովհետեւ քովդ պահէնըն ալ սուրբ Եկեղեցին արգելած է. ծանրապէն կը մզանէնէն որիշներուն փոխ

առաջիկ ալ, ինչպես որ ճամփարքես կը մեզանցէն կարգավուն հրաման չունեցողին ճախողներն ու առաջներն ալ: Եւ թերած պատմագի թէ քեզի միաւ չեն ըներ կամ ոգուս ալ կ'ընեն, զքեզ ամենեւին շարդարացըներ, որովհետեւ միաւ ճանք անհազանգութիւն կ'ընեա Եկեղեցւոյ հրամանին զէմ: որն որ սրբնաւոր իշխանութեամբ կ'արգելէ: Պիտ'որ ըստու թէ ասիկ իստութիւն է, անհանգուրծողութիւն է . . . . . Ըստ ինչ որ կ'առզես, ուորր Եկեղեցւոյ հրամանն է, Եկեղեցիւն ուրիշ մէկը լիկրնար զքեզ անօրինել, եւ եթէ ուզզափառ, հարկ է որ առոր զլուխ ծախ:

Դ. Բայց ինչո՞ւ համոր սուրբ Եկեղեցին շուշիր որ բորբ ու շուշ, Ցլմարտութիւնն ու հուրութիւնն քուշուն: Միթէ կը վախենայ որ ճշմարտութեան լցոն այնպէս զիսրաւ խաւարի: Ըստ անդամ լած եմ առ առարկութիւնները, որոնք այնպիսի վատահութեամբ մը յառաջ կը թերուին, որ մարդուն խզնաց կու զայ նոյն ընող գժրախաններուն մօղորութեան վրայ: Բայց պատասխանը շուտով կ'առնաւ:

"Կախ միտ զիր ան յանդկնական խօսքին թէ, ինչո՞ւ համոր Եկեղեցին շուշիր: որով Եկեղեցիւն իր հրամաններուն պատմագի կը պահանջն: Այսքել եթէ առոր պատման լցունուելու ըլլոց, անոր համար հազանգութիւննէն ազատ պիտ'որ ըլլունք: Ո՞չ. ուզզափառներն ալ անկից խորը բազորականներուն պիտ' պիտ'որ ուզեն իրենց ինչընին անուալ, եւ ոլ թէ օրինաւոր իշխանութեան:

Այսու ամենայինի բազմաթիւ ու ճանք պատմաներ յայտնի կեցած են: Ինչպես զերին ըստնք, մօղորելու իրական եւ ճշմարիտ վանդ կայ: Եկեղեցական պատմութիւններն այնպահ հռաւիւաւոր մարդիկներու անկումը կը յիշատակն, որոնք իրենք իրենց վրայ վատահանալով՝ ամեն տեսակ մօղորութեանց մէջ գլորեցան: Խափիրէս որն որ յառաջ հաւատոյ քաջ պաշտպան էր, եորեն հերետիկոսացեան եղան Մանիկեական պրուածք մը կարգալով: Բարումա Ըստին, որն որ իր ասուածպաշտութեամբն եւ ուզզափառ հաւատովը՝ բարու հաւատացեալիներուն զարմանալի եղան էր, քանի մը ամփարիչա զիրքեր կարգալով: Ալաղենային ազանդին շարացար առածածովն եղան: Աւատու ուորր երկցը՝ Ա. Հերոնիմոսի աղդաբարութիւնները բանի անզ շնչնելով, Արոդինեսի մօղորութեանց մէջ թաղուեցու մասց, անոր քանի մը զրութիւնները կարգալով: Պրեսկիզիականաց զիրքերը Ապանիս ու Բորգուկաց ապականեցին, ինչպես Ա. Հերոնիմոս կը զրուցէ: Այեղեփ իր զրուերովք բաժանեցակ Բոհեմիա ապականեց: Իսկ Լաւերին եւ իր ընկերներուն վելատառներորդ գարուն մէջ, նոյնպես համարէն աւամանց մատենազիրներուն, ութեւ աւամերորդ գարուն մէջ պատմաւած լարիքներն ըստ բաւա-

<sup>1</sup> Առցւութեաւուն.

կանին ողբարձու համար՝ յորդ արտասույթները բառական լին։ Արդ երբ սիւներն ինկան կարծանեցան, բնուպէս պիտի չտական է զեզները։

Երկրորդ՝ սուրբ Եկեղեցին ամենեւին յիշախնար որ նշանաբութեան ըստը մալորութեան առաջ կայժերէն նուազ յատակ երեսայ. միայն անկից կը վախնայ, որ մենք առողջ արք շունենանք, որ կարող ըլլանք մեկը մեկալէն որոշէլ։ Մանաւանդ որ առա է, թէ մալորականը կարգացողը՝ նշանարիան ալ կարդալու յաժարի։ Մալորութիւնը ունի բաժակով մը առջևնիս կը դրախ, որով զիւրու կը հրապարէ. հաւարակորէն գուարձալի և հանցական պրաանեներով կը տարածուի, ընտանեկան զրցցներով, պատմութիւններով. բանաստեղծութիւններով, վեպերով (ռուսական) կը գունաւորի ու կը զարդարուի, կը կենդանանայ ոճին զեղեցկութեամբ, բարակ բարակ հեղեղութիւններով, և առնեն առելի ամեն կիրքերու արտեստական հրապոյրներով, որոնց մարդկային սիրու սասարիկ կը բարբորէն։ Առար հակառակ նշանաբութիւնը եանութեամբ, զանութեամբ, ամսմիածածութեամբ կը յառաջանի, ու առ եղենալ ու ապահանեալ աշխարհիքի համար քանի այն հրապարցները, զրոնք կը զարծածէ մոլորութիւնը։ Ուստի և շատ տեղամ կը պատահի որ զրեթէ առանց իմանլու ժամերով թունաւոր և թիւր պիրքեր կարդացող։ Հոգեւոր կամ բարեկարասիան զիրք մը ձեռքն առածին պէս, վրան քուն կը կօխէ։

Դարձեալ թէեւ մարդ՝ մեկն ալ մեկալն ալ հաւասարացէս կարդալու ըլլայ. կը կարծեն որ թէ մեկն ու թէ մեկը հաւասարացէս համեմատայ։ Առարկութիւն մը, գետարութիւն մը համերնարու համար՝ տիւր միայր մ'ալ բաւական է. բայց նշանաբութ առանք զանազանելու համար՝ հարկաւոր է մուց սրութիւն, զորն որ Աստուած ամենուն տուած յէ, հարկաւոր ևն ընդարձակ տեղեկութիւններ, զորոնք ամենը յառնին, հարկաւոր ևն խորունի բնութիւններ, զորոնք ամենըն բառն ընն կամ ընն ըներ։ Այսպէս մէկ իրզմանն անոյն դիւրութեամբ թոյնը կը ծծուի, բայց մեկալ կողմանն ըկայ ան ստամբուրը՝ որ գեղեւափը վերցըն։

Բայց զնենք թէ վեան ան աստինանի հասած շըլլայ, որ բոլորովին հաւասարը կործանէ. կը կարծեն որ զուն մշաւով մ'ալ պատահ լի։ Պժերախառնութեամբ առոր փորձն ունին անսեր, որոնք իրենց հոգւոյն քոյ քիչ մը կը մասնեն, թէ բնուպէս երբեմն մատծմանք մ'ալ բաւական կըլլայ հանձրութիւն թերելու և սրտի խազարութիւնը վրդովիլու։ Այդ՝ սուրբ հաւասարն այնպիսի բարիք մը լի, որուն համար արձանի է՝ որ այն անն առիթները հեռացընենք, որոնք եղանակաւ, մը կրնան իր կենդանութեան ու յատիւ. թէ ան վեա հասցընել։ Նոյնը պէտք է ըսել վարուց պարկելատութեան

Համար ալ, որն որ ապահով մը պէտ՝ առնեն բիծէն կը նսեմանայ. միթէ վարուց պարկելուութիւնը չէ, որ հաւասպին հետ միանալով՝ մզի մեծագոյն յօյս կու առյ մը յաւբանենական փրկութեան։ Ի՞նչպէս կրնայ ուրեմն մարդ այսպիսի մեծագին բարիքները վասնդի մէջ զնել։

Եսիկա ինձի զերին եւ աւելի ազգու պատճառ մ'ալ կու առյ քեզի ցուցընելու, թէ ազէկն ալ զէշն ալ կարգաւութու արուած չէ, ինչպէս զուն կը զըուցես։ Ինչու որ զնենք թէ ճշմարիտը սուտին հետ համամտելովդ՝ վեաս կրած ըըլաս. բայց երրեք թոյր տուեալ է որ ինք զինքդ վասնդի մէջ զնես անկից վեաս կրելու։ Օրենքը որն որ շարը կ'արդելու, կ'արգելու նաև առանց մեծ հարկի ինք զինքը նոյն շարեաց վասնդին մէջ ձգելը. արդ՝ եթէ մոլորական զիրքերը կարգալու. մէջ իրական ծանր վասնեց կայ, որուն վրայ իմաստուն մը շիտարակուսիր եւ առնեն օրուան փառը կը ցուցընէ. Բնչպէս կրնայ թոյր արուիլ որ մէկն ինք զինքը նոյն վասնդին մէջ ձգէ։ Զարմանացի բան. ժամանակաւոր վասնդներու մէջ առ պատճառը մէկէն առնելը կ'ընդունին. իսկ երբ որ յաւբանենական վասնդներուն կու գանք, ունանք չեն կրնար համազուտիլ։ Ո՞վ չի առանձին կառավարութեան թոյր ծախելը արգելելուն։ Ո՞վ առնեն կերպով շիֆանար հիւանդութեան մէջ չի յինալու։ Միթէ շատ զըրաւոր զեղեթափներ, առողջարար սպեցանիքներ, զիսութեամբ հոչական որ թէ իշխներ շունինք առնեն տեսակ հիւանդութեանց զարման տանելու համար։ Ի վերայ այսոր առնենացի մինչեւ հիմա պինդափ անիսէլք մը չէ գունուած, որ ինք զինքը թունաւորելու, սրով զարնուելու եւ մեռնելու վասնդի մէջ ձգէ. վատահաւթիւնը՝ զեղեթափի, սպեցանիքներու եւ թէ շիփ վրայ զնելով։ Արդ՝ ինչու համար նոյնպէս շիմանածուիր. երբ որ հոգւոյն վրայ կը խօսուի, ինչու համար վասնդառար զիրքեր կարգալով՝ ինք զինքնիս վասնդի մէջ պիտի ձգենք՝ հազինիս մոլորութեան, տարակուսի, անհաւատութեան եւ կիրքերու բորբոքման զէրքերովց պիրաւորելու, առ պատճառանցով՝ որ ազէկ զիրքեր ալ ունինք, որոնք վէրքերնիս կրնան նորէն առողջացընել։ Աւրեմն եկեղեցւոյն զէշ զիրքերն արգելելուն պատճառն ան չէ՝ որ վախ ունի ճշմարտութեան ըստ բնյեան զեղեցիկ բլայլուն վրայ, հապա ան է՝ որ կը զախնայ թէ յըլաս որ անոր լըսոր մը աշքին շնագէ. եւ մզի խիստ մեծ սէր կը ցուցընէ. երբ որ մզի մահ պատճառել կրցող բանը մզի կ'արգելէ։

Հետազոտութիւն:

Ա. ԽԴ. Ե. — Բ. Բանեկը, Աղջուռա-թէ (Հաւառայ ներգործութիւն)։  
— Գ. Աղամինական հետազոտութիւն։

Եկեղեցւոյ օրենքները սպասանելն եաբը, կարգն անոր վարժութերին կու զոյ։ Ի՞նչպէս կրնաս, կ'ըսեն ունանք, քանի մը դեպքերու մէջ Եկեղեցւոյ վարժութերն արգարացընել, ու բանց մէջ շափաւորութեան, խոհեմութեան, արգարութեան եւ սիրոյ առհմանն այնչափ սասակութեամբ անցուած է։ Հետազոտութիւնը, օրինակի համար, թնդակես կրնայ արգարանալ։ Ոիրելիք ընթերցազո։ քիչ մը առեն բարկութիւնց զոյկ, հազւոյդ այլայլութիւնը հանդարտեցուր, որպէս զի կարող ըլլաս հանդարտութեամբ խօսակցիլ. եւ կը առանեմ որ սասակուն այնչափ ագեղ չէ թնդակես որ կը ներարարի։ Կատակը մէկդի թողունք, ապահով եղի՛ որ առար Եկեղեցին այս ամենայն ամրաստանութիւններուն մէջ ամենենին կարմրեալու եւ շփոթելու բան մը չանի։ Ցեսենից կարգաւ։

Ա. Հետազոտութիւն։ Ի՞նչ բան է Հետազոտութիւնը։ Եկեղեցական սահման մըն է, որուն պաշտօնն է գանեն, զատանել ու գատապարտել ուղղափառաց մէջն այնպիսիները, որոնք հաւատորը կ'եղեանեն ու կը խանդարեն, կամ քրիստոնէական բարը կ'ապահանեն։ թէ առ կարգաւորութիւնն ըստ ինքեան անիբար չէ, զոյն քեզմէ հազարութիւն պատճառաներով կրնաս խնամալ։ Եթէ ամեն ընկերութիւն իրաւունք ունի իր պահպանութեան պրայ համերը, ունի նաև իրաւունք իր անդամներուն մէջն այնպիսիները զապելու, որոնք բալոր ընկերութիւնը կը խռացէն եւ կը կործանեն։ Այդ Եկեղեցին ու անուարակցու ընկերութիւնն մըն է, եւ չիկրնար նոյն իրաւունքները ըստենալ։ Խոհ այս զապելու, որովհեան մարդիկներուն համար է, չիկրնար ի դործ դրուիլ։ բայց թէ մարդկութիւնը նոյն միջոցներով, որոնք թէ հոգուն ու թէ մարդուն վրայ կարող ըլլան ազգել. վասն զի մարդն երկուուն կազմուած է։ Առափ առ առեւանը յայտնի հետեւութիւնն մըն է, թէ Եկեղեցւոյ որն որ ընկերութիւնն մըն է, եւ թէ մարդուն որն որ չէ թէ միայն հոգի, այլ նաև մարդիկն կազմուած է։

Բաց առից Եկեղեցին ուրիշ դրաւոր պատճառաւ աղ իրաւունք ունի ուղղափառի մը վրայ։ Աղջուռա-թէ համարապէս եւ աղամասութեամբ՝ Եկեղեցւոյ զաւակ ըլլանած կ'ըլլայ, երբ որ իր ընթերցազու կը հաստատէ այն խօսաւուները, որոնք իր անուամբը տրուած են, երբ իր զեւ թեր իրակ չէր կրնար խաստանալ։ Աս ընդունելութեամբ՝ իր կողմանը աղ յանեն առած է զաւրբ Եկեղեցին մը որև-

յարգելու, անոր հաւատոց վարդապետութիւններն ընդունելու հետ մասնաւութեան անոր հաւագանց որդին ըլլալու: Եկեղեցին ալ այս հայուսութիւննեան հաստուցում ընելու համար՝ առաջութեամբ անոր ընորհեց իր Փետոյին Ախուսոի Քրիստոսի ամեն զանձերը: Իրեն սորտեցուց հաւատոց նշմարտութիւնները, առար խորհուրդներուն մասնակից ըլլալու համար հարկաւոր եզակ բաներուն մէջ կրթեց, և եազն ալ ժամանակին նոյներն իրեն մատակարարեց: Իր մէջքերն արձակեց: ընորհքներով նորոգեց, սրբութեամբ զարդարեց: Ախուսոի Քրիստոսի հաւագընելըց, միջնորդ եզակ Հային սուրբ ընդունելու: և խոր տուառ որ երրեք զինքը չմերժէ ոչ կենդանութեամբ եւ ոչ մահուան առնենք: Հայու իր ազգմերներով ու ոգութեամբ իւններով նորասաւ: Այսպէսով զրեթէ փոփախակի զաշներ մը զրուեցու Եկեղեցւոյ եւ Հաւատացելոյն մէջ: Հաւատացելոյ իր ճանինայ և կ'ընծունի Եկեղեցւոյ զերակունութիւնը, և զինքն անոր իշխանութեամ իր յանձնել: Եկեղեցին իրաւուց եւ պարոց կ'ունենայ: Հաւատացելոյն զրոյ հակելու և անոր փրկութեան հարկաւոր եզազ ամեն միջոցներն ի զարծ զնելու: Խաչ Եթէ սորտեցնելըն, խորհուրդ տալն, առաջնորդելն, խոստանելներեն, ընորհքներեն զառ, առ միջոցներուն կարդը իր համարուան նաև սպառեալիքներն ու պատիժները, ասիկա մարդկացին ընութեամբ մէջ հետեւութիւնն է, որն որ պէտք է որ նաև առ անուան միջոցներով զարուի, և ով որ միայն ի հարեւ եւ ցաւակցերով պարզիս միջոցներու իր դիմէ: ասիկա չարասաբրու պէտք չէ համարիլ:

Բաց ասկից ամեն ընկերութեան մէջ հարկաւոր է հաւատակաց բարույն մէջ փոյթ ունենալ, և նշմարիս զիւթեամբ է՛ մասնաւ որաց միաց անմիտ ցաւակցութեամբ: մը այնպիսի զորքերը լլուկ, որոնք շատերուն վառնազաւոր կրնան ըլլալ: Այդ ჩեզո՞ւ համար սուրբ Եկեղեցին ալ նոյն փոյթը պիտուր շատենայ: Խնձ զիւթեամբ կ'ըլլալ իր զութը, Եթէ մասնաւոր անձ մը շվարացընելու համար զինքը ժամանակին շատեղիմանելըց: Տպառութեամբ ու իր մարմենն ըմբռնելըց, թռ ոզ տար որ անիկա բարու հասարակութեան վաս հասցընէ: Պազութեամ արժանի կը համարեիր ան քազարապետ, որն որ զիւթառի քանի մը յագնած ճամբորդներուն զրոյ, որտեղ նաև ահանդիպար կը համանին: թռազ տար որ քազար մանեն, թէ պէտք է ժանառաման հի հիւանդութիւնը վրանին կրէնի: Պազութեամ արժանի կը համարեիր Եկեղեցին ալ, Եթէ թռ տար որ քանի մը մասնաւոր անձինք պյանդիս անզարդական ակրմանը է: անկարգութիւններ ցանեն տարածեն, որոնք ամբողջ քազարներու և զաւաներու մէջ խռովաթիւն կը յարուցնեն: Առաջին Աստուած հին որենքին մէջ չու ազեկ յայսնամ էր, թէ առ բանին մէջ ինչ է իր կամքը: Պատաւէր տառած էր որ ամեն մարդ, մարդար եղեր և թէ հարազաւ

Եղբայր, որդի կոմ կին, ով որ ըլլայ. եթէ խնացած է մէկը համազիլ կամ խորհուրդ տալ որ ճշմարիս Առաւեմ հեռանայ, միայն առ յանցանիրին համար զատապատճի կանչուի, և եթէ յանցանիրը ստուգուելու ըլլայ, բոլոր ժաղավարդը՝ զինքը բարիսէ : Այդ ինչն համար Յիսուսի Քրիստոսի Խկեղեցին, որն որ Հրեից ժաղավարանոցեն շատ աւելի զիտած է, աւելի փոյթ և խոնամք պիտի որ յանձնենայ իր զաւկըները մարդութենէն ազատելու:

Այսպէս վարուիլն ալ իր մայրական զիտածեան վաս մը շիրերեր. վասն զի շկայ ընտանիք մը, որուն մէջ ամենէն աւելի զիտած հայրն ու ամենէն զարովական մայրն ալ՝ իրենց խոստութերուն, պարզեներուն հետ նաև ազատաւիրեներ եւ պատիմներ շիառանեն, որպէս զի իրենց զաւկըները պատշաճ շափին մէջ պահեն եւ անանց ի բարին առաջնորդեն : Յայտնի բան է ին որդափ աւելի է ուրը, պյանչփ ալ աւելի պէտք է ըլլայ զիրենը առ վասնզներէն եւ յարիներէն ազատելու հոգատարաթիւնն ու պնդութիւնը : Հեզ եւ բարեսիրս ուր ըրն Օգոստինու առ նիւթիս վրայ խիստ զեղեցիկ խօսք մը կը զրուցէ, զարն որ զուն ալ կրնաս բանը Խկեղեցւոյ խազազութիւնն ամեն աւրողներուն վրայ : .. Դժուատեանք, կըսէ, պյանչփիս խոսվարար մարզիկ են, որ զիրենը զայելու եւ ուղղելու համար՝ հարկ է այն իշխանութիւնն միջոցն զիմել, որն որ Առաւեմ դրուած է կարգաւորութիւնը պահպանելու : Համար : Եթէ զիրենը միայն վախցընելու ըլլայինք՝ առանց կըրթելու, կրնայիր բանաւորութիւն մը համարիլ, բայց ին որ միայն կըրթեինք՝ առանց զիրենը երկիրացի մ'ալ արթը ընցընելու, մահարեր թմբութիւն մը զիրենը եւ կը կեցընէր վրակութեան նամքան մանելէն : Դրան կ'ըսես թէ շատերը կ'ընդդիմութեան : Արդեմ ամեն զեզ ու դարձան մէկի նկերու է, վասն զի անըշշելի հիւանդութիւններ ալ կը գտնեմին : Կ'ըսես թէ հարածանիքը շարերուն զէնքն է : Ըսէ՝ շարերուն եւ բարիներուն : Զարերը նոյնը կը դարձանն անիրաւութեամբ, անազորանութեամբ, ինչպէս որ կիրքերն իրենց կը թէլադրեն . բարիները կը գործածեն արգարութեամբ, շափաւորութեամբ եւ զիտով : Հրեաներն են՝ որ զիիսուս Քրիստոս ձաղկեցին : Այս . բայց Յիսուս Քրիստոս ալ Հրեաները ձաղկեց : Առանկ կը զրուցէր այն մէծ սուրբը :

Առ իրաւունքին վրայ միայն անիկա կը տարակուախ, որն որ շիմանար թէ որդափ մէծ վաս կը կրէ հաւատըր կորացնցընողը, եւ որպիսի կործանմաննիւներու պատճառ կ'ըլլայ ուզգափառ կրօնը վրավազոր : Առ դարուս մէջ, որ անտարքերութիւնը, հեշտասիրութիւնը, ընդհանուր հանդուրժողութիւնը, անկրանութիւնը կը ափրեն, որ շատերը կը համարին թէ միայն զրուանք ընելու համար ալիսարնք եկած են, աշուրնին գոցած մահկանացուներուն վրայ Առաւելոյ անկցած

իրաւունքները չեն տեսներ, ամենեւին չեն բժնաւր թէ ինչպէս ոշինչ է երկրաւորը երկնաւորին քովը, և ամառակառ որը յարիստնեականին քովը, աս զարու մէջ, որ մարդիկ պյառք ո կապրին, իրեւ թէ անսառներէն տարրեր վախճան մը շունենան, իրեւ թէ շինծու բան մը ըլլոյ արքայութիւնն ու գտնիքը, տարակայ շկայ որ աս զարու մէջ չաս գտուարին է պյառքնեական հասկըցնել, թէ որուի մէջ զժութիւն կը գտնուի Եկեղեցւոյ այն առերեւոյթ խառութեան մէջ, և ձրւափ քաղցրութիւն իր մայրական սաստկութեան մէջ, խոյց բանը շնառիցնեան ալ նէ, ի վերոյ այսր ամենայնի անանի է, և միշտ ալ անանի պիտօր ըլլոյ, և ոգ որ աշուշներն արեւին գիտացներ, ասոր պէտք է որ համազուի:

Ասից զայ ան ալ կը զրուցեմ որ եւ ոչ իսկ հերեւունքները կրնան մերժել աս սկիզբը, թէ ուստ եւ խռավացնոց վարդապետութիւններ հանողները, մանաւանդ կրնական նիբուժներու մէջ, պէտք է զատապարուսին: Ասոնց՝ ընկերութեան առած վնասն ամենին ծանրէ ու չարագոյնն է: Ինչու որ կրուն ամեն զորեազնութեանց հեթ ըրբալով, երբ որ աս Հիմք մոլորական կը ըլլոյ, հարկ է որ ամեն զորեք ամսաբարտական ըլլոյ: Բոլոր Եւրոպա աս սկզբունքին հշմարութիւնը ցուցուց, երբ որ ութերորդ զարուն մէջ Արարացիները, և երիտասարներորդ ու երեստասարներորդ զարերուն մէջ Արևոցիներին պյնչափ ուժ զնութեամբ վախուեց: և երբ որ նոյն զարուն մէջ Մաներեցւոց վարդապետութիւնները նիցից, որն որ Ազգիկեան, Վալուեան եւ ուրիշ անարդ ազանդներու միջոցով նորեն նորեն կը կենդանանար: Աս սկզբունքին հշմարութիւնը կը ցուցընեն նոյն իսկ հերեւափեանները, թէ պէտք նոյնն իրենց վրոյ անպատշաճ կերպով կը յարմարընեն: Ինչու համար Ըստեսի, Կորուեցիսի, Դամեիսի մէջ պյնչափ կատազութեամբ կը համառակին ու կը հալածեն ուղղափառ կրոնը: Ինչու համար Անդղիսի մէջ պյնչափի մէջ երեք գար ուղղափառներուն զեմ պյնչափ խիստ հալածանք կը յարմար: Ինչու Միարանեալ նահանջներուն մէջ պէտքն առենները զօրքով ու զէնքով Մորմանները կը զարուին: Նոյն սկզբունքին զօրութեամբը, զօրն որ թէպէտ երեք անպատշաճ կերպով կը զորեածն, բայց ամենին ալ իրեւ հշմարին կը հանձնան, պյսինը թէ մոլորական վարդապետութիւններ տարածողը բանութեամբ կրնայ զարուիլ:

Եթէ հայ աեցն ըլլոյ երկայն ցուցընելու, կրնայինք բողոքականներուն մէրին ամենին հաշակարներուն վհիճները յառաջ րերել, Լուսերէն ու կաղզիննեն սկսելով, և անեկից Անդղիսի Եկեղեցւոյն անցնելով՝ մինչեւ Քրիմը, Լամբիմը, Անտիմը, և պինձեւ մեր ժամանակիները Ըստեսցւոց որեւողինները դալով, որուր ամենն ալ միարերան հրատարակեցին մոլորութիւնները զազելու իրաւունքը, և իրաւուն-

տեսնին՝ այլովիսի զատանութեամբ եւ յամառութեամբ ի գործ դրին, որ անոնց քովը կրնան զուարձութիւններ եւ զրօսանքներ երեւալ այն երեւակայուած զարհութելի տեսարանները, որոնք Հետազոտութեան վրայ կը նետուին:

Ա երիապէս եթէ այտպիսի զապուճն օրինաւոր չէ, զատապարտնելու եւ նաև այն քաջարութիւնը, զորութիւնն ու հաստատութիւնը, զորն որ ցուցուցին՝ հիմակուան հասարակականաց եւ ընկերականաց դաւանանութիւնները ցրուղիներն ու անոնց կատազութիւնները նուանողները, որոնք միանկ նոյն սկզբունքին զօրութեամբն այս ամենոյն զօրեցին: Բայց չեմ կարծեր թէ նոյն կուպրով ներկուած սակաւածի մարդիկներին զատ գտնուի մէկը, որն որ համարձակի ըսել թէ ընկերութիւնը պարտականութիւն ունի իր կործանումը յանձն առնելու, որուն զի ուրիշին իրաւունքը պահպանէ: ուզած շարութիւններն ապահովութեամբ յառաջտանելու: Ուրեմն ալ չհամարձակի մէկը զատապարտէլ այն սկզբունքը, որուն համար Հետազոտութիւնը դրուած էր:

Բ. Բայց առ առեն խօսքերուն վրայ, կրնայ մէկը համբերութիւնը կորսընցընել եւ ըսել թէ զատապարտուածը սկզբունքը չէ: Հազար անոր զեղծումը, ի գործ զրուած անդժութիւնները, պետօրէն թափուած անմեզ արինները: Փառք Աստուծոյ, որ նոյն իսկ Հետազոտութեան առեանին հիմնարկութիւնն անբրաւ չէ եղեր: Խօսինք ուրեմն անոր զեղծութերուն վրայ, եւ առեններ թէ Եկեղեցին ասոր մէջ յանցներ անի:

Եւ նախ առաջին պէտք է որ առոր զիւրաւ հաւանիս, որ եթէ հիմնարկութեան մը մէջ պատահած մէկ քանի զեղծութերուն համար բալոր հիմնարկութիւնը շուտ մը զատապարտէլ հարկ ըլլար, առ առեն մարդիկներու մէջ զանուած առեն հիմնարկութիւնները պէտք Եինք զատապարտէլ, կրօնէն սկսեալ մինչեւ հետազիրներն ու երկաժուղինները: Ինչու որ աշխարհիս վրայ չկայ հիմնարկութիւն՝ որուն մէջ զեղծում մը չկարենայ մասել եւ իրաք ալ մոռած լըլլայ: Աշխարհիս երեսն մարզն ալ ընթէ: Ինչու որ մարզն առեն բանեն յառաջ ինք իր անձին, մարմնոյն եւ հոգայն նկատմամբ կը զեղծանի:

Հիմնարկութիւն մը առ առեն ներբռուստ գէլ է: Երբ որ զեղծութերը՝ չէ թէ ըստ պատահման, Հազար ըստ ինքեան եւ բուն Հետազութեամբ: իրմէ կը ծնանին, եւ այնպէս յառաջ կու զանի բնազըն որ դործը մը իր բնական պատճառներէն կը ծագի: Այդ միթէ Հետազոտութեան առեաննէն իր հիմնարկութեան ներքին որպիսութեամբը անիրաւութիւններ կամ անզիթութիւններ յառաջ կու զային: Ահասամիկ հոս կը դնեմ առ եղանակը, որով առարելական Ամեուը կարգադրած էր որ յանցաւորներուն զէմ վարուի: Եւ կ'աղայիմ որ կը-

ցոզը՝ Քահանայապետաց կոնգակներուն մեջն ըստներէս տարրեր բան մը յառաջ թէրէ։ Քահանայապետներն ասիկա առհմանած առևննին՝ պատահիրած են, որ առնենքն մեկը բաւ լորու, առանց յառաջադրյան իր յանցաւորութեան վրայ դաշտառանաւուն իրդու ուղարձին առնենալու։ ամբասանեալներն ազէկ հազարամին, պատաստաննին երկայն չկուին որ յառաջապին, վիճակներն առնենայն փութով լսուին, և առաջիններն ուրիշ դասերուն մեջ եղածեն մեծագոյն խոսութեամբ պատասին։ կարող են ամբասանեալները զնիւ որուելն եւսը Առարք Պատրոննին առեանը բազոքել։ իրենց սացուածքներն իրեւ առանց պահուին։ վճիռ արուելն յառաջ թեմանիան եպիսկոպոսին խորհուրդ հարցուի. և առնցմ զառ հազար ու մեկ ուրիշ մանր զգուշութիւններ ալ հան ի նպաստ ամբասանելոցն եւ անոր որդուոցը։ Բայց ԿԸՀ-ի առար բանն առ է, որ միշտ թազաթիւն կը արուեր կարգութացութիւննին եւ արացողութիւննին օրոշեալ ժամանեակի մը յայտնազներուն։

Խակ Հետազոտութեան բաները նոյն խակ Լորենդէին պիպութեամբը, որն որ առ բանիս մեջ կասկածելի չիկրնար ըրազ, Հանդիսա, բառաւոր եւ բառական ընդուրիւսկ էին, ուր որ բայցնուակի Եւրոպայի մեջ բաները զեռ մինին ազբանացներ ու վերեզմաններ էին, որոնց մեջ յանցաւորները ինեղաննի կենցանի կը թազուեին։ Հետազոտութեան բանեարկեալներն առանց լզմայի, առանց նեռնակապի, առանց անոր, բազորովին պատ էին։ Լորենդէ միայն մեկ զեզք զտած է, որուն մեջ Հետազոտութիւնը զամբասանեալը երկաթի զարնել կուտար, եւ եր՝ անձնառազանութիւնը խափաննելու համար։ Եւ թեպէս Եւրոպայի բոլոր քաղաքական զատաստանարարաններուն մեջ ուժեւուածներորդ զարուն վերջերը զեռ խոշանակները զործածութեան մեջ եր։ Հետազոտութիւնն արուեն շատ ժամանակէ վեր ալ չեր զործածեր։

Բայց Ա-Դ-Դ-Դ- ֆեները պզորի բան կ'երեւան քեզի։ Ո՞վ զիսէ քանի քանի ընթերցողներ առ բառը ըստ առնենին, կը սոսկան կը զարհուրին։ Բայց զիսէն արգեօք թէ ինչ է տափկա. Ա-Դ-Դ- ֆեն հաւառոյ ներդորեալին, հաւառոյ զաւանութիւն մըն եր, զորն որ ամբասանեալները կ'ունեն երը որ բանեն կ'արձակուեին եւ ազատ թաղ կը արուեին։ Ասիկա ընթերցողները խարել մըն է, կրնայ ըստ մէկը, կրակինները՝ կանթեզի տեղ ծախել մը։ Աղջէկ, եթէ ինեկի չես հաւառար, հաւառա Լորենդէին Հետազոտութեան մեծ թշնամոյն, որն որ քեզի կ'ըսէ. թէ թանձր ազիտութիւն մըն է Ա-Դ- ֆեն այն պատոյն հետ չփաթելը. որն որ յանցաւորի մը կը արուեր, երբ որ յանցաւոր ըլլալը կը ցուցուեր։

Խակ այսպիսի յայտնի յանցաւորներուն արուած պա-

ամբներն ի՞նչ եին : Հետազոտութեան առեանը՝ Կոյժը Վըներ ան ժամանակը, ինչ որ հիմա Երդուեալները կընեն : Անի կու տար թէ արգեօք ամրասանեալը յանցաւոր է, և թէ ինչ առափնանի է յանցաւորութիւնը, և եաբը յանցաւորն արխարհական զատաւորներուն ձեռքը կու տար, ամենայն եղանակաւ յանձնելով որ անոնց հետ քաղցրութեամբ ու պիտի վարուին : Խոկ եթէ անոնց տրամած պատիմը՝ մեզի իրաւացի երեւցածեն առելի խիստ կ'ըլլար, ամիկա երկու պատճառել յանալի կու զար, որոնք մեծ մասուցրութեան արժանի են :

Վարդկան յառաջ՝ նզյն բորբոքութեան առենները, մարդկան կըռոյն մէջ Աստուածութեան պատիմը՝ քանի մը յարենահատ առելի կը ծանրաւար, քան թէ հիմնիւած ժամանակները : Դեռ ան առեն հայուղութիւնը, ուրացութիւնը, ամենասուրբ բաները ստոկայի աեզանակապատճեամբ պզնելը՝ ոչնչ բանի տեղ չեն դրուեր. զեռ կը հաւատային թէ ամենամեծ շարիք մըն է ուրիշներն ալ այս անկարգութեանց մէջ ձգելը. առ ակացութիւնն առելին որ բավանդակ ընկերութեան թշնամներ կը համարեին անոր ընդհանուր Ցիրոջն եղան անորդութիւնը և իր ուրիշ առակ առնուիլը : Յայտնի է որ առանց հիմնական առեն հինգամ բաներ են, որոնց սյնչափ միտ շիդրուիր. բայց ան առենները մարդիկ առանց կը մասածեին, և առ մասածութիւններէն կ'ընալով հետաշալ, իրենց զարձանն համաձայն ալ կը դորեւին :

Մէկալ պատճառն է, որ Եւրոպայի մէկ ծայրէն մէկալ ծայրը՝ պատճառական ծրեւելուները հիմնակարնեւ շատ առելի խիստ ենն առեան յանցանցներու համար, որովհետեւ զեռ այն խառնութեան մէկ մասը կը պահպէն, զորն որ Եւրոպայի երեսը տարածուած բարբարոս ազգերէն առած էին : Ուստի մարդիկ իրենց ժամանակին և իրենց կրթութեան համաձառնածելով, չենն կրնար ուրիշ կերպ վարուիլ :

Գ. Այսու ամենային, կրնաց մէկը նորեն ողնոյել, զանտա շեռ կրնար ուրանալ որ Սունի-յի մէջ Հետ-լուսութեան առաջնորդ անձնան ու հայութ ըլլու : Ես ալ կը խոսուածելում որ ամենանշանարիտ է, և ուրիշ կերպ չեր կրնար ըւլալ : Ամեն անդամ՝ որ իրիսաններն իրենց շվերարեած բաներուն մէջ ձեռք կը խոժեն, միւս առանց կը պատահի : Այսանիցի մէջ Հետազոտութիւնը քազաքաւիսն առեան մը զարձաւ, Հառմանի Առար Պաշտոնին իրիսանութեան առելն զուրած հանուեցաւ, և ուրիշ շատ զատերու վրայ զատաւածուն ընելլու որպատեցաւ, որոնց համար որ չեր առհմանաւած : Վարից յառաջ եկան այն զեղեմներները, որոնք ուրիշ առելեր անձակած էին : Բայց առար մէջ Ա. Եկեղեցին ի՞նչ յանցանք ունի : Իր յանցանքն առ միայն եղաւ, որ Արքազան Քահանացապեաններն առեն եղանակաւ, առանձին թղթերով ու հրապարակական Առհմանագրութիւններով, շատ բանացին

անոր խռովութիւնը մեզմացընէլ, և իրենց ջանքը պարագանեց չգնաց, որովհետեւ այն վեհ ազդը բարեկարսութեան մէջ երեւելի էր:

Ահաւասիկ քիչ խռովով՝ Սպահական Հետազօտութեան զեղծմանըներն արգելելու համար Քահանացապետներուն ըրած ջանքը, ինչպէս որ Լորենդէի զորքերն կը քաղէ թիւպինեկնի Հեծքելէ ուսուցիչը:

1. Խոկքանէ վեր Սիրատոս Դ. Քահանացապետը Սպահական Հետազօտութեան վրայ այնպէս տէզո՞հ էր եւ աշխարհի խիստ բողոքները ըրած, որ երկու արքաւնիքն իրարունեան թշնամացան, երկու կողմանէն ալ իրարու գետպանները բանուարկեցին, և Փերդինանդոս բալտը իր հապատակները Հռոմէն կանչեց: Սիրատոս Դ. վերջապէս զիջու, և 1478ին Նոյեմբերի 1ին կոնդակը տուաւ. բայց Եարեն Ս. Ամուս Ուելլսայի Հետազօտութեան վերակացուներուն ըրած խռովութեան վրայ քանի մը բողոքներ ընդունելով, նոյն կոնդակին ես տուաւ, և ուզեց որ ալ վերակացուք առանց եպիսկոպոսներուն շկարենան զատատան ընել, և գէմ կեցաւ ուրիշ զատատաներու մէջ ալ նոյն առեւանը հասաւանելու, որովհետեւ ան տեղուանիքն արգեն եպիսկոպոսներու հասարակ առեւանելոր կային. և Երր որ քիչ մը Եարը Նոյեմբերին թագուհին բազմանք ցուցուց որ ես առնուի Հետազօտութեան առեւնին մէջ եպիսկոպոսներուն խռովուելու հրամանը, Սիրատոս Դ. տուցոյ և շատ բազմավարութեամբ, բայց միանդամացն հասաւանութեամբ զւացաւ:

2. Մանեանդ թէ տարիե մը Եարը Քահանացապետը Սփակայի Հետազօտութեան խռովութիւնը մեզմացընելու համար, Ուելլեսայի Մաներիդ Վըրեպիսկոպոսը՝ բողոքման քահանացապետական զատաւոր անուանեց, որուն պիտի զիմէն Հետազօտութեան առեւանէն շափազանց խռովութիւն կրողները: Եւ իրեն անանկ երեւալով, որ նոյն բոկ արքեպիսկոպոսն ալ բաւական զիժութեամբ շիմարուիր, ուզեց որ Հետազօտութեան զնիւներուն գէմ բողոքովներն ուզզակի իրեն զիմէն. շատ զատեր չնիցեց, շատ պատիժներ մեզմացուց, ուզեց որ աւելի մարդասիրութեամբ վարուին հերետիկոսութեան վրայ զզնացովներուն և նոյնը մերժովներուն հետ, և թէ թագաւորն ու թէ թագուհին ի աւր քրիստոն երդութեցուց, որ աւելի ոզորմած ըլլան մալարութեան մէջ ինձած հապատակներուն վրայ: Բայց Փերդինանդոս թագաւորն ու Եարը Կարուս Ե. կայսրը կը ջանալին արգելել որ ամենեւին Հռոմ բողոքուի:

3. Դարձեալ Քահանացապետաներն ամեն ջանք ըրին, որ զատազարտուած յանցաւորներուն՝ բազմաբական պատիշն ու ժամանակաւոր ինչքերն ես զարդուին, նոյնպէս աւելի եւ փութով ջանացին որ անոնց որդիրը՝ ոչ պատույ և ոչ ըն-

ինց կողմաննեւ՝ մասս մը իրեն։ Զդիացեալ Հերետիկուսներուն ներառմանը ալ՝ առարելական ըմբռան այլքւայլ հնարքներ կը մնառեր իրենց թնապյելու համար։ Քահանայապետները շատ անգամ Հետազոտութեան վերակացուներան կը յանձնեին որ զանոնք գազունի արձակեն։ որպէս զի քաղաքական պատիժ ներէն եւ հրապարակական նախատինյաներէն ազատ մնան։ իրաք ալ 50 պյազիսի անձինք ծածուկ արձակուեցան 1486ին Գետրուարի 11ին արուած քահանայապետական հրամանաւ։ Խոյնչափ մ'ալ երկրորդ որը դարձեալ Խոյնչափ անձինք Յունիսի 30ին արուած Համառատագրով արձակուեցան։ Եւ եարը նորէն Յունիսի մէջ որիշ խել մը անձինք որոնց որշափ ըլլար վիզրուցեր Լորենդէ, որն որ այս ամենայն գեղքերը կը պատմէ։

4. Յունիս Բ-ին եւ Լեռն Ժ-ին քահանայապետութեան առեն առեն ալ Հռոմ բողոքելը կը շարունակուեր։ Եւ նոյն Լորենդէին պատմութենէն դիտենք, որ շատ մը գեղքեր կը պատահէին, որոնց մէջ առ Քահանայապետները բողոք ընազներուն համար առանձին գատառապներ կը տահմանէին, որպէս զի Հետազոտութեան ձեռքէն ազատեն։ Շատ անգամ Քահանայապետներն իրենց յայտնի կամքը Հետազոտութեան գատառարներուն կը յայտնէին, որ թեթեւ յանցանքի տէր եղազներն արձակուին։ Քահանայապետը շատերն ալ Առնիենդոյ կամ ապաշխարութեան քուրք հազնելու պարտաւրութենէն կ'ազատեր, իրենց գերեզմաններուն մրայ զրուած պատմոյ նշանները վերցընել կու տար, եւ այլն։ Քահանայապետներուն ըրած առ ամեն դիրքութիւնները՝ շատ անգամ ազգեցութիւն կ'ունենային, շատ անգամ ալ շին ունենար, վասն զի Ապանիսյի թագաւորները՝ ապանալիքներով կը զախցընեին Հետազոտութեան գատառարներուն տէզը խարսած գատառապները, եւ կամ թոզ շին տար որ քահանայապետական Համառատագիրներն ի գործ դրաբն եւ շին ուզեր հնազնողիլ Քահանայապետին։

5. Շատ անգամ ալ կը պատահէր որ Քահանայապետը կամ իր նուիրակը համար կը պահանջէին Հետազոտութեան գատառապներէն, առևոց դէմ նզոմք կը սպառնացին։ Հռոմ բողոք ընազները հալածած ժամանակին, եւ շատ անգամ իրօք ալ նոյն գատառարները նզովեցին։ Օրինակի համար Լեռն Ժ. Քահանայապետը նզովեց Պոլեսոյի Հետազոտութեան գատառարները, կարուս Ե. Ժ. կամացը հակառակ։ Բաց ասկից՝ Քահանայապետները արուած եւ կամ արգեն կես մը ի գործ դրուած վճիռներն ալ Շնիցըն։ Շնորհէ կարուս Ե. Ժ. Ակրուէս անունով քարոզիլ, որն որ Լուտքարականութեան կառակածի մը համար վանքի մը մէջ պիտ' որ բանարկուեր, Պօզոս Գ. Քահանայապետէն՝ անոնց հրատարակուցան, մանուանդ թէ կանարեամ Կղզիներուն եպիսկոպոս անուանուեցաւ։

6. Աւան Ճ. 1519ին ուղեց Սպանիական Հետազոտութիւնը բարեկալ բազում գործութիւնները անհիմ իր շնորհաց ջառ թղթերը բանի տեղ չեր դրան, եւ առ նկատմամբ քահանայապետը խիստ իմաստուն կարգադրութիւնները ըրտ էր: Բայց Կարոլոս Ե. ամեն մինչու բանեցուց քահանայապետին խորհուրդը պարագի հանելու եւ անոր տուած երեք Համառագիրներուն գործադրութիւններ խափանելու: Քահանայապետը վախճառներու համար Սպանիայի գետպանը Սարոլոս Ե. ին խորհուրդ տուած որ մինչեւ դրանց Լուտերին կողմբ բռնէ: Այսու անձնայնին Նետոն Ճ. ցդագրեցաւ յայտնելին թէ Սպանիական Հետազոտութիւնը չառ քարեաց պատճառ կ'ըբայ:

7. Յախորդ ժամանակներուն մէջն ալ քահանայապետներն իրենց ջանքը յառաջ կը տանեին Հետազոտութիւնը մեզմացընելու, ինչպէս կը պատմէ Լորենդէ: Պազոս Գ. Բանառաւորապէս խիստ կը արտօնէր Սպանիայի տէրութեան Հետազոտութեան վրայ, եւ կ'ազնէր անոնց՝ որոնք նոյնին Նէտապալսոյ մէջ հաստատուիլը կ'ուզեին խափանելու: Այսու Գ. Կարոլոս Պորրումէս առար Կարգինալին հետ միաբան կը ջանքը որ նոյնը Միլանի մէջ ցդրուի. եւ Լորենդէ յայտնի կը խոստովանի թէ Սպանիական կառավարութիւններ պարուր կը համարէր Հետազոտութեան գառաւորներուն կողմն ելլիր, ամեն անզամ որ Հռոմ այնպիսի բան մը կը հրամացէր՝ որն որ իրեն հանոյ չեր:

Ես առնե եւ առանց նման խորհրդածութիւններէն Հետափել իրաւամբ կը հետեւցընէ, թէ Սպանիական Հետազոտութեան պատմութեան մէջ Հռոմայ Ամոռը մէծ պատուավ կը տեսնուի, իրեւ. հայտնապետներու պաշտպան ինչպէս որ ամեն առեն եղած էր:

Այսու անձնայնին ով որ շուզեր անիրան ըլլալ, եւ նոյն ազնուական թագաւորութեան պիճակը կը մնածէ եւ Կիմենց թէ եօթը հարիւր տարի Երարքուց դեմ ըրած պատերազմներուն ու կոբոններուն մէջ ինչը իրեն իրած էր, աւրող զաւաներու աւարաւութիւնները, հարիւր անդամ իրարու ձեռքեն յարձակմամբ առնուած քաղաքներու աւերաները, ժողովրդոց անդորրոյն կոստանները, զարերով գերա թիւնը, այն ամեն չարիքները՝ որոնք այնպիսի բարբարութեան հարստահարութեան տակ կը պատահէին, ալ իրեն զարժանեալու բան մը լ'երեւար որ նոյն ժողովութիւն եւ իր իշխանները քիչ մ'աւելի քրեժինդիր եղած ըլլան իրենց հաւատրին, եւ ուզած շըրքան նորեն վասանդի մէջ ազել՝ այնշաբ արցունք եւ այնշաբ արիւն թափելով անարատ պահէլները: Ամենայն արգարութիւնն կը պահանջի որ առ պարուաներուն միտ զնէ Սպանիական Հետազոտութեան վրայ զաւատաւած ընկը ուզուց: Բայց ինչ ժամանակին մարդատիրականներն իրենց գործախտան զթ ոյն մէջ զարժանալի համա-

կրութիւններ տնին : Այժմ է Հրապարակական շարիք մը խա-  
փանելու համար՝ պյուղիսի տեղադամի մը արիւնը թափանելու  
ըլլոց, որն որ Առառածոց, թափառորին ու ընկերութեան գլու-  
խուն է, ամենքը բարորոտին զում կը կարին, իսու լաւ կ'ոզ-  
րան, կը զայրանան, եւ հեծութեան ազազակնին աշխարհիքիս  
շորս անկիւնները կը հնչեցրնեն. իսկ եթէ այն անզզ ամին  
խնայութելով՝ բայօթ ընկերութիւնը հրոյ եւ պրոյ տակ իշխայ,  
շուտ մը աշուշներուն արցունքը կը լորիայ, հեծութիւննին  
կը դադրի, մասնազնները կը թազութն, եւ այ անձից եաբը ոչ  
որ առոր զրայ պէտք է բերան բանայ :

Ով որ արիւնէն Եղմարտապէս կը սոսկայ, ով որ հա-  
ստացելոց վրայ Եղմարիս ուր տնին, անիկա լիկընար շտեանել  
որ Հետազոտութիւնը՝ իր հատակուած երկիրներուն մէջ  
հաւառայ միութիւնը պահպանելով, առելի արիւնէն զու-  
թիւն, կոտորած ու առերում խափանած է, քան թէ բայօթ  
աշխարհիքիս միապեանները : Ըստ Հետազրքրական բան Կ'ը-  
լար լսելը, կըսէ Ցը Մեսմբը, թէ նևէ պատասխան կու տոց  
Հետազոտութիւնն աստափի թշնամի մը, եթէ Ազգանիացի մը  
իրեն աս խոսքերս ըսկելու ըլլոց. Քու աշքդ լսաւ կարծառես  
է, եւ միայն մէկ կողմը կը տեսնես. առոր ներհան մըր որինա-  
դիրները բարձրէն նայելով՝ լսաւ բաներ մկանդ կը տեսնեին :  
Վելսառաներորդ գարուն սկիզբը բոլոր Խըրակա հրդեհի մէջ  
ականան, եւ այն հրդեհին իրենիք զիրենիք պատելու համար՝  
Հետազոտութիւնն իրրեւ գործնական միջոց ձեռք առնի. պյու-  
ղիւնք հաւառայ միութիւնը պահեցին եւ կրօնական պատե-  
րազմերուն առնեն առնին : Գուն մըր վրայ մասագիր շիս ե-  
զած. բայց թէ ազ փարձառաւթիւնն ըլլոց մըր գործքերուն զա-  
տաւորը : Ահա աշքից առնեն է գերբանեիսցի երեսուն տարւան  
պատերազմը, որն որ Լուսերին Հրապարակախոսաւթիւննե-  
րեն, Կրիեանիութիւններուն է. զեզացիներուն կատազութիւն-  
ներըն բարրորեցաւ. ահաւասիկ գատզիսցի, Անդզիայի, Ջիան-  
տրայի պատերազմները, Ս. Բարիթ ողիևուսի կոտորածը, Մե-  
րինայի կոտորածը, Անենի կոտորածը, Մարիամ Արաւար-  
դին, Հենրիկոս Գ. Բն, Հենրիկոս Գ. Բն, կարալու Բ. Բն, Օրո-  
նիացի իշխաննին մահը, եւ առնեց նմանները : Չեր նորազաւո-  
ներուն թափած արեան վրայ եռապարկ նաւեր կրծան նաւար-  
կել : Ասոր համեմատութեամբ Հետազոտութիւնն թափածը,  
մէկ բանի հազարյ արիւնը կրեայ բռուիլ : Խ՞նչ պատասխան  
կրեայ արուիլ պյուղիսի պատճառներով խօսողի մը : Թող ըն-  
թերցազը մոռածէ, եւ անտեղի Հրապարակախոսաւթիւններն  
արհամարհէ :

Քահանայապետ:

Ա. Քահանայապետներուն մազութիւնները: — Բ. Խրենց աբրունեաց  
շեխութիւն:

Մինչեւ Հիմայ յիշուած առարկութիւնները Եկեղեցւոյ  
գեմ թափելէն եարը, ալ բոլոր բարկութիւններու նպատակը  
Կըլլայ Հռոմայ Քահանայապետը: Ընոր վրայ մազեզնութեամբ  
կը յարձակին բողոքականները, անառուածները, անհաւատ-  
ները, ստահակներն ու յեղափոխականները, և առներ ամենքն  
ալ բան մը կը դանեն իրեն դեմ խօսելու, պատճառ մը կ'ու-  
նենան իր վրայ յարձակելու: Խրենց խօսարհ, Տահացեալ,  
աւետարանական ազքառութեան վրեժինդիր ըլլալով, շեն  
կրեար տանիլ որ Քրիստոսի փախանորդը գահու պերճութիւն  
եւ աբրունեաց զեխութիւն աւնենաց: Խրենց անարատ սկըզ-  
բունքներով եւ անարատ վարդով մարզիկ ըլլալով, կը գայ-  
թակդին Հռոմայ Քահանայապետներուն մոլութեանց վրայ.  
Իրենք Հաստրակաց բարիքը սիրելով, կը ցաւին որ Քահա-  
նայապետական իշխանութիւնն իտալիայի երջանկութեան մըշ-  
անդինեաւոր արգելք կ'ըլլայ. աւստի ամենքն ալ միարան ձեռք  
ձեռքի տուած՝ կը ջանան զինքն աչքէ Հանել, անարգել եւ  
պյազիսի զինակի մէջ ձգել, որ ալ երկրաւոր բաներու մէջ  
շիառնուելով՝ ազօթք ընե, որ Դնէ, իրքեւ Լատերանու Ե-  
կեղեցւոյն պարզ աւազերէցը: Ջննենց իրենց առ բարի բարի  
բողձանելները, նախ առ զինոյս մէջ Քահանայապետներն անձին  
զերաբերեալ բաներուն կողմանէ, իսկ Հետեւեալ զինոյն մէջ՝  
իր ժամանակաւոր տէրութեան նկատմամբ:

Ա. Ռուաթին բանը, որն որ ծայրադ պին Քահանայապետին  
վրայ աչքերնին կը զարնէ եւ զայթ ակզութիւն կ'ըլլայ. ան  
հաւ-ին-նաւել նն, որնոցիւ իր-ու-ցնէ ողուն-ու ին Քահանայ-  
դիւները: Որովհետեւ ադ զայթ ակզութիւնն առառաւծային վա-  
սաց Համար սաստիկ նախանելով ըկցուած են, անոր Համար  
շեն կրեար տանիլ պյազիսի ամսին ու նախատինըրը: Հաս-  
նելով կը տեսնես, ընթերցող, ստահակներու հետ կառե-  
րու բան շունինք. ոյլ միամիտները բախւերելու եւ զայ-  
թակդութիւններու գեմ զիրենք զօրացընելու ենք: Այսու-  
ամենայնին կը Հարցընենք նոյն ստահակներուն. Ան Բնէ է,  
որ պյազափ կը նեղանան Ա. Պետրոսի ամսուին վրայ տեսած  
ամեն անկարգութիւններուն վրայ, եւ եարը կ'երթան ամեն  
անզ ամեն քար կը շարժեն կը մնառեն որ բառն անկար-  
գութիւններնին գտնեն ու աշխարհիքին աշբին առջեւը դնեն:  
Աշ եկեղեցականներն են եւ ոչ բարեպաշտ Հաւատացեալնե-  
րը, որ անամուխ քանին պես իրենց հօրը խայտառակութիւ-  
նը կը յայտնեն. իրենց են՝ որ բոլոր եկեղեցական պատմու-

թեան թերթերը դարձնելով, անարժան գործք մը կը փընտեն, եւ բան մը զատենուն պէս լսել ուզողին եւ շաղողն ականից կը լեցնեն, անոնց վեպեր կը չինեն, կատակերգութիւններու մէջ կը ներկայացնեն, եւ բանը մէկցըներով, շափազանց կերպարանց տալով՝ ազէկ մը թունարելէն եաբբ. ծաղքելու համար բազմաթիւն առցեւը կը հանեն զիրքերու եւ թատրոններու մէջ։ Արդ բնու եռանց է ասիկա, եւ որոն կը հասկըզնեն թէ այնպիսի անկարգութիւններն իրենց անհանոց են։ Ասիկա միայն բառական չէ իրենց կեղծառութիւնն ու զարանութիւնը յայտնելու։

Եսաւ առնայնի իրենց գետ առ դէմ պատասխան տալ ուզելով, սովոր է ըստնին թէ քահանայապեաններուն մէջն ունակը այնշատ արժանի զգանուեցան այնպիսի առնարարքը արժանապատճեան։ Այս, եղան ունակը, զան զի անակը ալ հասարակաց հոգեն առեղծուած մարզի ըլլարով, կրցան իրենց առանձնական կենաց մէջ օրինազանց զանուիլ։ Շատուած ուզեց այխարհքեա առ մշտատե տեսարանը ցուցընել, որ իր նկեղեցին միշտ մարզու մը կառավարութեան տակ մայ։ բայց ուզեց մանդամայն իր կարգութիւնը ցուցընել առ մէկ տիար եւ մեզաւոր մարզուն մրաց, պահելով զանիկա անսիալ վարդապետութեան մէջ, թէպէտ եւ սիալական իր գարուցը մէջ։ Առաջ ցուցուց երկու աշխատ կոյսերուն ալ, թէ որչափ զօրաւոր է իր ներկայութիւնը՝ զօրն որ շիպական ցըներ իր նկեղեցւոյն մրայէն, որով եւ անոր չեն կրցար յաղթել, չէ թէ միայն անոր գետ ի զօրե դրուած անն շարհնար նենդութիւնները, ոչի եւ ոչ նոյն իսկ քահանայապետներուն մայութիւններ։

Բայց քանի քահանայապետներ իրենց առաջնան անարդեցին։ Հարաշի պէս բան կ'երեւայ, որ երկու հարիւր վախտուերկու քահանայապետներու մէջն, որոնք ուորը պէտրուէն սկսեալ, մինչեւ պիստ թերորդ կը համբռան, վեց կամ եօթը հոգին առելի այսպիսիններ չեն զանուիր։ Անոնց ալ այնշատ ապիքատ երեւնալուն պատճառ առ եր։ որ այն աթտաբն մրաց նուած են, ուր ամենայն ըիծ ամենածանը կ'երեւայ, ուր որ եօթէ ժամանակաւոր իշխաններ ըլլային, իրենց յանցուորութիւնը եւ ոչ իսկ ուշի տակ կ'իջնար։ Կը հարցընեմ անոնց, որոնք քիչ շատ պատճառներուն տեղեկութիւն ունին, թէ արդեաք այն վատանուն քահանայապետներուն մէջ զանուեցան մէկը, որ շըսեմ հաւասար, հազարման վարք մ'ունեցած ըլլայ՝ Մեծին Հենրիկոսի, Մեծին Լուդուիսիոսի եւ Մեծին Պետրոսի վարուցը։ Արդ բ'նորին կ'ըլլայ՝ որ անակը իրենց անառակութիւններովը, անիքաւութիւններով եւ Մաքրիաւելեան քազարականութեամբը, եւ ոչ իրենց պ'եծ անակը կորալնեցընեն, ուր որ քանի մը քահանայապետներ՝ անոնցն ըստ նուազ պակասութիւններով։

այնպէս անուրդ համարութիւն։ Ասիկա տողոց է՝ մէկ կողմանէ կը ցուցընէ թէ որչափ մէծ կըլլայ արտաք՝ այնպիսի ամենաբարձր արժանաւորութիւն անեցողին վրայ։ բայց կը ցուցընէ մանգանայն թէ որչափ նաև անիրաւ է այնպիսի դառն եղանակա իրենց վրայ գալուազարտեց այն բանը, որն որ ուրիշ եւ բաններուն վրայ անուարդերութեամբ։ կ'անցնասի։

Բայց ասկից՝ թնջ են ան արաւոները, որոնք քանի մը քահանայապետներու վրայ կը բամբառուի։ Ամանց այնպիսի յանցաներներ կը արտիթն, որ իրենց քահանայապետութեան առ առենք գործուած չեն, հասկա յառախաց պին, երբոր գեռ քահանայապետութեան առափնանը հասած չեն։ ոմանց ող յանցանք կը համարուի ան բանը՝ որն որ սառուցի իրենց խիստ մէծ զովեաս է, թնջէա առաքելական լութունն իրաւունքները պաշտպանելու մէջ ունեցած հաստատութիւննին, յարաւուութիւննին։ Մէծ քար զայթակցութեան կ'երեւոյ ոմանց, քանի մը քահանայապետներուն իրենց ազգականներուն վրայ շափէ զաւրս հոգ ունենալը. բայց չեն մասենք որ ասիկա առելի զիւցազնական քաջութեան պակասութիւնն է, եւ ոչ թէ հաստարակ առաքենութեան պակասութիւնն մը, թնջու որ ազգականներն ըստրովին զատուիցը՝ ունելի առեսանական կատարելութիւնն մըն է, քան թէ բնական առաքենութիւն։

Եթէ քանի մը առելի յանցաւոր քահանայապետներ այն վեհափառ ամեռուն եղան, ասիկա երբ պատահեցաւ։ Արգեօյ ան առեն երբ որ Եկեղեցին նոյն իրան հանգարսութեանը իր Գլուխոր կ'ընարեր։ Սառուցի չեւ Աստ զի ան առեն Եկեղեցին միշտ այնպիսի անձններ կը բարձրացըներ ծայրագոյն քահանայապետութեան բարձր առափնաննին, որոնք ամեն կողմանն առնենութիւն արաւ մը չունեին։ Բայց երբ որ կազմակցութիւններն ընարսութեան մասնակից եղան, երբ որ այնար հական մարդիկ եւ իշխաններն իրենց անձնական կիրքերէն շարժելով՝ նոյն ընարսութեան մէջ կը մօնեին, ան առեն այնպիսինները յառաջ քշուեցան, որոնց աչք զայտելով՝ որպէս զի հերձաւածի եւ պատերազմի մեծագոյն շարիքները հեռացուին, եաբէն քահանայապետական առափնանին նախամինըն եղան։ Ասոյ համար առ բանիս մէջ սուրբ Եկեղեցին բարեւասզները պէտք եին քիչ մը ձեռուընին կուրծքերնին զնել եւ քննել թէ զայթակցութիւնը որ ազրերէն բխած է։

Այսու ամենայնի թէ եւ կը շնորհէնք որ մէկ քանին պյեղափ արժանաւոր գանուած ըըլլան այն ամեռուն։ բայց մասնպանայն պէտք ենք զրոցել որ շատերն ամէն կատարելութիւններով զարդարուած եին։ որով եւ նոյն ամեռուն իրաւամի իրրեւ ափեզերաց մէկ զարմանալիքը կը փայլի։ Աւտարանը հրատարակած է որ քրիստոնէի մը գործել կրցած ամենէն բարձր զիւցազնական սիրոյ ներդարձութիւնն է իր սեպհական ոչխարժերուն եւ քրիստոսի համար կեսները զոհե-

ը. արդ՝ Քահանայապետներուն մէջն վայթ անէն առելին այս զից ցավական գործոցութիւնը կատարեցին։ Ամսելը խորան-ներու վրայ պաշտօն ընդունելու արժանի եղան՝ բարսր առե-տարածնեկան առաքինութեանց կատարելութիւնն ունենալ-նուն համար։ Ամսելը առաքեալներու կարգը գրաւեցան՝ բար-բարու ազգերու և երկիրներու մէջ առետարածնեին քարոզու-թիւնը տարածելու առանցներեան համար։ Ամսելը Եկեղեցւոյ վարդապետներն ըստ Եցան իրենց իմաստութեան պատճառու-ամսելը մարտիրոս եղան՝ հայածանիքներուն մէջ անյօդզազդ համատառութիւն ցուցընելով։ Հոռմաց Քահանայապետներուն ամսելն զից ցավական առաքինութիւններն ալ զրեթէ զարմանը չեն պատճառեր։ Վասն զի աշխարհքա վարժանէ անձնց վրայ նոյներն իրենց առջարական բան մը նկատելու։ Իրենց ազգա-տասիրութիւնը, անձնն օգուտը շինուանելով, եռանդուն առ-տամաժպաշտութիւնը, վարուց արբութիւնը, ընկերուիրու-թիւնը, հաւատացեալ հօմին վրայ հսկազութիւնը, անդա-զար ազոմքը, և առանց նման անրաւ առաքենութիւններ։ Միուրդ բեր մէջ մը մը օրերն ու մը հարց առենները Աա-տիկան նասաց Քահանայապետները, և նայէ որ կրնան զրա-նել ուրիշ իշխաններու յախարդութեան մը մէջ իրենց քափք դնելու մարդիկ։ Ո՞ր արբութիրն անձնցան է, ուրիշ բան չեմ ըստը, Պիտո Զ. պէս չարակրութեանց մէջ անյօդին ախոյ-եան մը, Պիտո Է. ի պէս քաղցրաբարոյ և եռանդուն առ-տամաժպաշտ մը, Լեռն մին. ի պէս վոյցինեանոց և արիս-սիրու մը, Գրիգոր Ժ. Զ. ի պէս ծանր և իրաւասէր մը, Պիտո Թ. ի պէս եռանդուն հրեշտակ մը։ Մեկնէ ի չարն, կրկնէ, ծազրէ որշափի կուզենս, զարձերուն պատմութիւնը կեցան է. Ծազրե-լով, շարախօսութիւններով չի լինաւիր։ Եւ եթէ առ առանկ է, բնազեւս որ իրոք ալ առետարակութիւն է, ինչ մէծ անիքառու-թիւն է չառանել պյառափ ֆահէրը որոնք բոլոր աշխարհքին լու-ռաւորութեան համար կը վասին։ Եւ միայն բանի մը ազօտ բի-ծերուն առնելու կենալ և միայն անձնոց վրայ խօսիլ։

Բ. Ընդհանուր ամբառատանութիւններէն եւրը՝ մաս-նու օրենքը կու զան, և անձնց մէջ ամսելն յառաջ բահա-նայապետնեկան արբութեաց զեխութիւնը յառաջ կը բերուի։ Խնչու, կը հարցընեն, Դ-ր-դ-յ Ք-հ-ն-ո-յ-դ-ու, Կ-ր-դ-ի-ւ-ն-է-ր-ն ։ Եթէ զարդարութեան պատմութիւն է, վայսէ պատմու-թիւն պէտք է պահպան կը միայնին, ինչու այն առանձ ազքատնե-րուն շիրաշխութիւն։ Հետեւ ալ զիսուն մէջ Քահանայապետն ժամանակաւոր տերութեան վրայ խռովիքնիս առ հարցման ըն-դարձակ պատասխանը կու տայ, ոյսու առնեացնիւ հառ բանի մը խօսք զրոցելու անզուտ չէ։ Խնչու համար, և ալ նախի կը հարցընեմ, ինչու համար առ արտունից չեն ըներ այլազանցնե-րուն զեխութեան գէմ այն առետարակութեան ազքատութեան

վրեժինակիրները : Առանձ զի առնեածն ծանօթ է որ պայցն անգղիսիան կզերը , որն որ այնչափ տակաւամթիւ է , շատ առելի եկամուռ ունի քան թէ բավանդակ ուղղափառ Եկեղեցին մեկանց առնելով : Գուպոցեղ բազոքականն էւ ուրիշ լատերը Ֆելլո Հացիները Ֆելլո ասիկա յայտնի ցուցուցած են : Եւ իրացընեւ տրամադին ալ անիրառ չէր ըրար , թնջու որ առ եկամուռներն ըստ մեծի մասին դժբախտ իրավանայէն կու զան , ուր ուղղափառ ժողովուրդը բանութեամբ կը պարտաւորի այլազգանդ կզերի մը թէ ուշակ վհարելու . այս եկամուռները կը մսխառն բազոքական պաշտօնեաներուն եւ հագիւներուն կանանց և ազնանց ամբարտաւան շապաւթեան . առ եկամուռներն ամենեն վախճան մ' ալ յունին , թնջու որ բազոքական կզերը եղծեալ աստուածաշունչի մասաւար ընթերցուած մը ժողովքրդական առջեւոր գներէն զան ուրիշ հոգեւար ծառայութիւն մ' ըրած յունի : Արդ՝ Բնացէւ Կըլոյ , Նորէն կը հարցընեմ , որ առ զեզեմնե զէմ խօսազ և դաշրեցընելու խնացոզ մը չիզբանիր :

Խոյց մէկդի թողունկ ասիկա . Քահանացապեաներն ու Կարդինալներն Բնացէւ կը զեղանին իրենց եկամուռներում , թնջ է քան զեխութիւննին որ այնչափ զայթակզական կը համարուի : Համայ Քահանացապեանն եկամուռն այնչափ քիւ է , որ չկայ ուրիշ իրեն հաւասար զեհապեա մը , որ անոր ունեցածն կրկինն ըստ աւելին յընդունի իր ուերութենին : Չորս միլիոնով կը հոգայ իր արքունիքը , Կարդինալներուն ժողովքը , իր նուիրակները որոնք իր բարձր իշխանութեան պատճառաւ բազմաթիւ պէտք են ըլլալ , եւ միանդամայն ձեռքն ալ միշտ բաց և թէ առանձնական եւ թէ հրապարակական դժբախտութեանց անսպառ զթով ոգնելու : Իսկ Կարդինալներուն ընդունած եկամուռը որշափի կը հանի : Ասիկա զիսեն ամեն զիտնալ ուղողները : Սուրբ Եկեղեցւոյ իշխանի մը եկամուռը լատ նուազ և Գազգիայի Ծերակուանին մէկ անգամն եկամուռներն , որն որ ուրիշ պաշտօն յունի , բայց եթէ առրին քանի մը անզամ Այս մը ըսել . խիստ նուազ եկամուռը ունի քան զԱնդղիական պաշտօնեայ (երեց) մը , որն որ երկու կոմ երեք հասացիներով զիւրութեամբ իր եկամուռը կը զիզէ , եւ ոչ ալ հոգ կ'ընէ հոն բնակելու , ուր իր պաշտօները կատարելու կը պարտաւորի : Արդ՝ ուր է այն մեծ զեխութիւնը , որուն զէմ այնչափ կ'աղաքակիւն : Հացին թէ կարոզ են իրենց ասուրնենին զայելլութիւնը պահել շափառ սեղանով մը . հըդելով իրենց սփոփաները և շամենարով ամենենին այն խնջոյքներու , կարաներու , թատրոններու և ուրիշ զրուանցներու համար եղած ծախորը , որով աշխարհաները իրենց ունեցածը կը փնտցնեն :

Իսկ աղ բատակներուն եկամուռնը՝ թնջ կ'ուզես որ ըսեմ : Աս մասեսթինը զիսեն առջ անզամ մի զուս : Յուզայ ,

որն որ համարեցաւ թէ Մադզագինացին յափէ զուրու շապառ-  
թիւն կ'ընէր. երբ որ թանկազին իւղոյ մէ ձ անօին մը Յիսուսի  
պատուցին կը զարծածէր, ուր որ աւելի ազէկ ըրած կ'ըլլար.  
կ'ըսէր, եթէ նոյնը ծախէր ու զինն աղքաններու բայցէր: Եւ-  
թիւզէս որ աս խօսքը Յիսուսի գէմ գործածուած էր, նոյնուու-  
շատ եւ շատ անգամ կը զարծածաւ Յիսուսի հարցին ուորր Եւ-  
կեղեցւոյ և իր Փոխանորդին ծայրագոյն Քահանայապէտին  
զէմ: Խոցը Յիսուս Քրիստոս մասնիչին այն մասնաթիւնը չէ  
թէ միոցն չհամեցաւ, այլ նաև ուհանեցաւ, յանդիմանեց, եւ  
անոր հակառակ զօվեց Մադզագինացոյն շապառթիւնը՝ իրեւ-  
բարի գործք մը, եւ իրեն նաև ժամանակաւոր վարձք տուաւ,  
այն զեղեցիկ յիշառակը բոլոր Եկեղեցւոյ մէ:

Այս՝ նոյնը կրնանք ըսել նաև այն վայելլաթեան  
համար, որով ուորր Եկեղեցւոյ համբեները կը վարուին, եւ  
զորն որ իր թշնամիներն իրեւ զեխութիւն կը յանդիմանեն:  
Աւան զի նոյնուու որ ուորր տաճարները մէծ շքեզութեամբ  
կը զարդարուին, որպէս զի անոնց արտապրին վառաւորութիւ-  
նը մոցերնիւն առ Աստուած բարձրացընեւ, ոգնէ մը աստուած-  
պաշտութեան եւ ծառայէ մը թերթանորդութեան. ասանկ  
այ ուորր Եկեղեցին իր նուիրական համբեներուն արտաքին  
փառաւորութիւնը կը պահպանէ, որպէս զի արտապրին շքե-  
զութիւնը մզի զաղափար մը առյ իրենց ամենամեծ իշխա-  
նութեան զորն որ Յիսուսէն ընդունած են, եւ այն յար-  
գութեան զորն որ իրենց պարտական ենք: Երկրիս իշխան-  
ներն իրենց իշխանութիւնն ու առաջնանը ցուցընելու համար  
ամեն միցոց ձեւոք կ'առնուն. իրենց քովք բազմաթիւ պարտ-  
ականեր կը ժողվէն, շքեզ պարտականեր կը ընտիին, եւ մէծ  
փառաւորութիւններու ցոյց կու առն. իսկ ուորր Եկեղեցւոյ  
առաջնորդները, որոնք երկրուոր վեհապետներէն այնզափ  
աւելի բարձր իշխանութիւն առնին, որչափ որ հոգին մարմեն  
գերազանց է, պէտք չ'են արդեօք զանիկա եղանական մը ար-  
տաքրուս ցուցընել: Կամ թէ ունայեասիրութիւն պէտք է որ  
համարուի ան բանը, որ թէ Յիսուսի փառացը համար է, որն  
որ այնպիսի իշխանութիւն առաւած է մարդկան, թէ ի պատի  
ուորր Եկեղեցւոյ որ այսպիսի մեծութեան հասած է, եւ թէ  
յօդուս հասաւացելոց, որոնք արտապրին փառաւորութիւնն  
շարժելով՝ աւելի եւս յաժար սրտով կը յարզէն, կը մեծա-  
րեն ծայրագոյն Քահանայապէտան ու Եկեղեցւոյ Առաջնորդ-  
ները եւ կը հոգառակին անոնց իշխանութեան: Եւ Բնէ: Հին  
որենքին մէջ նոյն իսկ Աստուած չէր, որն որ հրամայեց որ  
մեծապրին եւ փառաւոր զիեւաներ շնուրին քահանայապէտին  
եւ Պետականոց:

Ա երբասպէտ կ'ազնէն յայտնի թմանալ թէ Բնէ պատ-  
ճառաւ ազանգաւորներն ու իրենց նմանողները այնչափ խոց  
կը հանեն ծայրագոյն Քահանայապէտին եւ Առաջնորդաց ար-

տարբին փառաւորութեան վրայ: Ջիրենք շարժողը ոչ առեւ-  
տարաւական ազքաւութեան նախաւեհաւորութիւնն է: Բնդու-  
որ առանց զիրենք զրադարձելու: Դան բեզմ զիածու որ այս-  
պէս խօսովներն ու ազգազակազդերը: առաջնութեան ամենէն  
եւանդաւն բարեկամեները չեն: Ու ազքաւուց հոգն է: որով-  
հետեւ ամենէն աւելի ազքաւուեր բըզզներն ամենէն աւելի  
Եկեղեցւոյ ըրածները կը յարգեն: Համաւ առոր հակառակ  
զիրենք անդադար խռավոզն է մոլորին բազմանք մը: որով-  
կ'ուզեն Եկեղեցին աշխարհին երեսէն ֆիֆել եւ իր ազգե-  
ցութիւնը ովնացընել: Կը տեսնեն որ քահանացարեամբն եւ  
Առաքեարգաց արտարբին վայելլութիւնը պատնշելի եզաւական  
կ'օզնէ յարգութիւն ու հպատակութիւն ազգաւորելու մարդ-  
կան վրայ: որոնք զզպարանքներով կը կառավարուին: Կ'իմա-  
նան որ անոնք պատուի յարգելի եւ պատեանելի բըզարք: մե-  
ծագոյն ազգեցութիւն կ'ունենան ժողովրդոց վրայ զիրենք  
ըստ հոգւոյ լաւագոյն կերպով կառավարելու: Արդ որովհետեւ  
կ'ուզեն անոնց իշխանութիւնն ու ազգեցութիւնը բոլորովին  
ֆիֆել: առ պատճառու սաստիւթեամբ կը հակառակին ան ա-  
մեն բաներուն որոնք նոյներն աւելի կը հաստատեն: Այսպէս կը  
գարուին նաև աշխարհային իշխանութեան հետ: անոնց խոր-  
հուրդ կու առն որ ժողովրդիան միրելի բըզարք համար թազուն  
իրենց արտարբին վեհաբառութիւնը: քազարացւոյ կերպարան-  
քով վողոցներն ու հրապարակները պարուին: որովէս զի ամեն  
արտարբին փառաւորութիւնն մերկացած բըզարք: իրենց իշխա-  
նութեան յարգն ալ նուազի: վասն զի մէջ մ'որ ասիկա պահ-  
ուելու բըզարք: ալ զիւրին կ'ըստայ իրենց գէմ ժողովրդը գրգռել  
ու ազգաւաճութիւն համեն: Այսպէս ալ էթէ կարող բըզարին  
քահանացարեամբ ու իր պաշտօնեամեները ազքաւ քահանացից  
պինակը հասցընել: ան առնեն իրնային յաւալ կամաց կամաց  
բազմութեան առնեն զինքն արհամարհելի երեւցընել: եւ ա-  
ռաջ նոյն բազմութիւնն առոր հոգեւոր իշխանութեան հոգա-  
աւակութեանն պաշտեցընել: Ահաւասիկ պատճառը որոնք հա-  
մար ոյնչափ դառնութեամբ իրեն գէմ կը խօսին: մինչեւ նույն  
զրութեանին կախած աւետարանական վարդապետութեան նա-  
խանձաւորութիւն կեղծաւորելով:

Առոր համար է: որ չեն իրենար տանիլ (հս հարեւան-  
ցի խօսերով) քահանացարեամբն այնչափ արտարբին մեծարանք-  
ներով պատճառիլը: եւ հաւատացեալներուն զինքը յարգելու  
համար մինչեւ առքը պազնելը: առոր համար է: որ չեն զա-  
գրիր պատալէն: թէ նոյն ուրիշ բան չէ բայց եթէ տռապին ե-  
պիսկուպանն ու մեզ պէս մարդ մը: Առոր Եկեղեցւոյ գէմ  
ունեցածնին բարակ առելութիւն մըն է: Արդ զուն պէտոք եւ  
այսպիսիներուն պատճառիսան առլ: որ չէ թէ միոյն առաջին  
Խոգիսկողուն է: ոյլ նաև բալոր եպիփակուուներուն վրայ նըլ-  
մարիս իշխանութիւն անի: մեզի պէս մարդ է: բայց այնպիսի

արժանապատճեն մը ունի որ մեջ չունինք այս մարդ  
մըն է . բայց անանի մարդ մը՝ որուն օփառու Քրիստոս յախ-  
տեական հղմարտութիւնն իր ներկայութիւնը խոսացաւ .  
որպէս զի հղմարտութիւնը որպէցուցած առեն շտարֆ . մարդ  
մըն է . այս բայց իր վրայ օփառու Քրիստոս իր Եկեղեցին  
հիմած է . մարդ մըն է . բայց իր ձեռքն ունի երկնից արայ-  
ութեան բանալիները , զորոնք Օփառու իրեն տուած է . մարդ  
մըն է . այս բայց իշխանութիւն ունի երկրիս վրայ առեն բան  
արհակելու և կազկեց . որուն Քրիստոս խօսք տուած է թէ  
ինչ որ երկրիս վրայ ընելու ըլլայ . նոյնն ինքն ալ երկնիցը  
կ'ընգունի . մարդ մըն է . այս բայց բավանդակ Եկեղեցւոյ կե-  
ղրմէր . զլուխը . զազաթը . վէճը . հիմն է . ան հայնն է որով  
օփառու առեն Հայուսացեալներուն կը խօսի : Ուստի թէ եւ ա-  
մէն տեսակ պատիւներն ու յարգութիւնն իրեն ճառացածե-  
լու ըլլայ , առոնք առենն ալ մը ունեցած պարտաւորութիւ-  
նեն շատ նուազ են : Եթէ մինչեւ իր ուորը պազնելու կը հաս-  
նինք , շնչեր խօնարհիր իր առինքի վասն զի մարդ մըն է . հա-  
յուս վասն զի առաւածային իշխանութիւն ունեցաղ մարդ մըն  
է . եւ ասիկա է որ կ'ուզնիր հանդիսալ եւ յարգել պյանիսի  
պատիւներով : Ասիկա կրնայ շափէ զորոս Հայուսակութիւն է .  
րեւալ ան գերախաներուն . որոնք մարմար ալքէն ուրիշ  
աշխ լունին , եւ հոգւայ աշխազ ըոլորովն կզյր են . բայց ա-  
նոնց որոնք Աստվածոյ դթութեալները բաներն ուղիղ կ'իմանան .  
բոլոր այն Հայուսակութիւնը՝ ոչինչ մը կ'երեւայ : Ինչ որ ըլլայ .  
թող նախ ցուցընեն թէ Քահանացապետը օփառուի Քրիստո-  
սի փախանորդը է : եւ եորը զայտապարտն իր արքունիքը .  
իր զիխութիւնը . իր մեծութիւններն եւ ուղղափառ աշխարհ-  
քին անոր անեն վրայ առաւածային իշխանութեան ճառա-  
ցած պատիւները :

## Գ Լ Ա Խ Խ Ի Բ Ը

### Ժամանակաւոր Տէրութիւն :

Ճամանակաւոր տէրութիւնը Քահանացապետն հարիսար չէ :

Այս զարուս մէջ ուղղակի Հառմայ Քահանացապետին Հա-  
զեւար իշխանութեան զէմ բացուած պատերազմը՝ սասուզիւ մեծ  
եւ անազորուն է . բայց ասիկից վար շինար այն պատերազմն ալ .  
որ անուզզակի իրեն զէմ կը բացուի . առեն ջանքն ընելով զինքը  
նուաստացընելու . եւ ընկնելու . որպէս զի ալ կարոզ ըլլայ  
երկրիս վրայ իրեն յանձնուած բարձր պաշտօնն ի զործ զնել .  
քրաւանանութեան զինքաւոր մեցենաներն ասոր ուղղուած են .  
որ զինքը ժամանակաւոր տէրութիւնն կամ իշխանութեան  
մերկացընեն . որովհետեւ Հազեւար իշխանութեան թշնամ-  
ները կը կարենն թէ մէյ մ'որ ծայրադաշ : Քահանացապետն ա-

առանձնական մարզու մը պիհակ հասցընելու բըսնէ, բաւական յախղոցուցած կ'ըլքոն զի՞ւկն իշխանութիւնն զրեթէ բոլորովոն մերկացընելու : Առոր համար ալ իրենց բոլոր իմաստութեան ու զիստութեան զուը թափուծ են որ համոզցընեն, թէ աշխարհ-բիու ջրոյ Հռոմոց քահանացագետոր հարկաւորութիւն չունի երկրաւոր տերութեան, թէ ոչի երկու իշխանութիւններն իրարա հակառակ են, և կարեցի չէ մարդանելը, թէ հաւատրը վաս մը չիկրեր՝ եթէ քահանացագետոր Ո. Պետրոսի վիճակը զառնարու ըլլոյ, մանաւանդ թէ բարոյական իշխանութեան հոգմանէ աւելի եւս կը վաստրիի, թէ նոյն բայ Ո. Պետրը Կը զառապարտէ այս ոյրանդակ մասուրութիւնը, և թէ քաղաքա-կանութիւնն ու բարոյականութիւնը մարդերան նոյնը վար Կը զարենն . ուստի և ամէն փոյթ ու բանք ի դորք զնելու է քա-հանացագետան առ ամէն արգելքներէն ազատէլու, զօրանք ան-ցեալ գարերուն բրաւթիւնն իր ջրոյ զիզան է : Առ եակը պատմաւորանութիւններուն և վիճաներուն վրոյ մասնար-հուրդ մարդանան Են գերմանիայի և : Անզգիոյի բողոքականնե-րը, բայսր Եւրոպայի անաստաւաններն ու անհաւատաները, ամէն գազանի ընկերութիւններու, մասնակիցները, ամէն կողմա-կցութիւններու յեզափոխականները, և որն որ անհաւատայի կ'երեւայ, բայց հշմարիտ է, նաև առանց հետ մարդանան Են ինչ մը ուզուփառներ և քահանաներ, որոնք կում ան ստո-հանի անօրինութեան հասած են որ Աստուծոյ և Եկեղեցոյ թշնամիներուն հետ ամէն նկատմանը կը մարդանին, կում ոյն-չափ ապաւչ են որ առանց իմաստուկութիւններն կը խարուի : Առոր համար եթէ կայ մալքութիւն մը զօրն որ հարկ է առ հասարակ ամենուն աշխը բանալու համար՝ իր բոլոր գարցեցի մերկութիւններն երեսան հանել, ահաւասի առ մալքութիւնն է : Բարերախտութեանը առ նիւթին վրոյ վերջին տակներն այնչափ և այնպիսի գրութիւններ հրատարակուեցան, որ բաւական է միայն զանոնք համաստել՝ յառաջ բերուած առ արկութիւններուն ոգաւառագունեները առաջ : որպէս զի հշմարութիւնն իր լուսով ոյզեծուածուց : Մինչու առ կ'առա-շեմ իմ ընթերցողիս, որ ուզեց մասք ունենայ և ամէն նա-խապաշտութիւնը մէկ զի կ'զերով անեկցութիւնը միայն հշմարութիւնը մինուռ : մասն զի ով որ արգելն իր վհիա-ռաւած է, և առ իր վհիան անփախիս հրատարակած, ով անենիս հշմարութիւնը նախշեցայ, բնուունակութիւնը յանի :

գել կ'ըլլայ. ուրեմն պէտք կ'ըլլայ յափշտակել։ Ո՞րչափ բաներ կան՝ որ հարկաւոր չեն, այսու ամենայինիւ ունենալով դեշ չեն։ Քահանապատճեան բարձրագոյն արժանապատճեանինը հիմ օրենքին մէջ այնպատճ անուած թէ ազաւորական արժանապատճեան հետ միացած էր, և այն հիմ օրենքը՝ քրիստոնէական օրինաց օրինակն էր, և պատճառա մը յիսեւմուիր. թէ ինչու համար հիմայ մէկը մէկային հետ շիարենայ միաբանիլ։ Եւ իրացընէ տառը դար ոչ ոք առ ընդդիմութիւնը գուած էր. իշխաններ, ազգեր, զիտուններ, ազւաններ, Եթէ քանի մը առանձնական ձայներ զուրու հանուի, ամենըն ալ ամեն ժամանակ Եկեղեցւոյ Գլուխյն հետ նաև երկրաւոր իշխանութիւնը միացուցին, առանց ամենէնին կատական մ'ունենալու թէ մէկուն ու մէկային մէջ ամենափոքր հակառակութիւն մը կը գտնուի։

Բաց ասիկց՝ բոզորական ու հերձուածող երկիրներուն մէջ, ով է որ Եկեղեցւոյն զլուխը կ'ըլլայ։ Կոյն իսկ իշխանները, թագաւորները, թագուհիները, կայսրներն են։ Այսպէս է պիտի, Ըստեա, Գանիքա, Ռուսիա և Անդզիա։ Եթէ արյունական զահուն պայծառութիւնն իրաք Եկեղեցւոյ զիսպյն պաշտօնին հակառակ է. Ինչպէս կ'ըլլայ որ այն երկիրներուն մէջ առ զժուարութիւնը յիսեւմուիր։ Ի՞նչպէս կ'ըլլայ որ ազգագիւռ Եկեղեցւոյ անհաջու թշնամիներէն մէկն ալ չ'երժար նոյն իշխաններն այսպիսի անհանդուրժելի անհարդութեան մը համար շիարենդիմուներ։ Այսու ամենայինիւ անոնց վրայ զահուն պայծառութիւնն զայն ուրիշ բան ալ կայ, որ նշանակելու արժանի է։ Այն զահերուն բոլորուիրը չէ թէ միայն պաշտօններու. եւ կառքերու վառաւորութիւնները կան, այլ նաև թագավորներու. կարաներու և խնդրուներու ըստ զութիւնները. հուն միայն իշխաննին զեխութիւննը չէ. այլ նաև ամուսոյն եւ զաւրեներուն զեխութիւններն ալ կան օրսոց վրայ շարամիտներէն ունանը նաև. Հացկառապետներն ու անառակ կանացըրը կ'առելլըննն։ Եւ վերայ ոյսը ամենայինի ոչ ոք անոնց գեմ խաչակիրներ կը հան։ ոչ ոք կ'առաջակ։ ոչ ոք այն երկու պաշտօններուն անհամանայնութիւնը յառաջ կը ըերե։ Ի՞նչպէս կ'ըլլայ ուրեմն, կը հարցընեմ, որ միայն ազգագիւռ Եկեղեցւոյ զլուխն համար իր ժամանակաւոր իշխանութիւնն վար առնուիլլ հարկաւոր կը համարուի։ Եթէ մէկն ըսելու ըլլայ, որ առ բորբոքած նախանձաւորութիւնն առի ուրիշ խորհուրդներ ծանելուած են, իրաւոնք շնունդար արդեար։

Բայց ասիկա մէկցի ձգելով, սույն է արգելոց որ թագաւոր քահանապատճեանին համար ժամանակաւոր տէրութիւն հարկաւոր չէ։ Մանաւանդ թէ տառ հակառակը սույն է։ Ի՞նչ է ծայրագոյն քահանապատճեանը բոլոր աշխարհներին համացելոց աշբին առջեւը։ Անդ հանուր Եկեղեցւոյ զլուխն է.

օրինաւոր եւ հաւատարիմ ուսուցիչն և ան բաներուն՝ որոնց պէսք է հաւատալ, ան բաներուն՝ որոնք պէսք է որ զործութն յաւիսենական փրկութեան հանելու համար: Ի՞նչ բան հարկաւոր է առ ազնուական պաշտօնն ի գործ դնելու: Նոյն խոկ իր յափշտակիցներն ալ կը խոստովանին, թէ կը պահանջուի որ կատարեալ ազատութիւն ունենայ իր պաշտօնը կատարելու: Այսինքն թէ կարող ըլլայ ազատութեամբ ուրիշընել թնչ որ ձուակ է, ազատութեամբ զանազան երկիրներու մէջ Նոյնի բարձրապետութիւն հաստատել, ազատութեամբ կարող ըլլան ամեն ազգերն ու ժողովուրդներն իրեն դիմել՝ իրենց տարակոյաներուն նկատմամբ, ազատութեամբ ալ պատասխանն առնուլ, եւ ինչ առար համար կարող ըլլայ դատապարտութիւն անոնցմէ՝ որոնք իրեն լին ուզեր հնազանդիլ, առար հակառակ նոյն կարող ըլլայ դատապարտել եւ միրժել Եկեղեցւոյ հազարդութենեն զանենք ամենքը՝ որոնք համ մարդութեամբ եւ կամ անհնազանդութեամբ իրմէ կը բաժնութիւն: Բազոքական մը, հեթանոս մը կրնայ ուրանալ Քահանայապետն Եկեղեցւոյ զլուի ըլլալը՝ բայց ուզգափառ մը՝ որ զինքն Եկեղեցւոյ զլուին կը նաևնայ, ուրիշ կերպ շիկրեար հակառակիւն ուզյն ազատութեան զործածութեան, բայց եթէ անհանար այլ անդակութեամբ մը: Արդ եթէ կրնաս, զորիր աշխարհաքիս հիմնական զինքնին մէջ՝ արքունական գահեն զատ ուրիշ միջոց մը, որ ծայրապոյն Քահանայապետն իր իշխանութեան ազատ զործածութիւնն ապահովցընէ:

Հասնայ Քահանայապետն կ'իյնայ սահմանել ամեն կրօնական հրամանաւական հաւատոյ նշմարաւութիւնները, ամեն կրօնական բարդյական նշմարաւութիւնները. որ է ըսել՝ որէնք տալ մասց հաւատալու նկատմամբ եւ որէնք տալ խղճաւանաց զործելու նկատմամբ: Բայց ըսել թնծի, եթէ զինքն ուրիշ իշխանի մը հպատակ ընելու ըլլաս, որովհետեւ հպատակ կամ ինքնիշխան ըլլալու մը ուրիշ միջոն բան շնայ, կրնայ արդուր ազատութեամբ խօսիլ: Եւ եթէ այն զինքները կամ բարդյական կանոնները, զորոնք իր պաշտօնին զօրութեամբը կը պարտաւորի հրամարակել, հակառակ ըլլան ան իշխաններն կամ ան խորհրդանուցին մասցը, շահուն եւ քազարականութեան, որուն ձեռաց տակն թնկած է, կարծես որ հպատակ Քահանայապետ մը կարող է քրիստոնէութեան ոգուին համար տաւած հրամանագիրները քաջարին պատերան վրայ կողըընել առալ: Ենթազրութիւն մը ընենք: Դիր որ Քահանայապետն օր մը եղէ իրեն պարուր համարի զինք տալ, թէ անմիջամասութեան ոկզրութիրը յայտնապետ առետարանական սիրոյ սկզբան եղծամ մըն է, որն որ չէ թէ միայն առանձինականները, հապա նաև ազգերն ալ կը պարտաւորէ: կարծես որ առ զինքը թող կու տան հրամարակելու անմիք, որ նոյն

անոնքամուռթեան սկզբան հօգանաւորաթեան տակ իրենց  
առն զաւանանութիւնները կը բանեցընեն : Դիբ որ Թագաւոր  
Քահանայապեան ուրիշ որ մ'ալ ուզէ հրատարակել, թե  
ժողովրդեան վեհապետութիւնը՝ Պօղոս առաքելցին հրաման-  
ները կ'եղծանէ, նենդութիւն մըն է, քրիստոնեութեան հա-  
կուակ սկզբունք մըն է. կրնանիր հաւատար որ մալիզնեալ  
խորհրդանոց մը չիզոցեր՝ ժողովրդեան բռուած վեհապետու-  
թիւնը զաւապարաւոց Քահանայապետին բերանը : Եւ Եթէ  
ուրիշ անզամ մ'ալ (միլու ենթագրութեամբ կը խօսինք)  
նզովքով արդեկելու ըլլայ Եկեղեցւոյ ու Տէրութեան իրարձ  
բաժնութիւն, եւ կամ ուզէ վճռել որ ազգայնութեան սկզբունքն  
ուր հանելու, արքունական ամեռաները կործանելու. եւ կամ  
ուր նման ուրիշ տեսական ու զարծնական նշարտութիւն-  
ներ հրատարակելու ըլլայ, կը կարծե՞ս որ այնպիսի սկզբունք-  
ներով տագորուած մարդկի թեոզ կու տան որ իրենց հար-  
ատակ Քահանայապետն այսպիսի նշարտութիւններն աշխարհ-  
քին մէկ ծայրեն մէկալ ծայրը հրատարակե : Եւ կառավարու-  
թիւն մը, օրինակի աշխատ, օրուն պաշտօնեան թափքնել  
մըն է, որ Քահանայապետին կը զրուցէ թե յամա է, ըրա-  
հը չիպիտեր, հոգեւորը և ումանակուորին հետ կը խառնէ, կը  
կարծե՞ս թե այնպիսի շառավարութիւնը ուստիկաններ ալ  
չ'ունենար՝ Քահանայապետին դիմուն յամառութիւնը վերցը-  
նելու եւ չիփացածը ուրդեցընելու : Այ յուսամ որ ընթեր-  
ցազներուս մէջ չկայ այնպիս ապուշ մը, որ այս ամենայն ա-  
շխի փմանոց : Ո՞ւր կը մասյ ուրեմն թագաւոր Քահանայապե-  
տի : անկախութիւնը, մէր այն ազատութիւնը, զորն որ ամենըն  
աւ իրեն հարկաւոր կը համարին :

Քահանայապետին կ'իյնայ բոլոր Եկեղեցական Կոսի-  
րապետութիւնը հասուառել ու կարգաւորել, նոյնպէս նաև  
Եկեղեցական հրահանգը կանոնաւորել : Աս երկուքն ալ շատ  
զգուշանալի բաներ են, թե այն արտաքին ազդեցութեան  
համար՝ զորն որ պէտք է ունենան եպիսկոպոսները, եւ թե  
ան պատճառակ որ կրօնական արարագութիւնները նաև ար-  
տաքին բաներ են : Անոր համար ալ շատ անորամ Քահա-  
նայապետը՝ որպէս զի զԱստուած հանէ, մարդկան անհանոյ  
ըլլալու է : Արդ Եթէ Քահանայապետը ուսկական կամ հա-  
սարակ մարդու մը զինակի մէջ զանուելու ըլլայ, ձեռուըները  
բաւական ազատ կը ըլլայն իր պարագը նշղի կատարելու : Ան-  
ցած տարիները Քահանայապետը հարկաւոր համարեցաւ Ան-  
դղիպի եւ Հոլանտացի մէջ Եկեղեցական նուիրապետութիւն  
հասուառել, եւ անանկ ալ ըրաւ : Բայց թե որ այնպիսի ան-  
դրութեան մը հապատակ ըլլար, որն որ այն երկու ազդեցուն  
հանգական բան մ'ընելն իրեն շահաւոր համարեր, կը կարծե՞ս  
թե դեսպանապիտութիւնը, որն որ այնչափ այլայլած էր :

գոյցինի մը մէջ նոյն երկու նշանաւոր գործերը՝ գեռ չժնած չէր խզեր :

Հաւատացեալք և առանել եւս եպիսկոպոսերն իրաւունք, և երենն նաև պարուք ունին Առաքելական Սովորին խորհուրդ հարցընելու, որպէս զի անկից' իրրեւ առաւածային աղքեց՛ վարդապետութիւններն ընդունելով, կարող ըլլան թէ զիրենք և թէ իրենց հոգածարձութեան յանձնեած ժաղովուրդը կառավարել։ Առոր համար երենից տակ որ ազգէ որ ըլլան, ազգու պէտք է ըլլան իրեն մերձենալու։ Բայց առնե առեն կընդունի զիրենք ոյն կառավարութիւնը՝ որուն մայրաբազարին մէջ կը կենաց ծայրապայն Քահանացագեալք։ Մինչ աւերագետեան նախամեծաւորութիւններ, բազարական պատճառներ մէջ չեն մասներ զիրենք արգելելու կամ իրենց վրայ հսկելու կամ զիրենք հեռացընելու։ Անցած տարի չորս Օքինաւորականք Հառու ընդունելութիւն զանելնուն համար պատճառ տուին հզօր ազգի մը կառավարութեան բազորներ ընելու։ մասնեւ թնջ կրնաց ըլլայ պատճառընի առեն, մասնեւ թնջ կրնաց պատճանիլ եթէ Քահանացագեալքը պատճերազմաններ իշխանի մը հազարակ է, և թէ զես պատճեկան թուզին մը թնջ միաս կրնաց տալ Քահանացագեալքներն ազգաւունքներ :

Հարկ է որ Քահանացագեալք կարող ըլլայ պատճառ, պատճառան տալ, և Եկեղեցւոյ հոգորդութեանն կարել իւնանձներն ալ, թէ պատճեններն ալ, կոյսորներն ալ, եթէ անսնց զործին առ պատճան արտահանոր է։ Ըստիս եթէ կուզես ըսել, խիստ հարկաւորութիւն մըն է, բայց միշտ հարկաւորութիւն մըն է, և ոչ որ կրնաց ուրանալ, բառական որ շուզի ըսել թէ Քահանացագեալք հոգեւոր իրաւաբանութիւն չունի անսնց վրայ, կամ ան պատճառաւ՝ որ իշխանները Յիսուսի Քրիստոսի ուխորները չեն, կամ թէ անսնց մէջ երրեկ խենթ ոչխարներ զանեած չեն, հազար առներն ալ անխալութիւն անին հաւատալու, և անձնզանչականութիւն զորելու նկատմամբ։ Երդ՝ թնջպէտ կրնար առ իր անկողզապանից իրաւաներն ու պարագերը նոյնպիս անձնաց վրայ զարդածել, եթէ իրենցմ անկախ չըր ըլլար, և անձնց կարենային զննքը բանել, բանա զնել և առնե առեն իր վրայ բանաւոլ։ Բանակրու մէջ արգարութեան համար մարդ միշտ կը կրէ. բայց բանակրու մէջն արգարութեան պաշտամը չիկրնաց կատարել։

Երբ որ Քահանացագեալքն հոգեւոր կառավարութեան, ազգաւութեան ու անկախութեան վրայ կը խօսաւի, կը ըստ Տաղի, միայն իր անձնն վրայ չէ խօսոր, հազար առ բազմութիւն ժաղովոյն վրայ, որն որ կը բազիանոյ Եկեղեցւոյ բարձրաւոտինու անձնիքներն, առնե կարգի պաշտամն կարիքնեն ու պաշտամնեաներն, որոնց հարկաւոր են իր այն տակ Եկեղեցական Հիմնարկութիւններուն ու անահման զորեւ-

բերուն, բավանդակ երկրագնափս հետ անեցան յարագեռութիւններուն, հոգեւոր կառավարութեան մեծութեան ու վառաւորութեան համար: Արդ եթէ Հռոմայի մէջ իշխող աշխարհային կառավարութիւնը կարող է իրաւորանութիւնը բանեցընել Քահանայապետին արքունեաց եւ պաշտօնեաներուն վրայ, եթէ կարող է զանանք ուզզակի կամ անուզզակի նեղել, եթէ կարող է հակառակիլ կամ արգելել անոր կարգագրութիւններուն հրատարակութիւնը, եթէ կարող է իր սեպհական շահուն համար կամ ուրիշներուն շահախընդունութեան ոգնելու մասինաւու տերութեան առհմաններուն վրայ կեցընել Քահանայապետին եկող ու զացող անհներներն ու զրամաները, Քահանայապետին թվակցութիւններն ու կարգագրութիւններն արգելել, ան առեն Քահանայապետը Հռոմի մէջ եւ ոչ այնշափ անկախութիւն կ'առնենայ, որշափ անի որ եւ իցէ զետապն, որն որ եւ բուպական իրաւամբը ազատ է իշխանի մը բոլոր երկրին մէջ, որուն քովը զետապն իրեւուն է: Կառաւոդիսանոս ազէկ հանչցաւ որ ալ ինը չեկրեար իր թագաւորական իշխանութիւնը զորեանել Քահանայապետին նառան անզը, թէ ոդեւ եւ ան առեն Եկեղեցին այնշափ առկաւաթիւն էր, եւ բահանայապետական զործութիւններն ալ այնշափ քիչ եին. Բնալպէս կրնայ ուրեմն հիմա իշխան մը նոյն թագաւորական իշխանութիւնը հռն բանեցընել, երբ որ Հռոմ այնշափ քրիստոնեաց ազգերու զործքերը պիտօն առեւնեն, եւ զեւ մարդութեան ու կռապաշտութեան խռարին մէջ թազուած աշխարհին կեսին աւետարանական գարդապետութիւնը քարոզելու միջոցները պիտօն Հոգայ: Ով որ կը հանչցայ թէ իշխանութեան նախանձուութիւնն որ աստիճանի կը համենի, անիկա կը տեսնէ մանզանցոյն թէ հարկաւոր է որ Քահանայապետան անհամա ամժառի մը վրայ ըլլայ:

Բաց առիկից մեծապես հարկաւոր է, որ բավանդակ Եկեղեցոյ ապահովութիւն առափի, թէ զենքը կառավարողը Ֆրանքուապէս իր Քահանայապետին ու Հայոցն է. առոր համար հարկ է նաև, որ ընտրութեան ազատութիւնն առնել կերպով ազահագութիւն: Բայց երբ որ կառավարութիւն մը ընտրութեան ժաղովը (Գունդլան) իր ձեռաց տակը կ'առնենայ, ընտրութեան մէջ իր ազգեցութիւնը բանեցընելին ես կը կենով արդեար: Մէկաղ ամէն աւերութիւններն ալ չեն ուզեր հաւատար ազգեցութիւն մ'առնենալ: Յորշափ որ մարդիկ իրենց մարդկային կիրքերը մերկացած չեն, ուրիշ կերպ չեկրեար ըւլալ. այն կողմանակցութիւններուն օքինակները՝ որոնք ժամանակը մը իրարքէ յափշտակել կ'ուզեին Քահանայապետան անուանելու իրաւունքը, առ պատճեռու Եկեղեցին պատականոց հերձուածները, նոցնպէս առաջին՝ “Արդութանին” առ բանին վրայ ունեցած խորհուրդները, յայտնապէս կը ցուցընեն թէ որ-

շափ իրաւացի է մեր աս վախը : Մինչեւ Հիմա Կարգինալինե-  
րուն Նուիքական ժաղովը՝ զիսաւորաբար Խոտլացիներին բազ-  
կացած էր, և ըստ մեծի մասին Հռոմայ Քահանացապեան ալ  
Խոտլացի մը կ'ըլլար, և աս բան ուրիշ տէրութիւններուն  
Նախանձը չէր պատճառաւեր, մասնաւեզ թէ առենուն Նախանձը  
կը խափանէր, ինչու որ ոչ ինք կրնար ուրիշի մը տէրութիւնն  
վրայ յարձակիլ, և ոչ ալ ուրիշ տէրութիւն մը զինքը զործիք  
մը կրնար ընել, չէմ ըսեր՝ ուրիշին վրայ յարձակելու, հապա եւ  
ոչ իսկ ազգեցութիւն մը բանեցընելու : Բայց երբ որ բոլոր Խ-  
տացիա միակ իշխանի կամ միակ խորհրդանոցի մը ձեռք կ'ըլլայ,  
անվերջանացի նախանձ մը չիզրպաեր միայն մեկ ազգէ մը առ-  
նուած Կարգինալներուն մեծագոյն մասը, և ուրիշ ազգերն ալ  
չեն պահանջեր որ Քահանացապեան իրենցմէ ընարուի : Ա-  
ռանձիով հարի կ'ըլլայ որ Քահանացապեար զկարգինալներն  
անուածնէ թնազես որ կ'ուզեն ու զինքը կը պարտաւորեն այլ-  
եւոյլ արրունիքները, և նոյն իսկ այլակրօն իշխաններն ալ  
իրենց տէրութիւնն մէջ եզզոզ ուղղափառ ժողովրդեան պատ-  
ճառաւ նոյնը կը պահանջնեն : Առասի եւ ամեն անզամ Քա-  
հանացապեա ընարելու ժողով ական առենը՝ անապատ տա-  
րածայնութիւններ պէտք է որ ելլին և խորացանչիւր որ  
պէտք է որ խնայ իր ուզած մարդը Քահանացապեան զնել  
տալ : Եւ երբ որ մերժապեա անուածնելու ըլլայ, անկից եռյն  
ալ պատ կ'ըլլայ : Եթէ Խոտլացի մըլլայ, Խոտլացի թա-  
գառորին Հետ զժառութիւն մ'առեցազ ազգերն իր վրայ վրա-  
տահամեթիւն չեն ունենար . իսկ Եթէ սուրազդի մը ընարուի,  
ան առեն զինքն իր տէրութիւնն մէջ ունեցազ Խոտլացի թա-  
գառորը կը սկսի կատամծի մէջ իյնալ : Ո՛րչափ այսպիսի, չեմ  
ըսեր՝ կարելի, հապա հարիւա պատահելու գեղքեր կամ, ո-  
րոնց նախատես չ'ըլլար մեր ժամանակին թեթեւութիւնը :  
Ըստ ուրեմն առաւածացին նախախնամութիւնն ու զարերը՝  
բաները սրանչերի եզանակաւ կարդի դրան են . և Եթէ նա-  
խախնամութիւնն չինածն արուելու ըլլայ, անոր տէզն Բնչ  
պիսի դրաւի : Ակրիապես հիմա Քահանացապեան ի հարիէ  
խոզազաւեր իշխան մըն է, որովհետեւ հաւատացելոց ընդհա-  
նուր Հայրըն է . բայց անկարեցի բան չէ, որ այն կառավարու-  
թիւնը՝ որուն հպատակ պիտ'որ ըլլայ, պատերազմ՝ հրատա-  
րակէ ուրիշ տէրութիւնն մը, կամ թէ ուրիշ մեկ տէրու-  
թիւնն Հետ պաշտպանողական եւ յարձակողական զաշնա-  
զրութիւն մը զնէ՝ ուրիշ տէրութիւնն մը Հակառակ . ան ա-  
ռեն Բնչ պիտ'որ ընէ ծայրազոյն Քահանացապեար՝ որ կա-  
րող ըլլայ չէ թէ միայն ազգու, այլ նաև զորովայից հազոր-  
դակցութիւն ունենալ այն իշխաններուն եւ այն ազգերուն  
Հետ, որոնց նաև Քահանացիները զոցուած եւ ամեն հազոր-  
դակցութիւն արգելուած է՝ պատերազմի եւ թշնամութիւնն  
պատճառաւ : Ո՛րչափ անկարգութիւններ եւ Բնչպես ծանր :

Բայց սակայն ըստեմ թէ առ ամեն գեղքերն անկարելի բաներ ըլլան. և Քահանայապետին ազատութիւնը. չեմ ըստեր Առողջոյ. ոյլ յեղափոխութեան մէկ հրաշքով ամրագի եւ անիւստու պահուսի. Ասիկա բառական է Հռոմեական Քահանայապետութեան. Բառական չէ. ինչու որ Քահանայապետին համար բան մը շարժեր զործքով անկախ ըլլարը. եթէ արտաքին երեսութեան ալ անկախ չէ. Ասրչափ ուրիշի մը տերութեան տակին է. կրնաց բազգութէ որչափ որ կ'ուզէ. թէ տուած օրէնքներն իր ազատ կամքովը արուած են. ի վերայ այսր ամենայնի որոնք որ իրենց շահաւոր կը տեսնեն անոր շնչազանդիլը. Երբեք չեն հաւատար որ այն օրէնքները նոյն կառավարութեան դրեխլով եղած չեն. որուն հպատակն է Քահանայապետը. Ի՞նչ կը սէլին 1849ին ամեն ապատամբները. իրը որ Քահանայապետը Կայեզա կը գտնուէր. թէ պէտք եւ յայտնի կը դիմուուէր թէ հան Քահանայապետն ինչ իրեն տէր էր եւ կատարեալ ազատութիւն ուներ. վասն զի զինքը հերթներուց թացաւ որին բարեկալաւթիւնն ու յարգութիւնը մեծ էր. սակայն եւ այնպէս անօրէնները բարձրածայն կ'ազգազակեին թէ Քահանայապետին հրատարակած ամեն հրամանազիրներն ալ Նետազուրոյ թագաւորին եւ իր համախնակներուն զործքն են. Մեր օրերը շնարդացինք Գաղցիայի կառավարութեան Քահանայապետին տուած յանդիմանութիւնը. իրը եթէ առելլ Աւատրիսյի բան թէ մեծ ազգին կողմը միաւ է. Սակայն Քահանայապետը զեռ ազատ էր. եւ ինչպէս իմաստուն մասնազները կը տեսնեն. այն կարծուած միաւ ալ պարզապէս երեսակացութիւն մըն էր. Արդ զուն քեզմէ զատասաւան ըրէ որ ի՞նչ կրնաց պատահէի եթէ Քահանայապետն ուրիշ իշխանին մը հպատակն ըլլար եւ ճշմարտապէս անկից կախում ունենար. Ո՞վ կրնար համազել զէմ զնելու շահ ունեցածները. թէ Քահանայապետին հրամաններն ուրիշն զրդ մասնը արուած չեն. Ո՞վ բացառութիւններ չեն ըստ ըներ անոր արգելքներուն նկատմամբ. մատուանդ եթէ ծանր բաներ ըլլացին. ո՞վ իր տուած պատիմները յանձն կ'առնար. թէ եւ հպեւոր ըլլային. Խշնաններն առաջին նախանձենութիւնները կ'ըլլային. Եւ մողովուրզն անոնց եանեւն կ'երթար. Եւ անզամ մ'որ այսպէս իշխանութեան յարգը կ'եղեանէր. ալ հնազանդութիւնն ալ կը վերնար. Եւ հնազանդութեան ակնարուելովը. Ո. Եկեղեցին շփոթութեանց ու հերեւ աններու զարու մը կը գտնար:

Ասիկա անանդի յայտնի է. որ մարդկային բաներուն մրայ մարտի եւ ոչ թէ կիրքով զատասաւան ընօղերը՝ պայծառ կը տեսնեն. Եւ շատ ծանոթ են ան խօսքերը՝ զորոնք առ բանին մրայ ըստ Կարուկին Ա. Երբ որ դժբախտութեանց մէք նորէն տուացա. այն իմաստուն մասնութիւնը. զորն որ բարերախտութեանց մէք կարողնցուցած էր. Այս Քահանայապե-

տին իշխանութիւնը, կ'ըսէց, կրնաք պյառքես զօրուառ ըլլալ.  
Եթէ սասր երկրի մէջ և սասր աերաւթեան մը աւշիքն տա-  
թեն ապրելու ըլլար: Քահանացապեար Փարիզ չէ, և ասիկա  
բարից մըն է: Մենք իր հագեւոր իշխանութիւնը կը յարդենք  
առանձինն ասար համար, վասն զի բնիք ոչ Այլնանա է եւ ոչ  
Մատրիտ, Կոյնութեա թէ ոչ է Մատրիտ առ պատ-  
հաները կ'արժեն: Մեզի բարիք մըն է, որ բնիք ոչ մը քովը  
եւ ոչ մը հակառակորդներուն քափս կը նասի, այլ հեն Հռո-  
մայի մէջ, հեռու Գերմանիացի կայսրներուն ձեռքէն, հեռու  
Գաղղիոցի եւ Սպանիայի թագաւորներուն ձեռքէն, ուզգա-  
գառ թագաւորներուն մէջ հաւասար կը բանելով. թէեւ  
քէւ մը հզօրագունին կոզմը համելու ալ ըլլայ, լուսագ մը  
անսր վրայ ալ կը բարձրանայ' երբ որ անիկա բանաւորու-  
թեան ձեռք զարնեւ: Ա-ի-ւ դ-րերէ լինու-» դ-րեր էն է, դ-  
ր-ը լինու-» է. հոգաց կառավարութեան համար սուլից  
առելի իմաստուն, սուլից առելի սպասկար Հիմնարկութիւն մը  
յիշերնար մուսծութիւն:

Աս առնե պատմաները՝ որոնք անցած ժամանակները  
կ'արժեն, մը օրերն անանկ նոր զօրութիւն մը սասցան, որ  
եթէ ծպրոզոյն Քահանացապեար մինչեւ հիմա արքունական  
սթուար մ'ունեցած շըլլար, պետք եր մասնաւորութիւն մը ժա-  
մանակներուն համար Կոյնը կանգնել: Ասոր վրայ բերել կը-  
ցած լաւ պատմաներուն միջն, կը շատանամ միջն երեք  
պատմա յառաջ բերելով, որոնց անժխտելի են: Ով որ ան-  
կեզծ է, և աշխարհին վրայ ապրելով՝ աշխարհին մէջ  
պատմաներուն վրայ առջեկութիւն ունի, յիշերնար շղիո-  
նալ թէ Եւրոպայի այլեւայլ ազգերը որչափ ներքին տարա-  
կայնութիւններով իրարև կը բաժնաւին կը պատականի: Ա-  
զուաց զանազնութիւններ, առարեւը առարեւը շահաբարու-  
թիւններով, կենաց բազմաւեակ սովորութիւններով, այլ-  
եւայլ ցեղերով, բնուարութիւններով, կրօններով, և եթէ  
կ'ոզե՞ս՝ զրդուած ազգայնութիւններով, ազդ ազդէ, ժողո-  
վորք ժագովորք անանկ սաստիկ բաժնաւած են, որ փափու-  
խակի մէկզմէկ կ'առնեն, իրարու կը թշնամանան, մէկը մէկա-  
լն անձնեւին շազեր կախում մ'ունենալ, թող թէ իրարու  
հզօրանկ ըլլալ: Ասոտի որշափ առելի խարունեկ են տարածուց-  
նութիւնները, այնշափ առելի հարկաւոր եզած է, որ թա-  
գառոր Քահանացապեար՝ գահու մը վրայ նասի, և այսպէս  
ըսելու: Համար՝ առելի ազգու միջնուրութիւն մը մէջ չունի առնեն,  
որ կարող ըրըսոյ ոչ ունաց կատածելի ըլլալ, և ոչ ոչ մ-  
կալնուց զարծքերուն խառնուիլ, ի վեաս անձնոց որոնց հոգացն  
հոյր պիտոր ըլլայ: Մէկ խօսրով՝ այն հակառակութիւնն  
ու նախանձը որոնցուն իրարու կը պատականի Ռուզզիս ու  
Գաղղիու, Աւստրիա ու Բրատիսլավ, Խուալիս ու Շատորիա, Ռու-  
միա ու Աւստրուա, Արանիա ու Բորգուգալ, Հուանուս ու

թեզիս: Ամերիկայի Միացեալ Նահանգներուն հարասցին ու հրամանային կողմերը, և առաջ նմանները՝ համբէ որշտի որ կ'ուզես, այնպիսի Քահանայապես մը կը պահանջեն, որ առնենքն անդ մը կասկածեիլ ըստոց: թէ առելի պատմ անդ մէկ կողմանցութեան քան թէ մէկարին, կամ թէ առելի կը հակի մէկ ազգի: քան թէ անոր հակոսակարգին կողմը:

Մէկալ պատման է ակրութեանց մէջ հասաւուել ուզուած քաղաքականութեան ու կարգադրութեանց կերպը: Հրամաքարականան է հանգիստուոր միջաւասկարաններու մէջ եւ ամեն առանձին գործերով հրամաքարակուած է, որ պահանջուած կարգադրութիւններն էին զեց հետ չեն մարգանիր: Գաղղացի կառավարութիւնը՝ չե թէ մայց Քահանայապետին, այլ նաև եկեղեցական օքինաց կու տայ յանցանցը, որ պահանջուած կարգադրութիւններուն գործադրութիւնն անկա ըելի եղած է: Պալունիացի մասնաժողովը հանգիստապէս հրամաքարակեց, թէ ուզուած նորոգութիւններն այնպիսի բաներ են, որ Քահանայապետ մը երբեք չիկրնար ի գործ զնել: Գաղղացուց օրագիրները յայտնի կը զրեն թէ հիմական կարգադրութիւնները չեն կրնար կառարութիւն՝ առանց ի հիմանց շափառուելու Եկեղեցոյ ազատութիւնը: Անրին առնենները հրամաքարակուած անթիւ գրութիւններ բացայստ կը դուցնեն որ ուզուած բաները հաւատոյ վարդապէտութեան, բարյականի եւ Եկեղեցոյ հրահանգներուն զեմ են: Ի՞նչ առելի կ'ուզես: Խառնիացի զինաւոր պաշտօնան, բանե խօսքերուն պատմախնը տալու համար Վասունիոյ առ ին ելլելն բանի մ'օր յառաջ, նոյն իսկ խորհրդանցին հանգութեամբ, իրեն էլ այն խորհրդանցին արժանի անամութեամբ, խօսուազնեցաւ որ Քահանայապետն երբեք չիկրնար իրմէ պահանջուած բաներուն հաւանիլ՝ առանց քահանայապետական պաշտօնին զեմ գործելու: Յայտնի է ուրեմն, որ բազմացուած կարգադրութիւններուն հազեւոր որպիսութիւնը բնականացիան աւզեցիան չետ: Տեսակ մը առաջնուելու որոնք իսպանական կամաց աշխատանքներ կամ տարակուաի տակ էզել: Եւ զարմանալու բան չե, զան զի այսպիսիներն անոնցմ են, որոնք ականի ունեն եւ չեն լսեր, աչք ունին եւ չեն տեսներ, ձեռք ունին եւ չեն լուսափեր: Բայց ոճ որ ամեն կողմանէ եպուզ ըստաւորութեան մէջ բոլորունին կուրացած չե եւ հիմական կարգադրութիւններն այնպէս կ'ըստանէ՝ բնակես որ են, ալ չիկրնար տարակուաիլ: Եւ ան տանին կը տեսնէ թէ վերջին առանձնանի հարիստուոր է որ ծացրապոյն Քահանայապետն իր անկախութիւնը պահելու համար արյունավետ զահ մ'անենաց: Խնդրու որ առանց առար' ըլլալիքն բնիչ է: Ան է, որ այն կառավարութիւնը՝ որուն հայ-

տակ է Քահանայապետը, օրբենակի Համար, քաղաքական ա-  
մաս մնութեանը իւնը պիտի որ հրատարակէ. իսկ առ կառավարութեան մասն հպատակ եղող Քահանայապետը պիտի պարտաւորի նոյն հրա-  
տարակըն քանի ուրիշ հրամանագիր մը հրատարակէլ, որն որ  
կը ծանուցանեած թէ տերութեան տուած հրամանագիրն անօրէ-  
նութիւն մըն է: Կառավարութիւնը՝ կրօնաւորական հասարա-  
կութիւն մը պիտի որ լուծէ. Եւ Քահանայապետը ժամ մը եւորը  
ի խզն պարտաւորուած՝ անոր գէմ պիտի որ բողոքէ: Կառավա-  
րութիւնը քրիստոնէութեան հակառակ սկզբունք մը պիտի  
հրատարակէ. Եւ նոյն տերութեան հպատակ եղող Քահա-  
նայապետը պիտի պարտաւորի բանագրանկով պատասխանը  
առէ: Աս դեպքերը՝ զուն ալ կը հաւանիս որ կարեցի բաներ են,  
եթէ չես ուզեր հաստատել որ ամեն կառավարութիւններն ալ  
անսիազական եւ անմեղանյական են: Աս միայն կը մնայ որ ըստ  
թէ ան առեն Քահանայապետը խոհեմութեամբ վարուի . . .  
Բայց զիստն թէ բնէ կը նշանակէ այն Խոհեմութեամբ վա-  
րուի. ըստեւ: Ո՞հ: շատ աւելի բաներ կը նշանակէ, բայց զոր  
թէ թե ամփաները կրեան իմանալ: Կ'ուզէ ըստ թէ ալ Յիսուս  
Քրիստոս մարդկան պէտք չէ խօսի, որովհետեւ ինք որոշած է  
որ մարդկիներուն հետ ուրիշ կերպ չխօսի, բայց եթէ իր փախա-  
նորդին բերնավէք. Կ'ուզէ ըստ թէ նշանարութիւնը եւ զըմա-  
ռարար կրօնական ու բարոյական նշանարութիւնը, որն է կը  
կախուի բոլոր մարդկացին ազգին յափնտենական փրկութիւնը,  
պէտք է զերի ըլլայ, եւ զանիկա բարզզող ձայնը պէտք է համբ  
ըլլայ: Կ'ուզէ ըստ թէ ամեն եղինակոպառանք, զորոնք Աստու-  
ած զրած է իր Եկեղեցին կառավարելու համար, ալ պէտք չեն  
լսել անոր ձայնը, որն որ ասատի պարտաւորութիւն անի զի-  
րենք նշանարութեան մէջ հաստատելու: Կ'ուզէ ըստ թէ եր-  
կուհարիւր միջին հաւատացեալք ալ պէտք չէ որ ունենան  
այն կանոնը՝ որ միայն կրեայ իրենց առաջնորդել, եւ մնացած  
ութիւն հարիւր միջինները պէտք չէ ունենան իրենց ջահը, որ մի-  
նակ կրեայ զիրենք լուսաւորել: Կ'ուզէ ըստ թէ հեթանոսական  
թանձր խաւարը, որն որ առեն մը բոլոր աշխարհներ ծածկած  
էր, նորեն առարածի երկրիս երեար: Ահաւասիկ առ է ան խոհե-  
մութիւնը, որ կը յանձնակի Քահանայապետին:

Աերթապէս որպէս զի ալ Քահանայապետը շնորհաւու-  
րէ, մըր օրերս ուրիշ միջոց չկայ, բայց եթէ բանութեամբ իր  
ամուսն հալածել: Արդ զիստն ան առեն աշխարհին զրայ  
ինչ կը պատահի: Իր իյնալավքը՝ պէտք է որ կարծանին ամեն ի-  
րաւունք, իշխանութիւն, արդարութիւն, կրօնական եւ ընկե-  
րական սկզբունք, որոնք խեղճ մարդկութեան նեցուներն ա-  
պահապաններն են: Ասկայն որչափ որ հարկաւոր է որ՝ մարդ-  
կային ընկերութիւնն անասաններու խմբեն զատուելու համար:  
հարգի եւ արդարութեան հիմանը վրայ հաստատուի, պիտի ալ  
հարկաւոր է որ իր մէջը վեհապետութիւնը յարգուի: Զար-

մասնայի, բայց միաժամանակ ուսուզ բան մընէ է : Աստուած այնպէս քրած է, որ քահանուցապեամիան զահուն հաստատութեան գործակից ըլլան ան ամեն իրաւունքները՝ զորոնք իշխան մը կրրնաց ունենալ, ան ամեն իրաւունքները՝ որոնք ստացուածքի մեջ հականութեան հարկաւոր են . այնպէս որ չիկրնար նոյն զահուն ձեռք զպցուիլ, առանց նոյն իրաւունքները կործանելու, որոնք առանձնական ու հրապարակական կենաց եւ կրօնական ու քազարական ընկերութեան հաստատութեան հիմ են :

Եւ իրոք այ ի սկզբան անց՝ որ Քահանուցապեալը կը մասնէք արքաւնական զահ ելլել: Ո՞վ իրեն նամբաց բացաւ: Հազիւ: թէ քրիստոնէական հաւատքը քարոզելով՝ Յիսուսի Քրիստոսի փոխանորդն ու մահկանացուաց քով անոր Տեղապահը, ընդհանուր հօմին հովիւր, երկնից արքայութեան փականներուն պահպանը, անտեսանելի Աստուածութեան անսանելի գործարանը հանցցուեցաւ, որ իր առջեւը չէ թէ միայն փոքր արժանապատութիւնները, այլ նաև նոյն իրկ կայսրներուն վեհափառութիւնն աներեւոյն եզրու: Եւ ասոնք անհամբ զբալով թէ ուր որ Աստուած իր Փոխանորդը զրած է, հան ուրիշ իշխան մը չիկրնար տիրել: Հռոմ իրեն թոզուցին: Բայց միթէ ան ասեն Քահանուցապեանները մեծ փափարով նետուեցան ձեռք առնելու իրենց արուած արքունական զաւագանը: Բոլորովին ասար հակառակը. Եւ ասոր երաշխաւոր վերոյ են ամեն պատմազիրները՝ որ կողմակցութենէ որ ըլլան. Քահանուցապեաններն ամբողջ գարերով բանցին, թէպէտ եւ անօգուտ, կայսրներուն իշխանութիւնը կենազանի պահելու, եւ որշափ կրնային՝ մերժեցին թագաւորական պատիւը: Խնչպէս եզրու, որ վերբապէս ընդունեցան: Չիրցան զէմ զնել Աստուածոյ կամացը, որն որ նոյն իշխանութիւնն իրենց զգեցուց: Երբ որ կայսրները քաշուեցան եւ Հռոմ ամեն տեսակ բարրարաս ազգերու աւարտութեան մասնեցաւ, Հռոմացեցիք աշուընին ամենէն մեծ անհնաւորեալ իշխանութեան, Քահանուցապեանն, վրայ գարեւոցին, անիշխանութենէ ու բարրարասութենէ ազտուելու համար: Նոյն իրկ ընական օրենքը, որ ընկերութեան պիտաւոր կը ցուցընէ այն անելը՝ որն որ միայն ընկերութեան փրկիւը կրնայ ըլլաւ, արքունական զահուն վրայ հանեց Աւանները, Գրիգորները, Յովհաննեները, Զաքարիաները, որոնց միայն կարող էին առնենահարել Աստուածուները, Գենուերիկանները, Գիտալիները, Լուիսուպրանուները, Ազիլուլիները: Շշմարիս ուրը՝ որն որ ոչ միայն հոգեւոր եւ յանիսնական բարիրները, այլ նաև ներկայ կենաց բարիրներն ալ կը գիտէ, Քահանուցապեաններուն վրայ առ պարտաւորութիւնը զրաւ: Ժողովրդոց հաւատնութիւնը՝ որն որ չինեւ բան մընէ է, երբ հաստատուած ու կարդաւորեալ ընկերութեան մէջ սկսութեան կը կանցուի, ուր արդէն ստացուած իրաւունքներ կան, բայց արգար եւ ի-

բաւացի է՝ երբ ընկերութիւնը նոր սկսած է կամ անիշխանութեան մէջ կը գտնուի. զքահանուցապէսներն իրենց կամացը գէմ տափակեց առ բանա յանձնելու. եւ վերդապէս մեծ հարկը՝ որն որ առանց զԱռաւուած և զընկերը վշառացրելը. չեր կրնար զանց առնուիլ. վերջին կնիքը դրաւ այս նոր իշխանութեան վրայ որ կը հասաւառաւեր. Ասկից աւելի Բնշ իրաւունք կ'ուզես, եւ որչափ բարձր է ուրիշ ամեն իրաւունքը ներկն:

Այնպիսի իրաւունքը մըն է, որ մինչակ բաւական է միջաւ եղծանելու իրեն գէմ յառաջ բերուած ամեն խարէական ձեռնարկութիւնները, եւ ազէեկ կ'ըլլար. ընթերցազ, որ հըաշակառը մաստենազրի մը հնու առ խորհրդածութիւնն ընկեր. Առաջին Նարալէան կ'ըսէր թէ ինք Մեծն Կարուզոսի յախորդն ըլլալով, կրնայ եւ առնուլ ան բանը՝ զօրն որ իր նախարդը պարզեւած էր. ասկայն յայսնի է որ Մեծն Կարուզոս նոյն իրաւունքը նորեն հասաւառեց, բայց ինք չուուաւ, որովհետեւ իրեն յառաջ ալ կար: Նարալէան Գ. կը զբոցէ թէ համաժողով մը կրնայ եղծանել ուրիշ համաժողովի կանզնածը, արդ՝ ուստ թէ համաժողով մը կանզնած ըլլայ այն դահը՝ որն որ արգեն Վասածն կանզնած էր: Եւ ոչ իսկ ան ամեն պատճառ անց ներեն մէկը հոս տեղի կը գտնէ, որոնցունիք ամեն մէկ կառավարութիւն կը ջանայ արգարացրենի իր տերութեան մէջ Եկեղեցւոյ սացցուահքներեն ըրած յափշտակութիւնը: Չեն կրնար ըսէլ թէ այն քաջորդական օրէնքները՝ որոնք քահանացեաներուն ստունալու իրաւունք տուին, կրնան նոյնն իրենցմ վերընել. չեն կրնար ըսէլ թէ տերութեան Երկիրները վեհապետին բարձրագոյն իշխանութեան տակն են, եւ առար համար իրեն կ'իյնայ իրաւունք իրաւունքը կամ կրնայ նոյնը պահանջնել Հառնեական Եկեղեցւոյ Երկիրներուն մըսուց ազգերն ու վեհապետերը շիանցնեցին ոչ սուրբ Ամենաը եւ ոչ անոր ժամանակաւոր տերութիւնը. արգեն զանիքնեան կամ կրնայ նոյնը ազգանից, ինչպէս ըրբն Պետրինս, Մեծն Կարուզոս, Մադիլան. բայց իրենիք անոր հիմք չդրին: Կարոզ եղան զանիքն անկցընել պարզեւառուաթեամբ յանուն Ա. Պետրոսի. բայց առավ անկցուցին նախանկան բաւնը, եւ ոչ թէ նոր իրաւունց սկիզբ եղան: Կարոզ եղան զայլնքներու վառաւորութեամբ անոր պայծառութիւն ու վայելլութիւն տալ. բայց չեն կրնար զայլնց զօրութեամբ ոչ շնիքն եւ ոչ ալ ջնիքն տալ: Այսն իսկ զարերու յափորդութիւնը նախարարութեամբ անոր տեղի ըբեզութիւն տուաւ. բայց հարկաւորութիւն չունեցաւ անոր պահանաւոր սկզբանուոր թիւնը կարգի զնելու (բժշկելու): Ուրիշ իրաւունքներու ամեն շրապանիւրին եկան, այս առաջին իրաւունց հպատակութիւնը ըն-

ծայեցին և Նոր պայծառաւթիւն տուին. բայց այն իրաւունք-ներէն եւ ոչ մէն իրեն կը հասաւարի, որովհետեւ այն ամ-նայն հասաւառութիւններէն յառաջ՝ արդէն ծազիած եւ ան-շարժ հասաւառութեած էր: Անոր համար եթէ աս իրաւունքն անցօք ու ոյննէ է, եւ Նոր իրաւունքը կարող է նոյնը թիվը. ան տառն մէկալ իշխաններուն իրաւունքներն ամենն ալ ան-սայդ էն, անսայդ էն նաև առանձնականց սացցակց-ները, եւ աշխարհիք աւար մըն է զօրաւորագունին. Խորա-մանկագունին եւ յանդղաւագունին, որն որ խարեւութեամբ, բանութեամբ իր կամքն ուրիշին կրեայ կատարել առաջ:

Այս առանցքն քիչ խօսքի մէջ ամփափելու համար՝ Կ'ը-սենք թէ Յիսուսի Քրիստոսի Պահանորդին ժամանակաւոր իշխանութիւն ունենալու զինուար եւ ստիպողական պատճա-ռը, քանի մը ակարամիտներուն մոռածածին պէս, քահա-նայսպեամիան առաթմանին ըքեզութիւնը չէ: Թէպէտեւ ա-սոր ալ արրունական գահուն վեհափառութիւնը ջառ օդուա-կար է, վասն զի տեղի զիւրաւ կը յարգուի իշխանութիւնը. Երբ որ արրունեաց մեծապայծ պայծառաւթիւն մը զանիկա կը պատէ. առկայն ուրիշ մեծամեծ եւ խիստ խորունկ պատճառ-ներ կան, որ նոյնը կը պահանջնին: Հիմակուան աշխարհիքիս պարագաներուն եւ որովհանթեան նոյնըլով, Եկեղեցոյ միու-թիւնը ժամանակաւոր տերութիւն մը կը պահանջնի. որով-հետեւ առանց ասոր՝ Եկեղեցին ամրազը ազգերու բաժանմանց եւ հերձուածներու վասնգի մէջ կ'իջնար: Կ'ոյնը կը պահան-ջն այն անկախութիւնը զորն որ Հռոմեաց Քահանայապեառ-պեար է որ ունենայ հաւատացելոց հարեւուար պատուիրան-ները տալու, զիրենք ուզգելու եւ խրատելու. Եւ առ անկա-խութիւնն իրօք չեկընար կենալ եւ ոչ ալ կեցած կրնայ ե-րեւալ, եթէ Քահանայապեառն իրմէ մեր իշխան մը կամ խորհրդանց մը ունենայ, որն որ կարենայ իրեն օրէնք առա-կամ ձեռքը կապել: Կ'ոյնը կը պահանջնին ուզգափառ ժողո-վորզոց ամեն տեսակ կարուութիւնները, որոնք ինչ ազգէ որ ըլլան պեար է որ կարենան Ա. Պետրոսի ամոռնին մը են-նալ, առանց արգելուելու տերութեանց նախանձաւորու-թիւնն եւ խստութենեն: Անոր, գուն ալ, ընթերցող, հար-կաւորութիւն ունին. վասն զի գուն ալ իրաւունք ունին որ զիրեզ մէկը շարգելէ Ա. Պետրոսի ամոռնեն շնորհը մը կամ նոպաստ մը ինքըրելու, եւ խնդիրներդ իր քննութեան տակ չէզէ: Կ'ոյնը կը պահանջնի քահանայապեամիան պաշտօնին ընութիւնը, որուն պարուց է յանդիմանել, պատել, եւ մինչեւ հաւատացելոց մարմելն իրել, ու միայն երկրիս հզօր-ները, այլ նաև բարերացոյն տիրապեամերն ալ, եթէ նըմա-րիս է, ինչպէս առնենանցմարիս է, որ անոնք ալ չեն զազրիր հոգեւորին մէջ իր հպատակն ըլլալէն: Կ'ոյնը կը պահանջնի ընկերութիւնները, որոնք մեծ կարուութիւն ունին, որ չէ ին-

միզյն շահարանան, ոյլ մանուանք առելի եւս զօրանան ուսացաւածքի, կարդաւորութեան եւ արդարութեան սկզբունքները ժամանակիս մալորութիւններուն գետ: “Կոյնը կը պահանջէ աշխարհից, որ որչափ երկիմու եւ կատածու է, այլչափ ոլ շինքնար տանիք որ իր կոռապիտրչին բացարձակ անկախութիւնը կատածի տակ իյնայ:” Կոյնը կը պահանջնեն ամեն ներամամից բռառն եւ ամեն կոյմ տարածուող կատածելի, ամենարիշտ եւ խորեական վարդապետութիւնները, որոնց գետ գերազան Առաջիւն ազատ պետք է ըլլոյ մերի եւ ամբողջ Եղմարտութիւնը հաստարակելու: Կոյնը կը պահանջնել երկիրս, որն որ գետ ըստ մեծի մասին մալորութեան եւ անհաւատութեան խաւարին մշջ թագուած ըլլորով, կարու է միկու մը: Որն որ կարող ըլլոյ ընդարձակ եւ զօրաւոր միջացներ ի զարծ զնել առեւարանն իրեն քարոզելու համար: Կոյնը կը պահանջնել Եկեղեցին, որն որ կարու է երկրի անկեան մը, ուր առանց արգելուելու անկրօն կառապարութիւններէ կարող ըլլոյ ի զարծ զնել այն կարդապութիւնները, զօրանիր Յիսուս Քրիստոս թագուց աշխարհիքն: Կոյնը կը պահանջնել երկինքը, որն որ պիտի կարենայ իր կամքը մարդիկներուն յայլանել, առանց իր խոսքերն առակրնենութեանց, արյունի գործակալները, կրոնի աշխարհական ուղարկունեաներու: քննութեան առկ ձգելու: Մատեն ուրեմն որ հասուն է արգելու ժամանակիրը, թագուածութեան առաջակալ քահանուպագետն յափշտակելու այն առաջանածքները, որն որ առաւատեային նախախնամութենեն առանձուած է այշափ իւ այսպիսի բարեաց համար: Մատենանդ առոր հակառակի՛ առնենատոյդ է որ եթէ ուս ժամանակաւոր ակրութիւնը շրջար, մեր առեններուն համար շատ հարկաւոր էր վենուել գունելը:

## Գ Լ Ո Խ Խ Ի Թ :

### Քահանուայք :

Ա. Քահանուաներուն մաշնթիւնները: — Բ. Երենց առանց զայթ ականթիւնները: — Գ. Երենց կըստմութեան Եղմարիս ազբիւնները:

Ա. Եթէ անկրօնք այնափ կը շարչարեն յրբառանեկան քահանույութեան գագաթը, Յիսուսի Քրիստոսի Փոքանարդը, մատեն մը թէ պարզ քահանուները, ժազովոդապետներին ու մատրանապետներին անոնցնէ թնջիր պիտոր կրեն: Երենց մշջ առեննեն շափառուները բաւական կը համարին քահանուներն իրեն: պարապորդ, ապահ, ապականեալ մարդիկ նկարել, իսկ աւելի բավին անցընտղները՝ զիրենը առերրապալառնթիւն տարածող, բանուորութիւնը պահպանող, թէ հաստրակաց եւ թէ առանենական երջանկութեան յայտնի:

թշնամիները կը հրատարակին։ Երբ որ քահանաներու պայ  
խօսր կ'ըլլոյ։ չեն կրնար առանց ոյլապղելու ըսել, և անոնց  
վրայ առանց կատաղութեան չեն կրնար խօսիլ։ Առար համար  
ոյլապիսիներն իրենց մարդութեան ազատելու փորձ ընելը՝  
անկարելի զարծքի մը ձեռք զարնել է, ցորչափ որ աւելի բա-  
նաւոր զգածմանը չեն ունենար։ Իսկ ոյլապիսի ընթերցողի որ  
կրնայ քահանաներու զեմ նախապաշտում մ'անենալ, բայց  
գեռ առաջ մտածութիւնը կորածնցուցած չէ, ոյիս'որ ցուցը-  
նեմ թէ իրաւոցնէ անկարելի բան է, որ քահանաներն ոյլա-  
պիսի անօրէնութեան հասած ըլլան, նեղպէս որ իրենց վրայ  
կը խօսուի։

Եւ նայի ո՞վ են իրենց զիրենց քահանայութեան նույի-  
րովները։ Չեր ազգականները, ձեր բարեկանները, ձեր խնա-  
միները, ձեր եզրապղները, ձեր որդիներն են։ անոնց են, որ  
ոյնչափ տարի ձեր ընտանեաց զիրելը մեծած են, ձեզի հետ  
հասարակ նոյն հայրենինը, նոյն տունը, նոյն տապաւածքը,  
նոյն արինն ունին։ Ի՞նչպէս ուրիշ յանկարծ ձեր մէջէն  
ոյլապիսի անքնական մարդիկ կ'ելլեն, որ ընկերութեան ոյն-  
չափ չարիք հասցընն թէն իրենց եւ թէ ձեր անդարմանների  
վեառութ։ Երբ որ առանց քահանայուկան զիրեկի մէջ մասնելու  
իրենց զիրենց Կորուէին, զուք արգեն նոյնը կը զուշակէիք  
տեսնելով որ աշխարհէրէս կը քաշուին, բարեկալաւական բա-  
ներու մեծ հակում եւ կրօնական եռանկուն մտածութիւն-  
ներ ունին։ Արդ՝ Բնեղպէս կ'ըլլոյ որ անենէն ազէկ մարդիկ-  
ներն ոյլայափ շարանան։ Ա՞վ զիրենց յանկարծ մերկացուց ոյն  
բարի զգածմաններէն զարծք ունին։ Եւ զիրենց մէկէն ոյն-  
պէս ազահ, հպարտ, անժամանկալ, յափշտակազ, ընկերա-  
տեաց, ընկերութեան թշնամի ըրաւ։ Ի՞նչպէս կ'ըլլոյ որ ա-  
մենիրն ալ առ ելլոն ունենան։ Յառաջ անցիք, մեկնէ ինձի առ  
երեւոյթը։

Պէտք է ըսել թէ զիրենց քահանայութեան հասցը-  
ներու համար արտած կրթութիւնն է, որ զիրենց ոյնպէս  
բարբուգին կ'ապահանէ։ Ընդհանուր հետաւութիւնն մը ընդ-  
հանուր պատճեան մը կ'ուզէ։ բայց, կ'ազակէմ, երբ որ յիշեան  
առառապէլ մը ետախուլ կ'ուզէն, այնպիսի եղանակու մ'բան, որ  
զանե արտաքուստ նշմարաւութեան կերպարանը մ'անենաց,  
ու հասարակաց ըմբռանման եւ ուզից մարի դէմ ըրբաց։ Առան  
զի թազ առանք անեկան, որ երիտասարդներէն շատերն եկել զե-  
ցական պարանի կը կրթութիւն իրենց հայրենի առան մէջ, զիս-  
նալ ուզողին առ ալ յայսնի է թէ ինչ կրթութիւն կը  
արտաի կզերանցներու մէջ։ Ազերանցներուն մէջ կրթուող  
հարիւրաւոր երիտասարդներ, որոնց շատ անզամ իրենց հայ-  
րենի առանք կը գտանուն, մարդկացին ազգին ոյնպէս հեռու,  
այնպէս բաժնուած չեն, որ բրածնին լիփացուի։ մանուանք  
թէ զիրենց չէ թէ միայն զիսութեանց, ոյլ նաև առաւած-

պաշտութեան, բարեկերթ կենաց և քրիստոնէական առաքելութեանց գործադրութեան մէջ կրթէ ելու համար ի զարծ դրաւած ամէն խնդիրը ծանօթ են: Կղերթիկուաց կրթութեան առաջնորդող Հիմանկան որենքները՝ առար հանոններն ու պըհաւորար Տրիդենտեան ժողովքին կարդագրութիւններն են: Դիսյ այնուամբ մոլցնեալ բազարական մը, որն որ պատրութեան օրս Եկեղեցին ապահովութեան մայր անուանէ: Առոր համար կը հարցընեմ ես, ինչպէս կը ըստ որ այս եղանակաւ կրթութեան կղերն ոյն առաջնամի գէջ ըլլու: ուր որ աշխարհքին մէջ կը քրթութեան երիտասարդները, որոնք ըստ անդամ անդամ ընտանաց գիրից, և այնպիսի համալսարաններու մէջ մնած ու զարգացած են, որոնք սուսպիր զգաւոտութեան գործոցներ չեն, քահանաներն այնպէս ազեկ ու ընտիր ըլլան: Եթէ ըստու ըստուիր որ դաշտ մը անոր համար որոնք ու տառապէ կը բռնցնեն: վասն զի ազեկ մշակուած և ազեկ սերմանուած է, առեւ պղընդակ խոռը մը դրացած լէիր ըլլար, քան զար կը ըստ հաստատելովդ, թէ բոլոր քահանաց անդպատ են:

Բ. Բայց այնպիսիներ ու է դժունին, որու զարհութէ իշխութեաններ իստ ուն: Ո՞հ. ես ալ առոր կը սպասէի: Այս: կը զանութիւն երբեմ զայթազգեցացիւ քահանաներ, եւ ես ալ քեզի հետ և քեզն աւելի այնպիսիները կ'ողբար: բայց աշխարհքին վրայ զայթակղեցացիւ քահանայի մը պատճեռած մէծ զարմանքին չեն աւելներ որ ապէկա սովորական բան մը չէ. վասն զի ամէն որ պատճահած սովորական բանի մը վրայ ոչ կը զարմանայ: Այնուի որ զինակ մը դժուարին է, այնուամբ ալ անոր մէջ պատճառութիւն ընելլը դիրին կ'ըլլայ: որուափ որ անոր պարարերը ծանր են, այնուամբ ալ զանութիւն կատարելը դժուարին կ'ըլլայ. և որովհետեւ քահանական ամենաբարձր արտանուազանութիւնը՝ մարդկացին սկսարութեան վրայ կեցած է, անոր համար ընական է, որ նոյն ակարութիւնն ունեցող մարդիկներէն ունակը պատճառութիւն ընեն: բայց առոր համար հարի է որ ամէնքն ալ մէկանց զատապարտուին: Եթէ օրինաւոր է անմզները յանցաւորներուն հետ մէկ զատապնայ տակ ձգել, ըրե այնուէ: Խընաներու մէջն ունակը կեանքը բնին աւելի վայելմանց մէջ կ'անցընեն: քան թէ իմաստութեամբ իրենց ժազովորդը կապավորելու: ըստ ուրեմն որ ամէնքն ալ զատարեկակեաց են: Պարզանեաներուն մէջ կամ ունակը որոնք աւելի իրենց թերթուիալը կամ քառիը կը հազան: քան թէ արգարութիւնը ըստ ուրեմն որ ամէնքն ալ անձնաներ եւ շահախնդիր են: Պատճառարաններուն մէջ ունակը աւելի իրենց անձնաներն ըստ կը նային: քան թէ իրենց պաշտպանուարներուն պարին: ըստ ուրեմն որ ամէնքն ալ զոգ են: Բարիկներէն ունակը աշխարհքին երեսն աւելի հրանդիներ կը պահանջնեն: քան թէ հիւանդանները. ըստ ուրեմն որ ամէնքն ալ զահին

են : Կանոնց մեջեւ ունեցած աշխարհառեր եւ անօտակ են : ուրեմն այնպիս են ձեր ամսաբները, ձեր քոյրերն, եւ զետյալն : Առարեալներուն մեջ թուղոյ մը գտնուեցաւ . ուրեմն առեն առարեալներն ալ մասնիչ էին : Եթէ պատճառապահութիւնը կ'արժէ քահանացից համար, պեսար է որ արժէ նաև բոլոր մարդկացին ազդին համար : Ենչ անիբառաթիւն է ասեիկա :

Եթէ քահանացութիւնը բամբառազներուն հետ խօսիլ ուզեի, ուրիշ պատճառաբնածն մը ունեի : Դուք կ'ըսէք թէ դայն ակղութիւն առողջ քահանաներ կան . այս . բայց զուք չէք մի, որ զիրենք ան պիճակին կը հասցընեք : Կ'ազարչմ ընթերցացիս, որ առ պատճառաբնախիս նշմարութեան ազեկ միա զնէ : Ըստիք թէ զանուիք քահանայ մը, որն որ իր պիճակին ծանրութիւնը մոռնացիք՝ ազատ բերան բանեցընէ . օրինաւոր թշնամութեան զէմ խօսելու յանդկնի, ուրիշ բեմն անուրդութիւն ըլլայ : Քիչ մը աշխարհքիս կիրքերը տանէ . ըստ ինձի, այն անսաստ ազատառեները, այն աշխարհառեները, այն քահանաներուն մշտնինաւոր բամբառազները՝ լուս մը այնպիսիք քահանան մինչեւ երկինք չե՞ն բարձրացըներ, ամեն կողմէ չե՞ն հրատարակիեր թէ անիկա խանութիւն-բարձրական հասած է, թէ իր ընկերներուն պէս նախողաշրանեւրու զերին չէ, եւ իրեն չե՞ն ներեր քահանացական զգեստ կրելուն անեներելի անիրը : Առ ի՞նչ է ուրիշ, ասիկա զայթակղութիւնը քափակելու ու յառաջացընել չէ :

Նզնին ուրիշ կերպով առելի եւս ուզզակի կը գործեն : Կղերին լաս կամ քիչ աղեկութիւնը, ինչպէս որ գործը կը ցացընէ, ցոլացում մը, հայելի մին է այն ընկերութեան լաս կամ քիչ աղեկութեան, որուն մեջ կ'ապրի . այնպիս որ մեկ կողմաննէ նոյն ընկերութեան լաւագոյն մասը կ'ըլլայ . բայց մեկալ կողմաննէ իր վրայն ալ քիչ մը կը բուրէ այն հոգին որով ընկերութիւնը տագորուած է : Եւ ընական է, որ առանկ ալ ըլլայ . վասն զի որչափ որ ալ մարդս փայթ տանիք վասառողի ոզ անենազ երկրի մը մեջ իր մարմինն առազի պահելու, ի վերայ այսր անենացնի կարելի բան չէ ծծած ոգին ոմինուլորանն ազգեցութիւնը բալորովին խափանել : Այսու ամենայնիւ իրրեւ թէ բառական ցըլը աշխարհքիս փախադրական ազը ծծելն զգուշանալու համար քահանացից յանձն առած ջանքն ու մրցութիւնը . քահանաներուն առած զայթակղութիւններուն զէմ ամենէն առելի ազարակազները՝ առջնները կ'ըլլան նոյն զայթակղութիւնները զբակելու եւ յառաջացընելու :

Եւ ո՞ւ, որչափ եղանակներով նզնիը յառաջ կը տանին : Եկեղեցականաց անկարգութիւններուն առաջին բոցկիրն է, առորին հազիւներուն իրենցը, բարձրագայններուն պարուսութիւն յընելլ, որով բոլոր եկեղեցական

նուիրապետած թշնը առևիճակցուց կը ըստ։ Այդ անոնք ուրիշ բան չեն ընկեր, բայց եթէ քահանաներն իրենց եղիքնու պատճերուն, եւ նպակագումաները Հռոմաց Քահանայապետուն դէմ զրգուել, առ պատճառանդավ՝ իրր թէ ստորթներուն գրաց կը զժան, եւ կ'արգելին որ, թնդպէս կը սեն, ուշիւ և անոնց իրաւունքը յատիշտակէ։ Եկեղեցականաց մէջ առն բարիքներուն ազդիւրն է աշխարհականն եւ կրօնաւոր կղերին միաբանութիւնը, որոնք մը եւ նոյն բանակին իրարու փափախակի օգնելու համար սահմանուած՝ երկու խմբերն են։ Այդ առանց երկու խմբերուն մէջ տարածայնութիւն կը սերմանեն, նախանձ կը զրգուեն, եւ այնպիսի նախանձայուղութիւն կը բորբոքեն, որու մնան տառանձնական հակառակութիւններով կը փնտաց երկու կողման զօրութիւնը, զորն որ հասարակոց թշնամույն դէմ պէտք էին զարծածել։ Ամեն կարելի զայժմակցութիւնները վերցընելու միակ միջոցն է օրինաւոր մեհանուց իշխանութեան անեղծ պահպանութիւնը. բայց թէ որ քահանաց կամ կրօնաւոր մը զանուի, որն որ իր պարագեն չեղի, ապահով եղիր որ թէ մէկն ու թէ մէկայր ամենայն կարեկցութիւն ու զութ կը զանեն անհաւատ ազատառերներուն առնելու, որոնք իրենց պարծանոր կը համարին օրինաւոր իշխանութեան դէմ անոնց օգնելի ու պաշտպանելը։ Կը զանութիւն երկիրներ, ուր մինչեւ կառավարութիւնները եպիսկոպոսներուն եւ կրօնաւորաց մեծաւորներուն ձեռքը կապած են այնպիսի եղանակա, որ առանց կը պարաւարին եղած անեկարգութիւնները տեսնել եւ չեն կրնար գարման առնիլ։ Աս ամեն բանեն եռըր, եթէ քահանաց մը որն որ իրեւ մարդ հարկ է որ օրինքով մը սանեւաի, օրինազանց զանուելու ըլլաց, կը սկսին բարձրածոյն ազադակել եւ հրապարակա դատապարտել։ Ստուգի զարմանացի արդարութիւն։

Բայց տեսնելը թէ ան ալ նշանաբիւ է, որ քահանացը այնպիսի ժամանակու մըն են, թնդպէս որ կը նկարագրեն, եւ կամ թէ յանցաւորներն այնշափ բազմաթիւ են, թնդպէս որ կը կեղծեն։ Ու մէկը եւ ոչ մէկայր։ Որովհետեւ իրենց մէջ բարիքներն ընկերութեան ամենեն կատարեալ մարզին են։ Իսկ օրինազանցներն այնպիսի բաներու յանցաւոր են, որոնք աշխարհականներուն մեծ մասին մրաց հիմնկուած առնելը բանի անդ չի դրուիր։ Քահանաները ըահաբնդիր կը համարուին։ Կը զիտանիմ որ ուսներ կծեծի եւ պատշաճ շտփեն առելի բանի գործիք մէջ ըլլան։ բայց ան մէկդի ձգելով՝ որ զուցէ առեպուած են առանց ընելու, որովհետեւ զուր՝ որ քահանաները կը բամբառէր, ձեր օրենքներով ու տիրապետութեամբը զիրենը մերկացուցած էք. ըսկը՝ յափլատակողները, զողերը, ամեն առանց զարխառութեան, մեզանչական դաշնաբերու եւ մենափառաւութեան մէջ խզդուած մարդիկները՝ քահանաներուն, թէ ձեր նմաններուն մէջ կը զանուին։ Անժառակազ-

թեան համար կ'ամսատանութիւն։ թուզ տակը, որ շատերուն անդգամութիւնն է, որ ոյսպիսի շարախօսութիւններն առաջ վրոյ կը ծանրացընէ, կը չնորհեմ որ գանութիւն քահանայք, ուրանի իրենց վիճակին պատիւը պահած շըլլան։ բայց իրենց վրոյ ոյսպատճ գառնութեամբ յանդիմունած բաներներ՝ զույ առն որ, բոլոր կեանքերնուդ մէջ չէք զարծեր։ Ի՞նչ։ Ձե՞նք զիտեր արդեռոք կարաներու, խոսակցութիւններու, թատրոններու, կանոննց, առն տեսակ անառակ և ամսութայից զրասանըններու ունեցած մոլեգնութիւններներ։ Ձե՞նք ճանախար ձեր շապառները, թե պէտք այնպիսի վիճակի մէջ ալ թնկած ըրբուր, որ ալ զիւրաւ կրնաք ժուժկալել։ Կը բամբառուն իրբեւ աշխարհանէր, որովհետեւ բանի մ'անզամ շափեն առելիք զուարին խնդրոյից կամ թատեր մէջ երեւցած են։ Կ'ամբառատանութիւն իրբեւ որկրամազ, որովհետեւ անզամ մը ճաշու առն զափն անցուցած են։ Կ'ամբառատանութիւն իրբեւ թեթիւն, որովհետեւ հազարատնին վայելու ծանրութիւն մը շիցուցներ։ Արդ, Նորէն կը զրացեմ, առ անկարգութիւնները չեմ խառապովեր, ճանաւանդ թէ բոլոր սրաանց կ'անարգեմ, ինչու որ զիտեմ թէ որ շափակ սասար բաներ են ասուց այն սրբութենեն զօրն որ կը պահանջի քահանայութեան հրեշտակային արժանապատութիւնը. բայց միանդամյուն կը հարցընեմ ձեզի, ինչու ամբատանութիւններներն բերաններ չեմ մար, ուր որ զույ որ չ'անցնիր՝ որ թատրոնները շատախէկը, միշտ տեսարաններու, ինքըցներու, պարերու մէջ կը զանուիր, եւ ձեր շապառներն եւ ընդունայութեան ունեցածներներն առելիք կը մախէր։

Ասոր ալ տարակցու չես որ եկեղեցականներն ամենն առելի ամբատանազններն առ տեսակ մարդիկ են։ Ո՛վ ըսած է երրեց որ Եմանրիտ քրիստոնուց մը պայուն քահանաները շարշեկած եւ անոնց վեհ արժանապատութիւնն անարգած ըրբու։ Բալորովին ներհակը։ Բարի քրիստոնեացք երր որ անոնց տուած զայթ ակցութիւնը կը տեսնեն, որուր նուն մէջ կը ցամին, կ'ոզրան, եւ եթէ կարող են կը խնամ զարման տանիլ։ բայց անոնց արժանապատութեան պատճառաւ կը զգուշանան անոնց մալութիւնը հրապարակու քարոզելին։ Ասոր հակառակ ան զժքախաները որոնց ամեններն կրօնը չունին եւ առն տեսակ փառութիւններով լեցուն են, երրեց չեն գաղցրիր անոնց դեմ շարախօսութիւն ընելին։ Ասալ առ զարուս արժանի արգարութիւն մըն է։

Յանցաւորներուն թուայն նիստանմաք, մասուք Աստուծոյ, որ ասինս ըստեներներն խիստ քիչ եւ Եթէ շատ կ'երեւան, ասոր պատճառն ան է, որ բարիները հանդարաւ կ'ապրին, աշխարհիս աշքին շատ չեն երեւար, ուստի եւ համեմատութեան մէջ չեն մաներ։ Ժամանակներն բարենած են եկեղեցւոյ, խոստվանագրաներու, աւանն եւ ազգութիւն մէջ, ազգունի չեն հաներ, եւ պայուն անեանօթ կը ման աշխարհաներներուն։

որոնք առանց կրոնի, առանց հոգու ազգելու պազմոնիքը դաստի են: Առոր հակառակ եթե մէկն աշխարհային կեանք անցրենքու ըլլոյ, իր առ պիտակին պատճառաւոր զազտնի մնալ, եւ ամենուն աշխին վուշ մը կ'ըլլոյ, զամնըր կը խոցին: Առ բանին մէջ աղ կը առաջուի ան խոռը թէ կառքի մը ամենեն գել անիւր, ամենեն աւելի կը շառացէ:

Երացընեւ աշխարհիքին մէջ գործուած որ եւ իցէ բարիքն ընօղն ով է: Մեծ մասը բահանացը են: Անոնք են՝ որ քարոզութեամբ եւ հոգուց առաջնորդելով, ասուսածպալուութինը կը յառաջացընեն: անոնք են՝ որ ամենայն զօրութեամբ գէմ կը գնեն ամեն տեղ ոզոզազ շարեաց հրապուրակիներուն: Խրնիթներէն եւ հիւղերէն միամբ միացնեալու ու արքունիքները, այս որ բարեզզաշութինը մշակելու, մեռցանելու եւ կերպաւորելու բան մը կոյ, հան քահանային ձեռքը մէջն է: Չկոյ կարուութինը մը, չկոյ մը ըստառաւթինը մը, չկոյ գերախոսութինը մը, որ անոնցն միաթարութին լունենայ: Բնըգես որ աղ չկոյ առաջինութինը մը, չկոյ բարեզզորենութինը մը, որ անոնցն քաջազերութին լունենայ: Հասարակ բան մ'եզած է եւ անոր համար աղ ազգեցութինը մը լ'ըներ այն զարմանացի տեսարանը, որ ուզուափա քահանայ մը անդադար գիշեր ցորեկ հիւանդին անկողնեն լիպատաւիր, ոչ միոյն տառենմականաց բայ, այլ նուե հիւանդանացներու մէջ, թէ հասարակ հիւանդութին եզեր է եւ թէ տարափախինէ: Կայուղեւ ազգեցութինը մը լ'ըներ, մասն զի տարբած ենիք տեսանելու, որ քահանայ մը իր բոլոր կենացը մէջ զբազած է կրթելու եւ սորմեցըներու քազքին ամենեն անարդ ժողովրդեան մէջ, անարդի անընակ լիսներու, անմշակ դաշտուրու մրայ: Ո՞վ է՝ որ ժողովրդոց ոգուին համար առաքելական քարոզութեանց մէջ անշափ աշխասելով կեանդրը կը փնտացրէն: Ո՞վ է՝ որ ամեն օր բարրարու երկիրներու մէջ պիտուի Քրիստոսի հասարար կը տարածէ, այնպիսի տառապանքներով եւ բարակրութիներով՝ որ չի կրնար պատմուիլ: Ո՞վ է՝ որ մինչեւ պատերազմի դաշտուրուն մրայ մեռնազներուն միաթարութին կը լուրջն եւ անոնց մրայ քաջազերութեան իւզը կը հեղու, թէ ոչ քահանան: Ես աղ զիստեմ, որ աս ամեն բան իրենց պարագն է, եւ բան իշտ որ զիրենը հրաւիրեմ զատարկութեամբ նոստելու ժողոված դավինիներնուն շրին տակ. ինչու որ զիստեմ թէ քահանայութեան ուրիշ տեղ խազազութին ու հանդիսաւ չկոյ, բայց եթէ գերեզմանի մէջ, բայց շատ աղեկ կ'ըլլոր, եթէ անոնք որոնք աշխարհիքին մրայ կ'ասպիրին միոյն անոր զրայդելով որ ժամանակին անցրնեն (կամ մուցընեն) ինչպես իրենը կը զրայդէն, եւ կամ ուստի զիզեն կամ կենաց զատքութիները զայելոն, եթէ զոնէ այնչափ անոնին քահանայից թէ զորեցերն ու թէ առաջինութիները, որչափ բաւական է

Եկեղեցակաները թշնամունելէն ու անարդելէն զազրելու համար :

րու մէջ ինկողներուն եւ ու բիշները ձգողներուն։ Քահանան՝ Ախուսի Քրիստոսի առաքելութիւնը Երկրին վրայ կը չարունակէ, եւ որովհետեւ զՅիսուս Քրիստոս չեն ուզեր, անոր համար իր պաշտօնեաները կը մերժեն։ Քահանան՝ միշտորդ ու խաղաղաբար է Աստուծոյ ու մարդկան մէջ, եւ որովհետեւ Աստուծոյ խօսքը չեն ուզեր բանել, անոր համար քահանացական անունն ու չեն ուզեր լսել։ Ինչ պատճառաւ որ անխօրաւ որդի մը իր զատափարակը կ'ատէ, ուզը զահնեն կը զարդի, ապատամը զօրքեն կը զզուի. Խոյն պատճառաւ ալ անառակն ու ամսպարիչաը զբահանան կ'ատէ. առանցք ոչ մէկն ու ոչ մէկալը կրնայ տանիլ իր կիրքերուն կատարման ազգու արդեւ մը։ Ո՞վ որ ինձի չիհաւատար, թող իր աշխբն հաւատույ, մուտքրութեամբ զննելով թէ որոնք են քահանաներուն թըշնամիները, թէ ինչ կրն եւ ինչ վարդ ունին, եւ եորք եթէ կրնայ, թող ուրանայ ամեն օրուան եւ առեն ժամն փորձառութեամբ պայծառ լուսոյ մէջ գրուած ու ցուցուած բանը։

Սակայն եւ պշտոք արս ամենայն շատ ազէկ կը յախցէր, եթէ ամեն բան առ աշխարհքով լըբնեալու ըլլար, եւ Աստուծոյ հեռը մէջ մոտ չըլլար։ Բայց ասանկ չէ։ Աստուծ յայտնապէս ուզած է որ իր Եկեղեցւոյն մէջ քահանայութիւն Մըրըց. Ծիսուս անանկ կարգադրած է, որ ոյն գերազոյն բարիքները որոնց զմեզ մասնակից կ'ուզէր ընել, քահանացայական ձեռքով մեզ արուի։ Չենք կրնար Եկեղեցւոյ անզամ ըլլալ, թէ ոչ մկրտութեամի. բայց քահանան է մկրտութեան կարգաւորեալ պաշտօնեան։ Չափահաս ըլլալն եորք, առանց մեզքերեալու քառութեան, կենաց հացին սուրբ Հազորդութեան, եւ կատարեալ երկրպագութեան չենք կրնար ըլլալ։ Բայց այս ամենայն չենք կրնար ունենալ։ Եթէ քահանան զմեզ չ'արձակեր, եթէ այն մեծ զրէը (պատարազը) չիմաստացներ եւ Հրեշտակաց հացը չիրացներ։ Ոչ ոք կրնայ յարիսենական կեանք ունենալ։ առանց կենաց խօսքերը լսելու։ Արդ՝ Աստուծան առ կենաց խօսքերը քահանացական շըրժանց վրայ գրած է, եւ առանց կ'իյնայ Խոյնը բոլոր ժողովրդեան տարածել, աղեն սկսան մինչեւ ծերը, աղետն մինչեւ իմաստունը, գեղացիքն մինչեւ թագաւորը։ Քահանաներուն կ'իյնայ հոգեվարութեան առեն զմեզ զօրացընել, քահանային կ'իյնայ վերին օծմամբ զմեզ պրացընել, քահանան է որ մեզի Ա. Թռչակը մեծ նամրորդութեան համար կը մասակարե, եւ մեզի քաւարանեին մաքրի բացերուն մէջ պատարագով ոզնութեան կը հասնի։ Արդ՝ պատի պէտք է ընելցուի անոնց որոնք պատզիսի ազնուական պաշտօնեներ տառած են, կամ որոնց ձեռքովը մեզի ոյսաշափ մեծամեծ լնորհքներ կը արուի։

Բառական է ըստը որ եւ ոչ իսկ Աստուծան, իրենց կարեցի անարժանութեանց համար, անզամ մը տուած իշխանութիւնն իրենց վրայն կը զերցընէ, որով մեզի կը սորվեցընէ թէ

բնապես պետք ենք վարուիլ իրենց հետ, թէեւ զիրենը անարժան տեսնելու ըլլանիք։ Խնչու որ եթէ Աստուած նաև անարժան քահանապյից գործակից կը ըլլայ երբ որ կը քարոզեն, երբ որ խորհուրդներ կը կատարեն, երբ որ պատարագ կը մատուցանեն, մենք այլ ենք, որ իրենց անարժանութեան պատճառաւ կարող պիտօք ըլլանք զիրենք թշնամնել։

Այս այն անիծեալ քամերուն, այն անարգեալ Արեանզեներուն, որոնց իրենց հարց պահառամթիններն ակնածութեամբ ծածկելու տեղ, նոյները կը յայտնեն և, կը ծանրացրեն։ Բայց շատ շուամի պիտօք համեմ այն բռնեն, որ պիտօք զգան Քրիստոնի խոսքերուն Աշմարութիւնը թէ, որ շնչ աւ-րիէ դի աւ-րիէ։ Խնչու որ եթէ Աստուած իր պատճազ ձեռքը կը ծանրացընէ ան քահանապյից վրայ՝ որոնք պարոքերնին աղէկ կատարելու փոյթ շտարին, պատիւնին աղէկ զարհեցնին և, ուրիշներուն զարթակզութեան պատճառաւին, առողի։ Նոյն պատճազ ձեռքը պիտօք ծածկացընէ անոնց վրայ ալ, որոնց զանանք շարպեցնին։ Աստուածոյ արդար զատառատանն է, որ քահանապյի զգնութիւն շանենայ մահուան այնպիսի անարգեց։ Անորենն Առղեր ոոլոր կենացը մը իրեն խաղալիկ մը ըռած էր Աստուածոյ պաշտօնեաները։ Քերպին ժամանն մէջ՝ որ բաները շատ տարբեր կը տեսնամին, քան թէ աշխարհին յիմարութիւններուն մէջ, մարդ խարթց քահանայ կանչելու։ Բայց ինչ։ Նոյն իսկ իր բարեկամները թող շտուին որ քովք ժամանայ, որոնք վրայ հայհայելով մասայուահատարար։ Այս կերպ օրինակներ ուրիշ անզամներ ալ պատահած են եւ կրնան նորեն պատահիլ։ Արդ ընթերցող, եթէ առ գեպքո քեզի ալ պատահելու ըլլայ, որ նոյն առեն կարող ըրջառ քահանապյի զգնութիւնն ունենալ, առանց անոր՝ ոոլոր աշխարհոցո ինչ զգուա անի քեզի։ Աշխարհին ամեն իշխանները, ամեն զիանունները, ամեն իմաստունները, նոյն ժամանն մէջ կրնան քեզի զանձներ ընորհել, ազօթքներ ու վարդապետութիւններ ընել։ Բայց քահանան միայն կրնայ հայիդ մեղքերեց արձակել, քեզի գժոխքը զոցել եւ արքայութիւնը բանալ, վասն զի ինչ որ անիկա երկրիս վրայ կ'արձակէ երկինքն ալ կ'արձակուի, եւ ինչ որ անիկա կը կապէ կը կապուի։ Դուն քան վրադ մասեւ ուրեմն։ Ինչ զինք չես կրնար խարել, թէ պիտօք շտանիս, եւ որովհետեւ (եթէ հոգացող փրկութեանն բազորացնին հրաժարան չես,) մահուան անիսօնոց մէջ հարիսաւրութիւն ունիս քահանաներուն նպատառաւրութեան, Հիմակ ոյնպէս վարուէ անոնց հետ, որ Յիսուս արժանի լուն զրեզ ան առեն այն մեծ շնորհը ունենալու, որ անոնց պաշտաման զգնութեամբը յափառեական բարիդ զանես։

Կրօնասուց կորզեր.

Ա. Կրօնուարիներուն գառարկութիւնը : — Բ. Տեսաբան կողմէ :

Արօնաւորական կեանքը՝ բոլորովին ընտելենէ զեր և  
հաւատոց սկզբանքներու վրայ Հիմունած վիճակ մըն է։ Ան-  
ժամանակները՝ որ հաւատքը կենդանի էր և նոյն սկզբանքները հանդիսապէս ընդունուած էին, հաւատացեալք գժուա-  
րութիւն շեխն անենար նոյն վիճակին բարձրութեան վերա-  
նալու, և նոյն վիճակին մէջ չմնուղներն ալ՝ անոր բարձրու-  
թիւնն ու զերազանցութիւնն ազգէկ կը հանդիպին։ Բայց Հի-  
մա՞ որ հաւատքը շատերուն սրտին մէջ թալիանալու վրայ և  
շատերուն վրայ աւ երթալով կը տեսարանայ, զարմանալու-  
թան շէ՝ որ քիչերը նոյնը նաևնան և շատերը հակառակին։  
Մէկ կողմէ հզելով այս վիճակին ներքին սրբութեան բառա-  
գովութիւնը, որուն վրայ հոս խօսելու տեղը շէ, մնանկ առար-  
վրայ տարածուած քանի մը առածներու վրայ խօսինք։ Ուստի կրօնաւորները լին կրեար քաշել, վասն զի կը կարծեն թէ  
դատարկ կեանք մը կ'անցընեն։ ուստի՝ վասն զի մաւրացով  
հասարակութեան ծանրութիւն կ'ըլցան։ ուստի՝ վասն զի կրօ-  
նաւորները կը սպառէն և լին պազարերեր, ուստից ալ՝ վասն  
զի աւելորդապաշտութիւնը կը տածեն։ Տեսնելք թէ այս ա-  
մենայն ամբաստանութիւններն իրաւ են։

Արդ՝ պէտք է զիանալ որ քրիստոնի Եկեղեցւոյն մը  
Դաստիարակութիւններէն եւ ոչ մէկը պիտ'ոք պահպի մին-

շեւ աշխարհիքիս կատարածը . Բնչու որ ոչ կրնաց փոխել Յիսուսի Քրիստոսի Հաստատած բանը : Ասկից կը հետեւի որ միշտ կրօնու որներ պիտ' որ գտնուին , փոյթ չէ թէ ի մաս- նուորի Բնչ կանոն պիտ' որ անուն , կամ Բնչ պիտ' որ Հազ- նին , և Բնչ անուն պիտ' որ ունենան . կրօնուոր պիտ' որ ըլ- լան . վասն զի աւետարանական խրառներուն եռեւեն պիտ' որ երթան : Աս զիանալէն եռորդ՝ յառաջ զայ ով որ կ'ուզէ . Եւ ըստ , պատակար են թէ անոգուտ , բարի Են թէ յանցաւ- որ . Հարկաւոր Են թէ աւելորդ . մենք միշտ իրաւունք կ'ու- նենանք իրենց ըսելու . Եթէ Յիսուս Քրիստոս զանոնք Հաս- տատած է , Եւ կ'ուզէ որ զանութին իր Եկեղեցւոյն մէջ , Եւ Եթէ Հաստատոյ պատիւը կը պահանջի որ ըլլան անձինք՝ որ պատարիս կատարելութեան եռեւեն երթան , մէ կը զուք՝ որ կ'ազազա- կէք , կը Հակառակիիք . կը պարաւաւէք , կը Հոյունյէք եւ կը Հա- մարիք թէ Քրիստոսին աւելի զիաներ թէ իր Եկեղեցւոյն Բնչ պատշաճ է , կամ Եկեղեցին աւելի կը հանդիսաց թէ որն է Հաստատացելոց պատակարը : Ո՞հ , միթէ Տերն մեր Յիսուս կա- րող չէ սրբացնել իր ծառաները որ նամբով որ կ'ուզէ , կամ թէ աշխարհիքիս որդուցը կ'ինաց Եկեղեցւոյ բան սորվեցնելը :

Եթէ ըսելու ըլլան զինուորներու խումբ մը որ ժամա- դիբրի վրայ կը զինարանէ : գեղացիներու բազմութիւն մը որ աստեղաբաշխութեան վրայ խնդիր կը յուզէ , կամ կոյր մը որ դպյուերու վրայ վճիռ կու տայ , խնտալէն շետ դազրիք . Եւ Բնչ- պէս կրնաս ծիծազզ բանել՝ երբ որ վաստարան մը , անուն մը , ուստացիւ մը մէծ մէծ կը ջարդէ : վճիռներ կու տայ կրօնաւորա- կան կենաց վրայ , Եւ կամ կը ասհմանէ թէ Բնչ պատշաճ է , Եւ Բնչ անպատշաճ է Հաստատացելոց սրբութեան Համար :

Բայց դանք Նիմա աշխարհիքիս թերանը պարտած առած- ներուն : Չեմ կը ուր ունիլ , կ'ըսնե . իշմանուրներուն ուշացուց- դութարի լինելու : Աս ամերաստանութիւնն այլէւոյը եղածնական կրնայ առնուիլ կրօնաւորներուն վրայ . եղածնական մը անոնց վրայ որ իրենք զիրենք տեսական կենաց տուած են , Եւ ուրիշ եղածնական անոնց վրայ որոնք գործնական . կամ տեսականէն ու զարծնականէն խառն կեանք մ'ունին : Թէ տունց Եւ թէ անոնց վրայ կրնայ վար զարնուիլ կամ կրօնաւորական կեանքն ըստ Բնքեան , կամ քանի մը մասնաւորներու զեզեմունքը , ու- րոնք իրենց յանձն առած զինակին պարարերը ւնեն կատարեր : Թէ որ խոսքն առ եղածներուն վրայ ըլլար , շատ զինարանու- թեան աւելի չէր գտնուեր . Բնչու որ Եւ ոչ Ա . Եկեղեցին կը ներէ պյնպիսիներուն , որ իրենց յանձն առած զինակին Հա- մակայն վարը չեն ունենար , Եւ ամէն քանի կ'ընէ անոնց գա- տարիւթիւնն արգելուու : Աս զիառաւածիս մէջ միայն ան կրնայ աղացաւիլ կրօնաւորաց թշնամներուն , որ Եկեղեցւոյ քանի մը չնարհք ընեն :

Կամի՞ որ շնորհութին ուր որ պէտք չեն խառնուիլ , առ-

առանելով եթէ եռանդնին սյնչափ շատ և որ սրտերնին կը մա-  
լեցընէ կրօնաւորները կարգի կանոնի խոժն ելու համար, շատա-  
նան միայն անոր զիմելու, որուն կը վերաբերի դարձնեն առնելիք:   
Առան զի դուն ալ կը առենեն որ եթէ ուրիշին առն մէջ ան-  
կարգութիւն մը առանելով քեզի իրաւունք առաջ ըլլոց անոր մէջ  
մտնելու եւ նար մը հոգալու, ան առնեն հարկ է որ հրաւարա-  
կես առ իրաւունքդ առն առանձնականաց աները, առն հրապա-  
րակական պաշտօնարանները եւ առն կառավարութեանց մէջ  
մտնելու, ուր բաներն ըստ հանոյից չեն երթ ար. բայց նոյնուկն  
ալ հարկ է որ մի եւ նոյն իրաւունքը տաս առնենուն ալ՝ որ քո  
տունց մտնեն եւ քեզի վերաբերած բաներուն մէջ խառնութին ու  
նար մը հոգան: Եթէ առն առանձնական իրաւունք ունի կրօ-  
նաւորները նորագելու, ինչու առն կրօնաւոր ալ իրաւունք պի-  
տի շանենաց առանձնականը կարգի գնելու: Իսկ եթէ ասիկա  
քեզի քիչ մը շափազանց կ'երեւաց, ան առն առաջ շատացիր  
որ հիմնելու հիմա կրօնաւորներն իրենց մեծաւորներուն եւ  
զինաւորաբար Եկեղեցւոյ հսկողութեան առկ նաև:

Երկրորդ Եկեղեցին առ ազաշանքն ալ կ'ընէ քեզի (զյեզ-  
տալորոց նախանձաւորութիւնոց առանելով) որ զուն առաջին  
յուլաս կրօնաւորները հրապարազը՝ պյուղիսի կեանքը մը վարելու,   
որ իրենց վիճակին անպատճան է, որ շետիահարես պյուղիսին-  
րը՝ որոնց իրենց սեպհական պարուցերն ուրի տակ առնելով՝  
աշխարհային եւ քաղաքական գործերու կը զբաղին: Եւ առելի  
եւ եւ կենաս տահակներուն սկսելին, զորոնք Եկեղեցին իր  
կանոններուն համեմատ կարգի բերելու կը ջանայ:

Գուցէ անպատճան չէ հոսեազս խորհուրդ տալ վանա-  
կան գատարկութեան եռանդուն թշնամիներուն, որ իրենց  
եռանդեան մէկ մասն ալ ուրիշ գատարկութիւններուն զէ մ  
պահեն: որոնք նոյնչափ վասնեցաւոր են ընկերութեան որշափ  
քանի մը կրօնաւորներու կամ մայրապետներու գատարկու-  
թիւնը: Թուզ քիչ մ'ալ պահեն իրենց եռանդը, որինակի հա-  
մար, առասկ մը երիտասարդներուն, որոնք բոլոր կեանքերնին  
առառուցն մինչեւ իրիկուն իրենց վրայ զբաղելով կ'անցընեն:   
Հազիւ կէս օրուան մօտ անկողնեն կ'ելլին, ժամերով իրենք զի-  
րենք սկսելու, զեղեցկացընելու, անզուրելու, զարդարելու ե-  
ռաւելին կ'իյնան: քանի մը ժամ ալ այցելութիւններ ընդունե-  
լին, այցելութեան երթ ալէն եռը, բառական համեզ կերակուր-  
ներով պատրաստուած սեղանի կը նստին: Իսկ զիշերուան մեծ  
մասը թառըներու, կարաներու եւ առողջ նման զրաւանքներու  
մէջ կ'անցընեն, որուն վրայ երկրորդ օրն ալ նորէն նոյն աշխա-  
տավից զորեքերուն ձեռք կը զարնեն: Թուզ քիչ մ'ալ իրենց ե-  
ռանդը պահեն նաև առասկ մը տիկիններուն, որոնք իրենց ըն-  
տանիքն երեսի վրայ ձգած, որուան մէջ զան հինգ անգամ մը  
հազուելու եւ հանուելու մեծ զրազմանքն ունին, ինչպէս որ  
կենաց առն մէկ զորեազութեան համար նորանեւութիւնը կը

Հրամացէ: Գրեշ լեռ ըլլար՝ Եթէ իրենց եռանդքան մէկ փոքր մասն աղ տեսակ մը պաշտօնառեցներուն հանեին, որոնք իրենց պաշտօնարանները շատ ուշ երթ արձն զատ, զատ անգամ ժամանակներն յօրանջելով, խօսակցելով և յափէ գուրս դանդաղութեամբ՝ երկայն բարակ գրիշնին կորելէն եաբը, բանի մը տող բան կը գրեն, կ'եղբն կ'երթան. այսու ամենայինիւ առաջ թուշտին կ'առնեն, որն որ աէրութեան զանձուն կամ աւելի չից խօսելու համար՝ առանձնականաց քատինն ծանրաբեռնութիւն մըն է: Առնեք և առնեց նման ուրիշ զատարկառէր անձնը արժանի էին կարգեամ այն եռանձուն մէկ կամթին ընդունելու, որ պյուշափ առաջութեամբ կրօնաւորներուն վրայ կը թափուի: Բայց թող տանք առ ամն զեզդմունքները, և դառնանք մեր նորատառելին:

Կրօնաւորութիւնն ըստ ჩերեան զատարկ ու անգործ կեա՞նք մըն է, թէ յազմազբաղ: Եթէ Եկեղեցւոյ թշնամինն ըստ ականչ զնելու ըլլար, կրօնաւորներն ուրիշ բան չեն բայց Եթէ պարապորդներու խումբ մը, որոնք աշխարհիքու վրայ անհնագ կեանք անցընելու զատանիքը զատած են: Բայց ով որ կիրքը մէկ զի եպելով, պատմութեան յիշատակարանները հեռարը՝ աղեկ մոռանելու ըլլայ, ուրիշ կերպ պատասխան կուտայ: Եթէ աշուշնիս եաւ զարձընելու ըլլանք: կրօնաւորներն առջնանիս կ'ելլեն իրեւն մարդկայինն ազգին ամենամեծ բարերարները: Եթէ միջին ըստած զարերուն մէջ ամն մշակութիւն շնորհակալ ըլլալու ենք, որոնք իրենց արրայարաններուն ու վանքերուն մէջ նայնը պահպանեցին: Այսօրուան օրս տղու մ'ալ յայտնի է, որ անձնը պահեցին մեզի զիտութիւնները, զրադիտութիւննը, հնագիտեան արուեստները, թէ իրենց օրինակած ամրազի զրաւուններովը, թէ իրենց բացած զպրացներովը, և թէ իրենց երրեք հեռագի շմարդոցած ու ամունքներունքը: Բայց կրօնաւորները զրադիտութիւնն ըստ մեծագոյն բան աղ պահեցին. այսինքն պահեցին աստուածապաշտութիւնը, կրօնն ու առարինութիւնը, բարբարառանները կրթելով, զանոնք քրիստոնէութեան զարձընելով և կամաց կամաց այն ազնուականութեան աստիճանը հառցնելով, որուն վրայ հիմա մենք կը պարեինք, մէկ կողմանիւ աղ պատճառ եզրակացներն անարդելով: Բարբարական քազարակրթութեան վրայ նիւթականն ալ աւելցնելողներն իրենք եղան: Գերմանիայի, Գազզիայի, Խոալիայի, բայ նաև Եւրոպայի մեծ մասնին, անմարդի անապատ կողմերն իրենք հարթեցին, մարդեցին, ճախինները շորցուցին, և այն բարեք առափնանի մշակութեան հասցուցին, որուն մէջ կը զանուեին երբ որ հերետիկաններն ու ապատամբները զանոնք իրենց ձեռքին յափշտակեցին: Անզգիացի և Գերմանացի երկրատէրներուն ամենէն զեղեցիկ երկիրները՝ ժամանակ մը կրօնաւորներուն մշակուծ արրայարաններն են: Աւատային իշխանութեան ա-

ամենը՝ միայն կրօնաւորները առնել մը կը դնեմին հարթութաւոր պատիկ երկրասահարցութեան, որոնք մշյմէկ բըռնաւորներ գարեած եին։ Ճամանակ մը՝ երբ որ խոսվացրց հասարակութիւններն ինքնիշխան կը կառավարուեին, միայն կրօնաւորները ժաղավարող ժողովրդական հետ կը հաջուկցընեին, ազմուինները կը հանգարաւեցընեին, և որչափ կարելի եր՝ սպանութիւններն ու կոսորածները դադրեցընելու ճարը կը զանեին։ Միայն Ա. թենեղիկոսս լաւ զարերով նկեղեցւոյ ամենին իմաստուն քահանայապեանները, զաւածներուն ամենին եռանցան եղիսկապանները, բարբարոս ազգերուն ամենին զարծունեայ առարեանները, և երկինքին ամենին մեծ սուրբերն ընեացյեց։ Ա. Փրանիիսկոս և Ա. Դոմինիկոս իրենց սրբութեան օրինական ու իրենց քարոզութեանց եռանցովը՝ բոլոր Եւրոպա Նորոգեցին, քաղքե քաղաք, գեղէ գեղ պարագագ՝ արեգակի մը պէս, որ ամեն բան կը ներմացընէ և կը կենցանացընէ։

Կրօնաւորաց միարանութիւնները հին առեններն ըրածնին հիմակ ալ զարծելին դադրած չեն։ Հիմակ ալ անդադար կ'աշխատին քարոզելու, խոսափակեցընելու, խրանելու, յարգորելու, և քրիստոնեայ ժողովուրդը մեզաց ու անկարգութեանց առհան նամքաններն հանելու։ Հիմակ ալ զրազած են նոյն ժողովրդան առանձինն ացնութիւններ մատակարարելու։ ուսքը առարելութիւններով, արտաքոյ կարգի քարոզութիւններով, ինչպէս որ առջն ու ժամանակը կը պահանջէ։ Հիմակ ալ կը զրազին քրիստոնեայ ժողովուրդոց սպահակար զիրքեր ու զրաւածքներ հրատարակելու, թէ զիրենք մոլորութենէ ազատելու և թէ բարեպայտութիւննին աւելի եւս բարբարելու համար։ Հիմակ ալ հանգանացներու, բանակերու, թիազարութեանց մը ընկերին հազեւոր և մարմաւոր պիտոյքներուն օդաւթեան կը հասնին։

Ա. և աելին զրացեմ. բանի մը զարերէ վեր կրօնաւորաց աշխատաւթեան զաշտերն աելի եւս ընդարձակած են։ Ակելասահաներորդ զարեն եացը զանուած այնչափ երկիրներու կղզներ հարկաւորութիւն անին առարելական վարդապետուց մեծ բազմութեան և ամրոզվ զնդելու, որոնց մեծ մասը կրօնաւորաց վանքերն կ'եղէ, որոնք որոշուած երկիրներու և ժողովրդապետութիւններու կապուած չըլլալով, աելի ազատ են բարբարոս երկիրներ երթալու քարոզելու։ Լուսերի ժամանակէն վեր Եւրոպացի մեծ մասն անկարգութեան մը ինկան ըլլարով, կրօնաւորաց Շնարազիտութիւն ու հակութիւնը հարկաւոր է, որպէս զի քրիստոնեայ ժողովուրդը վասներն պահուի։ Ցզաց խանգարուած կրթութիւնը՝ իմաստուն կրթիւններու կարօտ է, եւ առ բանին համար կրօնաւորներուն մընէն ամենին յարմար անձներ կը դանուին, ինչպէս փարել միւս ցուցուցած է, ոյն ապահանութիւնը՝ զարն որ

Հիմակուան քազարակրթութիւնը ժաղավրդեան մը կը առածէ, հարկաւորութիւն ունի գարման ընողներու, արդ կրոնաւորներն են այն ազը, որն որ ապականութենետ կը պահէ. Նիւթական վայելմանիբներու մէջ խզզուած եւ Շատուծմէ հեռացած աշխարհիցի զրուանցներն ու թեթեւութիւնը կը կարուին առանձնութեան օրինակ տուղներու եւ ազութրով զլաւաւած հաշտեցնողներու:

Ազէկ կը առանձիւ, որ աս խոսքերու բան առենքն շատերը յօրանինիլու պիտուր սկսին, շատերն ալ պիտի զայրանան: Աս Բնէ է, պիտուր ազազակեն, աս է այն առաւելութիւնները, որոնց վրայ կը պարծիր բնեւուածներորդ զարուն մը: Ասոյդ է: Եթէ կարսդ ըլլապի զերուառներն իրեւ վաճառականութեան, երկաթուզբներու, չոփելարտ մաքենաներու, հեռագիրներու, տեսակ տեսակ զրուանցներուն: Վայելմանինիբներու յառաջուցիւ ներկայացընել, աշխարհից զիրենը խնամում երեսով կ'ընդուներ եւ իրենց հետ կը հաշտուեր. բայց առանց առնեց ալ՝ պատակար ըլլալու բաներ կը զանուին: Եթէ սաոյդ է՝ որ մարդ անմահ հաղի ունի, որն որ իր գործքերուն համեմատ կամ յափառենական վարձը պիտուր ընդունի. Եթէ սաոյդ է՝ որ առաջիննեն ազատելու եւ երկրորդը ստանալու համար՝ քրիստոնեական կրօնին պարույրերուն զարծադրութիւնը մի միայն միջոցն է. Եթէ սաոյդ է որ աս քրիստոնեաթիւնը քարոզութիւն, Ա. խորհուրդներ, ազօթք, մեզքէն վախչիլ կը պահանջէ. Եթէ սաոյդ է Աթուասի քրիստոսի քարոզածը, Ա. Եկեղեցոյ առվեցուցածը եւ բոլոր աշխարհիցի տանութիւնը զար հաւատացածը. աւելի եւս, Եթէ սաոյդ է որ մարդիկ անառանեներու խռոմը մը չեն, որ քանի մը տարի արդմերու մէջ զլորելին եռքը ոչնչութեան պիտուր զանան. Եթէ աս առնեն բան նշմարիս է, ան առեն աս ալ նշմարիս ոյեար և բլլայ. որ նաև կրօնաւորները՝ որոնք հաստատաւած են մարդիներուն պնեւլու, որ անառանեներու կեանքն հեռանան եւ Աթուասի քրիստոսի յափառենական կենացը մասնան, չեն կարսնցուցած իրենց պատակարութիւնը:

Սարբին եւ աղետ մարդ մը՝ որ ընական զիտութեան թանգարան մը կը մուտք, պյնչափ գործիքներ, մերենաներ մէկունց ժաղփած տեսնելով, կրնայ կարծել որ տղոց խազալիներ են ժամանակ անցընելուն համար. բայց ով որ կը նանշայ Բնէ բանի ժառացելին. կարծեմ թէ առնեց վրայ ուրիշ կերպ զատաստան կ'ընէ: Կայնը կրնայ ըստիլ տեսակ մը աշխարհասերներու համար ալ, որոնք երկնից մասհութիւնն ու հոն համելու հարկաւոր եղած միջոցներուն զազափարն ան առափնանի կորսրնցուցած են, որոնց հաւատի պյնչափ ակարա-

յած է եթե մարտն ալ չէ, որ անոնց վրայ խօսք եղած առանց պային ձիթազիր ու ծաղրել պիտին, եւ իրենք զիրենք զիտուն եւ բարձր աստիճանի թմատունն կը համարին, վասն զի ունեցած զիտունին դդայաբանաց գարշահատութենէն եւ բահանացի շաղիներեն վեր շիրաբրանոր: Այսպիսիներուն կոտաւոր աղքատութեան, անձնուրացութեան, մահացուցման, ապաշխարութեան, ողջափահութեան, եւ անդեան, կրօնուորական կենաց վրայ խօսք կ'ուզեա խօսիլ: Շնչառոր ժըրտ ու ընդունի շնչիւոյ Առաքեալոց: Անամես նմանող մարդը լիմանար Վասուծոյ վիրաբերած բաները, ըստ յաւբանական Նշմարտութիւնը: Բայց առոր համար իրենց կարծիքը պէտք են փոխել անոնք, որոնք հաւատոց տէրն ու զզանմանըը պրակրինուն ու մորեթիւնուն մէջ կենցանի կը պահէն, եւ կիմանան կրծաւորուերուն հազեւոր աշխատութեանց օգուար:

Բ. Պնենք թէ, կ'ըսէն ունենք, սույզ ըլլան ան կրօնաւորներուն վրայ գրացածներդ, որոնք կերպով մը ընկերին բարեղին համար կ'աշխատանին. բայց թնչ կ'ըսէն անոնց համար, որոնք ունենան վեճու ժըրտը անունիք: օրերնին դուրս դուրս կ'անցնին: Ի՞նչ ըսէմ: Բայ մ'ըսէր, եւ անոնց ազատութիւնը յարդէ: Մինչեւ ցայտօր ոչ որ իրաւունք ունեցած է, երթ արու անհանդիսա ընկելու մասնաւոր անձ մը՝ որն որ իր եկամուտքովն ապրելով, շ'ուզեր բանի զրացիլ: Այդ՝ թնչու համար անհանդիսա պիտուք ըլլան քանի մը անձինք, որոնք իրենց եկամուտքը հասարակաց առնենու համարելով, կ'ուզեն իրենք զիրենք հազեւոր կրթութիւներու տալ: Ասով թնչ յարիք կը գործեն: Որոնն իրաւունքը կը բանարարեն: Եթե զիրենք իրենց բայներեն հանել ու ցրուել կ'ուզեր, վասն զի իրենց վիճակը Ձեզի համայստին չէ, ան առեն Ձեր սկզբան համաձայն գործելու համար՝ հրատարակեցէք ուստիրաւորը՝ որ պիտի գրաւուի անոնց առնենու տապաւածքը, որոնք ընկերութեան մէջ ժամանակին ուզածնուն պէս կը գործածեն:

Բայց պէտք կը զիտաւը, որ այն կրծաւորներն ալ ժամանակինին անօգուտ չեն անցըներ: Մարդ սուզեռուած է ուրիշներուն համար ալ, բայց զբխաւորաբար (ըսեցէք նաև առ թեքնասիրութիւնը) թիք իրեն համար, իր անձին երանութիւնը ստանալու համար: Աս է ան երբանիկ թեքնասիրութիւնը, զարն որ աշխարհը ըստ շ'ուզեր իմանալ, բայց հրատարակուած է Անկից, որն որ սորվեցուց թէ Ի՞նչ ժուրտ ժըրտ՝ թուր աշխարհու սունալը, Ինէ էր հոգին լը երբնացնիւ: Այդ՝ Եթե աշխարհը հեռանալը, վասնեներեն վախչիք, աղօթքով առանձնութեան կեանք վարելը՝ մարդուն՝ վասահութիւն կու տայիր կեանքը զիւրաւ առանց մեզաց անցընելու, եւ ապահովութեամբ փրկութեան նուահանդիսաւոր համանելու, ամիկա բաւական պատճառ մը չէ որ նոյն մինակն

ընարեւ։ Եւ գուն ի՞նչ իրաւունք ունիս զինքն արգելելու։ Ազատութիւն, ամէն բանի մէջ ազատութիւն, կը պոռացուի. ազատութիւն և ան համար ամէն կարեցի ազատութիւնները կը պահանջուի, մինչեւ զատահանութիւն ընելու ազատութիւն, հայուսյելու ազատութիւն կ'ուզուի. ամէն արգելք շղթայ մըն է, որն որ պէսով է կուրուի, ամէն կազ լուծ մըն է, որն որ պէտք է ցնցուի. պատ ամենայնին շուգուիք ուրիշի մը իրաւունք տալ, որ հանգարու, առանձնացած, անմեզ, ազսմքներու եւ մայզնութեան մէջ կեանք անցրնեւ։ Ո՞վ կ'զնաւորներ, ո՞վ բանաւորներ։ Բայց որդափ անօրտ են ան ոզգափառները, որոնք այսպիսիներուն հետեւելով՝ կրօնաւորներու գեմ կը խօսին եւ կը զատապարտեն։

Բայց ան ազ տառ է, որ կ'ըսեն թէ օգուտ մը շունին այն ընկերութեան՝ որոն բաժնուած են։ Այսն զի թող տանք որ այն կրօնաւորներն աշխարհիքն մուց մէջ մէկ ջաներու կը նմանին, որ իրենց առարինութեան լուսովք շորս կողմէ կը լուսաւորին։ Թող տանք նաև որ տանք ազահայ նուահանդրութ մը նման են, որ աշխարհիքն մրրիկներն արկեսնեալները կը դիմեն։ Խորին խորհուրդ մ'ալ զիտնալու է, զորն որ աշխարհիքն շնմանշնար, բայց անոնց օգտակարութիւնը կը յայուննեւ։ Ծիսուս քրիստոս ոզեց որ իր Եկեղեցին մարմնն մ'ըլլաց, որուն անդամներն իրարու Հետ կազ մը, կախում մ'ունենան, եւ մոտիսիակի իրարու երաշխաւորութիւնն մը տան։ Չէ թէ տառ կ'ուզենք ըսել թէ մէկուն մզդքը կարող է մէկացին հազին արաւուլ, ասիկու ըսելք մոլորութիւնն մը կ'ըլլար. Հասրա ան թէ ժամանակաւոր երջաներութիւնն ու նաև քիչ կամ շատ ջնորհաց անձերւոց որ հասարակութեան մը մուց կը հասէ. կը կախուի մասնաւորաց ազէկութեներն ու ազօժդեննեւ։ Ասանեն կը սորվեցրնեւ մզդի սուրբ Գիրը. Եւ կը հաստատեն Եկեղեցական պատմութիւնները։ Ասկից կը Հետեւի որ քազարի մը, ժադովոզեան մը, ընտանիքի մը համար աւելի օգտակար բան չկայ, որչափ իրենց անդամներուն մէջ քանի մը Աստուծոյ հանդպահան անձննոց ունենալ։ Ասոնց արդեանց համար Աստուծն ամենուն աւելի առատառեան կ'ըլլաց իր ջնորհներութ, եւ աւելի եւս կ'ողորմի արժանի եղած շարիքները հեռացընելու։ Առաջի ինչ զինքը բոլորովին ազօժդեի առողջ կրօնաւորական հասարակութիւնն մը՝ շատ անդամ բարձր ժողովրդեան պաշտպանութիւնն մըն է եւ ազահայութեան գահան մը, այնոքևս որ Աստուծն նոյն հասարակութեան ազօժդքագր հաջոտուելով, ուրիշներուն արժանաւորած պատմաները կը ջնորհ։ Կրնոյ ըսուիլ որ կրօնաւորաց առանձնութիւննեւն եղանակաւ մը ուրիշներուն ցրուած կը տուժէ, իրենց ազօժդքները՝ ուրիշներուն զլաւուած մոռնալը, իրենց ազահայութիւնները՝ ուրիշներուն զզայականութիւնը, իրենց եռամսահայ թիւնները՝ ուրիշներուն զիխութիւնը, իրենց վերմա-

աւելութիւնները՝ որդիներուն ամպարը ունի կը մէս-  
րեն, և պայման է իմ այն կրթուուրաց հասարակութիւնն ըստ  
առաջի ունեցած մզոց մէջ թափթառագները շարժաբացներուն  
ու ըստ այս ամենային երրեն բարեխօս Կըսու պատի-  
նիք հետացնելուն. և առաջ նորիք ընդունելուն. որ զարդի  
զան Առաջ է. որ այս ամենայն պատիքը համարելու հա-  
մար հասարաց պետք է սրբաց հազարդութեան, ողբերք ու-  
ղացածի եամբ, երկրին երիտերի հետ հազարդակցութեան ունե-  
նալուն, առաջ առաջին յատիք թիւներուն, իրանու պահին  
պիտին ներքին որդինուուրաններ, շեղհաջ դերբանին  
բարեցն, ապացարաւթեան և խոսքերութեան զար-  
թեան, մէ խորած՝ ուզրագու ըստ պետք է. բայց ևս  
հաստեց ոչ հեթանուց, ոչ Հրեից ևս ոչ հերետիկուց  
հետ կը խօսի. որուք իմ վեն նախնար իմ կ'ուրեան  
ու նշարաւութիւնները. առայս ուզրագուներու հետ խօս-  
ուի. կարծեմ թէ իրենց բաւական յայսնի և որ նաև առա-  
խն ինձնի վարդ կրծաւուերէ ու չ' թէ մոյս դատարի  
չ' ն. հազար ընթերաններ շահուուր անզաններ են. Զիրենք  
բարեաւուզներն ու պիտին են. թող ընթերցացը դատաւու-  
ինէ:




# Յ Ե Ն Ի Գ Լ Խ Ա Ց


|   |    |
|---|----|
| Գլ. Ա. Ասուածոյ նախարինամութիւն :   |    |
| Ա. Ի՞նչպէս նախարինամոզ է Ասուած՝ երբ որ ոմանք<br>հարուստ, ոմանք աղքատ կ'ըլլան : — Բ. Բարիները<br>ձնշուած կ'եցած են. իսկ չարերը երբանիկ կ'ըլլան :  | 1  |
| Գլ. Բ. Ասուածոյին արդարութիւն :   |    |
| Ա. Ի՞նչ յանցանք ունին այնչափ ոռանց մկրտութեան<br>մեանող մանկունք, որ գժոխի դատապարտութիւն : —<br>Բ. Ի՞նչ յանցանք ունին այնչափ հեթանօսներ, որոնց<br>հաւատք քարոզուած չէ : — Գ. Ի՞նչ յանցանք ունին<br>այնչափները որ Հերետիկոսութեան մէջ կը ննանին : . . . . . | 11 |
| Գլ. Գ. Ասուածոյ գրիտութիւնը, Կախասահմանութիւնն<br>ու Բարութիւնը :   |    |
| Ա. Ասուած զիտէ թէ պիտի վրկութմ ես : — Բ. Կը<br>վրկութմ թէ որ նախասահմանուած եմ : — Գ. Աս-<br>ուած բարի է : — Դ. Ասուած զրեժինդիր չէ : . . . . .   | 20 |
| Գլ. Դ. Կրօնք :  |    |
| Ա. Ամն կրօն աղէկ է : — Բ. Ես ամն կրօն կը յար-<br>գեմ : — Գ. Առաջնորդութուն էն : — Բ. Աւր<br>յանին : . . . . .   | 27 |
| Գլ. Ե. Կրօնք :  |    |
| Ա. Առզափառները չհանդուրժող են : — Բ. Աւր<br>յանին : . . . . .   | 36 |
| Գլ. Զ. Կրօնական անտարրերութիւն :  |    |
| Ա. Գործնատիան անտարրերութիւնն ինչ է : — Բ. Աւ-<br>րը յանախ ուր կը զանուի : . . . . .  | 42 |
| Գլ. Է. Կրօնի արտաքին պաշտամունք :   |    |
| Ա. Ասուած կարօտ չէ արտաքին պաշտամունքնե-<br>րու : — Բ. Ասուած օգուտ մը նիշաղեր մը պաշ-<br>տամունքներէն : . . . . .  | 50 |
| Գլ. Ը. Կրօն :   |    |
| Ա. Բաւական է բարիք ընել : — Բ. Ես գոզութիւն չեմ<br>ըներ, սպանութիւն չեմ ըներ : — Գ. Համեստ մարդ<br>մըն է, միայն քիչ մը կրօնի պահապութիւն ունի : . . . . .   | 57 |
| Գլ. Թ. Կրօն :   |    |
| Պատուասոր մարդը կրօն չփախեր : . . . . .   | 62 |
| Գլ. Ժ. Կրօն :   |    |
| Ա. Կրօնն աղէկ է ժողովրդեան համար : — Բ. Կանանց<br>համար, որոնք կրօնական յուզմանց կարսութիւն<br>ունին : . . . . .  | 67 |

|  |     |
|--|-----|
| ԳԼ. ԺՌ. Ուզգագիտառներին :  |     |
| Ա. Կրօնն՝ ընկերութեան արտաքին ընկեցքին մի խոածուելու չէ : — Բ. Խոհեմութիւնը կը պահանջի որ չիշտ միջնը պահանջի, շափառորութիւն ունեցաւի. պետք չէ անհաղորդական կամ մերժող ըլլալ :  | 71  |
| ԳԼ. ԺԲ. Հաւատը :   |     |
| Ա. Ես չեմ կրնայ հաւատալ : — Բ. Բնական նշանաւութիւններն ինձի բաւական են : — Գ. Միարս ուրիշ բանի չիկրնայ հաւատիլ :   | 87  |
| ԳԼ. ԺԴ. Խորհուրդ :   |     |
| Ա. Միարս չիկրնար խորհուրդներն ընդունիլ : — Բ. Անոնց մի հակառակութիւններ կան : — Գ. Ի՞նչ պահանջանայ ըլլալ զանոնք ընդունելու :   | 100 |
| ԳԼ. ԺԴ. Կորածեա կրօն :   |     |
| Ա. Ինչո՞ւ կրօնը քիչ մը զիջում չ'ըներ : — Բ. Կրօնի մի յառաջազբիւթիւններ : — Գ. Ժամանակին պահանջանայ մեջները :   | 108 |
| ԳԼ. ԺԵ. Գերրիական բաներ :  |     |
| Բաւական է միուրը, բաւական է սիրուը :   | 117 |
| ԳԼ. ԺԶ. Հրաշքներ :   |     |
| Ա. Հրաշքներն անկարեցի են : — Բ. Ալ Հիմոյ հրաշք չ'ըլլալ : — Գ. Մագնիսականութիւն, խօսող սեղաններ : — Դ. Անկարեցի է հանդալ որ գործք մը հրաշք է, թէ չէ :   | 127 |
| ԳԼ. ԺԷ. Խօսող սեղաններ և մազնիսականութիւն :  |     |
| Ա. Այս նիստերուն մասնակից ըլլալն ինձի գէշ բան մը չ'երեւար : — Բ. Պատանային հետ ամեն զավեակցութիւն կը մերժեմ : — Գ. Ինչ զիջրո ջերմեռանդական բաներով պատապարտե եմ : — Դ. Կրնայ զիտցութիւն թէ արդեօք օրինաւոր է մազնիսականութիւնը և միշտ ուր: | 139 |
| ԳԼ. ԺԸ. Մարդարեռնեններ :   |     |
| Ա. Մարդարեռնենները մասին են : — Բ. Երրեց անեց զրոյ սուզգութիւն չիկրնար անեցաւիլ : — Գ. Մարդուն միկը քանի մը անորոշ տանցութիւններն իրեն սեղհականեր, թէք զիջրն իրեւ Աստուած հրատակիեր է :  | 153 |
| ԳԼ. ԺԹ. Մարտիրոսը : — Հաւատայ տարածումը :  |     |
| Ա. Մարտիրոսներուն թիւն ըստամերն չափ չէ : — Բ. Մալեանդութեան գործքեր են : — Գ. Ամեն զատ իր մարտիրոսներն ունի : — Դ. Քահանաներուն չափութիւնն ու հասրժները քրիստոնեանթիւնը հաստատեն բանեցնելու :  | 160 |
| ԳԼ. Դ. Հանգերենուլ կեանիք :  |     |
| Ա. Մենք որ մանմնէք, ամեն բան կը զիրբանայ : — Բ. Անդիք աշխարհքեն երրեց միկն եկած չէ :   | 169 |

|  |     |
|--|-----|
| <b>ԳԼ.</b> • <b>ԻՌ.</b> • Եկեղեցի:   |     |
| Ա. • Հռոմայ արքանիք: — Բ. • Ասիկա միայն բահանա-<br>ներուն մէկ օրէնքն է: — Գ. • Ես Առաւելոյ կը հա-<br>առած: բայց անդին այնուամբ ուրիշ բաներ . . . . .   | 178 |
| <b>ԳԼ.</b> • <b>ԻՌ.</b> • Նոյն նիստին շարանափառմիւնք:  |     |
| Ա. • Արքայական հանութիւն: — Բ. • Խիստանութեան<br>զեզեռմ: — Գ. • Խիստաններն Եկեղեցւոյ ընտիկան պաշ-<br>պաններն են: . . . . .   | 185 |
| <b>ԳԼ.</b> • <b>ԻԴ.</b> • Ըղանդներ: — Բանագրանք:   |     |
| Ա. • Ի՞նչ զեշութիւն ունին զազանի ընկերութիւննե-<br>րը: — Բ. • Բարեգործութեան ընկերութիւններ են: —<br>Գ. • Բանագրանդներուն ժամանակն անցած է. ալ ազ-<br>դեցութիւն չեն ըներ: — Դ. • Գնա մասեւ, եթե ժա-<br>մանակաւոր բաներու համար արտիք: . . . . .  | 197 |
| <b>ԳԼ.</b> • <b>ԻԴ.</b> • Կրօնապահը:   |     |
| Ա. • Առաւելոյ ինչ հոգն է իմ թափանալը. իրեն ինչ<br>պատի կ'ընէ: — Բ. • Ինչ որ բերենէն կը մտնէ, ան չէ<br>որ մարդը կը պզէ: — Գ. • Կրօնապահութիւնները<br>մարդկային կարգադրութիւնը են: — Դ. • Զիս մտդն<br>կերակաւուներն աւելի կը մտհացընեն: — Ե. • Ես ուր-<br>բաթ օրերը պահէք պահէմ: . . . . . | 211 |
| <b>ԳԼ.</b> • <b>ԻԵ.</b> • Գրոց արգելում:   |     |
| Ա. • Եկեղեցին գրիերուն խառնուելու չէ: — Բ. • Գրոց<br>արգելումը տիարներուն համար է: — Գ. • Ես իմ վրաս<br>փորձեցի, ինձի վեաս մը լուսին: — Դ. • Աշմարիան ու<br>ուուար ինչո՞ւ պիտի չհանցըսի: . . . . .   | 219 |
| <b>ԳԼ.</b> • <b>ԻԶ.</b> • Հետազոտութիւն:   |     |
| Ա. • Ի՞նչ է: — Բ. • Բանակը, Ազդոյուսա-թէ (Հաւատոյ<br>ներգործութիւն): — Գ. • Սպանիական հետազոտու-<br>թիւն: . . . . .  | 225 |
| <b>ԳԼ.</b> • <b>ԻԵ.</b> • Քահանացապետ:   |     |
| Ա. • Քահանացապետներուն մոլութիւնները: — Բ. • Ի-<br>րենց արքունեաց զեխութիւնը: . . . . .  | 236 |
| <b>ԳԼ.</b> • <b>ԻԸ.</b> • Ժամանակաւոր Տերութիւն:   |     |
| Ժամանակաւոր տերութիւնը Քահանացապետին հար-<br>կաւոր չէ: . . . . .   | 243 |
| <b>ԳԼ.</b> • <b>ԻԹ.</b> • Քահանացը:  |     |
| Ա. • Քահանաւերուն մալութիւնները: — Բ. • Իրենց<br>տուած զոյթակզութիւնները: — Գ. • Իրենց կըտաւ-<br>րութեան ճշմարիտ ազդիւնները: . . . . .   | 258 |
| <b>ԳԼ.</b> • <b>Լ.</b> • Կրօնաւորաց կարգեր:  |     |
| Ա. • Կրօնաւորներուն գատարիութիւնը: — Բ. • Տեսա-<br>կան կարգեր: . . . . .   | 268 |



ՀՀ Ազգային գրադարան



NL0888843

ՀՀ Ազգային գրադարան



NL0243388

